

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով


ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1405
1406



22
863
9-23



Ա. Կ. ԳԱԼՅԱՆԻ
220
566-ԳԱՎԱՏՄՈՒԹԻՒՆ
Հիշեալ նոր


ԿՏԱԿԱՐԱՆԻ



ԹԵՌԴԱՍԻԱ.

ի Խաղիսկեան Տպարանի ազգիս Հայոց.

1863-ՌՃԲ.



ՍԻՐԱՅՆՈՅ ԵՒ ԱՐՏԱՍՈՒԵԼԻՈՅ

22
4 - 23

Z O R . H U A B

ՅՈՅՈՐ ԳԻՐԿԱՍ ՈՐԴԵԳՈՐՈՎՈՒ

ԱԽՍՈՅՆ ԴՄԱՆԿՈՒԹԵԱՆ

զՍՂԻՔԲ: ԳԻՐԱ

ԶՀՐԱՀԱՆԳՍ ԱՎՏՈՒԱԾՊԱՇՏՈՒԹԵԱՆ

2001

J. LITERATURE

८

ՀԴՈՅՏԵ ՀԱՅԱ ԵՐԿԱՍԻՐՈՒԹԻՒՆ

3 1 5 1 8 1 4 . 1 1 2 1 1 1 1 1



30099 - 42



13347-58

30099 - Ch. A.

Ստուածգիտութիւնն ու կրօնագիտութիւնը
 մարդուս սովորած ու սովորելի գիտու-
 թեանցը մէջ տարակոյս չկայ որ ամենէն
 առաջինն ու գլխաւորն է, որ տկար ու հողե-
 ղէն մարդս կտանին կմիացնեն Սատուծոյ իւր
 ստեղծողին՝ երկնի եւ երկրի Սրաբչն հետ-
 բայց այս ամենակարեւոր գիտութիւններն որ գըր-
 քէն կարող եմք սովորիլ: — Այն գրքէն միայն որ
 Հոգեւով Սատուծոյ գրուած է, եւ անոր համար ալ
 Ասուածաշոնէ կամ շունչ Ասոււծոյ եւ Սուրբ Գիրք կկոչուի:
 Եւ արդարեւ այն Սուրբ Գրոց մէջ աչքերնուս առջեւ
 կպարզի կբացուի այն ահեղ ու շքեղ տեսարանն յորում
 Սրաբչն մէկ հրամանովք՝ տիեզերք համօրէն դուրս կու-
 դան կգոյանան յոչնչէ: Կկարդամք հոն մարդուս հրաշ-
 գործ ստեղծումը, պարտուց գերահրաշ սրբութիւնն ու
 վախճանին անձառ վեմութիւնը: Ակնյայտնի կտեսնեմք
 այն անքուն նախախնամութիւնը որ հայրօրինակ կհսկէ
 անդուլ իւր ստեղծուածոցը վրայ, եւ անոնց ամէն պի-
 տոյքը կհոգայ մինչեւ յետին ծննդկանը: Սինա լեռը կո-
 րուայ մեղ Սատուծոյ պատուիրանները. կտեսնեմք որ
 պատուիրանապահք կվարձատրուին միշտ, եւ պատուի-
 րանազանցք կպատժուին ահաւորապէս իբրեւ զկորիս, զիա-
 թան եւ զԱքիրոն, զորս ողջ ողջ իւր խաւարային ծոցը
 կուրասուզէ երկիր:

Սրբահամու կենդանի հաւատքն ու կատարեալ հնազան-
 գութիւնը, որ իւր միածին որդին եւ միակ յօյսը՝ զիսա-
 հակ՝ անմուռնչ կառնու լեռը կտանի զոհելու. Յոբայ
 անտրատունջ վշտակրութիւնն ու անզուգական համբերու-
 թիւնը, Յովսեփայ չքնաղ առաքինասիրութիւնը, Յովելթայ
 սակաւագիւտ եղբայրաիրութիւնը, Հոռութայ գեղեցիկ ծնո-
 ղասիրութիւնը, Եսթերի՝ Յուդիթայ եւ Մակաբայեցւոց

անձնանուէր ազգասիրութիւնը, ալեղարդ եղիազար քահանային եւ եօթն եղբարց Մակաբայեցւոց եւ արիասիրտ մօր նոյա աստուածախախոյս նահատակութիւնը միթէ աստուածահաճաճոյ առաքինութեանց եւ աստուածասիրութեան մէկ մէկ սքանչելի օրինակներ եւ սիրայորդոր քաջալերութիւններ չեն: Հապա թնչ ըսեմք Քրիստոսի Տեառն մերոյ Վարուց եւ Վարդապետութեան սքանչելեացը, Պորս սուրբ Աւետարանը կաւանդէ մեզ:


Ահա այս եւ սոցա նման անթիւ գեղեցիկ ու ահաւոր օրինակներով կուսուցանեն մեզ Սուրբ Գիրք մեր սուրբ կըրոնից սկիզբը, վախճանը, վարդապետութիւնն ու պահանջանք առաքինութիւնները, Աստուծոյ արդարութիւնն ու միանգամայն անբաւ ողորմութիւնը, որ եթէ մէկ ձեռքով կիսրատէ կտանջէ, միւսով եւս կդգուէ կմխիթարէ հայրաբար, որում եւ կենդանի բարբառը պիտի լինի միշտ սաղմոսերգուն:

Այս Երկասիրութեանս մէջ մեր ըոլոր ջանքը այն եղած է որ կենդանագոյն նկարներով Սուրբ Գրոց ոգին ու վախճանը գուրս ցատքեցնեմք, եւ սիրելի ու ախորժելի ընեմք զանոնք ընթերցողին եւ օգտամատոյց:

Երանի մեզ եթէ ընթերցողք մեր աշխատութիւնը կարդալէն յետոյ՝ եւս առաւել սէր եւ ախորժ զգան առաքինութեան, եւ զզուտումն եւ ատելութիւն ախտից: Յայնժամ մեր վարձքը լիապէս ընդունած կհամարիմք յաստիս, զի զոնէ թեթեւ ինչ օգուտ գործեցաք մեր սիրելի ազդայնոց:

Փարիզ, 14 Օգոստոսի 1861.

ԱՄԲՐՈՍԻՈՆ Գ. ԳԱԼԱՑԵԱՆ.



ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ

	էջ.
Յառաջաբան	1
Բովանդակութիւն գրոց Հին Կտակարանի	4
Գլուխ Ա., Ստեղծումն աշխարհի և արարածոց	12
— Բ, Զրիեղեղ	18
— Գ, Նախապետաց գործերը	40
— Դ, Ցովսէփ գեղեցկին պատմութիւնը	57
— Ե, Ցոր երանելոյն պատմութիւնը	65
— Զ, Ելք Խորայելացոց լեզվատոսէ	85
— Տամարանեայ օրէնք	99
— Է, Քառասնամեայ պանդխուտութիւն Խորայելացոց յանապատին	119
— Ը, Հրէական օրէնսդրութիւն և Մովսէս	132
— Թ, Սոտրագրութիւն Պաշխատինու	139
— Ժ, Ցեսու, կամ աշխարհակալութիւն Աւետեաց երկրին	151
— ՃԱ, Դատաւորք	184
— ՃԲ, Թագաւորութիւն	211
— ՃԳ, Թագաւորութիւն Դաւ.Թի	241
— ՃԴ, Թագաւորութիւն Սովորոնի	256
— ՃԵ, Իրաժանմանէ Թագաւորութեան Հրէից մինչեւ Աքաարին Խայելի վրայ Թագաւորելը	267
— ՃԶ, Աքաարին Թագաւորութենէն մինչեւ Գողողլեայ մահը	300
— ՃԷ, Ցովսայ Թագաւորութենէն մինչեւ Խորայելի Թագաւորութեան կործանիլը	316
— ՃԸ, Պատմութիւն Տովիթիայ	329
— ՃԹ, Խորայելի Թագաւորութեան կործանմանէն մինչեւ Ցուդայի Թագաւորութեան կործանումը	355
— Ի, Գերութիւն	380
— ԻԱ, Գերեզմաքած Հրէից	392
— ԻԲ, Խամեր	401
— ԻԳ, Երասաղեմի պարսպաց շնորհենէն մինչեւ Ցուդա Մակարէին մահը	427
— ԻԴ, Ցուդա Մակարէի մահուընէն մինչեւ Ցովիան Հիւրկանոսին մահը	438
— ԻԵ, Հրէից երկրորդ Թագաւորութենէն մինչեւ Հերովդեսի մահը	



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ԳՐՈՅ

Հ ի ն կ Տ Ա կ Ա ր Ա ն ի ն

—

ՍՈՒՐԲ ԳԻՐՔ կամ ԱՍՏՈՒԱՆԱՇՈՒԽ կըսուի՝ Աստուծոյ ազդեցութեամբը իմարգարէից կամ յայլոց սրբակեաց անձանց գըրուած գրքերուն հաւաքումը, եւ այս գրքերն եօթանասունուերկու հատ են:

Սուրբ Գիրքը կամ Աստուածաշունչը երկու մաս կըաժնուի. մէկը Հին ԿՏԱԿԱՐԱՆ եւ միւսը ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ, յորում է եւ ԱԻԵՏԱՐԱՆԸ: Եւ որովհետեւ մեք այս հատորոյս մէջ Հին կտակարանի պատմութիւնը միայն պիտի պատմեմք, այս Հին կտակարանը կազմող գրքերն յիշեմք հոս կարգաւ, եւ վրանին համառօտ տեղեկութիւն տամք:

Այս գրքերը քառասունը հինգ հատ են:

Հինգ առաջինները, որ ընդհանուր անուամբ ՀՆԳԱՄԱՏԵԱՆ կլոչուին եւ Մովսէս մարգարէն գրած է զանոնք, են ԾՆՈՒՆԴՔ, Ելք, ՂԵԼՏՈՎԱԿԱՆՔ, Թիւք եւ ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ օրինաց:

1. ԾՆՈՒՆԴՔ կամ ԾՆՈՒՆԴՈԳ գիրքը կպատմէ աշխարհիս ստեղծումը, Ադամայ մեղքն ու պատիժը, համաշխարհական ջրիեղեղոը, Բաբելոնի աշտարակին շինութիւնը, Աքրախամու կոչումը, եւ Ցակոր նախապետին եւ նորա երկոտասան որդւոցը պատմութիւնը մինչեւ Յովսէփայ մահը:

2. ԵԼՔ կամ Ելից գիրքը կըովանդակէ Եգիպտացւոց Խըրայելացւոց վրայ ըրած բռնութիւնները, Մովսէսի ծնունդն ու վարուցք մէկ մասը, Եգիպտոսի տասն հարուածքը, Հրէից իրաշալի ազատութիւնը, Կարմիր ծովին անցնիլը, եւ Աստուծոյ Սինալերան վրայէն առ ժողովուրդ իւր տուած օրէնքն ու պատուիրանքը:

3. ՂԵԼՏԱԿԱՆ. այսպէս կոչուեցաւ ՂԵԼԵԱՅ յեղին անուամբը, որուն համար իսկ գրուեցաւ. եւ մէջը մանրամամն կպարունակէ քահանայից ու ՂԵԼՏՈՎԱԿԱՆ պատմութիւն վերաբերեալ օրէնքները, տօներու կատարման եւ զանազան զոհերու կերպը:

4. Թիմք, յորում Աստուծոյ ժողովրդեան Թիւը նշանակուածէ, կաւանդէ զպատմութիւն Հրեից, նոցա եգիպտոսէ ենթուն երկրորդ տարիէն մինչեւ անապատի մէջ անցուցած քառասուն տարուան վերջը:

5. ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՅ կամ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆՔ գիրքը կերկրորդէ արդէն հրատարակուած օրէնքը, անոնցմէ ոմանց մելինութիւն կուտայ, եւ շատ մըն ալ նոր օրէնք կիրատարակէ: Այս երկրորդ օրէնքը Մովսէս մարգարէն հրատարակեց մահուանէն քիչ մը առաջ:

6. ՑԵՍՈՒ. Ցեսուայ գիրքը կպատմէ Մովսեսի յաջորդին ՑԵՍՈՒԱՅ Ժամանակի սուրբ գրոց պատմութիւնը, յորում կկարդամք ժողովրդեան Աստուծոյ հեթանոսաց գէմ ըրած պատերազմները, Քանանացւոց երկրին տիրելը, աւետեաց երկրին ստորագրութիւնը, եւ անոր Խսրայելացւոց տասը ցեղերուն բաժանուիլը: Ընդհանրապէս կկարծուի թէ այս գրքին հեղինակն է նա ինքն Ցեսու:

7. ԴԱՏԱԽՈՐԾ. Այս գիրքը կերպանդակէ զպատմութիւն իշխանաց, որք Ցեսուայ մահուանէն մինչեւ Սամուելի ծնունդը կառավարեցին զշրեայս եւ Դատաւորք կոչուեցան: Կպատմէ Հրեից ապերախտութիւնն ու Ժամանակ Ժամանակ կռապաշտութիւն ընելը, եւ Աստուծոյ Թոյլ տալով օտար ազգաց լուծին տակ ընկնելով պատժուիլը. մինչեւ որ կզղային եւ Աստուած վրանին կողըմէր ու զիրենք կազատէր՝ մէջերնէն մէկմէկ ազատիչ հանելով, որպիսիք եղան Գոթոնիէլ, Աւովդ, Գեղէոն, Սամփսոն, Ցեփթայէ, եւ այն: Հասարակաց կարծիքն այս է թէ Սամուէլ մարգարէն գրած է Դատաւորաց գիրքը:

8. ՀՌՈՒԹ. Այս գիրքն որ իբրեւ շարայարութիւն մի է նախընթացին, եւ նախաշաւիդ Թագաւորաց գրքին, պատմութիւն է Հռութ անունով առաքինի մովլաբացի կնոջ մը, որպէս յընթացս գործոյս պիտի տեսնեմք: Այս գրքին եւս հեղինակ կկարծուի Սամուէլ մարգարէն:

9. ԳԻՐՔ ԹԱԴԱԽՈՐԾՈՒԹԵԱՆՅ. Այս անուամբ չորս գիրք կայ: Առաջինը կպատմէ Հեղի քահանայապետին իշխանութիւնն ու իւր ապիքատ որդւոցն համար Աստուծմէ պատժուիլը. անկէց զատ կպատմէ եւս թէ ի՞նչպէս Աստուած ընտրեց զմանուկն Սամուէլ յաջորդ Հեղեայ՝ դատաւոր Խսրայելի, ի՞նչպէս օծեց նա զՄատուդ՝ Թագաւոր Խսրայելի, Սաւուղայ յաղթութիւնները, անինա-

զանդութեամբ Աստուծոյ երեսէն իյնալն ու աղետալիր մահը, Դաւիթ պատանոյն զԴողիաթ հսկայն մեռցընելը, Սաւուղայ տեղ Թագաւոր օծուիլը, Սաւուղէն հալածուիլն ու նորա որդւոյն Յովնաթանայ սիրելի լինելը:

10. ԹԱԳԱԽՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ կպատմէ Սաւուղայ մահուանէն ետքը Դաւիթի մեծնալն ու զօրանալը, մեղաց մէջ իյնալը, զջումն ու քաշած պատիժները. միանգամայն Արխուղոմ որդւոյն ապստամբութիւնը, եւ իւր ժողովուրդն համրել տալով՝ դարձեալ զԱստուած բարկացընելը:

Թագաւորութեանց այս երկու գիրքն եւս Սամուել մարգարէին կընծայուին, եւ եբրայեցերենին մէջ՝ Գիրք Սամուելի կկոչուին:

11. ԹԱԳԱԽՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔԸ կսկսի Դաւիթի մեռնելէն, եւ կպատմէ նորա որդւոյն ու յաջորդին՝ իմաստոյն Սողոմոնի Թագաւորութիւնը, եւ տաճարին Աստուծոյ հրաշակերտ շինութիւնն. ու մեծահանդէս նաւակատիքը: Կպատմէ նաեւ Սողոմոնի վերջի մոլորութիւնը, իւր յաջորդին ու որդւոյն Ռոբովամայ իշխանութիւնը, եւ Յերօբովամայ ծեռօք տասն ցեղից Յուդայի Թագաւորութեանէն բաժանուիլն ու Խրայելի Թագաւորութեան հաստատուիլը:

12. ԹԱԳԱԽՈՐԱՅ ԶՈՐՐՈՐԴ ԳԻՐՔԸ կարգաւ կպատմէ Խրայելի Թագաւորաց ամբարշտութիւնները, նաեւ Յուդայի Թագաւորացը, Թէպէտ եւ ասոնց մէջ եղան ոմանք որ Դաւիթի օրինակին հետեւելով՝ Աստուծոյ ճամբան գնացին: Կպատմէ նաեւ տասն ցեղից ինինուէ գերի երթալը, նաբուքոդոնոսորին երուսաղէմն առնուլը, տաճարին մոլսիր դառնալն ու Յուդայի Թագաւորին եւ քահանայապետին Բաբիլոն գերի երթալը հանդերձ մեծաւ մասամբ ժողովրդեան:

Թագաւորութեանց այս վերջի երկու գքքերն եզրի կընծայուին:

13—14. Ա.Ա.ՁԻՆ եւ ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՅ յաւելուածմի են Թագաւորութեանց ջրս գքքերուն. եւ յիրաւի, այնպիսի մանրամասն դէպքեր կան սոցա մէջ որ ուրիշ տեղ չեն գըտնուիր: — Կլարծուի Թէ ասոնք ալ եզր գրած է՝ Անգէոս եւ Զաքարիա մարգարէից օգնութեամբը:

15. ԵԶՐ. Այս անուամբ երկու գիրք կայ, եւ անշուշտ ինքը եզր գրած եւ իւր անունը վրանին դրած է. սոցա մէջ կպատմուի Հրէից իբաբիլոնէ յերուսաղէմ դարձը՝ առաջնորդութեամբ Զօրաբարելի:

16. ՆԵԵՄԻ. Այս գիրքն ալ կպատմէ Պարսից Երկայնաձեռն Արտաշէս Թագաւորին Նեեմի անուն հրեայ իշխանին պատմութիւնը, որ իւր տիրոջը շատ սիրելի լինելով՝ ննդը առաւ անկից իւր գերեալ ազգին ազատութիւնը, բազմութեամբ եկաւ Երուսաղէմ, եւ նորոգեց զայն: — Եզր կամ ինքն Նեեմի կկարծուի այս գրքին հեղինակը:

17. ՏՈՎՔԻԹ. Տովքիթայ եւ նորա որդւոյն առաքինական պատմութիւնն է: — Այս գեղեցիկ գրուածոյն հեղինակ կկարծուի հայրը կամ որդին:

18. ՑՈՒԳԻԹ. Այս գրոց հեղինակը չգիտցուիր. կպատմէ Ցուգիթ անունով այրի կնոջ դիւցազնութիւնն ու անձնանուէր ազգասիրութիւնը, որ իւր ազգն ու հայրենիքը գերութենէ ու աւերմունքէ ազատեց՝ Ասորեստանեայց Նաբուքողոնոսոր Թագաւորին Հողոփեռնէս զօրավարն սպաննելով:

19. ԵՍԹԵՐ. Եսթեր Թագուիւոյն իւր Հրէից ազգը կոտորածէ ազատելուն պատմութիւնն է, եւ կկարծուի Թէ Եսթերայ հօրեղբայրը Մուրդքէ կամ Ցովակիմ քահանայապետը գրած է զայն:

20. ՑՈԲ. Ցոբ Երանելոյն պատմութիւնը կպատմէ, որ իւր իամբերութեամբը, Թշուառութեամբը, իամակամութեամբն ու առաքինութեամբը Երեւելի Եղած էր: Շատերուն կարծիքն այն է որ ինքը Ցոբ գրած է զսա. Թէպէտ եւ ոմանք Մովսեսի կընծայեն զայն, եւ Հնգամատեանէն ալ իին կիհամարին:

21. ՍԵՂՄՈՍՔ. Հարիւր յիսուն հատ Երգեր՝ օրինութիւններ ու փառաբանութիւններ Են Աստուծոյ, որ նորա զօրութիւնը, բարութիւնը, արդարութիւնն ու ողորմութիւնը կյիշեն: Կերգեն նաեւ զգալուստ Մեսիային, նորա քարոզութիւնը, չարչարանքը, մահը, յարութիւնն ու փառքը. Եւ միանգամայն կաւանդեն մեզապաշխարող Դաւիթ արքային մեղացը Թողութիւն գըտնելու համար Թափած արտասուքը: Սաղմոսաց հեղինակն է նա ինքն Դաւիթ մարգարէն:

22. ԱՌԱԿԻ. Այս եւ յաջորդ Երեք գրքերը Մողմոնի գրածներն են: Եկեղեցին պատուած է միշտ այս գիրքը ոչ միայն իբրեւ գրուածք իմաստնագունին իթագաւորս, այլ եւ իբրեւ նոյն իսկ իմաստութեան գրուածքը, որ հանեցաւ այն Թագաւորին բերնովը տալ մարդկանց բարոյականի կանոններ, որպէս զի կարող լինին զանոնք իբրենց առաջնորդ բռնել՝ կենաց այլ եւ այլ վիճակին ու հանգամանացը մէջ:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՍՏՈՒԱՇԱՇՈՒԽՉ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ԳԼՈՒԽ Ա.

ՍՑԵՂԾՈՒՄՆ ԱՇԽԱՐՀԻ ԵՒ ԱՐԱՐԱՆՈՅ

Վեց աւուրք արարչագործութեան . — Դրախտ, Ադամ եւ Եւա . — Հրեշտակք եւ դեւք . — Անհնազմնդութիւն նախածնողաց . — Աստուծոյ դատաստանը . — Ադամ եւ Եւա դրախտեն դուրս կձգուին . — Կային եւ Աբէլ . — Սէթ եւ նորա սերունդը . — Նահապետք :

(Քրիստու առաջ 4963—3308 տարի :)

Վեց աւուրք արարչագործութեան . — Տիեզերաց ստեղծման պատմութիւնը նոյն ինքն Սրարիչն Աստուած պատմեք է մեզ Մովսէս մարգարէին ձեռքովը :
Աստուածաշունչ սուրբ գրոյ վկայութեանը նայելով , երկինքն ու երկիրս ոչնչէ ստեղծուելն ետեւ , ժամանակ մը կար որ այս մեր բնակած երկրագունուր անկերպարան ու անբնակ էր , խաւարով ծածկուած ու ջրի մէջ ընկըզմած : Ամենակարողն Աստուած երբոր կամեցաւ երկրիս այժմու զարդարուն գեղեցիկ եւ սքանչելի կերպարանքը տալ այսպէս ըրաւ իւր սակեղագործութիւնը .

Առաջին օրն ըստ Աստուած . «Եղիցի լոյս», եւ խոկոյն քոլոր խաւարապատ երկրիս վրայ լոյս ծագեցաւ . Աստուած լոյսը խաւարէն զատեց . լոյսը որ կամ ցորեկ անուանեց, եւ խաւարը՝ զիշեր: եւ այն օրը եղաւ առաջին օր:

Երկրորդ օրը ստեղծեց Աստուած հաստատութիւնը, զոր երկինք անուանեց :

Երրորդ օրը գարձեալ ըստ Աստուած . «Երկնքին տակի ջրերը ժողվուին մէկտեղ գան ու ցամաք երկիրը դուրս ելլէ»: Մէկէն Աստուծոյ ըստին պէս եղաւ: Աստուած ցամաքը երկիր անուանեց, եւ ջրերու ժողովը՝ Ծով. որով եւ աշխարհիս լայնածաւալ ծովերն ու լճերը ձեւացան: Ետքը հրամայեց երկրին որ տեսակ տեսակ խոտեր, տունկեր, ծառեր բուսացընէ իրենց հունտերովը, եւ բոլոր երկրիս մերկ երեսը դալարագեղ զարդարեցաւ:



Չորրորդ օրը ստեղծեց Աստուած արեգակը, լուսինն ու աստղերը. մէկէն անոնց պայծառ լուսովը երկնային կամարը լուսաւորեցաւ. արեւը հրաման առաւ որ լուսատու մինի ցորեկուան, լուսինն ալ գիշերուան մթութիւնը փարատէ, եւ երկուքն եւս իրենց այլեւայլ շարժմունքովը ժամանակը, ամիսները, տարին ու եղանակները կարգաւորեն:

Հինգերորդ օրը ձիներն ու թռչունները ստեղծեց, եւ օրհնեց զանոնք ու ըստ . «Անեցէք եւ բազմացրուք»: եւ յայնժամ ծովերն ու լճերը բազմատեսակ արծաթա-

փայլ եւ ոսկեգոյն ձիներով լցուեցան, եւ անթիւ անհամար թռչուններ իրենց քաղցրաձայն երդերովը լեռներն ու դաշտերը հնչեցուցին:

Վեցերորդ օրը ստեղծեց Աստուած երկրիս վրայի անսունները, կենդանիներն ու սողունները. եւ այսպէս աշխարհս ամէն տեսակ կենդանինք զարդարելէն յետոյ՝ ուզեց անոնց տէր մը տալ, եւ ըստ «Արացուք մարդ ըստ «պատկերի մերում» եւ ըստ նմանութեան, եւ իշխեսցէ «ձկանց ծովու եւ թռչնոց երկնից եւ անասնոց եւամենայն «երկրի, եւ ամենայն սովոնց որ սովոնն իվերայ երկրի»: Այս ըստ ու գեսնէն հող առաւ, վրան փչեց, կենդանութիւն ու անմահ հոգի տուաւ անոր, եւ անունը դրաւ Ադամ, որ հոդատեղծ կամ մարդ կնշանակէ: եւ ահա այն անմահ հոգւոյն համար է որ կըսէր թէ «Արացուք ըստ պատկե-



րի մերում եւ ըստ նմանութեան»: Զմարդն անոր համար Աստուած իւր պատկերին նմանութեամբը ստեղծեց՝ որ երկրիս վրայ իրեն իբրեւ փոխանորդը լինի. եւ իւր մի միայն վախճանը պիտի լինէր ճանաչել սիրել, եւ պաշտել զԱստուած. վախճան վսեմ զոր մարդուս միայն շնորհեց Աստուած բոլոր երկրաւոր արարածոց մէջ:

Մարդուս ստեղծմամբը վերջ ըրաւ Աստուած իւր արարչագործութեանը, ուստի եւ Աստուած «Հանդեաւ յաւուրն եօթներորդի» կըսէ Մովսէս, օրհնեց այն եօթներորդ օ-

րը, եւ յետոյ պատուիրեց որ իրեն նոռուիրեմք զայն օրը, շաբար անուանելով՝ որ երբայեցերէն նանջիս ըսել է. անոր տեղը յետոյ կիրակի օրը դրուեցաւ լիլշատակ Քրիստոսի յարութեանը, եւ կիրակին յունարէն կնշանակէ Տեղունական:

Դրախտ, Աղամ եւ Եւա. — Սատուած զմարդը ստեղծելն ետեւ փափկութեան գրախտին մէջ դրաւ, որ զուարձալի պարտէզ մի էր՝ ամէն տեսակ ծառերով ու գոյնագոյն անուշահոտ ծաղկըներով զարդարուած. մէջէն մեծ գետ մը կրխէր՝ որ չորս ճիւղ կբաժնուէր, եւ ասոնք էին Փիտոն (Փասիս, Ճորտի), Գեհոն (Երասխ), Տիգրիս եւ Եփրատ (4965 տարի Քրիստոսէ առաջ):

Դրախտաը^(*) թէպէտ այնպէս զուարձալի տեղ էր, բայց Աղամ չէր կրնար կատարեալ Երջանկութիւն ունենալ՝ քանի որ մինակ էր. ուստի եւ Սատուած կամեցաւ անոր ընկեր եւ օգնական մը տալ: Բոլոր կենդանիները Աղամայ գիմացը հանեց՝ որ Աղամ մէջերնէն ընտրէ իրեն ընկեր մը առնու. բայց Աղամ տեսաւ որ չկար մէկը որ իրեն նմանէր: Այն ժամանակը թմրութիւն մը ձգեց Սատուած վրան, խոնարհեցաւ, առաւ անոր մէկ կողն ու անկէց ըստեղծեց առաջին կինը, զոր Եւա անուանեց, այսինքն կեանի կամ մայր կենդանեաց:

Աղամ քնէն արթընցած ժամանակը Երբոր Եւան քովը տեսաւ, զարմացմանը ըստաւ. «Այս այժմ ոսկը յոսկերաց իմոց, եւ մարմին իմարմնոյ իմմէ». Եւ ահա այն ժամանակը հաստատուեցաւ մարդկային ընկերութիւնը:

Աղամ եւ Եւա փափկութեան գրախտին մէջ Երջանիկ ու անմահ կեանք պիտի անցընէին. մարմիննին ոչ Երբէք ցաւ պիտի զգար եւ ոչ մոքերնին տիւրութիւն. բիւրաւոր տեսակ աղնիւ պտուղներ իրենց չորս կողմը կբումնէին՝ որ անոնցմով կերակըռուէին, եւ իրենք բոլոր կենդանեաց տէր եւ թագաւոր էին: Սատուած այնչափ բարիք անոնց պարգևելն յետոյ, կամեցաւ որ անոնց հնազանդութիւնն ու

(*) Դրախտը նաև, Եղեմ կամ Աղեմ կերպուի, և ըստ հաւանական կարծեաց Հայաստանի մէջ կինար. որովհետեւ մէջէն ըլիսող չորս գետերը Հայաստանի գետերն են:

Երախտագիտութիւնը վորձէ . Հրամայեց որ գրախտին մէջ եղած ծառոց ամենուն պտղէն ուտեն որչափ կուզեն . միայն մէջտեղն եղած ծառոյն պտղէն որ կըսուէր ծառ գիտութեան բարւոյ եւ չարի չուտեն . իսկ եթէ ուտէք , ըստ , իսկոյն կմեռնիք :

Հրեշտակը եւ դեւք . — Հրեշտակաց ստեղծագործութեան ժամանակին վրայ թէեւ Մովսէս բան չըսեր , բայց սուրբ Հարց կարծիքն այն է թէ Աստուած լուսոյ հետ ստեղծեց զանոնք՝ իբրեւ երկնից բնակիչներ , ինչպէս որ զմարդը երկրիս տուաւ բնակիչ . Հրեշտակաց ալ վախճանը նոյն է որ ինչ եւ մարդուս , այսինքն սիրել զվատուած եւ պաշտել , եւ նորա յաւիտենական աթոռոյն չորս կողմն առաջ՝ փառս եւ օրջնութիւնս մատուցանել իրեն անլոելի ձայնիւ :

Այս երջանիկ էակաց մէջէն կատարելագոյնները հպարտացան , իրենց ստեղծովին դէմ դարձան , սւլեցին որ Աստուծոյ պէս իրենց ընկերներէն պաշտուին : Բայց Աստուած մէկէն նոցա անօրինակ ապերախտութեան պատիժը տուաւ . երկնքէն իդժոխս կործանեց զանոնք իւր ամենակալ զօրութեամբն եւ ահաւոր արդարութեամբը , եւ դատապարտեց որ յաւիտենական խաւարի եւ տանջանաց մէջ մնան . ասոնք ըստեցան չար հրեշտակ , ատանայ կամ դեւ , եւ իրենց գլխաւորը՝ սադայէլ :

Զար հրեշտակներն իրենց երջանկութենէն զրկուելով՝ պատիիկ կնախանձին մարդուս երջանկութեանը վրայ , եւ ամէն ջանք կընեն որ զնա եւս թշուառացընեն : Առանց Աստուծոյ թոյլառութեանը բան չեն կրնար ընել . բայց Աստուած իւր անհասմենի իմաստութեամբը շատ անդամ թոյլ կուտայ որ զմարդիկ փորձեն : Բարի հրեշտակը որ անձառելի երանութեան մէջ են՝ անպատմելի սէր ունին Աստուծոյ եւ մարդկան վրայ . ուտաի եւ Աստուած իրենց հսկողութեանն ու խնամոցը յանձնած է զմեղ :


Ս.Ծհնազանդութիւն նախածնողաց . — Աղամայ եւ Եւայի երջանկութեանը վրայ նախանձելով սատանան՝ օձին կերպարանքը մուաւ , որ կենդանեաց մէջ ամենէն խորագէտն էր , եւ եկաւ Եւային ըստ . « Ինչո՞ւ համար Աստուած պատուիրեց ձեղ որ գրախտին ծառերուն պտղէն չուտէք » :

Պատասխան տուաւ Եւա. « Աստուած մեզ պատուիրեց որ գրախտին մէջտեղն եղած ծառոյն պտղէն միայն չուտեմք, որպէս զի չմեռնիմք : — Ոչ, ըսաւ սատանան, այնպէս չէ. Հապա գիտէր Աստուած որ եթէ այն ծառոյն պտղէն ու տէիք, աչքերնիդ կբացուէին, իրեն պէս կլինէիք ու չարն ու բարին կիմանայիք, անոր համար արգելեց որ չուտէք »: Այն հրապուրիչ խօսքերն որ լսեց Եւա՝ չդիմացաւ ծառոյն վրայէն կախուած պառզներուն գեղեցիկ տեսքին, հաւատաց սատանային հրապուրանացը, որովհետեւ իւր անձնասիրութեանը յարմար էր այն, ու կարծելով թէ ամէն բան պիտի գիտնայ ու հասկընայ՝ փրցուց կերաւ, ամուսնոյն ալ տուաւ՝ որ Եւայի սիրոյն համար Աստուծոյ պատուէրը մոռցաւ ու կերաւ պառզլը : Խմկոյն հասկըցան իրենց ըրած անհնազանդութեան եւ ապերախտութեան սոսկալի յանցանքը, աչքերնին բացուեցաւ, ահով գողով սրտերնին լցուեցաւ, տեսան որ մերկ են, ամըլցան, եւ թղենիի տերեւներով իրենց մերկութիւնը ծածկեցին :

Աստուծոյ դատաստանը. — Աստուած որ մինչեւ այն օրը Ագամայ ու Եւայի հայր էր սիրելի, ու միշտ կիջնար անոնց հետ կխօսէր, այն օրն ալ գրախան իջաւ. իր ուրիշ անգամ ցանկալի ձայնը՝ ահաւոր երեւցաւ մեր նախածնողաց. սարսափեցան, գնացին ծառերուն ետեւը պահուըտեցան, որպէս զի Աստուծոյ բարկացած երեսը չտեսնեն : Աստուած կուգէր որ գէթ զղջման խօսք մը լսէր իւր յանցաւոր որդւոցը բերնէն . ուստի կանչեց քաղցրութեամբ. « Ագամ, ուր ես : — Զայնդ լսեցի, ըսաւ Ագամ, բայց որովհետեւ մերկ էի՛ վախցայ ու պահուըտեցայ : — Ինչու կվախնաս, ըսաւ Աստուած . մի գուցէ արգելած ծառոյս պտղէն կերած լինիս »: Ագամ ուզեց լինքինքը արդարացընել՝ մեղայ ըսելու տեղը . ուզեց իւր կինը յանցաւոր ձգել, մանաւանդ թէ զՍատուած, ըսելով. « Կինը զոր ինձ ընկեր տուիր՝ նա տուաւ որ ուտեմ »: Դարձաւ Աստուած Եւային հարցուց. նա ալ փոխանակ իւր յանցանքը խոսապվանելու օձին վրայ ձգեց : Այն ատեն սկսաւ Աստուծոյ ահաւոր դատաստանը. դատապարտեց օձը որ բոլոր կենդանեաց մէջ անիծեալ լինի, փորուն վրայ քալէ ու

Հող ուտէ . անհաշտ թշնամութիւն մը մնայ միշտ իւր եւ
այն կնոջ զաւակացը մէջ, բայց վերջապէս օր մը անկէց
յաղթուի, եւ կինը անոր գլուխը ճզմէ :

Աղամ եւ եւա դրախտէն դուրս կձգուին . — Այս յիշա-
տակաց արժանի խօսքերէն յետոյ, որով կաւետէր մարդ-
կային աղջի թէ Փրկիչ մը պիտի գայ' զինքը այն անհնա-
զանդութեան մեղքին պատժէն ազատելու, ըստ Աստուած-
եւայի . «Յաւօք եւ արտասուօք պիտի ծնանիս զաւակներդ,
եւ էրիկրէ վրագ պիտի տիրէ» : Ադամին ալ ըստ . «Որով-
հետեւ հրամանա չպահեցիր, անիծեալ լինի երկիրը, փուշ-



եւ տատառկ բուսցընէ քեղի, եւ ճակտիդ քրտինքովը ու-
տես հացդ մինչեւ որ դառնաս իհող ուստի ստեղծար» :
Երկուքն ալ դրախտէն գուրս հանեց, եւ քերովիէից պա-
տուիրեց օր բոցեղէն որով արգելեն որ մէկ մ'ալ այն տեղ
ուք չկոխեն ոչ նոքա եւ ոչ իրենց որդիքը :

Այսպէս նախածնողքն մեր մէկ անհնազանդութեամբ ի-
րենց անմահութեան անդին պարզեւէն զրկուեցան, եւ ի-
րենց հետ մեք եւս դատապարտուեցանք իցաւ, իպէսպէս
հիւանդութիւնս, յաշխատութիւն եւ իմահ . Խոկ Ադամ

եւ եւամ մտածելով թէ այս յանցանօք իրենց սերնդոցն ալ
նրչափ թշուառութեան պատճառ եղան՝ գառնապէս կող-
բային. եւ ինչպէս որ առաջ իրենք եղան օրինակ մեզաց,
այսպէս նաեւ զղջման եւ ապաշխարութեան իրենք տաւին
առաջն օրինակը: Այս մտածմունքը միայն զիրենք քիչ մը
կմխիթարէր, որ Աստուած հեռուէն յոյս մը տուեր էր թէ
իրենց մեզացը թողութիւն պիտի գտնեն, եւ իրենց թը-
շուառ որդիքը պիտի ազատին մեզաց գերութենէն՝ երբոր
կինը օձն գլուխը ճպմէ. այսինքն երբոր Փրկիչն աշխարհի
իկուսէ ծնանելով սատանային իշխանութիւնը խորտակէ:

Կային եւ Ա.Բ.Լ. — Որովհետեւ երկիրս ինքնիրեն բաց ի-
փշոյ եւ տատասակէ բան չէր բերեր այնուհետեւ, Աղամ
եւ եւա հարկադրեցան գետինը մշակել, որով եւ երկրա-
գործութիւնը հնարեցին: Ետեւէ ետեւ երկու արու զաւակ
ծնաւ եւա. առաջնը կոչուեցաւ կային, երկրորդն Ա.Բ.Լ.:

Աղամ Աստուածմէ ընդունած բարեաց համար իւր երախ-
տագիտութիւնը ցուցընելու մաքով՝ ամէն ունեցածին ե-
րախայրիքն Աստուածոյ կնուիրէր, ինչպէս պարտէզին առա-
ջն բացուած ծաղիկները, բանջարանոցին առաջն հա-
սած պառուզները, եւ խաշանց մէջ առաջն ծնած գառ-
նուզները. եւ ոչ եթէ անոր համար կնուիրէր զասոնք որ
իբր թէ Աստուած կարօտ էր անոնց, այլ որպէսպի ցուցը-
նէ թէ ամէն բան իրմէն ընդունած է: եւ աչա Աստուածոյ
եղած այս նուէրն է որ յետոյ զոհ եւ պատարագ կոչուեցաւ:

Հօրերնուն պէս կային եւ Ա.Բ.Լ ալ զոհեր կընէին Աս-
տուածոյ. կային որ երկրագործ էր՝ երկրին պառուզները կը-
նուիրէր. իսկ Ա.Բ.Լ հովիւ վինելով՝ իւր հօտին գեղեցիկ
գառնուզները կնուիրէր: Բայց այս երկու եղբարք իրարմէ
շատ տարբեր բնաւորութիւն ունէին. կային կատաղի, վայ-
րենամիտ ու նախանձոտ էր, իսկ Ա.Բ.Լ քաղցրաբարոյ եւ
առաքինի. բոլոր հոգւովլ զիստուած կաիրէր, եւ ծնողացը
հնազանդ էր, վասնզի գիտէր որ զհայրն ու մայրը պա-
տուելը Աստուածոյ հնազանդիլ է:

Օր մը երկու եղբայր եւս Աստուածոյ զոհ ըրին. Ա.Բ.Լ
ինչպէս որ միշտ՝ իւր ոչխարաց ամենէն գէր ու ճերմակ
գառնուզները նուիրեց. եւ Աստուած, որ ոչ եթէ նուի-

բած բանին արժէքը կնայի, այլ նուիրողին սիրտն ու դիտաւորութիւնը, սիրով ընդունեցաւ Աբելին նուէրը: Իսկ Կայինին նուիրած բերքերը չընդունեցաւ, վամնզի ոչ սըրտանց եւ ոչ ալ ազնիւմերն էին տուածները:

Կային տեսնելով որ Աբելի զոհն իւր զոհէն աւելի ընդունելի եղաւ Սատուծոյ, առաջինէն ալ աւելի նախանձեցաւ եղբօրը վրայ ու մեծ տրամութեան մէջ ընկաւ: Սատուած որ անոր սիրտը կտեսնէր, «Կային, ըսաւ, ինչու տրամած ես. միթէ չես գիտեր որ եթէ չարիք ընես՝ կըպատժուիս, եւ եթէ բարիք՝ կվարձատրուիս»: Հսել կուգէր թէ «Փոխանակ Աբել եղբօրդ վրայ նախանձելու՝ իրեն պէս առաքինի եղիր, եւ երջանիկ կլինիս»: Բայց Կային փոխանակ Սատուծոյ ձայնին մտիկ ընելու՝ աւելի կատղեցաւ, եղբօրը դէմ ոխն ու ատելութիւնը սաստկացուց:

Օր մը Կայէն իւր չարաղէտ նախանձովը կուրցած, «Երժամք փոքր ինչ զբօննումք» ըսելով առաւ եղբայրը դաշտը տարաւ, յանկարծ վրան յարձըկեցաւ, եւ ծառի մը ճիւղովը գլխուն զարկաւ ու ջախջախեց: Օրչափ ալ չարէր Կային, սարսափիցաւ երբոր խեղճ եղբայրը արիւնլուայ գետինը փոռուած տեսաւ. մէկէն միտքն եկաւ Սատուծոյ սպառնալիքը, համկըցաւ իւր մեծ յանցանքը, հօրը քով դառնալու սիրտ չըրաւ, փախաւ պահուըտեցաւ, որպէս զի ծնողքը զինքը չգտնեն:

Եղբայրասպանը կարծէր թէ անմեղ Աբէլը մեռուցած ժամանակը զինքը տեսնող մը չէր եղած. բայց ահաւոր ձայն մը հասաւ ետեւէն. «Կային, ուր է Աբել եղբայրդ»: «Չեմ՝ գիտեր» պատասխանեց, ըրած ահաւոր մեղացը վրայ լրբութիւնն ալ աւելցընելով, ու կարծեց թէ զնամուած պիտի խաբէ, «միթէ եղբօրս պահապանն եմ»: «Աբելին արիւնը կըողոքէ առ իս քեզի դէմ, ըսաւ Սատուած, եւ վրէժինդրութիւն կուզէ: Անիծեալ լինիս, ասդին անդին թափառական պորտիխ ու մէկ տեղ մը հանգստութիւն չգտնես, վամնզի խիղճդ ամէն տեղ զքեզ պիտի տանջէ ու չարչարէ: Քրտամբ երեսացգ ուղղած երկիրը քեզ պտուղ չտայ»: Կային փոխանակ Սատուծոյ անհուն ողորմութեանը դիմելու, սրսանց զլաւալու եւ մեղացը թո-

զութիւն խնդրելու, բոլորովին յուսահատութեան մէջ ընկաւ. «Մեղքս այնպէս մեծ է, ըստ Աստուծոյ, որ կարելի չէ թողութիւն գտնեմ: Ծնած երկրէս զիս կհալածես. երեսէդ ուր երթամ վախչիմ. թող զիս մէկը զարնէ մեռցընէ: —Ոչ այդպէս, պատասխանեց Տէր. գքեզ մեռցընողը՝ քեզմէ եօթն անդամ աւելի պատիժ պիտի կրէ»: Եւ որպէս զի մէկը զինքը չսպաննէ՛ ճակտին վրայ անջնջելի նշան մը գրաւ որ ամէն տեսնողը զինքը ճանչնայ ու ըստ զարհուրանօք, «Կայինն է»: Սուրբ Հարք Աբելի մահը Քրիստոսի Տեառն մերոյ մահուան օրինակ կհամարին:

Կային սպանութեամբ մեռնելին ալ յոյսը կտրած երկար ժամանակ երկրիս վրայ թափառական շրջեցաւ: Կարծես թէ մարդկային ազգին ատելութեանը դէմ ապատանարան մը գտնելու համար՝ աշխարհիս առաջին քաղաքը շինեց, եւ անդրանիկ որդոյն անուամբը ենովի անուանեց: Ենովքէն ծնաւ Ղամեք. եւ անկէց ծնան Յովքէլ՝ որ առաջին վրան (չատըր) շինովն եղաւ. Յովքաղ՝ որ երաժշտութիւնը հնարեց. Թորէլ՝ որ գարբնութեան արուեստը գըտաւ, եւ նորա քոյրը Նոյեմա՝ ոստայնանկութիւն, այսինքն կտաւ գործելը հնարեց: Հրէից մէջ աւանդութիւն մը կայ թէ Կայենի թոռը Ղամեք՝ հեռուէն կենդանի կարծելով Կայէնը սպաններ է:

Սէթ եւ նորա սերունդը. — Աղամայ սուդը փարատելու համար՝ Աստուած Աբելի տեղ ուրիշ որդի մը տուաւ անոր՝ եղօրը պէս ազնիւ, եւ անունը դրաւ Սէթ, որ աստուածապաշտութեամբն ու առաքինութեամբը երեւելի եղաւ. ութհարիւր եօթը տարի ապրեցաւ եւ բազմաթիւ որդիք ունեցաւ. իրենք ալ հօրերնուն օրինակին հետեւելով՝ Աղամայ ու Աբելի աստուածպաշտութիւնը հաստատուն պահեցին եւ որդիի Աստուծոյ ըստեցան. եւ մէջերնէն ենովիք, իւր սէրը՝ մեծարանքն ու երախտագիտութիւնը առ Ստեղծիչն իւր յայտնելու համար՝ շատ մը հանդէմներ ու տօներ հնարեց: Իսկ անդին Կայենի որդիքը բոլորովին զԱստուած մոռցան, իրենք զիրենք անկարգութեանց տուին, եւ որդիի մարդկան կոչեցան: Աղամայ մեռաւ իննհարիւր երեսուն տարեկան: Սեթայ որդիքն ու յաջորդքն են ննովս, Կայենան, Մա-

ղաղայէլ, Յարէդ, Ենովլք՝ որ երեքհարիւր վաթսունեւհինգ տարի աստուածահամոյ վարք անցընելուն համար՝ հրաշքով երկինք վերացաւ. Մաթուսաղա՝ որ իննհարիւր վաթսունեւհինն տարի ապրեցաւ, ու ոչ իրմէ յառաջ եւ ոչ իրմէ ետքը մէկը չեղաւ որ այնչափ ապրի^(*). Ղամեք եւ վերջը նոյ, որոյ երեք որդիքը Սեմ, Քամ եւ Յարեթ բաղմաթիւ սերնդոց նախահայր եղան :

Նահապետք. — Առաջին մարդոց այսչափ երկար ապրելուն պատճառն այն էր որ իրենց երկարակեցութեամբը կարող լինին որդւոց որդի պատմել աշխարհիս ստեղծումն իմբը Սատուծոյ ըրած անհուն բարիքն ու հրաշալիքը, որպէս զի անոնց յիշատակն ամենուն սրտին ու մտքին մէջ դրոշմուի. ուստի եւ հետ զիետէ մարդուս կեանքը կարձեցաւ: Նահապէս կըսուէին այս անձինքը, որ հայր ընտանեաց կամ տանուտէր ըսել է, եւ մեծ ինամով իրենց որդւոցը աստուածապաշտութիւն կքարոզէին. որով եւ ոչ երեք ճշշմարիս Սատուծոյ պաշտօնը բոլորովին մոռցուեցաւ մարդկանց մէջ, ինչպէս որ պիտի տեսնեմք:

(*) Նահապետաց երկարակեցութեան վրայ զարմանալով ոմանք՝ համարեցան թէ Մովսիսի տարի ըսածը ամիս հասկընալուն է, կամ ոչ հիմակուան հասկըցածնուս պէս 12 ամսէ բաղկացեայ: Բայց քիչ մը ուշադրութեամբ որ կարդայ մէկը Մովսիսեան պատմութիւնը՝ կտեսնէ որ Մովսէս ալ տարին 12 ամիս կիասկընայ:



ԳԱՂԻՓ Բ.

Ապականութիւն մարդկան. — Նոյ եւ շինութիւն տապանին. — Զրիեղելզ. — Մասիս եւ աղանին. — Նոյի զրիը. Ծիածան. — Քամայ ցեղին անէծքը. Նոյայ մահը. — Աշտարակն Բարելնի. — Ցրումն մարդկան, եւ մարդկային ցեղք :

(3308 — 2296.)

Ապականութիւն մարդկան. — Քանի որ ողջ էին առաջին նահապետք, Սեթայ որդիքը բարի ու առաքինի մընացին. բայց երբ այն պատկառելի ծերունիք մեռան, մարդկանց շատը Ագամայ պատմած բաներուն յիշատակը մոռցան, եւ որդիք Աստուծոյ հրապուրուելով որդւոց մարդկան աղջիկներուն տեսքէն՝ իրենց կին առին անսնցմէ, եւ անսնց հետեւելով իրենք եւս գէշցան. անսնցմէ ծնան ահագին հսկաներ, բոլոր երկրիս վրայ ապականութիւնը տիրեց, մարդիկ իրենց ստեղծողը մոռցան, բոլորովին իրենք զիրենք անկարգութեան տուին, մինչեւ որ Աստուած անսնց ապերախտութեանը վրայ սաստիկ բարկանալով՝ ուղեց զիրենք ահաւոր պատիժով մը վերցընել. «Երկրիս վրայէն զամէնքը պիտի ջնջեմ, բայտ, իմարդոյ մինչեւ յանասուն, իսողնոց մինչեւ իթուչունս երկինից»:

Նոյ եւ շինութիւն տապանին. — Ծիայն Նոյ նահապետը իւր հարցը հաւաքն ու աստուածպաշտութիւնը պահեր էր. ուստի Աստուած անոր յայտնեց իւր կամքը, եւ ապօսպեց որ մեծ նաւ կամ տապան մը շինէ երեքհարիւր կանգուն երկայն, յիսուն կանգուն լայն ու երեսուն կանգուն բարձր, որով ինքը իւր ընտանեօքն աղատի ջրհեղեղի պատճէն: Մէկալ մարդիկ իրենց ախտերովը կուրցած ու ամբարշտութեամբ որտերնին կարծրացած՝ մոիկ չըրին նոյայ ազգաբարութեանցը, որ տապանին շինութեանը համար անցուցած հարիւր տարուանը մէջ անդադար իրենց կքարոզէր որ Աստուած վրանին բարկացեր է, ու ջրհեղեղով կուղէ զիրենք ջնջել: Երբ Աստուած տեսաւ որ նորա փոխանակ իրենց մեղացը վրայ զզջալով իւր ողորմութեանը գիմելու անօրէնութիւննին յառաջ կտանին, հրա-

մայեց արդարոյն նոյի, որ տապանը մացքնէ եօթնական զոյգ սուրբ ըսուած կենդանիներէն, երկերկու զոյգ եւս ան-սուրբ ըսուածներէն^(*), նոյնպէս նաեւ եօթնական զոյգ եր-կընքի թռչումներէն։ Մտաւ եւ ինքը նոյ, եւ հետը իւր կինը, եւ Սեմ, Քամ եւ Յաբեթ որդիկն ու նոցա կանայքը։

Զրհեղեղ։ — Տապանը լսւ մը փակուելէն վերջը՝ քառա-սուն օր եւ քառասուն գիշեր երկնքէն սաստիկ անձեւ ե-կաւ, եւ ծովու ջրերն եւս բարձրացան՝ բոլոր աշխարհ կո-խեցին, եւ մինչեւ բարձրաբերձ լեռներէն տասնեւհինգ կանգուն վեր բարձրացան։ Հարիւր յիսուն օր, — ամբողջ հինգ ամիս, — ջուրը երկրիս երեսը ծածկած մնաց, տապա-նը մեծ նաւու մը պէս վրան կքալէր, եւ անկէ դուրս մը-նացած մարդիկն ու կենդանիք՝ ամէնն ալ խղզուեցան (Քրիստ. 2482 տարի յառաջ)։ Եւ այս մեծ դիպուածն է՝



որոյ յիշատակը դարուց իդարս մինչեւ առ մեզ հասաւ, եւ կըսուի համաշխարհական ջրհեղեղ։ Եւ ոչ միայն ամենայն ազ-գաց աւանդութիւնը՝ հապա նաեւ երկրաբանական քննու-թիւնք կվկայեն ու կհաստատեն Մովսիսի այս ահաւոր պատ-մութիւնը։

(*) Սուրբ կրտսէին այն կենդանիները որ ժողովութիւն պատշաճ կիամարէր Աստուծոյ զի՞ բնելո՞ իրրես անասունները. իսկ անտուրք ըսուածնե-րը գազմներն եւ ուրիշ վնասակար կենդանիներն են, որոց մաքը ծանրու-թեանը պատճառաւ ալ չէր ուտուեր։

Մասիս եւ աղաւնին. — Սակայն յիշեց Աստուած զնոյ, եւ այնպիսի սաստիկ հողմ մը հանեց որ ջրերն ասդին անդին ցրուեցան, երկրիս աղբիւրներն ու երկնքի սահանքը ցամքեցան եւ անձրեւը դադրեցաւ: Զրհեղեղին սկսելէն ութը ամիս յետոյ տապանը գնաց Հայաստանի Մասիս կամ Այրարատ լերան վրայ կեցաւ: Ջրերն երթալով կպակսէին, եւ տասներորդ ամսոյն առաջին օրը բոլոր լերանց ծայրերն սկսան երեւնալ: Վրան քառասուն օր եւս անցաւ, նոյ տապանին պատուհանը բացաւ ու ագռաւ մը թռուց, որ գնաց՝ մէյմըն ալ չդարձաւ: Եօթն օր ետքը աղաւնի մը թռուց, որ կենալու համար ցամաք տեղ չդանելով՝ դարձաւ տապանը եկաւ: Եօթն օրէն դարձեալ նոյն աղաւնին



արձակեց, որ բերանը ձիթենոյ ճիւղ բռնած' իրիկուան դէմ դարձաւ եկաւ տապանը: Անով հասկըցաւ նոյ որ ջրերը քաշուեր են. բայց եօթն օր եւս սպասեց, նորէն աղաւնին թռուց, եւ երբ տեսաւ որ թռչունը ետ չդարձաւ. իմացաւ նոյ որ ջուրը բոլորովին իջեր է:

Նոյի զոհը, ծխածան. — Նոյ իրեններովը եւ հետն ա-

ռած կենդանեօք գուրս ելաւ տապանէն, եւ առաջին գործն եղաւ սեղան կանգնել այն տեղ, եւ սուրբ կենդանիներէն ու թռչուններէն մէկմէկ զոյգ զոհ մատոյց Աստուծոյ Եշրնորհակալութիւն եւ լիգոհութիւն՝ որ զինքը այն սոսկալի կոտորածէն պահեց։ Սիրով ընդունեցաւ Աստուած անոր զոհը, եւ գիտնալով որ մարդուս միտքն ու սիրտը իմանկութենէ իչարն հակամիտեալ է՛ ըստ Նոյի։ «Այսուհետեւ «ոչ եւս կանիծեմ զմարդիկ. ոչ եւս ջրհեղեղով անապատ «կրածընեմ զերկիր. քու եւ որդւոցդ հետ ուխտ պիտի «դնեմ. եւ երբոր երկինքն ամպերով ծածկեմ, պիտի երեւ «ցընեմ այն ամսկերուն վրայ նաեւ իմ աղեղս, որ քեզի «հետ գրած ուխտիս նշան պիտի լինի»։ Այս աղեղն է ծիածան կամ ծիրանի զօսին որ օգոյն մէջ կշողայ՝ երբ փոթորկէ մը ետքը արեւուն ճառագայթները ամսկերէն անցնելով մեզի կհամնին։ Ցետոյ օրհնեց Աստուած զնոյ եւ զօրդիս նորա, եւ ըստաւ. «Անեցէք եւ բազմացէք, եւ երկիրս լեցուցէք։ Դողան ձեր առջեւը կենդանիք, եւ բոլոր կեանք եւ շարժումն ունեցողները կերակուր լինին ձեզ»։ Եւ այսպէս մարդիկ, որ մինչեւ այն ժամանակ ընդեղէնով ու պտղեղէնով կերակրուեր էին, Աստուծոյ տուած հրամանովն սկսան նաեւ կենդանեաց միս ուտել։ Սակայն այն նոր կերակրով եւս մարդկանց կեանքը չերկնցաւ, եւ ջրհեղեղէն յառաջ եղածին պէս չկրցան հարիւրաւոր տարիներ ապրիւ։

Քամայ ցեղին անէծքը. Նոյայ մահիր. — Նոյ մարդկային ազգին հետ պահեր էր նաեւ առաջին նահապետաց հնարած մարդուս հարկաւոր արուեստները, եւ ամենէն աւելի երկրագործութեան ետեւէ եղաւ, որ քան զամէնն աւելի օգտակար է։ Այդի մը սնկեց, եւ օր մը գինիին զօրութիւնը չգիտնալով շատկեկ խմեց ու վրանին մէջ ընկաւ քնացաւ։ Քամ երբոր հօն եկաւ տեսաւ որ հայրը մերկ ընկեր քուն եղեր է, փոխանակ որդիական սիրով զնա ծածկելու, ծաղրը ընելով զնաց եղբարցը պատմեց, որք մէկէն եկան եւ աչքերնին ետեւ գարձուցած՝ հօրերնուն վրայ վերարկու մը ձգեցին։ Երբոր արթնցաւ նոյ եւ եղածն իմացաւ, օրհնեց զՄեմ եւ զՅարեթ՝ որ իւր ծերութենէն պատկառեր էին, եւ աղաչեց զԱստուած՝ որ անոնց սերունգը բազմացընէ ու

շնորհքը նոցա վրայէն չվերցընէ . իսկ Քամայ ցեղն անի-
ծեց որ եղբարցը ծառայ լինի : Եւ ինքը նոյ ջրհեղեղէն
ետքը երեքհարիւր յիսուն տարի եւս ապրեցաւ , եւ ինն-
հարիւր յիսուն տարեկան մեռաւ :

Ազտարակն Բաբելոնի . — Նոյայ թոռները Տիգրիս ու Եփ-
րատ գետերուն մէջտեղուանքը Սենաարայ գաշտը դնա-
ցին բնակեցան , շատ բազմացան , եւ Քամայ թոռը ներ-
րովիթ՝ որ ամենէն գօրաւոր մարդ ու քաջ որսորդ էր՝ ա-
մենուն վրայ իշխեց : Մարդիկ թէպէտ բազմացեր էին ,
բայց դեռ մի եւնոյն լեզուն կիսուէին . կամաց կամաց զնա-
տուած ու ջրհեղեղին յիշատակը մոռցան , մանաւանդ երբ
այնչափ շատցան որ այնուհետեւ հարկ էր նոյայ ու որդ-
ւոցը քովին հեռանալ՝ որ պահապանքն էին ճշմարիտ կր-
օնից : Երկրիս այլ եւ այլ կողմը ցրուելէն յառաջ այն-
պիսի անմիտ խորհուրդ մը մտածեցին՝ որով կտեսնեմք թէ
մարդկային հպարտութիւնն ու փառասիրութիւնը մինչեւ
ուր կրնայ երթալ առանց շնորհացն Աստուծոյ . « Եկէք , ը-
սին իրարու , քաղաք մը շինեմք եւ աշտարակ մը՝ որոյ ծայ-
րը մինչեւ երկինք համնի » : Բայց Աստուծած նոցա լեզուն



Էնդի Վալեն

Խառնակեց , եւ այն հպարտութեան խորհուրդը իդերեւ
համեց ունայնացուց . իրարու խոռքը չհասկընալով՝ տեսան
որ այլ կարելի չէ շէնքն յառաջ տանիլ , յուսահատած բո-
լոր աշխարհ ցրուեցան , եւ կիսակատար մնացած հսկայա-

գործ աշտարակը Բարիլու կրօնուեցաւ 7/11. 1929 յառնամբիրուն
ըսել է, վասն զի այն տեղը Խանութիւնան լւզուք Այն աշ-
տարակին մօտ Ներբութ քաղաքի մը Տիմ ձգեց որ նոյն-
պէս Բարիլոն ըսուեցաւ եւ յետոյ շատ անուանի եղաւ:

Ցրումն մարդկան, եւ մարդկային ցեղը. — Մարդիկ երբ
այսպէս բոլոր աշխարհ ցրուեցան, մարդկային երեք գլխա-
ւոր ցեղերը ձեւացան: Սեմայ որդիքը բնակեցան միջին
Ասիա՝ Միջերկրական ծովուն ու Պարսից ծոցոյն մէջտեղը,
եւ այն տեղ իրենցմէ մէկը, Ասուր, Տիգրիս գետին վրայ
Նինուէ քաղաքը կանգնեց. անոնցմէ Ելամ եւ Արամ իրենց
որդւովքը շէնցուցին Պարսկաստանն ու Ասորեստանը:

Քամայ որդիքը տարածեցան յԱփրիկէ. անոնց գլխաւոր-
ները Քուշ, Մեստրեմ եւ Քանան՝ նախահարք եղան բնակ-
չաց Արաբիոյ, եգիպտոսի, Լիբիոյ եւ Փիւնիկէի. Քանանու
որդիքն էին նաեւ Քանանացիք, զորս յետոյ Աւետեաց երկ-
րին մէջ բնակած գտան Հրեայք: Քուշայ որդին ներբութ էր:

Յաբեթի որդիքը Գամեր, Մագովկ, Մաղա եւ Յաւան
շէնցուցին Հայաստանը, Կասպից ծովուն քովի հիւսիսային
երկիրներն ու Համօրէն եւրոպան. եւ այսպէս բոլոր աշ-
խարհս նոյայ որդւոցն ու թոռանցը մէջ բաժնուեցաւ:

Աստուածաշունչը մարդկային երեք ցեղերուն վրայ կը-
խօսի. իմաստունք եւս բոլոր հին ցամաքը տարածուած
մարդկային աղդին մէջ երեք մեծ բաժանմունք կամ ցեղ
գտած են. այսինքն արեւելեան գին մողովի կամ պինձա-
գոյն ցեղը, արեւմտեան հարաւ եթովլպական կամ սեւ ցե-
ղը, մէջտեղուանիքն ու արեւմտեան կողմը՝ սպիտակ ցեղը,
որ կովկասեան ցեղ եւս կըսուի:

Պինձագոյն ցեղէն է Ասիոյ արեւելեան ծայրը բոլոր Զի-
նաստանի մեծատարած ինքնակալութիւնը: Սեւ ցեղը Ափ-
րիկէի անապատներուն մէջ մնացած է: Սպիտակ ցեղը ամե-
նէն աւելի գործունեայ եւ խելացի լինելով Հնդկաստանը,
արեւմտեան Ասիան, Ափրիկէի հիւսիսակողմը եւ բովանդակ
եւրոպան շէնցուց, եւ բազմաթիւ թագաւորութիւններ
կանգնեց՝ որք մեծամեծ յիշատակներ ձգեցին, եւ բազմազդի-
քնիկերութիւններ, որոց քաղաքականութիւնը եւրոպական
այժմու քաղաքականութեան օրինակ եւ առաջնորդ եղաւ:

Այս մեծ սպիտակ ցեղին մէջ եւս մանր բաժանմունք կան: Օրինակի համար, իրենց բնական կազմութեամբը եւ մանաւանդ իրենց լեզուովը չըեայք, Արաբացիք, Փիւնիկեցիք եւ Ասորեստանցիք մէկ վատ խումբ մը կլիազմեն՝ որ խումբ սեմական ազգաց կըտւի: Սակայն որչափ եւ մարդկային ազգը բազմաթիւ ցեղեր ու բաժանմունք ունենայ, դարձեալ ինչպէս տեսամնք՝ նոցա մի եւ նոյն աղբեւրէ յառաջ եւ կած մէկ մեծ ազգատոհմ լինելը յայտնի կերեւայ. վասն զի մարդիկ ամէն տեղ, ամէն կլիմայի տակ նոյն ախորժակն ունին, նոյն կարօտութիւնները, նոյն կրթերը, իրարու հետ ընկերանալու եւ իրարու օգնելու նոյն փափաքը, եւ սաեղծիչ Աստուած մը ճանչնալու՝ նոյն հաւատքն ու սէրը:

ԳԼՈՒԽ Գ.

Արուեստք եւ սկզբնաւորութիւն ազգաց. — Երկրորդ ապականութիւն մարդկան. — Կոչումն Արքահամու. — Արքահամա Քանանացւոց Երկրէն Եգիպտոս կերթայ. — Արքահամու եւ Դովլույ բաժանումք. — Արքահամու յաղթութիւնը. — Սարա եւ Ագար. — Հրեշտակաց գալուստը առ Արքահամ. — Դովլու երկու հրեշտակները կրնումնի. — Սոդոմ Գոմորի կործանումք. — Արքմելէք. — Ծնունդ Խահիսկայ. — Ագար. — Ռոջակէզ Արքահամու. — Մահ Սառայի. — Ռեկրեկա. — Մահ Արքահամու. — Եսաւ եւ Յակոբ. — Անդրանկութիւն. — Խահիսկայ օրինութիւնը. — Յակոբ Խառան կերթայ. — Սանդուխի տեսիլը. — Հռափէլ. — Յակոբայ որդիիքը. — Յակոբ հօրը քով կրտանայ. — Լարան Յակոբաց ետևէն կիյնայ. — Յակոբ Խարայէլ կլոցուի. — Յակոբ Խառայ կիհանդիսի. — Մահ Հռափելի. — Մահ Խահիսկայ:

(2113—2003.)

Արուեստք եւ սկզբնաւորութիւն ազգաց. — Երբոր մարդիկ ընդ ամենայն աշխարհ ցրուեցան, նահապեաց հնարած արուեստները մեծապէս ծավալեցան. լայնաստրած անտառները որովք երկրիս երեսը ծածկուած էր՝ կտրուեցան, եւ տեղ տեղ սկսան քաղաքներ շինուիլ: Քիչ ժամանակէն երկաթն ու գետնէ ելած ուրիշ հանքերը գործածելու հնարքը գիւրացուցին. ոչխարաց բուրդը մանեցին՝ հագուստներ

շինեցին, կանեփէն ու վուշէն ալ կտաւ ու լաթ գործեցին։ Սոքա ամէնն ալ խոկղբան խոշօր ու անարուեստ ձեռագործներ էին, բայց կամաց կամաց բարակցան կատարելագործուեցան, եւ հարիւրառը տարիներէ ետքը հնարուեցան նաեւ այժմու հասարակ բաներուն մեծ մասը՝ որոց վրայ անտարբեր աչքով մը կնայիմք, բայց անշուշտ շատ աշխատութեանց եւ փորձերու ծնունդ եղած են մեր նախահարց։ Ազգատոհմերը շատնալով՝ սկսան մեծամեծ ժողովուրդներ ձեւանալ, եւ այն ժողովուրդներն որ մէկ երկրի մէջ կընակէին ու մի եւնոյն լեզուն կխօսէին՝ մէկ մէկ ազգ ըստուեցան։

Երկրորդ ապականութիւն մարդկան։ — Մարդիկ մինչդեռ հանգիստ ու ախորժ կեանք անցընելու հարկաւոր եղած նոր նոր բաները կհնարէին, կմոռանային ամենէն հարկաւորը, այսինքն զգիտութիւն ճշմարտին Աստուծոյ՝ որ զնոյ ջրհեղեղէն ազատեր ունորա որդիքն ու սերունդը անթիւ բարեօք լիացուցեր էր։ Առաջին նահապետաց իրենց, որդւոցը պատմած բաներուն յիշատակը, ելեր էր մոնքերէն։ այնչափ որ գնացին իրենց աչքին զարնող առարկաները պաշտեցին, այսինքն աղօթքներ՝ զոհեր մատուցին արեւու, լուսնի, եւ շատ տեղեր նաեւ անբան անսամոց։

Սեմայ որդիքը, որ Սախոյ մէկ մասը ընակեր էին, նոյի միւս սերնդոց ամենէն աւելի երկար ժամանակ պահեցին Ադամայ աստուածալաշտութեան յիշատակը։ բայց յետոյ իրենք եւս չարաց հետ կենակցելով՝ նոցա նմանեցան, եւ Սատուած որոշեց որ մէջերնէն իրեն սեպհական ժողովուրդ մը ընարէ, եւ իւր ճշմարիտ երկրագագուները զինքը մոռացող մարդիկներէն զատէ։

Կոչումն Աբրահամու. — Այն համատարած ապականութեան մէջ նոյայ հաւատքը երկիւղածութեամբ անարատ կապահէր, եւ աստուածալաշտութեամբն ու առաքինութեամբ ըը անուանի եղեր էր Աբրահամ նահապետը, որ Սեմայ ցեղէն Թարայի որդին էր։ Քաղդէացւոց Ուր քաղաքը կընակէր, եւ երկու եղբայր ունէր՝ նաքովը եւ Սուան։ Աստուածուցեց որ նա լինի իւր ընտրած ժողովրդեանը նախահարց, վասնզի զինքը պաշտելէն ու սիրելն եա չէր կեցած՝ նաեւ այնպիսի ժողովրդոց մէջ ընակելով որ արեւն ու աստղերը

կպաշտէին. որովհետեւ իրենք Քաղցէացիք արեւու, լուսնի եւ աստեղաց ընթացքը դիտելով, ու աստղաբաշխութեան հետամուտ լինելով, այնպէս հիացան երկնից կարգաւորութեանը եւ արեւուն փառաւորութեանը վրայ, «որ կամաց կամաց՝ փոխանակ նոցա Արարիչը պաշտելու՝ սկսան այն արարածները պաշտել։ Երեւցաւ Աստուած Աքրահամու եւ ըստաւ. «Ել երկրէդ, թող ընտանիքդ ու հօրդ տու-«նը, եկ՝ եւ քեզի ցուցուցած երկիրս բնակէ։ Զքեզ մեծ ժո-«զովրդեան մը հայր պիտի ընեմ, եւ քեզմով ամենայն ազգք «Երկրի պիտի օրհնուին»։ Աստուծոյ այսպէս զԱքրահամ Քաղցէացւոց երկրէն հանելն ու Քանանացւոց երկիրը զըր-կելը կըսուի կոչումն Արրահամու, որ Հրէից պատմութեան գլխաւոր դարագլուխը կամ սկիզբն է, վասնզի այն ժամանակէն կակսի իրենց բուն ծաղումն ու պատմութիւնը, որ հետզհետէ բազմանալով զատ ազգ ձեւացան եւ ըստեցան իւրայերացիք, Երրայեցիք կամ Հրեայք, ինչպէս որ պիտի տեսնեմք։

Աքրահամ Քանանացւոց երկրէն եգիպտոս կերթայ. — Աստուծոյ հրամանին հնազանդելով ելաւ Աքրահամ Ռւրէն, առաւ Թարա հայրը, Սարա կինը, Սուան եղբօրը Դովտ որդին, ծառամերը, կովերը, այծերն ու ոչխարները, եւ ճամբայ ելաւ։ Ասոնք էին Աքրահամու հարստութիւնը, վասն զի այն ժամանակները մարդիկ գեղեցիկ տներ եւ ագարակներ, մեծագին կահ կարասիք եւ ոսկի ու արծաթ ունենալու ետեւէ չէին։ Աքրահամ նահապետը հաստատուն բնակարան չունէր. մորթէ կամ հաստ լաթէ շինուած վրանի տակ կրնակէր ու գիւրաւ տեղէ տեղ կփոխագրուէր։

Ճանապարհը յառաջ տանելով հասաւ Աքրահամ Միջագետաց Խառան քաղաքն ու անդ բնակեցաւ։ Քիչ ժամանակէն երբ հայրը մեռաւ, հրամայեց Աստուած Աքրահամու որ անկէց եւս ելլէ, Քանանացւոց երկիրն երթայ։ Յայն ժամ եօթանասունեւհինդ տարեկան էր Աքրահամ։ Ընտանեօքը Նիրատէն անցաւ եւ հասաւ Քանանացւոց երկիրը Սիրիու ըստած տեղը։ Հոն նորէն երեւցաւ իրեն Աստուած եւ ըստաւ. «Ահա այս երկիրը զաւակացգ պիտի տամ»։ Այն տեղը Աստուծոյ սեղման կանզնեց Աքրահամ։ նոյնպէս սեղման կանգնեց Երբոր թեթէլ հասաւ. անկէց սկսաւ դէպի ի

Հարաւակողմը յառաջ գնալ. բայց յետոյ սովորյն պատճառաւ ստիպուեցաւ Եգիպտոս անցնիլ, ուր վախնալով որ Սարային գեղեցկութեանը համար զինքը չմոռցընեն Եգիպտացիք, «Մարան իմ քոյրս է» կը սէր: Եւ յիրաւի, Եգիպտացւոց իշխանները տեսան զՍարան, եւ գեղեցկութեանը վրայ զարմանալով իրենց Փարաւոն թագաւորին պատմեցին, որ քովք բերել տուաւ իրեն կին առաւ. Աբրահամու մեծ պատիւներ ու մեծագոյն պարզեւներ տուաւ, որով մեծացաւ հարստացաւ Աբրահամ: Բայց Աստուած Փարաւոնի վրայ բարկանալով զինքն ու բոլոր նորա տունը պատժեց, եւ իմացուց թէ անոր համար այն ամենայն չարիք գլուխը կուգան՝ որ—թէ եւ զգիանալով—Աբրահամու կինը յափըշտակեր քովն է պահեր: Մէկէն Փարաւոն կանչեց զԱբրահամ ու ըսաւ. «Ինչու ինձ Սարային համար քոյրս է զուցեցիր. ահա կինդ, առ զնա»: Եւ հրամայեց որ բոլոր իւր հարաւութեամբը յուղարկեն զԱբրահամ, որ նորէն Քանանցւոց երկիրը դարձաւ, Դովսն ալ հետք:

Աբրահամու եւ Դովտայ բաժանումը. — Աբրահամու եւ Դովտայ հովիւններն անդադար իրարու հետ կռիւ կը նէին.




տեսաւ Աբրահամ որ գժտութեան վերջը պիտի չգայ, մըտածեց որ եղօրորդիէն բաժնուի: Դնաց ըսաւ Դովտայ՝ թէ «Որպէսզի ոչ մեր եւ ոչ հովիւններուս մէջ կռիւ պատահի, «որովհետեւ եղբարք եմք, բաժնուիմք իրարմէ. գուն որ

«Երկիրն ուզես ընտրէ քեղ. թէ որ դու ձախ երթաս, ես «աջ կերթամ, թէ որ գուն աջ ես ձախ»: Դովտ փոխանակ Աբրահամին ըսելու թէ «Հօրեղբայր իմ, ես քեզմէ չեմ բաժնուիր, եւ ծառաներուս չեմ թողուր որ քու ծառայիցդ հետ կոխւ ընեն», հաւանեցաւ այն առաջարկութեանը, եւ իրեն ընտրեց Յորդանան գետին քովի բարեբեր գաշտերն որ յետոյ Հինգ յաղաք կամ Պենտապոլիս կոչուեցան, որովհետեւ հինգ քաղաք կար այն տեղը Քանանացոց ձեռքը, եւ սոցա գլխաւորները Սոդոմայ մէջ հաստատեց: Այն հինգ քաղաքաց բնակիչքը շատ անդամ սովորված մեղօք եւ անօրէնութեամբք Աստուծոյ դէմ մեղմանչերէին: Նորէն երեւցաւ Աստուծած Աբրահամու, եւ իրեն խոստումը երկրորդելով «Երկնից աստղերուն ու ծովու աւաղ «Ներուն չափ անթիւ անհամար զաւակ պիտի ունենաս», ը. «սաւ, եւ Քանանացոց երկիրն անոնց պիտի տամ»: Եւ հրամայեց որ ելլէ այն երկիրը պարսի տեմնէ: Ուրախութեամբ ելաւ պարտեցաւ Աբրահամ, եւ Քերրոնի մէջ Մամբերէի ձորը բարձր կաղնի ծառին քով բնակեցաւ, եւ հոն սեղան շինեց Աստուծոյ:

Աբրահամու յաղթութիւնը. — Բայց շուտով հարկ եղաւ որ Աբրահամ երթայ Դովտը ելամացւոց թագաւորին ձեռքէն աղատէ. վասն զի Պենտապոլսոյ Սոդոմ, Գոմոր, Ագամայ, Սեբոյիմ եւ Սեգովի քաղաքաց թագաւորներն որ տասուերկու տարիէ խիեր իրեն հարկատու էին, երբոր ապստամբելով չէին ուզած սովորական հարկը տալ, ելամայ թագաւորը նոցա վրայ գնաց Ալտից ձորոյն մէջ, յաղթեց ու շատ մարդ գերի տարաւ. անոնց մէջն էր նաեւ Դովտ: Աբրահամ իւր ծառաներէն երեքհարիւր տասնեւութը հոգի զինեց, Դամասկոսի քով թշնամոյն վրայ հասաւ, զարկաւ զինքը խորտակեց, Դովտը աղատեց, հետն ալ նորա կինն ու ծառայքը: Աբրահամու գարձը փառաւոր յաղթական հանդէս մը եղաւ. յաղթուած թագաւորներն իրեն ընդ առաջ եկան, եւ Մելքիսեդեկ՝ որ Սաղեմայ թագաւորն էր եւ քահանայ բարձրելոյն, օրհնեց զԱբրահամ եւ հաց ու դինի հանեց անոր, նա եւս ձեռքն ընկած բա-

ներէն իրեն տասանորդ տուաւ : Առգոմացւոց թագաւորն ուղեց պատերազմին բոլոր տաւարն Աքրահամու թողուլ բայց նա մերժեց՝ «Չեմ ուղեր, ըստ, որպէս զի չքսեն թէ ես մեծացուցի զԱքրահամ» :

Այս յաղթութենէն վերջը երկու անգամ եւս տեսիլք տեսաւ Աքրահամ, որով նորէն խոստացաւ Աստուած՝ իրեն պաշտպան լինել եւ նորա որդիքն անթիւ ընել եւ երբոր ըստ Աքրահամ, «Եւ ուակայն, Տէր, տակաւին եւ ոչ մէկ «որդի մը ունիմ,—երկինք նայէ, ըստ Աստուած, եւ աստ «զերը համրէ թէ որ կրնաս. անոնց պէս անթիւ պիտի լի «նի նաեւ քու ազգատոհմէ՛ : Այս երկիրը յորում կստը «տիս՝ զաւակացդ պիտի տամ. եգիպտոսի գետէն (այսին «քըն նեղոսէն) մինչեւ եփրատ մեծ գետը» : 

Սարա եւ Ագար . — եւ յիրաւի, Աքրահամ ծերացեր՝ ութունեւհինդ տարեկան եղեր էր, եւ գեռ որդի չէր ունեցած, վասն զի Սարան ամուլ էր. ուստի եւ ըստ Աքրահամու . «Առ եգիպտացի Ագար աղախինս, թերեւս անկէց որդիք ունենամ» : Երբոր Ագար մայր եղաւ, արհամարհեց զիւր տիկինը. նա եւս ոկտաւ զինքը չարչարել, մինչեւ որ չգիմացաւ, ձգեց անապատ փախաւ, եւ աղբիւրի մը քով տրտում տիսուր՝ անօթի նստաւ : Հրեշտակ մը երեցաւ իրեն ու ըստ . «Ագար, աղախին Սարայի, ուստի կուգաս «եւ ուր կերթաս : — Տիկնոջս ձեռքէն փախեր եմ, պա «տասխանեց Ագար : — Դարձիք նորէն քովը գնա, կրկնեց «Հրեշտակը, հնազանդէ անոր. անթիւ զաւակաց տէր պի «տի լինս ատենով : Որդի մը պիտի ծնանիս՝ որ համայէլ «պիտի կոչուի, այր քաջ ու վայրագ. իւր ձեռքը ամենուն «վրայ, եւ ամենուն ձեռքը իւր վրայ պիտի լինի» : Ագար այն աղբիւրին անունը Զրիոր ևելեան գրաւ. գարձաւ գընաց Սարային քով, եւ որդին որ ծնաւ անունը գրաւ իսմայէլ :

Իսմայէլ երբ տամնեւերեք տարեկան եղաւ, նորէն երեւցաւ Աստուած Աքրահամու, որ իննունեւինն տարեկան էր, ու ըստ . «Ոչ եւս Աքրամ (հայր վերամբարձ), այլ Աքրա «համ (հայր բազմութեան) պիտի կոչուիս. վասն զի զերգ «հայր բազմութեան ազգաց պիտի ընմա՛ : Եւ այս է ուխտ

« իմ զոր պիտի պահես գուն եւ զաւակդ։ Ամէն արու տը-
« զայ՝ ծնանելէն ութ օր ետքը պիտի թլփատուի։ Պիտի
« օրհնեմ զիսմայէլ, մեծ ազգի գլուխ պիտի ընեմ զինքը,
« եւ քեզի հետ ըրած այս ուխտս պիտի նորոգեմ նաեւ
« իսահակ որդւոյդ հետ՝ զոր գալ տարի այս ատենս Սա-
« րան պիտի ծնանի. Սարան ալ այսուհետեւ Սառա (թա-
« գուհի) կոչուի, վասն զի իրմէ պիտի ելլեն թագաւորք»։
Աբրահամ մէկէն առած պատուէրը կատարեց. ինքն ու
բոլոր իրենները թլփատեցան։

Հրեշտակաց գալուստը առ. Աբրահամ. — Քանի մը օր անց-
նելէն յետոյ՝ երբոր Աբրահամ Մամբրէի կաղնւոյն քոլ վր-
րանին դուռը նստեր էր, երեք ճանապարհօրդք եկան մօ-
տեցան անոր, Մէկէն վազեց նոցա առջեւն ելաւ, երկրպա-
գութիւն ընելով ըսաւ. «Տեարք իմ, չնորհք ըրեք ինծի,
«քիչ մը կեցէք հանդչեցէք, պատառ մը բան կերէք ու յե-
«տոյ գնացէք»։ Նուտ մը վազեց՝ ջուր բերաւ որ սաքերնին
լուան, եւ կերակուր ու հաց բերաւ որ ուտեն։ Կերակըէն
ետքը անսնցմէ մէկն ըսաւ. «Գալ տարի այս ժամանակ նո-
«րէն պիտի գամ՝ այս տեղ, եւ Սառա կինդ որդի մը պիտի
«ունենայ»։ Սառա վրանին դրան ետեւը կեցած՝ մտիկ կը-
նէր անոնց խօսակցութեանը, մոքէն ծիծաղեցաւ ու կըսէր
թէ «Այդ բանն որ մինչեւ հիմա չեղաւ, ասկէց ետքը պի-
«տի լինի, մանաւանդ որ ես պառւած եմ, էրիկս ալ ծե-
«րացած»։ Սատուած Աբրահամու հարցուց թէ «Ինչու հա-
«մար Սառա ծիծաղեցաւ մոքէն. միթէ Սատուծոյ առջեւ
«անկարելի բան կայ. գալ տարի այս ժամանակ՝ սոյն օրերս
«որդի մը պիտի ունենայ»։ Այս ըսելով ճամբայ ելան դէպ
իթոգոմ, հետերնին նաեւ Աբրահամ, եւ յայտնեց Սատուած
իրեն՝ որ Սոդոմացւոց ու Գոմորացւոց մեղաց չափն անցեր
է, ու կուղէ զնոսա պատժել։ Խւռովեցաւ Աբրահամու սիր-
տը, ու երբ անոնք գնացին, «Տէր, ըսաւ Աբրահամ, միթէ
«զարդարն եւս ամբարշտին հետ պիտի կորսնցընես։ Ո՞գի-
«տէ, գուցէ այն քաղաքին մէջ յիսուն արդար գտնուի.
«գոնէ նոցա սիրոյն համար այն մեղապարտ քաղաքաց նե-
«րէ։ — Այս, պատասխան տուաւ Տէր. թէ որ յիսուն ար-
«գար գտնուի՝ անոնց սիրոյն համար կներեմ այն քաղա-

« Քաղ : — Հապա թէ որ քառասունուհինդ հօգի միայն
« գտնուի, միթէ հինգ արգար պակաս գտնելուդ համար
« բոլոր այս ժողովուրդը կջնջես : — Զէ, պատասխան տուաւ
« Աստուած . թէ որ քառասունուհինդ գտնեմ՝ կիմնայեմ :
« — Հապա թէ որ քառասուն գտնուի : — Քառասունին հա-
« մար ալ զիրենք չեմ կորսընցըներ » : Աբրահամ կամաց
կամաց իջաւ մինչեւ տասը, եւ Աստուած իւր ամենողորմ
գթութեամբը հաւանեցաւ այն տասնին համար բոլորին
ալ ներել . բայց բայց, բոլոր այն հինգ քաղաքին բնակ-
չացը մէջ եւ ոչ տասն արդար գտնուեցաւ : Այնուհետեւ
Աբրահամ տրտում տիսուր գարձաւ իւր վրանը :

Դովտ երկու հրեշտակները կը նդունի . — Երեկոյեան գէմ
Երբոր Դովտ քաղաքին գրան առջեւը նստեր էր, երկու
հրեշտակները Սոգոմ մտան : Դովտ զանոնք տեմնելուն պէս՝
ոտք ելաւ, առջեւնին ընկաւ՝ երկրպագութիւն ըրաւ եւ
աղաջեց որ այն գիշերը իւր տունը հանդին . ջուր բե-
րաւ, ոտքերնին լուաց, եւ կերակուր հանեց որ ոտեն :
Բայց գեռ քուն չեղած, Սոգոմացիք բազմութեամբ եկան
տունը պաշարեցին, եւ կուզէին որ Դովտ այն երկու օտա-
րականներն իրենց ձեռքը տայ : Դունէն գուրս ելաւ Դովտ,
գուռը ետեւէն գոցեց, եւ կջանար զիրենք համոզել որ
օտարականաց չգուզին, եւ երբ տեսաւ որ ճար չկայ զա-
նոնք իրենց չար խորհրդէն ետ կեցընելու, ուզեց այն
հրեշտուն տեղ իւր երկու աղջիկն անոնց ձեռքը տալ :
Մերժեցին, Դովտայ առաջարկութիւնը, սաստիկ բարկա-
ցած սկսան կանչել վրան եւ սպառնալիքներ ընելով գուռը
կոտրելու աշխատիլ : Այն ժամանակ երկու հրեշտակները
քաշեցին Դովտը ներս առին, գուռը անոնց գէմ փակե-
ցին, եւ այն անօրինաց աչքն այնպէս կուրացուցին՝ որ
գուռը չէին կրնար գտնել . եւ ըսին առ Դովտ . « Թէ որ
« փեսայ կամ զաւակունք եւ կամ ուրիշ մէկը այս քաղա-
« քին մէջ ունիս՝ գուրս հանէ, վասն զի սորա անօրէնու-
« թեան աղաղակը բարձրացաւ Աստուծոյ առջեւ, եւ զմեղ
« զրկեց որ կորսընցընեմք զսա » : Դովտայ փեսաները չհաւա-
տացին անոր խօսքին, եւ չուզեցին քաղաքէն գուրս ենել :

Սոդոմ Գումորի կործանումը. — Առաւօտը կանուխ գեռարեւը չծագած՝ հրեշտակներն առին զլովտ, կինն ու երկու աղջկունքը, քաղաքէն դուրս հանեցին, եւ ապսպեցին որ ամենեւին չդառնան ետեւ չնային, եւ առանց տեղ մը կենալու՝ շիաակ երթան լեռը ելնեն։ Մարսափե-



Վ. Շ. Բ. Բ. Ա.

ցաւ Ղովտ, եւ վախնալով որ մինչեւ այն լեռն ելնէ, կրակը ետեւէն չհամնի, աղաչեց պաղատեցաւոր ինայեն դիմացի պզուիկ քաղաքին, ու թոյլ տան իրեն որ երթայ հոն ապաւինի։ Հաւանեցան հրեշտակը, եւ իւր սիրոյն համար աղատ պահեցին այն քաղաքն, որ կոչեցաւ Սեղովր։

Արեւը ծագելու վրայ էր՝ երբ Ղովտ Սեղովը մտաւ. եւ ահա կրակէ ու ծծումքէ անձրեւ մը թափեց Աստուած, եւ Սոդոմ ու Գոմոր քաղաքները կործանեց մոխիր դարձուց բոլոր մէջի բնակչօքը. կործանեց նաեւ Աղամա եւ Սերոյիմ քաղաքները, եւ անոնց տեղը ձեւացաւ Ասփարցեան լեճը, որ Մեռեալ ծով եւս կըսուի. Այն միջոցին Ղովտայ կինը Աստուծոյ հրամանին դէմ ետեւը նայեցաւ, եւ մէկն աղի արձան դարձաւ։

Առաւօտն ելաւ տեսաւ Աբրահամոր Սոդոմ Գոմոր այրեր մոխիր դարձեր էին, ու թանձը ծուխը երկինք կելնէր։ Ղովտ այնուհետեւ երկու որդիք ունեցաւ, Մովաք եւ Ամոն անունով, որոնցմէ ելան Մոփարացիք եւ Ամոնացիք։ Աբիմելք. — Մնկէ դէմ իհարաւ գնաց Աբրահամը ու

Գերարա նստաւ, եւ երկրին թաղաւորը Աքիմելէք՝ կարծելով թէ Սառան Աբրահամու քոյրն է՝ ուզեց իրեն կին առնուլ. բայց տեսիլքով իրեն երեւցաւ Աստուած՝ իմացուց որ Սառան Աբրահամու կինն է, եւ պատուիրեց որ անոր չգպչի: Կանչեց Աքիմելէք զԱբրահամ, եւ շատ մը ընծաներ տալով՝ հետք դաշինք դրաւ Զրհորի մը քով՝ զոր ինքն Աբրահամ փորեր էր, եւ այն Զրհորը Բերսարէ կոչուեցաւ, որ ցինու երդման ըսել է: Այն դաշինքը յետոյ Աբրահամու որդւոյն հետ եւս նորոգեց Աքիմելէք:

Ծնուեն Խահակաց. — Վերջապէս Ատտուծոյ խոստացած որդին ծնաւ Սառա՝ երբոր իննառևն տարեկան էր, եւ Աբրահամ հարիւր (2050): Տղուն անունը Խահակ դրին, եւ կաթէն կտրած օրը Աբրահամ մեծ ուրախութիւն ըրաւ: Խսմայէլ անդադար Խահակայ հետ կիյնար ու անոր չար օրինակ կուտար: Սառա այս բանիս վրայ գժուարելով՝ ոտք կոխեց որ Խսմայէլը տնէն դուրս վռնտուի: Այս խստութիւնը ծանր երեւցաւ Աբրահամու. բայց Սատուած իմացուց իրեն՝ որ Խսմայէլին համար ըրած խոստմունքը պիտի կատարէ, եւ պատուիրեց որ Սառայի ուղածն ընէ:



Ագար. — Առաւօտն ելաւ Աբրահամ, Ագարին ձեռքը հաց ու տիկ մը ջուր տուաւ, եւ որդին ուսը դրաւ՝ տնէն դուրս ըրաւ: Ճամբան կորսնցուց Ագար, եւ անապատին

մէջ երգման ջրհորոյն քովերը կպտըտէր, մինչեւ որ ջուրը
եւս հատաւ, այն ժամանակ յուտահատած առաւ որդին ծա-
ռի մը տակ դրաւ, ինքը մէկդին քաշուեցաւ կեցաւ՝ որպէս
զի անոր մեռնիլը չտեսնէ, եւ կուլար անմխիթար. Բայց
լսեց Աստուած իւր ու տղուն ձայնին. եւ աչա հրեշտակ
մը երեւցաւ իրեն ու ըսաւ « Ագար, ինչ կընես, գնա որ-
դիդ առ. նա մեծ աղդի մը հայր պիտի լինի »: եւ միան-
կտմայն անոր աջքը բացաւ, աղբիւր մը տեսաւ, գնաց
տիկը լեցուց եւ տղուն խմցուց : Աստուծոյ խմանօքը հոն
փառանու անապատին մէջ մեծցաւ Խմայել, քաջ որսորդ
մը եղաւ, եւ մայրը եդիպուսէն հարս առաւ անոր :

Ողջակէզ Աբրահամու. — Նորէն ուղեց Աստուած Աբրա-
համու հաւատոքն ու հնազանդութիւնը փորձել. « Առ քու
սիրելի Խասհակ որդիդ, ըսաւ, եւ քեզ ցուցուցած լե-
րանս վրայ ինձ ողջակէզ ըրէ զինքը »: Մէկէն հնազանդե-
ցաւ Աբրահամ. երկրորդ առաւօտն ելաւ, էշը համեսեց,
ողջակիզին համար փայտ կոտորեց, առաւ Խասհակը, եւ հե-
տըն երկու ծառայ, ելաւ ճամբայ: Երրորդ օրը երբ Աս-
տուծոյ սահմանած տեղը հեռուէն տեսաւ, ըսաւ ծառա-



ներուն. « Դուք իշով նստեցեք հոս, մինչեւ որ ես որ-
դւոյս հետ լերան վրայ ելնեմք, Աստուծոյ երկրպագու-
թիւն ընեմք դառնամք »: Ողջակիզին փայտը Խասհակայ
շալակը տուաւ, ինքը թրւըն ու կրակը առաւ, եւ սկսան

մէկտեղ երթաւ, Խսահակ տեսնելով որ ողջակիզին համար կրակ ու փայտ կայ, բայց ոչխար չկայ, « Հայր, ըստ, « ահա հուր եւ ահա փայտ. ողջակիզի ոչխարը ուր է: — « Աստուած կհոգայ զայն՝ որդեակ, ըստ Աբրահամ »: Եւ երբ որոշուած տեղը հասան, սեղան շինեց, փայտը վրան շարեց, Խսահակը կապեց հանեց փայտերուն վրայ, եւ ձեռքի թուրը վերուց որ մորթէ որդին: Խսկոյն երկնքէն ձայն եկաւ որ կըսէր. « Աբրահամ Աբրահամ, մի մորթեր « որդիգ. այժմ հասկըցայ թէ դուն Աստուծմէ կվախնաս, « որովհետեւ իրեն հնազանդելու համար մէկհատիկ սիրելի որդւոյդ չինայեցիր »: Աչքը վերուց տեսաւ Աբրահամ որ Սաբեկայ ծառոյն վրայ խոյ մը եղջիւրներէն կախուեր է. զնաց վար առաւ խոյն ու զոհ ըրաւ Աստուծոյ: Երկրորդ անգամ նորէն կանչեց զինքը Աստուած ու ըստ, « Ամէն կողմանէ պիտի օրհնեմ ես զքեզ, ու որդիքդ եր « կրնքի աատզերուն ու ծովու աւազներուն պէս անթիւ պիտի ընեմ, եւ որովհեաեւ հնազանդեցար ձայնիս, քեզ « մով պիտի օրհնուին ամենայն աղդք երկրի »: Ուրախ սրատվ լեռնէն վար իջաւ Աբրահամ, ծառաները գտաւ, գարձան մէկտեղ բերսարքէ, եւ հոն բնակեցան:

Սյն ողջակիզին պատմութեանը մէջ Խսահակ Քրիստոսի Տեառն մերոյ օրինակ է, որ խաչն ուսը առած Գողգոթա լեռն ելաւ: Այս պատմութիւնը չքնազ օրինակ է նաեւ կենդանի հաւատոյ եւ անձնուրաց համակերպութեան ընդ կամացն Աստուծոյ:

Մահ Խառայի. — Քանի մը տարի ետքը Քանանացւոց երկիրը Քետացւոց Աբրոկ քաղաքը մեռաւ Սառա՝ հարիւր քսանուեօթք տարեկան: Լացաւ վրան Աբրահամ, եւ Մամբրէի մօտ չորս հարիւր սատեր արծաթոյ տալով՝ եփրոն քետացիէն ադարակը գնեց, եւ անոր այրին մէջ Սառան թալեց: Խնդն եւս իւր վախճանը մօտեցած տեմնելով, մեռնելէն յաւաջ ուղեց իւր որդւոյն ապագայ վիճակը հաստատել: Կանչեց ամենէն հին ու հաւատարիմ եղիազար ծառան, որ իւր բոլոր ստացուածոցը վերակացուն էր, ու ըստ: « Երդում ըրէ ինձ որ Խսահակ որդւոյս Քանանացի աղջիկ չառնուս, այլ երթաս հարցս երկրէն

իրեն հարս մը բերես»։ Երդուաւ եղիազար, եւ տասը ուղղի վրայ փառաւոր ընծաներով գնաց Միջագետք՝ Ար- րահամու նաքովր եղբօրը բնակած քաղաքը, Խառան։

Ուեթեկա. — Երեկոյեան դէմ քաղաքէն դուրս ջրհորի մը քով հասաւ, այն միջոցին որ կանայք եւ աղջկունք ջուր առնելու կուգային։ Ազօթք ըրաւ Աստուծոյ եղիազար՝ ըսե- լով թէ այն աղջկանց մէջէն որուն որ զրուցեմ թէ սա- փորդ իջեցուր որ ջուր խմեմ, եւ նա ինձ պատասխան տայ թէ « Խմէ, եւ ուղտերուդ եւս խմցընեմ», նա լինի Խսահակայ հարսը։ Եւ ահա Ուեթեկա անունով շնորհալի աղջիկ մը եկաւ, լեցուց սափորը եւ ելեր կերթար. քովը մօտեցաւ եղիազար, « Սափորէդ քիչ մը ինձ ջուր խմցուր, ըսաւ. — Հրամէ խմէ, Տէր իմ», պատասխանեց Ուեթեկա» եւ շուտ մը սափորը թեւին վրայ իջեցուց։ Երբոր եղիա- զար խմեց լմբնցաւ, « Ուղտերուդ եւս խմցընեմ», ըսաւ օրիորդը. մէկէն սափորը աւազանին մէջ թափեց, նորէն լեցուց ուղտերուն եւս խմցուց։ Եղիազար մեծաւ ուրա- խութեամբ հանեց ոսկի օղեր ու ապարանջաններ տուաւ անոր, եւ երբ իմացաւ թէ նաքովրի Բաթուէլ որդոյն աղջիկն է՝ փառք տուաւ Աստուծոյ ու ըսաւ. « Օքչնեալ է Աստուած՝ որ տիրոջս Աբրահամու եղբօրը տունը առաջ- նորդեց ինձ»։

Ուրախութեամբ վաղեց տուն դարձաւ Ուեթեկա, եւ այն օտարականին հանդիսիլը պատմելով՝ նորա տուած դեղե- ցիկ ու մեծագին ընծաները ցուցուց։ Եղբայրը կաբան մէ- կէն գնաց Ջրհորին քով, եղիազարը դժաւ, եւ ուղտերովն ու ծառաներովը մէկաեղ առաւ տուն բերաւ, ուղտերուն խոտ տուաւ, կերակուր պատրաստեցին, եւ եղիազարին աղաչեցին որ ճաշի նստի. « Քանի որ ըսելիքս չեմ զրու- ցած, ըսաւ, բերանս բան չեմ գներ ». Եւ սկսաւ պատմել թէ ինչպէս Քանանացւոց երկրէն ելեր էր, ինչ խնդրեր էր Աստուծմէ, եւ թէ ինչպէս Ջրհորոյն քով Ուեթեկան տեսեր ու իրմէ իմացեր էր որու աղջիկը լինելը. յետոյ խնդրեց որ զինքը Խսահակայ հարս տալու հաւանին։ Պա- տասխան տուին մէկբերան կաբան եւ Բաթուէլ եւ ըսին. « Այդ Աստուծոյ բանն է, մեք չեմք կրնար հակառակ կե-

նալ. ահա առջեւդ է Ռեբեկան, առ եւ գնա, թող տիրո-
ջըդ որդւոյն հարս լինի»: Այս խօսքին վրայ հանեց եղիա-
զար ոսկիէ ու արծաթէ ամաններ ու ծանրագին հանդերձ-
ներ, ամենուն ընծայ տուաւ. կերան խմեցին եւ հանդչե-
ցան: Երկրորդ առաւօտը կուզէր եղիազար ճամբայ ենել
երթալ. Ռեբեկայի մայրն ու եղբարքը խնդրեցին որ տասը
օր իրենց քովը կենայ աղջիկը. բայց երբ նայեցան թէ
եղիազար շատ կաղաչէ որ զինքը չուշացընեն, որպէս զի
ժամ մը յառաջ տիրոջը քով համնի, «Ռեբեկային հար-
ցունեմք» ըսին. եւ երբ տեսան որ Ռեբեկան ալ չուզէր
ուշանալ, սիրալիր բարեմաղթութիւններով ճամբայ դրին:

Քանի տէրեր կան՝ որոց եղիազար՝ ծառայ մը աս-
տուածպաշտութեան օրինակ կրնայ լինել: Սովորին իր-
մէն՝ մանաւանդ ծառայք՝ իրենց ծառայակցին պէս հաւա-
տարիմ լինել, եւ թէ Աստուծոյ եւ թէ իրենց տիրոջը
ծառայել միամտութեամբ:

Զրհոր տեսլեան ըսուած տեղն որ մօտեցան, տեսան որ
Խաչակ իրիկուան դէմ ելեր գաշտին մէջ կպտըտի. եւ
երբ հարցուց իմացաւ Ռեբեկա որ այն պտըտողը Խաչա-
կըն է՝ որ իրենց ընդ առաջ կուգար, շուտ մը ուզուէն վար
իջաւ, վրան լաթ առաւ: Քովերնին եկաւ Խաչակ, զիրենք
տուն տարաւ, իրեն հարս առաւ Ռեբեկան, ու մօրը Սա-
ռային մահուանը վրայ մխիթարուեցաւ (1990): Այն տե-
նը քառասուն տարեկան էր Խաչակ:

Մահ Աբրահամու. — Աստուծոյ հրամանովը Աբրահամ
Քերուրա անունով ուրիշ կին մի եւս առաւ, եւ վեց որդի
ունեցաւ անկէց: Երբոր շատ ծերացաւ ու տեսաւ որ մահը
մօտեցեր է, զանոնք Խաչակէն բաժնեց, այլ եւ այլ եր-
կիրներ զրկեց. ինքը մեռաւ 173 տարեկան՝ եւ եղաւ հայր
եւ օրինակ արդարոց: Խաչակ եւ Խամայէլ տարին զինքը
Սառայի քով՝ եփրոնի ագարակի այրին մէջ թալեցին (1955):

Նսաւ եւ Յակոբ. — Աբրահամ նահապետին մահուընէն
յետոյ օրչնեց Աստուած զիսահակ եւ ամենայն բարու-
թեամբք լեցուց. Բայց Խաչակայ սրտին ցաւն այն էր՝ որ
Սառային պէս ամուլ էր նաեւ Ռեբեկա: Սկայն երբ շատ
աղաչեց, Աստուած Ռեբեկային երկորեակ որդիք պարզե-

ւեց (1970), եւ իրեն իմացուց՝ որ մեծը փոքրին ծառայ պիտի լինի. Մեծին անունն էր Եսաւ՝ շառագոյն, վայրագ եւ մազոտ, որ ինքինքը որսորդութեան տուաւ. իսկ փոքրը՝ Յակոբ կոչուեցաւ, հեղ բնութեամբ եւ ընտանի:



ԱՆԴՐԱՅԵԿՈՒԹԻՒԾ. — Օր մը Եսաւ պաստիկ յոդնած եւ անօթի՝ գաշտէն գարձած ժամանակը տեսաւ որ Եղբայրը ունի ապուր Եփեր պատրաստեր է, ուզեց ուտել. Հաւանեցաւ Յակոբ, բայց այս պայմանաւ որ անդրանկութիւնը իրեն տայ: «Ահա ես անօթի կմեռնիմ, անդրանկութենէս Քնչ Կ'ելլէ», ըսաւ Եսաւ, եւ ընդունեցաւ Եղբօրը առաջարկած փոխանակութիւնը: Յակոբ ապահովութեան համար Երդում եւս ուզեց. զայն Խնդիրքն ալ կատարեց, եւ այնպիսի չնչին փոխարինով մը ազդատոհմին գլուխ լինելու պատուէն եւ հայրենի ժառանգութեան մեծագոյն մասն առնելու իրաւունքէն հրաժարեցաւ:

Իսահակյա օրինութիւնը. — Իսահակ զեսաւ աւելի կսիրէր, Ռեբեկան ալ զՅակոբ: Իսահակ երբ ծերացաւ, եւ աչքերը կուրցան, կանչեց զեսաւ, «Ահա, որդեակ, ես ծերացայ, ըսաւ, եւ չեմ գիտեր թէ երբ պիտի վախճանիմ: Աղեղդ առ, գաշտը գնա, որս մը բռնէ, սիրածիս պէս Եփէ բեր որ ուտեմ, ու քանի որ չեմ մեռած՝ զքեզ «օրհնեմ»: Ռեբեկան այս խօսակցութիւնը լսեր էր. մշկն կանչեց զՅակոբ, «Որդեակ իմ, ըսաւ, գնա գաշտէն

« Երկու փափուկ ու ընտիր ուշ բեր, հօրդ սիրածին պէս
« եփեմ ես անոնք, եւ տանիս իրեն կերցընես, որպէս զի
« մեռնելէն յառաջ զքեղ օրհնէ »: Յակոբ, որ խոհեմու-
թեամբ ամէն ըրածին վերջը կմուածէր, ըստումօրը. « Եղ-
« բայրս եսաւ մազոտ է, եւ ես լերկ. գուցէ հայրս զիս շօ-
« շափէ, եւ ըրածիս սրդողելով, փոխանակ օրհնելու անի-
« ծէ զիս: — Իմ վրաս անէծքը, որդեակ, պատասխանեց
« մայրը. միայն գու խօսքս մտիկ ըրէ, եւ գնա ուզածս
« բեր »: Շուտ մը ուլը եփեց պատրաստեց Ռեբեկա, եսա-
ւայ ազնիւ պատմումանը՝ որ քովը պահեր էր՝ Յակոբին
հագցուց եւ ուլենիներն անոր թեւերուն ու վզին պատեց:
Առաւ Յակոբ մօրը պատրաստած համեզ խորափկն ու հօրը
տարաւ որ ուտէ: Զարմացաւ Խաչակ թէ ինչպէս շուտով
որսը զարկաւ բերաւ ու պատրաստեց որդին. ուստի տա-
րակուսելով մը ըստ. « Քովս եկուր, որդեակ, որպէս զի ըզ-
քեղ շօշափեմ, տեսնեմ թէ եսաւ որդիս ես թէ ոչ »:
Մօտեցաւ Յակոբ, շօշափեց զինքը Խաչակ ու ըստ. « Զայ-
նըզ Յակոբայ ձայնն է, ձեռքդ եսաւայ ձեռքերն է ». եւ
չկարենալով ճանչնալ թէ ըուն եսաւն է, հարցուց.
« Դուն ես որդեակ իմ եսաւ »: Եւ Յակոբ — Այս, ես եմ »
պատասխանեց: Յայնժամ չտարակուսելով նստաւ կերաւ
Խաչակ, զինին ալ խմեց, ու ըստ. « Եկ, որդեակ իմ,
զհայրդ համբուրէ! ». մօտեցաւ Յակոբ զհայրը պազաւ: Այն
ժամանակ օրհնեց ծերունին ու ըստ. « Որդեակ իմ, Աս-
« տուած երկնքի ցողը վրադ իջեցընէ եւ երկրիս պարար-
« տութիւնը քեզ տայ. ազգեր ծառայեն քեզ, եւ իշխանք
« դիմացդ լինան երկրպագութիւն ընեն քեզի: Ով որ ըզ-
« քեզ անիծէ՝ անիծեալ լինի, եւ ով որ զքեզ օրհնէ՝
« օրհնեալ »:

Հազիւ Յակոբ հօրը քովէն գնացեր էր, եսաւ պատրաս-
տած որսը բռնած եկաւ, « Եւ հայր, ըստ, որդւոյդ որսը
կեր, որպէս զի զիս օրհնես: — Ո՞վ ես դուն », հարցուց
Խաչակ: Երբոր նա պատասխանեց թէ « Ես եմ անդրամիկ
որդիդ եսաւ », սաստիկ զարմանալով մը կանչեց Խաչակ.
« Ո՞վ էր ուրեմն նա որ քիչ մը յառաջ ինձ որս բերաւ,
կերայ ես եւ զինքը օրհնեցի, եւ օրհնեալ լինի »: Այս որ

լաց եսաւ, այնպէս ոիրոր դառնացաւ՝ որ սկսաւ լաւ ու կանչել. « Այս երկրորդ անգամն է՝ որ զիս կխարէ Յակոբ. առաջ անդրանկութիւնս առաւ ձեռքէս եւ հիմա ալ օրհնութիւնս »: Եւ դարձաւ Խաչակայ « Հայր, ըսաւ, եւ ոչ մըկ օրհնութիւն մը պահեցիր ինձ »: Խաչակ տուած օրհնութիւնը եա չառաւ, բայց եսաւին թափած արցունքներուն եւս չգիմանալով՝ ըսաւ. « Քու օրհնութիւնդ պիտի լինի, որդեակ, երկրիս պարարտութիւնն ու երկնից ցող. Զեռքի թրովդ ապրիս, եւ եղբօրդ ծառայես. բայց կուգայ ժամանակ որ նորա լուծը կթօթափես »:

Յակոբ Խառան կերթայ. — Այս բանիս վրայ եսաւ Յակոբայ դէմ ոխ կպահէր, ու կըսէր մոռքէն թէ « Հարկաւ հայրս օր մը կմեռնի, եւ ես Երբ եւ իցէ կսպաննեմ զՅակոբ »: Լսեց Ռեբեկա անոր սպառնալիքը, վախէն կանչեց զՅակոբ ու ըսաւ. « Ահա եղբայրդ կսպառնայ զքեզ մեռ « ցընել. եւ գնա Խառան քաղաքը՝ Լաբան եղբօրս քով, եւ « հոն կեցիր մինչեւ որ եղբօրդ բարկութիւնը անցնի, եւ « իրեն ըրածդ մոռնայ, յայնժամ կկանչեմ զքեզ. ապա « թէ ոչ՝ կվախնամ որ մէկ օրուան մէջ երկուքդ մէկէն « կորսանցընեմ »: Եւ որպէս զի Խաչակ եւսնորա երթալուն հաւանի, ըսաւ դանդատանօք. « Եսաւին առած Քետացւոց աղջիկներէն ձանձրացեր եմ, թէ որ Յակոբ եւս անոնցմէ կին առնու՝ ես կմեռնիմ »:

Կանչեց Խաչակ զՅակոբ եւ ըսաւ. « Քանանացւոց աղ « Ջիկներէն քեզ կին մի առնուր. գնա Միջագետք՝ Բատ « թուելին սունը, Լաբան մօրեղբօրդ աղջիկներէն մէկն « առ, եւ Աստուած իմ օրհնէ զքեզ եւ բազմացընէ, եւ « մեծ ազգի մը գլուխ ընէ »: Եւ այսպէս Ռեբեկա իւր սիրելի որդին կըկին օրհնել տալով ճամբայ դրաւ:

Սանդուխի տեսիլքը. — Ճամբայ ելաւ Յակոբ. Երբոր արեւը մտաւ, ուզեց հանգչիլ. գետնէն քար մը առաւ, դլսուն տակը դրաւ ու քնացաւ. Տեսլեան մէջ սանդուխ մը տեսաւ որ գետնէն մինչեւ Երկինք կրարձրանար, վրան հրեշտակներ կենէին ու կիջնէին, ծայրն ալ Աստուած կեցեր էր որ կըսէր իրեն. « Ես եմ Տէր Աստուած Աբրա « համու հօր քո, եւ Աստուած Խաչակայ. մի վախնար,

« վասն զի այս երկիրը որոյ վրայ պառկեր կընանաս՝ քեզ
« ու զաւակիդ պիտի տամ, որ ծովու աւազին պէս անթիւ
« պիտի լինին, եւ քեզմով ու զաւակովդ պիտի օրհնուին
« ամենայն ազգք երկրի: Աւը որ երթաս՝ պիտի պահպա-
« նեմ զբեղ ու ձեռքէ չթողում մինչեւ որ բոլոր այս
« զրուցածներս քեզ չկատարեմ»: Սաստիկ վախով մը ար-
թընցաւ Յակոբ. «Սատուած հոս է եղեր եւ ես չէի գիտեր,
ըսաւ, սոսկալի տեղ մի է այս, տուն Սատուծոյ եւ դուն
երկնից»: Ելաւ առաւօտը, այն քարն առաւ, իւր տես.
լեանը իբրեւ արձան յիշատակի կանգնեց զայն, իւղով օ-
ծեց, եւ տեղոյն ռանդունը Բերել դրաւ, որ տուն Սատուծոյ ը-
սել է (1895):

Հուաքէլ.—Այն խորհրդաւոր տեսլեամբ Սատուծոյ պաշտ-
պանութեանը վրայ ապահովցած՝ ճամբան առաջ տարաւ
Յակոբ եւ հասաւ Միջագետք. դաշտի մը մէջ Ջրհոր մը
տեսաւ, բերանը մեծ քարով գոցած, եւ քովը շատ մը կո-
վեր ու ոչխարիներ կարածէին. հովուաց քովը մօտեցաւ Յա-
կոբ, «Եղբարք, ըսաւ, ուսկից էք: — Խառանէն եմք, պա-
« տասխաննեցին: — Կճանաչէք զլաբան որդին Նաքովլայ: —
« Կճանաչեմք, ըսին, եւ ահա անոր աղջկէր՝ Հռաքէլ, հօ-
« րը խաշանցը հետ կուգայ»: Վազեց Յակոբ Ջրհորոյն
բերնի քարը գլորեց, Հռաքէլի ոչխարիներուն ջուր խըմ-
ցուց, համբուրեց զօրինորդը, լացաւ ու պատմեց թէ ինքը
Լաբանին Ոերեկայ քրոջը որդին է:

Վազեց գնաց Հռաքէլ հօրը պատմեց թէ Ոերեկայի որ-
դին եկեր է. փութացաւ անոր առջեւն ելաւ Լաբան, գըր-
կեց համբուրեց զինքն ու առաւ ուրախութեամբ տուն
տարաւ: Քովը ամիս մը պահչելէն յետոյ՝ ըսաւ անոր թէ
« Զվայելեր որ ձրի աշխատիս. զրուցէ՝ ինչ վարձք կու-
զես»: Լաբան երկու աղջիկ ունէր. մեծին անունն էր Լիա,
որոյ աչուրները պակասաւոր էին, պղտիկն էր Հռաքէլ,
որ շատ գեղեցիկ էր. սիրեց զինքը Յակոբ՝ եւ ուղեց որ
զանիկայ իրեն կին տայ. « Եւ անոր համար եօթը տարի
քեզ կծառայեմ», ըսաւ: Լաբան սիրով յանձն առաւ:

Յակոբ այնչափ կսիրէր Հռաքէլը՝ որ եօթը տարին ի-
րեն համար եօթը օրուան պէս անցաւ. բայց երբ այն եօ-

թը տարին լմընցաւ, ու Յակոբ զշոաքել խնդրեց իւր հօրմէն, կաբան խարէութեամք ուզեց որ Յակոբ գեռ իրեն ծառայէ. ուստի գարձաւ ըստ Յակոբայ. «Մեր երկիրը «օրէնք ունինք որ պվտիկը մեծէն յառաջ չեմք կրնար կար «գել. թէ որ կուզես Հռաքէլն աւնուլ, այժմ կիան առ, «ու Հռաքելի համար ալ գեռ եօթը տարի պէտք է ծառայես»: Յանձն առաւ Յակոբ նոյնչափ տարի եւս հաւատարմութեամք ծառայելու:

Յակոբայ որդիքը. — Աստուած տեսնելով որ կիան սիրելի չէր Յակոբայ, վրան գթացաւ ու վեց մանչ զաւակ տուաւ անոր. Թուրէն, Շմաւոն, Դերիշ, Յուղա, Խաբար եւ Զարուդոն, եւ մէկ աղջիկ Դինա անունով: Խոկ Հռաքէլ այսուլ էր, եւ զաւակ չունենալուն վրայ յուսահատելով՝ Բալլա աղախինը Յակոբին տուաւ եւ ունեցաւ Գայն ու Սաւոր. Այն ժամանակ յիշեց Տէր զշոաքել, ամուլութիւնը վերուց, որդի մը ծնաւ, անունը դրաւ Յովսեփու կըսէր. «Աստուած վրայէս նախատինքս վերուց» (1879).

Յակոբ հօրը քովը կդառնայ: — Մնկէ վերջը ուզեց Յակոբ հօրը քով դառնալ. բայց կաբան աղաչեց որ գեռ կենայ եւ կըսէր. «Քու գալովդ տունս օրհնուեցաւ, կեցիր «հոս եւ ինչ վարձք որ ուզես՝ տամ քեզի: — Այսչափ ժամանակ ինձ բան մը չես տուած, պատասխանեց Յակոբ, եւ «սակայն դիտես թէ որչափ ծառայեցի քեզ. դիտես նաեւ «թէ եկած ժամանակս որչափ ոչխար ունէիր եւ հիմա «որչափ բազմացան, եւ Աստուած ինձ համար զքեզ օրհնեց: Արդ Երբ եւ ես տուն տեղ եւ ստացուածք պիտի «ունենամ: — Ի՞նչ տամ քեզի, ըստ կաբան: — Հօտին «մէջէն գորշախայտ խատուտիկ ոչխարներն թող իմն լինին սպատասխանեց Յակոբ»: Հաւանեցաւ կաբան, բայց մէկէն ճերմակները զատեց եւ որդւոցը Ճեռքը տուաւ՝ որ երեք օրուան ճամբայ հեռու տամին արածեցընեն, որպէս զի Յակոբ ճերմակներէն ծնած խատուտիկներն եւս չառնու: Այլ Աստուած զգալի կերպով խատուտիկները շատուց, եւ Յակոբ զանոնք մէկդի կըսէր. եւ այսպէս վեց տարուան մէջ Յակոբ այնչափ հարստացաւ որ կաբանայ որդիքը սկսան վրան նախանձելով զրուցել թէ «եկաւ մեր հօ-

ըլ բոլոր ստացուածքն առաւ հարստացաւ» . ինքը կաբան եւս նորա հետն աւրուեցաւ ու սկսաւ վրան ծուռ նոյիլ :

Այն միջոցին տեսիլք տեսաւ Յակոբ, յորում Աստուած իրեն կհրամայէր՝ որ ենէ հօրը երկիրը դառնայ : Կանչեց Հռաքէն ու կիան, իմացուց Աստուծոյ հրամանը, եւ հօրերուն ըրածը : Անոնք պատասխան տուին իրեն թէ «Ի՞նչ որ Աստուած քեզ ըստ, ըրէ» : Եւ որովհետեւ կաբան նոյն օրերն ոչխարները խուզելու գնացեր էր, ուստի յարմար ժամանակ գտնելով աճապարեց Յակոբ, առաւ ընտանիքն ու ամէն ունեցածը, եւ ուղտերով ճամբայ ելաւ :

Կաբան Յակոբայ ետեւէն կիյնայ .— Կաբան հեռու տեղ գտնուելով՝ երեք օրէն ետքը իմացաւ Յակոբայ մեկնիլ . եւ սաստիկ նեղանալով՝ իրեններովը մէկտեղ սկսաւ անոր ետեւէն վազել, եւ եօթներորդ օրը հասաւ գտաւ զանոնք Գաղատդ լերան վրայ . բայց Աստուած երազին մէջ երեւցաւ անոր ու ապսպիք՝ որ Յակոբայ վնաս չհասցընէ . ուստի եւ կաբան մեղադրեց միայն զՅակոբ՝ որ այնպէս գաղտուկ կփախչէր . «Չթողուցիր, կըսէր, որ վերջին անդամ որդիքս ու աղջիկներս համբուրէի» : Քիչ մը վիճաբանութենէ ետեւ, վերջապէս Յակոբ եւ կաբան մէջերնին բարեկամութեան դաշինք դրին . քար մը տնկեց Յակոբ եւ անոր վրայ ուրիշ շատ քարեր եւս գիզելով՝ թլուր մը շինեցին, վրան նստան կերան խմեցին եւ անունը դրին Գաղատդ որ բլուր վկայութեան ըսել է : Երկրորդ օրը կաբան օրհնեց որդիքն ու իւր տեղը դարձաւ :

Յակոբ Խրայէլ կկոչուի .— Ճամբայ ելաւ Յակոբ եւ կըմտածէր թէ արդեօք պիտի կարենայ նաեւ եղբօրը եսաւին բարկութիւնը իջեցընել ու հետը հաշտուիլ : Եւ երբ այսպէս սաստիկ վախի ու տարակուսանքի մէջ էր, առջեւը հրեշտակներու բանակ մը տեսաւ, անով քաջալերեցաւ, եւ երբոր եղումայ երկիրը Սկիր ըսուած տեղը հասաւ, եսաւին մարդիկ զրկեց որ սիրոն առնուն եւ իրեն համար ներում խնդրեն իրմէ : Բայց նոքա տեսնելով որ եսաւ չորս հարիւր հոգւով Յակոբայ առջեւը կուգայ, վագեցին եկան որ իրեն իմացընեն : Սարսափեցաւ Յակոբ . մէկէն

իւր մարգիկն ու անասունները երկու բանակ բաժնեց , որպէս զի եթէ մէկը ջարդուի՝ գոնէ միւսը աղատի . եւ շատ ընծաներ՝ 200 այծ , 20 նոխազ , 200 էգ ոչխար , 20 խոյ , 50 ուղտ հանդերձ իրենց ձագերովը , 40 կով , 10 ցուլ , 20 էշ եւ 10 մտրուկ խումբ խումբ առջեւէն զրկեց՝ որ « Յակոբայ քու ծառայիդ նուէրն է » ըսելով՝ իրեն տան : Ինքն առ Աստուած դիմեց աղաչելով՝ որ ըստ խոստման իւրում զինքը եղբօրը վրէժինդրութենէն աղատէ . եւ ինքը նոյն գիշերը Յարոկ ըսուած ջրէն անցաւ :

Աստուած ուղելով իրեն իմացընել թէ եսաւայ ձեռքէն եւս անվնաս պիտի աղատի , հրեշտակ մը զրկեց որ եկաւ հետք կոռուեցաւ մինչեւ առաւօտ . եւ երբ տեսաւ թէ չկրնար անոր յաղթել , զստին ամոլաջիլը թմրեցուց , եւ « Թող զիս երթամ , ըսաւ , վասն զի առաւօտ եղաւ : — Զէ , « չեմ թողուր , պատափանեց Յակոբ , մինչեւ որ զիս « Հօրհնես : — Հարցուց հրեշտակը թէ Սնունդ ինչ է : — « Յակոբ է , ըսաւ : — Այսուհետեւ ոչ Յակոբ , այլ Խարայկ « (Աստուծոյ հետ կռուող) կոչուիս , ըսաւ , որովհետեւ Աս « տուծոյ ու մարդոց հետ կռուեցար եւ անոնց յաղթեցիր » : Օրհնեց զինքն ու աներեւոյթ եշաւ : Յակոբ տեղոյն անունը Փանուկ (տեսիլ Աստուծոյ) դրաւ : Արեւը ծագեցաւ եւ ինքը թմրած ամոլաջին պատճառաւ կլաղար :

Յակոբ Եսաւայ կհանդիպի . — Քիչ մը ետքը երբ եսաւայ մօտենալն իմացաւ , մէկէն վազեց բոլոր ընտանեօքը առջեւն ելաւ , ու եօթն անդամ երկրպագութիւն ըրաւ : Եսաւայ գութը շարժեցաւ , լալով վիզը պլուեցաւ ու հետը պագտուեցաւ : Յակոբ աղաչեց որ իրեն համար պատրաստած ընծաներն ընդունի . « Ես ալ շատ ունիմ , քուկինդ քեզ մնի » ըսելով հրաժարեցաւ եսաւ . բայց երբ շատ աղաչեց Յակոբ , մէկ մասն առաւ , եւ ուղեց հետք մէկտեղ Սէիր երթայ կամ իւր մարգիկներէն իրեն օղնական տայ : Շնորհակալ եղաւ Յակոբ , եւ պատճառ բերելով մանր տղայքն ու ծննդական անասունքը՝ որ շուտ ու միակերպ չեն կրնար քալել , « Ետեւէդ կամաց կամաց կըհասնիմ Սէիր » ըսաւ , եւ սիրով իրարմէ բաժնուեցան : Եսաւ դարձաւ Սէիր , եւ Յակոբ եկաւ Սիկիմացւոց Սաղէմ

քաղաքը հասաւ, որ Քանանացւոց երկրին մէջն է. եւ քաղաքին առջեւը բնակեցաւ:

Դինա. — Օր մը Յակոբայ Դինա աղջիկը երկրին աղջիկները տեսնելու ելեր էր: Եմովը իշխանին Սիւքեմ՝ որդին զինքը յափշտակեց տարաւ որ իրեն կին առնու: Հայրը եմովը եկաւ Յակոբայ հետ խօսեցաւ որ Դինան Սիւքեմին տայ: Յակոբայ որդիքը իրենց քրոջը եղած նախատանաց վրայ սաստիկ բարկացեր էին, «Կուտանք, ըսին, բայց պէտք է որ մեզ նմանելու համար թվիատուիք»: Յանձն առին, եւ Դինային եղբարքը Շմաւոն եւ Ղեւի մտան քաղաքը բոլոր թվիատեալները Սիւքեմին ու Եմովըին հետ թրէ անցուցին, քաղաքը կողոպտեցին, կանայքն ու անսունները գերեցին ու իրենց Դինա քոյքը առին դարձան տեղերնին: Նատ նեղացաւ Յակոբ այս բանիս վրայ, որովհետեւ ըրածնին անիրաւութիւն էր եւ անխոչեմութիւն, մօտակայ Քանանացիքն ու Փերեզացիքը կրնային վրէժ առնելու համար բազմութեամբ վագել զիրեննք ջարդել:

Մահ Հռաքելայ. — Աստուած ըսաւ Յակոբայ որ անկէց ելնէ Բեթէլ երթայ, ուր յառաջ սանդուխը տեսեր էր, եւ սեղան շինէ, եւ հոն ըրած խոստմունքը նորէն հաստատեց: Անկէց եւս մեկնեցաւ Յակոբ, եւ Եփրաթա (Բեթղեհէմ) երթալու ճամբուն վրայ՝ Հռաքէլ երկրորդ որդին Բենիամինը ծնաւ, բայց եւ հոն մեռաւ: Ճամբուն վրայ թաղեց Յակոբ զշուաքէլ եւ գերեզմանին վրայ կոթող մը կանգնեց որ ըսուեցաւ Առան շիրմին Հռաքելայ:

Մահ Խասհակայ. — Ելու Յակոբ ու հասաւ Քեբրոն՝ հօրը տունը, եւ ողջ գտաւ զիսահակ, որ որդւոցն ու թոռանոցը հետ շատ տարի եւս ապրեցաւ. Եւ 180 տարեկան վախճաննեցաւ. Յակոբ եւ Եսաւ թաղեցին իրենց հայրը, եւ ալ այնուհետեւ իրարմէ բաժնուեցան. որովհետեւ երկուքըն ալ այնչափ հարստացեր ու բազմացեր էին որ մէկտեղ բնակելնին կարելի չէր. ուստի Եսաւ նորէն ելաւ եղոմայ երկիրը Սէիր գնաց եւ եղոմացւոց նախահայր եղաւ: Յակոբ ալ հոն Քանանացւոց երկիրը մնաց (1850):

ԳԼՈՒԽ Դ.

Ցովսեփայ Եղբարքը վրան կնախանձին . — Պետափրեսին կինը . — Տակառապետին ու մատակարարին երազը . — Փարառնի երազը . — Ցովսէփ Փարառնի երազը կմեկնէ . — Ցովսէփ փառաց կիամնի . — Սովոր կակսի . — Տակոր իւր որդիքը Եգիպտոս կղրկէ ցորեն գննելու . — Ցովսեփայ Եղբարքը հօրերնուն քով կդառնան . — Ցովսէփ իւր Եղբարյները կընդունի . — Ցովսէփ Եղբարյներուն Ցամրէն ետ դարձնելու հնարք կրանեցընէ . — Ցովսէփ աղաշնը . — Ցովսէփ ինքընը կըայտնէ . — Ցակորայ սրտին ուրախութիւնը . — Ցակոր Եգիպտոս կիամնի . — Մահ Ցակորայ . — Մահ Ցովսեփայ :

(2113 — 2003)

Ցովսեփայ Եղբարքը վրան կնախանձին . — Ցակոր նահապետը Քանանացւոց Երկիքը մշակութիւն եւ խաշնագարմանութիւն կրնէր , Հետք նաեւ իւր որդիքը : Անոնց մէջ ամենէն աւելի Ցովսէփը կսիրէր , որովհետեւ իւր սիրելի կնոջը Հուաքելին առջինեկ զաւակն էր , եւ իւր հլութեամբն ու խելքովը Եղբարցը մէջ աչքի կզարնէր . Ցովսեփայ Եղբարքը չէին կրնար Հօրերնուն այն առանձին ոէրը անտարքեր աչքով տեսնել , եւ սկսան վրան նախանձիլ . մանաւանդտեմնելով անոր օր օրուան վրայ խելքով առաջ Երթալը , նախանձը դարձաւ յատելութիւն ու չէին կրնար Հետք սիրով խօսիլ : Իրենց այս Եղբայրատեցութիւնը աւելի եւս սաստկացաւ Երբոր Ցովսէփ ելաւ բարեսրտութեամբ անոնց պատմեց տեսած Երկու Երազներն՝ որովք Ստուած յայտնի կցուցընէր անոր ապագայ մեծութիւնը : «Դաշտի մը մէջ կեցած որայ կկապէինք , ըստ . իմ «որաս Ելաւ շիտակ կայնեցաւ , եւ ձերիններն ընկան «առջեւը Երկրագութիւն ըրին» : Այս որ լոեցին Եղբարքը՝ աւելի ատեցին զինքը . «Ի՞նչ , ըսին , մեր վրայ պիտի թագաւորես» : Ուրիշ անդամ Երազ մ'ալ տեսաւ ու ան ալ պատմեց . «Տեսայ , ըստ , որ արեւը , լուսինն , ու տաս «նըմէկ աստղեր , դիմացս ընկած Երկրագութիւն կրնէին «ինձ» : Այս որ լոեց իւր հայրը՝ եւ որդւոցը գժկամակութիւնը աւեսաւ՝ յանդիմանեց զՅովսէփ ու ըստ . «Ի՞նչ

« Ե այդ երազդ. միթէ ես, մայրդ ու եղբարքդ պիտի
« գամք երկրպագութի՞ն պիտի ընեմք քեզ »: Այս բանս
միտքը պահեց Յակոբ, սակայն եղբարքը մաքերնին դրին
որ գլուխը չարիք հասցընեն :

Իրենք ոչխարները կառնէին Սիւքեմին դաշտերը կը-
տանէին կարածէին, եւ Յովսէփ հօրերնուն քովը տունը կը-
կենար : Անգամ մը երբ շատ ուշացան, հայրերնին Յով-
սէփը զրկեց որ երթայ տեսնէ թէ ինչ եղան, եւ իրեն
լուր բերէ : Քերը մինչ ելաւ գնաց Յովսէփ Սիւքեմի դաշ-
տը ու եղբարքը գտնելու համար մոլորած կպարտէք : Մար-
դուն մէկը ըստ իրեն թէ Դովթայիմ գնացին . ելաւ հոն
գնաց ու զիրենք դտաւ : Հեռուէն զինքը տեսան եղբար-
քըն որ մինակ կուգար, նախանձը զիրենք կուրցուց, մէ-
ջերնին խորհուրդ ըրին որ սպաննեն . « Ահա երազատեսը
« կուգայ, կըսէին իրարու, եկէք զինքը սպաննեմք, դուքի
« մը մէջ նետեմք ու զրուցեմք որ չար դազան մը զինքը
« կերեր է . եւ տեսնեմք թէ երազներն ինչ պիտի ընեն
« իրեն : — Զէ, չսպաննեմք զինքը, ըստ Ռուբէն . արիւն
« մի թափէք, հազար անապատին մէջի դուքերէն մէկը
« նետեցէք »: Այսպէս կըսէր, վասն զի միտք ունէր որ ան-
գութ եղբարցը ձեռքէն խեղճն ազատէ ու հօրը զրկէ :
Յովսէփ հասաւ, ըսնեցին, ու հօրը հագցուցած ծաղկեայ
սպատմուճանը վրայէն հանեցին, ու պարապ դուքի մը
մէջ նետեցին զինքը, եւ նստան որ հաց ուտեն : Մէյմ՝ ալ
ազքերնին վերուցին տեսան որ Դաղաադէն Խսմայելացի
վաճառականներ . կուգային որ սպատերով աղնիւ խունկեր
եղիսպոս կտանէին : Յայնժամ դարձաւ ըստ իրենց
Յուղա թէ « եղբայրնիս մեռցընելէն ու անոր արիւնը
« մոնելէն ինչ օգուտ կելնէ . եկէք զինքը Խսմայելացոց
« վաճառեմք եւ ձեռքերնիս անոր արեամբը չշաղախուի,
« վասն զի մեր եղբայրն ու մարմինն է »: Հաւանեցան, գրէն
հանեցին զՅովսէփ . եւ քսան դահեկանի զինքը վաճառեցին :

Այն միջոցին Ռուբէն հոն չէր. երբ գուբը գնաց ու պա-
րապ դտաւ՝ զգեստները պատռեց, դարձաւ եղբայրնե-
րուն, « Տղան հոն չէ, ըստ լալով, ես ինչ պիտի ընեմ »:
Խոկ եղբարքը մէկէն առին նոխազ մը մորթեցին, ա-

ըեանը մէջ Յովսեփայ պատմուճանը թաթիսեցին, եւ հօրերնուն զրկեցին ըսելով թէ «Այս պատմուճանը ճամբան գտանք, տես գուցէ որդւոյդ է»: Ճանչցաւ Յակոբը որ սիրելի որդեկին ծաղկեայ պատմուճանն էր այն, եւ կարծելով թէ գաղանը յափշտակեր կերեր է Յովսէփը՝ իւր վրայի հաղուստը պատուեց, քուրձ հաղաւ եւ ոկսաւ լաւ ողբալ անմիսիթար: Բոլոր մանչ ու աղջիկ տղայքը եկան, կջանային զինքը միսիթարել. «Յովսէփա մեռաւ» կանչելով չէր ուզեր միսիթարուիլ ու կըսէր. «Որդեկիս վրայ միշտ պիտի լամ մինչեւ որ երթամ նորա քովն հանդչիմ»: (1762):

Պետափրեսին կինը.—Իսմայելացիք տարին զՅովսէփի յԵդիպոս եւ Փարաւոնի Պետափրէս դահճապետին վաճառեցին: Յովսէփի իւր աղնիւ կերպերովն ու հաւատարմութեամքը տիրոջն աչքը մտաւ, որ զինքը բոլոր տանը վերակացու դրաւ. Աստուած ալ օրհնեց զՊետափրէս եւ անոր ստացուածքը շատցուց: Որովհետեւ Յովսէփի գեղեցիկ էր դէմքով, Պետափրեսին կինը վրան աչք ձգեց եւ շատ ջանաց անոր առաքինութիւնը խախտել, բայց իդուր:



Օր մըն ալ երբ Յովսէփի գործի մը համար տուն էր եկեր, կինը տեսնելով որ տան մէջ մարդ չկայ, նորա վերարկուէն բոնեց ու չար կամքին կբռնադասէր: Առաքինասէր պատանին վերարկուն ձգեց փախաւ: Այն ժամանակ սէրն ատելու-

թեան վորխեց կինը. սկսաւ պոռալ կանչել. եւ է-
րիկը տուն դալուն պէս՝ իւր յանցանքն անմեղին
վրայ նետելով՝ ըսաւ. « Բերած երրայեցի ծառայդ ու-
« զեց զիս յորդորել իշարն, եւ պոռալուս ձայնէն սար-
« սափելով, վերարկուն թողուց փախաւ »: Հաւատաց
Պետափրէս կնօջը խօսքին, բարկացաւ եւ արքունի կա-
լանաւորաց բանաը դրաւ զՅովսէփ: Բայց Աստուած որ
ձեռքէ չթողուր իւր ծառայն, այն խեղճութիւնը Յալ-
սեփայ փառացն ու մեծութեանը պատճառ ըրաւ:

Տակառապետին ու մատակարարին երազը. — Բայց
Յովսէփ հոն ալ սիրելի եղաւ բանտարկելոց, եւ այն-
չափ բանտապետին աչքը մտաւ. որ բանտին մէջի ա-
մէն բանը անոր ձեռքը յանձնեց: Այն կալանաւորաց
մէջն էին թագաւորին տակառապետն ու մատակարա-
րը: Օր մը տեսաւ Յովսէփ որ երեսնին կախած տրտում
տխուր նստեր են, պատճառն հարցուց. « Այս գիշեր ե-
րազ տեսանք, ըսին, եւ մէկը չկայ որ կարենայ մեկնել: —
Աստուծով ես զանոնք կմեկնեմ, պատմեցէք » ըսաւ Յով-
սէփ: « Ուրեմն մոիկ ըրէ, ըսաւ տակառապետը. որթ մը
« տեսայ, որուն վրայ երեք ուռ ծլեցին, ծաղիկ տուին ու ող-
կուզները հասունցան. եւ ես Փարաւոնին գաւաթը ձեռքս
բռնած՝ խաղողը կառնէի մէջը կճզմէի եւ Փարաւոնին կու-
տայի: — Երեք ուռը երեք օր է, պատասխանեց Յովսէփ:
Երեք օրէն Փարաւոն զքեզ տակառապետութեանդ մէջ
պիտի հաստատէ: Յիշէ այն ատենը զիս ալ որ գողցուե-
ցայ Երրայեցոց երկրէն, ու առանց յանցանք մ՛ ունենալու
հոս նետուեցայ »: Մատակարարը տեսնելով որ տակառա-
պետին ըստ մեկնութիւն տուաւ, ինքն ալ իրենը պատմեց.
« Երազիս մէջ տեսայ, ըսաւ, որ գլխուս վրայ ազնիւ ա-
« լիւրով լեցուն երեք կողով ունէի. վերի կողովին վրայ ա-
« մէն տեսակ խմորեղէնք կային եւ թուչունք կուգային
« կուտէին զանոնք: —Պատասխանեց Յովսէփ տիրութեամբ.
« Երեք օրէն, Փարաւոն դլուխտ պիտի կարէ, մարմինդ
« փայտէ կախիէ եւ թուչունք պիտի գան ուտեն զայն »:

Երրորդ օրը Փարաւոնին ծննդեան տարեգարձն լինե-
լով, կանչեց զտակառապետը իշխանութեանը մէջ հաս-

տատեց, մատակարարն ալ գլխատեց : Բայց տակառապետը իւր փառացը մէջ մոռցաւ չյիշեց զՅովսէփ : Փարաւոնի երազը . — Վրան երկու տարի անցաւ, Փարաւոն երազ մը տեսաւ որ նեղօս գետին եղերքը կԵցած էր. գետնէն եօթը գեղեցիկ ու գիրուկ երին ջներ կելնէին եւ գետեզերքը կարածէին . իրենցմէ ետեւ եօթը տգեղ ու վատուժ երին ջներ ելան ու զառաջինները կերան: Արթնցաւ Փարաւոն, նորէն քնացաւ եւ ուրիշ երազ մըն ալ տեսաւ, որ մէկ ծղոտի վրայ եօթը հասկ կելնէին պարարտ ու գեղեցիկ . իրենցմէ ետեւ ալ եօթը ուրիշ դատարկ ու խորշակահար հասկեր կելնէին ու զառաջինները կլանէին :

Յովսէփ Փարաւոնին երազը կմեկնէ . — Այլ եւ այլ տը խուր մտածմունքներով տագնապած՝ առաւօտը մէկնէն կանչել տուաւ բոլոր եգիստոսի երազահաններն ու իմաստունքը, տեսածներն անոնց պատմեց . եւ մէկը չկար որ կարենար զանոնք մեկնել : Յայնժամ յիշեց տակառապետն զՅովսէփ, եւ Փարաւոնին պատմեց թէ որպէս նա առենով իւր երազին ճիշգ մեկնութիւնը տուեր էր : Շուտ մը հրա-



մայեց թագաւորը որ երթան զնա բանտէն հանեն ու առջեւը բերեն : Հանեցին Յովսէփը բանտէն, որ ՅՈ տարեկան էր, մաքրեցին, ածիլեցին, վրայի հագուստները փոխեցին ու բերին ներկայացուցին Փարաւոնին, որ տեսած երազները պատմեց իրեն : «Թագաւորին երկու երազները «մի եւ նոյն լանը կնշանակեն, պատասխանեց Յովսէփի : Եօ-

« Թը գեղեցիկ ու դիրուկ կովերն ու եօթը լեցուն հաս-
• կերը՝ եօթը տարուան աւատութեւն կցուցընեն . իսկ եօ-
• թը վատուժ կովերն ու եօթը պարապ խորշակահար
• համերը՝ գալիք եօթը տարուան սասատիկ սովոր կիմացը-
« նեն, որ այն առատութեան տարիներուն պիտի յաջորդեն
• եւ եգիպտոսի մէջ ուտելու կերակուր պիտի չմնայ : Արդ
« ջանա, ըստ, իմաստուն մարդ մը գտնես ու զինքը
« եգիպտոսի վրայ իշխան դնես, որ ամէն տեղ գործակալ-
• ներ կարգէ, եւ այն առատութեան տարիները, երկ-
« րին բերքին հնդին մէկն առնու, ցորեն ու պաշար դե-
« զէ պահէ, որպէս զի անապատ չդառնայ եգիպտոս» :

Յովսէփ փառաց կհասնի . — Փարաւոն Յովսէփայ տը-
ւած խրատներուն իմաստութեանը վրայ զարմացած՝ « Քեզ-
• մէ աւելի ովլ կայ իմաստուն եւ հանճարեղ, ըստ, ահա
« զքեզ կդնեմ եգիպտոսի վրայ իշխան . բոլոր ժողովուր-
• դըս քու բերանգ նային . ես միայն աթոռովս քեզմէ մեծ
« լինիմ » : Մէկէն ձեռքի մատանին հանեց, Յովսէփայ մա-



ալն անցուց, բեհեղեայ զատմուճան հագուց, վիզը սոկի
մանեակ դրաւ (*), անունը փոխեց Փոտմիրոմիանէ դրաւ, (որ
եգիպտացւոց լեզուաւ կնշանակէ Փրկիչ աշխարհի) . Հրամայեց

(*) Մովսէփի այս պատմաներուն ստուգութեանը վկայ են եգիպտական ցի-
շատակարանք : Մինչև հիմա դեռ կդատնուին շատ մը թանկագին մատանիք

որ իւր երկրորդ կառքը զինքը նստեցընեն, բոլոր եղիսպ-
տոս պարլացընեն ու առջեւէն քարտղ կարգան որ թագա-
ւորը զինքն իւր երկրորդն ըրաւ: Յետոյ Հեղիստապօլիս,
(Սրեգ) քաղաքին քրմին Ասանէթ աղջիկն իրեն կին առաւ,
յորմէ երկու զաւակ ունեցաւ Յովսէփ. անդրանիկան անունը
դրաւ Մանակ դնասէ, երկրորդին ալ Եւփրեմ (1849):

Սովոր կսկսի: — Եօթը տարուան առատութեան ժամա-
նակ, Յովսէփ մեծ գործունէութեամբ բոլոր թագաւորական
շտեմարանները ցորենով լեցուց . եւ երբոր սովոն մկասաւ,
բացաւ այն ցորեննոցներն ու եղիպտացւոց ստակավ վա-
ճառեց: Երբոր ստակնին հատաւ, անասուննին բերին տը-
ւին, անկէց ալ ետքը իրենց աղատութիւնը տաւին, այն-
պէս որ բոլոր եղիպտոս թագաւորին ստացուածքն եղաւ,
(բաց իբրմաց կալուածներէն), եւ բոլոր եղիպտացիք իւր
գերիները: Այն ժամանակ իրենց սերմ առաւ Յովսէփ
որպէս զի ցանեն, եւ վրանին պատուէր դրաւ որ երկրին
բերքին չորս մասն իրենք առնուն եւ հինգերորդը թա-
գաւորին տան. եւ այս օրէնքը ետքն ալ հաստատուն մնաց:
Սակայն սովոր ոչ միայն եղիպտոս, այլ նաեւ ամէն տեղ
սաստկացաւ, եւ ամէնքը եղիպտոս կլաղէն ցորեն դնելու:

Յակոբ իւր օրգիքն եղիպտոս կղրկէ ցորեն զնելու. —
Սովոր Քանանացւոց երկրին եւս հասնելով, Յակոբ սկսաւ
տագնապիլ. եւ լսելով թէ եղիպտոս ցորեն կայ, եւ ա-
մենքը հոն կիւազեն, ինքն եւս իւր տասը որդիքը զրկեց,
որ երթան ցորեն գնեն բերեն: Բայց Բենիամինը իւր
քովը պահեց, վախնալով որ նորա ալ փորձոմք մը չհան-
գիսի: Եկան ասոնք Յովսեփայ առջեւն ելան երկրպագու-
թիւն ըրին՝ առանց դիսնալու թէ եղբայրնին է, եւ աղա-
չեցին որ իրենց ցորեն վաճառէ: Ճանչցաւ զիրենք Յով-
սէփ, եւ խատութեամբ մը « Ուստի կուգայք, ըստ. լրտես
« Եք դուք, եւ երկրիս ելումուտքը հասկընալու համար եկեր

որ Եղիպտոսի թագաւորք կուտային իրենց մեծագոյն պաշտօնակալաց: Խոկ
ըեիեկայ պատմուհանն ու ոսկի մանեակն ալ կուսնեմք որ Փարանները
միայն ամի մեծ իշխանաց կուտային՝ որոնք առանձին կարգէ դուքս պատուի
մը արժանի են եղիք, ինչպէս եղիպտական իշխատակարանաց վրայ կկարդացուի:

« Եք :—Ոչ, տէր, պատասխանեցին. ցորեն գնելու հոս եկեր « եմք . մեք ամենքնիս Քանանացոց երկիրը բնակող մարդու « մը զաւակ եւ տասուերկու եղբարք եմք . ամենէն պղտիկը « հօրերնուս քովն, իսկ իրմէ մեծը կարսուած է » : Խօսքերնուն չհաւատալ ցուցուց թովսէփ . « Մէջերնէդ մէկը երթայ « եղբայրնիդ բերէ , ըսաւ , եւ մինչեւ որ նա գայ՝ գուք « բանտը կեցէք , որպէս զի իմանամ թէ լրտես չէք գուք , « ապա թէ ոչ՝ պիտի մեռնիք » : Երեք օր ետքը նորէն զիրենք առջեւը բերին , եւ վրանին ցաւելով ըսաւ . « Զեզմէ « մէկը միայն հոս պատանդ կենայ . դուք գնած ցորենիդ « տարէք , եւ խօսքերնուդ ճշմարտութիւնը ցուցընելու « եւ հոստեղի եղբայրնիդ աղասելու համար՝ պղտիկ եղ « բայրնիդ առէք բերէք » : Յայնժամ եղբարքը սկսան մէջերնին խօսել ու ըսել . « Եղքօրնուս ըրած չարութեան պատիժը կքաշեմք , որ այնչափ աղտչեց զմեղ ու չողորմեցանք իրեն » : Ռուբէն ալ անդիէն « Զեզի այնչափ չղբուցեցի որ խեղճ տղուն արիւնը մի մանաք . ահա անոր արիւնը կինդրէ մեզմէ Աստուած » . Եւ չէին գիտեր որ Յովսէփ կհասկընայ ըսածնին , վասն զի հետը թարգմանով կիսուէին : Իրենց այս



զզջումն՝ որ տեսաւ Յովսէփի սիրտը լեցուեցաւ ու մէկդի քաշուեցաւ լայցաւ * Յետոյ նորէն եկաւ , հրամայեց որ Նմաւոնը առջեւնին բռնեն կապեն եւ հոն պահեն մինչեւ որ մէկանմաք դառնան . եւ ամաննին ցորենով լեցունելէն յետոյ դպրատկ ապապեց որ ամենաւ ցորենի գինն ալ իրենց

ամանին մէջ դնեն . ճամբուն համար եւս պաշար տուառ ու զրկեց : Եւ այսպէս կատարեցաւ Յովսեփայ երազը . եղբայրները ընկան առջեւը երկրպագութիւն ըրբն , եւ Սատուած յայտնապէս ցուցուց որ մարդիկ չեն կրնար իւր կամացը հակառակիլ , եւ թէ շատ անգամ իւր խորհուրդը դլուխ տանելու՝ անոնց չարութիւնը գործիք կառնու :

Յովսեփայ եղբարքը հօրերենուն քով կդառնան . — Ճամբան իջեւան մը որ հասան , մէջերնէն մէկը իշուն կերակուր տալու համար քուրձը բացաւ եւ տեսաւ որ ստակը քուրձին բերանը կեցեր է . գնաց եղբարքը պատմեց շատ զարմացան շվիթեցան եւ Սատուծոյ բանն է ըսին : Հասին առ Յակոբ հայրն իւրեանց , եւ տեղն խոեղ իրենց ճամբորդութեան դիպուածները պատմեցին անոր , եւ թէ ինչպէս Փարաւոնի իշխանին խոստացան որ եղբայրնին առնուն իրեն տանին . եւ հոն մէկաներն ալ ցորեննին պարպելու ժամանակ երբոր տեսան որ իւրաքանչիւրին տարած ստակը ծրարած իւր քուրձին մէջը դրած է , վրանին սաստիկ վախ ընկաւ եւ այն ինչ կնշանակէ՝ չէին դիտեր : Այն ժամանակ հայրերնին ալ այս բաներս լսելով ու տեսնելով սկսաւ այրած սրտով գանդատիւ « Զիս անորդի ըրիք , « կըսէր . Յովսէփ չկայ . Շմաւոն գերի է . Բենիամինս ալ « կուզէք առնուլ . միթէ այս ամէն խեղճութիւնն իմ « վրաս կուգայ : — Երկու որդիքս առ սպաննէ , պատասխանեց Ռութէն , թէ որ Բենիամինը քեզի չդարձունեմ , չը « բերեմ , միայն թէ դուն իմ ձեռքս յանձնէ զնա : — Ոչ , « չլինիր կկանչէր Յակոբ , չեմ թողուր որ ձեզի հետ ե « դիպուա երթայ . Եղբայրը մեռած է , եւ ինքը միայն է « մնացած . Թէ որ ճամբան հիւանդանայ կամ փորձանքի « մը հանդիպի , արտօնութեամբ գերեզման կիջեցընէք ծեր « ըութիւնս » :

Սովը երթալով սաստկացաւ , եւ երբոր բերած ցորեննին կերան լմբնցուցին , հայրերնին ըսաւ ոթնորէն երթան եգիպտոսէն քիչ մը ցորեն բերեն : Պատասխանեց Յուղա , « Դիտնաս հայր , որ այն իշխանը պատուիրելով պատուի « ըեց մեղ ու ըսաւ . թէ որ ձեր եղբայրը հետերնիդ չլինի»

« իմ երեսս պիտի չտեսնէք : — Այս ինչ ձիւն է որ գլու-
« խըս բերիք, ըսաւ Յակոբ . ինչու զրուցեցիք թէ ուրիշ եղ-
« բայր մ'ալ ունիք : — Ի՞նչ ընեմք, պատասխանեցին, ամէն
« բաներնիս հարցուց . Հայրերնիդ ողջ է, ըսաւ . ուրիշ եղ-
« բայր ունիք . մեք ինչ գիտնայինք թէ պիտի զրուցէ մեզ
« որ առնումք իրեն տանիմք » : Յուղանորէն մէջ մտաւ . « Ես
« երաշխաւոր կլինիմ, ըսաւ . տղագ ինձմէ գիտցիր . թէ
« որ ողջ առողջ քեզ չգարձունեմ, բոլոր կենացս մէջ առ-
« ջեւդ յանցաւոր լինիմ : Թէ որ այսչափ չուշանայինք,
« մինչեւ հիմա երկու անգամ դարձած եկած էինք » : Վեր-
ջապէս ճարն հատած հաւանեցաւ Յակոբ . պատուիրեց որ
իրենց երկրին բերքէն ընծայ տանին իշխանին, առջի
ստակնին ալ հետերնին առնուն : Օրհնեց զիրենք եւ ճամ-
բայ հանեց :

Յովսէփի իւր Եղբայրները կընդունի . — Երբոր հասան ե-
գիտոսս ու Յովսէփիայ առջեւն ելան, տեսաւ նա զբենիա-
մին, եւ ուրախութենէն իւր տանը վերակացուին հազարա-
պետին հրամայեց որ զիրենք տուն տանի եւ փառաւոր սեղան
պատրաստէ, վասն զի հետերնին կերակուր պիտի ուտէ :
Բայց եղբարքը կարծելով թէ քուրձերուն մէջ գտնուած
ստակին համար զիրենք հոն կտանին, սկսան իրենք զի-
րենք արդարացունել եւ զրուցել որ այն ստակին հետ ու-
րիշ ստակ եւս բերած են : Հազարապետը սիրտ տուաւ . ու
« Խաղաղութիւն ընդ ձեզ, ըսաւ, բան չկայ, մի վախնաք » .
զիրենք ներս տունը տարաւ, ջուր բերին՝ ուղերնին լուա-
ցին, Շմաւոն Եղբայրնին եւս բանտէն արձակուելով՝ քո-
վերնին եկաւ, եւ ամէնքը միատեղ սկսան բերած ընծանին
պատրաստել որ Յովսէփ գալուն մէս տան : Եկաւ Յովսէփի,
ընկան առջեւը երկրպագութիւն ըրին եւ ընծանին մա-
տուցին . սիրով ընդունեցաւ զանոնք . « Ի՞նչպէս էք, ըսաւ,
դեռ ծերունի հայրերնիդ կենդանի է » : Պատասխան տը-
ւին . « Քու ծառադ մեր հայրը՝ տակաւին ողջ է » . այս ը-
սելով ընկան նորէն խոնարհութիւն ըրին Յովսէփիայ : Աչքը
վերուց Յօվսէփի, տեսաւ զբենիամին՝ իւր համամայր եղ-
բայրը . « Այդ է, ըսաւ, ձեր պղտիկ Եղբայրը զոր խոստա-
6

ցաք ինձ բերել։ Աստուած քեզ ողորմի, որդեակ իմ, ըստ սիրու ելաւ եղբօրը վրայ, աղիքը կտրտեցան, լալը եկաւ, եւ չկարենալով ինքզինքը բանել՝ սենեակը մտաւ լացաւ։ Յետոյ երեսը լուաց, դուրս ելաւ, ինքզինքը բռնեց ու հրամայեց որ կերակուրը բերեն։ Ամէնքը նստան սեղանի, եւ կտեսնէին որ Յովսէփ ամենէն աւելի Բենիամինին պատիւ կրնէր եւ անոր մասը իրենց մասէն հնդապատիկ աւելի մեծ էր։

Յովսէփ եղբայրները ճամբէն ետ դարձընելու հնարք կրանեցընէ։ — Հրամայեց Յովսէփ իւր հազարապետին որ անոնց ամանները լաւ մը ցորենով լցընէ, իւրաքանչիւրին բերած ստակը իւր ամանին բերանը գնէ կապէ, իսկ Բենիամինի ամանին մէջ ստակին հետ գնէ նաեւ իւր արծաթէ գաւաթը, եւ առաւտօտը կանուխ զիրենք ճամբէ։ Միւս օրը հազիւ թէ քաղաքէն դուրս ելեր էին, ետեւնէն զրկեց հազարապետը, որ զիրենք բռնեց ու երեսնին վար առնելով « Ի՞նչպէս փոխանակ բարեաց չար հատուցիք, կըսէր, եւ տիփ « բոջս արծաթէ գաւաթը գոզցաք »։ Ամէնքը միաբերան պատասխան տուին։ « Քաւ լիցի որ ծառայքս այդպիսի բան ը- « բած լինիմք. մեք որ ամաններուս մէջ գտնուած ստակը « Քանանացւոց երկրէն առինք բերինք, ինչպէս կրնայինք « տիրոջդ տնէն արծաթ կամ ոսկի գողնալ »։ Եւ վատահութեամբ զրուցեցին։ « Որու քովէն որ գաւաթը գտնուի, ինքը սպաննուի եւ մեք ծառայք լինիմք տեառն մերում »։ Հաւանեցաւ հազարապետը, եւ սկսաւ կարդաւ ամանին նայիլ. եւ Բենիամինին ամանէն որ գաւաթն ելաւ, խեղձերը պաղեցան մնացին, եւ յուսահատած սկսան լաթերնին պատառել. գրաստները բեռնաւորեցին եւ գլուխնին կախած գարձան քաղաք։

Յուդայի աղաչանքը. — Յովսէփայ առջեւն որ ելան, սաստիկ կերպով զիրենք յանդիմանեց, « Այդ Բնէջ է ձեր ըրածն » ըստ սիրու մէկէն վազեց ոտքն ընկաւ, « Այլ պատասխան չունիմք, ըստ սիրու մէկէն վազեց ոտքն ընկաւ, « Այդ պատասխան նայիլ. Եւ Յովսէփ ամանին ամանին որ գաւաթն ելաւ, խեղձերը պաղեցան մնացին, յուսահատած սկսան լաթերնին պատառել. գրաստները բեռնաւորեցին եւ գլուխնին կախած գարձան քաղաք։ — Ո՛չ այդպէս, պատասխանեց Յովսէփ. որու քովէն որ գաւաթս ելաւ,

նա միայն պիտի լինի իմ գերիս. գուք ազատ էք, ելք խաղաղութեամբ ձեր հօրը քով գնացէք»: Այս խօսքէն սիրտ առաւ քիչ մը Յուղա, մօտեցաւ եւ « Կաղաչեմ, տէր, քսաւ, հրաման տուր որ խօսք մը ունիմ՝ զրուցեմ»: Եւ սկսաւ կարդաւ պատմել թէ ինչպէս իրենց հօրը ձերութեան սիրական զաւակն է Բենիամին, ինչ գժուարութեամբ եւ ինքզինքը երաշխաւոր ընելով կրցեր է տղայն ծերուն ձեռքէն հանել, որ չէր թողուք՝ ըսելով թէ « Ռազէլ կինս ինձ երկու զաւակ միայն բերաւ. մէկը քովէս « զնաց ու մէյմըն ալ երեսը չտեսայ, եւ զրուցեցիք թէ « գաղանը կերեր է. հիմա թէ որ զսա ալ տանիք եւ ճամ- « բան հիւանդանայ կամ բան մը լինի, իմ ճերմակ մազերս « տրամութեամբ գերեզման պիտի իջեցունէք: Արդ ինչ- « պէս կրնամ, տէր, առանց այդ տղուն իմ հօրս առջեւը « ենել: Կաղաչեմ որ ես նորա տեղ քովդ գերի մնամ, եւ « նա եղբարցը հետ գառնայ. վասն զի ինչպէս պիտի կա- « րենամ ես հօրս առջեւն ենել՝ թէ որ Բենիամին հետո « չլինի, եւ անոր սրտին ցաւը տեսնել»:

Յովսէփի ինքզինքը կյայտնէ. — Այլ չկարենալով Յովսէփի ինքզինքը բռնել, օտար մարդիկը գուրս հանել տուաւ եւ լաղով կանչեց. « Ես եմ Յովսէփ... իրաւցընէ հայրս գեռ ողջ է»: Եղբարքն այս որ լսեցին՝ սարսափեցան մնացին, եւ բերաննին չէր բացուեր որ պատասխան տան: « Մօտեցէք, ըստ Յովսէփի, ես ճեր Յովսէփի եղբայրն եմ « զոր գուք ծախեցիք. բայց մի տրտմիք, Աստուած այս « պէս ուղեր էր որ ես գամ հոս եգիպտոսի տէր լինիմ, « եւ այս սովին ժամանակ զձեզ կերակրեմ. վամն զի գեռ « այս երկրորդ տարին է, եւ տակաւին հինգ տարի ոչ « վարուցան եւ ոչ հունձք պիտի լինի: Փութացէք գնացէք « հօրս պատմեցէք որ Յովսէփ ողջ է, եւ Աստուած զինքը « իշխան եգիպտոսի ըրեր է. թող տնով տեղով ենէ շու « տով եգիպտոս գայ որ զինքը Գեսեմ ըստած պարարտա « բոյս երկիրը բնակեցընեմ»: Այս ըստ, եւ Բենիամինին վիզ պլուելով լացաւ. լացաւ եւ Բենիամին: Միւս եղբարցը հետ եւս անցիշաշտութեամբ պատուեցաւ, նե-


բեց, լացաւ ու սիրտ տուաւ անոնց ու խօսեցան:

Նուտ մը ամէն տեղ տարածեցաւ ձայնը թէ Յովսեփայ եղբարքը եկեր են. լսեց եւ Փարաւոն, շատ ուրախացաւ եւ պատուիրեց Յովսեփայ որ անոնց սայլեր եւ ճամբու պաշարներ տայ որ երթան հայրերնին առնուն անով տեղով Եգիպտոս բերեն: Յովսէփ ալ Փարաւոնին ըսածին պէս անոնց ամէն պիտոյքը հոդաց, մեծագին ընծաներ տուաւ անոնց եւ մանաւանդ Իենիամինին, երթալու գալու համար առատ պաշար, եւ Եգիպտոսի ամէն լսւ բաներէն տասը էշ բեռցուց, հօրը զրկեց, ու Եղբարքը ճամբայ դընելու ժամանակ ըսաւ անոնց. « Զլինի թէ ճամբան խռովիք իրարու հետ »:

Յակոբայ սրտին ուրախութիւնը. — Ելան Եգիպտոսէն ու գէպի Քանանու Երկիրը հօրերնուն քով փութացան հասան, պատմեցին թէ « Յովսէփ որդիդ կենդանի է, եւ ինքն է բոլոր Եգիպտոսի իշխանը »: Զարմացաւ Յակոբ եւ չէր ուզեր հաւատալ. բայց երբոր Յովսեփայ զինքը տանելու համար զրկած սայլերը տեսաւ, սիրտը վառեցաւ ու ըսաւ. « Ասկէց մեծ ինչ ըան կրնայ լինել ինձ որ Յովսէփ որդիս կենդանի է. քանի որ չեմ մեռած երթամ տեսնեմ զինքը »: Նուտ մը պատրաստեցաւ եւ բոլոր տղոցմովն ու թոռներովը ճամբայ ելաւ: Իերասաբէէ որ հասաւ՝ Աստուծոյ զոհեր մատոյց, ու տեսիլքին մէջ տեսաւ զԱստուած որ զինքը քաջալերեց որ չվախնայ Եգիպտոս իշխալու. « Հոն, ըսաւ, զքեղ մեծ ազդ մը պիտի ընեմ: Ես քեզի հետ եմ »:

Յակոբ Եգիպտոս կհասնի. — Երբ Յակոբ իւր որդովքը մօտեցաւ յԵգիպտոս, առջեւէն զՅուդան Յովսեփին զրկեց որ իւր Գեսեմ համնին իմացընէ: Մէկէն կառքը լծեց Յովսէփ, հօրն առջեւը ելաւ, եւ զինքը տեսնելուն պէս՝ վաղեց վիզը պլառեցաւ եւ սաստիկ լացաւ: « Մեռնիմ այսու՝ « հետեւ, ըսաւ լալով Խորայէլ, որովհետեւ երեսդ տեսայ, « որդեսակ իմ: — Ահա կերթամ, ըսաւ Յովսէփ հօրն ու Եղբարքը, գալերնիդ Փարաւոնին իմացընելու. եւ թէ որ « զձեղ կանչելու եւ հարցընելու լինի թէ արուեստնիդ « ինչ է, զրուցեցէք թէ ծառայքդ իմանկութենէ հետէ

«Հովիւ եմք. որպէս զի զձեղ Գեսեմ բնակեցընէ»: Ելան Փարաւոնի առջեւը, Յովսեփիայ պատուիրածին պէս ըրին, եւ Փարաւոն հրաման տուաւ Յովսեփիայ որ իւր ոչխարներուն վրայ իրենցմէ վերակացու գնէ: Ուզեց նաեւ հայրերնին տեսնել. տարիքը հարցուց իմացաւ որ հարիւր երեսուն տարեկան է եղեր, եւ հրամայեց որ զինքը բոլոր իւր ըն-



տանեօքը, որ եօթանասունեւհինդ հոգի էին, Եգիպտոսի ծայրը՝ Կարմիր ծովուն ու Նեղոսի մէջտեղը Գեսեմ ըսուածքարերեր երկիրը բնակեցընեն, եւ այն սովուն ժամանակ ամենայն կարօտութիւննին հոգան (1840):

Մահ Յակոբայ. — Եգիպտոսի մէջ գեռ տամնըեօթը տարի ապրեցաւ Յակոբ. եւ երբոր հարիւր քառասունեւ եօթը տարեկան եղաւ եւ մեռնիլք մօտեցաւ, կանչեց Յովսէփ որդին ու «Երդում ըրէ ինձ, ըսաւ, որ զիս Եգիպտոս պիտի չժաղես, այլ հարցո գերեզմանը, որպէս զի անոնց հետ ննջեմ»: եւ Յովսէփ երդուեցաւ: Քիչ ժամանակէն երբոր լսեց թէ հայրը մեռնելու վրայ է, մէկէն Մանասէ եւ եփրեմ երկու որդիքն հետը առաւ եկաւ:

Յակոբ լսելուն պէս թէ Յովսէփի եկեր է, զօրացաւ ելաւ, անկողնին մէջ նստաւ, գիրկն առաւ պատաւ թոռութնքը, « Փառք Աստուծոյ, ըստ, որ ոչ միայն քու տեսութեանդ ունեցած կարօտա լցուց, այլ եւ որդիքդ ցուցուց ինձ »: Հօրը ծնդէն վար առաւ զանոնք Յովսէփի, եւ քովը չոքեցուց որ անոնց վերջին օրհնութիւնը տայ. եւ երբոր տեսաւ որ նա աջ ձեռքը ՚մոխանակ անդրանկին Մանասէին վրայ գնելու՝ եփրեմին վրայ դրաւ, ու ձախը Մանասէին, կարծեց թէ անուշադրութեամբ եւ կամ աչքը չտեսնելուն համար կորխալի, « Հայր, անդրանիկը սա է » ըսելով՝ կամացուկ



Տառ Խաչիս

Ծը ծերունւոյն գողդոջուն աջը վերուց ու կուզէր Մանասէին վրայ գնել. « Դիտեմ, որդեակ, գիտեմ, ըստ հայրը երկուքն եւս պիտի մեծնան ու բազմանան, բայց պզտիկը մեծէն աւելի պիտի զօրանայ, աճի ու բազմանայ, եւ որդիքը ամենայն ազգաց մէջ պիտի տարածուին »:

Եետոյ կանչեց նաեւ իւր որդիքը, օրհնեց զիրենք ու ամէն մէկուն ու անոր ցեղին վրայ մարգարէսութիւններ ըրաւ, որոց մէջ անուանի է Յուղային ըսածը, Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի գալուստը նորա ցեղէն գուշակելով:

« Յուղա, գքեզ պիտի օրհնեն եղբարքդ. քո հօր որդիքը « քեզ երկրպագութիւն պիտի ընեն, ըստ. ձեռքդ թըշ- « նամեաց վրայ պիտի ծանրանայ: Կորիւն առիւծու, Յու- « դա. շառաւիղի պէս վրայի պատեանդ պատուցիր ելար,

« որդեակ . առիւծի պէս քնացար . ովզ պիտի համարձակի ըզ-
« քեզ արթընցունել : Յուղայէն իշխան չպակսի մինչեւ
« որ գայ նա՝ որուն են հանդերձեալք , եւ ինքն է հեթա-
« նոսաց ակնկալութիւնը » :

Յովսեփայ ալ այսպէս ըսաւ . « Որդեակ աճեցեալ Յով-
« սէփ , որդեակ աճեցեալ նախանձելի . որդեակ իմ մա-
« տաղ , առ իս դարձիր . բանօսքիուք կբամբասէին զքեզ
« ու կդատապարտէին . քաջ աղեղնաւորք վրադ ոխ պահե-
« ցին , աղեղնին փշրեցին , ու Աստուածն Յակոբայ անոնց
« թեւերուն զղերը լուծեց , եւ երկնքի բոլոր օրհնութիւնը
« վրադ իջեցուց . Հօրդ ու մօրդ օրհնութիւնը միշտ վրադ
« լինի » :

Եետոյ պատուիրեց իրենց որ մարմինը հարցը գերեզ-
մանը տանին՝ Մամբրէի ձորը այրին մէջ թաղեն , եւ մե-
ռաւ խաղաղութեամբ : Վրան ընկաւ լացաւ Յովսէփի , համ-
բուրեց զինքը , եւ դիազարդաց յանձնեց որ ըստ սովորու-
թեան եգիպտացւոց զինքը զմուսեն : Եօթանասուն օր բո-
լոր եգիպտոս սուգ մոտաւ : Փարաւոնին հրամանովը բո-
լոր իշխանք եւ մեծամեծք իրենց կառքերովն ու ձիերովը
յուղարկաւորութեան հանդիսին հետ գնացին տէրութեան
սահմանագլուխը՝ Յորդանան գետին անդիի կողմը . մոտան
Քանանացւոց երկիրն ու հոն եւս եօթը օր սուգ բռնեցին ,
մինչեւ ամէն Քանանացիք կըսէին . « Մեծ սուգ ունին եգիպ-
տացիք » : Սնկէց առաւ Յովսէփի հօրը մարմինը եղբարցը
հետ տարաւ Եփրոնի ագարակը այրին մէջ Աբրահամու .
Սառայի , Խսահակայ , եւ Ռեքեկային քով թաղեց , ուր ին-
քը Յակոբ տարեր թաղեր էր նաեւ իւր առաջին կինը՝
կիան (1823) :

Մահ Յովսեփայ . — Այն որդիական վերջին պարտքն եւս
մեծաշուք հանդիսիւ կատարելէն յետոյ դարձաւ Յովսէփը
եգիպտոս . հետը դարձան նաեւ եղբարքը , եւ վախնալով
որ չլինի թէ նա իրենց նորա ըրած չարեաց համար վրա-
նին ոխ պահելով վրէժ առնու , եկան իրեն ըսին թէ
« Հայրերնիս երդմնեցուց զմեզ որ գանք քեզ իւր կողմա-
նէ զրուցեմք որ մեր յանցանքին ներես » . եւ ընկան ոտքը
« Քու ծառայքդ եմք » ըսին : Յովսեփայ սիրտը լեցուեցաւ .

լացաւ. «Մի վախնաք, ըստաւ, ես ալ Աստուծոյ ծառան եմ. յիրաւի դուք ինձ չարիք ընել ուզեցիք, բայց Աստուծ զշարն իբարին դարձուց». եւ ուրիշ այսպիսի սիրալիք խօսքերով սիրտ տուաւ, քաջալերեց զիրենք:

Վրան շատ տարի ալ անցաւ, ծերացաւ Յովսէփի եւ թոռանցը թոռները տեսաւ: Երբոր իմացաւ թէ իւր վախճանն եւս հասեր է, կանչեց եղբարքը, երգութնցընելով ապսպրեց իրենց ու ըստաւ. «Ահաւասիկ ես կմեռնիմ. բայց «երբոր այցելութիւն ընէ ձեզ Տէր, եւ զձեզ եղիպատուէ «հանելով՝ Աբրահամու, Խաչակայ եւ Յակոբայ խոստացած «երկիրը տանի, իմ ոսկորներս եւս հետերնիդ տանիք»: Ութսուն տարի բազում իմաստութեամբ եւ փառօք եղիպատոսը կառավարեց, եւ հարիւր տասը տարեկան վախճանեցաւ Յովսէփի:

Հետը տարաւ Մովսէս անոր ոսկորները, եւ Աւետեաց երկիրն տիրելէն յետոյ՝ Սիւքեմայ ագարակին մէջ թաղեց, զոր հայրը Ամովքհացւոցմէ հարիւր ոչխարի գներ էր:


Յովսէփի նահապետը հին կտակարանին մէջ սքանչելի օրինակ է Քրիստոսի Տեառն մերոյ, որ իրեն պէս վաճառեցաւ, երկու յանցաւորաց մէջ պատժեցաւ, անյիշաշարութեամբ իւր թշնամեաց ներեց, եւ թէ իւր ազգին եւ թէ օտար աղջաց փրկիչն եղաւ:

Յովսէփի



ԳԼՈՒԽ Ե.

ՅՈՐ ԵՐԱՆԵԼԻՈՅՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ



Յոր երանելի . իւր հարստութիւնն ու մեծութիւնը : — Աստուած Յորայ համբերութիւնը կիորդէ : — Յորայ քարեկամները : — Յանդիմանութիւնք քարեկամացն : — Յորայ պատասխանը : — Վարձատրութիւն Յորայ :

(2000)

Յոր երանելի . իւր հարստութիւնն ու մեծութիւնը : — Եղոմայեցւոց աշխարհին մէջ Պալեստինու հարաւակողմը օսիդ կամ չուս ըսուած երկրին մէջ Յոր անունով մէկի կար, որ ճշմարտասէր, անարատ, արդար եւ աստուածապաշտ մարդ մի էր, եւ ամէն տեսակ չարութենէ ու մեղքէ կիսախչէր : Եօթը մանչ զաւակ ունէր, երեք ալ աղջիկ . եօթը հազար ոչխար, երեքհազար ուզտ, հինգհարիւր զոյգ եզ, եւ հինգհարիւր մատակ էշ . բաղմաթիւ էին ծառայքը, եւ անունը բոլոր արեւելքի մէջ մեծ ու փառաւորեալ :

« Յայնժամ, կըսէ ինաքն խակ իւր բերնովը, Աստուած՝ էր իմ պաշտամա . իւր ճրագը գլխուս վրայ կըսպար, « եւ խաւարի մէջ նորա լուսովը կքալէի : Մեծութեամբ լեցուած էի, եւ չորս կտղմն ծաւաներս կպատէին : Ճամ՝ բաներս կարագով կթրջուէին, եւ լեռներս կախով կոռուց գուէին : Երբոր առաւատը գուրս կելլէի, հրապարակին մէջ՝ բարձր աթու մը ինձ կպատրաստուէր . կտեմնէին զիս եւ ըիտասարդք ու մէկդի կքաշուէին, ծերք ոտքի վրայ կելլէին, եւ իշխանք խօսքերնին կդադրեցընէին : Խօսքերս լսողները երանի կուտային ինձ, եւ զիս տեսնողներն ըրածիս վկայութիւն կուտային . վասն զի հզօրին ձեռքէն աղքատը կիրկէի, եւ անօգնական որբին կօդնէի : Խեղձերուն օրչնութիւնը վրաս էր միշտ, եւ այբւոյն բերանը միշտ

« զիս կօրհնէր, վասն զի արդարութիւնն ու իրաւունքը կըրկ-
« նոցի պէս վրաս հագած էի, անիրաւաց կզակը կխորտա-
« կէի, եւ անոնց ժամնեաց մէջէն իրենց յափշտակածը կկոր-
« զէի կհանէի: Աչք էի կուրաց, եւ ոտք կաղաց, հայր էի
« տկարաց: Կըսէի. թերեւս հասակ իմ ծերասցի, եւ արմա-
« ւենւոյն պէս շատ ժամանակ ապրիմ, վասն զի արմասս ջրի
« վրայ է, եւ ճիւլերուս վրայ երկնքի ցողը կիջնայ. փառքս
« օրէ օր պիտի աւելնայ, եւ աղեղս ձեռքիս մէջ պիտի զօ-
« րանայ: Ամէնքը լրութեամբ ինձ մտիկ կընէին, եւ ա-
« մէնքը յինէն խորհուրդի կսպասէին: Խնդալից կլինէին
« երբոր հետերնին կիսուէի, եւ իրեւ ծարաւի երկիր մը որ
« անձրեւի կսպասէ՝ այնպէս եւ նոքա իմ խօսքիս կսպա-
« սէին: Մէջերնին զօրաւոր թագաւորի մը պէս էի, եւ մը-
« խիթարիչ վշտացելոց »:

Բայց այնչափ մեծութեանն ու բարեյաջող երջանկու-
թեանը մէջ չէր մոռնար Յոթ զԱստուած. մինչդեռ որդի-
քը հանապազօրեայ կոչունքներով եւ խրախճանութեամբ
կուրախանային ու կզուարձանային, ինքը առաւոտը կա-
նուս կելլէր, որդւոցը թուովը Աստուծոյ զոհ կմատուցա-
նէր, որպէս զի անոնց մեղացը թողութիւն տայ Աստուած:

Աստուած Յոթայ համբերութիւնը կփորձէ: — Օր մը հրեշ-
տակներն Աստուծոյ առջեւը եկան. եկաւ նաեւ սատանան,
Աստուծոյ վրէժիսնդրութեանցը պաշտօնեան: « Ուստի կու-
գաս, հարցուց իրեն Տէր: — Բոլոր երկրիս վրայ պտըտելէն
կուգամ, պատասխանեց սատանան: — Յոթ ծառաս տեսար,
ըսաւ Աստուած: Երկրիս վրայ իրեն պէս անսարատ, ճըշ-
մարտասէր, աստուածապաշտ եւ ամէն տեսակ չար բանե-
րէն փախչող մարդ չկայ: — Միթէ Յոթ ձրի կապաշտէ զիշէր,
պատասխանեց սատանան. միթէ անոր փոխարէն զինքն ու
տունը չօրհնեցիր: Եկ մէյմը ձեռքդ վրան զարկ եւ խեղ-
ճութեան հասնի, կտեսնես թէ ինչպէս երեսդ իվեր կա-
նիծէ իսկ զքեզ: — Եթէ այդպէս է, ահա քեզ թողումքո-
ւոր անոր սատացուածքը. միայն իրեն մի դպչիր» ըսաւ Աս-
տուած. եւ մէկէն Յոթայ փորձութիւնն ու թշուառութիւ-
նը սկսաւ: Յանկարծ մէկը կուգայ կպատմէ իրեն թէ « Ա-
ւաղակները եկան, հերկող եղներդ ու տրածող էշերդ ըու-

լորը յափշտակեցին տարին, պահապաններդ եւս մեռուցին. անոնցմէ ես միայն ազատեցայ»:

Դեռ խօսքը բերանն էր, ուրիշ մը կհասնի կըսէ թէ « Երկնքէն կրակ իջաւ, ոչխարներդ հովիւներովն այրեց լափեց, եւ ես միայն ազատեցայ»:

Սա խօսքը գեռ չաւարտած՝ երբորդ մը կուգայ. « Երեք խումբ ասպատակաւորներ եկան, կըսէ, ուղտերդ տարին եւ պահապանները մեռուցին. միայն ես կըցայ փախչիլ»:

Եւ նա մինչդեռ կխօսէր, ետեւէն չորրորդ մը կհասնի ու կըսէ. « Երբոր ուստերքդ ու դստերքդ իրենց մեծ եղբօր տունը կուտէին կիսրմէին, յանկարծ անապատէն սաստիկ հողմ մը ելաւ, տունը կործանեց եւ ինձմէ զատ մէկը ողջ չմնաց»:

Լսեց Յոթ այս ամէն անակնկալ ահաւոր գումէրը, բայց չխռովեցաւ ամենեւին. ելաւ վրայի լաթերը պատռտեց, գլխուն մազերը կտրեց, եւ առանց բերնէն գանգատանաց խօսք մը համելու՝ հիանալի համակերպութեամբ մը գետին ընկաւ, Աստուծոյ երկրպագութիւն ըրաւ ու ըսաւ. « Մերկ « եկայ աշխարհ, եւ նորէն մերկ պիտի գառնամ. Աստուած « տուաւ, Աստուած առաւ. ինչպէս որ կամեցաւ՝ այնպէս « ալ եղաւ. Աստուծոյ անունը օրհնեալ լինի»:

Երբ այսպէս սատանային յոյսը պարապ ելաւ, եւ Աստուածնորէն սկսաւ Յոթայ աստուածպաշտութիւնն ու հարքերութիւնը գովել, « Ի՞նչ զարմանք, պատասխանեց սատանան. որովհետեւ իրեն չդըպայ՝ անոր համար հոգը չեղաւ. թէ որ իւր մարմնոյն վնաս հասցունէի՝ կտեսնէիր թէ ինչպէս զքեզ կանիծէր»: Հրաման տուաւ Աստուած որ Յոթայ մարմնոյն ինչ որ ուզէ՝ ընէ, միայն հոգւոյն չըդպչի: Եւ ահա մէկէն սատանան՝ գլխէն մինչեւ ոտքը սուկալի վէրբերով ծածկեց զՅոթ, այնպէս որ խեղճը քաղաքէն դուրս աղբիւսի մը մէջ նստած՝ այն վէրբերէն վազած գարշահոտ թարախը խեցիով մը կմաքրէր, եւ փառք կուտար Աստուածոյ:

Խորագէտ բանսարկուն Յոթայ կինը ողջ պահեր էր, որպէս զի անոր ձեռքովը զինքը յուսահատութեան մէջ ձըդէ ու Աստուածոյ գէմ տժդոհալ տայ: Եւ յիրաւի, կինը

Երկանը քաշած խեղճութեանը չդիմանալով՝ եկաւ ըստ անոր. «Մինչեւ Երբ պիտի համբերես . ահա անունդ ջըն- « ջուեցաւ աշխարհիս վրայէն . մանչ ու աղջիկ զաւակներդ՝ « իմ արգանդիս ծնունդները՝ մեռան գնացին . Աստուծոյ « դէմ բան մը զրուցէ որ գու եւս մեռնիս երթաս , եւ այս- « պէս դռնէ դուռ իյնալէն աղատիմ» : Կնոջը յուսահատա- կան յանդիմանութեամբն եւս Յոբայ հաստարմատ առափե- նութիւնը չսասանեցաւ : Այրն Աստուծոյ կարեկցաբար նայ- եցաւ վրան ու ըստ . « Իրաւ որ անզգամ կնոջ մը պէս խօ- « սեցար . բարեկն որ առինք վայելեցինք , չարեաց պէտք « չէ որ համբերեմք » :



Յոբայ բարեկամները : — Երեք բարեկամ թագաւորներ՝ Եղիսաբեր Թեմնացին , Բաղրատ Սօրեցին եւ Սովիար Մինեցին լսելով Յոբայ գլխուն եկած թշուառութիւնը , քովն եկան որ միսիթարեն զինքը : Հազիւ կրցան ճանչնալ իրենց հին բարեկամը , եւ այնպէս վշտացան որ սրաերնին վրան կը- տըրտելով սկսան լալ մեծաձայն . իրենց վրայի պատմուճա- նը պատըռտեցին , գլուխնին հող ցանեցին , եւ եօթն օր եօ- թը գիշեր Յոբայ առջեւը առանց խօսելու կեցան , մինչեւ որ Յոբ չկարենալով նոցա լուութեանը համբերել՝ բերանը բացաւ ու ցաւագին սրտով դոչեց .

« Կորսուին այն օրը՝ յորում ես ծնայ , եւ այն գիշերը՝ յո- « րում ասացին թէ ահա արու զաւակ մը ծնաւ . խաւարին

« այն օրը , եւ Աստուած վերէն զայն չփնտուէ : Անոր վրայ եր-
« բէք լոյս չծագի . խաւար եւ սառւերք մահու իրենց առնուն
« զայն ու մէգ պատէ վրան : Անիծեալ լինի այն օրն ու գիշե-
« րը , եւ խաւարի մէջ կորսուի : Ոչ տարւոյն օրերուն մէջ
« գտնուի , եւ ոչ ամսոց օրերուն մէջ համրուի : Այլ այն գի-
« շերը ցաւոց գիշեր լինի , եւ ուրախութիւն՝ ցնծութիւն եր-
« բէք վրան չտեսնուին : Այն գիշերոյն աստեղքը խաւարին
« սպասէ , եւ լոյս չտեսնէ . . . ինչո՞ւ ծնայ ես , եւ կամ ին-
« չո՞ւ մօրս կաթը գիշեցի : Վասն զի հիմա հանդարտ կըկե-
« նայի ու քուն կինէի կհանդչէի երկրիս թագաւորաց ու
« խորհրդականաց հետ . . . Միթէ կեանքս միշտ խաղաղա-
« սէր չեղաւ : Միթէ երբէք խաբերայից հետ քալեցի , եւ
« ոտքս դէպ ինենգութիւն խոտորեցան , եւ կամ ուրիշի
« կնոջ վրայ աչք ձգեցի : Թող Աստուած կշուէ զիս արդա-
« րութեան կշիռքին մէջ , եւ տեսնէ իմ անմեղութիւնս :
« Միթէ մերժեցի զարդարութիւն իծառայից իմոց՝ մոռ-
« նալով որ զիս ստեղծողը ստեղծած է նաեւ իմ գերիս ,
« եւ մօրերնուս արգանդին մէջ զմեզ հաւասար ըրած է :
« Այրւոյն ու որբոյն օգնեցի , աղքատին ողօրմեցայ , մեր-
« կին կոնակը ծածկեցի , պանդուխտն ընդունեցայ , եւ յոյս
« ու վստահութիւնս ոսկեոյս վրայ չգըրի : Արեւը մտաւ ,
« լուսնի լոյսը նուազեցաւ . եւ ըսի , Անոնք Աստուած չեն ,
« ձեռքերս երբէք համբոյր մի իշրթանցս անոնց չղրկե-
« ցին : եւ սակայն բարկութեան օրը վրաս ծագեցաւ » :

Յանդիմանութիւնք բարեկամացն Յոբայ : — Թէպէտ եւ
եղիփազ թեմնացին իւր բարեկամին սոսկալի աղեաիցը վր-
րայ ապշեցաւ , սակայն անոր խօսքերը պարծենկոտութեան
տեղ գնելով սկսաւ երեսը զարմել .

« Պէտք չէ ինքզինքդ անմեղ կարծես , կըսէր . անտարա-
« կոյս ծածուկ մէկ մեղքի մը համար պատժուած ես դուն .
« Ո՞ր մարդը կայ որ Աստուծոյ առջեւը անարատ լինի : Աս-
« տեղք անդամ սուրբ չեն նորա առջեւը , թող թէ մարդ՝
« երբ , եւ որդի մարդոյ՝ որդն : Թէ որ հրեշտակք Աստու-
« ծոյ գէմ մեղանչեցին , ապա մւր կմնայ մարդս : Ես տեսեր
« եմ անդամներ որոց երջանկութիւնը խորարմատ կաղնիի
« պէս հաստատուն կերեւար , եւ յանկարծ նոյցա կործանի-

« Ար տեսայ : Նոցա ժողվածը՝ արդարք պիտի ուտեն , բայց
« իրենք եւս ազատ պիտի չլինին իշարեաց . վամն զի մարդո
« ցաւոց համար ծնած է , ինչպէս արծուոյն ձագերը օդին
« մէջ բարձր թռչելու համար : Երանի այն մարդուն զոր
« Տէր ինքնին կյանդիմանէ . ուստի մի մերժեր , Յոր , Աս-
« տուծոյ խրատը » :

Բայց Յոր իր ըրած գանդատաները կարդարացընէ , եւ վախ-



Նալով որ համբերութիւնը հատնի՛ մեռնիլ կուզէ ու կըսէ .

« Ո՞չ ապաքէն մարդուս վարքը երկրիս վրայ փորձու-
« թեան պէս բան մի է , եւ կեանքը իբրեւ աւօրեայ վարձ
« վարձկանի : Ցաւագին գիշերներ տրուած են ինձի . երբ
« քուն կլինիմ , կըսեմ թէ ե՞րբ ցորեկ պիտի դայ . եւ երբ
« կելնեմ , երբ իրիկուն պիտի լինի կըսեմ : Մարմինս որդե-
« բու զազրութեանը մէջ կիժաթաւի , եւ թարախ քերելով
« հողի կոշտերը մաշեցի . . . : Ալ իմ կեանքս շունչ մի է ,
« եւ կորմնցուցած երջանկութիւնս՝ աչքերս ոչ երբէք պի-
« տի տեմնեն : Ինչպէս որ ամալը կիմարատի կանցնի , այն-
« պէս կիջնի մարդ խստուերս մահու : Սրգ ահա իհող կը-
« գառնամ , եւ թէ որ առաւոտը զիս փնտուես՝ ոչ եւս պի-
« տի գտնես » :

Բաղդատ Սօքեցին եւս ջանաց յորդորել զՅոր որ Աս-
տուծոյ կամացը հնազանդի , եւ անոր ըրած կարդաւորու-
թեանը սիրով համբերէ :

Սովորաբ Մինեցին ալ իւր երկու բարեկամացը պէս ըսկըսաւ Յոբայ երեսը զարնելնորա յանձնապաստանութիւնն ու կարծեցեալ ամբարտաւանութիւնը :

Յոբայ պատասխանը : — Բայց վերջապէս արդարոյն համբերութիւնը կհատնի . այն սուտ իմաստութեան վրայ բարկութիւնը կենէ , ու «Միթէ դուք միայն մարդկի էք , «կգոչէ , եւ կամ ձեզի հետ պիտի վախճանի իմաստու . «թիւնը » : Յետոյ բարեկամացը խստութեանը վրայ կգանգատի , որ փօխանակ իրեն ցաւակից լինելու եւ մշիթարութիւն տալու , խիստ խօսքերով սիրտը կծակէին , եւ կգոչէ . • Դարշեցան ինձմէ ծանօթքս , եւ սիրելիքս եկան «վրաս յարձակեցան : Մորթոյս տակը փտաեցաւ մարմինս , «ու ոսկորներս դուրս ընկան : Ողսրմեցարուք ինձ , ողսրմեցարուք , ո բարեկամիք , վասն զի Աստուծոյ ձեռքը վը «բաս ծանրացաւ : Միթէ Աստուծոյ ըրածը բաւական չէ որ «դուք ալ զիս կհալածէք , եւ մարմնովս չք կշտանալ » :

Սակայն բազմաչարչար նահապետին բերնէն Աստուծոյ արդարութեանը վրայ մէկ քանի տարակուսի խօսքեր կամ գանգատներ ալ ելեր էին : Եղիուս Բուլզացի՝ որ երեք թագաւորաց հետ եկեր էր , սքանչելի պերճախօսութեամբ Աստուծոյ դատաստանաց արդարութիւնը ցուցանելով յորդորեց զբոք զզջալու եւ Աստուծոյ կամացը հնազանդելու :

Վարձատրութիւն Յոբայ : — Վերջապէս կիոնարչի Յոբ Աստուծոյ առջեւը . Աստուած ալ կներէ անոր , եօթը տարուան քաշած անտանելի ցաւերն ու նեղութիւնը բաւական կհամարի , կորուսածին կրկինը կպարզեւէ անոր . Նորէն եօթը մանչ եւ երեք աղջիկ կունենայ Յոբ , եւ անոնց որդիքն ու թոռունքը կտեսնէ : Աստուծոյ հրամանաւը եօթը զուարակ եւ եօթը խոյ ողջակէզ կմատուցանէ իքաւութիւն իւր երեք բարեկամացը՝ որոց Յոբայ սիրոյն համար կներէ Աստուած : Կմխիթարութին կուրախանան եւ նոքա իրենց բարեկամին աստուածային վարձատրութիւնը տեսնելով , եւ կդառնան իրենց երկիրը : Սնդիննաեւ Յոբայ եղբայրները , քոյրերն ու բարեկամները գլխուն եկած թըշուառութիւնը կիմանան , կուգան իրեն ուրախակից կիւ-

նին ու ընծաներ կընեն։ Անկէց ետքը գեռ հարիւր եօթա-
նասուն տարի կապրի Յոթ, եւ ծերացեալ եւ լի աւուրբք
248 տարեկան կվախճանի, համբերատար համակերպու-
թեան չքնաղ օրինակ թողլով յաշխարհի։

Իւր ցաւագին խօսակցութեանցը մէջ փափազ մը յայտ-
նած էր երանելին՝ որ բոլոր քաշածներուն պատմութիւնը
դրուի ու որդւոց որդի մնայ։ Այնպէս ալ եղաւ։ Մովսէս,
ինչպէս հաւանականադոյն կարծիքն է, թարգմանեց զայն
եբրայեցերէն յօրինակ իւր ժողովրդեանը։ Բայց Յոթայ ըս-
քանչելի համբերութիւնը՝ ամենայն ազգաց օրինակ կրնայ
լինել, եւս առաւել մեզ քրիստոնէիցս, որ իրեն քաշած-
ները լսելով ու ցուցուցած զարմանալի համակամութիւնն
ալ տեսնելով՝ պէտք է վառուիմք որ եւ իցէ վիշտ եւ ձա-
խորդութիւն սիրով ընդունելու Աստուծոյ ձեռքէն, որ
ինչպէս զբարիս՝ նոյնպէս եւս զչարիս գիտէ իփրկութիւն
մեր եւ յօդուտ անօրինել։



ԳԼՈՒԽ Զ.

ԵԼՔ ԻՄՐԱՅԵԼԱՑԻՈՅ ՅԵԳԻՊՑՈՍԷ

— 66 —

Խսրայելացւոց Եգիպտոսի մէջ քաշած նեղութիւնը : — Մովսէս կծնանի . զրէն կզատի : — Մովսէս Մադիանու երկիրը կիախչի : — Աստուած զՄովսէս կը դրէկէ որ եղարքք Եգիպտոսի զերութենէն ազատէ : — Մովսէս կզատուի իւր աներէն : — Տան հարուածք Եգիպտոսի : — Պատեք : — Ելք Խսրայելացւոց յԵգիպտոսի : — Կուսառոր ամս մը կառաջնորդէ Խսրայելացւոց : — Փարաւոն Խսրայելացւոց ևտեւէն կվազէ : — Անցք Կարմիր ծովու : — Երգ Մովսեսի : — Խսրայելացւոց անապատին մէջ ճամբրութիւնը . Մեռաւ : — Լորամարգին . Մանանայ : — Քորեքայ աղբիւրը : — Ամաղեկացւոց կոտորածը : — Ցոթոր , ու տուած խորիուրդը :

(2003—1645)

Խսրայելացւոց Եգիպտոսի մէջ քաշած նեղութիւնը : — Ցովսեփայ մահուանէն ետքը Յակոբայ որդիքը , որ եօթանասուն հոգի միայն էին իրենց եկած ժամանակնին , ըստ խոստմանն Աստուծոյ՝ քիչ ատենէն այնչափ բաղմացան՝ որ առանձին ժողովուրդ մը դարձան՝ Խսրայելացիյ , Երրայեցիյ կամ Հրեայ անունով . բոլոր երկիրը տարածեցան , եւ սկըսան Եգիպտոսացւոց վախ բերել . Ցովսեփայ ըրած աղէկութիւնները կամաց կամաց մոռցուեցան : Թագաւորները տեմնելով Խսրայելացւոց բաղմութիւնը , քաղաքական վախ մը վրանին տիրեց : Ասոնցմէ մէկը կանչեց իւր իշխաններն ու ըստ . « Ահա Խսրայելի որդւոց աղքը մեծ է զօրութեամբ , եւ կզօրանայ քան զմեզ : Եկէք այնպիսի քան մը հնարեմք որ աւելի չբաղմանան . մի գուցէ պատերազմ ունեցած ժամանակնիս՝ թշնամեաց հետ միանան , եւ մեզի գէմ պատերազմելով՝ ենեն երթան մեր երկրէն : » Եւ ըսկըսաւ նեղել չարչարել զանոնք , եւ հասարակաց շէնքերուն վրայ անխնայ աշխատցընել . վրանին գործակալներ դրաւ , ու Փիդոն , Ռամեսէ եւ Ռին (Արեգ քաղաք) ամուր

քաղաքները շինել տուաւ նոցա : Բայց Խսրայելացիք որ-
չափ որ կչարչարուէին, այնչափ աւելի կշատնային : Յու-
սահատեցաւ Փարաւոն, եւ հրաման հանեց որ Խսրայելա-
ցւոց նոր ծնած բոլոր արու տղայքը Նեղոս գետը ձգուին:

Մովսէս կծնանի, ջրէն կազատի : — Այն անդուժ հրա-
մանէն քիչ մը ետքը Դեւեայ ցեղէն Ամրամ անունով մէկը
զաւակ մը ունեցաւ : Խեղճ մայրը Յովքաբէթ՝ որդւոյն կայ-
տառութիւնը տեսնելով՝ ամենայն ջանք ըրաւ որ զանիկայ
ծածուկ պահէ . եւ Երեք ամիս պարտըկելէն յետոյ վախ-
ցաւ որ օր մը յանկարծ կիմացուի . ուստի եւ բարակ ե-
ղէգներով հիւսուած մնտուկ մը առաւ, կպրածիւթով ծե-
փեց զայն, որդին մէջը դրաւ ու գետին եղերքը տարաւ
ձգեց : Տղուն քոյրը Մարիամ չկարենալով Եղբօրմէն զա-
տուիլ, հեւուն կեցած անոր գլխուն գալիքը կդիտէր :

Այն միջոցին Փարաւոնին աղջիկը իջեր՝ գետոյն մէջ կը-
լուացուէր, նաժիշտներն ալ գետեզերքը կքալէին . սըն-
տուկն որ տեսաւ՝ հետաքրքրութիւնը շարժեցաւ, մէկը
զըրկեց որ առնու իրեն բերէ : Բանայ տեսնէ որ մէջը գե-
ղեցիկ տղայ մը կուլայ . գթացաւ վրան . « Անշուշտ երայե-
ցւոց տղոցմէն է » ըստ, եւ ուզեց անոր կեանքն աղասել :
Մարիամ սիրտ առած՝ համարձակեցաւ եկաւ, « Կուզիս, ը-
ստ, Երթամքեզ Եբրայեցի կին մը կանչեմ որ տղան մեծ-
ցընէ » : Այս ըսելով վազեց կանչեց մայրը . Փարաւոնի աղ-
ջիկն անոր յանձնեց տղան, եւ խոստացաւ առատ վարձ
տալ՝ Եթէ լաւ հոգայ մեծցունէ զնա : Խեղճ մօրը սրտին
անակնկալ ուրախութեանը չափ չկար . գրկեց տարաւ մեծ-
ցուց որդին, եւ բերաւ Փարաւոնի աղջկան տուաւ՝ որ ի-
րեն որդեգիր ըրաւ, եւ անոնը դրաւ Մովսէս, որ չրէ ա-
զատած կնշանակէ :

Մովսէս Մաղիամու Երկիրը կփախչի : — Մովսէս Փարա-
ւոնի պալատին մէջ իբրեւ անոր թուը մեծնալով՝ եգիպ-
տացւոց քուրմերէն ամէն տեսակ գիտութիւն սովորեցաւ,
եւ մոքով ու մարմնով մեծցաւ ուժովցաւ : Սակայն այն ա-
մենայն փառաց եւ պատույ մէջ չէր մոռնար նա ոչ իւր
ձնունդը եւ ոչ իւր ժողովուրդը : Բանի որ Խսրայելացւոց

քաշած հալածանքն ու չարչարանքը կտեսնէր՝ սիրտը կը-
կտըրտէր ու բարկութեամբ կլեցուէր։ Օր մը պտըտելու
ելած ժամանակը կտեսնէ որ Եգիպտացւոյն մէկը Խսրայե-
լացի մը բռնած կծեծէ։ չորս կողմը նայեցաւ, տեսաւ որ
մարդ չկայ, զարկաւ սպաննեց զեգիպտացին ու աւազին
տակը թաղեց։ Երկրօրդ օրն ալ տեսաւ որ Երկու Հրեայ
իրարու հետ կլըռուին։ մօտեցաւ աւելի ուժովին, «Ի՞նչո՞ւ
եղբօրդ կղարնես» ըսաւ։ Նա ալ դարձաւ, «Զքեզ մեր վը-
րայ ով իշխան եւ գատաւոր գրեր է», ըսաւ։ Միթէ զիս
եւս մեռցընել կուզես՝ ինչպէս որ Եգիպտացին սպաննե-
ցիր։ Մովսէս, որ կարծէր թէ մէկը չէր իմացած իւր ը-
րած սպանութիւնը, սարսափեցաւ, եւ լսելով որ Փարա-
ռան կուզէ զինքը բռնել մեռցընել, մէկէն ելաւ Ապառաժ
Արաբիոյ հարաւային ծայրը։ Մադիանացւոց Երկիրը փա-
խաւ։ Այն ատենը 40 տարեկան էր։

Ճամբորդութեանը մէջ օր մը իրիկուան դէմ Երբոր Ջըր-
հորի մը քոլ նստած կհանգչէր, Մադիանացւոց Յոթոր
քրմին եօթը աղջկունքը եկան որ իրենց ոչխարներուն
ջուր խմցընեն։ Երբոր աւազանը լեցուցին պատրաստեցին,
ուրիշ հովիւներ եկան ու թոլ չէին տար աղջկանց որ ի-
րենց ոչխարները ջրեն։ Ելաւ Մովսէս, քաջութեամբ զանոնք
վուրնտեց, ջուր քաշեց, եւ աղջկանց ոչխարներուն խըմ-
ցուց։ Յոթոր անոնց սովորականէն աւելի կանուխ տուն
գառնալուն վրայ զարմանալով, Երբոր իրենցմէ իմացաւ
պատճառը, «Ո՞ւր է ըսաւ, այն մարդը։ ինչո՞ւ թողուցիք
«որ Երթայ. գնացէք կանչեցէք որ գայ մէկտեղ հաց ու-
«տեմք»։ Կանչուեցաւ եկաւ Մովսէս, եւ մտածելով որ նո-
րէն Եգիպտաս գառնալու յոյս չկայ, քրմին քովը բնակեցաւ,
եւ անոր Սեպիովրա աղջիկն իրեն կին առաւ, ուսկից Եր-
կու որդիք ունեցաւ, Գերասի եւ Եղիազար։

Աստուած զՄովսէս կղըրկէ որ Եղբարքը Եգիպտոսի գե-
րութենէն ազատէ։ — Քառասուն տարի կեցաւ Մովսէս Մա-
դիանացւոց Երկիրը։ Այն միջոցին Փարաւոն մեռեր էր,
բայց Խսրայելացւոց չարչարանքն ու հալածանքը չէր գաղ-
րած։ Նոցա ողբոց ու հեծութեանց աղաղակը մինչեւ Եր-
կիրք համնելով՝ յիշեց Մատուած Աբրահամու Խսահակայ եւ

Յակոբայ հետ ըրած ուխտը. գթացաւ անոնց սերնդոցը վրայ՝ զոր իրեն սեպհական ժողովուրդ ընտրեր էր, եւ որոշեց որ ազատէ զնոսա ոչ միայն նիւթական չարչարանքէ ու հալածանքէ, այլ եւ կռապաշտութեան վտանգէն, որ բոլոր երկրիս վրայ տարածուեր էր, եւ Պոսիւէին ըսածին պէս՝ ամէն բան աստուած էր՝ բաց յԱստուծոյ, եւ աշխարհս՝ զոր Բարձրեան ստեղծեր էր իւր մեծութիւնն ու զօրութիւնը յայտնելու համար՝ ընդարձակ կռատառն մը դարձեր էր։ Այս մեծ գործողութեան կատարող զայն մարդն ընտրեց՝ որ իւր եղբարցը սիրոյն համար արքայավայել փառքէն ու հանգստութենէն կամաւորապէս փախեր էր։

Օր մը Մովլէս աներոջը ոչխարիներն արածելով՝ հասաւ մինչեւ Քորեք լեռը. հոն մորենի մը տեսաւ՝ որ կրակ կըտրած կվառէր ու չէր հատներ։ Զարմացաւ ծերունի հովիւը, « Երթամ տեսնեմ, ըստ ինքնիրեն, այս ինչ զարմանալի բան է »։ Եւ աչա մորենւոյն մէջէն ձայն մը եկաւ. « Մովլէս, Մովլէս, հոս մի մօտենար. կօշիկներդ ոտքէդ հանէ, վասն զի կեցած տեղդ սուրբ է։ Ես եմ քու հարցդ « Աստուածը, Աստուած Սբրահամու, Խոահակայ եւ Յակոբայ »։ Եւ երբոր Մովլէս զարհուրած նայելու չէր համարձակեր, ըստ անոր Աստուած. « Խորայելի որդւոց աղաղակն « ինձ հասաւ, եւ տեսայ թէ որպիսի նեղութեամբ կնեղեն « զանոնք եգիպտացիք։ Անոնց ձեռքէն պիտի աղատեմ Խորայելացիներն ու այնպիսի երկիր մը պիտի տանիմ՝ որ « կաթ ու մեղք կըլիսէ։ Ուստի ահա զքեզ Փարաւոնին կը « յուղարկեմ, որ Խորայելի որդիքը եգիպտոսէն հանես։ — Ես մի եմ որ եգիպտացւոց Փարաւոն թագաւորին երթամ, եւ Խորայելի որդիքն եգիպտոսէն հանեմ» ըստ Մովլէս։ — « Ես քու հետդ եմ » պատասխանեց Աստուած։ — Հապա թէ որ երթամ Խորայելացւոց զրուցեմ, թէ ձեր « հարց Աստուածը զիս ձեզի զրկեց, եւ նոքա ինձ հարցը « նեն թէ Անունն ինչ է, ինչ ըսեմ »։ Պատասխանեց Աստուած. « Հսէ Խորայելի որդւոցը թէ ՈՐ ԷՆ զիս զրկեց՝ որ « զձեզ աղատեմ։ Մէջերնէն ծերերն առ հետդ, ու զնա « Փարաւոնին ըսէ թէ Տէր Աստուած մեր կվանչէ զմեզ որ « երեք օրուան ճամբայ Երթամք անապատը, իրեն զոհեր

« ընեմք : Գիտեմ որ զձեղ պիտի չթողու, բայց ես զի՞նքը
« այնպէս չարաչար պիտի պատճեմ որ ուղէ չուղէ պիտի
« թռջու : — Հապա թէ որ Խարայելացիք չհաւատան, ը-
« սաւ Մովսէս, եւ Աստուած քեղի երեւցած չէ ըսելով՝ չու-
« զեն խօսքիս մօիկ ընել, ինչ ընեմ » : Յայնժամ կամեցաւ
Աստուած հրաշքով մը իրեն սիրտ տալ ու տարակոյսը փա-
րատել . « Զեռքի գաւազանդ գետին ձգէ » ըսաւ . ձգե-
լուն պէս՝ գաւազանը օձ դարձաւ : Սարսափեցաւ Մովսէս ու
քովէն փախսաւ . « Երկնցուր ձեռքդ, ըսաւ Աստուած, եւ պո-
« չէն բռնէ » : Դողդըզալով բռնեց Մովսէս, եւ օձը նորէն



գաւազան դարձաւ : Բայց այնչափը բաւական չհամարեցաւ
Աստուած . « Զեռքդ ծոցդ գիր » ըսաւ . Երբ Մովսէս դուրս
հանեց՝ տեսաւ որ ձեռքը ձիւնի պէս բորստեր է : « Նորէն
« ձեռքդ ծոցդ տար » ըսաւ, մէկէն բորստութիւնն անցաւ:
« Թէ որ նորէն չհաւատան, ըսաւ, գետէն ջուր առ՝ գետի-
« նը թափէ, ջուրը արիւն կդառնայ » :

Երբոր Մովսէս դարձեալ կհրաժարէր « Ես նրբաձայն եւ
« ծանրալեզու եմ » ըսելով, « Ո՞վ տուած է մարդուս բերան,
« ըսաւ Աստուած, կամ ո՞վ ըրեր է խուն ու համբը, աչք
« ունեցողն ու կոյրը . ոչ ապաքէն ես, Աստուած : Արդ գնա,
« ես քու բերանդ կբանամ, եւ ինչ որ պէտք է խօսիս՝ քեզ
« կիմացընեմ » : Բայց Մովսէս դարձեալ կհրաժարէր ու կա-

զաշէր Աստուծոյ որ ուրիշ զօրաւոր մէկն առնու իրեն դորձիք : Սաստեց Աստոււած, եւ հրամայեց որ երթայ, հետն առնու Ահարոն եղբայրը՝ որ աւելի ճարտասան էր . « Ահա « ինքն իսկ գքեղ դիմաւորելու կուգայ, եւ գքեղ տեսնելուն « շատ պիտի ուրախանայ : Խօսէ հետն ու բոլոր ըսածներս « բերանը դիր . թող ինքը քու տեղդ ժողովրդեան հետ խո- « սի, եւ քեղի ըսածներս դու իրեն կյայտնես, ես ձեզի կը- « սովորեցնեմ ընելիքնիդ : Գաւազանդ առ, վասն զի անով հը- « րաշքներ պիտի գործես » : Մովսեսի սիրտն աւելի հանդար- տեցընելու համար՝ այս եւս յայտնեց Աստոււած թէ « Զքեղ « մեռցընել ուղղովները բոլոր մեռած են, ուստի ամենեւին « մէկէ մը մի վախնար, գնա յեգիպտոս » :

Մովսէս կզատուի իւր աներէն : — Մովսէս դարձաւ ա- ներոջը քով, ու ըսաւ անոր . « Եգիպտոս պիտի երթամ, որ- « պէս զի տեսնեմ թէ եղբարքս գեռ կենդանի են » . սիրով հաւանեցաւ Յոթոր : Առաւ Մովսէս կինը, տղաքն ու գաւա- զանը, եւ ճամբայ ելաւ : Ահարոն եկաւ Քորէք լերան մօտ դիմաւորեց զինքը, պագտուեցան, մէկտեղ իջան եցիպտոս, ազգին ծերերը ժողվեցին, ինչ որ Աստուած Մովսեսին պա- տուիրեր էր՝ Ահարոն պատմեց անոնց, եւ որպէս զի հաւա- տան՝ առջեւնին հրաշքներ ըրաւ : Աստուծոյ իրենց ըրած այցելութեանը վրայ սաստիկ ուրախացաւ ժողովուրդը, եւ ամէնքը մէկէն գետինն ընկան երկրպագութիւն ըրին :

Մովսէս եւ Ահարոն Փարաւոնին առջեւը կելնեն : — Մով- սէս եւ Ահարոն գնացին Փարաւոնի առջեւն ելան ու ըսին . « Այսպէս կըսէ իսրայելի Աստուածը . թող ժողովուրդս որ « երթան անապատ՝ ինձի տօն կատարեն : — Ոչ ձեր Աս- « տուածը կճանչնամ, ըսաւ Փարաւոն, եւ ոչ իսրայելացիքը « կթողում. գնացէք բաներնիդ » : Այս ըսելով՝ մէկէն գործա- վարները կանչել տուաւ եւ հրամայեց որ ծանր ծանր աշ- խատութիւններ տան իսրայելացւոց, որպէս զի հոգինին բերաննին գայ ու մոքերնին աղատութեան վրայ չզբաղի :

Ասոր վրայ իսրայելացւոց տառապանքը սաստկացաւ . ա- նոնք ալ Մովսեսին վրայ ընկան, ու սկսան բողոքել թէ նա ե- լաւ պատճառ իրենց նոր աղետիցը : Աստուծոյ դիմեց Մով-

սէս . « Տէր , ըսաւ , ինչու զիս Փարաւոնին զրկեցիր , թէ որ « ժողովուրդգ փրկելու միտք չունէիր : — Գնա , զրուցէ իս- « րայելի որդւոցը , պատասխանեց Աստուած . մի վախնաք , « ես եմ Տէր . զձեղ Եդիպտոսէն պիտի հանեմ , անոնց ծառայ- « ութենէն պիտի ազատեմ զձեղ բարձր բազկաւ եւ մեծա- « մեծ դատաստանօք , եւ պիտի տանիմ զձեղ այն երկիրը « զոր խոստացայ տալ Աբրահամու , Խաչակայ եւ Յակոբայ » : Յետոյ զիրենք նորէն Փարաւոնին զրկեց որ Խորայելացինե- րը արձրկէ . եւ երբոր նա հրաշք ուզեց տեսնել , Ահարոն ձեռքին գաւազանը թագաւորին առջեւ գետին նետեց , եւ մէկէն վիշապ դարձաւ . Վախցաւ Փարաւոն . բայց որով- հետեւ կախարդներն ալ իրենց գաւազանը գետին նետե- լով՝ վիշապ դարձուցին , Փարաւոնին սիրաը կարծրացաւ ու չուզեց հաւանիլ , թէպէտ եւ տեսաւ որ Ահարոնին գա- ւազանը գնաց մէկաներունը կլեց :

Տասն հարլուածք Եգիպտոսի : — Փարաւոն իւր խստա- սրտութեանը մէջ հաստատ կմնար եւ չէր ուզեր Խորայե- լացիքը արձրկել . հարկ էր նորա հպարտութեան ու յանձ- նապաստանութեանը սոսկալի հրաշքներով ու հարուածնե- րով յաղթել . ուստի Եդիպտոսի տասը հատ անուանի հա- րուածներուն առաջինը սկսաւ :

ա) « Առաւոտը Փարաւոն նեղոս գետին եզերքը պտըտե- « լու պիտի ելնէ , ըսաւ Աստուած Մոլխեսի . օձ դարձած գա- « ւազանը ձեռքդ բոնած՝ գնա զիմացի եզերքը կեցիր , եւ « ըսէ իրեն . Եբրայեցւոց Աստուածը զիս քեզի զրկեց ու կը- « սէ . Սրձակէ ժողովուրդս որ երթան անապատին մէջ զիս « պաշտեն . եւ թէ որ չժողուս , ձեռքիս գաւազանովը այս « ջրոյն պիտի զարնեմ՝ որ արիւն դառնայ հոտի , եւ բոլոր « մէջի ձկները սատկին » : Այնպէս ալ եղաւ . բոլոր Եդիպտո- սի ջրերը արիւն դարձան , գետերու լճերու ձկները սատ- կեցան , եւ Եդիպտացիք խմելու ջուր գտնելու համար առ- դիս անդին փոսեր կբանային ու չէին գտներ : Աստուած- թողուց դարձեալ որ զնոյնը նաեւ կախարդները յաջողցը- նեն . որով եւ խստացաւ Փարաւոնին սիրան ու արժանա- ցաւ երկրորդ պատուհասին :

բ) Աստուածոյ հրամանաւը նորէն զնաց Մովսէս ու ըսաւ Փա-

բաւոնին . « Թէ որ ժողովուրդս չարձակես , գիտնաս որ բոլոր երկիրդ գորառվ պիտի լեցունեմ » : Մտիկ չըրաւ Փարաւոն . Ահարոն ձեռքը եգիպտոսի ջրերուն վրայ երկընցունելուն պէս՝ անթիւ անհամար գորառեր ելան անոնցմէ , որ ամէն տեղ , ամէն տուն լեցուեցան , մինչեւ մարդկանց վրայ ու կերակուրներու մէջ կվրխային : Թէպէտ եւ կախարդներն ալ այս բանս ըրին , բայց գարձեալ Փարաւոն կանչեց Մովսէսն ու Ահարոնը , « Ազօթք ըրէք Աստուծոյ ըստաւ , եւ կթօղում որ Խօրայելացիք երթան զոհ ընեն Աստուծոյ : — Ժամանակ ցուցուր ինձ , ըստ Մովսէս , թէ Երբ « կուզես որ ազօթք ընեմ : — Վաղը , պատասխանեց Փարաւոն : — Հսածիդ պէս լինի , կրկնեց Մովսէս , որպէս զի « գիտնաս թէ մեր Աստուծմէն զատ՝ ուրիշ Աստուծ չկայ » : Ազօթքն ըրաւ , ու մէկէն գորտերը սատկեցան . բայց Փարաւոն տուած խոստմունքը չկատարեց :

գ) Աստուած ըստ Մովսէսի որ Ահարոն գաւաղանովը գետնի հողին զարնէ . զարկաւ Ահարոն , եւ մարդ ու անաստուն՝ ամէնքը մունով՝ այսինքն մանր ճանճերով լեցուեցան : Կախարդներն ալ ուղեցին մուն հանել . եւ Երբոր չկրցան , ըստն Պարաւոնի թէ « Այդ բանին մէջ Աստուծոյ մատը « կայ » : Բայց եւ այնպէս չկակըզցաւ անոր սիրան ու նորէն չթողուց :

դ) « Գնա , ըստ Աստուած Մովսէսի , ըսէ Փարաւոնին որ « թողու ժողովուրդո . ասկա թէ ոչ՝ բոլոր եգիպտոս շանա « ճանճով լեցուի , եւ ժողովրդեանս բնակած տեղը (Գետեմ) « միայն ազատ մնայ , որպէս զի գիտնայ որ ես եմ Տէր , « Տէր ամենայն Երկրի » : Երկրորդ օրը եգիպտոս շանաճանճով լեցուեցաւ , եւ մարդիկ ու անաստոնք սկսան ջարդուիլ : Փարաւոն տեսնելով որ բանը դէշէ , կանչեց Մովսէսն ու Ահարոնը , « Բարիէ , ըստ , ըրէք զոհերնիդ . բայց ինչ պէտք « է դուրս ենէք . իմ Երկրիս մէջ ըրէք ձեր զոհերը : — « Զեմք կրնար եգիպտացւոց գարշելի համարուած կենդանի « քը զոհել Աստուծոյ մերում , պատասխանեց Մովսէս , վասն « զի կքարկոծեն զմեղ . ուստի պէտք է որ Երեք օրուան ճամ « բայ հեռու տեղ երթամք : — Թող այդպէս լինի . գնացէք , « ըստ , միայն թէ շատ չհեռանաք . ազօթք ըրէք Աստուծոյ

« որ շանաձանձն անցնի » : Ազօթք ըրաւ Մովսէս, շանաձանձն անցն անցաւ . բայց Փարաւոն մեյմը որ պատժէն ազատեցաւ՝ սիրուր դարձեալ խստացաւ, եւ խօսքին վրայ չկեցաւ :

ե) Մոսկալի հիւանդութիւն մը զրկեց Աստուած, որ եղիպտացւոց կենդանիներուն մեծ մասը ջարդեց . բայց երբոք իմացաւ Փարաւոն թէ Խորայելացւոց անասուններէն եւ ոչ մէկը մեռեր է, բարկացաւ, ու չեմ թողուր կանչեց :

զ) Աստուած Հրամայեց Մովսեսի ու Ահարոնի որ ձեռքերնին տաք մոխիր առած՝ Փարաւոնի առջեւն ենին, ու Մովսէս գէպի երկինք ցանէ մոխիրը : Այն մոխիրը բոլոր եղիպտոսի վրայ իջնալով՝ մնացած կենդանիքն ու մարդիկը խոցերով եւ ուռեցքներով ծածկեց . նոյն խոցերը Փարաւոնի կախարդացը վրայ ալ ելան, ու չկրցան նոքա Մովսեսի գիմացը ելնել :

ե) Թէպէտ եւ Փարաւոնի սիրուն անով ալ չկակզացաւ, բայց Աստուած գթացաւ անոր անմտութեանը վրայ, որ չէր զգաստանար, ու իրեն հետ մէկտեղ նաեւ բոլոր եղիպտոս Աստուծոյ պատուհասին նշաւակ կընէր : Ուստի եօթներորդ հարուածը զրկելէն առաջ՝ Աստուած Մովսեսի ձեռքովն ըստ Փարաւոնի . « Գիտնաս որ վաղը այնպիսի կարկուտ մը պիտի թափեմ եղիպտոսի վրայ՝ որ նմանը դեռ չէ տեսնուած . ուստի դուրս տեղ ինչ որ ունիք՝ ներս առէք » : Երկրորդ օրը Մովսէս ձեռքը երկինք վերցընելուն պէս՝ կրակախառն սոսկալի կարկուտ մը եկաւ, ամէն բան ջարդեց կոտրեց, ու դաշտին մէջ ինչ որ գտաւ՝ մարդ եւ անասուն, զամէնքը սպաննեց . բայց Գեսեմ աղատ մնաց այն հարուածէն ալ : Սարսափեցաւ Փարաւոն, կանչել տուաւ զՄովսէս եւ զԱհարոն, « Մեղայ, ըստ, ազօթք ըրէք որ « կարկուտը դադրի, եւ կթողում որ երթաք » : Կարկուտը դադրեցաւ, բայց Փարաւոն այս անդամ ալ խօսքը չպահեց :

ը) « Դնա զրուցէ Փարաւոնին, ըստ Աստուած Մովսեսի, որ մինչեւ Երբ յինէ պիտի չամաչես . թէ որ ժողովուրդս չարձակես որ երթայ զիս պաշտէ, գիտցիր որ « վաղը այս ժամուն այնչափ մարախ պիտի թափեմ, որ « բոլոր երկրիդ երեսը պիտի ծածկէ, եւ կարկուտէն մնացած՝ ները ուտէ լափէ » : Խեղճ եղիպտացիք վազեցին Փարաւ

ւոնին, կազմաչէին ու կըսէին. «Թողլ սա մարդիկները եր-
«թան իրենց Աստուածը պաշտեն. չես տեսներ որ Եգիպ-
«տոս կջընջուի անապատ կդառնայ» : Զկրցաւ Փարաւոն չէ-
ըսել, խոստացաւ որ խնդիրքնին կատարէ, ու թէ Եգիպ-
տոս եւ թէ Խորայելացիքը ազատէ. կանչել տուաւ զՄով-
ոէս, «Գնացէք պաշտեցէք ըսաւ ձեր Աստուածը. բայց ով
«ով պիտի երթաք : — Մեք ամէնք մեր ամէն ունեցածովը
«մէկտեղ, պատասխանեց Մովսէս : — Եթէ միայն զոհ ընե-
«լու կերթաք, ըսաւ Փարաւոն, ինչ հարկ է հետերնիդ
«տանիք ձեր ստացուածքը : Զէ, չէ, ձեր միաբը չար է . է-
«րիկ մարդիկներէն զատ մէկն ալ պիտի չերթայ. ապա
«թէ ոչ, հանգարտ տեղերնիդ նստէք» : Այս ըսելով վորն-
տել տուաւ զիրենք : Ելաւ Մովսէս ու Աստուծոյ հրամանո-
վը ձեռքը երկինք երկնցունելուն պէ՞ս՝ հարաւային հով մը
ելաւ, ամեռողջ օր մը փչեց, ու մարախը բոլոր Եգիպտոսի
երեսը ծածկեց, կարկուտէն ինչ պտուղ եւ կանաչեղէն որ
մնացեր էր՝ ամէնն ալ կերաւ չորցուց : Փութացաւ կան-
չեց Փարաւոն զՄովսէս եւ զԱհարոն, «Մեղայ, ըսաւ, այս
«յանցանքիս ալ ներեցէք, եւ աղաչեցէք զԱստուած ձեր,
«որ այս մարախէն ազատէ զիս» : Մովսեսին աղօթքովը
հովմ մը հանեց Աստուած որ տարաւ բոլոր այն մարախը
Կարմիր ծովը թափեց : Մուցաւ դարձեալ Փարաւոն իւր
խոստմունքն ու զզջումը . բայց Աստուած չմուցաւ ոչ իւր
սպառնալիքը, եւ ոչ Խորայելացոց տուած խոստմունքը
թ) Ելաւ Մովսէս ու Աստուծոյ հրամանաւը ձեռքն եր-
կինք վերցուց, եւ մէկէն սոսկալի խաւար՝ մէդ եւ մուժ-
պատեցաւ բոլոր Եգիպտոսին երեսը. այնպէս որ երեք օր
ամենեւին մէկզմէկ չէին տեսներ մարդիկ, եւ ոչ դորձո-
ղութիւն մը կրնային ընել. բայց Դեսեմ լոյս էր : Կանչեց
Փարաւոն զՄովսէս, հրաման տուաւ որ ելնեն երթան . «Մի-
«այն թէ անասուննիդ հոս պիտի թողուք, ըսաւ» : — Կըճ-
«ղակ մըն ալ չեմք թողուք, պատասխանեց Մովսէս. եւ չէ
«թէ միայն մերինները պիտի առնումք տանիմք, այլ նաեւ
«դուն քու անասուններդ պիտի տաս, որ մեր Աստուծոյն
«զոհ ու ողջակէղ ընեմք» : Այս համարձակ խօսակցութեան
վրայ բարկացաւ թագաւորը, խոստմունքը ետ առաւ ու

դոչեց . « Եւ , կորիթ առջեւէս , ապա թէ ոչ հիմա զքեզ
« կապաննեմ : — Բարի է , պատասխանեց Մովսէս , կենեմ .
« կուգայ ժամանակը որ լալով պիտի աղաչես զիս տեսնել :

Ժ) Այն ատեն ըսաւ Աստուած Մովսեսին . « Մէկ հարուած
« մըն ալ մնաց Եգիպտոսին տալու որ Փարաւոն զձեզ ար-
« ձրկէ : Պատուիրէ ժողովրդեանդ որ իրենց բարեկամ ու
« դրացի Եգիպտացիներէն ոսկեղէն ու արծաթեղէն աման-
« ներ ու համարձներ փոխ առնուն : Յետոյ դարձիր ըսէ
« Փարաւոնին . — Այսակէս ասէ Տէր . կէս գիշերուն պիտի
« մանեմ Եգիպտոս , եւ ամենայն անդրանիկ տղայք պիտի
« զարնեմ մեռցընեմ , քույաջորդ անդրանիկէդ սկսեալ՝ մին-
« չեւ ազօրիկը դարձընող աղախնոյն անդրանիկը , եւ մին-
« չեւ անասնոց առջինեկները : Քոլոր Եգիպտոս այնպիսի
« գոռում գոչումով պիտի լցուի որ նմանը ոչ եղեր է եւ
« ոչ պիտի լինի . իսկ Խորայելացւոց մէջ ամենեւին ձայն մը
« պիտի չլսուի : Այն ժամանակ բոլոր ժողովուրդդ պիտի
« գան առջեւս իյնան , աղաչեն պաղատին որ առնեմ ժողո-
« վուրդս ենեմ երթամ » ըսաւ Մովսէս , ու լի բարկու-
թեամբ դուրս ելաւ :

Պասեք : — Եգիպտոսէն մեկնելէն յառաջ Աստուծոյ հը-
րամանովը Պասեքի կամ Զատկի տօնը հաստատեց Մովսէս .
« Տուն գլուխ մէյմէկ արու՝ արատ չունեցող մէկ տարուան
« գառնուկ առէք , ըսաւ Խորայելացւոց . նիսան ամսոյն 14-ին
« (մարտի մէջ) իրիկուան դէմ մորթեցէք , արիւնը ձեր դը-
« րանը շեմին վրայ քսեցէք , միաը խորովեցէք ու բաղար-
« ջով եւ եղեգով (աճը մարուլ) ճամբորդի պէս կերէք ար-
« տորնօք , մէջքերնիդ գօտի , ոտքերնիդ կօշիկ եւ ձեռ-
« քերնիդ գաւաղան . վասն զի Պասեք է (Զատիկ , այսինքն
« անցք Տեառն) . ըսել է թէ Աստուած Եգիպտոսի վրայէն
« անցնելով՝ Եգիպտացւոց բոլոր անդրանիկները զարկաւ
« մեռուց : Նոյն գիշերը Եգիպտացւոց անդրանիկները մեռ-
« ցընող Աստուծոյ հրեշտակները ձեր գոներուն վրայ ա-
« րեան նշանը տեսնելով՝ ձեր անդրանիկներուն պիտի չը-
« դպչին :

« Ամսոյս տամնեւչորրորդ օրուան յիշատակ՝ ամէն տարի

« որդւոց որդի մեծ տօն կատարեցէք . նոյն օրը սուրբ պա-
« հեցէք , եւ ամենեւին ծառայական գործ մի ընէք : եօթ-
« ներորդ օրն ալ նոյնպէս տօն բռնեցէք , եւ այն եօթն օ-
« րուան մէջ բաղարջ կերէք . ով որ խմորուն բան ուտէ՝
« մեռնի :

« Ո՞ր եւ իցէ գերի որ գնէք , առաջ պիտի թլփատուի ,
« եւ ետքը զատկական ոչխարէն ուտէ . իսկ պանդուխտն
« ու վարձկանը ոչ երբէք ուտեն անկէց , մինչեւ որ իրենք
« եւ բոլոր արու զաւակնին չթլփատուին . վասն զի այն ժա-
« մանակ ձեր երկրին բնակիչ կհամարուին : երբոր Տէր Առ-
« տուած զձեղ Քանանացւոց երկիրը տանի , ձեր անասնոց
« անդրանիկներն իրեն պիտի զոհէք , եւ ձեր անդրանիկ որ-
« դիքը ստակով պիտի գնէք կյիշատակ այն օրուան , յո-
« րում հզօր ձեռամբ զձեղ եգիստացւոց գերութենէն ա-
« զատեց Աստուած » :

Այս տօնը ստուեր մի է մեր Զատկի տօնին , ինչպէս
նաեւ Խորայելացւոց եգիստոսէն զատուիլը՝ Քրիստոսի ձեռ-
քով մեր ազատութեանն էր օրինակ : Ինչպէս նոյն ժամա-
նակ Հրէից՝ նոյնպէս եւ հիմա քրիստոնէիցս համար տա-
րոյն ամենէն մեծ ու փառաւոր տօնն է Զատկի տօնը . վասն
զի կյիշեցնէ մեզ թէ ինչպէս Տէրն մեր մեղաց եւ սատա-
նայի գերութենէն զմեղ ազատելու համար՝ զատկական դա-
ռանը պէս պասեքին օրերը խաչին վրայ մեռնիլ յանձն ա-
ռաւ , յետոյ յաղթական փառօք յարեաւ իդերեզմանէն ու
հետը յարոյց մեր մեռեալ բնութիւնը :

Եկը Խորայելացւոց յեգիստոսի : — Կէս գիշերուն Աստու-
ծոյ ըրած սարսափելի սպառնալիքը կատարուեցաւ : Բոլոր
եգիստացւոց անդրանիկները մեռան , եւ սոսկալի աղաղակ՝
գոռում գոչում մը փրթաւ , վասն զի Խորայելացւոցմէ
զատ տօնն չկար՝ յորում մեռել չլինէր :

Սոսկացաւ Փարաւոն , ու լալով ողբով գիշերանց Մովսե-
սին մարդ զրկեց կանչեց , կազաչէր , « Ելէք , կըսէր , գնա-
« ցէք , դուք եւ որդիքն Խորայելի . գնացէք ձեր Աստուա-
« ծը պաշտեցէք , միայն թէ զիս օրհնեցէք , որ մի դուցէ
« զիս ալ որդւոյս պէս զարնէ մեռցընէ Աստուած » : Անդիւն
եգիստացիք ալ զիրենք կըսնադատէին որ ժամ մը յա-

ռաջ ելնեն երթան, վասն զի կվախնային որ եթէ Խորայելացիք քիչ մըն ալ ուշանան՝ Եգիպտոս մարդ պիտի չմնայ, ամէնքը պիտի մեռնին:

Պատեքին Երկրորդ օրը ճամբայ Ելան Խորայելացիք, բայց այնպէս արտորնօք Ելնելնուն պատճառաւ հարկ եղաւ որ իրենց շաղուած խմորները գեռ չխմորած լաթի մէջ պըլլէն, կոնակնին զարնեն, եւ իրենց կահ կարասին, Եգիպտացոցմէ փոխ առած ոսկեղէն ու արծաթեղէն ամաններն ու հագուստները եւս մէկտեղ տարին, ինչպէս որ Աստուած Հրամայեր էր՝ իբրեւ դոյզն վարձ իրենց բազմամեայ անվարձ աշխատանացը : Մոլուկս ալ Յովսեփիայ ոսկորները ժողված հետը առաւ, ինչպէս որ նա կտակաւ ապսպրեր էր



իւր ազգին : Եւս այսպէս Խորայելացիք Դեսեմի մէջ չորս հարիւր երեսուն տարի բնակելէն յետոյ, վեց հարիւր հազար էրիկ մարդ՝ կանանցմէ ու տղոցմէ զատ՝ Ծամեսէէն Ելան դէպ իՍոկքովիթ, բոլոր արջառներն ու ոչխարներն ալ մէկտեղ, անբաւ բազմութիւն :

Լուսաւոր ամպ մը կառաջնորդէ Խորայելացւոց : — Քանանցւոց երկիրը կամ Աւետեաց երկիրն երթալու համար կարձ ճանապարհն էր՝ Փղտացւոց երկիրն անցնիլ . բայց որովհետեւ հարկ կլինէր նոցա հետ պատերազմիւ, չուզեց Աստուած Խորայելացւոց աշքը մէկէն պատերազմով վախցընել, որպէս զի Եգիպտոս դառնալ չուզեն . ուս-

տի եւ կարմիր ծովուն անապատին ճամբան բռնել տուաւ.
եւ որպէս զի արեւուն սաստիկ տաքութենէն չնեղուին եւ
միանգամայն չմնջրին, ցորեկը ամնպէ սիւնով մը կառաջ-
նորդէր նոցա ու հովանի կընէր, եւ գիշերը կրակէ սիւ-
նով. այնպէս տարաւ զիրենք կարմիր ծովուն եղերքը Բէ-
եղսեփովնի քով բանակեցուց :

Փարաւոն Խորայելացւոց ետեւէն կլազէ: — Բայց Փարա-
ւոնին ցաւը երբոր մեղմացաւ, միտքն ալ փոխուեցաւ. իւր
անդրանկին կորստենէն աւելի ցաւ զգալ սկսաւ Խորայելա-
ցւոց պէս ժողովուրդ մը մէկ օրուան մէջ կորսնցընելուն
վրայ: Զղջացին նաեւ քովի իշխանները. « Ավանս, ինչպէս
« թողուցինք որ երթան, կըսէին. հիմա մեզ ով պիտի ծա-
« ռայէ »: Փարաւոն կառքերն ու զօրքը պատրաստել տուաւ,
անթիւ բազմութեամբ Խորայելացւոց ետեւէն վազեց եւ ե-
կաւ մօտեցաւ անոնց: Այս բազմաթիւ բանակն որ տեսան
Խորայելացիք, սարսափած սկսան Մովսեսին դէմ գանդա-
տիլ ու ըսել. « Իբրեւ թէ եգիպտոս գերեզման չկար, ա-
« ռիր զմեզ հօս բերիր որ անապատին մէջ մեռնիմք: Ին-
« չո՞ւ համար զմեզ եգիպտոսէն հանեցիր. այնչափ ըսինք
« քեզի թէ թո՞ղ որ ծառայեմք եգիպտացւոց. լաւ էր ա-
« նոնց ծառայէինք՝ քան թէ այս անապատին մէջ մեռնէ-
« ինք: — Քաջալերուեցէք, կըսէր Մովսէս, մի վախնաք,
« Աստուած ձեր տեղը կպատերազմի, եւ զձեզ կազատէ:
« Այս եգիպտացիքը զորս արդ կտեսնէք՝ մէյմըն ալ յաւի-
« տեան պիտի չտեսնէք »:

Անցք կարմիր ծովու: — Աստուած հրամայեց Մովսեսին.
« Գաւազանդ առ, ձեռքդ ծովուն վրայ երկնցուը եւ ջրե-
« րը բաժնէ, որպէս զի Խորայելացիք իբրեւ ընդ ցամաք
« անցնին մէջէն »: Նոյն միջոցին ամնպէ սիւնն որ օդին մէ-
ջէն Խորայելացւոց առջեւէն կերթար, իջաւ, իրենց եւ ե-
գիպտացւոց մէջտեղը մոտաւ, եւ երկու բանակներն իրար-
մէ զատեց: Խորայելացւոց կողմը դարձած երեսը լուսաւոր
էր, եւ եգիպտացւոց կողմինը մութ. եւ Մովսէս ձեռքը ծո-
վուն վրայ երկնցունելուն պէս՝ սաստիկ հարաւային քամի
մը ելաւ, բոլոր գիշերը փչեց, ջրերը երկու բաժնուեցան,

Եւ երկրորդ օրը Խորայելացիք իրբեւ ընդ ցամաք մէջէն անցան՝ զարմացմամբ տեմնելով ձախ ու աջ կողմերնին բարձրաբերձ պարապի պէս գիրզուած կեցած լեռնակուտակ ջըրերը։ Իրենք մէկալ եզերը հասան չհասան, եգիպտացիք վրէժինդրութեան ոգւով վառուած՝ մտան ծովուն ցամքած ճամբան։ Յանկարծակի սոսկալի շփոթութիւն մը ընկաւ մէջերնին, կառքերուն անիւները կապուեցան, եւ իրենք սկսան իրար անցնիլ ու կանչել. «Փախչինք Խորայելացւոց» մէ, վասն զի անոնց տեղը Աստուած կպատերազմի մեզի «Հետ»։ Արդէն սկսեր էին ետ դառնալ, երբոր Մովսէս Աստուծոյ հրամանաւը ձեռքը երկրորդ անգամ ծովուն վրայ երկնցուց, եւ մէկէն ջրերն եկան միացան, եւ զՓարաւոն բոլոր զօրքովը տակերնին առին խզցեցին, եւ մէ-



Ջերնէն եւ ոչ մէկը կբցաւ ազատիլ որ կարող լինէր այն սոսկալի կոտորածին գոյժը եգիպտոս տանիլ։ Երբոր նոցա բոլոր մեռած մարմինները ծովեզերը նետուած տեսան Խորայելացիք, վախցան Աստուծմէ եւ հաւատացին իրեն եւ անոր Մովսէս ծառային։

Երգ Մովսեսի։ — Յայնժամ Մովսեսի ոդին վառուեցաւ, ու իրենց հրաշալի ազատութեանը համար Աստուծոյ վառք տալով՝ այս սքանչելի օրհնութիւնն երգեց։
«Օքնեմք զծէր, վասն զի փառօք փառաւորեալ է։ Ա-

« նոնց ձիերն ու ձիաւորները ծով նետեց : Իմ օգնականս « Տէրն է, եւ նա փրկեց ազատեց զիս : Խնճն է իմ Աստուածու, « եւ ես զինքը պիտի փառաւորեմ : Հօրս Աստուածն է, եւ « զինքը պիտի բարձրացընեմ : Տէր կխորտակէ պատերազմ « ները, Տէր է անոր անունը : Փարաւոնի կառաքերն ու բու « լոր զօրութիւնը ծովը նետեց, անոր ընտիր ընտիր հետ « ծեալներն ու սպառազէնքը կարմիր ծովն ընկղմեցան : Ան « գունդք ծածկեցին զանոնք, քարի պէս խորն իջան : Աջ « քո, Տէր, փառաւորեալ է զօրութեամբ, եւ քու աջդ, « ով Տէր, խորտակեց զժշնամին : Փառացդ մեծութեամբը « հակառակորդներդ մանրեցիր, փշրեցիր . բարկութիւնդ « զրկեցիր եւ զանոնք եղէզի պէս կերաւ : Սրտմնութեանդ « հողմովը ջրերը պատառեցան, պարապի պէս պնդացան « կայսեցան՝ կեցան, եւ ծովուն ալիքը սառ կտրեցան դի « զուեցան : Էսաւ թշնամին . « հալսծեմ համնիմ, աւարը « բաժնեմ, եւ անձս անոնցմով կշտացնեմ : սրովս սատա « կեմ, եւ ձեռքս անոնց զբայ տիրէ » : Քու հողմդ փչեցիր, « զրկեցիր, եւ ծովը ծածկեց զանոնք . կապարի պէս ընկղզ « մեցան սաստիկ ջրերու մէջ :

« Ո՞վ Տէր, քեզ նման ով կայ աստուածոց մէջ, եւ կամ « քեզ ով կնմանի, փառաւորեալդ խուրբս : Սքանչելի ես « փառօք եւ հրաշալիքներ կդորձես . աջդ երկնցուցիր, եւ « երկիր զանոնք կլեց : Արդարութեամբ առաջնորդեցիր « այս փրկած ժողովրդեանդ . քու սուրբ բնակարանիդ մէջ « զօրութեամբ միսիթարեցիր զանոնք :

« Լսեցին ազգերն ու բարկացան, եւ Քանանացւոց երկ- « րին բնակիչքը սաստիկ ցաւերու մէջ ընկան : Յայնժամ « տագնապեցան Եղովմայ դատաւորներն ու Մոլբացւոց իշ- « խանքը : Զանոնք դող բռնեց, եւ ամենայն բնակիչք Քա- « նանացւոց հալեցան : Վրանին ահ ու երկիւլ պիտի իյնայ, « եւ բազկիդ մեծութեամբը քար պիտի կտրին . մինչեւ որ « քու ժողովուրդդ անցնի, ով Տէր, մինչեւ որ այս ժողո- « վուրդը անցնի երթայ, զօր դուն քեզի ժողովուրդ ա- « ռիր : Պիտի տանիս տնկես զիրենք . քու ժառանգութեան « լեռդ, հոն ուր պատրաստեցիր . քու բնակարանդ : Տէրը « պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից » :

Եւ մինչդեռ Մովսէս էրկիմարդիկն առած կիառաբանէր զԱստուած, անդին իւր քոյրը Մարիամ թմբուկ կզար «նէր, ու կերգէր. « Օրհնեմք զՃէր, քանզի փառօք փառաւորեալ է. ձիերն ու ձիաւորները ծովը նետեց ». Եւ բոլոր կանայք ետեւէն կերթային պարելով:

Խորայելացւոց անապատին մէջ ըրած ճամբորդութիւնը. — Մեռա: — Կարմիր ծովուն եղերքէն Մովսէս ժողովուրդը Սուր անապատը տարաւ, եւ երեք օր ճամբայ ըրին առանց աղբիւր մը գտնելու: Մեռա երբոր հասան, ջուր գտան, բայց լեզի լինելուն՝ չէր խմուեր. անոր համար տեղոյն անունը Մեռա դրին, որ դառնուրիւն կնշանակէ: Բայց Սստուած Մովսեսի փայտ մը ցուցուց, որ ջրին մէջ դրուելուն պէս՝ ջուրը կանուշնար: — Այսպէս կքաղցրացընէ՛ ու փրկարար կընէ նաեւ խաչն Քրիստոսի վշտաց եւ նեղութեանց դառնահամ ջրերը:

Մեռայէն եկան եղիմ բանակեցան, ուր եօթանասուն արմաւենեաց հովանույն տակ տասուերկու քաղցրաջուր աղբիւր կըզիսէր: Լաւ մը հանգչելէն ետքը, անկից եւս եկան ու եղիմին ու Սինա լերան մէջտեղը Սին անապատը եկան, եղիպտոսէն ելնելուն երկրորդ ամսոյն տասնեւհինգերորդ օրը:

Լորամարգին. Մանանայ: — Այն ժամանակը եգիպտոսէն բերած պաշարնին հատաւ, եւ ժողովուրդը սկսաւ Մովսեսի ու Ահարոնի դէմ տրանջել. « Այս անապատս զմեզ « բերիք որ անօթութենէ մեռցընէք, կըսէին. լաւ էր որ « այն հարուածներուն տակը եգիպտոսի մէջ մեռնէինք՝ երբ « մսով լեցուն կաթսային քով կնատէինք, եւ կուշտ հաց « կուտէինք »: Անհամբեր ժողովրդեան տժգոհութիւնը Աստուծոյ հասաւ. « Լսեցի, ըստ Մովսեսին, Խորայելի որ « գւոց գանգատը. զրուցէ իրենց որ իրիկուան դէմ միս « պիտի ուտէք, եւ առաւօտը հացով պիտի կշտանաք, որ « պէս զի իմանաք թէ ես եմ ձեր Աստուածը »: Եւ յիրաւի, իրիկուան դէմ երկնքէն այնչափ շատ լորամարգի եկաւ գետին իջաւ, որ Խորայելացւոց բանակը լեցուեցաւ, ու ժողովող ժողովողի եղան: Երկրորդ առաւօտն ալ տեսան որ գետինը եղեամով ծածկուեր է, եւ Մովսէս ըստ իրենց.

«Ահա այս այն հացն է, որ Աստուած տուաւ ձեզի . ամէն
«մարդ իրեն նոյն օրուան հարկաւոր եղածին չափ ժողվէ,
«երկրորդ օրուան համար չպահէ» : Բայց ոմանք պահէ.
ցին, եւ երկրորդ առաւօալ տեսան որ որդնուտեր ու հոտեր
է : Այս հացը ժողովուրդը տեսած ժամանակը զարմանա-
լով սկսան իրենց լեզուովը իրարու ման հու զրուցել, այս-
ինքն այս ինչ է. անկէց անունը մնաց մանանայ : Գնձի սեր-
մին (իշնիշի) նման ճերմակ էր, եւ համը մեզրի խորիսին
նման . ժողվելէն յետոյ շուտով կկարծրանար եւ արեւուն
ջերմութենէն կհալէր : Մովսէս Աստուծոյ հրամանովը ու-
կիէ սափոր մը լեցունել տուաւ անով, եւ Խորայելացւոց
սրբազն բաներուն հետ պահեց, որպէս զի անապատին
մէջ կերած հացերնին միշտ յիշեն . վասն զի քառասուն
տարի, մինչեւ որ Սւետեաց երկիրը մտան, իջաւ մանա-
նան եւ զիրենք կերակրեց : Միայն շաբաթ օրերը չէր
իջնար . ուստի եւ ուրբաթ օրը շաբաթուանն ալ մէկտեղ
կժողվէին, եւ միայն այն օրը առանց աւրուելու կմնար :
Այս հրաշալի յատկութիւնն ալ ունէր մանանան, որ քիչ
ժողվոզին չէր պակսեր, շատ ժողվոզին ալ չէր աւելնար :

Քորեբայ աղբիւրը : — Սին անապատէն եկան Ռափիգիմ,
եւ հոն նորէն ջուր չգտնելով՝ սկսան Մովսեսի գէմ սաս-



տիկ գանգատիլ . «Ծարաւէն մեռցընելու համար զմեզ ու
«մեր անաստմներն Եգիպտոսէն հանեցիր» կկանչէին . Մով-

ուս ալ Աստուծոյ բողոքեց . «Ի՞նչ ընեմ այս ժողովրդեան «կըսէր . թէ որ քիչ մըն ալ անցնի՝ զիս պիտի քարկոծեն» : Աստուած հրամայեց իրեն որ ծերերէն մէկքանի հօգի հետն առած՝ երթայ գիմացի Քորէր լերան ժայռերէն մէկուն կարմիր ծովը երկու բաժնած գաւազանովը զարնէ : Զարկաւ Մովսէս, եւ մէկէն առատ ջուր ելաւ, եւ աեղոյն անունը գրաւ փորձուրին եւ բարասանի . վասն զի Խորայելացիք հօն զԱստուած փորձեցին ու զինքը բամբասեցին :

Ամաղեկացւոց կոտորածը : — Մինչդեռ Ռափիդիմ նըստած կհանգչէին, Խորայելացւոց վրայ յարձակեցան Ամաղեկացիք՝ որ Եսաւայ ցեղէն էին, ու անապատին մէջ վրաններով կընակէին : Եփրեմայ ցեղէն Յեսուայ որդւոյ Նաւեայ հրամայեց Մովսէս, որ առաւօտը զօրաւոր մարդիկ հետն առած՝ երթայ Ամաղեկացւոց հետ պատերազմի . ինքն ալ հրաշագործ գաւազանը ձեռքն առած՝ Ահարոնի եւ Ռվի հետ (որ Մարիամու էրիկը կամ որդին կիարծուի), լերան վրայ ելաւ, թեւերը վերուցած աղօթք կընէր, եւ Խորայելացիք կյաղթէին . Երբոր յոգնելով վար կիջեցընէր թեւերը, Ամաղեկացիք կզօրանային : Այն ժամանակը քարի մը վրայ նստեցուցին զինքը, եւ երկու կողմէն Ահարոն եւ Ռվի թեւերը վեր բռնեցին . մինչեւ որ արեւը մտաւ՝ բազկատարած կեցաւ Մովսէս, եւ Ամաղեկացիք չարաչար յաղթուեցան փախան : Յետոյ լեռնէն վար իջաւ Մովսէս, եւ շնորհակալութեան սեղան կանգնեց, անունը գրաւ Տէր պաւեն իմ :

Յոթոր, ու տուած Խորհուրդը . — Մովսէսի աները Յոթոր՝ Աստուծոյ Խորայելացւոց ըրած հրաշքները լսելով՝ եկաւ Մովսէսի ուրախակից լինելու, եւ հետը բերաւ անոր Սեպիտիրա կինն ու Գերսամ եւ Եղիազար որդիքը : Ուրախութեամբ գիմացնին երաւ՝ պագտուեցաւ Մովսէս, առաւ զիրենք ներս տարաւ, եւ Աստուծոյ ըրած մեծամեծ բարիքը աներուջը պատմեց . նա ալ զարմացաւ եւ ողջակէղ ու զոհեր մատոյց Աստուծոյ : Յետոյ Մովսէս, Ահարոն եւ ամենայն ծերքն Խորայելի՝ Յոթորին հետ մէկտեղ կերակուր կերան ուրախացան, փառք տալով Աստուծոյ : Երկրորդ օրը

գատաստամի նստաւ Մովսէս, եւ առաւօտէն մինչեւ իրիկուն ժողովրդին դատը կտրելէն աչք չբացաւ։ Տեսաւ Յոթոր գործոյն ծանրութիւնը, « Այդ անտանելի աշխատութեան դուն մինակ չես կրնար դիմանալ», ըստ Մովսէսի, եւ խրատ տուաւ որ ժողովրդին մէջէն աստուածալիսի, արդարակորով ու խօնարհամիտ մարդիկ ընտրէ, եւ զանոնք հազարապետ, հարիւրապետ, յիմնապետ եւ տասնապետ դնէ, որ մանթ գատաստամները նոքա կտրեն, եւ միայն մեծ բաներն իւր որոշմանը բերեն։ Աներոջը խելացի խորհուրդը իդործ գրաւ Մովսէս, եւ քիչ մը հանդչեցաւ։



ԳԼՈՒԽ Զ.

Սինա լեռը : — Տասնաբանեան օրէնք կամ պատուիրանք : — Մովսէս քառասուն օր Սինա լեռան վրայ կկննայ : — Խորայելացիք ուկի հորթ կպաշտեն : — Աստուծոյ բարկութիւնն ու Մովսեսի վրէժինդրութիւնը : — Պատուիրանի տախտակները վերստին կուտայ Աստուած . Մովսէս կուզէ զինքը տեսնել : — Խորան վկայութեան : — Ահարոն քահանայապետ կօծուի , եւ որդիք նորա նարադ եւ Արփուակ քահանայք : — Խոստմունք եւ սպառնալիք Աստուծոյ : — Խայելացւոց տօները : — Աշխարհագիր Խորայելացւոց :

(1645—1643)

Սինա լեռը : — Մինչեւ այն ժամանակը Հրեայք դեռ առանց սեփական հայրենեաց եւ օրինաց ժողովուրդ մըն էին : Աստուծոյ իրենց հետ գրած ուխտին նշան՝ թլփատութիւնը միայն ունէին , եւ անով միայն կզատուէին կուապաշտ ժողովուրդներէ՝ որոց մէջ պիտի երթային , եւ նոցա երկիրը բնակիէին : Հարկ էր , ու ժամանակն ալ եկեր էր , մարդաժամով ընկերութեան հիմունքը մէջերնին հաստատելու , եւ զիրենք այնպիսի օրէնքներով ու պատուիրանքներով կապելու եւ զգուշացընելու , որ կուապաշտից երկիրն առնելով՝ անոնց չար սովորութիւններն ալ չառնուն չսեպհականնեն , ու զԱստուած՝ իրենց փրկիչն ու բարերարը չսըրդողընեն : Այս հարկաւոր օրէնքն ու պատուիրանքը տըրուեցան , բայց անով հանդերձ ալ շատ ու շատ անգամ իրենց սոսկալի ատերախտութեամբը զԱստուած բարկացուցին , ուստի եւ չարիք ու թշուառութիւն չմնաց որ գլուխնին չդան , ինչպէս որ հետ զհետէ պիտի տեսնեմք ու զարմանամք իրենց երախտամոռաց բնութեանը վրայ : Երանի թէ անոնց օրինակն ու քաշած պատիժները՝ զգուշութեան օրինակ լինին մեզի :

Եգիպտոսէն ենելուն երրորդ ամիսը Ռափիդիմէն մեկ-

Նեցան Խորայելացիք, եւ Եկան Սինա աճնապատը բանակեցան, հսմանուն լերան գիմացը, ուր Հրէից պատմութեան ամենէն պանչելի տեսարանը պիտի կատարուէր : ԶՄովսէս լեռը կանչեց Աստուած, եւ ըստ անոր . « Այսպէս ըսէ « տանն Յակոբայ . ինչ որ եղիպտացւոց ըրի՝ տեսաք, եւ « գիտէք թէ ինչպէս որ արծիւը իւր ձագերը թեւերուն « վրայ կվերցունէ, այնպէս առի վերուցի ես զձեզ . արդ « թէ որ խօսքերս լսէք եւ ուխտ պահէք, ամենայն աղբաց « մէջ գուք պիտի լինիք իմ սեփական ժողովուրդս » : Իջաւ Մովսէս, ժողովրդեան ծերերը կանչեց, ու պատմեց անոնց Աստուծոյ ըսածք, եւ ամէնքը միաբերան պատասխան տըւին թէ ինչ որ Աստուած ըսէ՝ կլսեմք ու կընեմք . եւ երբ որ դարձաւ Մովսէս, եւ ժողովրդեան պատասխանը Աստուծոյ յայտնեց, ըստ իրեն Տէր . « Պիտի գամ, հետդ ամ « պէ սիւնին մէջէն պիտի խօսիմ, որպէս զի ժողովուրդն ալ « խօսքերս լսէ . գնա այսօր եւ վաղը ժողովուրդը պատրաս « տէ . ըսէ որ հագուստնին լուանան մաքրուին, եւ երրորդ « օրուան պատրաստ լինին . վասն զի իրենց առջեւը Սինա « լեռը պիտի իջնամ : Լերան չորս դին իրենց համար սահ « ման որոշէ, ու պատուիրէ որ անկից անդին չանցնին, ա-



« պա թէ ոչ կմեռնին » : երրորդ օրը առաւօտուան դէմ՝ միգախառն ամամ մը Սինա լեռը պատեց, մէջէն ահագին շառաչմունք, փայլատակունք եւ փողի ձայներ կդուռային,

Եւ ժողովուրդը զարհուրած կկենար : Բանակէն դուրս հանեց զիրենք Սովոչս, եւ լերան սոտրոսար շարեց . եւ ահա յանկարծ բոլոր Սինա լեռը ծխոյ եւ կրակի հնոց մը կտրեցաւ . ահագին որոտմամբ իջաւ Աստուած հոն, եւ ամպին մէջէն իր պատուիրանքները տուաւ Մովսեսին՝ որ Ահարոնին հետ լերան վրայ ելեր էր :

Տասնաբանեան օրէնք կամ պատուիրանք : — ա) « Ես եմ Տէր Աստուած քո, որ զքեզ եգիպտացւոց ծառայութեան տնէն համեցի :

« Բաց յինէն ուրիշ աստուածներ չունենաս :

թ) « Քեզի կուռքեր չշինես, եւ ոչ վերը երկինքը, ոչ վարը երկիրս եւ ոչ երկրիս տակը ջրերուն մէջ եղածներուն « մէկուն նմանութիւնը . անոնց երկրպագութիւն չընես, « եւ ոչ պաշտես զանոնք . վասն զի ես եմ քու Տէր Աստուած ծըդ, Աստուած նախանձոտ, որ հարց մեղքը որդւոց կը « հասուցանեմ, մինչեւ անոնց ինձ ատելի եղած չորս ազգը (սերունդը), բայց եւ սիրելեացս եւ հրամաններս պահողներուն կողորմիմ մինչեւ հաղար աղդ :

զ) « Աստուծոյ քու Տիրոջդ անոնը ընդունայն տեղ բերանդ չառնուս :

դ) « Շաբաթ օրերը սուրբ պահես . վեց օր գործէ, եօթնէրորդ օրը՝ որ է շաբաթ Տեառն Աստուծոյ քո, չգործես :

ե) « Հայրդ եւ մայրդ պատուէ, որպէս զի երկրիս վրայ « երկար կեանք ունենաս :

զ) « Մի սպանաներ :

կ) « Մի շնար :

ը) « Մի գողանար :

թ) « Էնկերոջդ վրայ սուտ մի՛ վկայեր :

ժ) « Էնկերոջդ տանը մի յանկար, ոչ նորա կնոջը, ոչ ծառային, ոչ աղախնոյն եւ ոչ նորա մէկ բանին » :

Երբ Աստուած այս օրէնքները կուտար ահաւոր բարբառով, ժողովուրդը փողերուն ձայնը կլսէր, եւ սարսափած հեռու հեռու կփախչէր : Երբոր Մովսէս եկաւ երեւցաւ, վրան թափեցան, « Այսուհետեւ հետերնիս դուն խօսէ, « կըսէին, Աստուած չխօսի, մի գուցէ մեռնինք : — Քաջալքը բուեցէք, պատասխանեց Մովսէս . Աստուած զձեզ

« փորձելու համար եկաւ, որպէս զի իրմէ վախնաք ու մեղք « չգործէք » : Ինքը նորէն վեր լեռն ելաւ, Աստուծոյ կեցած ամպին մէջ մտաւ եւ ուրիշ պատուիրաններ եւս առաւ :

Մովսէս քառասուն օր Սինա լեռան վրայ կկենայ: — Մովսէս Աստուծոյ հրամանները ժողովրդեան բերելէն յետոյ, լեռան ստորոտը սեղան մը շինեց ու տասուերկու ցեղեց թուովը տասուերկու քար կանգնեց . եւ մինչդեռ իսրայելացիք Աստուծոյ ողջակէզ կընէին ու զոհեր կմատուցանէին, Մովսէս հետը Յեսուն, Ահարոնը եւ անոր Նաբագ եւ Աքիուդ որդիքն ու Եօթանասուն ծեր առած՝ նորէն Սինա լեռն ելաւ, եւ Աստուծոյ կեցած տեղը տեսաւ, որուն յատակը ազնիւ շափիւզայ քարով պատած կերեւար, եւ վար իջան: Անկէց ետքը Յեսուայ հետ՝ որ իւր պաշտոնեան էր, երկրորդ անդամ ալ ելաւ Մովսէս Սինա լեռը, եւ վեց օրի չափ կենալէն յետոյ՝ Յեսուն հոն թողուց, եւ ինքը մինչեւ լեռան ծայրը գնաց . քառասուն օր ու քառասուն գիշեր կեցաւ, եւ Աստուած իրեն սովորեցուց թէ ինչպէս շինել պիտի տայ վկայութեան խորանը եւ ուխտի տապանակը, առաջադրութեան հացերուն սեղանը, ոսկի աշտանակը, օձման իւղն ու իննկող բաղադրութիւնը, ողջակիզաց սեղանին եւ քահանայից զգեստին, լանջանոցին, վակասին⁽¹⁾, ալպարօշին ու խուրին ձեւը, ինչպէս նաեւ Ահարոնին քահանայապետ, եւ անոր որդուցն ու սերնդոցը քահանայ Բարձրելոյն ձեռնադրելու արարողութիւնները: Զոհին մէջէն անոնց ընկած մասն ալ որոշեց, որ էր կենդանեաց աջ ուսն ու կուրծքը: Պատուիրեց որ առաւօտ իրիկուն մշտնջենաւոր զոհ մատուցուի սեղանոյն վրայ՝ ուր եւ երբէք կրակը չպակսի, եւ խոստացաւ որ ինքը միշտ վկայութեան խորանին մէջ ներկայ գտնուի, եւ անկէց իւր պատուէրները տայ: Աստուծոյ հրամանովը Մովսէս աշխարհագրի կամ ժողովուրդը համրելու սովորութիւնը

(1) Վակասը քահանայապետին կուրծքէն կընակէն եւ երկու ուսերէն կլախուէր, յորում երկու զմբուխտի վրայ փորագրուած էին երկուտասան ցեղից անունները: Լանջանոցը կամ տախտակն ալ վակասէն կլախուէր, եւ վրան գրուած էր՝ իմաստուրիւն եւ ճշմարտուրիւն:

Հաստատեց, եւ պարոք դրաւ որ քսան տարեկանէն վեր եղող Խորայելացին, աղքատ՝ հարուստ, հոգւոյն փրկութեանը համար կէս երկդրամեան տայ. այն ստակը վկայութեան խորանին ծախքին պիտի գործածուէր :

Խորայելացիք ոսկի հորթ կպաշտեն : — Ժողովուրդը տեսնելով որ Մովսէս շատ կուշանայ, լեռնէն վար չիջնար, կարծեցին թէ մեռաւ, եւ մոռնալով Աստուծոյ իրենց ըրած այնչափ բարիքն ու հրաշքները, գնացին բազմութեամբ Ահարոնին վրայ թափեցան, ու « Ել մեզի աստուածներ շինէ կկանչէին, որ մեզի առաջնորդեն . վասն զի այն զմեզ եգիպտոսէն հանող Մովսէսն ինչ եղաւ՝ չեմք գիտեր » : Ահարոն տեսնելով որ անկարելի է նոցա խօսք հասկըցընել, « Գնացէք, ըսաւ, ձեր կանանց ու աղջկանց ոսկի օղերը կողոպտեցէք, բերէք ինձ » : Մէկէն գնացին բերին, առաւ



Հորթ մը ձուլեց, առջեւը սեղան մը շինեց, վրան ողջակէզներ հանեց, եւ քարոզ կարդալ տուաւ թէ վազը տօն տեառն է : Առաւօտը կանուխ եկաւ ժողովուրդը, եւ իրարու « Ահա, Խորայէլ, զքեզ եգիպտոսէն հանող աստուածներն ասոնք են » ըսելով՝ զոհեր մատուցին, մեծ ուրա-

խութեամբ կերան խսեցին, եւ սկսան տօնել ու պարել։ Այն հորթը հաւանականաբար Ապիս կովուն նմանութիւնն էր, Ոսիրիսի նշանը, որ Եգիպտացւոց գլխաւոր աստուածներէն մէկն էր, եւ որոյ տօնը եւ Երկրապատութիւնը սովորած էին Խորայելացիք յԵգիպտառ։

Աստուած Խորայելացւոց ամբարշտութեանը վրայ բարկացած՝ «Գնա, իջիր, ըսաւ առ Մովսէս. վասն զի ժողովուրդը անօրինեցաւ, պատուիրած ճամբէս դուրս ելաւ։ Իմացայ որ ասիկայ խստապարանոց ժողովուրդ մի է. թողուրեմն որ զիրենք բարկացեալ սրտմութեամբա սատաւակն, եւ զքեզ մեծ ազգ մի ընեմ»։ Մովսեսի վսեմախոհ սիրան ու հոգին չունեցողը սիրով ու շնորհակալութեամբ կընդունէր անշուշտ Աստուածոյ իրեն սերնդոցը առաջարկած այս մեծ փառքը. բայց Մովսէս իւր ժողովրդեան կոտորածովը ստացած փառքն ու մեծութիւնը՝ փառք ու մեծութիւն չէր համարեր. ուստի ընկաւ լալով Աստուածոյ ոտքն ու կըպազատէր. «Ինչու, Տէր, այսպէս սրտմութեամբ կըարկանս ժամանականդ, որ զօրութեամբ մեծաւ եւ բարձր բազկաւ Եգիպտասէն հանեցիր։ Գուցէ ըսեն Եգիպտացիք «որ չարութեամբ հանեցիր զիրենք, որպէս զի լերան վը-բայ ջարդես։ Յիշէ զԱբրահամ, զԻսահակ, զՅակոբ եւ «նոցա ըրած խոստմունքդ, դադարէ իրարկութենէ սըրտմութեան քո, եւ ժողովրդեանդ չարիք մի հասցըներ»։ Այսպիսի պաղատանօք Աստուածոյ բարկութիւնը իջեցնելով, առաւ երկու քարէ տախտակները, որոց վրայ Աստուած գրած էր իւր պատուիրանները, վազեց լեռնէն վար իջաւ։

Յեսու ժողովրդին ուրախութեան ձայները լսելով, «Բանակին մէջ պատերազմի ձայն կայ» ըսաւ Մովսեսին։ «Ո՞չ, ոչ, պատասխանեց Մովսէս, դիմովներու ձայն է»։ Եւ Երբ որ բանակին մօտեցաւ ու պար բռնողները տեսաւ, Աստուածոյ նախանձովը լցուած բարկացաւ, ձեռքի տախտակները գետին զարկաւ ջարդուբուրդ ըրաւ, հորթը կործանեց, մանրեց, փոշի գարձուց, ջրին մէջ խառնեց եւ բոլոր մեղաւոր ժողովրդեան խմցուց, որպէս զի այն լեզի

ըմալելիքը մողերնին բերէ ու հակընան կռոց ոչնչութիւնն ու իրենց աշագին մեղքը⁽⁴⁾: Աշարոնն ալ կանչեց, սաստիկ յանդիմանեց, եւ ուղելով եղիսպոսի կռապաշտութեան յիշատակը ժողովրդեան մողէն ջնջել գնաց բանակին դուռը կեցաւ ու « Աստուծոյ կողմն եղողները քովս գան » կանչեց: Մէկէն ժողովրդեան եկան Դեւեայ ցեղը . « Աստուծոյ հրամաննէ, ըստ, որ թրերնիդ առնէք, բանակին մէկ դռնէն մտնէք՝ մէկալէն ելնէք, ու աղդական բարեկամ չխնայելով՝ առջեւնիդ եկողը ջարդէք կոտրէք » : Էսածին պէս ըրին Դեւտացիք. երեքհազարի չափ մարդ, աւելի յանցաւորներէն, ընկան տապալեցան այն օրը: Աստուած Դեւտացոց հաւատարմութիւնը վարձատրելու համար նոցա ցեղին տուաւ քահանայութիւնը, Աշարոնն ալ որ զղջացաւ քահանայապետ դրաւ:

Պատուիրանաց տախտակները վերատին կուտայ Աստուած. Մովսէս կուզէ զինքը տեսնել: — Երկրորդ օրը կանչեց Մովսէս սարսափած ժողովուրդը, հասկըցուց իրենց ամպարշատութեան մեծութիւնը. « Դուք Աստուծոյ գէմայս « մեծ մեղքը գործեցիք, ըստ, երթամ իրեն աղաչեմ որ « ժողութիւն տայ ձեզ » : Ելաւ լեռը, ընկաւ Աստուծոյ առջեւը եւ կաղաչէր որ կամ ժողովրդեան գործած սոսկալի մեղացը ժողութիւն տայ, եւ կամ « Ջնջէ զիս, կըսէր, իդըպրութենէն յոր գրեցիր »: Մովսեսին այս անձնանուէր ընկերութեամբը իդութ շարժեցաւ Տէր, ժողովրդեան ապերախտութեանը ներեց, հրամայեց Մովսեսի որ նորէն երթայ՝ երկու տախտակ շինել տայ բերէ: Դարձեալ ելաւ Մով-

(4) Այս գործողութեամբ կիմացուի թէ պէտք է Մովսէս խորին հմտութիւն ունեցած լինի նաև, ընալուծական գիտութեան, որ կսովորեցնէ ուկին ջրոյ մէջ լուծանելուն կերպերը, որնք շատ տեսակ են: Մեք երկուքը միան դընմք: Ռուկոյն վրայ նադրուն որ թափուի՞ իսկոյն կիր կդաւնայ, որով եւ փոշի, եւ կրնայ ջրի մէջ խառնուիլ: - Թէ որ ուկին երկեք մաս տրափ, եւ երկու մաս ծծումբի բալագրութեան մէջ դրուի՝ մէկէն կլուծուի: - Թէ նադրունով եւ թէ տրտի ու ծծումբի բալագրութեամբ կրացած կամ լուծուած ուկին՝ ջրի հիտ խառնուելով՝ սաստիկ դաւնութիւնն մը կուտայ անոր: Կերեայ թէ Մովսէս այս կերպով լուծեց կամ փոշի դարձուց ուկի հորթը, եւ անոր լոյի ըմալին ժողովրդեան խմցուք :

սէս Սինա լեռը, քառասուն օր եւ քառասուն գիշեր հոն ծոմ կեցաւ՝ առանց բերանը ջուր կամ հաց դնելու. Աստուած լրսաւոր ամպով իջաւ, եւ այն տախտակաց վրայ նորէն գրեց իւր տուած գլխաւոր պատուիրանները:

Մովսէս փափաքելով զԱստուած յայտ յանդիման տեսնել «Աղաչեմ զքեզ Տէր ըսաւ, եթէ զիս կսիրես՝ ինքզինքդ յայտ՝ նապէս ցուցուր ինձ: — Երեսս չես կրնար տեսնել, ըսաւ «Տէր. վասն զի զիս տեսնող մարդը չկրնար ապրել. բայց «որովհետեւ զքեզ շատ կսիրեմ, քարի մը ետեւ կեցիր, ու «դիմացէն անցնելու ժամանակս անոր ճեղքէն տես զիս»: Անցաւ Աստուած իւր փառքովը, եւ Մովսէս անոր յետոյքը միայն կրցաւ տեսնել. սակայն եւ այնպէս երեսը ճառագայթարձակ լրսաւորուեցաւ, այնպէս որ՝ լեռնէն վար որ իջաւ, ժողովուրդն ու Ահարոն չկարենալով լրտոյն սաստկութենէն անոր երեսը նայիլ, քովէն հեռացան. այնուհետեւ հարկադրեցաւ Մովսէս ժողովրդեան հետ խօսած ատենը երեսը քոյլ ձգելու. իսկ երբոր վկայութեան խորանը կերթար՝ քոյլը վար կառնէր. հոն Աստուած հետը բարեկամի մը պէս կխօսէր, ինչպէս կըսէ սուրբ հայրն մեր Դրիգոր Լուսաւորիչ:

Խորան վկայութեան: — Խորան վկայութեանը շինելու համար՝ ըսաւ Մովսէս Խորայելացւոց որ ամէն մարդ սըրտէն բղիսածը Աստուծոյ նուէր բերէ. ուստի եւ ամէնքը ինքնայօժար սիրով այնչափ արծաթ, ոսկի, պղինձ, գոյնագոյն դիպակներ, ներկած մորթեր, անփուտ փայտ, հոտաւէտ խնկեր ու պատուական քարեր բերին տուին, որ Մովսէս ստիպուեցաւ բանակին մէջ քարող կարդալ թէ բաւական է՝ ալ բան չըերեն. վասն զի մինչեւ կանայք ամենայն յօժարութեամբ իրենց սիրելի օղերը, մատանիները, ճամակալները, ապարանջաններն ու կշտապանակները կհանէին կըերէին: Այն ժամանակ կանչեց Մովսէս Բեսելիէլն ու Դանայ ցեղէն եղիսաբ, Յուղայի ցեղէն Ովբայ որդին եւ ուրիշ ճարտար մարդիկ, որոնց միտքը Աստուած ինքնին ամենայն գիտութեամբ եւ արուեստիւ զարդարեր էր, որպէս զի կարող լինին իւր տուած օրինաց եւ հրամայած պաշտաման հարկաւոր կահերն ու շարժուն տաճարը շինել, որ կրօնա-

կան եւ աղքային միութեան միանգամայն նշան պիտի լինէր : Այն կահերը եօթը հատ էին . ա, Խորան վկայութեան . բ, Տապանակ ուխտի . գ, Աշտանակ ոսկի . դ, Սեղան առաջաւորութեան . ե, Սեղան խնկոց . զ, Սեղան ողջակիզաց . է, Սեղան պղնձի : Խորանն վկայութեան կամ շարժուն տաճարը՝ մեծագին կերպամներով շինուած վրան (չատըր) մի էր, վրան ցփախ պատած . եւ որպէս զի անձրեւն ու տաքութիւնը չվնասեն, անոր վրայ ալ կենդանեաց մորթ կտարածէին : — Վկայութեան խորանը վարագուրով մը երկու կրածնուէր . մէկը սրբութիւն կըսուէր, որ քսան կանգուն երկայնութիւն ունէր, եւ միւսը սրբութիւն սրբութեամբ եւ մէկ ու կէս կանգուն երկայնութեամբ եւ բարձրութեամբ : Բոլորովին ոսկիով պատածէր . երկու ծայրը դիմացէ դիմաց ոսկիէ մէյմէկ քերովըէ կային թեւատարած . այս տապանակին մէջն էին տամնաբանեայ օրինաց տախտակները, Ահարոնի ծաղկած գաւազանը, եւ մանանային սափորը : Տապանակին քովը գնել տըւաւ յետոյ Մոլուէս օրինաց գիրը, զոր ծայրէ ծայր իւր ձեռքովը գրած էր : Տապանակին կափարիչը խառութիւն կըկոչուէր . երկու քերովքէք իրենց թեւերովը զայն կծածկէին, եւ անոր վրայ Աստուած իւր պատգամները կուտար : Վկայութեան խորանին սրբութիւն ըստած կտօրին մէջ մէկ կողմը դրուած էր՝ եօթը ճրագարանով կամ եօթնաջահեան ոսկի աշտանակը, եւ միւս կողմը ոսկի սեղան մը, որուն վրայ առաջաւորութեան տասուերկու հաց կար, որոնք ամէն շաբաթ օրերը կնորոգէին, եւ տասուերկու ցեղից աստուածպաշտութեան նուէրն ու նշանն էին : Այս առաջին մասին մէջտեղն էր սեղանն խնկոց, որուն վրայ առաւատ իրիկուն անուշահոտ խունկեր կծխէին : Դուրսը վկայութեան խորանին գրան առջեւը՝ որ դէպ ի արեւելք կընայէր՝ կանդնած էր ողջակիզաց սեղանը, որուն վրայ զոհերուն միան ու ճարպը կայրէին, եւ կրակը միշտ վառած կպահուէր : Այս սեղանին եւ վկայութեան խորանին մէջտեղը պղնձէ մեծ աւաղան մը կար, ուր քահանայք կըտա-

ցուէին իրենց պաշտօնը չսկսած : Վկայութեան խորանին չորս կողմն եղած միջոցը արան կկոչուէր, եւ շուրջանակի վարագոյքներով պատած էր, որոնք արծաթէ խոյակներով պղնձի սիմերու վրայ հաստատուած էին . այն սրահին երկայնութիւնն էր 100 կանգուն, եւ լայնութիւնը 50: Բուն Վկայութեան խորանը 50 կանգուն երկայնութիւն, 12 կանգուն լայնութիւն եւ 10 կանգուն բարձրութիւն ունէր: Երբոր ասոնք բոլոր լմբնցան, տեսաւ Մովսէս, համեցաւ, եւ Եգիպտոսէն Ենելուն երկրորդ առաւոյն առաջին օրը օծեց զանոնք, Աստուծոյ նուիրեց, եւ վկայութեան խորանը կանգնեցաւ: Յայնժամ լուսաւոր ամպ մի ծածկեց վկայութեան խորանը, եւ մէջը Աստուծոյ փառքովը լեցուեցաւ: Այն ամպը պիտի վնէր նաեւ Հրէից ճամբայ ցուցընող առաջնորդը . երբ որ խորանին վրայէն կվերանար ու առաջ կերթար, Խորայելացիք եւս իրենց ամենայն աղխիւը ճամբայ կենէին ետեւէն. եւ Երբոր դարձեալ խորանին վրայ կիջնար կիենար, իրենք եւս ճամբորդութիւննին կդադրեցընէին, ու հասած տեղերնին կհանգչէին: Ցորեկը պարզ ամպ մի էր, իսկ գիշերը լուսապայծառ ջահ կդառնար:

Անարոն քահանայապետ կօծուի, եւ որդիքը քահանայ . Նաբադ եւ Աբիուդ: — Աստուծածային պաշտաման համար ամէն բան պատրաստ էր, միայն պաշտօնեայք կպակսէին: Մովսէս պատուէր առաւ որ Ահարոնը քահանայապետ կամ մեծ զոհագործ օծէ, եւ անոր որդիքը նարադ, Աբիուդ, Եղիազար, եւ Իթամար՝ քահանայ կամ զոհագործ: Խորանին դուռը ժողվեց ժողովուրդը, Ահարոնի եւ որդւոց ոտքը լուաց մաքրեց, Հրէից ներկայացուց զանոնք, յետոյ քահանայապետական զգեստը հագցուց Ահարոնի, բարակ ըեցեղէ պատուծան, վակաս, եւ գօտի՝ որուն կպած էր լանջանոցը կամ տօխտակն դատաստանի: Յետ այնորիկ Ահարոնին դլուխը խոյըրը դբաւ, որուն ոսկի թիթեղին վրայ Աստուծոյ անունը դրուած էր: Որդւոցն ալ հագցուց իրենց զգեստն ու զարդերը. Հօրն ու որդւոց դլուխը իւղով օծութեան օծեց, եւ պատուիրեց որ եօթը օր տապանակին առջեւը կենան հսկում ընեն: Ութերորդ օրը նո-

րէն ժողվեց Խորայելացիքը, եւ անոնց առջեւը՝ որ ոտքի վրայ երկիւղած լուսթեամբ կեցած մտիկ կընէին՝ պատուիրեց Ահարոնին որ իւր մեզացը համար ողջակէզ մատուցանէ. յետոյ անոր հետ խորանը մտաւ աղօթք ըրաւ, դուրս ելան ու Խորայելացիքը օրհնեցին։ Յայնժամ Աստուծոյ փառքը բոլոր ժողվրդեան երեւցաւ, երկնքէն բոց մը սեղանին վրայ իջաւ եւ ողջակէզը այրեց։ Զայն որ տեսաւ բազմութիւնը՝ զարհուրեցաւ, եւ երեսի վրայ ընկան երկրպագութիւն ըրին։

Ահարոնին որդիքը մէկէն սկսան իրենց քահանայական պաշտօնը կատարել։ Բայց մէջելինէն երկուքը՝ նաբագ ու Աթիուդ՝ փոխանակ Աստուծոյ հրամանին համեմատ՝ իրենց բուրվառին մէջ ողջակիզաց սեղանոյն անշէջ կրակէն դընելու՝ օտար կրակ դրին։ յանկարծ սեղանէն բոց ելաւ եւ



զիրենք այրեց ու ամենուն վրայ արհաւիրք պատեց։ Մոլուսին հրամանաւը մէկէն բանակէն դուրս հանուեցան թազուեցան։

Խոստմունք եւ սպառնալիք Աստուծոյ։ — Այն ահաւոր տեսարանէն ետքը հրատարակեց Մովսէս Աստուծոյ իր ժողվրդեան տուած կրօնական, քաղաքական եւ առողջապահ օրէնքները, որոնք Մովսիսական օրէնք ըստեցան։ եւ որպէս զի երկիւղածութեամբ զանոնք պահէն եւ կատարեն Հրեայք, այսպիսի խոստմունք եւ սպառնալիք ըրաւ նոցա Աստուծած,

իւր մարգարէին բերնովը . « Թէ որ տուած հրամաններուս « համեմատ վարուիք ու պատուիրաններս պահէք ու կատա- « րէք , հարկաւոր եղած ժամանակը ձեզ անձրեւ կուտամ . « որով եւ արմոիք բումին , ծառերը պտուղ տան , կուշտ « հաց ուտէք եւ տեղերնիդ հանգիստ բնակիք : Երկիրնիդ « խաղաղութիւն կուտամ , պատերազմը անկէց կչեռացը- « նեմ , քաղցր քուն կլինիք , եւ մէկը զձեզ չզարհուրեցը- « ներ . չար գաղանները ձեր երկրէն կջնջեմ , թշնամի- « ներնիդ կհալածեմ եւ մեռած առջեւնիդ կծգեմ : Զեզմէ « հինգ հոգի հարիւր հոգի հալածեն , հարիւրը՝ տասը հա- « զար հոգի , եւ թշնամինիդ ձեր առջեւը թրի բերան իյ- « նան : Զձեզ կաճեցընեմ , կբազմացընեմ , եւ հետերնիդ « դրած ուխտս կհաստատեմ : Մէջերնիդ կպտըալիմ , ես ձեր « Աստուածը կլինիմ եւ դուք իմ ժողովուրդու :

« Իսկ թէ որ ինձ չլսէք ու հրամաններս չկատարէք , ես « ալ զձեղ ամէն տեսակ չարեօք կլեցընեմ . ձեր սերմանի- « քը ուրիշներն ուտեն , թշնամեաց առջեւն իյնաք , ձեր « ատելիքը զձեզ հալածեն , եւ առանց մէկուն հալածելու՝ « տեղէ տեղ փախստական երթաք : Ամբարտաւանութիւն- « նիդ պիտի կոտրեմ . Երկինքը ձեզի համար երկաթ պի- « տի դառնայ , եւ երկիրը պղինձ , եւ ամենեւին պտուղ չը- « տայ : Զեր քաղաքները աւերակ պիտի դարձընեմ եւ սըր- « բութիւննիդ անապատ , եւ զրհերնիդ պիտի չընդունիմ : « Երկիրնիդ պիտի աւրշտըկեմ , ձեր թշնամիքը վրան պի- « տի զարմանան , եւ զձեզ ամէն ազգաց մէջ պիտի ցրուեմ » :

Խորայելացւոց տօները : — Բայ ի եօթներորդ օրէն կամ շաբաթէն , Խորայելացիք տարւոյն մէջ ուրիշ չորս գըլ- խաւոր մեծ տօներ ունէին , այսինքն Պատեք , Պենտեկոսէ , տօն տաղաւարահարաց , եւ տօն քաւութեան : Ինչպէս որ տեսանք , Պատեք կամ Զատիկլ գրուեցաւ իյիշատակ ելից իւ- րեանց յեգիպտոսէ , եւ այն մեծ շնորհաց համար՝ որով Աս- տուած Եգիպտացւոց անդրանիկները ջարդած ժամանակը Խո- թը օր կտեւէր , եւ այն եօթն օրուան մէջ բաղարջ կամ անխմոր հաց միայն կրնային ուտել :

Զատկէն յլառն օր եաքը կկատարուէր Պենտեկոսէն , եւ


Եր յիշատուկ եղիպտոսէն ելնելէն Յօ օր յետոյ Սինա լեռան վրայ Մովսեսին օրէնք տրուելուն, եւ այն աօնին օրը Աստուծոյ կանխահաս ցորեն կմատուցանէին :

Տաղաւարանարք կամ Տաղաւարանարաց տօնը եօմներորդ ամսոյն տամնըհինդերորդ օրը կկատարուէր, երկրին բոլոր բերքերը ժողվելէն յետոյ : Այն տօնին ժամանակը Խորայելացիք եօմթը օր տերեւներէ եւ ճիւղերէ շինուած տաղաւարներու կամ վրաններու տակ կընակէին, իյիշատակ անոր՝ օր իրենց նախնիքը Աւետեաց երկիրը մտնելէն առաջ՝ անապատին մէջ 40 տարի իբրեւ ճանապարհորդ վըրաններու տակ բնակեր էին :

Քաւորքեան տօնը տաղաւարահարաց տօնէն հինդ օր յառաջ կկատարուէր՝ իբրեւ անոր պատրաստութիւն : Ամէնքը ծոմ կըրունէին . քահանայապետը իւր՝ մեղաց քաւութեանը համար երինջ մը կզոհէր, եւ բոլոր տարւոյն մէջ այն օրը միայն՝ խորբութիւն սրբութեանց կմտնէր՝ խունկ եւ զոհին արիւնը նուիրելու Աստուծոյ : Յետոյ ժողովրդեան մեղացը համար եւս երկու նոխազ կնուիրէր, որոց մէկը կզոհուէր, եւ միւսը կենդանի կարձակուէր բանակէն դուրս այսպիսի արարողութեամբ : Քահանայապետը այն երկու նոխազներն առած՝ Վկայութեան խորանին գուռը կհասնէր, անոնց վրայ վիճակ կձեզէր՝ օր գիտնայ թէ արը վասն մեղաց պիտի զոհուի, եւ որը կենդանի պիտի նուիրուի Աստուծոյ : Յետ այնորիկ երկու ձեռքը վիճակաւ որոշուած կենդանի նոխազին գլխոյն վրայ կզնէր, իւր եւ ժողովրդեան մեղքերն ու անօրէնութիւնները կխոստովանէր, եւ Աստուծոյ կաղաչէր օր այն կենդանւոյն գլուխը թափէ իրենց արժանի եղած պատիժը . եւ հօն պատրաստ կեցած մարդը մէկէն կառնոյր զայն՝ անապատը կտանէր կարձակէր:

Աշխարհագիր Խորայելացւոց : — Եղիպտոսէն ելնելուն երկրորդ տարւոյն երկրորդ ամսոյն առաջին օրը՝ Աստուծած հրամայեց Մովսեսին օր Խորայելացիքը համրէ, քսան տարեկաններէն սկսեալ : Միահամուռ տասուերկու ցեղից մէջ գտնուեցան վեցհարիւր երեք հաղար էրիկ մարդ՝ զէնք կրելու կարող, եւ վրանին պարտք գրաւ Մովսէս պատերազմի երթալու ամէն անդամ օր հարկ լինի : Այն աշխարհագրին

մէջ չմուաւ Դեւեայ ցեղը, յորմէ էին եւ ինքեանք, Մովսէս
եւ Ահարոն. վասն զի Աստուած Մովսեսին ըսեր էր. « Եգիպտ-
ատացոց անդրանիկները ջարդած օրս Խսրայելի անդրա-
« նիկներն ինձ պահեցի. անոնց տեղ Դեւեայ ցեղը կառ-
« նում: Թող ասոնք Ահարոնի ծառայեն, եւ իրենց յանձ-
« նուի իմ պաշտամանս եւ խորանին վկայութեան սպասա-
« հարկութիւնը: Տապանակին բոլորտիքը բանակին, եւ ճամ-
« բորդութեան ժամանակ խորանը ժողվեն ծալվեն, սրբա-
« զան անօթոց հետ տանին զայն, եւ կեցած տեղերնին
« կանգնեն: Թէ որ իրենցմէ զատ մէկը անոնց դպչի՝ մա-
« հապարտ լինի»: Դեւտացիք չորս ցեղ կամ կարգ կբաժ-
նուէին. երեք առաջինքն էին Գերտնեանի, Կահարեանի
եւ Մերարեանի, Դեւիին երեք Գերտն, Կահար եւ Մերա-
րի որդոց անուամբը կոչուած. իսկ չորրորդը, որ Անա-
րոնեանի կամ որդիս Անարոնի կըսուէին՝ ամենէն մեծ էր
պատուով եւ իշխանութեամբ, Կահաթու եւ Ամրամայ զաւ-
կէն կիշնար, եւ իրենք միայն էին քահանայք կամ զոհա-
գործք: Դեւեայ ցեղն առանձին համրել տալով, քսանուեր-
կու հազար երեքհարիւր հոգի գտաւ Աստուած իւր պաշ-
տամանը ծառայող:



ԳԼՈՒԽ Ե.

ՔԱՌԱՄՆԱՄԵՍՅ ՊԱՆԴԻՖՈՒԹԻՒԽՆ ԻՄՐԱՅԵԼԱՅԻՈՅ ՅԱՆԱՊԱՏԻՆ

Խարայելացիք Սինա լեռնէն ճամբայ կելնեն : — Ժողովրդեան գանգատը . եօ-
թանասուն ծերոց ընտրութիւնը : — Լորամարգի : — Մարիամ եւ Ահարոն Մով-
սեսի դէմ կդառնան : — Քանանացւոց երկիրը լրտեսներ կղրկէ Մովսէս : —
Ժողովրդը կտրտընչայ . Աստուած քառասուն տարի զիրենք թափառեցըն-
լու կսպառնայ : — Խարայելացիք կաղթուին ու անապատին մէջ կմոլորին : —
Հայիոյիշն ու շաբաթ օրը սուրբ ջապահողը Մովսէս քարկոծել կուտայ : — Կորխ ,
Դաման եւ Աքիրոն : — Ժողովրդը կապատամբի . կոտորած Աստուծոյ : — Ա-
հարոնին գաւազմնը կծաղկի : — Մարիամ կմեռնի . Մովսեսի եւ Ահարոնի սը-
խալմունքը : — Ահարոնի մահը : — Օձն պրնձի : — Հրեայք Ամովիրիացւոց եւ Մո-
վարացւոց կաղթեն : — Բազմամ : — Հրէից կուպաշտութիւնն ու ջարդը : — Եր
կրորդ ազգահամար , եւ Յետու յաջորդ Մովսեսի : — Վերջին գործք , պատուերք
եւ յորդորանք Մովսեսի : — Մովսէս կօրինէ երկոտասւն ցեղերն ու կմեռնի :

(1643—1603)

Խարայելացիք Սինա լեռնէն ճամբայ կելնեն : — Լուսաւոր
ամպը միշտ Վկայութեան խորանին հովանի կընէր : Եղիպ-
տոսէն ելնելուն երկրորդ տարւոյն երկրորդ ամսոյն քաս-
ներորդ օրը վերացաւ , ճամբայ ելնելու փողերն հնչեցին ,
եւ ժողովրդը բոլոր կահ կարասսիովը Սինայի անապա-
տէն մեկնեցաւ : Այն բազմագունդ բանակին յառաջընթաց
էր Յուղայի ցեղը , ետեւէն Խապարայ եւ Զաբուղնի ցե-
ղըրը : Մնոնց ետեւէն կուգային Դեմսոնի եւ Մերարեայ
վեւական ցեղերը , Հետերնին բերելով Վկայութեան խո-
րանը : Ետեւէն կհասնէին Ռուբենի՝ Շմաւոնի եւ Դադայ
ցեղերը , եւ նոցա ետեւէն որդիք Կահաթու՝ բարձեալ ըղ-
տապանակն ուխտի . իսկ Եփրեմի , Մանասէլի , Դանայ , Բե-
նիամինի , Ասերայ եւ նեփթաղիմայ ցեղերը բանակին վեր-
ջապահն էին :

Այն մեծ գաղթականութեան գլուխ եւ առաջնորդ կեցած էր Մովսէս, ու գէպ իփառանու անապատը կտանէր : Երբոր տապանակը կակսէր քալել, կըսէր Մովսէս . « Արի « Տէր, եւ ցրուեսցին թշնամիքդ, ու ատելիքդ փախչին « առջեւէդ » . եւ կենալու ատենը կաղաղակէր . « Ով Տէր, Խորայելի հազարաւորներուն ու բիւրաւորներուն դարձիր » :

Ֆողովրդեան գանգատը . եօթանասուն ծերոց ընտրութիւնը : — Որչափ ալ մանանան քաղցրաճաշակ էր եւ ամենահամ, սակայն Խորայելացիք՝ որ առջի բերան ամենայն սիրով ընդունեցան զայն իբրեւ Աստուծոյ առանձին մէկ պարգեւը, ամէն օր ուտելով ձանձրացան . սկսան լալ ու ըսել . « Ով մեզ միս պիտի կերցընէ . ուր են այն եգիպտոսսի ձուկը, սեխը, ձմերուկը, պրատը, սոխն ու սխտորը՝ զոր ձրի ձրի կուտէինք » : Զէր գիտեր Մովսէս ինչպէս զիրենք հանդարտեցընէ, որ չորս կողմն առած « Մեզ միս տուր որ ուտեմք » կաղաղակէին : « Ով Տէր, գոչեց Մովսէս վշտացեալ « սրտիւ, ես չեմ կրնար այսչափ ժողովուրդ մինակ հոգալ, « իմ կարողութենէս շատ աւելի ծանր է : Թէ որ պիտի « չօգնես ինձ, լաւ է որ զիս մեռցընես » : Աստուած հրամայեց իբրեն որ Խորայելացւոց ծերերէն եօթանասուն ընտիր անձինք ժողովը եւ հետը առնու զանոնք՝ Վկայութեան խորանը տանի . « Հոն ես կիջնամ, ըսաւ, հետդ կիսօսիմ, « քու հոգիէդ քիչ մը կառնում նոցա կուտամ, որպէս զի « քեզ օգնեն ու ժողովրդեան հոգը մինակ չքաշես » : Աստուծոյ պատուիրածին պէս ըրաւ Մովսէս . այն եօթանասուն ծերոց վրայ իջաւ հոգին, եւ սկսան մարգարէանալ : Այն եօթանասուն ծերերէն ելդադն ու Մովգադը բանակին մէջ մնացեր էին, բայց հոգին անոնց վրայ ալ իջաւ, ու սկսան մարգարէութիւն ընել : Պատամի մը վազեց Մովսէսին պատմեց : Յեսունաւեայ, որ Մովսէսի պաշտօնեան էր, զայն որ լսեց՝ ըսաւ անոր . « Տէր Մովսէս, արգիլէ որ չը « մարգարէանան : — Երանի թէ, պատասխանեց Մովսէս, « բոլոր Աստուծոյ ժողովուրդը մարգարէ լինէր » :

Լորամարգի : — Յետոյ ըսաւ Աստուած Մովսեսի . « Ժողովրդեան ապսպը որ վաղը միս ուտելու պատրաստը-

« Եւն, եւ ոչ միայն մէկ օր, այլ ամբողջ ամիս մը » : Կղարմանար Մովսէս թէ այն բազմաթիւ ժողովրդեան որ միայն վեց հարիւր հազար կտրիճ ունէր, ինչպէս ամիս մը լման միս պիտի բաւէ : « Կտեսնես, ըստ Աստուած Մովսէսի, եւ « իմ զօրութիւնս կհասկընաս » : Երկրորդ օրը ծովու կողմէն սաստիկ հողմ մը հանեց, որ քշեց թռչող լորամարդիներուն խումբերը ու թափեց բոլոր բանակին մէջն ու չորս դին՝ երկու կանգուն բարձրութեամբ : Ժողովրդեան ուրախութեանը չափ չկար . վրան թափեցան, ժողվող ժողվողի եղան եւ սկսան անյագաբար ուտել : Բայց գեռ պատառը բերաննին էր՝ երբ բարկացաւ Տէր, եւ ուզելով ցուցընել թէ պէտք է միշտ Աստուծոյ տուած կերակրոյն գոհ լինել, չարաչար պատժեց գանգատողաց գլխաւորները, որ մեռան ու հոն թաղուեցան եւ տեղլոյն անունը գրին Գերեզմանից ցանկութեան :

Մարիամ եւ Ահարոն Մովսէսի դէմ կրառեան : — Նոյն իսկ իւր ընտանեացը մէջ իրեն հակառակորդներ ունեցաւ Մովսէս, իւր քոյրն ու եղբայրը : Մարիամ եւ Ահարոն վըրան նախանձելով, եթովպացի կին առած լինելուն համար զինքը բամբասեցին, եւ իշխանութիւնն արհամարհելով՝ « Միթէ Աստուած Մովսէսի հետ միայն խօսեցաւ կըսէին . միթէ մեզի հետ ալ չխօսեցաւ » : Զայն չհանեց Մովսէս, որովհետեւ շատ հեղ էր եւ խոնարհամիտ : Բայց Աստուած բարկացաւ, հրամայեց որ երեքն ալ իմիասին Վկայութեան խորաննը գան : Ամպէ սիւնով խորանին դրամն առջեւը իջաւ, Ահարոնն ու Մարիամը մէկդի կանչեց ու ըստ յանդիմանելով, « Ի՞նչպէս չվախցաք Մովսէսի դէմ խօսելու . չէք գիտեր որ ես ուրիշ մարդարէներու հետ տեսիլքով կիսոսիմ, բայց Մովսէսի հետ, որ իմ հաւատարիմ ծառաս է, բերան իբերան ու երես առ երես . ինքը իմ փառքս ալ տեսած է . արդ գուք ինչպէս համարձակեցաք զինքը բամբասելու » : Այս ըսելքն ետքը՝ ամպը խորանին վերացաւ : Քահանայական կարգին համար ինայեց Աստուած Ահարոնին, բայց զՄարիամ պատժեց ու բորստեցուց : Վախցաւ Ահարոնն որ ինքն ալ չպատժուի, վազեց ընկաւ Մովսէսին, մեղայ ըստ, եւ աղաչեց որ իրենց վրայէն Աստուծոյ բարկու-

թիւնը իջեցունէ : Եւ Մոլուէս աղաղակեց առ Տէր որ ներէ քրոջն ու բժշկէ զնա , բայց Աստուած հրամայեց որ Մարիամ եօթը օր բանակէն դուրս կենայ՝ մինչեւ որ սրբուի , եւ եօթներորդ օրը բժշկեցաւ :

Քանանացւոց երկիրը լրտեսներ կղրկէ Մովսէս : — Երբ որ Խսրայելացիք եկան Քանանացւոց երկրին հարաւակողմը Փառանու անապատը՝ Կագէս բանակեցան , Մոլուէս տասուերկու ցեղերէն մէյմէկ հոգի լրտես զրկեց Յեսուայ ու Քաղերի հետ , որ երթան՝ Աւետեաց երկրին վրայ տեղեկութիւն բերեն : Նոքա քառասուն օրէն դարձան , եւ երկրին բարեբերութեանը վրայ զարմանալի բաներ պատմելով՝ կաթ ու մեղր կբղխէ կըսէին , եւ հետերնին բերեր էին նուռ , թուզ եւ խաղողի ողկոյզ մը՝ զոր հազիւ երկու հո-



գ-ի Լծակով կրնային վերցունել (¹) : Բայց փոխանակ ժողովուրդը յորդորելու որ օր մը առաջ երթան մանեն սքան-

(¹) Մամթարէօն աշխարհագիրը կվըկայէ թէ մինչեւ հիմա նոյնպէս բարեր է այն երկիրը : « Գալիլիան Դրախտ կդաւնար , կըսէ , թէ որ ճարտար ժողովուրդ մը մէջը բնակէր : Այդիներուն մէջ որմեր կան , որոց ըունը մինչեւ երկու սունաշափ տրամագիծ ունի , եւ իրենց բարունակները կանաչազարդ ընդարձակ սրահներու կնմանին : Երկու երեք ոտնաշափ երկայնութեամբ ողլոյզ մը՝ քիչ մը ջրով ու հացով բաւական է ամբողջ ընտանիք մը կշտացընելու . . . Այդին հու (Լիբանան) այնպիսի մեծ ողլոյզներ կրուայ , որոց ամէն մէկ խաղողը խոշոր սալորի չափ է . . . »

չելի երկիրը, զոր Աստուած Աքրահամու խոստացեր էր որ
իւր որդւոցը պիտի տայ, եւ հիմա այսչափ մեծամեծ հը-
րաշքներով հօն կառաջնորդէր, այս վատ մարդիկը ժողո-
վըրդեան աչքը վախցուցին. « Իրաւ, կըսէին, այն երկիրը
աւտատ պտուղ ու կերակուր կըերէ, բայց ամուր պարիսպ-
ներ ունի, ու մէջի ժողովուրդը զօրաւոր է. բոլորն ալ
յաղթահասակ հսկաներ, որոց առջեւ մեք մարախի կնմա-
նէինք » : Զուր տեղը կվըկայէին Յեսու եւ Քաղէք՝ թէ « Եղ-
բարք, մի վախնաք, Աստուած մեր հետն է, երթանք ժա-
ռանգեմք այն բարեբեր երկիրը : Ինքը մեզ մինչեւ հոս բե-
րաւ, կարող է եւ հոն տանիլ » :

Ժողովուրդը կտրտընջայ. Աստուած քառասուն տարի զի-
րենք թափառեցընելու կսպառնայ : — Բոլոր այն գիշերը
յուսահատութեամք լացաւ այն երախտամոռաց ժողովուր-
դը, եւ Մովսեսի ու Ահարոնի դէմ տրտընջելով « Լաւ է,
կաղաղակէին, որ հօն եգիպտոս մեռնէինք, կամ հոս մեռ-
նիմք, քան թէ այն երկիրն երթամք, ուր մեք պատե-
րազմնվ պիտի մեռնիմք, ու մեր կանայքն ու որդիքը պի-
տի յափշտակուին ու գերի ընկնին : Լաւ է որ դառնամք
նորէն եգիպտոս մտնեմք » : Այս անմիտ մտածութիւնը ա-
ռաջ տանելու համար խորհուրդ ըրին որ Մովսեսէն գլուխ
քաշեն, իրենց մէկը գլուխ դնեն ու ետ դառնան : Մովսէս
եւ Ահարոն ճարերնին հատած՝ երեսի վրայ ընկած կաղա-
չէին ժողովրդեան որ ետ կենան այն խորհուրդէն. Քա-
ղէք եւ Յեսու ալ լաթերնին պատուած՝ կշանային իրենց ըն-
կերաց խօսքը սուտ հանել ու քաջալերել զժողովուրդը .
բայց ով մոիկ կընէր. վախն ու սարսափը վրանին տիրեր
էր. մանաւանդ թէ այնպէս համարելով թէ Քաղէքն ու Յե-
սուն Մովսեսի կողմը բանելու համար է որ այնպէս կխօ-
սին, կատղեցան, վրանին վաղեցին ու կուզէին զանոնք քար-
կոծել : Յանկարծ Աստուծոյ վաւքը Վկայութեան խորանին
վրայ երեւցաւ ամպով, եւ ըսաւ Տէր Մովսեսի . « Մինչեւ
« Երբ այս ժողովուրդը զիս կբարկացընէ, եւ մինչեւ Երբ
« ինձի պիտի չհաւատան՝ մէջերնին այսչափ հրաշքներ ընե-
« լս վերջը : Թող տուր որ զիրենք զարնեմ ջնջեմ, եւ ըզ-
« քեզ ու հօրդ տունը մեծ ազդ մը ընեմ ասկէ աւելի բազ-

« մաթիւ ու զօրաւոր » : Այն երկրորդ անգամն էր որ կուզէր Սստուած բնաջնջ կորուսանել զիսրայելացիս, եւ գարձեալ Մովսեսի սրտաշարժ աղաճանքը անոր բարկութիւնը իջոյց : « Ո՞վ Տէր, գոչեց արտասուելով, Տէր երկայնամիտ, » բազումողորմ եւ ճշմարիտ . թողութիւն տուր ժողովը « դեանդ մեղացը . յիշէ որ դուն հանեցիր զանոնք եգիպտ « տոսէն . ինչ պիտի ըսեն եգիպտացիք՝ երբ լսեն թէ այն « չափ հրաշքներով եգիպտոսէն հանած ժողովուրդդ ա « նապատին մէջ զարկիր սպանեցիր : Տէր, քու մեծ ողոր « մութեանդ համեմատ՝ ողորմէ ներէ ժողովրդեանդ : — « Բարի է, կներեմ, պատասխանեց Սստուած, բայց կենդա « նի եմ ես, եւ կենդանի է անուն իմ, բոլոր այս մարդիկն « որ եգիպտոս ու այս անապատիս մէջ ըրած հրաշքներս « ու փառքս տեսան, ու նորէն փորձեցին զիս այսչափ ան « գամ, եւ խօսքս մտիկ ըլրէն, պիտի չտեսնեն իրենց « հարցը խոստացած երկիրս . քառասուն տարի անապա « տին մէջ պիտի թափառին ու հոն պիտի թողուն իրենց « ոսկորները, իսպատիժ իրենց ապերախտութեանը : Խսկ ի « րենց որդիքը՝ որոց համար ըսին թէ պիտի յափշտակուին « ու գերի ընկնին, ահա անոնք պիտի մտնեն ու ժառան « դեն այն երկիրը, զոր հօրերնուն ալ պիտի տայի : Բայց « որովհետեւ Յեսու եւ Քաղէթ ուղիղ սիրտ ունեցան, այն « երկոռքը միայն պիտի տեմնեն ու ժառանդեն Աւետեաց « երկիրը » : Այս կերպով վարձատրեց Սստուած իւր ճշմարիտառաները, ինչպէս որ՝ անոր հակաւակ՝ տասը լրտեսները չարաչար հարուածներով զարկաւ ու մեռուց :

Հրէից գարշելի ապերախտութեանը այս սոսկալի փոխարէնը տուաւ Սստուած : Եգիպտոսէն Քանանացւոց կամ Աւետեաց երկիրն երթալու համար՝ քանի մը ամիս միայն բաւական էր, ինչպէս որ շատ անդամ գնացեր էին Յակոբայ որդիքը ցորեն դնելու համար : Բայց Սստուծոյ այն կարգէ գուրս կերպով ճամբան հեռացընելուն մէկ պատճառն ալ այն էր, որ դէմ այն քառասուն տարուան մէջ զղջան Խսրայելացիք իրենց զինքը բարկացընելուն վրայ, եւ պատիժնին վերցընէ . սակայն նոքա իրենց խստասըրտութեամբը ոչ միայն առաջին յանցանքնին չքաւեցին,

այլ եւ նորանոր գանգատներով ու ապատամբութիւններով ծանրացուցին զայն :

Խորայելացիք կյաղթուին ու անապատին մէջ կմոլորին : — Խմացուց Մովսէս Խորայելացւոց Աստուծոյ այս սոսկալի պատգամը, եւ բոլոր ժողովուրդը սուգ մտաւ, տրտմեցաւ: Այս ալ ըստ Մովսէս թէ Աստուած հրամայեց որ վաղը եւ նեմք գէպ ի անապատ՝ Կարմիր ծովուն ճամբան բռնեմք: Տեսաւ ժողովուրդը որ Աստուած ըստ սպառնալիքը գլուխ պիտի հանէ, ու պիտի սկսի այն քառասուն տարուան պանդը լսատութիւնը, սոսկացաւ, ու այն ժողովուրդը՝ որ երբ Աստուած գնացէք կըսէր՝ չէին ուզեր երթալ, հիմա որ Աստուած արգիլեց որ չերթան՝ կուզէին երթալ: Ուստի երկրորդ օրը առաւտուն անմիտ յանդգնութեամբ լեցուած՝ ուզեցին Քանանացւոց երկրին տիրել ու Ամաղեկացւոց հետ պատերազմիլ. մտիկ չըրին նաեւ Մովսեսի խօսքին որ կյորդորէր զիրենք՝ տեղերնին հանդարտ կենալու. վասն զի Աստուած հետերնիդ չէ կըսէր. ատենը անցաւ, առաջ պիտի մտածէիք զայն: Զէնքի վազեցին, թողուցին զՄովսէս եւ զտապանակը, թշնամեաց վրայ յարձակեցան: Դիմացնին ելան Ամաղեկացիք ու Քանանացիք, զարկին կոտրեցին զիրենք, եւ մինչեւ չերմա քշեցին: Ուստի կամայ եւ ակամայ անապատը մտան Խորայելացիք եւ սկսան իրենց պատուհաս պանդխտութիւնը: Բոլոր այն միջոցին որ հոն մոլորեալ պարտեցան՝ հարկ եղաւ որ Մովսէս անդադար նոցա անհնազանդութեանը, պատուիրանազանցութեանը ու տժգոհութեանը գէմ մաքառի: Դրած օրէնքներն ալ պահել տալու համար՝ շատ անգամ հարկ եղաւ որ օրինաց սպառնացեալ պատուհամները արդեամբ ցուցընէ, որպէս զի հասարակաց օրինակ լինին:

Հայհոյիչն ու շաբաթ օրը սուրբ չպահողը Մովսէս քարկոծել կուտայ: — Անգամ մը մարդուն մէկը ընդգէմ այն պատուիրանին որ կըսէր թէ « Ընդունայն տեղը Աստուծոյ « սուրբ անունը բերանդ մի առնուր », հայհոյեր էր: Երբոր առին զնա՝ իրեն բերին, Աստուծոյ հրամանովը բանակէն դուրս հանեց Մովսէս ու քարկոծել տուաւ:

Նոյնպէս քարկոծել տուաւ նաեւ մարդ մը՝ որ շաբաթ
օրը սուրբ պահելու տեղ՝ ելեր լեռը փայտ կքաղէր :



Կորիս, Դաթան եւ Աբիրոն : — Մովսեսի այս լիազօր Եշ-
խանութիւնը՝ իշխաններէն շատերը, մանաւանդ Ղեւատ-
ցիք, չէին կրնար քաշել, թէ եւ Մովսեսէն առեր էին ի-
րենց իշխանութիւնն ու պատիւը . ուստի եւ ստէպ իրեն
դէմ ժողովուրդը ապստամբեցընելու կջանային : Կորիս,
Դաթան եւ Աբիրոն Ղեւատացիները հետերնին միացընելով
նաեւ ժողովրդեան գլխաւորներէն 270 հոգի՝ Մովսեսի ու
Ահարոնի վրայ դիմեցին . « Բոլոր ժողովուրդը սուրբ է, եւ
Տէր մշջերնին է կըսէին . դուք ինչու համար անոնց վրայ
տիրաբար իշխանութիւն կբանեցընէք » : Մովսէս երեսի վը-
րայ ընկած՝ աղաչեց որ հանդարտին . բայց երբ տեսաւ որ
անոնց միտքը քահանայապետութեան պաշտօնը յափշտա-
կել է, զոր Ահարոնի տոհմին սեպհականած էր Աստուած,
ըստ Կորիսին . « Ձեր բուրվառներն առէք վազը Աստուածոյ
« առջեւը եկէք . թող գայ նաեւ Ահարոն, իւր բուրվառո-
« վը . զոլ որ Աստուած ընտրէ՝ նա է սուրբ » :

Երկրորդ օրը Կորիս՝ հետն առած իւր 270 համախոհնե-
րը, ու Մովսէս եւ Ահարոն իրենց բուրվառներովը Վկայու-
թեան խորանին դուռը եկան ժողովեցան . հոն յանկարձ
Աստուած իւր փառքը ժողովրդեան երեւցուց, եւ բարկու-
թեամբ Մովսեսի եւ Ահարոնի ըստ, որ այն ժողովրդեան

մէջէն զատուին մէկդի ելնեն, վասն զի բոլորն ալ կուղէ սատակել: Նոքա երեսի վրայ ընկան ու աղաչեցին որ մէկ քանի մարդու մեղացը համար բարկութիւնը բոլոր ժողովրդեան վրայ չժթափէ: «Ուրեմն զբուցէ ժողովրդեան, «ըսաւ Աստուած Մովսեսի, որ Կորխայ, Դաթանայ եւ Աբի- «րօնի մարդիկներէն զատուին, որ մի գուցէ իրենք ալ նո- «ցա հետ պատժուին»: Ժողովուրդն ահով դողով քաշուեցաւ գնաց. երեք ապստամբները միայն մնացին՝ իրենց կը- նիկներովն ու տղոցմովը՝ վրաններուն դրան առջեւը: Այն ժամանակ գարձաւ Մովսէս՝ ժողովրդեան ըսաւ. «Թէ որ «այս մարդիկն իրենց սովորական մահուամբը մեռնին, նը- «շան լինի ձեզ որ ըրածներս Աստուածով չեմ ըրած, եւ Աս- «տուած զիս չէ զրկած. իսկ թէ որ նորանշան բան մը «ցուցընէ Աստուած, եւ երկիրս բերանը բանայ՝ զանոնք ի- «րենց կահովն ու կարասիովը կլլէ եւ ողջ ողջ գետին անց- «նին, իմացէք որ զԱստուած բարկացուցին»: Դեռ խօսքը բերանն էր, գետինը բացուեցաւ, ու Կորխը, Դաթանն ու Աբրոնը ողջ ողջ տեղով մէջն առաւ ծածկեց: Հոն մօտ կեցած ժողովուրդը կարծելով որ զիրենք ալ պիտի կլլէ, սարսափած սոսկալի ձայներով փախչող փախչողի ե- ղան: Անդին Կորխեանց մամնակից 270-ին վրայ ալ, որ խո- րանին առջեւը խունկ կմատուցանէին, երկնքէն կրակ ի- ջաւ, ու այրեց մոխիք գարձուց զիրենք: Յետոյ հրամայ- եց որ նոցա բուրփառները հալեցընեն, ելած պղինձը տափ- կեցընելով՝ ողջակիզաց սեղանին վրայ անցընեն, որպէս զի յիշեն միշտ խորայելացիք որ Ահարոնի տոհմէն զատ մէկը չկրնար Աստուածոյ խունկ ծխել անպատիժ»:

Ժողովուրդը կապստամբի. կոտորած Աստուածոյ: — Աս- տուածոյ այս դատաստանը որչափ ալ սարսափեցուց զժողո- վուրդը, բայց Մովսեսի հակառակորդները աւելի կատղե- զեցուց. Նոքա մեծն ու պղտիկը Մովսեսի դէմ գրգռեցին՝ ուամին աչքը վախցընելով: Երկրորդ օրը կատղած՝ Մովսե- սի ու Ահարոնի վրայ վազեց ժողովուրդը, սկսան պոռաւ կանչել թէ «Դուք Աստուածոյ ժողովուրդը ջարդեցիք»: Նոքա ալ Վկայութեան խորանը դիմեցին. ամպ մը ծածկեց զիրենք, եւ Աստուածոյ փառքը երեւցաւ ու հրամայեց նո-

բէն Մովսեսի եւ Ահարոնի որ զատուին եմեն ժողովրդեան մէջէն, վասն զի ալ այս անդամ կուզեմ զիրենք ջնջել: եւ երբ նորէն իրենք երեսի վրայ ընկած կաղաչէին, ու անոնց համար ներուշ կինդրէին, անդին բանակը ջարդն սկսաւ. իմացաւ Մովսէս, « Բուրվառդ առ, գնա մտիր շու « տով բանակն ու ժողովրդեան մեղքը քաւէ » բաւաւ Ահարոնին. բայց մինչեւ որ նա հասաւ, երկնքէն կրակ իջեր ու ժողովրդեան մէջէն տասնըշորս հազար եօթը հարիւր հոգի մեռուցեր էր: Ահարոնին քահանայապետական հագուստով բուրվառ ձեռքը՝ բանակին մէջ կենդանեաց եւ մեռելոց կեցած՝ Աստուծոյ բարկութիւնն իջեցընելն ու ժողովրդեան սատակումը դադրեցընելը՝ այսպիսի սքանչելի կերպով կստորագրէ Սոլոմոն իմաստուն.

« Փութացեալ այրն անարատ՝ մատեաւ յառաջ ի կռիւ « իւրով պաշտաման զինուն, ազօթիւք եւ խնկօք ուղեր « ձեալ զքաւութիւն. եկաց ընդդէմ բարկութեան, եւ ա « րար վախճան հարուածոցն, յայտ արարեալ թէ քո ծա « ռայ է: Յաղթեաց բազում ամբոխի, ոչ զօրութեամբ « մարմնոյ եւ ոչ զինուց ազդեցութեամբ, այլ բանիւ ըգ « տանջիչն հնազանդեաց :

« Զերդմունս եւ զդաշինս հարցն յիշատակեալ, զշեղջա « շեղջ դիականցն անկելոց առ միմեանս՝ կացեալ իմէջ դա « դարեցոյց զբարկութիւն: Եհերձ ճանապարհ ընդ մէջ « կենդանեաց եւ մեռելոց: Քանզի պճղնաւոր հանդերձին « էր ամենայն զարդն եւ փառք հարցն իչորեքիարդեան « ականսն քանդակեալս, եւ մեծութիւն քո թագ իվերայ « դլսոց նոցա: Յայնց խորշեցաւ սատակիչն, եւ ինոցունց « զարհուրեցաւ, զի բաւական էր միայն փորձ բարկութեան»:

Ահարոնին գաւազանը կծաղկի: — Տեսաւ Աստուած որ քահանայական իշխանութեան համար Խորայելացւոց մէջ կռիւն ու նախանձը պիտի չդադրի, ուզեց նոր հրաշքով մը իւր կամքը նոցա յայտնել, եւ Ահարոնին տունը նորէն ընտրելով՝ միւս ցեղերուն յոյսը բոլորովին կտրել: Հրամայեց որ տասուերկու ցեղերը մէյմէկ գաւազանի վրայ դրեն իրենց անունը, Վկայութեան խորանը գնեն, եւ ոռաւն գաւազանն որ ծաղկի՛ այն է իւր ընտրածը: Գաւա-

զանները գրուեցան, եւ Ահարոնինը գալարեցաւ ծաղկեցաւ, ընկոյզ ալ տուաւ: Հանեց ցուցուց զայն Մովսէս ժողովրդեան, եւ ամէնքը հասկըցան Աստուծոյ կամքը: Որպէս զի այս հրաշալի գործողութեան յիշատակը մնայ, հըրամայեց Աստուած Մովսեսի որ այն գաւազանը Վկայութեան խորանին մէջ օրինաց տախտակներուն քով պահուի:

Մարիամ կմեռնի. Մովսեսի եւ Ահարոնի սխալմունքը: — Սակայն Եգիպտոսէն ելած ժողովուրդը քիչ քիչ հատնէր, եւ քառասներորդ տարւոյն սկիզբը նորէն հասան Սին անապատին մէջ Կաղէս ըսուած տեղը, ուսկից ուզեր էլն երեսուն ութը տարի առաջ Աւետեաց երկիրը մտնել: Հոն մեռաւ Մարիամ հարիւր երեսուն տարեկան, ու թաղուեցաւ, եւ հոն Մովսեսի մինչեւ այն ժամանակ անարատ մընացած փառքը արատաւորեցաւ: Որափիդիմ ըսուած դաշտն որ հասան, ժողովուրդը խմելու ջուր չունենալուն համար սկսաւ չարաչար գանգատիլ ու Եգիպտոսէն ելնելուն վրայ նորէն լալ ու ցաւիլ: Մովսէս եւ Ահարոն Վկայութեան խորանին գրանը առջեւը գնացին ու երեսի վրայ ընկած կաղաչէին: Աստուծոյ փառքը ծագեցաւ վրանին, եւ ըստ Տէր Մովսեսի. «Դաւազանդ առ, Ահարոն եղբօրդ հետ ժողովուրդը ժողվէ, ու հրաման տուր ժայռին որ ջուր բըդ-ի խեցընէ»: Ժողվեց Մովսէս ժողովուրդն ու կիրքն ելած, «Ովանհաւաններ, կանչեց, մեք ինչպէս ձեզի այս քարէն «ջուր պիտի հանեմք»: Այսպէս թերահաւատութեամբ, առանց սպասելու որ ջուրը ինքիրմէն բղխի, երկու անգամ գաւազանովը ժայռին զարկաւ: Առատ ջուր ելաւ, բայց Աստուած նոցա թերահաւատութեանը վրայ նեղացաւ. «Որովհետեւ ինձ չհաւատացիք, ըստ, եւ անունս «Խորայելի որդւոցը առջեւ չփառաւորեցիք, նոցա տուած «երկիրս դուք պիտի չտանիք զիրենք»:

Ահարոնի մահի: — Աստուած ըրած սպառնալիքը սկըսաւ կատարել Ահարոնէն: Շատ չանցաւ, հրամայեց Մովսեսի որ Ահարոն եղբայրն ու նորա եղիսաբար որդին առնու, չովիր լեռը ելնէ, եւ յանդիման ամենայն ժողովրդեան հօրը պատմուածանը հանէ՝ որդւոյն հագցընէ, եւ Ահարոն հոն մեռնի: Աստուծոյ հրամանը կատարեց Մովսէս, եղիս-

ղարը քահանայապետ դրուեցաւ, եւ Ահարոն վախճանեցաւ հարիւր քսանուիրեք տարեկան։ Բոլոր ժողովուրդը երեսուն օր վրան լացաւ ու սուգ բռնեց։

Օձն պլնձի։ — Քանանացւոց երկիրը մտնելու համար պէտք էր եղոմէն անցնիլ։ Կաղեսէն զեսպան զրկեց Մովսէս եղոմայեցւոց թագաւորին, աղաչելով որ Խորայելացւոց իբրեւ իւր եղարցը Խոյլ տայ որ իւր երկրին մէջէն անցնին՝ առանց ամենեւին վնաս մը հասցընելու։ Յանձն չառաւ թագաւորը, եւ Մովսէս չուզելով հետը պատերազմիլ, որովհետեւ եղոմայեցիք ալ Խորայելացւոց պէս Աբրահամէն կիջնէին, Աւետեաց երկիրը համնելու համար պտոյտ մը ըրաւ։ Անով նորէն երկրնցաւ նոցա ճամբան, եւ Հրեայք յոդնած ձանձրացած՝ մկան տժգոհալ։ Երբ նոր ապատամբութիւն մը հանել կմոածէին, Աստուած նոցա մէջ թունաւոր օձեր զրկեց որ գետնի աւազին տակէն կելնէին ու չարաչար կվիրաւորէին զիրենք։ Սարասափած Մովսէսի դիմեցին որ իրենց համար ազօթք ընէ, եւ Աստուած մեղքերնուն թողութիւն տայ։ Աստուծոյ հրամանովը պլըզընձէ օձ մը շինեց Մովսէս, բանակին մէջ ձողի մը գլուխը տնկեց, եւ այս թունաւոր օձերէն զարնուողները՝ երբ որ անոր վրայ հաւատքով նայէին, շուտ մը կբժըշկուէին։ Այս պղնձի օձը նշանակ էր Քրիստոսի Տեառն մերոյ, որ խաչի վրայ ելաւ զմարդիկ փրկելու համար, ինչպէս որ ինքն ալ սուրբ աւետարանին մէջ կըսէ. « Ինչպէս որ Մովսէս անապատին մէջ օձը բարձրացուց, այնպէս ալ պէտք է որ Որդին Մարդոյ բարձրանայ, որպէս զի ով որ իրեն « հաւատայ՝ չկորսուի, այլ յաւիտենական կեանք ունենայ։ »

Հրեայք Ամորիացւոց եւ Մովսէացւոց կյաղթեն։ — Կարմիր ծովուն եղերքէն վեր ելան դէպ ի արեւելք՝ Մովսէացւոց երկիրը, Զարեգայ ձորէն անցան, եւ եկան Առնովն գետոյն ձախակողմեան ափունքը բանակեցան, որ Սմորհացիքը Մովսէացւոցմէ կբաժնէ։ Զարկ ելաւ որ երկու զօրաւոր թագաւորաց հետ պատերազմին, որք էին Սեհոմ՛ Ամորհացւոց թագաւորը, եւ Բասանի Ովդ հսկայ թագաւորը, որուն երկաթէ անկողնոյն երկայնութիւնն էր ինը կանգուն եւ լայնութիւնը չորս. երկուքին ալ յաղթեցին, շատ

մը մարդ ջարգեցին ու երկրին տիրեցին։ Սնկէց անցան
Յաղեր, այն ալ առին ու բնակիչները վռնտեցին, ու ե-
կան Մովաբայ դաշտերուն մէջ երկբովի դիմացն իջան։

Քաղամ: — Մովաբացւոց եւ Մադիանացւոց թագաւո-
րը Բաղակ՝ տեսնելով իւր սահմանակից թագաւորաց յաղ-
թուին ու ջարգը, հասկըցաւ որ զինու զօրութեամք պի-
տի չկարենայ Խարայելացւոց յաղթել, մտածեց որ անէծ-
քով պատերազմի հետերնին։ Բաղամմ անունով հռչակա-
ւոր գիւթ ու մարգարէ մը կար, որուն համար կըսէին թէ
օրհնածը կօրհնուէր եւ անիծածը կանիծուէր։ մարդ զրկեց
անոր եւ մեծամեծ պարգեւներով ազաչեց զինքն որ գայ Խա-
րայելացիքը անիծէ։ Գիտէր Բաղամմ որ Բաղակին քով եր-
թալը Աստուծոյ հաճոյ բան չէ, ուստի առջի բերան յանձն
չառաւ։ բայց երբ թագաւորը երկրորդ անդամ ալ աղա-
չանք ու ընծաններ զրկեց, խոսացաւ որ ինչ որ իւր բե-
րանը դնէ Աստուծած՝ զայն խօսի։ ուստի հրաման առաւ որ
Բաղակայ իշխաններուն հետ ենէ առաւօտուն երթայ։ Բայց
Աստուծած անոր հասկըցնելու համար թէ ինքը նորա մըտ-
քին չարութիւնն ու խաբէութիւնը գիտէ, հրեշտակ մը
զրկեց, որ եկաւ Բաղամու ճամբուն վրայ կայնեցաւ, ձեռ-



քը մերկ սուր մը բռնած։ Զտեսաւ զայն Բաղամմ, բայց
էշը՝ որոյ վրայ նստած էր՝ զարհուրեցաւ, ճամբէն ելաւ
ու արտը մտաւ։ Բաղամմ էշը ծեծեց, նա ալ այդիներուն

նեղ ճամբան մնուաւ . բայց հոն եւս հրեշտակը դիմացը տես-
նելով՝ քովընտի քաշուեցաւ , որով Բաղաամու ուոքը պա-
տին զարնուեցաւ : Նորէն ծեծեց Բաղաամ . երբ իշուն ճա-
րը հատաւ ու ճամբայ չէր գտներ հրեշտակին ձեռքէն
փախչելու , նստաւ : Բարկացաւ Բաղաամ ու սկսաւ անխը-
նայ ծեծել : Խեղճ կենդանւոյն բերանը բացաւ Աստուած
ու գանդատեցաւ անգութ տիրոջը . այն մարդն որ խըզ-
մոանքին ձայնին չէր ուզած լսել , իշուն ձայնն որ լսեց՝
ինքնիրենը եկաւ . այն ատեն աչուըներն ալ բացուեցան ,
հրեշտակը տեսաւ , ընկաւ ոտքը՝ երկրպագութիւն ըրաւ .
«Մեղայ , ըսաւ , թէ որ անհաճոյ է քեզ իմ երթալս՝ ետ
«դառնամ : — Զէ , պատասխանեց հրեշտակը , առաջ տար
«ճամբադ , միայն թէ ինչ որ քեզի տուն տամ՝ զայն խօ-
«սէ : Մեծ պատուվ առջեւն ելաւ Բաղակ , զինքը ընդու-
նեցաւ , մեծահաց սեղան ըրաւ անոր : Առաւոտը առաւ զին-
քը , Բահաղ կուռքին բարձր արձանին վրայ հանեց , եւ ան-
կէց Խորայելացւոց մէկ մասը ցուցուց : Հոն եօթը բագին
շինել առաւ Բաղաամ , իւրաքանչիւրին վրայ մէյմէկ զը-
ւարակ ու խոյ զոհեց . մէկէն Աստուծոյ հոգին վրան եկաւ
ու սկսաւ ըսել բարձրաձայն . «Միջագետքէն կանչեց զիս
«Բաղակ արքայ Մովաբացւոց , արեւելքի լեռներէն , ու ը-
«սաւ . եկուր նզովէ զՅակոբ ու Խորայէն անիծէ : Ի՞նչպէս
«նզովեմ ես զայն՝ զոր ոչ նզովէ Տէր , կամ ինչպէս անի-
«ծեմ զնա՝ զոր ոչ անիծանէ Աստուած : Լեռներէն տեսայ
«զինքը , եւ առաջուց բլուրներուն վրայէն անոր վրայ նայ-
«եցայ . այն ժողովուրդը առանձին պիտի բնակի եւ ազ-
«գաց հետ պիտի չխառնուի : Ո՞վ կրնայ համրել Յակոբայ
«փոշին , եւ կամ ով կրնայ հաշուել Խորայելի գունդերը :
«Թող իմ անձս արդարոց մահուամբը մեռնի , ու իմ վախ-
«ճանս անոնց վախճանին պէս լինի » : — « Ի՞նչ է ըրածդ :
«գոչեց Բաղակ . ես զքեզ կանչեցի որ թշնամիքս անիծես ,
«եւ գուն կօրհնես զանոնք » :

Ցուսալով որ Աստուծոյ հոգին ամէն տեղ հետը չգայ ,
առաւ զԲաղաամ բարձր լեռ մը հանեց . բայց նա նորէն
փոխանակ անիծանելու օրհնեց ու ըսաւ . « Հրաման առի
«օրհնելու , չեմ կրնար չօրհնել . Աստուած՝ որ զինքը ե-

« գիպտոսէն հանեց՝ իւր հետն է : Այս այս ժողովուրդը « առիւծու կորիւնի մը պէս պիտի ելնէ, առիւծի պէս նա- « զելով պիտի քալէ, եւ պիտի չննջէ մինչեւ որսը չուտէ « եւ վիրաւորաց արիւնը չխըմէ » : Անկէց աւ առաւ զինքը Փողովը լերան ծայրը հանեց, յուսալով որ գէթ անկէց նղովէ Խորայելացիքը. բայց Բաղամմ աշքը բացաւ տեսաւ որ նոքա ցեղ ցեղ՝ ծովու պէս բանակեր կեցեր են . Աստու- ծոյ հոգին վրան եկաւ, եւ բերանը բացաւ ու սկսաւ կան- չեւ . « Խնչպէս գեղեցիկ են, Յակոբ, քու վրաններդ իւրեւ « Հովանաւոր ամստառներ եւ իրեւ գետերու քով բուրաս- « տաններ . Հալուէի ծառերու պէս կանգնեաց Տէր, եւ իր- « բեւ զմայրս իգնացս ջուրց : Նորա զաւակէն մարդ մը պիտի « ելնէ, պիտի տիրէ ազգաց բազմաց : Զքեզ օրհնողները « պիտի օրհնուին, եւ անիծողները պիտի անիծուին . . . : « Յակոբայ աստղը պիտի ծագի, Խորայելէն մարդ մը պի- « տի ելնէ, Մովաբայ իշխանները պիտի ջարդէ, աւար պի- « տի առնու զամենայն որդիս Սեթայ, եւ եղովմը իրեն « Ժառանգութիւն պիտի լինի, Ամաղէկն որ գլուխ է ազ- « գաց՝ պիտի կորառուի . կորառուն պիտի ամէն թշնամինե- « րը » : Այսպէս լընցուց Բաղամմ իւր օրհնութիւնը :

Հըելց կոապաշտութիւնն ու ջարդը : — Սակայն Բաղա- մմ իւր երկիրը չդարձած՝ չար խորհուրդ մը տուաւ թա- գաւորին որ Խորայելացիք Աստուծոյ պաշտպանութենէն զրկելու համար՝ հեշտախտութեամք զիրենք մեղքի մէջ ձը- գէ . անոր խորհուրդը կատարեց Բաղակ . վտի կանայք դըր- կեց որ Խորայելացոց շատերը գլխէ հանելով կոապաշ- տութեան մէջ ձգեցին, եւ իրենց Բելիեգովը չաստուածը պաշտել տուին նոցա . բայց Աստուծոյ արդար ցասումը յանցաւորաց վրայ հասաւ . մէջերնէն քսան եւ չորս հա- զար հոգի ընկան մեռան : Այն միջոցին որ ժողովուրդը Վկայութեան խորանին առջեւ ժողովուած կջարդուէր ու կուլար, անդին Շմաւոնի ցեղէն երիտասարդ իշխան մը Զամբրի՝ ամօթն ու վախը մէկդի գրած, բոլոր ժողովր- դեան ու Մովսէսի առջեւ Մադիանացի իշխանի աղջիկ մը առած իւր վրանը մտաւ . այս որ տեսաւ Փենեհէս՝ Եղիա- զար քահանայապետին որդին՝ չկրցաւ գիմանալ, աստուա-

ծային վրէժինդրութեամբ վառուած վազեց հասաւ անօրինին ետեւէն, ներս մտաւ ու զարկաւ երկութն ալ սպանեց : Ասով Աստուծոյ բարկութիւնն իջաւ, Մովսէս ժողովրդեան մեղացը վրայ լացաւ, եւ Աստուծոյ կողմանէ Փենեհեսին խոստացաւ որ քահանայութիւնը նորա ցեղին տրուի : Յետոյ նզովք կարգացուեցաւ Մադիանացւոց ու Մովաբացւոց վրայ . տասուերկու ցեղերէն հազարական հոգի վրանին զրկուեցաւ, որ Փենեհեսին հետ զնացին՝ քաղաքնին այրեցին, բնակիչքը թրէ անցուցին, եւ երկիրը աւեր անապատ դարձուցին : Այն կոտորածին մէջ մեռան հինդթագաւոր, եւ նոցա հետ նաեւ Բաղամ :

Երկրորդ ազգահամար, եւ Յետու յաջորդ Մովսեսի . — Այն սոսկալի կոտորածէն յետոյ՝ Մովաբայ դաշտերուն մէջ Մովսէս երկրորդ անգամ Խորայելացիքը համրել տուաւ, եւ տեսաւ որ Աստուծոյ սպառնալիքը կատարուերէ . եգիպտոսէն ենող չափահաս մարդիկներէն ոչ ոք մնացեր էր, եւ ժողովրդեան թափառական պանդիստութեանը վերջը մօտեցեր էր : Եւ որովհետեւ իւր վախճանն ալ կմօտենար, Աստուծոյ հրամանաւը իրեն յաջորդ ընտրեց զՅեսու նաւեայ, ժողովրդեան ու քահանայապետին ներկայացուց զնա, ձեռքը գլխուն վրայ դրաւ, եւ իւր իմաստութեան հոգին անոր տուաւ, որպէս զի վրան վստահութիւն ունենան Խորայելացիք :

Վերջին գործք, պատուէրք եւ յորդորանք Մովսեսի : — Անկէց ետքը Գաղայ ու Ռուբենի եւ Մանասէի կէս ցեղին, որ բազմախումբ կովեր ու ոչխարներ ունէին, հրաման տուաւ որ Յորդանան գետոյն արեւելակողմը Յաղերայ ու Գաղագու դաշտերը բնակին, բայց այս դաշամբ որ Աւետեաց երկիրը մտնելու համար առաջ իրենց եղբարցը պիտի օգնէին : Ամէն կոռուի դուռ դոցելու համար՝ նախատես օրէնսդիրը յառաջագոյն սահմանեց որ միւս ցեղերը որչափ երկրի պիտի տիրեն եւ ինչպէս մէջերնին պիտի բաժնեն : Վախճալով ալ որ ժողովուրդը կուապաշտ Քանանացւոց չհետեւի, պատուիրեց որ զանոնք ամէնքը անխնայ ջարդեն ու կուռքերնին կործանեն :

Խորայելացւոց քառամնամեայ պանդխտութիւնը լմբն-նալու երկու ամիս մնացեր էր. իւր վերջին պատուէրները տալու անցուց զանոնք Մովսէս : Անապատին մէջ ծնած մարդիկը եգիպտասի ու Սինա լերան հրաշալիքը չէին գետեր. ուստի ամէն օր զանոնք կժողվէր ու կպատմէր նոցաթէ եգիպտասէն ենելէն մինչեւ այն ժամանակ որչափ բարեք ըրեր է. իրենց Աստուած, եւ իրեն կամացը գէմ գործողները որպիսի սոսկալի պատիժներով պատժած է: Կյիշեցընէր նոցա Սինա լերան վրայ տրուած օրէնքները, զոհերու արարողութիւնները, տօները, Տամնաբանեայ օրինաց բարոյական պատուէրները, սէր ընկերին, ճշմարտութիւն եւ արդարութիւն. կռապաշտութեան գէմ եղած պատիժները եւ Քանանացի ազգերուն Աստուծմէ նզովուած լինելը: Ցոլոր այն պատուէրները Երկրորդումն օրինաց կամ Երկրորդ օրենք ըսուած գրքին մէջն են. սնոնք ժողովրդեան կարդալէն յետոյ՝ Դեւտացւոց ու ծերերուն եւ ցեղապետներուն տուաւ գիրքն ու ըսաւ. « Եօթը տարին մէյմը, այս « ինքն թողութեան տարին, ու Տաղաւարահարաց տօնին « ժամանակը, որդիքն Խորայելի Աստուծոյ առջեւ ժողվուին « արք եւ կանայք, մանկունք եւ օտարք, եւ դուք կարդացէք նոցա այս օրինացս խօսքերը, որպէս զի ամէնքը զանոնք լսեն ու սովորին: Տարեք այս գիրքը տապանակին քո « վը գրէք, որպէս զի Խորայելացւոց գէմ վկայ լինի միշտ, « վասն զի գիտեմ ես նոցա խստասրտութիւնն ու անհնատ « զանդութիւնը. երբ օր իմ կենդանութեանս ժամանակը « այնչափ անդամ Աստուծմէ ապատամբեցան, որչափ եւս « առաւել յետ մահուան իմոյ »:

Յետոյ կանչեց Յեսուն, վերջին պատուէրներն ու Խորատները տուաւ, ժողովուրդը անոր յանձնեց. « Արիացիր, ըստ, Աստուծոյ ժողովուրդը դուն պիտի տանիս Աւետեաց « երկիրը »:

Մովսէսի երկրորդ երգը: — Մահուանէն քիչ մը յառաջ սիրան ու ոգին Աստուծով լցուած՝ հետագայ վեեմ երգը շինեց ու համագումար Խորայելացւոց առջեւը երգեց, յորում նորա հաւատոյն ու հանճարոյն մեծութիւնը կփայլի.

«Մտիկ ըրեք, երկինք, լսէ երկիր, իմ խօսքս անձրեւի
«պէս պիտի թափի, պիտի կաթի ցողի պէս իծարաւուտ
«երկիր, չորսած տունկին վրայ ընկած ջրոյն պէս. վասն
«զի Աստուծոյ անունը պիտի փառաւորեմ. օրհնեցէք ըդ-
«Տէր Աստուած մեր :

«Կատարեալ են Աստուծոյ գործքերը, եւ ամենայն ճա-
«նապարհք նորա իրաւամք. արդար եւ անարատ է Տէր :
«Սակայն իրեն դէմ մեղանչեցին: Ո՞վ անմիտ ժողովուրդ,
«ազգ թիւր եւ խոտորեալ, միթէ այսպէս քու երախտա-
«գիտութիւնդ առ Տէր կցուցընես: Միթէ ինքը չէ քու
«հայրդ, քու առեղծողդ, քու Տէրդ:

«Ո՞վ Խորայէլ, զքեզ իրեն վիճակ ժառանգութեան ընտ-
«րեր էր Աստուած, զՅակոբ իւր բաժին առեր էր: Անտ-
«պատին մէջ կերակրեց զքեզ, ծարաւդ անցուց, իբրեւ
«աշքին բիբը պահեց զքեզ, եւ ինչչուս որ արծիւր բոյնը
«ծածկելու եւ ձագերը պատսպարելու համար՝ թեւերը կը-
«տարածէ, այնպէս նաեւ ինքը թեւերը տարածեց առաւ
«զքեզ ու առաջնորդեց:

«Կերաւ Յակոբ ու կշտացաւ, զօրացաւ եւ աքայի զար-
«կաւ իւր սիրել լոյն. գիրացաւ ստուարացաւ, լյինացաւ,
«ու թողուց զէր Աստուած արարիչ իւր: Օտար աստուած-
«ներով զիս բարկացուցին, եւ իրենց գարշելիներով զիս
«դառնացուցին. զոհեցին գիւաց եւ ոչ Աստուծոյ. գից
«զորս չէին ճանաչեր եւ գեռ նոր եկեր էին, եւ հայրեր-
«նին զանոնք չէին ճանչնար:

«Տեսաւ Աստուած, բարկացաւ ու ըստաւ. Երեսս անոնց-
«մէ գարձընեմ, վասն զի ազգ թիւր եւ անհաւատ որդիք
«են. գլուխնին ամէն չարկիք բերեմ եւ նետերս վրանին
«թափեմ. սովով մաշեմ զիրենք, եւ վրանին գաղաններ
«զրկեմ որ իրենց ժանեօքը զիրենք գետին քաշկըստեն:
«Զաւակները թրով սպաննուեին, սրտերնին ահով ու գողով
«լցուի, եւ երիտասարդի կոյս, սանգիաց եւ ծեր՝ ամէնքը
«մեռնին կորսուին: Մարդկանց մէջէն յիշատակնին պիտի
«ջնջեմ, վասն զի խորհրդակորոյս ազգ է ու մէջերնին ի-
«մաստութիւն չկայ:

«Ո՞ւր են այն աստուածները՝ որոց վրայ յոյսերնիդ դը-

« բած էիք . թող դան օդնեն ձեզ ու պաշտպանեն : Տեսէք « տեսէք , ես եմ , եւ բաց յինէն մէկը չկայ . ես եմ որ կըս « պաննեմ եւ ես դարձեալ կասրեցընեմ , կղարնեմ ու կը « բժշկեմ . մէկը չկայ որ ձեռքէս կարող լինի հանել : Թուրս « փայլակի պէս պիտի սրեմ , դատաստանի պիտի սկսիմ , « եւ թշնամեացս վրէժը պիտի հատուցանեմ . նոցա արիւ « նովը նետերս պիտի արբուցանեմ , եւ թուրս նոցա միաը « պիտի ուտէ :

« Ուրախ լերուք երկինք , պաշտեցէք հրեշտակք զջէր « Աստուած ձեր . ուրախացէք եւ դուք ազգք եւ ազինք , « վաճ զի իւր ծառայից արեանը վրէժինդիր պիտի լինի « Աստուած » :

❖ Մովսէս կօրհնէ երկոտասան ցեղերն ու կվախճանի : — Յակոբայ իւր որդիքը օրհնելուն նման՝ Մովսէս ալ տասուերկու ցեղերն օրհնեց , ու վրանին մարդարէական գուշակութիւններ ըրաւ , եւ այնուհետեւ մահուան սկսաւ պատրաստուիլ : Աստուած ըսեր էր որ նա Աւետեաց երկիրը չմննէ . շատ ազաշեց որ տուած վճիռը ետ առնու . « Աստուած իմ , կատարեալ ցուցուր ինձ քու փառքդ , կըսէր . « կաղաչեմ , անցնիմ սա գետը , եւ տեսնեմ անդին եղած



« այն բարեբեր երկիրը , զոր մեր հարցը խոստացար , եւ « որուն համար կթափառիմք քառասուն տարուընէ իւլեր » : Միայն այսչափ իրեն խոստացաւ Աստուած որ ժողովը

դեան հայրենիքը մահուանէն յառաջ ցուցընէ իրեն : Ժա-
մանակը հասաւ . Մովաբու դաշտերէն գնաց Մովսէս մինակ
Աբարիմ կամ Նաբաւ լեռը ելաւ , եւ անկէց տեսաւ Աւե-
տեաց երկիրը , Յորդանան գետին ընթացքը , Դաղաադու
կանաչագեղ բլուրները , բոլոր Յուղայի երկիրը՝ մինչեւ
ծով , եւ Երկովի արմաւենիներով զարդարուած դաշտերը :

Այն շքեղ տեսարանին առջեւն էր ահա որ Մովսեսի լու-
սափայլ աչուըները գոյցուեցան , ու ննջեց խաղաղութեամբ .
Եւ այսպէս մեռաւ Սովուէս հարիւր քսան տարեկան՝ Աստու-
ծոյ հրամանովը , որ զինքը Մովաբայ երկիրը Փոգովբայ
ձորոյն մէջ թաղել տուաւ , եւ գերեզմանին տեղը ուղեց
որ անյայտ մնայ : Խորայելացիք հօն Մովաբայ դաշտերուն
մէջ երեսուն օր վրան լացին ու սուգ բռնեցին :

ապահով թիւ 7



ԳԼՈՒԽ Ը.

ՀՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹԻՒԹԻՒՆ ԵՒ ՄՈՎՍԵՍ

Վախճան եւ բաժանմունք Մովսիսական օրինաց : — *ա)* Կրօնական եւ ծիսական օրէնք : — Պաշտօնեալք կրօնից . քահանայապետ, քահանայք, Ղեւտացիք . Տասանորդք : — Զոհք : — Նուէրք : — Զոհագործք եւ զոհագործութիւն : — Ռւխտ . Նազովրեցիք : — Տօնք : — *բ)* Ձիմուռական օրէնք : — Կանայք : — Կարգադրութիւն բանակի : — *շ)* Քաղաքական օրէնք : — Ծերակոյտ : — Դատաստառք : — Գանձ եւ հարկ : — Բաժանութիւն երկրին . Ցորելեան : — Խրառունք քաղաքացւոց : — Ամուսնութիւն եւ ապահարզան : — Ամուսնութիւն ընդ կնոջ եղբօր : — Ժառանգութիւնք : — Հայրական իշխանութիւն . Ստրուկք : — Պարտք : — *շ)* Բարդական օրէնք : — *է)* Առողջութեան օրէնք : — Անսուրք կենդանիք . Բորբոռութիւն . Սրբութիւնք : — *զ)* Դատաստանական եւ պատմական օրէնք : Վ.կայք . Դատաստանք . Յանցանք ընդդէմ կրօնից եւ անձանց . պատիք նոցա : — Յանցանք ընդդէմ օրինաց ամուսնութեան : — Յանցանք ընդդէմ ստացուածոց : — Մովսէս, գործք նորա եւ գրուածք :

Վ.ախճան եւ բաժանմունք Մովսիսական օրինաց : — Մովսեսի վրայ լաւ դատաստան ընելու, եւ հասկընալու համար այն գերաբուն իմաստութիւնն որ յարոյց ու յուսաւորեց այս կարգէ դուրս անձը իմամանակի յորում Խրայէ եւ աշխարհ մեծապէս կլարօտէր, հարկ է որ զինքն իբրևս գուստ եւ առաջնորդ ժողովրդեան տեսնելէն յետոյ, տեսնելէմ նաևս իբրևս օրենսդիր, եւ դրած օրինացը գեր համառօտ մեկ զաղափարը առնեմք :

Աստուածային իմաստութեան վախճանն էր կազմել ժողովուրդ մը՝ որ երկրիս վրայ Աստուածոյ միութեան ծանօթութեանը հետ պահէ այն սրբազան աւանդութիւններն՝ որ մարդուս իւր առեղծումն ու վախճանը կյիշեցընէին, եւ այն աստուածային պատզամներն որ պիտի պատրաստէին զմիսոս յակնկալութիւն Մեսիայի, եւ անոր խօսքերը իբրևս Աստուածոյ խօսքեր ընդունելի ընել :

Մովսեսի օրէնքներն աստուածպետական եին, այսինքն Աստուած էր անոնց նեղինակը, եւ ինքը կխոստանար զանոնք պահողները վարձատրել, եւ չարհողները պատմել . ուստի Խարյելացւոց բուն իշխանն ու միապետը ինքն Աստուած էր. եւ թեպէս Մովսիսական օրէնքները այլ եւ այլ կարգ կրածնը մին, սակայն ամենուն եւս վախճանն ինոյն կղիմէր, ամենքն ալ կրօնական օրէնքներն կախում ունէին, եւ անոնցմով կենդանի կմնային ու կզօրանային : Բաց ի տասնաբանեայ օրինաց, յորում կրովանդակլուին Աստուածոյ տասն պատուիքանքը, հրեական օրինաց զիբքը հինգ կարգ կրնայ բաժնուիլ .

ա) Կրօնական եւ ծիսական Օրէնք .

բ) Քաղաքական եւ զինուորական Օրէնք .

շ) Բարդական Օրէնք .

է) Առողջութեան Օրէնք .

զ) Պատմական Օրէնք :

Ասոնց վրայ համառօտիս առանձին առանձին տևառքիւն մը ընեմք, որպէս զի պատմոքեան ողին լաւ հասկըցուի :

Ա. Կրօնական եւ ծիսական օրէնք : — Կրօնական եւ ծիսական օրէնքները կոովեցընկին իւրաքանչիւր անձին առ Աստուած եւ առ քահանայս ունեցած ընդհանուր եւ մասնաւոր պարտփերն, ու քաղաքացւոց իւրաու ունեցած յարաբերութիւնները : Այս օրէնքները խիստ շատ են, եւ գլխաւոր վախճանին է Խորայեւացիքը կոավաշտուրենէ զգուշացընել՝ յոր շատ հակամէտ էին, եւ անոնց սրտին մէջ Աստուածոյ վախը սպաւուրել : Խօրամիտ ու մարմնաւէք ազգին զգայարանացը նետ խօսելու համար հարկ համարեցաւ Աստուած ծեսերն ու արարողութիւնները շատցընել, որպէս զի անդադար իւր պաշտամանն ու հաւատոցը պարապիկով օտար աստուածոց ետեւէ իյնաւուժամանակ չզբունեն . անոր համար ալ ամենայն օրինազանցութեան եւ ամբարդշտուրեան ստուկայի պատիժներ դրաւ : Այս օրէնքները կանանչնէն ա) Կրօնքի պատօննեից դասակարգութիւնը, իշխանութիւնը, պաշտօնն ու եկամուտը .

բ) Աստուածպաշտուրեան տեղը, եւ զանազան զոհներու թիւը, տեսակն ու կերպը :

ց) Պատուիթեալ տօները :

Պաշտօննեայք կրօնից : Քահանայապետ, քահանայք, Ղեւտացիք . Տասանուրդք : — Կրօնքին զլուխութիւն Քահանայապետ կամ Մեծ զոհացործ կրսուէր, եւ պաշտօնն ժառանգական եր՝ Անարոնի ցեղին : Թէ ինքը եւ քահանայք իրենց պաշտօնին կհասնէին օծմամբ իւղոյ, ձեռնադրութեամբ, սրվկմամբ արեան զոհից եւ քահանայական զգեստներ հազնէլով, ինչպէս որ Անարոնի եւ որդուցն ընտրութեան ժամանակը տեսանք : Այս փեմ արարողութիւնը եօքն օր կտնելէր, զորս քահանայք պարտական էին ամենայն սրբութեամբ անցունել : Քահանայապետը ոչ երեք կրնար մեռելի մը զբչի, իւր զլուխութ բանայ եւ կամ մեկուն համար սուզ մտնել : Սրբազան արարողութեանց շատերը, ինչպէս նաև քառորեան զոհները, ինքը միայն կարող էր կատարել : Տարին մի անգամ, քաւութեան տօնին օրը, կմտնէր խարութիւն սրբոց, եւ մեծ տօներուն՝ լատ խողոյոց տերութեան զիստարին՝ եփուածը կհազնէր կերրար վարազուրին առջեն որ սրբութիւնը՝ սրբութիւն-սրբութեանցն կցատէր, եւ նոն Աստուածոյ կամքը հարցունելով պատօնաներ կրնդունէր : Հիւանդոտ կամ ո՛ր եւ իցէ բնական պակասութիւն ունեցող անձինք քահանայ չէին կրնար լինել :

Քահանայապետին ձեռքին տակն էին քահանայք կամ զոհազործք եւ Ղեւտացիք : Քահանայք նորա ցեղին, այսինքն Անարոնի ցեղին սլիտի լինէին, եւ ամեն պղծութենէ պիտի զգուշանային, ինչպէս նաև մեռելներու զաքչեին . միայն իրենց հօրը, մօրը, եղրացն ու կոյս մեռած քրոյթենուն մեռելին կըրնային զըպչի . մեկ կին միայն կրնային առնուլ, այն ալ պարկեցու պիտի լինէր ու չարձըլուած : Արգելուած էր իրենց զաքարին մազը զերծել, մօրուքին ծայրը կորել եւ կամ մարմիննին ցուել : Երենք զոհները կմասուցանէին, սրբութեան առջեւ . բոլոտն պաշտօն կկատարէին, եւ գինի չէին կրնար խմել :

Անուացնց զիստար պարտքն էր, ինչպէս որ տեսանք, Ղեւտացան խորանին պահպանութիւն ընել, եւ կրօնքի ծեսերը ժողովրդեան սովորեցնել . անոր համար ալ Քահանացուց երկրին քամանման մէջ իրենք մասն ջունեցան : Մովսէս նոցա քառասուն եւ ուր քաղաք որոշեց' բոլոր ցեղերուն մէջ ցրուած, եւ վրանին պարտք դրաւ որ անոնց մէջ ժողովութղը կրթեն ուսուցանեն : Երկիր չլունենալուն փոխարէն՝ Ղեւտալ ցեղը բոլոր երկրին բերքեն

տասանորդ կառնուք : Նեւտագոցն եխն նաև նուերք զինոյ եւ երախայրիք պատղոց , եւ կամաւորապէս իզն մատուցուած կենդանեաց աջ ուսն ու կուրքք . բայց բոդուքեան կամ եօրներորդ տարին՝ Նեւտացիք ոչ տասանորդ կառնուին , եւ ոչ երախայրիք : Երեք տարին մէյ մը տասանորդը ամբողջ երենք չեխն առնուք , այլ օտարականաց' որբոց եւ այրեաց կրածնեին :

Քահանայք կառնուին զգին փրկանաց զոնից եւ պատարազաց : Ամեն արու զաւակ պէտք էր ուրերորդ օրը բլփատուէր , եւ ամենայն առջնեակ Աստուծոյ կնուիքուէր , իշխատակ եկիցն Խօրային լեզվատոսն . բայց կրային փրկանաորի՛ թերեւ նուերով մը զորս քահանայք կառնուին : Կենդանեաց առջնեկները նոյնպէս Աստուծոյ նուիքուած եխն , եւ կրային փրկանօք զընուիլ , այծու ու ոչխարիք առջնեկներն զայ' որբոնք պէտք էր զոնիլ :

Չոիք : — Կրօնքի միուրինը պահապաննելու եւ Աստուծոյ միուրեան խորհուրդը մարգկանց սրտերուն մէջ զորշմելու համար' ուրիշ տեղ զոն մատուցանելու երաման չկար , բայց այն տեղէն ուր կինանցքէր տապանակն Աստուծոյ , եւ այն' քահանային ձեռօքք պիտի մատուցուէր . առջի թերան այն տեղն էր Վկայութեան խորանը , եւ յետոյ տաճարն եղաւ . Զոներն եխն Աստուծոյ սեղանոյն վրայ նուիքուած կենդանիք , ինչպէս զուարակ , ոչխար , այծ , նոխաց , տատրակ եւ աղաւնի , եւ կամ անկենդան բաներ , ինչպէս խմորեկնք , անուշանոս խունկեր եւ երախայրիք պատղոց : Ամենէն մեծ ու հանդիսաւոր զոնին էր ողջակէղ ըսուածք , ուսկից քահանայն ամեննեին իրեն մասն չեր պահեր , եւ ամբողջ կայրեր . վասն զի հաստատուած էր այն ի նշան Աստուծոյ ամենազօր մեծութեանը՝ որուն առջև ամէն բան ոչինչ է , եւ մարդու հասկրցնելու համար որ պարտական է բոլորովին ինքզինքը նուիքել անոր' ուսկից ընդունած է իւր ամեն ունեցածը : Գոնուրքան կամ առաջաւորուրքան զոնիշ կմատուցուէր ի շնորհակալուրին Աստուծմէ ընդունած բարեաց , կամ իկատարումն ուխափ : Կենդանեաց ճարպն ու երիկամունքը միայն կայրեին . կուրծքն ու աջ ուսը քահանային կտըրուէր , եւ մնացած զոնի տիրոզն էր : Այս զոնին համար ամեննեին որոշուած ժամանակ չկար . ամէն մարդ ուզած առենը կրնար մատուցանել . օրինքը չեր սահմանան նաև կենդանին , միայն պէտք էր որ պակասութին չունենար : **Բաւուրքան զոնի** իքաւուրին եւ իրողուրին մեջաց կմատուցուէր : Քահանայն կենդանոյն արինը սեղանին ուռք ջրափած' մատը մէջը կրարինք , եւ սեղանոյն չորս անկինը կըսսէր զայն : Զոնին տէրը ամեննեին իրեն մասն չեր առնուք , եւ այն կամաւոր զրկումը՝ մեղացը ապաշխարանք կիամարուէր : Կենդանոյն ճարպը սեղանին վրայ կայրեին . ամբողջ մարմինը քահանայիցն էր , եւ սուրբ տեղ պիտի ուստին , այսինքն խորանին սրանին մէջ : Երբոր քահանայն իւր եւ ժողովրդեան մեղացը համար զոն կմատուցաներ , զոնին արիսնը եօրն անզամ սրբութեան վարագուրին առջեւը կսըրսկէր , եւ մնացած ողջակիզաց սեղանոյն ոտքը կրափէր : Հանապազորդ ողջակէղը այն էր որ ամեն օր ողջակիզաց սեղանոյն վրայ երկու անարատ զանն կզնինքն , մէկն առաօտք արեւը ենելուն պէս , եւ միան իրիկունը՝ արեւը մտնելուն պէս : Զոն կրսուէր նաև . այն' յորում կենդանին չեր սպանուէր , որպէս էր կենդանի նոխազին զոնը , զոր վերը տեսանք :

Նուէրք : — Կմատուցանեին նաև անարին զոներ , որոնք ըստ մեծի մասին զինիով ու ցորենով բաղադրուած եխն , եւ նուէրք կրսուէին : Ասոնք շատ անզամ իրեւա . երկրորդական բան՝ միաս զոներու նետ կնուիքուէին : Սակայն նոյնպէս երկրորդական պէտք չէ համարիլ ա) առաջաւորուրքան տա-

սուերկու հացերք, զորս քահանալք միայն կարող էին ուտել, եւ այն՝ վ.ը-կայութեան խորանին մեջ. բ) կանչանակա ցորենով շինուած հացերը՝ զոր Պենտեկոստէին օրը կնուիրէին, եւ ալիւրը՝ զոր աղքատաց իգաւուրին մեդաց խրեանց կնուիրէին :

Զոհագործք եւ զոհագործութիւն : — Զոհերը մատուցողները քահանալք էին, անոր համար եւ զոհացործ եւ զոհամասոյց կկոչուէին : Սոքա մատուցուած կենդանիքը խորանին դուռը սեղանոյն առջեւ կընդունէին, անոնց զվույն վրայ ձեռք դնելով կարքէին, կմորքէին, սեղանոյն վրայ փայտ կըշարքէին, եւ անշէց սուրբ կրակով կրողնկըցնէին : Յետոյ կենդանոյն Աստուծոյ ընծայելի մասունքը ուրիշ նուերներու նետ վեր դեպ ի երկնք կը: Բարձրացընէին, ու ետքը սեղանոյն վրայ կդնէին՝ իրեւ. ի նշան՝ որ Բարձրելոյն նուիրուած էին այն զոհերը : Ամեն պակասաւոր կենդանիք կմերժուէին՝ իրեւ. Աստուծոյ նուիրելու անարժան :

Ուխտ . Նազովրեցիք : — Մովսիսական օրենքը մասնաւոր կերպով կզգուշացընէ անխորհուրդ ուխտադրութիւններէ. վասն զի, կըսէ, ուխտ չըդնելով՝ մարզս մեղք չզործեր, բայց զնելով ու չկատարենով՝ մեծապէս կմեղանէք : Սակայն ամուսինք եւ հարք իշխանութիւն ունեին իրենց կանանց ու որդուոց ուխտերը լուծելո՞ւ ֆանի որ նոքա իրենց ձեռքին տակն էին : Ուխտը կընար նաեւ փրկանաւորուի ստակով՝ որ ուխտին տեսակին եւ ուխտադր անձին վիճակին ու հասակին համեմատ կիրոխուէր : Ամենէն մեծ ուխտն էր Նազովրեցի լինելը : Նազովրեցի կկոչուէին նորքա, որ ծնողաց կամ իրենց կամօքը Աստուծոյ ծառայութեանը նուիրուած էին առ ժամանակ մի. եւ այն միջոցին պարտական էին հրաժարի իզինոյ եւ ամենայն տեսակ արքեցուցիչ ըմպելիններէ. մազերնին ամենեւին չէին կտրեր, ամեն տեսակ պղծութիւններէ կզգուշանային, մանաւանդ մեռեալ մարմնոց դպշելէն : Աստուծոյ նուիրուած ժամանակն որ կմըննար, Նազովրեցին կուզար խորանին դուռը՝ քահանային հրաժեր կկենար, որ իրեն համար երեք անասուն կզոնէր, եւ նուերն Աստուծոյ կմատուցաներ :

Տօնք : — Երեք մեծամեծ տօներուն վրայ արդէն խօսեցանք, որ են Պատեր, Պետականուուկ եւ Տաղաւարանարք : Այն օրերը պարտական էին ամենայն չափանա արուրք զայր տապասակին գտնուած տեղն՝ Աստուծոյ երկրպագութիւն ննելու : Եօրնեկին եօրներորդ օրը Հարար կըսուէր, եւ Աստուծոյ նուիրուած էր : Այն օրուան մեջ որ եւ իցէ զործ արգելուած էր. տան մեջ կրակ վառելու անգամ հրաժան չկար : Այս օրենքին դեմ ընդուները չարաշար կպատճռուէին, որպէս փայտ ժողվողին քարկոծուիր տեսանք : Մովսէս բաց ի շաբար օրէն՝ Աստուծոյ նուիրած էր նաեւ Ցորեղեան տարին, որ յիսուն տարին մեյր կուզար, ինչպէս որ երկիրներու քածանման յօդուածին մեջ պիտի խօսիմք : Ամեն եօրներորդ տարիին՝ ամ Կօրնելերորդաց կամ շարժական տարի կըսուէր, յորում արգելուած էր երկիրը մշակել, եւ Հըրեայ ստրուկները կարձելուէին :

Անա Հըրեց կընքը ձեւացած էր այս եւ ասոնց նման ծեսերով ու արարողութիւններով, որոց մի միայն վախճանն էր՝ զիրենք շրջակայ ազգերէն զատել բաժանել, եւ Աստուծոյ զաղախարիքը մեջերնին միջտ կենդանի պահել :

Բ. Զինուորական օրէնք : — Մովսէս եւ իւր յաջորդ Դատաւորները՝ զօրաց կառաջնորդէին ու կիշխէին՝ իրեւ իշխանապետ : Ամեն քսան տարեկանն վեր եղող Խարայելացի վինուոր էր. սակայն այս օրենքը այլ եւ այլ բոյտը-

առաքիւններ ուներ, բայտ այսմ. « Թշնամոյն հետ պատերազմի ճակատած ժամանակ երբոր տեսնեք որ նոցա ձիաւորներն ու կառքերը ձերինեն աւելի են, ամենեւին մի վախնաք. վասն զի Աստուած որ զձեզ Եղիպտոսն ազատեց՝ հետերնիդ է: Պատերազմի ժամն որ հասնի, քանանայապեսը բանակին զըլուին անցնի ու այսպէս խօսի ժողովրդեան. — Լուր Խորայէլ, այսօր պիտի պատերազմիս. սիրտդ ամենեւին չխոռվի, ետ մի քաշուիր, վախ մի ունենար, վասն զի հետդ է Բարձրեաւն: Սպայք եւ զօրագլուխք այնպէս բող աղաղակեն որ զօրքը ծայներնին չսէ: Միրէ կայ մեշերնիդ մեկն որ նոր տուն շինած եւ մէջը դեռ բնակած չլինի, բող դառնայ տունը երրայ . . . կայ մեկն որ կուսի մը նշանուած է ու զիս չէ ամուսնացած, բող ես դառնայ երրայ, որպէս զի մի գուցէ պատերազմին մէջ իյնայ մեռնի, եւ ուրիշ մը իւր նշանածին հետ կարգուի . . . կայ երկշուն մը, որուն սիրտը վախով լցուած է, բող եւն երրայ, որպէս զի իւր վախը եղարցն ալ չանցնի: Զօրապետք այսպէս խօսելին չխտոյ՝ իրենց զները պատերազմի պատրաստեն » :

Պատերազմի մէջ օտարաց հետ ալ այսպէս վարուի կնրամայէին օրէնք. « Պաշարելու համար քաղաքի մը ժամեցած ժամանակնիդ՝ նախ խաղաղութիւն առաջարկեցէք անոր: Թէ որ ընդունի զայն՝ եւ դոները ձեզ բանայ, մէջի բընակչաց չղրացչիք, միայն ձեզի հարկատու նպատակ լինին. իսկ թէ որ խաղաղութիւն չընդունի, պաշարեցէք զայն, եւ երբոր Աստուած ձեռքերնիդ զինքը մատոնէ երկի մարդիկը զարկէք, եւ կանայքը՝ տղայքն ու անասունքը պահեցէք, առարք գօրաց բաժնեցէք, եւ Աստուածոյ ձեզ տուած կողովուտով կերակրուեցէք » :

Խօրայելացոց խոստացուած Քանանացոց երկրին քաղաքներուն համար աւելի խիստ էր օրէնքը: Բոլոր այն քաղաքաց ապականեալ ժողովուրդը պիտի չնշուակին: Պետք է սատակին նոքա, կըսէր Հրէից օրէնքը, որպէս զի մի գուցէ ձեզ եւս սովորեցնեն իրենց աստուածոց զարշելիքը, որով այնչափ ամրաշտեցան իրենք, եւ ձեր Աստուածոյն զէմ մեղանչել տան ձեզի:

Կանայք: — Մովսէս զերի ընկած կանանց եւ աղջկանց վրայ խնամք ունեցան. ամիս մը ժամանակ տուաւ նոցա, որ հօրերնուն ու մօրերնուն վըրայ լան. եւ Հրեայ մը որ անոնցմէ մեկն իրեն կին ըներ՝ ոչ եւս կարող էր զնա վաճառել: Վերջապէս օրէնսդիրը հրամայելով նաեւ պաշարեալ քաղաքին շրջակայքն եղած պտղատու ծառոց անզամ չղրացիւ, սանձ դրա կործանման ու աւարատութեան հոգուոյն՝ որ աշխարհակալութեան հոգին անքամանելի է:

Կարգադրութիւն բանակի: — Բանակին մէջէն արտաքսեց ամէն տեսակ անկարգութիւն, եւ ամենայն չանք ըրաւ որ կատարեալ բարեկարգութիւն, միաբանութիւն եւ մաքրութիւն լինի հոն: Օրէնքը պատերազմ մըտնող զինուորները արեամբ շաղախուած համարելով՝ կնրամայէր որ նոքա կոռուեն ետքը բանակը չմտնեն, մինչեւ որ կըկին եւ կրկին լուացմունքներով մաքրուին սրբուին:

Գ. Քաղաքական օրէնք: — Մովսէսի քաղաքական օրինաց վախճանն եր՝ խածամուծ ամրում մը ազգ զարձենել, վշանաբնակ ու հովուակենցաց ցեղ մը՝ քաղաքարնակ ու երկրազորդ ժողովուրդ ընել. հայրենեաց սէր սըրտին մէջ վառել. կարգի կանոնի, ներքին խաղաղութեան, արդարութեան ու ընկերական կենաց վարժեցնել զինքը:

Ծերակոյտ: — Մարգարէն զԱստուած իրեւս մինակ տէր եւ իշխան Հրէ-

ից քարոզելէն յետոյ՝ նորա նրամանին տակը քացարձակ իշխանութիւն բանեցուց աստուածընտիր ժողովրդեան վրայ: Տեսանք որ իւր աներոյն խորհրդովը օգնական ընտրեց եօրանասուն ծերոց ժողովը՝ որ Հրեից ծերուկոյտք դարձաւ, և Մովսեսի մահուանէն ետքն եւս անխախտ մնաց, և քանի մը դարվերջը այն հոչակառը ասենետրիմ կամ սիհեղրիոն բառած զերազոյն ատեանը կազմեց, որոյ գահապլուի կրազմէր ինքը քանանացապետը:

Դատաւորք: — Տեսանք որ Մովսես ժողովրդեան վրայ հազարավետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ դրաւ, և հրամայեց որ նոքա իրենց տիրած քաղաքներուն մէջ դատաւորներ ու տեսուչներ կարգեն՝ առանց որոշ բան մը զրուցենու ընտրութեան կերպին վրայ: Սկիզբն յաշտնապէս կերեսի որ զիսաւորապէս ժողովրդեան ձեռքն էր այն ընտրութիւնը. վասն զի նոյն իսկ Մովսեսի յաջորդին՝ այսինքն Յեսուայ ընտրութիւնը ժողովուրդը հաստատեց, և յետ այնորիկ շատ դարեր՝ մինչեւ քաղաքութեան օրերը՝ վտանգաւոր ժամանակ, և մասնաւանդ պատերազմի ատեն, ազգը իրեն մէկը զլուխ կընտրէր՝ դատաւոր անուամբ, և լիազօր իշխանութիւն կուտար անոր, որ ծերակուտին հետ ազգը կառավարէ: Երբեմն քանանայք ես դատաւորին հետ իմիսախն վճիռներ կուտային:

Դանձ եւ հիարկ: — Շատ հաւանական կերեսի որ առջի բերան աստուածային պաշտամանց զանձը տէրութեան զանձէն բաժնուած չէր: Մովսեսի ժամանակ՝ հասարակաց զանձը կազմողն էին տուգանք, դրամական փըրկանք եւ ընդհանուր զիսանարկ: Մարդկան և անսուրը անասնոց առջինեկները միշտ կիրկանաւորութիւններ արծար սիկով, և իւրաքանչիւր անձի զիսանարկն էր կես սիկի:

Քաժանումն երկրին. Ցորելեան: — Մովսես կուգէր որ Խարայելացոց մէջ աղքատ ջգբտնուի. բայց այս ալ չէր ուզեր որ ոմանք սաստիկ մեծնան հարստանան. այլ իւր ժողովուրդը ապէրասանութիւնն, զիդիւրքենէ և ապականութենէ բարուց պահպանն՝ որ անհրամեշտ արգասիք են մեծափարքան հարստութեան ու յետին աղքատութեան: Աւսոի հրամայեց որ Ասետեաց երկրը վիճակաւ ցեղերուն ազգատոնմերուն բաժնուած ժամանակը՝ իւրաքանչիւրն բաժինը նորա անդամոցը բուոյն համեմատ լինի: Գերազանց կարգադրութեամբ պատուիիրեց որ այնու բաժանմամբ ամեն մարդ իրեն ընկած երկերը կարող չինի մշտնչենաւորապէս փանառել. վասն զի երկիրն իմս է, կընէ Սասուած. դուք տէր չէք, այլ իրեն պանդուխտ քովս եկեր էք, ու զայն կրանեցընէք: Ես անա այս դիտմամբ՝ վերը յիշուած յորեւեւեմը հաստատուած էք. այն օրն որ յիսուն տարին մի անգամ կուգար, փանառմամբ կամ փոխանկութեամբ ազգատոնմերու ձեռքէն եւած երկիրներն վերստին իրենց առաջին տէրերուն, կամ անոնց ժառանգացը կդառնային: Ցորելեան տարին կրողութիւն նաև ամենայն պարուք, և ամենայն ստրուկք կամ զերիք ազատ կարձակութիւնն: Աւսոի Ցորելեանին վախճանին մնացած տարիներուն բուոյն համեմատ կիսնէք:

Իրաւումք քաղաքացւոց: — Ամէն Հրեայ եւս քաղաքացւոյ իրաւունքը չունէք, և կամ ինչպէս սուրը Գիրքը կըսէ՝ «Սասուծոյ ժողովրդեանը մասն չէր»: Գերութեամբ այս իրաւունքը կիրուրիսն կամ կիսափանուեր, և

Հրեսատանի մէջ զրկուած էին անկեց օտարք, անհարազատ որդիք եւ ներքինիք: Երկրին մէջ ընակող օտարականներեն ումանք, ինչպէս եզրապացիք եւ եղովմայեցիք, քաղաքացի կլասոնային՝ երբորդ սերունդին, մինչեւ այլք երեք չէին կրնար քաղաքացի լինել, ինչպէս Մովկարացիք, Ամոնացիք եւ Ամադեկացիք, անապատին մէջ իրենց Հրեից ցուցուցած քշնամուրեանը համար: Քաղաքացւոց իրաւունքը չունեցողներն ոչ կարող էին խրախնացւոյ մը հետ ամուսնանալ, ոչ հասարակաց պաշտօններու հասնի, եւ ոչ քանեցընել որ եւ իցե իրաւունքը որ մասնաւոր կերպով քաղաքացւոց պահուած էին:

Ամուսնութիւն եւ ապահարզան: — Մովկիսական օրենքը, ինչպէս վերը տեսանք, քացարձակ կերպով կարգելուր որ եւ իցե խնամուրին Քանանացի ազգաց հետ, եւ կդատապարտէր միանգամայն որ եւ իցե մծոնեայ կամ ազգապիշտ ամուսնութիւն: Բազմակնուրինը չէր արգելուր, որ Արեւելքի մէջ սովորական եղած էր այն ժամանակ: Ապահարզանի՛ կամ կինը արծակիւր հրաման տուաւ, բայց արծակուած կինը միւսանգամ չէր կարող ոք առնուլ: Ամուսնութիւնը պարզ քաղաքական զործողութիւն մի էր, եւ երիկը կնոջը տուած բաները չէր կրնար ետ առնուլ նոյն իսկ արծակած ժամանակը:

Ամուսնութիւն ընդ կինոց եղբօր: — Հրեից սեպհական եղած օրինաց մէկն է նաև եղբօր մը իւր մեռած եղբօրը կնկանը հետ կարգութիւր, զոր Մովկս զրած է ազգատոնմերու յարատեսուրեանը համար: Եւ այսպէս կըսէր օրենքը. « Երբոր երկու եղբարց մէշէն մէկն անորդի մեռնի, միաը պէտք է նորա կինոց հետ ամուսնանայ, եւ եղբօրը որդիք յարուցանէ, եւ անոնց անդրանիքն անունը զնն եղբօրն անունը, որպէս զի Խորայէի մէշէն չկրոսուի: Թէ որ ինքը չուզէ եղբօրը կինը առնուլ, որ բայ օրինաց իրեն կիյնայ, անիկայ երբայ քաղաքին զուուը ծերոց ներկայանայ ու զրուցէ. երկանս եղբայրը չուզէր զիս իրեն կին առնելով եղբօրն անունը Խորայէի մէջ հաստատէ. եւ անոնք շուռ մը զինքը կանչէն ու հարցընեն: Թէ որ պատասխան տայ քէ չուզգեր այն կինը հետ ամուսնանալ, ծերոց աչքին առջեւ, կինը անոր մօտենայ, ուռքէն կօշիկը քաշէ հանէ, եւ վրան բքնելով ըստ իրեն. « Այսպիս ընելու է այն մարդուն որ եղբօրը տունը չուզէր կանգնել » :

Ժառանգութիւնը: — Մովկս ժառանգութեանց կարզը հաստատելու ժամանակ որոշեց որ անդրանիկ որդին կրկին մասն առնու: Նաև այլ եւ այլ կանանցմէ որդիք եղած ատեն: Երբոր ուղիղ զծով արու զաւակ չինի, ժառանգութեանը առջկանց կիյնար. սակայն ժառանգող առջկունք ստիպուած էին նայրենական ցեղին մէշէն երկի առնելու: Թէ որ մեռնողն առջիկ եւս չունենար՝ եղբարքը իրեն ժառանց ստրուկ լինենի:

Հայրական իշխանութիւն. Ստրուկը: — Հարք քացարձակ իշխանութիւն ունեին իրենց զաւակացը վրայ, սակայն Մովկիսական օրենքը որդոց վրայ կինաց եւ մանու իշխանութիւն չէր տար հարց, ինչպէս որ նին ատենին շատ ծոյնվրդոց օրենքները կուտային: Նոյնպէսի մարդասիրութեամբ օրենք դրա. Մովկս նաև ստրուկ տարին ամեն ստրուկ՝ Երբայեցի կամ օտար պիտի ազատուէր: Երբայեցի ստրուկը վեց տարի միայն պիտի ժառայէր, եւ յետ այնորիկ ձրի պիտի առջիկ առած լիներ ու անկեց գատուի չուզէր:

Պարտը: — Յորեկեան տարին ամեն պարտք կրողուէր: Արգելեալ էր Հրեիցմէ շահով ստակ փոխ առնուլ, բայց ոչ նոյնպէս եւ օտարներէ: Փոխատուն չէր կարող փոխառուին տունը մտնել՝ զրաւ առնուլ:

Դ. Բարոյական օրէնք: — Մովսիսական օրինաց զերազանցութիւնը կերեւնայ առաւելապէս բարոյական օրինաց մէջ, որոց գլխաւորները Տասնաբաննայ պատուիթրանաց մէջն են: Անկեց դուրս եղածներէն եւս մէկ քանին ենս յիշեմք:

* Այսոյն եւ որքին երբէք վնաս չընես, վասն զի առ իս կաղաղակեն, եւ ձայներնին կը ըստ:

* Արտերդ հնձելու ժամանակ՝ ցորենը զետնի հաւասար չկտրես, եւ ընկած հասկերը չժողվես. նոյնպէս այգոյդ ալ մինչեւ լեախն ողկոյզը ժողվես, այլ քողոս որ աղքատք եւ օտարք ճռաքաղ ընեն:

* Եօրներորդ տարին մի մշակեր՝ ոչ երկիրդ, ոչ այգիդ, եւ ոչ ձիբենիդ, ու բող որ հանգչին անոնք, որպէս զի մէշերնիդ աղքատ եղողները ուստեղու քան գտնեն:

* Օտարը մի նեղեր ու ոտքի տակ մի առներ. վասն զի դուն եւս օտար եիր յնզիպտոս:

* Թէ որ փոխ տուած մարդուդ հազուստը զրաւ առիք, զիշեր չեղած ես դարձուք:

* Ամենենին զրաւ չառնուս ջաղացքի քարը, վասն զի գայն քեզ տուողը՝ իսր իսկ կեանքն ու ասպուստը զրաւի դրած է:

* Գործաւորին վարձը եւ ոչ օր մը քովդ պահէ:

* Թէ որ մէկը իսր ստրուկին այնպէս զարնէ որ սաստիկ վիրաւորուի, պէտք է զինքն ազատէ:

* Փախած ստրուկը մի ազատեր, բայց զրութեամբ հետը վարուի:

* Ազատած ստրուկդ ձեռնունայն մի դրկեր, այլ Տեառն Աստուծոյ քո օրնուարեամբն ընդունած բաներէդ զէր այնչափ մը տուր' որ ճամբան իրեն բաւէ:

* Սուռ լուրեր մի հաներ, եւ չարաց հետ միանալով սուռ վկայ մի լինիք:

* Վրէմինդրութիւն մի ըներ:

* Ընկերդ քու անձիդ պէս սիրէ:

* Եօրոր գատաւոր լինիս, ամենենին ընծայ ու կաշառք մի առներ, եւ մարդոց արտաքին տեսքին ուշ մի դներ:

* Անիծեալ լինի նա որ իսր հայրը ու մայրը կարհամարնէ:

* Ճերմակ մազերու առջեւ ոտք ել, եւ ծերոյն պատիւ ըրէ:

* Անիծեալ լինի նա որ խուրը կնախատէ, կամ կուրին ճամբան արգելք մը կլրնէ:

* Սուրը եղիք, կըսէ Սաստուած, վասն զի ես սուրը եմ:

* Մի բողուք որ ձեր աղջիկները պոռնկին:

* Կախարդներու խորհուրդ մի հարցընէք:

* Մէշերնիդ ոչ դիւր ունեցէք եւ ոչ կախարդ:

Մովսիսական օրէնքը ոչ միայն բանաւոր կինդանեաց՝ աղքատաց, օտարաց եւ սորկաց զրութիւն եւ մարդաբուրիւն կքարոզէր, այլ եւ անբանից:

* Ենուանը տակ ընկնող կինդանոյն ըեսը բերեցուր:

* Թէ որ քնամաւոյդ եղը կամ էջը կորաւած գտնես, տար տիրոջը տուր:

* Կայի մէշ աշխատող եղին դունչը մի կապէք:

* Թէ որ ճամբէ մը անցած ժամանակդ՝ ծառի մը վրայ կամ զետինը ըըուշոյ բոյն մը գտնես, եւ մայրը իսր ձագերուն կամ հաւկիրներուն վրայ նըստած լինի, ձագերուն հետ մայրն ալ արձակէ:

Ե. Առողջութեան օրէնք: — Մովսիսի տուած տուողջութեան օրէնք-ները զիմաստապէս կիմային սաստիկ տաքութեան, անընդհատ մաքրութեան

մը հարկաւորութեան, քանի մը վնասակար կերակրոց, մորքի հիւանդութեանց եւ մասնաւորապէս բորոտութեան վրայ եին, եւ ամէն մէկուն մէջ օրենսդրին իմաստութիւնն ու սահմանած կանոնին հարկաւորութիւնը կփայլի: Այս օրենքները երեք խումբ կրածնուին:

Անսուլը կենդանիք. Բորոտութիւնք: — Առաջնոյն մէջ կրովանդակուին կերակրելինաց պատուեքքն ու սուրբ եւ անսուրբ կենդանեաց իրարմէ զանազանութիւնք: Ասիոյ տաք կիմաներուն մէջ շատ կենդանեաց միսը առողջութեան վնասակար համարուած էր. ուստի այս կենդանիք' որոց կճակը ճղբուած չէր, ինչպէս ուղտը, անսուրբ կամ պիղծ համարուեցան. նոյնպէս նաև խոզը, նապաստակը, ճագարը, գետնի վրայ սողաւով քայլող կենդանիք եւ ուրիշ շատեր: Մովսէս արգիլեց Հրէից որ անոնց միսը ջուտեն, ինչպէս նաև արխանց չելած' որ եւ իցէ սատկած կենդանի:

Երկրորդ խումբին մէջ եին այն ամենայն օրենքները՝ որոց վախճանն էր զըրեայս բորոտութենք պահպանել, անկից բռնուողները ճանչնալ, ուրիշներն անոնցմէ զգուշացընել, եւ բորոտներու հազուստը՝ տունն ու կամ կարասին մաքրել: Այս սովորակի հիւանդութիւնը այն ժամանակ այնպիսի ջարդ կընէր, որ առջեն առոնելու համար ամենայն զգուշութիւնը ըրաւ Մովսէս. եւ այս զգուշութիւնները:

Խստիք պատուիրած էր՝ մեռելի կամ որ եւ իցէ անսուրբ մարմնոյ դպչելեն ետքը լուացուիլ սրբուիլ: Մեռելի դպչելեն յետոյ մաքրուելու համար' պէտք էր որ լուացուելու ջրոյն մէջ զռնի մօխիր խառնուած լինէր: Այս ամենայն մաքրութեան կերպերը՝ սրբութիւնք կիշուուին:

Զ. Դատաստանական եւ պատժական օրէնք: — Մովսէսի դատաստաններու վերաբերեան դրած օրէնքը նշանաւոր են ամբաստանեաններու համար ունեցած ապահովութիւններովք՝ յորոց զուրկ եին նին օրենսդրութեանց շատերը: Եւր պատժական օրինաց մէջ եւս յատնապէս կերեւի մարդասիրութիւնը, թէկտու եւ շատ մը յանցանք խստիք կիրամայէ պատժել. մանաւանդ անոնք որ կերպով մը կշնչէին այն երեք մեծամեծ սկզբունքները, որոց վրայ նիմունած էր երբայական օրենսդրութիւնը, որք եին հաւատք ի միուրիւնն Աստուծոյ, կատարեալ բաժանումն յօտար ազգաց, եւ վրանարնակ մողովըրդեան մը երկրագործ ազգ մը դառնալու: Մովսէսի օրինաց այս կարեւոր մասը շատ ճղճած է. ուստի եւ զիսաւոր կոորդներեն մէկ քանին միայն տեսնեմք:

Վ. կայք. Դատաստանք. Յանցանք ընդդէմ կրօնից եւ անձանց. պատիժք նոցա: — Յանցանք մը իման դատապարտելու համար' մէկ վըկայութիւն միամին բաւական չէր. պիտք էր երկու երեք վկայ. եւ քէ որ յանցանքը պիտիք քարկոծուէր, իբենք պիտիք նետէին առաջին քարերը: Ամբաստաննեղոյն տրուելու պատիժք սուսա վկայից կտըրուէր:

Դատապարտութեան վճիռը ծերերը, դատաորներն եւ երբեմն քահանայալ պետք կուտային: Հաքք որ եւ իցէ պատճառաւ չէին կարող իրենց որդիքը մեռցընել տալ. քայլ քէ որ ապատամբ ու անառակ որդիք մը շատ անզամ ծընողացմէ խրատուէր ու նոցա իշխանութիւնը արհամարնէր, իբենք զինքը քաղաքին ծերոց առջեւը կտանեին, եւ նոքա զյանցանքը քարկոծել կտառային:

Կրօնքի դէմ եղած ամենայն յանցանք, կուտապատճեան, մողութիւն, կախարդութիւն, հայինոյութիւն, շարար օրք սուրբ չպահնելը, եւ այլն, զիսաւար-

տուրեան պատիթ կընդունէին . իսկ անձանց դեմ եղած կամաւոր յանցանքները, մարդասպանուրիւնը, պղծուրիւն եւ այլն, մահուամբ կպատժուէին, եւ ծեծ կամ միքրաւորուրիւն միայն եղած մամանակը՝ նմանակից պատժով, որ էր յանցաւորիւն մի եւ նոյն ցաւը քաշել տալ . այսինքն թէ որ մեկը մեկուն ազքը հաներ էր՝ իրեն եւս աչքը հանել, թէ որ ակրան' ակրան : Եւ ահա այս պատիթն էր՝ որ Քրիստոս տէրն մեր կանարկէր՝ երբ որ կրսէր . « Լուարուք զի ասացաւ, ակն ընդ ական եւ առամն ընդ առաման » :

Նա որ իւր նօրը կամ մօրը կզարնէր, եւ կամ զանոնք կանիծէր՝ մահուամբ կպատժուէր : Երբոր մարդասպանուրիւնը չկարենար արդարանալ, ու առաջուց մտածուած լինէր, բան մը չկար որ զմարդասպանը մահուան պատժէն ազատէր : Թէ որ սեղանոյն եւս երբար ապաւինէր՝ հրաման էր նաև անտի քաշել հանել մեռցնել զինքք : Բայց երբոր մարդասպանուրիւնը ոչ առաջուց մտածուած լինէր եւ որ կամաւոր, այնպիսի մարդասպանաց համար ապատանարաններ սահմանուած էին : Մովսէս հրամայեց որ Հեթացւոց տրուած քառասուն եւ ուր քաղաքաց մեջ այս բանին համար վեց հատ քաղաք ապաստնի որոշուին, եւ ով որ մարդ մը ակամա մեռցներ՝ այն քաղաքաց մեկուն մեջ պիտի երբար ապաւինէր՝ մեռելոյն ազգականացը վրեժինդրուրենէն ազատէրու . համար, եւ նոն պիտի ընակէր մինչեւ, որ քահանայապետը վախճանէր ու տեղը նոր մը զրուէր :

Երբոր մարդասպանը չգտնուէր, օրէնքը կհրամայէր որ ծերք եւ զատաւորք երբան մեռելոյն գտնուած տեղն ու մերձակայ քաղաքաց նեռուաորութիւնը չափեն : Ամենէն մօտ գտնուածին ծերերը պարտական էին երինջ մի առնուլ, որ դեռ լուծի տակ մտած լինէր . զոհել զայն, եւ վրան ձեռքերնին լուանալով բողոքել որ այս բաֆուած արեան ես անպարտ եմ : Երդում կը նէին որ այն արեան բափուիը չտեսան, եւ կաղաքէին զԱստուած որ այն յանցանքը իրենց շնամարի : Այս վսեմ արարողութիւնը ամենուն սրտին մեջ մարդասպանուրենէ սուկում մը կծրգէր : Մարդուս կինաց յարզը այնպէս քարձրացած էր Մովսէսի օրինացը մեջ, որ նաևս այնպիսի զիսպուածոց մեջ՝ յորս մարդասպանուրիւնը յարակից հանգամանքներով արդարանար եւ կամ մարդասպանին կամքէն բոլորովին դուրս՝ սլարդ զիսպուածով եղած լինէր, պէտք էր դարձեալ որ զայն քաւէր ստակի զումար մը տալով՝ որ զի՞ն արեւածէ կը կոչուի :

Յանցանք ընդդէմ օրինաց ամուսնութեան : — Մովսէսական օրէնքը սաստիկ պատիթներով կպատուհասէր շնացողները, մծդինեաներն ու ամէն տեսակ ապօքինաւոր ու չարահամրա ամուսնուրիւնները : Շնացողին պատիթը մահ էր . բայց երբոր երիկը կնկանը վրայ սլարդ կասկած ունենար՝ առանց ազացուցի, կառնուր զինքը քահանային առշեւը կտանէր, եւ նորա համար իսոյ եւ ալիւր կնուիրէր . քահանայն վեց մը չուր կառնուր, մեշր գ.ք-կայութեան խորանին յատակի նոյէն կիսառնէր, կնկան զլումիր կրանար, եւ այն միջոցին որ նա երկանը նուերը ձեռքը բռնած կկենար, ինքը սոսկալի անեծք կկարգար ջրոյն վրայ : Ամբաստանեալը այն չուրը խմելէն առաջ պարտական էր անոր վրայ կարդացուած բոլոր անեծքը իսր վրայ մայրել՝ թէ որ վրան ըստած մեղքին իրաւի տէրն էր : Խմելու զուրը՝ չուր յանդիմանուրեակ կկոչուէր, եւ երկանն ըրած նուերը՝ զոհ նախանձաւորուրեակ :

Յանցանք ընդդէմ ստացուածոց : — Եւրաքանչիւր անձին սոսկ ապահովէլու համար Մովսէս այլ եւ այլ մանրամասն օրէնքներ զըրա զոյուրեան վրայ : Դողերը պարտական էին երբեմն նինգերորդ մասը

հատուցանել, զբերէ միշտ կրկինը, եւ մեկ քանի պարագայի մեջ՝ զողածքանին քառապատիկն ու ննդապատիկը տալ, եւ պարտքին կամ վնասին իւր անձն եր երաշխաւոր, եւ մինչեւ որ ամբողջ շնառուցաներ' չեր կրնար ազատի:

Մովսիսական օրինաց մեջ չկային այն ամենայն տանջանքներն ու երկար չարչարանքները՝ զորս այն ատենի ուրիշ ազգերը մահապարտից կուտային։ Մահապարտները զբերէ միշտ քարկոծմամբ կամ խեղդաման կմեռնեին։ Երբոր քանանայի մը աղջիկը ողջախոնուրեան օրինաց դեմ զործեր' պատիժը այրել էր։ Երբոր յանցաւորի մը պատիճ ծեծն որոշուեր, քառասունեն աւելի հարուած չեր կրնար տրուի։ Մովսիսական պատիժներն մեկն եր' յանցաւորը ժողովրդեան մեջն զատել դուրս հանել։ եւ այս տեսակ մը բանադրանք եր, որով աստուածային օրինաց դեմ զործողները խրայելի մեծ ազգատոնմեն կը կարուիին։

Մովսէս, գործք նորա եւ գրուածք։ — Մովսիսական օրենսդրութեան այս համառօտապիծ պատկերը բաւական է հասկըցնելու. անոր վախճանը, անոր բովանդակուրինը, օրենսդրին ընդհանուր խորհուրդը, եւ համոցելու ամեն անկողմնասէր ընթերցող որ այնպիսի զործոյ մը նեղինակը, մահաւանդ այնպիսի ժամանակ, պիտք եր որ աստուածազգեաց մարզարէ լիներ։ Թէ որ մեկ կողմանէ Մովսէս իւր ատենի ուրիշն կզիշանի, պատուրազմի, բազմակնուրեան, ապահարզանի, ու գերուրեան օրենքներուն մեջ, միս կողմանէ եւս աստուածապաշտուրեան վերաբերեալ բաներուն մեջ այնպիսի բարձրուրեան մը կենէն կիերանայ' յոր դեռ երբէք չեր եւած մարդուս միտքը։ եւ մարդկային զործոց մեջ այնպիսի մարդասիրուրեան՝ բարեսիրուրեան եւ արդարուրեան զաղափարներ կուտայ, որ իւր ժամանակի օրենգիրներուն բոլորովին անձանօր իին։ Հսինք եւ ցուցուցինք որ Մովսէսի վախճանն եր ամբողջ ազգի մը բարձն ու կենցադափարուրինը փոխել, զինքը զերուրենեն ու վրանարնակ վիճակն ազտա ու քաղաքարնակ վիճակի փոխադրել, եւ միանգամայն պահպանել օտար ազգաց մտաւոր ու բարոյական ապականուրենեն, որպէս զի կարող լինի պանել իրեն անկապտելի աւանդ Մեսիային զալսուառ պատզամներ։

Զարմանանիք բան է որ այս օրինաց մեջ անոնք անզամ որ չափէ դուրս ճնշած ու անսովոր կերեւան, ինչպէս օրենսդրին վախճանին կնամաճայնին։ Օրինակի համար, ուզելով զերեայս երկրազործուրեան յորդորել, եւ անով Աւետեաց երկիրը սիրելի ընել անոնց, զինի խմելու հրաման կուտայ նոցա՛ որ անձանօր եր եզիպտացւոց եւ վրանարնակ ժողովրդոց։ եւ ոչ միայն հրաման կուտայ, այլ եւ զոհազործուրեանց մեջ զինի զործածել տալով՝ հարկաւոր կը նե զայն աստուածային պաշտամանց։ Խմասուն զզուշուրիւն չմնար որ չդընէ նաև իւր ժողովրդեանը սրտեն կուապաշտուրեան հակամիտուրինը վերցնելու. այս վախճանաւ, ալ է որ կուապաշտ ազգաց մինչեւ անսուրբը սովորուրինները Հրեկից արգիլեց' վախճանով որ նոցա նես կուապաշտուրինն եւս չմտնէ մեջերնին։ Այսչափ նըրանայեաց զզուշուրեամբ հանդերձ՝ ժողովրդեան յամախ իւրամոլուրիւն զառածիլը պիտի տեսնեմք յետոյ, եւ օրենը լուրին նախանաւուրեանը վրայ պիտի զարմանամք։ Խստի կ'արգելու կենդանեաց արեան զործածուրինը՝ նախ հասարակաց առողջուրեան համար, եւ երկրորդ եւ զիստաորապէս անոր համար որ Փիսնիկեցիք, որ Քանանու երկրին սահմանակից ժողովրդ իին, զոհերու արիսներ խմելու սովորուրին ունեին։ Թէ որ արգիլեց Հրեկից որ մարմիննին չծակծըլեն չկտըրտեն, մազերեկին շշըսկեն ու մօրուշնին չածիյեն, պատճառ այն եր որ եզիպտացիք կամ

Արաբացիք այն բաները կրնեին իսպատիւ ուուտ աստուածոց : Յիրաւի, իւր նորանաստատ պաշտօնն ընդունի ու մեծարել տալու համար՝ երթեմն նարկադրեցաւ Մովսէս Հրէից Եղիպտոսի մէջ ընտանեցած պատկերներն ու ձևերը առնուալ գործածել, բայց վրանին միշտ մեծամեծ փոփոխութիւններ ընելով՝ որոնք բոլորովին անոնց մասծութիւնը կիոփիկն : Օրինակ իմն, քանանայապետին կուրծքին վրայի զարդը կամ վկայութեան տախտակը Եղիպտացւոց քուրմերեն առաւ, բայց անոր վրայի նշանաբուրեան նշան մը զրա՞ ոյս (ուրիմ) եւ կատարկութիւն (ռումմիմ) անուանելով զայն, կամ վարդապետութիւն եւ մշմարտութիւն : Եւ արգարեն Մովսէսի սահմանադրութեանց մէկ քանին իւր ժողովրդեանը սովորութեանցն ու բարուցը վրայ հիմնուած էին, սակայն զիրենք նոր ազգ մը կազմելու ամենայարմար էին . թէ որ անոնցմով ժողովրդեան Եղիպտոս ծնած լինելը կիմացուի, այս բանը եսս առաւել յայտնապես կիմացուի՝ որ այն ժողովուրդը երթե հոն դառնալիք չուներ :

Թէ որ Մովսէս խարերայ մարդ մի լիներ եւ ինքինքը մարգարէ Աստուածոյ քարօնքը, տարակոյս չկայ որ Եղիպտացւոց եւ Հնդկաց կրօնքը հաստատողներուն պէս ինքն եսս իւր հաստատած կրօնը յօգուտ իւր եւ ազգատոնմին կդարձընէր, եւ կարող էր բարձրանալով իւկեր քան զմարդկային բնուրին՝ ինքինքը անախայ հաստատացընել Հրէից : Բայց ոչ . Մովսէս՝ որոյ գործքը այնչափ մեծ կցուցընեն զինքը ըստ Աստուածոյ՝ որոն փառացը այնչափ նախանձախնդիր էր, եւ ժողովրդեան սիրով լեցուած, այն Մովսէս՝ ինքինքը իւր եղարցը պէս մարդկային տկարութեամբ զգածեալ կդաւահի, ըրած մէկ յանցանքը ինքնիրեն կլսուստպանի, զոր էւ քաւելու համար անապատին մէջ մեռնենու պատիժն ալ կզբէ . իւր ժողովրդեանը պատրաստած քայլութիւնն ու արախութիւննը պիտի չզայելէ, եւ սակայն նորա ամենայն վշտացը վշտաց կից կինի՛ հանքերձ անհնարին պատասխանատուութեամբ, եւ այնախի իշխանութիւն մը գործազրելով զոր շատ անզամ այլ եւ այլ կրքելով կուրցած նահնաւ չին ուզեր Հրեայք : Երեն յաջորդ իւր որդիթք չանուաններ, եւ զանենք Դեսեայ աննշան ցեղին մէջ կլսառնէ առանց մասնաւոր պաշտօնի եւ արտօնութեանց . քանանայական ցեղին անզամ դուրս կմնան նորա, եւ հանարու միւս որդուոցը պէս պարզ տապանակի կրողներ կինին . եւ թէ որ համարձակինն սրբութեան վրայ տարածուած քօն անզամ վերցընել՝ պատիժնին ման էր : Թէ որ Մովսէս զպաշտօնեայս կրօնի իւր հայրենի ցեղին ընտրեց՝ Անարանին ազգատոնմը իքանանայութիւն կոչելով, սակայն այլոց ազգաց քուրմերուն պէս զանենք հարստութեամբ ու անսահման իշխանութեամբ ըրլեցուց : Հարստութեան հիմն է կալուածական ստացուածքը . Մովսէս տասանորդը, կենդանեաց եւ պտղոց երախայրիքը, եւ զոներու մէկ մասը քանայից եւ Դեսեայ ցեղին շնորհնով՝ Խորացին մէջ ուրիշ ժառանգութիւն չըրւաւ նոցա, բայց երէ քանի մի քաղաք . եւ անոնց բոլորտիքը քիչ մը երկիք՝ իհարակ անասոնց նոցա, եւ քանի մը պարազաներէ դուրս քանանայապետին ու քանանայից համար սահմանած իշխանութիւնը շատ չափաւոր էր :

Վերջապես Մովսէս ամէն տեսակ վառապետութենէ, իշխանասիրութենէ, անձնասիրութենէ ու շահասիրութենէ ազատ էր, եւ իւր ամենայն գործոցը մէջ Աստուածոյ մատը կար, որով եւ այն ամբէր անապատին մէջ ամբողջ ժողովուրդ մը քառասուն տարի կերպարեց :

Հետա կմնայ մեջ քննել զՄովսէս իբրև իւր ժողովրդեան պատմարանը : Նորա զբանագինները մեզի հնասած են ինիզ զրդի մէջ, որ կկոչուին ծհուենդը,

Եղը, Ղեւտական, Թիւք, եւ Երկրորդումն օրինաց : Ասոնք բաց յօրինաց, կրովանդակեն նաև աշխարհիս ստեղծման պատմութիւնը, ջրհեղեղի, եւ նահապետաց ու Հրեկից պատմութիւնը՝ մինչեւ նոցա Աստետաց Երկրին հասնիը . եւ այն նինգ զրգերն են որ Հեղամատեան կլոչուին : Անհաւատ մարդիկ շատ ջանացին անոր հնութիւնը ուրանալ՝ վերջին ժամանակները հնարուած համարելով, եւ ըսածնին անով կուզէին հաստատել թէ զիրը այն ժամանակ դեռ հնարուած չէր : Բայց երոր պրտուի կամ պապիրի վրայ զրուած Մովսեսի ժամանակակից ձեռագիրներ գտնուեցան, անհաւատութեան պատճառ չմնաց . մանաւանդ որ Հրեկ ազգին մեջ խկզրանէ հետո դոյզն տարակոյս անզամ եղած չէ այս նիւրի վրայ . վասն զի ամէնքն ալ համոզուած էին որ այնպիսի հրաշալի գրուածքի մը հեղինակը Մովսէս պէտք էր լինէր, եւ ոչ այլ ոք :

Մովսեսն ետքը մինչեւ ի՞թրիստոս մարգարէ մը չեղաւ՝ որուն հետ դեմ յանդիման խօսի Աստուած, եւ նորա չափ հրաշքներ ընէ : Ամէն ժամանակ սուրբ Հարք զարմացած ու զոված են Մովսիսի առաքինութիւններն ու չքնաղ բարեմասնութիւննքը . նորա բազմավոտանգ ու արգելքներով լեցուն կեանքը սակաւագիւտ օրինակ է հաւատարմութեան, քաղցրութեան, համբերութեան, սիրոյ եւ արիութեան : Սակայն նորա դրած օրէնքն ու ըրած կարգադրութիւնները ժամանակ մը միայն պիտի տեսէին . իմերձենալ լուսոյն հարկ էր որ ստուերը աներեւոյք լինէր, եւ օրինակը տեղի տար նշաբարտութեան : Ենքն իսկ մեռնելէն յառաջ մարգարեական լուսով լուսաւորուած՝ կտեսնէ այն միւս Օրէնսդիրը՝ որ զամենայն ազգս իւր օրինաց սրբութեանը պիտի հնազանդեցընէր, եւ իւր ժողովրդեանը կպատուիրէ անոր հպատակիլ . « Աստուած, կըսէ, ձեր ազգին ու ձեր եղբարց մեջն ինձ նման մարգարէ մը պիտի յարուցանէ, անոր լսեցէք » : Եւ այն մարգարէն էր ինքն իսկ վենագոյն օրէնսդիրն ՔՐԻՍՏՈՎ :



Գ Լ ՈՒ Խ Թ.

ՍՏՈՐԱԴՐՈՒԹԻՒՆ ՊԱՂԵՍՏԻՆՈՒ

Դիրք Պաղեստինու : — Լերինք : — Յորդանան և հեղեղառք : — Մեռեալ ծով : — Անպտղաբերութիւն հարաւային ու արևելյան հարաւային նախանձագ : — Մայրք Լիբանանու : — Բարեբերութիւն Գալիլիոյ : — Հրէից գալէն յառաջ Քանանանու երլիրին ընակիչքը :

Դիրք Պաղեստինու : — Պաղեստիկ կամ Հրէաստան ըստած երկիրը յաւերժական յիշատակաց արժանի է, ու արժանի առանձին քննուրեան. վասն զի հոն տարած բնակեցուց Աստուած իւր ընտրած ժորվութզը, և մեծամած հրաշքներ ցուցուց. հոն ոստոյ և հաստատեց Քրիստոս Տէրն մեր իւր ճշմարիտ կրօնքը, և հոն են մարդացելոյն Աստուածոյ տնօրենուրեան տուրք տեղերը :

Այս երկրին նախկին բնակիչներն եին Փղշտացիք կամ Պաղեստինացիք, և իրենց անոնմով Պաղեստիկ կողուած է, որ Ասորաց երկրին հարաւային արևոմտեան ծովեցերքն եր՝ եղիպտոսի սահմանակից : Երբոր Քանանացիք տիրեցին, երկիր Քանանու անուանեցին, և Հրեայք երկիր Աւետեաց, Հրէաստան, առոր երկիր . և յետոյ Ցոյնք և Հռովմայեցիք բոլոր Հրեից բնակած երկիրը Պաղեստին կոչեցին :

Արդ՝ աշխարհագրօբն Ասորաց երկրին մեկ մասն է Պաղեստին, և ասուղարշխական դիրքը երկայնուրեան 32° և 34° 1/2-ին և յայնուրեան 31°—33° 1/2-ին մէջ կիյնայ: Երկայնուրիւնն է հիւսիսն հարաւ. 236 հազարմերը, միջին յայնուրիւնը 416, որով և մակերեսոյքը կամ տարածուրիւնը կիմի 27,386 հազարմերը քառակուսի, որ Զուփեցերի կեսն քիչ մը աւելի ըսել է:

Լերինք : — Պաղեստինու մէջն անցնող լեռները երկու զօտի կրամնքներն են. առաջինն է Լիբանան, որ Միջերկրական ծովուն վրայ կնայի, ուսկից եօրք կամ ուրբ մղոնեն աւելի ջնշուանար . և Լիբանանու ձորոյն կամ Կողլուսիրոյ միւս կողմն է Աներե Լիբանանու կամ Լիբանաներ կամ Անտիլիրանուն, որ արևոերքն Գամասկոսի դաշտերը կալատէ, և նարաւակոյմը Մէծ Հերուսիեն (Ճապէկ-խաշ-շարզ) բարձրաբերք զագարներովք կվերջանայ, որ Պաղեստինու հիւսիսային սահմանագլուխներն են: Լիբանանու բարձրուրիւնը 3,250 մերքն աւելի է, և զուրիմ մշտառոց ձիւներով պատած է, ուստի ևս շատ յարմար է Արաբացի քերբողի մը անոր համար զրուցածք քէ « Զմեռոք նորա զիլուն վրայ է, աշունը ուսերուն վրայ, զարունը ծնկութներուն վրայ, և ամառ ոտուրներուն վրայ » : Արևոմտեան կողմէն բազմարիս ջրեր կվազեն ու երկիրը կապարտացընեն, այնպէս որ մօտերս երկու ճանապարհորդք երկու ամսուան մէջ հազար հարիւր քառասուն տեսակ բոյս ժողվեր են այս կողմէնքն :

Պաղեստինու արեւամտեան կողմը կազմու Լիբանան բազմարիս ճիւղերով, որոնք մերք իբրարու հետ խումք խումք կմիանան ու առանձին խումք կկազմու կիրկնանան երկայնածից զօտիներու պէս, որոց մէկը Հրէաստա-

նի մէջտեղին կանցնի, և Աւատու և նիրեւմայ և Աւրիելք Յուղայ կկոչուին, և միաը Կարմեղոս է, որուն հիսոխային ծայրը նեռուէն ծովուն վրայ կկարկառի, և 500 մերթ չափ բարձրութիւն ունի: Կարմեղոս այգիներով, ձիբենիներով ու պարարտ արօտներով ծածկուած է. հոչակառոր է նաեւ նազարումեկ ջրվեժներովը, նկարազարական գեղեցկութեամբն ու յոզնարիս այրերովը, զորս բնութիւնն ու մարդկի փորեր են մէջը (¹): Առանձին խումբերն են Թարդոյ (Ճեպէլ-Թուր) որ Եսպեղոնի դաշտավայրէն մեծատարած դաշտագեղ փունջի մը պէս կրածրանայ, և 563 մերթ բարձրութեամբ զազարին վը-րայէն կցուցընք Միջերկրական ծովն ու Յորդանանու հովիտը. այս լեռան վը-րայ պիտի տեսնեմք, որ Գերովիայի հրամանովը Բարակ իւր բանակը պիտի ծովիկ, և Քրիստոս Տէրն մեր իւր պայծառակերպութեան փառքը պիտի երեւցընքն: Թարորէն յետոյ կուզան լերինք Գեղուուէ, որ ինքզինքը սպաննեց Սաւուղ. Գերաց և Գարիգին լերինք, որ կրամքէ Տեսունան ծորովը կրածանին, ուր նախ բնակեցան Արքանացւոց երկիրը. Գողգորա, Զիրենաց լեռու Երուսաղէմի մօս, Սիոն, Մորին պրուն վրայ Խանակ պիտի պատարագուէր, ու Սողոմոն տաճարը շինեց:

Լիքանանու Աներեն, կամ մանաւանդ Մեծ Հերմոննեն կիջնան Գայասարու լեռները, որ Յորդանանու ձախակողմեան գետեզերքը կտարածուին, և հիսոխային մասը Աւատու Բասաւու կիզուուք: Ասոնց կյաջորդեն՝ Ասփադտեան լին արեւելակողմէը Արտարին լերինք, որոց մէկն է Նարաւ կամ Պիսգա՛ ուր մեռաւ. Մոլիսու, և Փողովիր, որուն վրայէն Բաղաամ Խօրայեացիքն օրննեց: Այս երկու պարեխները Մեռաւ ծովուն վրայ կրածրանան՝ Յորդանանու ըերնին մօս: Նոյն ծովուն արեւամտեան ու հարաւային արեւամտեան կողմն են նաև շերիելք Յուղայ կամ Ամովիրանցւոց որ Եփիեմայ լերանց շարունակութիւնն են, և մէջերնին եղած բազմարիս բնական այրերովը անուանի, որոց շատերուն մէջ բնակեցան Դաւիթ՝ Սաւուղայ ձեռքն փախած ժամանակը:

Այս լերանց ստորոտք կտարածուին քանի մը անպտուղ ու պտղարեր դաշտեր: Աւատու դաշտը՝ որ Յոպակն մինչևս Կարմեղոս կտարածուի ծովուն ղիմացք, շատ անուանի և գարնան՝ կանաչազարդ գեղեցկութեամբը: «Այն ժամանակը, կըսէ Շարոպրիան զայդիացին, Սարոնի օդուն մէջ կլսանուին ձերմակ ու կարմեր վարդերուն, նարկսի, փեննայի, մերմակ ու ղեղին շուշանի, շանոքրամի ու անբասամ ծաղկան անուշանոտուրիւնները»: Գեղեցկանիստ ու բարերեր են նաև Զարուղոնի, Ցեղուայելի և նազարերի դաշտերը: Բայց Մեռաւ ծովուն մօս եղած դաշտերը տուկայի անքեր և անմարդարնակ անսպատներ են, որպիսի Յուղայի անսպատը՝ Քերոնին արեւերակողմը: Փղշտացւոց երկիրն մէջ Անելքեր դաշտը շատ տեղ Սարոնի դաշտին պտղարերութիւնն ունի, բւագտ ևս մօս են իրեն Ապառաւ Արաբիոյ անզները: Երուսաղէմի մօտերն են Հուաֆայիմ կամ Ցիոնանաց (Հուայից) հովիտը, Յովափատայ տիբրատեսիլ ձորն ուր վերջին դատաստանը պիտի լինի, և Գեհենենովին կամ Պեհենենովին, ուր Խօրաբերի բազաւորները Մողոք ջաստաւածոյն արձանը կանգնեցին ու առջեւը տղայք կայրէին. ասոր համար նաև ղծոխը Գեհեն ըստած է:

(¹) Ասորուց երկիրն կրային լեռները բազմաթիւ բնական այրեր ունին. Դամասկոսի մօտ բարացք մը կայ՝ որ կրնայ չորս հազար մարդ մէջն առնուէ: Պաղստինու մէջ ալ լեցուն են այս այրերը, զորս եւ սուրբ Գիրքը ստէու կայրէին.

Ցորդանան եւ հեղեղատք: — Պալեստին մեկ գլուխ միայն ունի, որ է Յորդանան, եւ Հերմոն լեռնեն կրդիսէ, ու Մերոն կամ Մարոն եւ Գեզեն սարեր, որ եւ ծովակ Դաշիլեայ կամ Տիբերիայ կըսուի, եւ 27 հազար-մերր Երկայնուրիւն եւ 7 լայնուրիւն ունի, ճերեն անցնելեն բատոյ Աւրոն ը-սուած գեղեցիկ դաշտը կուողք ու կերրայ Մեռեալ ծովը կրափի: Երկայնուրիւնն է 160—180 հազարմերր, լայնուրիւնը 26 հազարմերր, եւ խորուրիւնը 3 կամ 4, ամառը:

Միջերկրական ծովը կիշնան հնեղեղատք Բելոս, որուն եզերքը կերպարծուի թէ գտած լինին Փիլանիկեցիք ասպակի շիներու գիւտը. Կիսուն, Սորենկ կամ Թեսունի, եւ հնեղեղատքն եղիսպառուի. իսկ Առևոնն եւ Կեցրոնն նեղեղատները՝ Աս-ֆահատեան լիճը կամ Մեռեալ ծովը կրափին:

Մեռեալ ծով: — Մեռեալ ծովուն երկայնուրիւնն է 88 հազարմերր, լայնուրիւնը 22—26 հազարմերր, եւ մակերեւոյը Միջերկրականին երեսն շատ փար է: Զուրը՝ բաց ի աղեն ունի նաև լուծեալ շատ մը ծծմբակ կրոյ, մազնեսիոյ եւ օշնանի, որով եւ սաստիկ ծանր ու բանձր կինին: Ծովիզերքը տիսուր լուսուրիւն մը պատած է. եւ ոչ զուարք ալիք մը կրոզայ կզարնուի, որ անոնց լուսուրիւնը կոտրէ: « Հեռուն ջուրը, կրսէ Շարուպիրիան, տժգոյն կանաչ կերեւայ, մօտեն կապոյտ, եւ ափդ որ առնուս՝ ձիբագոյն »: Ցորդանանին ջուրը հոն քափուեկն յիսուն քայլ յառաջ՝ լիդի համ մը կառնու: Նաւարը կամ Հրեաստանի կուպը երբեմն երբեմն լիճն տակեն վեր կելնէ, ջրին երեսը կրոյայ եւ եզերքը կմողվուի: Շատերուն ջածին նայելով՝ մէջը ոչ ձուլէ կապրի եւ ոչ խեցեմորը. անոր համար Մեռեալ ծով՝ կոչուած է: Երբեմն մէշին վնասակար գոլորշի կելնէ. շրջակայքը ասդիս անդին հազին մէկլանի ճողած ծառ. կուտենուի, եւ անբեր անբոյս եզերքը ոչ երբէք բոլոնյ մը ձայն կըսուի: Սուրբ զրոց խօսքին նայելով, ատենով Մեռեալ ծովուն յատակը քարերեր հովիտ մի եր, որ մէջի առաւտ աղանանքերուն համար Միջդիմ՝ կամ Զոր աշոյից կըսուէր, եւ նաւարի շրնօրներ ուներ. հոն էին Սողոմ, Գումր, Աղամա, Սերսյիմ եւ Սեգոյիր քաղաքները, որոնք երբոր երկնքեն հուր ու ծը-ծումբ տեղայով կործանեցան, այն պտղաւես հովիտն այ Մեռեալ ծովը ձեւացաւ:

Անպտղաբերութիւն հարաւային ու արեւելեան հարաւային նահինգաց: — Պաղեստինու պտղաբերուրեանը վրայ իրարու հակառակ քաներ կաբատմեն ճանապարհորդք, եւ սուլակի տեսարաններ կնկարազքին: Պատճառը այն է՝ որ իրենց մասնական դիտողուրիւննին ընդհանուր երկրին վրայ կզրեն:

Երբ Յովապէկն (Եափա) մեկը գայք որ ուխտառըրաց սովորական ճամքան է, ամէն քան խեղճ ու տիսուր կտեսնէ: « Քանի որ մէկը Հրեաստանի մօտենայ, կրոէ զարձեալ Շարուպիրիան, լերանց կողերը կյախնան, եւ աւելի խոշոր ու անբեր կերպարանք մը կառնուն. քանի կերրայ՝ բուսարերուրիւնը կը-նուազի եւ կմեռնի, մամուռներն անզատ աներեւոյը կինին. ժայռերուն դեղնուրեանը կյաջորդէ՝ կարմիր ու հրավառ զրյն մը . . . Այս լեբանց կեղրոնը չոր հովիտ մը կայք չորս կողմէն լեղին ու կոպճուտ տարերով պատած, որոնք արեւելքեն միայն քացուածք մը ունին, ուսկից Մեռեալ ծովուն անդունդն ու Արարիոյ նեռաւոր լուսները կտեսնուին: Այս քարուտ տեսարաններուն մէջ անհարը ու զառ իմայր երկրի մը վրայ ու պարսպապատ շրջափակի մը մէջ ասդիս անդին ցիր ու ցան շնչերու մնացորդներ կտեսնուին, եւ նոճիներ, նալուսի ու որդանենեաց մացառներ եւ ճերմըլցուցած գերեզմաններու

նման քանի մը խարխած Արարացոց տներ, այն աւերակաց կոյտը կծածկեն. այն է անս Երուսաղեմ»:

Սյս նկարագիրը կամքողացընէ Լամարքին. «Երուսաղեմի շրջակայթը բիշ բառով կարենի է նկարազել. այսինքն անստուեր լերինք, անջուր նովիսք, անդաշար անրոյս երլիք, ժայռեր՝ որ ոչ վախ կձգեն եւ ոչ վսեմուրիսն ունին. քանի մը մոխազոյն քարի հատորներ՝ փխրուն ու պատուած նողէն դուրս կցըցուին, երթեմն երթեմն քընի մը, քովն ալ վիր կամ շնազար մը՝ որ կվագէ ժայռին ծակերուն մէջ կըշտան. քանի մը քրատանակ' որ գետնին գորշ կամ կարմրազոյն մոլիրին քրայ: կտորածուին. հեռուէն զեղնազոյն ձիթենեաց փունց մը՝ ըլքի մը սեպացեալ կողերուն վրայ ստուերի փոքրիկ թիժ մը կձգէ. հորիզոնին վրայ, թեւենին կամ սեւ եղչերենի մը ախուր եւ միայնակ՝ երկնքի կապուտին կզատուի. քաղաքին պարսպաց պատերն ու մոլիրազոյն աշտարակները հեռուէն Միոնի զիխուն վրայ կտեսնուին, եւ այս է անս երկիքը: Բարձր, ջինջ, պայծառ, խորունկ երկնք մը, յորում եւ ոչ ամպիկ մը երքէք կծրիայ, եւ երելոյեան ու առաւատեան ծիրանիով կներկուի: Արարթոյ կողմէն սեւ մերանց մէջն չայնարերան անդունդ մը կիշնայ, եւ մարդուաչուրները կտանոն մինչեւ Մեռեալ ծովուն ակնախտի ալեացը եւ Մովարու լերանց զագարներուն մանիչակազոյն հորիզոնը կտանի »:

Քարերերութիւն Դամիլիոյ: — Բայց ամբողջ Պահեստինը պէտք չէ կարծել այն ժայռու ու արեւակը նեղ ճամբան, որ Յոպակեն երուսաղէմ կըտաճի: Թէ որ Լամարքինի պէտ մելք Դամիլիան ես պատինք, ալյոնքն Քահանու երկրին հիսախակողմը, այն ժամանակ կհասկընայ Աւետեաց երկիքը: Կարմեղու եւ Լիրանան լերանց մէջ ճամբայ մը կայ, որ Զարտաղութիւն եւ Խառքարայ ցեղերուն դաշտերը կտանի, ուր վայրաց զեղեցկուրեանը ներ երկրին զարմանայի պտղարերութիւնը կտեսնուի: «Նազարերէն ենենքն լետոյ, կրստ Լամարքին, երկու ժամ քայլեցինք եւ հասանք ձորակներու մը շարքին, զորս զեղեցիկ կերպով կապտէին շուրջանակի լեռնակներ, կանաչազարդ կաղնեաց անտառներով ծածկուած: Սյս անտառները կայիտիա քաղաքին դաշտը նազարերի երկրէն ու թարոր լերան անապատէն կրածնեն: Կարմեղու լեռը՝ բարձրաբերձ զօտի է լերանց, որ Յորդանանո. աղբերակէն կուրսի եւ կուզայ ծովուն վրայ սեպացեալ կերպարանայ, մեր ճախակողմը կերեւնար: Մուր կանաչ զիծը կզատուէր մուր կապոյտ երկնքէն, որ փռան մը կուրդէն կեած զորոշուոյն պէտ շերտանչերմ զուրցիներով կծրիար: Դժուարակոխ կողերը կենդանի ու զօրտուր րոյսերով ծածկած են. բփուստ զետնին վրայ սախիւ անդին երկնարերձ զուխնին կրածրացընեն կաղնիք: Մոխրազոյն ժայռեր, զորս նուռելինը ալյանդակ ու վիրխարի ձևերով կտրած է, երթեմն երթեմն այս դարաբները կծածկեն, եւ արեւուն պայծառապէու ճառապայրները անոնց վրայ կցուացընեն: Սնա այս եր նեռուն մէր ճախակողմն ունացած տեսարանը. իսկ այս նովիտները, որոց մէջն կերպարինք, անզգալի զառ ի վայրով մը կիշնային եւ կալբատէն Կայխափայի զեղեցիկ դաշտին վրայ բացուիք: Զմես անկէց զատու վիրջի լեռնակներէն վեր կիսենք, քիչ մը ժամանակ զինքը աշբերնու կկորսնցընէնք, ու շուտով նորէն դիմացնիս կելենք: Սյս լեռնակներուն տեսնք, որ Պաղեստինու եւ ծովեզերեայ Ասորաց մէջտեղը կիշնան, տեսած դիրքերուն մէջ ամենէն քաղցրանայնաց եւ փառաւորներէն մէկն է: Ասդիս անդին ինքնարդոյս կաղնեաց անտառներուն մէջ բնագրածակ դայտագեղ մարմաններ կային, որ մեր Արևեմտքի մարգագետին-

ներեն գար չեին մեար . անդին Թարոր լերան զագարը՝ կանազագարդ գրասանզներով պատկած՝ վեհավայր խորանի մը պէս լուսաճանան երկնքի մէջ կը արձրանայ . քիչ մը նեռու . Դեղուու լերանց եւ . Սամարիոյ բլրոց կապուտակ զագարը նորիգոնին մէջ երերեալ կտատանի : Կարմեղոս կտարածէ խը նսեմաստուեր եւ . մեծածալ վարագոյքը տեսարանին մէկ կողմը , եւ . մարդուս աշուշներն անոր ետեւեն երթալով կուզայ ծովը կնասնի , որ ամէն բան կաւարտէ ինչպէս որ երկինքը զեղեցիկ դիտականլարուց մէջ :

Այս զեղեցիկ բնութեան վրայ այնպէս կզմայի Լամարքին , որ ցաւօք այն տեղերեն բաժնուելով , նորեն նոն կուզէ երթալ ու Եւրոպայէն զայրականութիւն մը տանիլ : Բայց պէտք չէ կարծեմք որ քերրովը իսր բռուցիկ երեակայուրեամբը կզարդարէ Դալիլիան . վասն զի Մալրապիկոն աշխարհագիրը եւս կզուի ալսպէս . • Աւազուտ նոյզ , կըսէ , Յոզպէնն զեկ ի Հրեաստանի լեռները կրածրանայ՝ չորս բարձրաւանդակ ձեւացընելով : Ծովեզերքը կապտեն ներձիք , արմաւենիք եւ որդաննենիք . եւ . քիչ մը վեր այդիք , մէիրենիք՝ որ պարտփառան խնամքը առատապէս կվարձատըրեն . բնական ինքնարոյս անտառաց ծառերն են կանաչազեղի կաղնիք , նոմիք , անմեռուկիք եւ բնեկնիք . զետինը ծածկած են խնկունի , ածխարուփ , հօրուու և մօրուու :

Պետրոս Պիլին (1564) բուսարանը , այս լերանց բուսարերուրիսնը Կրետէի Իդա լերան բուսարերուրեանը կնամեմատէ : Ճանապարհորդներ եղան , որ լեռնի ծառի մը շուքին տակ ճաշեցին , որ մեր խոշոր կաղնիներուն մէծուրիւնն ուներ . մոլարզենիներ տեսան , որ երեսուն նեծելոց հովանի կընէր : Ենթենեմի մօտ Աքրոյդ կամ Պողոսմայիս (Աքեա) քաղաքին գինին սքանչելի է : Երթքովի մօտ մոլարզենիք խոշոր ծիրապտուր եւ ազնիւ . մէր կուտան : Ուոզուած տեղեր նոյն արտք մաշխ ամսուն մէջ ցորեն տայն յետոյ , աշնան ալ բանջարեղին կրուսցընէ . շատ մը պտղատու . ծառեր մի եւ նոյն ժամանակի մէջ ծաղկով ու պտղով ծանրաթեռնած կինին : Դաշտերու մէջ կարգ կարգ տնկուած են րենինիք , եւ . վրանին ողկուզալից որբեր պլլուած : Թէ որ տաքերուն այս բուսարերուրիսնը կտըլկարանայ եւ . նաև . կմարի , քէ որ ամէն եղանակ լեռներու վրայ ցանցառ է այն , անոր պատճառ տաք ու չոր կիմման միայն պէտք չէ համարիլ , այլ արդի բնակչաց բարբարոս վիճակը : Դեռ կը տեսնուին սպատերու մնացորդները որովդ նախնի բնակիչք նոյները կրունեին , շըշաղններու աւերակները յօրս անձրեւային զերը կմոդիկէին , եւ . զրանցքներու նետքեր , որովք այս ջրերը արտերու մէջ կրածնուին : Պողարերուրեան որպիսի սքանչելիք որդած պատիք չինին այս նոյերը հրասապ արեւու տակ , ուր քիչ մը զուր միայն պէտք է բուսոց բուրունները կինդանացընելու համար : Հրեաստանի պտղակերուրիսնը կիստատեն նաեւ . նին մատենազիքք . Մովսէս կրեար թօնէ որ Քանանու երկիքը կաք ու մեղը կըշիւցընէ . վասն զի մինչւու նիմա Արարացոց կովերն ու ոչնարները պարարտարոյս արօսներ կզրսնեին նոն , եւ . վայրենի մեղուք ժայուերու մեղքերուն ու ծերպերուն մէջ քաղցը ու անուշանու մեղը կշինեին , որ երբեմն նաեւ դուրս կփազէ : Խոյ որ հիները , եւ . մանաւանդ Հրեայք լաւ զիտէին զցորուրիւն կեղրոնական զօտուոյն Հրեաստանի , եւ . այն անապատներուն որ այս լերանց արեւելակոյմը կտարածուին զեկ ի Մեռենա ծով : Քար , աւազ , մոխիք , քանի մը փշոտ բիեր , ահա ասոնք են հիներուն ու նորերուն նոն տեսածը : Պիլին եւս զիտեր էր Հրեաստանի զօտուոյն երկու կոնկրուն այս իբարու բոլորովին հակառակ բուսարերիսնը :

Մայըք Լիբանանու : — Այս տեղ ունեց բարերեր եւ տեղ տեղ անիքը բը-

նուրեկան ստորագրութիւնը մարզաքից երգերուն մէջ կը ըտնուի : Զիբենեաց պարտիզին այրին մէջ երեմիա իւր ողերը կը ըրե : Կեղրոնի անապատացեալ ափանցը վրայ կինչէր քաղաքասակ սաղմոսերգուն իր ողբածայն երգերը : Լիբանանու մշտասառոյց ձիւները, իւր մէծավայիլուց զագարները, և մանաւանդ իւր քազմադարեան մայր ծառերն էին երգայական բանաստեղծութեան քազմանուկուց ձիւները, իւր մէծավայիլուց զագարները : Աւստի և. Լօր (1787) անգղիացի քննարանը կը սէ : « Լիբանան՝ զօրութեան և մէծավայիլութեան պատկերն երկակ Կարմեղոս՝ վայելչութեան և գեղեցկութեան . . . Քաջայանդուզն կերպարանոք Լիբանան կներկայացընն բոլոր Հրեհց ժողովութղը, և կեղծեցոյ վիճակը, Երուսաղէմը, Երուսաղէմի տաճարը, և նաև Սոորիասանի քաղաքուն ու իւր զօրքը . միով քանի՛ ինչ որ նշանաւոր է, վիճ և վսեմ : Կարմեղոս՝ ճախութեան, շնորհաց և պատղաբերութեան օրինակ կինի » :

Լիբանանու ձիւներն ու ամպածքար զագարները կեցեր են և. կկենան, բայց մայրիք մէկիկ մէկիկ կիցեան : Սնոնք որ դեռ մայրէ Սողոմոնի կիոցուին, Լիբանանու քարձը լուսաղաշտակի մը վրայ կամքանան Տրապօլոյ (Թարապղուս) ետեւը, Գաղան (Էտէկ) ըստած զեղին երեք մամ նեռու : Լամարքին Սրեւելք ըրած ուղեսորութեանը մէջ կը սէ : « Այս ծառները տիեզերաց ամենէն նոշականոր բնական լիշտակարաններն են : Կրօնք, բանաստեղծութիւնն եւ պատմութիւն՝ զանոնք նուիբազործած ևն միապէս : Սուրբ գերքը շատ տեղ զանոնք կինչակէ, և մարզաքից առաւելազոյն միրով թերած օրինակներն մէկն են : Սողոմոն ուղեց նուիբել զանոնք իգարդ տաճարին զօր ինքն նախ առաջին կանգնեց միոյն Ասուուծոյ, և այս առջուշ՝ շքեղութեան և սրբութեան այն համբաւոյն համար, զոր սքանչելի այս բուսաբերամբ նաև յայնամ ունեին . վասն զի և. եղեկիկ Գաղանայ մազից վրայ խօսելով, իբրև Լիբանանու ամեննեն լաւերը զանոնք կիշտատակէ : Սրաբացիք որ աղանդէ ալ ինին, այս ծառերուն աւանդական յարգութիւն մի ունին : անոնց ոչ միայն բուսական զօրութիւն մը կընծայեն որ զիբենք մշտընչենապէս կապրեցըննէ, այյ նաև հողի մը՝ որ անոնց իմաստութեան և. նախատեսութեան նշաններ կուտայ, նման կենդանեաց բնական ազդեցութեան և. մարդուա մտաց նշաններուն : Տարայն եղանակները առաջուց կիմանան, կրսեն, լայնարձակ ճիշդերնին թեսերու պէս կշարծեն, արմուկնին կերկնցըննեն կամ կամփոփեն, ոստերնին դեպ ի երկինք կվերցըննեն կամ դեպ ի երկիր կլսոնարնեցըննեն, ձեան իջնալու կամ հալելու պատրաստութեանը համեմատ : Ասուուծային իմն կակներ են ասոնք իկերպարանս ծառոց : Լիբանանու այս խմբերու դրիքը մէջ միայն կամին, և. իրենց արմատնին շատ աւելի վեր է այն զաւատէն՝ յորում ամենայն մէծ բուսաբերութիւնք կվախանին : Այս ամենայն Սրեւելքան ժողովրդոց երեսակացութիւնը զարմանքով կլեցըննէ, զուցէ զարմանան նաև զիսունք : — Սակայն, աւանդ, Բասան կնուապի, Կարմիզու և. ծաղիկն Լիբանանու կրարշամի : Այս ծառներն ալ զարէ զար կրիչնան : Ատենով ճանապարհորդք երեսուն քառասուն հատ կիմարեկն, ետքերը տասնմեռը, իսոյու տասուութիւն . հիմա եօրը հատը միայն կայ, որոց զանգուածին մէծութիւնը կրնայ սուրբ Գրոց ժամանակակից սևպուիլ : Այս վայ ժամանակակ կլաներուն բոլորաթիքը, որ երկիրս պատմութիւնը նոյն խու պատմութեանն աւելի լաւ գիտեն, և. երե լեզու ունենային՝ կլանմէկին մէկ քանի քանի պետութեաններ, կրօնքներ և. մարդկային ցեղ ֆանցան զնացին, անտառակ մը կայ նորատունկ մարդիք, որ չորս կամ հինգ հարիւր ծառներու կամ բիւրու կրօնքներ : Ամեն տարի յունիս ամիսը

մօսակայ ձորեքուն մէջի գեղերուն բնակիչքը այս մայր ծառերուն քովը կել-նեն եւ անոնց տակ պատարագ ընել կուտան *⁽¹⁾ :

Հըեկից գալէն յառաջ Քանանու երկրին բնակիչքը : — Քանա-նացի ցեղերն այն ժողովուրդներն են, որ Եփրատայ, Կարմիր ծովուն եւ Միջերկրական մէջտեղուանքը արեւմտեան Ասիան շնցուցին : Աստուածա-շընչին նայելով՝ Քամայ որդին՝ Քանան՝ տաօնըմէկ որդի ունէր, յորոցմէ եան տասնեւմէկ ցեղք, չորսը Փիսնիկ եւ Ասորաց երկիրը բնակեցան, եւ մնա-ցած եօրը՝ Պաղսատին, եւ բազմաթիւ փոքրիկ տէրութիւններ բաժնուած են, որոց զիսաւորները փառասիրութեամբ իրենք զիրենք բազաւոր կա-նուանէին :

Քետացիք՝ Քերրոնի մօտ Յուղայի լեռները կրնակէին : Ցե-րուս քաղաքին մօտ, որ յետոյ Երուասիկ կոչուեցաւ : Ամորհացիք՝ զեա ի Ենգաղդի քաղաքը, յետոյ լեռները՝ Մեռեալ ծովուն հարաւային արեւմտեան կողմը, որ իրենց անունով կոչուեցան, եւ աւելի՝ հիսուսակողմը դեպ ի Սիր-քէն : Ցորդանանու միւս կողմը երլու բազաւորութիւն կար զորս Ամոնացւոց ու Մովարացւոց ձեռքեն առեր էին Ամորհացիք . մէկն էր հարաւակողմը՝ Առ-նովն, Յարոկ եւ Յորդանան զետոց մէջտեղը, եւ մայրաքաղաքն էր Եսէրուն՝ զոր Ամորհացւոց Սենոն բազաւորն առաւ . եւ միւսօք Յարոկայ հիսուսակողմը Փառանու Երկրին մէջ, որոց եւ մայրաքաղաքն էր Աստարովք : Զգիտուիք քէ Դերգեսացիք ուր կրնակէին, Խեւացիք դեպ ի Սիրէկմ տարածուած են . ըուն Քաևանացիք Յազեր քաղաքը շնցուցեր են : Փերկացիք հաւանա-կան է որ Ենքէլ եւ Գայի կրնակէին . իսկ Փշշուացիք՝ որ հարաւային արեւ-մտեան ծովելուքը կրնակէին, օտար ցեղէ են :

Դովտայ ու Սոլոմացւոց պատմութենն յայտնի կոտեսնուի՛ քէ ինչ աստի-ճանի ապականութեան բարուց հասեր են այն ժողովուրդները . ոչ միայն կը-ռապաշտութիւնը տիրած էր մէջերնին, այլ եւ ամենայն տեսակ ախտք եւ մոլորիւնք, եւ Աղոնիթեզեկին խոստովանելին կերեւայ որ իրենց փոքրիկ բա-զաւորներն ալ կատաղի պատերազմներով իրարու արիւնք կծըծէին . անոր համար ալ Մովսէս պատուիքեց Հըեկից որ այն անիծնալ ցեղին նետ ամենե-ւին ուխտ եւ դաշինք չըլընեն, եւ Յետու ջնջեց զիրենք բոլորովին՝ որպէս զի անօրէն կրապաշտից նետ կուռքերն ալ վերցուին :

Ակսափ մը Աւետեան Երկրին վրայ խօսելէն ետեւ, անցնինք հիմա Խորայ-ելացւոց այն Երկիրը Յետուայ ձեռքով ժառանգելուն պատմութեանը :

(1) Յայոց ամերիկացի ուղեւորը 1835-ին չափեր է զանոնք, եւ կըսէ թէ ամենէն մեծը 43 մետր շրջապատ ունէր . եւ Քորթի ճանապարհորդը կըրոցէ թէ գէթ Երեցիազար տա-րուան պէտք է լինին :

ԳԼՈՒԽ Փ.

ՅԵՍՈՒ, ԿԱՄ ԱՇԽԱՔԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ ԱՒԵՑԵԱՅ ԵՐԿՐԻՆ

ՅԵՍՈՒ ՄՈՎՍԵՍԻ կյաջորդէ : — Հրեայք Յորդանանէն կանցնին : — Առումն Երփովի : — Գայի , եւ պատուհաս Աքարայ : — Հրապարակական ընթերցումն օրինաց : — Խորամանկութիւն Գարբառնացաց : — ՅԵՍՈՒ Աղոնիթեզեկլ Թագաւորին եւ անոր դաշնակցաց կյալթէ ու արեւը կկեցընէ : — ՅԵՍՈՒ Քանանու հարաւային կողմը մնացած Թագաւորներն եւս կնուաճէ : — ՅԵՍՈՒ հիւսիսային Թագաւորաց եւս կյալթէ : — Քանանիդաս . Դնթունիք : — Երեք ցեղից սեղանը : — Մահ ՅԵՍՈՒԱՅ :

139

(1603—1426)

ՅԵՍՈՒ ՄՈՎՍԵՍԻ կյաջորդէ : — Երբ բոլոր ժողովուրդը ի սուգ ընկղմած կեցեր էին ՄՈՎՍԵՍԻ մահուանը վրայ, Երեւցաւ Աստուած ՅԵՍՈՒԱՅ . « ՄՈՎՍԵՍ ծառայ իմ վախճանեցաւ, « ըստ Աստուած . արդ անցիր Յորդանանէն՝ դու եւ ամենայն ժողովուրդգ, եւ մոէք յերկիրն զոր խոստացայ տալ « որդւոյն Խօրայելի : Քու բոլոր կենացդ մէջ ոչ ոք կարող « լինի դէմ դնել ձեզ . եւ ինչպէս որ ՄՈՎՍԵՍԻ հետ էի՞ « այնպէս ալ քեզի հետ պիտի լինիմ միշտ ու զքեզ պիտի « չժողում . զօրացիր ուրեմն եւ քաջ եղիր, վասն զի դուն « պիտի բաժնես ժողովրդեանդ զերկիրն զոր երդուայ տալ « դոցա » :

Հրեայք Յորդանանէն կանցնին : — Գործունեայ ու արիստուած ՅԵՍՈՒԱՅ նոր գործունէութիւն ու արիութիւն աղդելու համար ասկէց աւելի բնչ հարկաւոր էր . մէկէն ձեռն իդործ զարկաւ . Հրեաներուն Աւետեաց երկիրը մտնելու ժամանակը եկեր հասեր էր : Խմացուց ՅԵՍՈՒ ժողովրդեան որ պատրաստուին երեք օրէն Յորդանանն անցնելու : Գետոյն դիմացի եզերքին վրայ առջեւնին ելող առաջին քաղաքն էր Երիխով : Երկու լրտես զրկեց հոն ՅԵՍՈՒ, որպէս զի Երթան ամէն բան դիտեն, եւ իրեն լուր բերեն : Երիքովի

թագաւորը լրտեսներուն հասնիլն որ լսեց, մէկէն ուզեց զմնօնք բռնել մեռյընել. բայց անոնք Ռահաք անունով ինկան մը տունը պահուըտեցան, եւ իրմէ ամէն տեղեկութիւն առին, ու խոստացան Յեսուայ կողմանէ որ իւր ըրած այս բարեացը փոխարէն՝ զինքն ազատեն Երիքովն առնելու ժամանակ, ու զգուշութեամբ դարձան առ Յեսու, որ ժողովուրդը ճամբայ հանեց գէպ ի Յորդանան, եւ որոշելով որ Երեք օրէն գետն անցնին Երկրորդ օրը պատուիրեց անոնց որ մաքրուին պատրաստուին, « վասն զի վաղը « Աստուած սքանչելիք պիտի ընէ ձեզ » ըստ :

Երրորդ օրը քահանայք տապանակը ուսերնին՝ Ժողովրդեան գլուխին անցան. ուսքերնին Ջրոյն եղերքը դպչելուն պէս, մէկէն գարնանազայր Յորդանանին Վերի Ջրերը որ դարիւ եւ դարիւ կուգային՝ միաձոյլ դիզուեցան կեցան, եւ վարինները Մեռեալ ծովն իջան. Գետոյն ցամքածյատակին մէջ տապանակն ուսերնին բռնած կեցան քահա-



նայք՝ մինչեւ որ բոլոր Ժողովուրդն անցաւ: Այս սքանչելագործութեան յիշատակն անմնուաց ընելու համար, դեռ տապանակը գէտոէն չելած՝ հրամայեց Աստուած Յեսուայ որ տասուերկու ցեղերէն մէյմէկ հոգի գետոյն մէջ քահանայից կեցած տեղէն տասուերկու քար առնուն, ու այն գիշերն ուր որ պիտի բանակին՝ հօն տանին տնկեն. Նոյնպէս տասուերկու քար եւս գետոյն մէջ տապանակին կեցած աեղը անկեն:

Անկէց գնացին Խորայելացիք Երիքովին արեւելակողմը Քաղաքած ըսուած տեղը բանակնին դրին , եւ հետերնին տարած տասուերկու քարերով արձան յիշատակի կանգնեցին : Քանանացւոց Երկրին աշխարհակալութիւնը չսկսած , Յեսու Հրամայեց որ անապատին մէջ ծնած բոլոր Երիկ մարդիկ թլիքատուին , որպէս զի Աստուծոյ ժողովուրդը՝ Աստուծոյ ատելի ժողովրդոց հետ չխառնուի : Այն հանդէմն որ լմբնցաւ , Երիքովի գաշտին մէջ Զատկի տօնը կատարեցին . Երկրորդ օրը Աւետեաց Երկրին հացը կերան , պըտուղներն սկսան ճաշակել , եւ մէկէն մանանային իջնալք ագրեցաւ ու ամպէ սիւնը աներեւոյթ եղաւ :

Առումն Երիքովի : — Մինչդեռ Յեսու կպատրաստուէր պատերազմով տիրելու Երիքովի , Հրեշտակ Երեւցաւ իրեն ու ըսու որ վեց օր մեծ հանդէսով տապանակը քաղաքին սպարսացը չորս կողմը պտըտցընեն , եօթը քահանայք փողեր հնչեցընելով առջեւէն Երիտան , եւ բոլոր ժողովուրդը լուիկ անբարբառ անոնց ետեւէն . եօթներորդ օրը նոյն հանդիսով տապանակը եօթն անդամ պաշարեալ քաղաքին



չորս դին պտըտցընեն : Առած Հրամանը կատարեց Յեսու . իձայն փողոց եւ յաղթական ալաղակի Խորայելացւոց Երիքովի պարիսպներն ու աշտարակները վլան կործանեցան , տները կողոպաեցան , ոռկին , արծաթն ու պղինձը տապանակին նուիրեցան , մնացած աւարը հրոյ ճարակ եղաւ : Աս-

տուծոյ կողմանէ խստիւ պատուիրեց Յեսու որ անկէց ոչ
ոք բան մը չառնու չպահէ . բնակիչները թրէ անցան, եւ
մէջերնէն Ռահաբ եւ իւր ընտանիքը միայն ազատեցան.
իսկ ամբողջ քաղաքը կրակի մատնեցաւ, եւ Յեսու անոր
նորէն շինուելուն վրայ այս մարգարէական անէծքը կար-
դաց . « Անիծեալ լինի այն մարդն որ Երկիքով քաղաքը կանգ-
« նէ ու շինէ . անդրանիկովը անոր հիմունքը դնէ , եւ կըրտ-
« սերովը պարսպին դռները կանգնէ » : Յեսուայ անէծքը
կատարեցաւ երբոր Ա.քաաբ թագաւորին ժամանակը Ա.քի-
էլ Բեթելացին սկսաւ շինել . վասն զի առջինեկ Ա.քիրոն որ-
դին մեռաւ, եւ Սեգուբ վերջի որդին ալ դռները լմնցը-
նելու ատեն վախճանեցաւ :

Գայի, եւ պատուհաս Ա.քարայ : — Այն մեծ յաջողութե-
նէն ետքը ուզեց Յեսու Գայի քաղաքին վրայ յարձակիլ, եւ
դարձած լրտեսներէն խմանալով որ անզօր քաղաք է , երեք
հազար մարդ միայն զրկեց . բայց մէջերնէն երեսունուվեց
հոգի ընկան մեռան, մնացածները փախան ետ դարձան :
Այն անկարծելի կոտորածին վրայ ամենուն սիրտը լքաւ,
եւ Յեսու լաթերը պատըռտեց, գլուխը հող ցանեց եւ տա-
պահակին առջեւն երեսի վրայ ընկատ կեցաւ մինչեւ երե-
կոյ, աղաջելով Աստուծոյ որ պատճառն իրեն յայտնէ . իմա-
ցաւ որ Խարայելացիք մեծ յանցանք մը գործեր եւ զԱս-
տուած բարկացուցեր են : Հստ ցեղից եւ ըստ տանց վիճակ
ձգուեցաւ, եւ Յուգայի ցեղէն Ա.քարին ելաւ վիճակին ու
անոր յանցաւոր լինելը յայտնուեցաւ : Կանչեց առջեւը,
հարցուց Յեսու . խոստովանեցաւ Ա.քար յանցանքը, որ Աս-
տուծոյ հրամանին դէմ՝ Երկիքովի աւարին մէջէն գեղեցիկ
վերարկու մը, երկու հարիւր արծաթ Երկիքամեան եւ ոս-
կի լեզու մը առեր ու վրանին մէջ հողին տակ թաղեր էր :
Առաւ զինքը Յեսու, եւ ուստերացը՝ գտներացը՝ արջառո-
ցը, էշերուն, ոչխարիներուն եւ վրանացը հետ Ա.քովրայ հո-
վիչը տարաւ ու գոչեց . « Որովհետեւ գուն զմեզ սատակե-
« ցիր, Աստուած աւ զքեզ սատակէ » : Քարկոծեցին զանոնք
Խարայելացիք, կըակով այրեցին, եւ վրանին քարեր գիզե-
լով բլուր մը ձեւացուցին՝ իխրատ զգուշութեան պատուի-
րանազանցից :

Այս քաւութեամբ Աստուծոյ բարկութիւնն որ իջեցուցին Խօրայելացիք, նորէն Գայիի վրայ գարձան: Յեսու գիշերով երեսուն հազար հոգի տարաւ քաղաքին ետեւը դարսնի գրաւ, եւ ինքը առաւօտն եկաւ քիչ զօրքով վրան յարձակեցաւ: Գայեցիք իրենց թագաւորովը դէմն ելան. պատերազմին սաստկացած ժամանակը նշան տուաւ Յեսու իրեններուն որ փախչին. եւ երբոր թշնամիք անխորհըրդաբար խուռն բազմութեամբ քաղաքէն գուրս անոնց ետեւէն վազեցին, գարանամուտ զօրքը ամենայն դիւրութեամբ քաղաքին մէջ մտան, երիքովի պէս բոլոր Գայիի ալ բնակիչքը թրէ անցուցին, թագաւորը կախեցին, տները կողապտեցին, քաղաքն այրեցին, որով եւ քանանացի ազգաց ջնջուելուն համար եղած անէծքը կատարեցին:

Հրապարակական ընթերցումն օրինաց: — Այն կրկին յաղթութենէն ետեւ կրօնական փառաւոր հանդէս մը կատարուեցաւ. Յեսու Մովսեսի հրամանին համեմատ՝ Գերազ լերան վրայ կոթող մը կանդնեց, վրան օրէնքը գրեց, քարերէ սեղան մը շինեց եւ վրան ողջակէջներ ու փրկութեան զոհէր մատուցին: Յետոյ բոլոր ժողովուրդը, ծերք, դատաւորք, գպիրք եւ օտարականք՝ երկու մաս բաժնուեցան, Գերազ ու Դարիզին լերանց երկու բլուրներուն վրայ կեցան, եւ տապանակը՝ զոր քահամայք եւ Ղեւտացիք կկրէին, մէջտեղը գրուեցաւ: Յեսու ժողովուրդն օրհնելէն յետոյ մէկիկ մէկիկ բոլոր օրէնքը կարգաց, Մովսեսի տուած օրհնութիւններն ու անէծքը կրկնեց, նաեւ ինքզինքը դատապարաելով՝ թէ որ օրինաց անհաւատարիմ լինի. եւ ժողովուրդը միաբերան ամեն կամ եղիցի կդոչէր:

Օրէնսդրին ամէն խօսքերը յիշատակուեցան, եւ արք եւ կանայք, տղայք եւ օտարք ամէնքը լսեցին: Արդէն տեսանք որ գետէն անցնելէն քիչ մը յառաջ ինքը Մովսէս տասուերկու ցեղից միաքը ձգեր էր օրինաց բոլանդակութիւնը: Ուզելով զանոնք անջինջ տղաւորել չքէից յիշողութեանը մէջ, պատուիրեր էր որ իւր յաջորդը Աւետեաց երկիրը մտնելէն յետոյ՝ հրապարակական հանդիսիւ զանոնք նորէն կարգայ. որպէս զի այս պարզ ու վեեմ օրինացը քաջ տեղեակ լինի ժողովուրդը, եւ անոնցմով զօրա-

յած՝ կարողանայ Քանանու երկրին ամպարշտութեանցն ու ապականութեանը չհետեւիլ:

Խորամանելութիւն Գաբաւնացւոց : — Խորայելացւոց յաղթութեան համբաւը չորս դին տարածուելով , Քանանու թագաւորները անոնց դէմ ենելու միաբանեցան . միայն Գաբաւնացիք այն նիզակակցութեան մէջ չմոռն , եւ մըտածեցին որ խորամանկութեամբ Խորայելացւոց դաշնակից լինին : Գաղգաղա՝ անոնց բանակը՝ գեսպաններ յուղարկեցին որ Յեսուայ առջեւն ելան , եւ « Ծառայք քո եմք » ըսին . եւ երբոր հարցուց թէ « Ուստի եք դուք , եւ ուստի « կուգաք » , պատասխան տուին . « Հերաւոր երկրէ եկանք « ծառայքդ յանուն Տեառն Աստուծոյ քո , վասն զի լսեցինք « անունը , եւ եգիպտոսի ու Ամորհացւոց Սեհոն եւ Ովդ « թագաւորաց գլխուն բերածները , եւ եկանք որ հետեր « նիդ դաշինք դնեմք : Այնչափ երկայն էր մեր ճամբան , « որ տնէն ելած ժամանակնիս մեր հացը տաք էր , եւ արդ « չորցաւ ու ճճեկեր եղաւ . մեր դինիի տիկերն ալ նոր է՝ » ին , եւ պատըռտեցան , եւ հագուստնիս ու կօշիկնիս մա- « շեցան » :

Յեսու եւ իշխանները առանց Աստուծոյ հարցընելու՝ նոցա հեա խաղաղութեան դաշինք դրին , եւ երգում ըրին որ նոցա կենացը լինաս չհասցընեն : Հրեայք բանակնին վերուցին , եւ հազիւ թէ երեք օք քալեր էին՝ մեծաւ զարմացմամբ Գաբաւնացւոց երկիրը հասան , որուն համար իրենց հաւատացուցեր էին նոքա թէ շատ հեռու է : Ժողովուրդը իշխանաց խարուելուն վրայ սկսաւ տրարնջել ու ուղեց որ Գաբաւնացիք պատժուին . Յեսու երգման անլուծաննելի սրբութիւնը սղահելու համար , միանգամայն արդարութեան պարագն եւս կատարելու մաքով , Գաբաւնացւոց կեանքին խնայեց , բայց մշան ջենաւոր ծառայութեան դատապարտեց զիրենք , որ Խորայելացւոց եւ Աստուծոյ սեղանոյն փայտակոտոր ու ջրկիր եղան :

Յեսու Աղոնիբեզեկ թագաւորին եւ անոր դաշնակցաց կը-յաղթէ ու արեւը կկեցընէ : — Երուսաղեմի թագաւորը Ա-դոնիբեզեկ լսելով որ Գաբաւնացիք ալ անձնատուր եղեր են Խորայելացւոց , սարսափեցաւ , մարդ զրկեց առ ելամ

արքայ Քեթրոնի, առ Քարամ արքայ Յերիմութայ, առ Յեփիէ արքայ Լաքիսայ եւ առ Դաբիր արքայ Ոգողոմայ, եւ ըսաւ. «Ահա Գաբաւոն մեծ քաղաքը Յեսուայ եւ Խորայելի «որդւացը անձնատուր եղաւ. եկէք օգնեցէք ինձ եւ եր- «թամք հետը պատերազմիմք»: Այս հինգ թագաւորները միաբանած՝ զօրու ծանու Գաբաւոնի վրայ յարձակեցան. Գաբաւոնացիք Յեսուայ գիմեցին. «Եկուր շատառվ մեզ օդ- «նէ ու ապրեցո զմեզ, կրսէին, վասն զի լեռնակողմը բը- «նակող Ամորհացւոց թագաւորները վրանիս ժողովեր են»:

Զօրքն առած՝ ճամբայ ելաւ Յեսու, եւ Աստուած երեւ- յաւ իրեն ու ըսաւ. «Մի վախնար անոնցմէ, վասն զի զի- րենք քու ձեռքդ պիտի մասնեմ»: Յանկարծ գիշերանց Քանանացւոց վրայ յարձակեցաւ Յեսու, Գաբաւոնի քովը արինահեղ պատերազմ մը եղաւ, զարկաւ կոտորեց զի- րենք մինչեւ Յազեկա եւ Մակեդա. երկինքը մթենցաւ, ստակալի փոթորիկ մը ելաւ եւ քարէ կարկուտ իջեցը- նելով՝ փախստականաց մեծ մասը ջարդեց: Վախցաւ Յե- սու որ մի գուցէ Քանանացիք բոլորովին չջընջուած՝ իրի-



կուան մութը կոխէ, եւ անոնց փախուստը գիւրացընէ. պատերազմի բուռն եռանդովը վառուած՝ մոտեց որ օրը երկրնցունէ, եւ գոչեց մեծաձայն, «Կացցէ արեգակն հան- դէպ Դաբաւոնի, եւ լուսին հանդէպ ձորոյն Եղնայ», եւ արեւն ու լուսինը տեղերնին կեցան մինչեւ որ Աստուած

թշնամիներէն վրէժն առաւաւ⁽¹⁾: Այն աշագին բանակէն մարդ չմնաց . հինգ թագաւորներն ալ այրի մը մէջ փախեր պահուըտեր էին . հանեցին , Յեսուայ տուջեւը բերին զիրենք , որ գետինը պառկեցունել տուաւ եւ զինուըրաց հըրամայեց որ ոտքերնին անոնց պարանոցին վրայ գնեն . « Մի վախնաք , ըստ , վասն զի այսպէս պիտի ընէ Տէր բո « լոր ձեր թշնամիքը ». եւ այն ծանր նախատինքէն եաքը փայտի վրայ կախել տուաւ մեռուց զանոնք :

Յեսու Քանանու հարաւային կողմը մնացած թագաւորներն եւս կեռւամէ : — Հետ զհետէ Մակեդա , Դեբնա , Լաքիս , Ոգոզամ , Քերըրն եւ Դաքիր ամութ քաղաքներն ալ առնուեցան եւ բնակիչքը թրէ անցան . Ելամ արքայ Գաղերայ՝ Լաքիսին օդնութեանն երթալ ուզելով յաղթուեցաւ , եւ բոլոր ժողովրդովը ջարդուեցաւ . Նագեգ եւ Սսեդովիթ եւս առնուեցան , բնակիչքը թրէ անցան . եւ այսպէս Յեսու Քանանու բոլոր հարաւային կողմը նուաճելով իԿաղեսքառնայ մինչեւ ցԳազա , եւ բոլոր Գոսոմայ երկիրը մինչեւ ցԳաբաւոն , Աստուծոյ հրամանին համեմատ՝ զանոնք աւրեց ապականեց , եւ բնակիչքը սատակեց , եւ այնպէս յաղթանակաւ դարձաւ եկաւ բանակը :

Յեսու հիւսիսային թագաւորաց եւս կյաղթէ : — Քանանու երկրին ամենէն զօրաւոր եւ մեծ քաղաքն էր Ասովիք : Անոր Յաքին թագաւորը շատ վախնալով որ հարաւային թագաւորաց դժբաղդութիւնը լւր գլուխն եւս բերէ այն հորատեսիլ ժողովուրդն որ ցամաք ուաքով գետերէ կանցնէր , իձայն փողոց՝ ամութ քաղաքաց պարիսակները քանդէր կործանէր , եւ լւր թշնամիքը բնաջինջ ընելու համար արեւը կկեցընէր , — միտքը դրաւ կարգէ գուրսօ զօրութեամբ մը անոր յաղթելու ջանալ : Շատ թագաւորներ հետը միացուց , ու միահամուռ բաղմութեամբ զօրաց , կառօք եւ ե-

(1) Հոս , ինչպէս նաև շատ տեղ , սուրբ գիրքը իւր խօսքը մարդկանց մըտքին ու խօսակցութեանը կյարմարցընէ , որովհետեւ Յեսուայ ժամանակը ամենք ընդհանուր անպէս կկարծէին , ինչպէս նաև մինչեւ իիմա կկարծէ ռամիկը , թէ արեւը կրտառնայ եւ երկիրս անշարժ կեցած է :

ըիվարօք եկան Մեռուն ջրոյն քովը բանակեցան ու կուղէին իսրայելցիքը ջարդել կորմնցընել։ Բայց Յեսուայ երեւցաւ Աստուած ու « Մի վախնար, ըստ, քաջութեամբ առ « ջեւնին ելիր, վասն զի վազը իտոյն ժամու զիրենք ձեռքդ « պիտի մատնեմ»։ Զօրքովը առջեւնին ելաւ Յեսու, յանկարծակի վրանին յարձակեցաւ, զարկաւ հալածեց զիրենք մինչեւ Սիդոն, զօրքերնին կոտրեց, Ասովլայ հետ նաեւ շատ քաղաքներ առաւ կործանեց, բնակիչքը կոտորեց, թագաւորները բռնեց սատակեց, եւ Փղշտացիքը եւս նուածելով՝ Աւետեաց երկրին բոլորովին տիրեց . Գազա, Գէթ եւ Սութովիթ քաղաքները միայն Փղշտացւոց բնակութիւն թողուց : Քանի մը լեռնաբնակ ժողովուրդներ եւս իրենց անկախութիւնը պահեցին, ինչպէս Դասերայ Քանանացիք, Բեթսան, Գովլիթ, Մակեդոնվ, Մափետա, Յեզրայէլ, Փիւնիկեցիք, Տիւրոս եւ Սիդոն եւ հարաւային արեւմտեան ծովեղերքը բնակող Փղշտացիք . Յերուսաղիք ալ մինչեւ Դաւթի ժամանակը երաւսաղէմը պահեցին :

Քանանիդաս . ԳԵՅՊՈՒՆԻՔ : — Յեսուայ ձեռքէն Քանանացիներն ազատելու ուրիշ ճար չգտնելով՝ շատերը երկիրնին թողուցին վախան : Սասնց մէջ Քանանիդաս անունով պատուաւոր իշխանը տնով տեղով ապաւինեցաւ իջայաստան, եւ լաւ ընդունելութիւն գտաւ մեր Սուր նահապետէն, որ Գեղամայ ծովակին քովերը տուաւ իրեն իկալուած : Վերջէն Վաղարշակ Քանանիդասի ցեղը նախարարութեանց կարգը հանեց՝ Գերունիի անունը տալով, եւ երկար ժամանակ մնացին իջայս . Երբեմն ալ կյիշատակուին իպատմութեան մինչեւ Բագրատունեաց օրերը : Վարդանանց մէկ քաջ նահատակն ալ Քանանացւոց ցեղէն էր, Տաճատ Գընթունի :

Քաֆանումն Աւետեաց երկրին : — Վեց տարուան մէջ Երեսունըմէկ թագաւոր մեռցընելով, Երբոր Աւետեաց երկրին տիրեց Յեսու, Տայրէ Տայր չափել տուաւ զայն, եւ իւրաքանչիւր ցեղից բաժնելու մեծ ու դժուարին գործողութեան ձեռք զարկաւ, որուն համար օգնական ունէր իրեն եղիաղար քահանայապետը, աղդին ցեղապետներն ու

Եշխամները : Մովսեսի գծած սահմանին համեմատ՝ Յորդանանու արեւելեան կողմի Դաղաադու Երկիրները՝ Դադայ ու Ռուբենի ցեղերուն եւ Մանասէի կէս ցեղին տուաւ, որ պատերազմի ժամանակ հաւատարմութեամբ իրենց եղբարցը օգներ էին . Երկրին մնացած կտորը գետոյն արեւելակողմը միւս ցեղերուն բաժնեց, եւ լւրաքանչիւր ազգատոհմին բաժնը վիճակով որոշուեցաւ : Միայն Դեւեայ ցեղը կամ Դեւտացիք այս բաժանմունքն մասն չունեցան, այլ բոլոր Խրայելացւոց Երկրին մէջ քառասունըութը քաղաք հանդերձ քովի անդաստաններով իրենց տրուեցան, յորս ցրուած սկիտի կենային, ու արմտեաց՝ պաղոց եւ անամնոց տասանորդովը պիտի ապրէին . այսինքն ամէն Խրայելացի պարտական էր իւր բերքին տասը մասին մէկը նոցա տալ : Վեց քաղաք որոշուեցան եւ Քաղաք ապատանի կոչուեցան, ուր որ եւ իցէ մարդ՝ թէ Հրեայ եւ թէ օտարական՝ կարող էր ապաւինիլ ակամայ սպանութեան մը ժամանակ :

Տապանակը Դաղգաղայէն բերուեցաւ ու Եփրեմայ ցեղին Երկրին մէջ Սելով քաղաքը դրուեցաւ, ուր մնաց մինչեւ Սամուէլ մարդարէին օրը . Քանանու մէջ ջտեղը Եփրեմայ լերան վրայ Յեսուայ կալուած բնակութեան որոշուեցաւ Թամշնաթարան, եւ Քաղեբայ՝ իւր բարի վկայութեանը փոխարէն Երբո՞ն քաղաքն ու լեռը տրուեցաւ :

Երեք ցեղից սեղանը : — Երբոր ամէն ցեղ իւր սեպհական բաժնին մէջ գնաց տեղաւորուեցաւ, Ռուբենի ու Գտղայ որդին եւ Մանասէի կէս ցեղն ալ Սելովէն Ելան որ Երթան իրենց Երկիրը Դաղաադ տեղաւորուին . եւ Երբոր Յորդանանէն անցան՝ միւս Եղերքն Ելան, իրենց Եղբարցմէ զատուելուն յիշատակ՝ խաչոր քարերով մեծ սեղան մը կանդնեցին : Զայն որ լսեցին Խրայելացիք, կարծեցին թէ կուռք սլաշտելու համար կանդնեցին նոքա զայն . սաստիկ բարկացան Եւ Սելով եկան ժողմիւցան խորհուրդ ըրին որ վրանին պատերազմի ելնեն . բայց առաջնուց՝ մոքերնին լաւ մը հասկընալու համար Փենեհէսքահման՝ հետու ալ տասը իշխան զըրկեցին հոն : Ասոնք Երբոր եկան եւ սկսան անսնց կուռքաշտութիւնը Երեսնին զարմել, սոքա պատասխան տուին եւ ըսին . « Մեք այս սեղանն անոր համար չկանգնեցինք որ վը-

« բան զոհ ընեմք ու Աստուծմէ ապստամբիմք, այլ մտածե-
« ցինք որ օր մը կրնան ձեր որդիքը մեր որդւոց ըսել. —
« Դուք Խորայելի Աստուծոյն հետ ինչ բան ունիք, ով որ-
« դիք Ռուբենի եւ Գաղայ, ձեր ու մեր մէջն Աստուծած ըզ-
« Յորդանան դրաւ, որպէս զի զմէզ իրարմէ բաժնէ. դուք
« Աստուծոյ հետ վերաբերութիւն չունիք: Եւ վախնալով որ
« ասանկով ձեր որդիքը մերիններն Աստուծոյ պաշտօնէն
« չհեռացընեն, սեղան մը շինեցինք, որ մեր ու ձեր ցեղին
« մէջ մշտնջենաւոր վկայ լինի, որպէս զի ձեր որդիքն օր
« մը մերիններուն չզրուցեն, Ոչ գոյ ձեզ բաժնի ի Տեառ-
« նէ: Վասն զի այն ժամանակ մեր որդիքը կապատասխանեն
« անոնց. Տեսէք այս Աստուծոյ սեղանոյն նմանութիւնը, զոր
« հարք մեր կանգնեցին, ոչ ողջակիզաց եւ ոչ զոհից հա-
« մար, այլ ի վկայութիւն մշտնջենաւոր միութեան մեր ու
« ձեր որդւոցը մէջ»: Այս ոչհացուցիչ պատասխանին վը-
րայ շատ ուրախացան նուիրակք, փութով դարձան ի Սե-
լով, ժողովոյն սիրտը հանգչեցուցին ու պատերազմի պատ-
րաստութիւնը դադրեցուցին:

Մահ Յեսուայ: — Յեսու քասանըհինգ տարի ժողովուրդը
բազում քաջութեամք եւ իմաստութեամք կառավարելէն
յետոյ երբոր ծերացաւ ու տեսաւ որ վերջը կմօտենայ, Սե-
լովայ մէջ քովը կանչեց բոլոր Խորայելացւոց ծերերը, իշ-
խանները, գատաւորներն ու դպիրները, յիշեցուց անոնց
Աստուծոյ իրենց ըրած անհամար բարիքն ու թշնամեաց
վրայ ըրած յաղթութիւննին, եւ « Ես աշա կերթամ ըսաւ,
« այն ճամբան, ուր նաեւ ամենայն մարդիկ պիտի երթան.
« Ծնտրեցէք այսօր թէ զնվ պիտի պաշտէք. Ես ու իմ տունս
« զԱստուծած պիտի պաշտեմք: — Մեք ալ զծէր պիտի պաշ-
« տեմք» գոչելով՝ երդում ըրին Խորայելացիք, եւ Յեսու
այն իրենց երդումը օրինաց գրքին մէջ գրել տուաւ. յե-
տոյ տապանակին առջեւը բեւեկնոյ մը տակ մեծ քար մը
անկեց ու ըսաւ ժողովրդեան. « Աշա այս քարը ձեզ վկայ
« լինի, վասն զի Աստուծոյ այս օրուան ձեզ տուած բոլոր
« պատուերները լսեց, եւ վերջերը թէ որ ձեր Աստուծածն
« ուրանաք՝ ձեզի դէմ պիտի վկայէ»: Եւ ժողովուրդն ար-
ձակեց:

Քիչ օրէն եաքը հարիւր տասը տարեկան մեռաւ Յեսու,
եւ Եփրեմայ լերանը վրայ իւր Թամնաթսարա ժառան-
գութեանը մէջ զինքը թաղեցին :

Վրան շատ չանցաւ՝ Ահարոնի որդին Եղիազար քահա-
նայապետն եւս վախճանեցաւ, եւ տեղը գրուեցաւ որդին
Փենեհէս, եւ Խարայելացիք Յովսեփայ ոսկորները բերին
Սիւքէմ թաղեցին :



ԳԼՈՒԽ ԺԱ.

ԴԱՏԱԽԱՐՔ

Յեսուայ մահուանէն յետոյ Խրայելացւոց վիճակը . Աղոնիբեզեկի : — Խրայելացւոց կուպաշտութիւնը : — Առաջին գերութիւն Խրայելացւոց . Քուսարսաթեմ եւ . Գոթոնիէլ : — Երկրորդ գերութիւն Խրայելացւոց . Եգղոմ եւ Առովդ : — Երրորդ գերութիւն Խրայելացւոց . Սամեգար : — Զորրորդ գերութիւն Խրայելացւոց . Յարխն , Միսարա , Դեբովքա եւ Բարակ : — Հինգերորդ գերութիւն Խրայելացւոց . Գեղէն : — Գեղէն Բահաջոս սեղմանը կկործանէ : — Զօրաժողով Գեղէնոնի . Գզամն . Երեքիարիսր զինուորները : — Յաղթութիւն Գեղէնոնի եւ մահ նորա : — Արփմելք , եւ իսր եղբայրասպանութիւնը : — Առակ Ցոլաթամայ : — Մահ Արփմելքայ : — Ղեցերորդ գերութիւն Խրայելացւոց : — Յեփթայէ : — Յաղթութիւն Յեփթայեայ եւ ուխտ նորա : — Եփրեմայ ցեղին կոտորածն եւ մահ Յեփթայեայ : — Եսերոն . Եղին . Արդոն : — Եօթներորդ գերութիւն Խրայելացւոց . Ննունդ Սամիխոնի : — Քաջութիւնք Սամիխոնի : — Սամիխոնն դատաւոր կլինի . որից քաջութիւնները : — Դալիլս . Սամիխոն կըսնուի : — Մահ Սամիխոնի : — Նոոմի եւ . Հոռութ : — Բոսս : — Ղեղի լրահանայապետ եւ . դատաւոր Խրայելի : — Ննունդ Սամուելի : — Սամուել Աստուծոյ կնուիրուի : — Ղեղի քահանայապետին անհօգութիւնը , որդոցը անօրէնութիւնն ու . Աստուծոյ սպառնապիքը : — Ղեղի եւ . որդիքը կպատժուին : — Տապանակին թշնամիեաց մէջ ըրած հարուածները : — Դարձ տապանակին եւ . կոտորած բեմսամիսացւոց : — Սամուել վերջին դատաւոր Խրայելի . Փղշտացւոց ձեռքէն զնրեայս կազմակ : Արգարք : — Հրեալք թագաւոր կուլին Սամուելէն :

(1426—1080)

Յեսուայ մահուանէն յետոյ Խրայելացւոց վիճակը . Աղոնիբեզեկի : — Յեսուայ վախճանելէն յետոյ որդիքն Խրայել Սասուծոյ հարցուցին թէ « Քանանացւոց հետ պատեւ « բազմելու համար ովկ մեղի պիտի առաջնորդէ : — Յուղան « առաջնորդէ , ըսաւ Տէր . վասն զի այս երկիրն անոր ձեռւ « քը տուի » : Յուղա իրեն գլուխ ընարեց զՔաղեք , օգնութեան կանչեց Շմաւոնի ցեղը , եւ այսպէս այս երկու ցեղը միացած՝ Քանանացւոց ու Փերեղացւոց վրայ յարձա-

կեցան, եւ տամն հազար մարդ անոնցմէ ջարդեցին. Աղոնիքեզեկ թագաւորն ալ բռնեցին եւ ձեռուըներուն ու ոտուըներուն ծայրերը կտըրտեցին : Հասկըցաւ Աղոնիքեզեկ որ Խրայելացիք գործադիք էին Սստուծոյ արդար վրէժխնդրութեանն, ու ըստ . « Արդար է Տէր. իմ ըրածո ինձ « Հատոյց . ես ալ եօթանասուն թագաւոր բռներ էի որ ձեւ « ուուընին ու ոտուընին կտրած՝ կերակրիս ժամանակ ոտքիս « տակն ընկած հացի փշրանքներովս կապրէին » :

Մնկէց ետքը Երուսաղեմի վրայ դիմեցին Հրեայք, բայց չկրցան բոլորովին տիրել. վասն զի Յերուսացիք Սիոն ըսուած մի ջնաբերդն ամրացան ու հոն յաղթական մնացին : Նոյնպէս չկրցան առնուլ նաեւ Քանանացւոց ուրիշ շատ մը քաղաքները, որովհետեւ քանի կերթային՝ Սստուծմէ կը պաղէին եւ անոր պաշտպանութենէն կղրկուէին :

Խրայելացւոց կռապաշտութիւնը : — Մնապատին մէջ ծընած եւ Մովսեսի խրատներովը մեծցած ժողովուրդը հատաւ, եւ տեսնոր սերունդ մը եկաւ՝ որ զԱստուած չէր ճանչնար, եւ սկսաւ ամպարիշտ ժողովրդոց օրինակին հետեւելով՝ զորս Մովսեսի հրամանովը բոլորովին չէին ջընջած եւ մէջերնին կընակէին, այնպիսի աստուածներ ունենալ, որ աչքի տեսնուին ու ձեռքով շօշափուին . ուստի տեղացւոց Սստարովիթ եւ Բահազ կուռքերը պաշտեցին, անոնց բագիններուն վրայ զոհեր մատուցին :


Առաջին գերութիւն Խրայելացւոց . Քուսարսաթեմ եւ Գոթոնիէլ : — Խրայելացւոց ագերախտութիւնն ու փոփոխամուռութիւնը գիտնալով՝ այն քանանացի ազգերը մէջերնին թողեց էր Սստուած, որպէս զի ուղած ժամանակը զանոնք իւր վրէժխնդիք բարկութեանը գործիք առնու, եւ մուրեալ ժողովուրդը յուղըութիւն եւ իզգաստութիւն բերէ :

Սսորւոց (Միջադետաց) Քուսարսաթեմ թագաւորը Խրայելացւոց վրայ պատերազմի ելաւ, յաղթեց, եւ ութը տարի ծառայեցուց վիրենք : Թշուառութիւնը մտքերնին ձգեց զԱստուած. գարձան առ նա, ըրած անօրէնութիւններնուն վրայ լացին. ողորմեցաւ իրենց Տէր, Քաղերայ կրտսեր եղայրը Դոլթոնիէլ՝ քաջութեամբ լեցուց, որ

Քուսարսաթեմայ վրայ պատերազմի ելաւ, յաղթեց ու զինքը սպաննեց, եւ քառասուն տարի արիութեամբ եւ խմասութեամբ կառավարեց ու դատեց զշրեայս :

Այնպէս զգտսուացած ու իրենց ապերախտութեանն ու կրապաշտութեանը վրայ զզջալով՝ ամէն անգամ որ վստահութեամբ առ նա կդիմէին, կներէր իրենց, եւ մէջերնէն քաջ մարդ մը կհանէր, կօրացընէր զնա, եւ անոր ձեռոք զիրենք թշնամեաց գերութենէն կազատէր : Տան եւ հինգ հատ այսպիսի քաջ մարդիկ հանեց Տէր հետզետէ, որոնք եւ զիսրայէլ մովսիսադիր օրինօք դատելնուն համար Դատաւորէ կոչուեցան :

Երկրորդ գերութիւն Խորայելացւոց . Եզդոմ եւ Աւովդ : — Բայց Հրեայք նորէն մեղանչեցին, եւ այս անգամ հարաւաքնակ ու արեւելաբնակ այլազգիք Սատուծոյ բարկութեանը գործիք եղան : Մովաբացւոց Եգղոմ թագաւորը Ամաղեկացւոց եւ Ամննացւոց օգնութեամբը զարկաւ յաղթեց Խորայելացւոց, եւ տամնեւութը տարի զանոնք ծառայեցուց, մինչեւ որ դարձեալ Աստուծոյ ընկան, եւ Աստուծիրենց Աւովդ անունով կտրիճ մարդն առաջնորդ տուաւ, որ երկու ձեռքովն եւս աջողակ էր :



Խորայելացիք Աւովդին ընծաներ տուին որ Եգղոմին տանի տայ : Աւովդ երկասյրի սուր մը շինել տուաւ, աջ կողմը վերաբկուին տակը պահեց ու ճամբայ ելաւ : Եգղոմին


տուջեւն ելաւ, ընծաները մատոյց եւ ըասաւ որ իրեն դազտնի խօսք մը ունի: Հաւատաց Եգղոմ, քովի մարդիկը դուրս հանեց. «Աստուծոյ կողմանէ քեզի բան մը պիտի ըսեմ», » զրուցեց Աւովդ: Աստուծոյ ձայնն առնելուն պէս՝ դաշէն ելաւ Եգղոմ, Աւովդին քովի մօտեցաւ. իսկ նա սուրը քաշելն ու անոր կուշտին խոթելը մէկ ըրաւ: Շուտ մը դուրս ելաւ, դուռը վրայէն քաշեց կզպեց ու փախաւ գնաց: Թագաւորին սենեկապանները երկար ժամանակ սպասելէն ետեւ՝ նայեցան որ զիրենք չկանչեր, եւ գուռը գոց է, բանալի բերին բացին, տեսան որ Եգղոմ արիւնլուայ գետինը փոռւեր է եւ սարսափեցան: Այս գոյժն որ տարածեցաւ, զարհուրեցան՝ իրար անցան Մովաբացիք. այն աշաբեկութեան ու շփոթութեան մէջ վրանին յարձակեցաւ Աւովդ, տասը հազար մարդ անոնցմէ չարդեց, իսրայելացիքը գերութենէն ազատեց, եւ մինչեւ մահը անոնց դատաւորութիւն ըրաւ:

Երրորդ գերութիւն իսրայելացւոց. Սամեզար: — Աւովդին մահուամբը Փղշաացւոց ձեռքը գերի ընկան իսրայելացիք. Աւովդին յաջորդ դատաւոր հանեց Տէր զՍամեզար, որ արօրին մաճովը վեց հարիւր Փղշտացի սպաննեց, շատ կովեր ու ոչխարներ աւար առաւ, եւ Փղշտացւոց բռնութենէն իսրայելացիքն ազատեց:

Չորրորդ գերութիւն իսրայելացւոց. Յաբին, Սիսարա, Դերովրա եւ Բարակ: — Աւովդին մահուամէն ետքը Քանանցւոց Յաբին Ծագաւորին ձեռքը մատնեց Աստուած ապրատամբ ու երախտամոռաց իսրայելացիքը, եւնա քսանամեայ գերութեամբ զիրենք չարչարեց: Թշուառութեամբ նորէն իսրայելացւոց խելքը գլուխն եկաւ. առ Աստուած հարցն իւրեանց գիմեցին, որ գթացաւ վրանին, եւ հոչակաւոր Դերովրա մարդարէուհին իրենց դատաւոր դրաւ, որ Եփրեմի լերան վրայ Հռամայ եւ Բեթելի մէջտեղուանքը արմաւենոյ մը հովանոյն տակ նստած կրտատէր Ժողովուրդը: Օր մը Նեփիթաղիմի ցեղէն Բարակ անունով քաջ մարդը կանչեց ու ըսաւ թէ Աստուած Կհրամայէ քեզ որ Թաթոր լեռը երթաս, եւ Նեփիթաղիմի ու Զաբուղոնի ցեղերէն տասը հազար հոդի առնուս, անցնիս Կիսոնի հեղեղատէն, եւ

Յաբին թագաւորին Սիսարա զօրավարին դէմ պատերազմիս : — Թէ որ գու հետ գա՞ կերթամ, ըստ Բարակ : — Կուղամ, պատասխանեց Դեբովրա, բայց գիտցիր որ քաջութիւնը քոյդ չլինիր » :

Սիսարա լսելուն պէս թէ Բարակ՝ որդին Աբինէեմայ Թարոր լերան վրայ զօրքով հասեր է, իննհարիւր երկաթեղին կառք եւ բազմութիւն զօրաց հետն առած՝ եկաւ Կիսոնի հեղեղատը բանակեցաւ : « Արի, ըստ Դեբովրա Բարա « կին, այսօր Աստուած Սիսարան ձեռքդ պիտի մատնէ » : Բարակ զօրացած տասը հազար զօրքովը Թարոր լեռնէն վարիջաւ : Զարհուրեցաւ Սիսարա, եւ բանակին մէջ այնպիսի շփոթութիւն մը ընկաւ՝ որ զօրքը փախչող փախչողի եղան : Զայն որ տեսաւ Սիսարա՝ յուսահատեցաւ, ու ոտքով ինքն եւս սկսաւ փախչիլ, եւ ճամբան Քաբեր կինեցւոյն վրանին հանդիպելով՝ ներս մտաւ որ պահութափի : Քաբերայ կինը Յայէլ առջեւն ելաւ, սիրով ներս տարաւ զինքը, եւ երբոր անիկայ « Ծարաւի եմ, քիչ մը ջուր տուր » ըստ, իրեն կաթ բերաւ խմցուց, եւ պառկեցուց որ հանգչի, վրան ալ ծածկեց որ մարդ չտեսնէ : Երբ այնպէս ապա-



Հովուած քնացաւ Սիսարա, գնաց Յայէլ, վրանին ցիցն առաւ եւ ուռով Սիսարային ծամելիքին զարկաւ՝ գետինը գամեց զայն, որ եւ տապալեցաւ հոգին փչեց :

Անդին Բարակ Սիսարային զօրաց ետեւէն իյնալով՝ բո-

լորն ալ ջարդեր ու անօնց զօրավարն եւս կվճռուէր որ ըսպաննէ . եւ երբ Կինեցոյն վրանին առջեւէն կանցնէր , ներս կանչեց զինքը Յայէլ . « Եկուր , վնարը ուած մարդդցուցընէմ քեզ » ըստ , եւ ցուցուց զՄիսարա որ ցիցով ծամելիքէն գետինը գամուած պառկեր էր : Այս յաղթութեամբ զօրացած՝ պատերազմէ չգադրեցան Խորայելացիք , մինչեւ որ Յարենն ալ մեռուցին . եւ Դեռովրա եւ Բարակ գեղեցիկ փառաբանական երգով մը իրենց յաղթութիւնը հոչակեցին , եւ առ Աստուած իրենց գոհութիւնը մատուցին բարոր Խորայելացւոց հետ մէկտեղ :

Հինգերորդ գերութիւն Խորայելացւոց . Գեղէոն : — Այն յաղթութեամբ քառասուն տարի հանդիսա մնացին Հրեայք . բայց երբ մոռցան զԱստուած իրենց բարերարն ու պաշտպանը , եւ կռապաշտութեան ոկան , ինքն ալ զիրենք երեսէ թողուց , եւ եօթը տարի Մադիանացւոց մասնեց , որ ստացուածքնին կողոպաեցին , աղքատացուցին եւ հոգինին հանեցին : Յախժամ աղաղակեցին առ Տէր , եւ նա իրենց մարդարէ մը զրկեց , որ ապերախտութիւննին երեսնին զարկաւ յանդիմանեց , եւ խոստացաւ որ նորէն իրենց աղտարար մը հանէ :

Օր մը երբ Գեղէոն պատանին Մադիանացւոց ձեռքէն փախչելով եկեր հօրը Յովասու կալին մէջ ցորեն կծեծէր , Հրեշտակն Աստուծոյ երեւեցաւ իրեն եւ ըստ . « Աստուած « հետդ է : — Ո՛չ տէր իմ , պատասխանեց Գեղէոն , թէ որ « Աստուած մեր հետն է , ինչու այսչափ չարիք վրանիս կը « համնին . եւ ուր են այն Հրաշքներն զորս մեր հարքը կը « պատմեն . եւ արդ ինչու զմեզ Մադիանացւոց ձեռքը մատ « նեց : — Դուն Խորայելացիքը անոնց ձեռքէն պիտի աղատես : « — Ես ինչպէս կրնամ ընել այս բանս , կրինեց Գեղէոն , « որ աղքատոհման Մանասէի ցեղին մէջ ամենէն ստորինն է , « եւ ես հօրս տանը մէջ ամենէն պղտիկն եմ : — Աստուած « հետդ է , պատասխանեց Հրեշտակը . Մադիամը մէկ մարդու « մը պէս պիտի զարնես կտարես : — Եթէ գտի շնորհու ա « ռաջի աչաց քոց , ըստ Գեղէոն , նշանով մը հասկըցուր « թէ Հրեշտակ Աստուծոյ ես . ասկէց մի հեռանար՝ մինչեւ « որ երթամ գամ՝ ու զոհս բերեմ քեզ մատուցանեմ : —

« Գիսա , ու մինչեւ որ դառնամ՝ ես հօս կնքստիմ » ըստ Հրեշտակը : Վաղեց Գեղէսն , ուլ մը , արգանակ եւ բաղարջ առաւ բերաւ : Հրեշտակն ըստ որ հացն ու միսը տանի գիմացի քարին վրայ գնէ , արգանակն ալ անոնց վրայ թափէ . եւ ինքը ձեռքի գաւազանովը անոնց գալչելուն պէս՝ մէկէն երկնքէն կրակ իջաւ , զանոնք այրեց , եւ հրեշտակն աներեւոյթ եղաւ : Հաւատաց Գեղէսն , եւ հոն Աստուծոյ սեղան շինեց :



Գեղէսն Բահաղու սեղանը կկործանէ : — Նոյն գիշերը երեւցաւ իրեն Տէր եւ հրամայեց որ Բահաղ կուռքին համար հօրը շինել տուած սեղանը կործանէ , անոր քովի անտառը ջարդէ , եւ փայտերովը սեղան մը շինէ , ու հօրը գիրցուցած եղը անոր վրայ ողջակէզ ընէ : Գեղէսն հօրմէն ու քաղաքացիներէն վախճալով՝ ցորեկը սիրտ չըրաւ , այլ գիշերը ծառաներէն տասուերկու հօգի հետն առած՝ գնաց Աստուծոյ հրամանը կատարեց : Առաւոտը քաղաքին մարդիկը ելան տեսան որ Բահաղու սեղանը կործաներ , անտառը ջարդուեր , եւ պարարակլ եղը նորաշէն սեղանոյն վրայ ողջակէզ եղեր է . եւ իմանալով որ Յովասու որդին Գեղէսն ըրեր է այս , եկան հօրմէն ուղեցին զինքն որ մեռցընեն . բայց Յովաս իրենց բարկութիւնը իջեցուց ըսելով . « Թողուցէք . եթէ Բահաղ աստուած է , ինքը վրէժինդրութիւն կընի » :

Զօրածողով Գեղէոնի. Պզաթն. Երեքնարիւր զինուորները : — Այն միջոցին Մադիանացիք եւ Ամաղեկացիք եկան Յեղ-
րայելի հովիսներուն մէջ բանակեցան. Գեղէոն հոգւով Սո-
տուծոյ զօրացաւ, փող զարկաւ, Սաերի՝ Զաբուղոնի եւ Նեփ-
թաղիմայ ցեղերուն մարդիկ դրկեց ու հրաւիրեց զանոնք.
Եկան հետը միացան : Բայց Գեղէոն դեռ պատերազմը չըս-
կըսած՝ ուղեց որ Աստուած երկու հրաշքով ցուցընէ թէ ի-
րացընէ իւր ձեռքովը Խսրայելացիքը պիտի աղատէ : « Գը-
զաթ մը կղնեմ, ըստ, բոլոր երկիրը չոր մնայ, եւ գը-
զաթը միայն թրջի » : Առաւոտը կանուխ ելաւ տեսաւ որ
ուղածին պէս եղեր է . գզաթը քամեց, եւ անկից կոնք մը
լեցուն ջուր ելաւ : « Հիմա ալ բոլոր գետինը անձրեւ գայ
թրջի, ըստ, եւ գզաթը միայն չոր մնայ » : Եւ Երբոր այն
եւս եղաւ, ալ ամենեւին տարակոյս չունենալով՝ Երեսուն
երկու հազար Խսրայելացի ժողվեց ու պատերազմի պատ-
րաստուեցաւ : Ժողովրդեան երախտամոռաց ընաւորու-
թիւնն ու հպարտութիւնը գիտնալով, « Զօրքդ շատ է , ը-
ստ իրեն Տէր, վասն զի չեմ ուղեր որ Խսրայէլ զրուցէ թէ
Զեռն ի: Ի վրկեաց զիս : Թող մէջերնէն վատասիրտներն եր-
թան իրենց տեղը » : Քսանուերկուհազար հոգի դարձան .
Եւ մնացին տամն հազար : « Անոնք ալ շատ են, ըստ Տէր,
առ զամէնքը, Տրի մը քով տար, եւ տես թէ որոնք ջուրը
ափով կառնուն կիսրմեն, եւ որոնք ծունկի վրայ կուգան հան-
գիստ կիսրմեն, եւ զանոնք իրարմէ զատէ » : Երեքհարիւր հո-
գի միայն առանց իրենց հանգստութիւնը վնատուելու՝ ոտքի
վրայ ձեռքով ջուրն առին խմեցին, եւ Աստուած ըստ Գե-
ղէոնի . « Խսրայելացիքը միայն ասոնցմով Մադիամու ձեռ-
քէն պիտի աղատեմ. մէկաները ճամբէ » : Բայց ուղելով
աւելի սիրտ տալ իրեն, եւ այնչափ քիչ հոգւով Մադիանա-
ցւոց ու Ամաղեկացւոց բիւրաւոր զօրացը վրայ ընելու յաղ-
թութեանը զինքն անկասկած ընելու համար, հրամայեց որ
ծառան առնու հետան ու գիշերը գաղտուկ երթայ թշնա-
մեաց բանակը տեմնէ թէ ինչ կիսուին : Գնաց Գեղէոն եւ
լսեց որ զինուորին մէկը մէկալին երազ կպատմէր թէ « Տե-
« սայ որ գարիէ նկանակ մը գլորեցաւ դէպ իՄադիամու
« բանակը, եւ զարկաւ կործանեց զայն : — Այդ Գեղէոնի

« սուրն է, պատասխանեց ընկերը . Սատուած զՄադիամ՝ « բոլոր բանակաւը անոր ձեռքը մասնեց » :

Յաղթութիւն Գեղէոնի , եւ մահ նորա: — Այս երազն ու անոր մեկնութիւնը որ լսեց Գեղէոն, մէկէն ընկաւ երկը պագութիւն ըրաւ Սատուածոյ, եւ քաջալերուած՝ վազեց գընաց Խրայելացւոց բանակը , « Արիք, գոչեց , Սատուած « Մադիամու բանակը մեր ձեռքը մատնած է ». եւ երեքհարիւր հոգին երեք խումբ բաժնեց . ամենուն ձեռքը եղջերեայ փող տուաւ, սափորի մէջ ալ մէկմէկ ջահ , եւ ապլսպրեց որ ամէն բան ճիշդ իւր ըրածին պէս ընեն՝ Սուր Տեառն եւ Գեղէոնի գոչելով: Կէս գիշերուն այն սակաւաթիւն եւախումբ գունդը Մադիամու բանակին վրայ գիմեց . եւ Գեղէոն նշան տալուն պէս՝ մէկէն փողերը հնչեցին, սափորները խորտակեցին շառաչմանբ . այն գիշերուան խաւարին մէջ ջահերը լուսապայծառ կծագին եւ երեքհարիւր հոգի միաբերան « Սուր Տեառն եւ Գեղէոնի » կազազակէն մեծածայն : Մադիանացիք յանկարծակիի եկած՝ կարծեն թէ բանակնին առնուած ու կրակի մասնուած է . շըփոթած տագնապած՝ այն մթութեան մէջ մէկզմէկ կըսպաննեն, փախչող փախչողի կինին . ետքեմէն կիյնայ Գեղէոն, շատերը կջարդէ , յաղթանակը կատարեալ կընէ , եւ Խրայելացիքը բոլորովին անսոնց գերութենէն կազատէ:

Այն ժամանակ չըեայք ուրախութեամբ ու երախտագիտութեամբ լեցուած, « Որովհեաեւ զմեզ Մադիամու ձեռք՝ Քէն փրկեցիր, կըսէին, գուն եւ որդիքդ մեր վրայ իշխեցէք: — Ոչ ես, եւ ոչ որդիս ձեր վրայ կուզեմք իշխել, « ըստ Գեղէոն, այլ Տէր իշխեսցէ ձեզ »: Քառասուն տարի զիրենք կդատէ, եւ կմեռնի ի բարւոք ձերութեան :

Աբիմելէք, եւ իւր իղբայրասպանութիւնը : — Գեղէոն այլ եւ այլ կանանցմէ եօթանասուն որդիք ունեցեր էր . ասոնցմէ մէկը Արխմելիք, որուն մայրը Սիկիմացի էր, բնութեամբ սաստիկ անգութ եւ փառասէր լինելով՝ շուտ մը ելաւ Սիկիմ գնաց, հօն իւր մօրեղբարցը ձեռքով՝ ժողովրդեան սիրտն որսաց, որ մեր եղբայրն է ըսելով՝ զինքը սիրով ընդունեցան, ուզածին չափ ալ ստակ տուին իրեն: Սնով շատ մը սրիկաներ վարձեց Աբիմելէք, գնաց

Եփրա քաղաքը հօրը տունը մտաւ, բոլոր եզրայիները բըռ-նեց ու քարի մը վրայ զամէնքն ալ մորթեց, մէջենէն Յո-վաթամ միայն փախչելով ազատեցաւ:

Առակ Յովաթամայ: — Այս Յովաթամը երբ լսեց թէ Սիկիմացիք իրենց վրայ թագաւոր դրեր են զԱրիմելէք, գնաց Գարիզին լերան վրայ ելաւ, բարձրաձայն լացաւ ու սկսաւ կանչել.

« Լսեցէք ինձ, արք Սիկիմացիք, եւ Աստուած ձեզ լսէ: « Մառերն ուզեցին իրենց թագաւոր մը գնել. գնացին ձի- « թենւոյն ըսին. Մեր վրայ թագաւորէ. եւ նա պատաս- « խանեց թէ Ի՞նչ, թողում պարարտութիւնս որով Աստուած « եւ մարդիկ զիս կփառաւորեն, ու երթամ ծառերոն « իշխեմ: — Այս որ լսեցին ծառերը, գնացին ու թզենւոյն « աղաչեցին որ գայ իրենց վրայ թագաւորէ. այն եւս ըսաւ « թէ Քաղցրահամ պտուղներս թողում ու գամ փայտերու « իշխան պիտի լինիմ: Ելան որթին գնացին. ինքն եւս մեր- « ժեց ըսելով թէ ես Աստուծոյ եւ մարդկան ուրախու- « թիւն եղած գինիս չեմ թողուր ու փայտերու իշխելու « չեմ գար: Այն ժամանակ ծառերը գնացին գժնըկին առա- « ջարկեցին. նա մէկէն յանձն առաւ, ու թէ որ իրաւցընէ « զիս ձեր վրայ թագաւոր կդընէք, ըսաւ, եկէք շուքիս տակը « մոէք. ապա թէ ոչ՝ փուշերէս կրակ ելնէ ու բոլոր կիբա- « նանու եղեւնափայտները այրէ»:

« Արդ, ով Սիկիմացիք, կրկնեց Յովաթամ. Հօրմէս այն- « չափ բարիք տեսնելն յետոյ, թէ որ իրաւունք եւ արդա- « բութիւն էր անոր տանը գէմ ելնել եւ եօթանասուն որ- « դիքը մորթել սպաննել, ապա օրհնուիք գուք եւ Արիմե- « լէքով ուրախանաք, ինքն եւս ձեզմով ուրախանայ: Իսկ « եթէ ոչ՝ Սբիմելէքին կրակ ելնէ ու Սիկիմացիքն ուտէ. « Սիկիմացւոցմէ եւս ելնէ ու Սբիմելէքին ուտէ». ըսաւ ու փախաւ գնաց:

Մահ Սբիմելէքայ: — Սբիմելէք բունութեամբ բոլոր Իս- րայելացւոց վրայ իշխեց. բայց հազիւ թէ վրան երեք տարի անցեր էր, Յովաթամայ գուշակութիւնը սկսաւ կատարուիլ: Սիկիմացիք Սբիմելէքին հետ աւրուեցան, եւ քիչ մը առաջ « որ մեր եղբայրն է ըսելով՝ իրեն օգներ ու թագաւորեցու-

ցեր էին, զինքը կործանելու համար դաւաճանութիւն մը պատրաստեցին: Կսեց Աբիմելքը, բազմութեամբ զօրաց եկաւ Սիկիմն առաւ, պարխապները կործանեց, եւ ամուր աշտարակի մը մէջ պահուըտած հազար հոգին կրակի տուաւ այրեց: Մնկէց գազանամիտ յաղթանակը թեթէս քաղաքին վրայ դարձուց զօրքը, որ Սիկիմին պէս գլուխ քաշեր ու իւր բռնութեան լուծը թօթափել ուզեր էր: Սիկիմին կոտրածէն սարսափած՝ թեթեսացիք արք եւ կանայք միջնաբերդը գիմեր ամրացեր էին: Վազեց Աբիմելքը որ զիրենք եւս Սիկիմացւոց պէս հրոյ ճարակ տայ. բայց չէր գիտեր որ իւր անգիտութեանցը վերջը հասեր էր, անոնց արդար պատուհասը պիտի գտնէր: Մինչդեռ կմօտենար որ միջնաբերդին կրակ տայ, վերէն կնկան մէկը երկանաքարի կոտր մը գլխուն նետեց ու գագաթը ջախջախեց: Տեսաւ եղբայրասպան անգութ գազանը որ կմեռնի, քովի կապարձակրին « Հանէ սուրդ զիս մեռցուր, կանչեց, որպէս զի չըսեն թէ կին մը զիս սպաննեց »: Կապարձակրը հրամանը կատարեց, եւ այսպէս Յովլաթամայ Աբիմելքին ու Սիկիմացւոց վրայ ըրած անձքն անթերի կատարեցաւ:

Թովիդա. Յայիր: — Աբիմելքին յաջորդեց հօրեղօրորդին թովիդա, որ քսանութիրեք տարի Խորայելացիքը դատեց: Իրէն յաջորդ եղաւ Յայիր Դաղաադացին, որ քսանութիրկու տարի գատաւորութիւն ըրաւ. սա երեսուն եւ երկու որդիք ունէր, որ երեսուն եւ երկու յաւանակի վրայ հեծած կպտըտէին, եւ մէյմէկ քաղաք ունէին՝ որք կըսուէին Աւանի Յայիրայ:

Վեցերորդ գերութիւն Խորայելացւոց: — Յայիրին մահուրնէն ետքը դարձեալ մոռացան Խորայելացիք զԱստուած Երենց ազատիչն ու բարերարը, եւ գնացին օտար աստուածներ պաշտեցին՝ զԲահաղեւ զԱստարովթ: Բարկացաւ Տէր վրանին, Փղշտացւոց ու Ամնացւոց ձեռքը զիրենք մատնեց: Երբոր ամէն կողմէն ճարերնին հատաւ ու հոգինին բերաննին եկաւ, նորէն առ Աստուած դիմեցին, « Մեղաք, ըսին. ինչ որ քեզ հաճոյ է՝ ըրէ մեզ, միայն թէ թշնամեաց ձեռքէն զմեզ ազատէ »: Օտարոտի աստուածները հալածեցին եւ զէր միայն պաշտեցին: Բայց Աստուած

մեկէն չներեց իրենց, որպէս զի գէթ այս անդամ իրենց գլխուն եկած թշուառութեամբը լաւ մը խրատուին, ու միւսանդամ այնպիսի հանգստութիւն ու լիութիւն տեսնելուն պէս՝ իրենց փրկիչն ու բարերարը չմունան:

Յեփթայէ: — Յեփթայէ Գաղաադացին, այր հզօր զօրութեամբ, եղբարցը բանութենէն փախեր ու եկեր Ասորուոց Տովիր ըսուած երկրին մէջ բնակեր էր. վասն զի հօրը անհարազատ որդին լինելուն համար՝ զինքը անարգեր ու հայրենական ժառանգութենէն մերժեր էին: Հոն Յեփթայէ հետը միացընելով շատ մը սրիկայ մարդիկ՝ աւազակութիւն կընէր: Երբոր Ամոնացիք Խորայելացւոց վրայ պատերազմի ելան ի Գաղաադ, Գաղաադացիք յիշեցին Յեփթայէայ քաջութիւնը, եւ իրենց ծերերը յուղարկեցին որ երթան զինքն իրենց զօրավար դնեն: Առջի բերան յանձն չառաւ Յեփթայէ, « Դուք զիս ատեցիք, ու հօրս տնէն հանելով՝ Գաղաադէն դուրս վրւնտեցիք, ըսաւ. հիմա որ նեղուեր էք՝ եկեր յինէն ինչ կուզէք»: Եւ երբ շատ աղաչեցին որ ենէ հետերնին գայ Գաղաադ, եւ Ամոնացւոց հետ պատերազմի, « Կուգամ, ըսաւ. բայց թէ որ Ամոնացւոց յաղթեմ, խօսք կուտաք որ ձեր վրայ իշխան լինիմ»: ԶԱՄՈՒՈՒԱԾ վկայ բռնելով՝ ուզածը խոսացան իրեն: Ներոց հետ Գաղաադ համսնելուն պէս, ժողովուրդը զինքն իրեն դլուխ եւ առաջնորդ ընտրեց, եւ Յեփթայէ մէկէն կեսպան զրկեց Ամոնացւոց թագաւորին թէ « Ինչու համար եկեր երկրիս մէջ հետո կուզես պատերազմիլ»: Նա պատասխան տուաւ թէ « Ինչու համար Խորայէլ Եգիպտոսէն « Ելած ժամանակը երկիրս առաւ Առնոնէն մինչեւ ցԱրբոկ « Եւ մինչեւ ցՅորդանան. Ետ տուր ինձի զանոնք խաղաղու. « Թեամբ, եւ կենևմ տեղս կերթամ»: Նորէն մարդ զրկեց Յեփթայէ եւ ըսաւ որ « Մեք ձեր երկրէն ուզեր եմք անցնիլ, « Եւ դուք թող չտալով՝ հետերնիդ պատերազմեր ու ա. « Եւ եմք զայն. Քեզմէ յառաջ Ելած թագաւորները բան « մը չըսին, դուն ինչ ելեր կպահանջես: Ես քեզ բան մը « չըրի, եւ դուն հետո չարութեամբ վարուելով կպատերազմիս. մեր դատաստանն Աստուած տեսնէ»:

Յաղթութիւն Յեփթայեայ եւ ովստ նորա: — Երբոր թագաւորը մոտիկ ըլքաւ, Յեփթայէ Աստուծմէ շարժած՝ շուտ մը զօրք ժողվեց, պատերազմի պատրաստուեցաւ, եւ ճամբայ չելած՝ անխոհէմութեամբ ուխտ ըրաւ որ եթէ Ամոնացւոց յաղթէ, տուն դարձած ժամանակն ով որ նախ առջեւն ելնէ՝ զնա Աստուծոյ ողջակէզ ընէ: Գնաց յաղթեց, անոնց քաղաքներէն քսան հատն առաւ կրծանեց. եւ Երբոր այնպէս յաղթական կդառնար ի Մասեփա, իւր մէկ հատիկ միամօր աղջիկը պարելով՝ թմբուկզարնելով ուրախութեամբ ընկերացը գլուխն անցած՝ հօրն առջեւը ելաւ: Զինքն որ տեսաւ Յեփթայէ, աղիքը կտըրտեցան, սրտին անտանելի ցաւէն՝ վրայի հագուստը պատըռտեց, որովհետեւ անկէց զատ մանչ զաւակ ալ չունէր. «Վայ ինձ, դուստր իմ, կան. « չեց. ուխտ ըրեր եմ Աստուծոյ որ նախ առջեւս ելնողն « իրեն նուիրեմ, եւ խօսքս չեմ կրնար ետ դարձունել: — « Մի դարձուներ, հայր, ըսաւ խեղճ աղջիկը, միայն ինձ եր. « կու ամիս ժամանակ տուր որ ընկերներուս հետ երթամ « լեռնէ լեռ պտըրտելով կուսութիւնս ողբամ»: Հնկերներովը գնաց Դաղաադու լեռներուն վրայ լացաւ, ոլբաց երկու ամիս ու դարձաւ հօրը քով, որ ըրած ուխտը կատարեց:



Հինքը ողջակիզելով: Ոմանք կարծեն թէ զինքն ի ծառայութիւն Աստուծոյ սեղանոյն նուիրելով կատարեց Յեփթայէ իւր անխոհեմ ուխտը, եւ ոչ թէ աղջիկն սպաննելով, որ

ընդդեմ ալ էր Մովսեսի օրինացը: Այսուհետեւ Խորայելացւոց մէջ սովորութիւն գարձաւ որ ամէն տարի աղջկունք կժողվուէին, ու չորս օր Յեփիթայեայ աղջկան ցաւալի մահը կողբային:

Եփրեմայ ցեղին կոտորածն ու Յեփիթայեայ մահը: — Քիչ ժամանակէն Եփրեմայ յեղին ու Դաղաադու բնակչաց մէջ մեծ կուր մը բացուեցաւ. Եփրեմայ որդիքը բարկանալով որ Ամոնացւոց դէմ եղած պատերազմին իրենցմէ մարդ օգնութեան չկանչեցին, եւ իրենց եղբարց յաղթութեանցը վրայ նախանձելով՝ Յեփիթայեայ վրայ պատերազմի ելան, որ զարկաւ յաղթեց, եւ իրենցմէ այն օրը քառասունուերկու հազար մարդ կոտորեց. վասն զի անոնց Յորդանանէն անցնելու կրծերը բռնեց. եւ երբոր վախրսականք կուրդային որ անցնին, շափակիր բառն իրենց զրուցել կուտային՝ որ հասկ ըսել է. եւ որովհետեւ Եփրեմայ որդիքը չէին կրնար շա տառն արտաքերելու սիսպոկիր կրսէին, մէկէն թշնամի լինենին կիմացուէր, կբռնուէին եւ կսպաննուէին:

Այն սոսկալի համազգային արիւնչեղութենէն յետոյ Խորայելացիք խաղաղեցան, եւ Յեփիթայէ վեց տարի զիբենք դատեց ու մեռաւ:

Եսեբոն. Եղոն. Աբղոն: — Յեփիթայեայ տեղ Խորայելացւոց գատաւոր եղաւ Եսեբոն Բեթղեհեմացին, որ երեսուն մանչ եւ երեսուն աղջիկ զաւակ ունեցաւ, եւ զամէնքըն ալ իւր ձեւօքը կարգեց: Եօթը տարի գատաւորութիւն ըրաւ: Իրեն յաջորդեց Եղոն, եւ տասը տարի գատեց զիսրայէլ: Իսկ նորա յաջորդն Աբդոն՝ ութը տարի միայն. քառասուն որդիք ունեցաւ եւ երեսուն թուունք, որ եօթանասուն յաւանակի վրայ հեծած կպտըտէին:

Եօթներորդ գերութիւն Խորայելացւոց. Ծնունդ Սամփսոնի: — Խորայելացիք նորէն կռապաշտութեան մէջ ընկան եւ բարկացուցին զԱստուած, որ զիրենք քառասուն տարի Փղշացւոց ձեռքը մասնեց: Երբոր նորէն զզջացին եւ առ Աստուած գիմեցին, իրենց աղատարար տուաւ ըզ-Սամփսոն, որ Փղշացւոց ամենէն աշարկու թշնամին եղաւ: Դանայ յեղէն Մանով անունով մէկը կար, որուն կինը

ամուլ էր. օր մը հրեշտակ Սատուծոյ իրեն կերեւնայ ու « Տղայ մը պիտի ունենաս, կըսէ, որոյ գլխուն երկաթ « պիտի չդըպցընես, վասն զինազովրեցի՝ այսինքն ուխտաւոր Սատուծոյ պիտի լինի մօրը որովայնէն մինչեւ մահ « հուան օրը. ոչ գինի պիտի խմէ եւ ոչ օղի, եւ ինքը իս-



« բայելացիքը պիտի ազատէ Փղշտացւոց ձեռքէն » : Իրաւցնէ տղայն ծնաւ, Սատուած զինքն օրհնեց, եւ նորա հետէր իւր հոգին :

Քաջութիւնք Սամփոնի : — Տաճնըութը տարեկան որեղաւ, զարմանալի ոյժը սկսաւ վրան երեւնալ : Փղշտացւոց Թամնաթա քաղաքը գնացած ժամանակը աղջիկ մը տեսեր հաւներ էր. դարձաւ ծնողացն ըսաւ որ այն աղջիկն իրեն կին առնուն : Անոնք չգիտնալով որ այս բանս Սատուծմէ է, այլազգի լինելուն համար չէին ուզեր . բայց երբ ճարչեղաւ, հետն ելան Թամնաթա գնացին, որպէս զի աղջիկան հօրը մօրը հետ խօսին : Ճամբան այդիներուն մէջ մըտաւ Սամփառն . առիւծի կորիւն մը վրան յարձակեցաւ . մէկէն ձեռքովը բերանը բռնեց Սամփառն, ճեղքեց, սլատ-

ուեց, թողարկաց, գարձաւ ծնողացը քով ու բան մը չըսաւ։ Քիչ ժամանակէն երբոր հարմիք ընելու համար նորէն ծնողացը հետ Թամանաթա կերթար, առիւծը սպանած աեղէն անցնելու ժամանակ՝ գնաց որ նայի թէ անոր մարմինն ինչ եղերէ, եւ տեսաւ որ բերնին մէջ մեղուները մեղը շիներ են. առաւ կերաւ, եւ բերաւ ծնողացն եւս տուաւ։ Հասին Թամանաթա, եւ որովհետեւ հարսանիքը եօթն օր կտեւէր, Փղշտացիք վախցան իրմէ, եւ քովը իբրեւ փեսաւէր՝ երեսուն կորովի երիտասարդներ դրին։ Զանոնք կանչեց եւ ըստ Սամիսոն։ «Զեզի հանելուկ մը զրուցեմ։ «թէ որ հարսանեացս հանդիսին եօթն օրուանը մէջ գրտնէք, ձեզի երեսուն պատմուճան կուտամ։ իսկ թէ որ «չգրտնէք՝ դուք ինձ տուէք»։ Եւ երբոր անոնք հաւանեցան, ըստ այս հանելուկը «Կերողէն ելաւ կերակուր, եւ հզօրէն ելաւ անոյշ»։ Նատ աշխատեցան, չկրցան մեկնութիւնը գտնել. եւ Սամիսոնի կնկանը դիմեցին որ բերնէն առնու, «Ապա թէ ոչ, տնով տեղովդ զեեղ կայրեմք» կըսէին։ Կինն սկսաւ լալ ու գանգատիլ իրեն որ իբր թէ զինքը կատէ ու չսիրեր. վասն զի զիս սիրելու լինէիր, կըսէր, հանելուկին մեկնութիւնը ինձ կհասկըցընէիր։ «Հօրս մօրս չըսածս՝ քեզ պիտի զրուցեմ» կըսէր Սամիսոն։ Բոլոր այն հարսանեաց հանդիսին եօթն օրը լացաւ աղաչեց կինը, եւ Սամիսոն անոր թախանձանքին չդիմանալով ըստաւ. նա եւս գնաց մէկէն այն երիտասարդաց պատմեց, որոնք եօթներորդ օրը դեռ արեւը չմտած եկան ըսին Սամիսոնին. «Մեղրէն անոյշ ինչ կայ, եւ առիւծէն ուժով ինչ։ — թէ որ դուք իմ երինջս (կինը) չնեղէիք, պատասխանեց Սամիսոն, հանելուկս չէիք գտներ»։ Մէկէն ելաւ Փղշտացւոց Ասկաղըն քաղաքը գնաց, երեսուն հոգի զարկաւ սպաննեց, հագուտանին բերաւ նոցա տուաւ. բայց եւ կնկանն ըրած մասնութեանը վրայ սաստիկ բարկանալով՝ հոն ձգեց զինքը ու հօրը տունը դարձաւ։

Քանի մը օրէն բարկութիւնն անցաւ. ուշ մը առած կնկանը եկաւ, եւ երբ իմացաւ հօրմէն որ նա իւր փեսաւէրներէն մէկուն հետ կարգուերէ, նորէն սաստիկ բարկացաւ, վրէժն առնելու համար գնաց երեքհարիւր աղուէս

բռնեց, պոչերնին իրարու կապեց, մէջտեղն ալ վառած
մէկ մէկ ջահ կապեց ու զանոնք Փղշտացւոց արտերուն
մէջ արձրկեց, որ կատաղաբար գնացին բոլոր ցորեն-
ներն, այդիներն ու ձիթենիները այրեցին աւըշարկեցին:
Փղշտացիք Սամիսոնի սիրոն աւնելու համար՝ այն անհա-
ւատարիմ կնկան տանը կրակ տուին ու իւր հօրն ու նոր
էրկանն հետ այրեցին: Այնու եւս Սամիսոնին բարկութիւնը
չի ջաւ, Փղշտացւոց սոսկալի ջարդ մը տուաւ ու գնաց
ետեմայ այրը բնակիցաւ: Փղշտացիք կատղած՝ զօրքով Յու-
դայի ցեղին վրայ գիմեցին որ զՍամիսոն իրենց ձեռքը
մատնեն: Անոնցմէ երեք հաղար հոգի եկան Սամիսոնի
« Զես գիտեր, ըսին, որ Փղշտացիք կիշխեն մեզ. այս Բնչ
« բան է որ մեզի ըրեր. ահա եկեր ենք որ զերեզ բռնենք
« կապենք ու իրենց տանք որ ազատինք: — Երդում ըրեք
« որ զիս չսպաննեք, ըսաւ Սամիսոն, եւ կապեցէք զիս ու
« անոնց ձեռքը տուէք»: Երեք նոր չուաններով կապեցին
զինքն ու տարին Փղշտացւոց յանձնեցին: Հազիւ թէ ա-
նոնք իրենց սոսկալի թշնամիին ձեռք ընկնելուն վրայ սկսան



ուրախանալ ու վրան թափիլ, Աստուծոյ հոգին Սամիսոնի
վրայ եկաւ, թօթվեց կտրտեց կապանքը. նայեցաւ որ ու-
րիշ զէնք չունի, գետինը իշու ծնօտ մը դտաւ, անով
քովիններէն հաղար հոգի զարկաւ մեռուց ու զամէնքը
սարսափեցուց հալածեց:

Սամփսոն դատաւոր կիֆի. ուրիշ քաջութիւնները: — Իսրայելացիք Սամփսոնին այս քաջութիւնները տեսնելով՝ զինքն իրենց դատաւոր ընտրեցին, եւ քսան տարի այն պաշտօնը կատարեց: Փղշտացւոց վրայ ունեցած անհաշտ ատելութեամբը միշտ անոնց երկիրները կպտըտէր՝ որպէս զի վնաս մը հասցունէ: Օր մը երբոր անոնց Գաղա քաղաքը եկեր էր, Գաղացիք դռները գոցեցին՝ որպէս զի զինքը ըսնեն ու սպաննեն: Սամփսոն անոնց դիտաւորութիւնը հասկընալով, կէս գիշերուն ելաւ քաղաքին դուռը գնաց, եւ երբ տեսաւ որ գոց է, հանդերձ սեմովքն եւ նգովք զայն տեղէն քաշեց հանեց, ուսը զարկաւ ու տարաւ դիմացի լերան ծայրը դրաւ:

Սամփսոնին այս զարմանալի ոյժը մազերուն վրայ էր. զանոնք կտրելուն պէս մէկէն ուժէ պիտի իյնար ու հասարակ մարդու պէս պիտի լինէր. մինչեւ այն ժամանակ շատերն ուզեր էին իմանալ այն գաղտնիքն ու մէկը չէր կրցեր դիտնալ: Պիտի տեսնեմք այս երկրորդ անգամ՝ որ այն մարմնոյ սոսկալի ոյժ ունեցող Սամփսոնը չկրցաւ այնչափ մոգի ոյժ ունենալ որ կնկան մը փաղաքուշ խարդախ գգուանքէն ու շահասէր աղաչանքէն ու արտասուքէն չխաբուելով՝ իւր ծածուկը չյայտնէր անոր, եւ թշնամեացը ձեռքը չմատնուէր:

Դալիլա. Սամփսոն կբռնուի: — Դալիլա անունով կին մը շատ կտրէր Սամփսոն. Փղշտացւոց իշխաններն եկան անոր ըսին որ եթէ կարող լինի իմանալ թէ Սամփսոն ինչով իւր ոյժը կկորսընցունէ, ամէն մէկերնին իրեն հաղար հարիւր արծաթի դրամ կուտան: Այսուհետեւ սկսաւ Դալիլա Սամփսոնին աղաչել ու ըսել թէ «Պատմէ ինձ, ինչով է քու «մեծ զօրսութիւնդ, եւ ինչով պէտք է կապուիս որ տկարանաս: — Թէ որ զիս եօթը գալար ջիլերով կապեն, ըսաւ «Սամփսոն, կտկարանամ ու հասարակ մարդու մը պէս կը «լինիմ»: Իշխանները գալար ջիլեր քերին, շտեմարանին մէջ գարանակալ մարդիկ կեցուցին. Դալիլա իբր թէ կատակով կապեց զինքն ու «Սամփսոն, կանչեց, Փղշտացիք վրադ կհասնին որ զքեզ բռնեն»: Մէկէն թօթվեց կրտեց Սամփսոն կապերը, վեր ցատքեց տեսաւ որ մարդ չկայ:

« Խաբեցիր զիս, ըստ Դալիլա, ու սուտ ըսիր. գոնէ հիմա
« պատմէ թէ ինչով կկապուիս: — Թէ որ եօթը նոր չգոր-
« ծածուած չուաններով կապուիմ, կտկարանամ եւ կլինիմ
« իբրեւ զմի իմարդկանէ » ըստ: Նոր ամուռ չուաններ
առաւ, կապեց զինքը Դալիլա ու « Սամիստն, Փղշտացիք վր-
րագ կվաղեն » կանչեց: Իբր թէ գերձան լինէին, թե-
ւերը թօթվեց փրցուց այն ամուռ չուանները Սամիստն,
եւ տեսաւ որ մարդ չկայ: « Մինչեւ իբր զիս պիտի խաբես
« ու սուտ պիտի խօսիս, ըստ Դալիլա. արդ պատմէ ինձ
« թէ ինչով կկապուիս: — Թէ որ գլխուս եօթը գիսակները
« ազբին հետ հիւսես եւ ցիցերով պատին գամես, կտկա-
« րանամ իբրեւ զմի իմարդկանէ » ըստ: Քնացուց զինքը
Դալիլա, եւ ըստն ըրաւ, ու « Սամիստն, Փղշտացիք վրագ-
կվաղեն » կանչելուն պէս՝ քնէն արթնցաւ Սամիստն ու ոս-
տայնով եւ ազբով հանգերձ ցիցերը պատէն քաշեց հա-
նեց, եւ ոյժը նորէն չիմացուեցաւ: « Ի՞նչպէս կզրուցես,
« ըստ Դալիլա, թէ կսիրես զիս՝ երբ սիրտգ հետս ուղիղ
« չէ. այս երրորդ անգամ է որ զիս կխաբես ու չես պատ-
« մեր թէ ինչով է այդ մեծ զօրութիւնդ ». եւ բոլոր գե-
շերը խօսք չմնաց որ չըսէ, ու մինչեւ իմահ չպարտասե-
ցընէ: Սամիստնին ճարը հատած՝ ելաւ իւր գաղանիքը այն
անգամ կնոջն ըստ: « Մօրս որովայնէն ուխտաւոր եմ ես,
« զրուցեց, անոր համար գլուխս ածելի պիտի չգըպչի. թէ
« որ մազերս կտրուին՝ կտկարանամ՝ կիյնամ ու հասարակ
« մարդու մը պէս կլինիմ »: Երբ տեսաւ խաբերայ ու
շահասէր կինն որ ճշմարիտը արգէն իրեն պատմեց, մէ-
կէն զրկեց Փղշտացոց նախարարները կանչեց, որ խօստա-
ցած ստակնին հետերնին առած վազեցին եկան. իսկ ինքը
ծնկուրներուն վրայ քնացուց զՍամիստն, վարսավիրայ մը
կանչեց, գլխոյն եօթը գիսակները ածիլել առաւ. եւ երբ
տեսաւ որ նա սկսաւ թուլնալ, ուժէ լյնալ, « Սամիստն,
Փղշտացիք վրագ կհամնին » կանչեց: Արթնցաւ Սամիստն,
եւ չգիտնալով թէ Աստուած իրմէ հեռացեր էր, ամէն
անգամուն պէս « Ենեմ, թօթափեմ, հալածեմ » ըսելուն
չմնաց, հասան բանեցին զինքը Փղշտացիք, աչուրները
ըրեցին հանեցին, առին Գաղա տարին, երկաթի կապանօք

կապեցին ու ջաղացքի մը մէջ բանտ դրին որ երկանաքար դարձունէ.

Մահ Սամփսոնի: — Օք մը Փղշտացւոց իշխանները մեծ սրահի մը մէջ ժողվուեցան, որպէս զի իրենց Դագոն կուռքին զոհ ընեն իշնորհակալութիւն որ իրենց ոխերիմ թշնամին ու երկրին ապականիչը ձեռքերնին մատնեց: Հոն բերել տուլին նաեւ խեղճ Սամփսոնը, ու վրան կիսնդային կծիծաղէին: Կոյք Սամփսոնին մազերն սկսեր էին բուսնիւ. ձեռքէն բռնող պատանւոյն զրուցեց որ զինքը այն երկու սեանց մէջտեղը տանի՝ որոց վրայ հաստատուած էր շէնքը: Յայնժամ ցաւագին սրտիւ աղաղակեց առ Տէր ու ըստւ. «Տէր, Տէր զօրութեանց, յիշէ զիս, եւ այս անգամ եւս զօրացուը ոք երկու աչքերուս վրէժը Փղշտացիներէն առնում»: Երկու սիւները բռնեց ու «Մեռցի անձն իմ ընդ այլազգիս» գոչելով՝ այնպէս ուժով շարժեց, որ



տունը փլաւ այն նախարարաց եւ երեք հաղարէն աւելի հանդիսականաց վրայ, եւ կինդանութեան Ժամանակը մեռուցածէն աւելի անդ իմահուան իւրում մեռուց Սամփսոն:

ხეგვაღენ ու ազգականներն եկան առին մարմինը ու տարին
հօրը գերեզմանը թաղեցին : Այսպիսի աղետալի վախճան
ունեցաւ աշխարհիս ամենէն քաջ եւ ուժով մարդը՝ կնոջ
մը խորամանկ խօսքերուն ու արտասուացն անսալով :

Նոոմի եւ Հռութ : — Այն աստենները Խորայելացւոց եր-
կիրը սաստիկ սով իյնալով, Յուղայի ցեղէն Ելիմելիք ա-
նունով մէկը իւր նոոմի կնիկովն ու երկու որդւովքը Բեթ-
ղեհեմէն ելաւ Մովաբացւոց երկիրը գնաց բնակեցաւ, եւ
որդւոցը մէյմէկ Մովաբացի աղջիկ հարս առաւ . մեծին
կնոջ անունն էր Որփա եւ կրտսերոյն Հռութ : Քիչ ժամա-
նակէն հայրն ու որդիքը անզաւակ մեռան : Նոոմին երկու
հարսերովը մինակ մնալով՝ միտքը դրաւ որ գառնայ իւր
ծննդեան քաղաքը ինեթղեհէմ . հարսերն ալ համբուրեց
ու ըստ որ երթան հօրերնուն տունը հանդիսաւ ապրին :
Երկուքն եւս լացին . Որփա շատ գժուարութեամբ յանձն
առաւ երթալ, բայց անկարելի եղաւ որ Հռութ իւր աղ-
քատ ու պառւած սկեսրէն բաժնուի, մինակ թողու . « Ուր
« որ երթաս, կըսէր, հետդ պիտի գամ, ուր որ հանդչիս՝
« պիտի հանդչիմ եւ ես . քու ժողովուրդդ՝ իմ ժողովուրդս
« պիտի լինի, եւ Աստուածդ՝ իմ Աստուածս . ուր որ գուն
« մեռնիս ես ալ հոն կուզեմ մեռնիլ, եւ հոն թաղուիլ : Աս-
« տուած զիս պատժէ թէ որ մահուընէ զատ մէկը զիս քեզ-
« նէ բաժնելու լինի » : Տեսաւ նոոմի որ Հռութ հաստա-
տութեամբ միտքը դրեր է որ հետը գայ, հաւանեցաւ, եւ
եկան հասան ինեթղեհէմ գարին հնձելու սկսուած օքերը :

Բոս : — Ելիմելէք հարուստ ազգական մը ունէր Բոս
անունով, որ նոոմիին բնակելու տուն տուաւ : Հռութ իրեն
ու սկեսրով ապրուստ ճարելու համար հրաման ուզեց իր-
մէն որ երթայ արտը հասկ քաղէ . Հաւանեցաւ նոոմի, եւ
Հռութ ելաւ արտ մը գնաց, եւ հոն հնձողաց ետեւէն
հասկ կքաղէր : Այն արտը Բոսսինը լինելով, երբոր եկաւ
ու զինքը հոն տեսաւ, չճանչցաւ . հարցուց հնձողաց վերա-
կացուին թէ « Ով է այդ աղջիկը . — նոոմեայ հետ Մովա-
« բացւոց երկրէն եկած է, ըսին, եւ առաւօտուընէ իվեր
« հասկ կքաղէ » : Անոր անձնանուէր առաքինութեան համ-
բաւն արդէն քաղաքին մէջ լած լինելով, քովը եկաւ ու

« Կլմես, աղջիկո, ըստւ. այսուհետեւ հասկ քաղելու համար
« ուրիշն արտը չերթաս, այլ հոս եկուր աղախնեացս հետ
« աշխատէ, ուղածիդ չափ քաղէ, եւ ես ծառաներուս պա-
« տուիրեցի որ քեզ չգըլպչին » : Եւ երբոր չռութ շնորհա-
կալութեան համար երեսի վրայ ընկաւ գեախն երկրպա-
գութիւն ըրաւ, ու « ես որ, օտար մի եմ, ինչ արժանա-
« ւրութիւն ունիմ, որ այս շնորհն ինձ կընես » ըստւ,
« երկանդ մահուանէն իվեր սկեսրիդ բոլոր ըրածներդ պատ-



« մեցին ինձ, պատասխանեց Բոս. ինչպէս հայրդ ու մայ-
« րըդ եւ ծննդեան երկիրդ թողուցիր, եւ չգիտցած ժո-
« վըրդեանդ մէջ եկար բնակեցար, որպէս զի սկեսուրդ հո-
« գաս. Հատուացէ քեզ Տէր ըստ վաստակոց քոց, եւ եղիցի
« լի վարձք իմեառնէ Աստուծոյ Խրայելի, որուն թեւե-
« րուն տակը գիմեցիր ապաստանեցար » : Նատեցուց կերա-
կուր կերուց իրեն, ծառայիցն ապսպից որ թողուն ու-
ղածին չափ հասկ ժողվէ, աղէկ նային : Մինչեւ երեկօյ
քաղեց Հռութ, ծեծեց, գարի ըրաւ, եւ սկեսրին տարաւ,
հետը նաեւ իւր կերած կերակրէն աւելցուցածը : Երբ հար-
ցուց իմացաւ նոումին թէ այն օրը Բոսսին արան անցու-
ցեր է, եւ Բոսս իրեն այնչափ բարիք ըրեր է, « Օրհնեաւ
« լինի, ըստւ, որ էրկանս վրայ ցուցուցած գութը՝ անոր
« մերնելէն ետքն եւս կցուցընէ . ուստի լաւ կընես որ եր-
« թաս իւր աղջկանցը հետ հասկ քաղես, որպէս զի չլինի

« թէ ուրիշի արտին մէջ նախատուիս » ; Հունձքէն ետքը նոոմի « Աղջիկս , ըստ Հռութին , Բոռս մեզի մօտ աղգա- « կան է . այս գիշեր կալին մէջ գարի ծեծել պիտի տայ . « դուն լուացուէ օծուէ , նոր հագուստներդ հագիր , եւ ծա- « ծուկ կալ գնա կեցիր . եւ երբոր անիկայ քնանայ , դու « ալ մօտը հանգչէ » :

Հռութեամբ սկեսրին հրամանը կատարեց . կէս գիշերուն Բոռս արթընցաւ , տեսաւ զ՛ռութ , վախցաւ , ու « Ո՞վ ես դուն , ըստ . — Ես եմ , աղախին քո » պատաս- խանեց Հռութ : Բոռս հասկըցաւ որ Հռութ կուզէր յիշե- ցընել իրեն Մտվեսի այն օրէնքը , որով այրին պիտի առ- նուը էրկանը ամենէն մօտ աղգականը . ուստի եւ ըստ ի- րեն թէ « Խնդիրքդ կկատարեմ , բայց քան զիս աւելի մօտ « աղգական կայ . լուսնալուն պէս մէկէն կերթամ իրմէ կի- « մանամ թէ իրաւունքը կուզէ կատարել թէ չէ . թէ որ « անիկայ հրաժարի , կերդնումյանուն Աստուծոյ՝ որ հետդ- « կկարգուիմ » :

Երկրորդ առաւտօտը կանուխ ելաւ Բոռս , գնաց քաղաքին գուռը նստաւ , եւ անկից այն մերձաւոր բարեկամն անցած- ժամանակը քովը կանչեց , եւ տասը ծերոց առջեւը առա- ջարկեց անոր որ նոոմեռայ հարսը զ՛ռութ իրեն կին առ- նու . եւ երբոր նա հրաժարեցաւ , այն ժամանակ Բոռս հաս- կըցուց ծերոց ու բոլոր հօն կեցած ժողովրդեան որ ինքը կուզէ առնուլ . ամէնքը միաբերան « Մեք վկայ եմք » կան- չեցին . եւ ծերերը « Հռաքելին ու Լիային պէս Աստուած « օրհնէ նաեւ զ՛ռութ , ըսին , որպէս զի ինքն եւս անոնց « պէս օրինակ առաքինութեան լինի , եւ անունը Բեթղե- « հեմին մէջ հռչակուի » :

Աստուած եւս օրհնեց զ՛ռութ . աղայ մը ունեցաւ՝ որը նոոմի իւր գիրկը մեծցուց , եւ տեղացի կանայք ուրախա- կից կլինէին ու կըսէին . « Ծնաւ որդի նոոմեռայ » : Անունը գրին Ովիեր , որ եղեւ հայր Յեսսեայ՝ հօր Դաւթի : — Այս- պէս ահա Հռութ մովաբացին իւր առաքինութեամբը ար- ժանի եղաւ Քրիստոսի աղգաբանութեանը մէջ մտնելու :

Հեղի քահանայապետ եւ դատաւոր Խորայելի : — Սամի- սոնէն եսքը կրօնական եւ քաղաքական իշխանութիւնը Հե-

զիի ձեռքն անցեր էր, որ էր քահանայապետ եւ դատաւոր Խորայելի միանգամայն :

Արդէն այն յեղափօխութիւնը՝ որով դատաւորութիւնը կործաներ ու տեղը թագաւորութիւնը պիտի հաստատուէր՝ սկսեր էր շատերուն միտքը յուզել: Երեք հարիւր տարուան խեղճութեամբ Խորայելացւոց աչքը բացուեր էր, ու կըտեսնէին կհասկընային որ տկարութիւննին իրենց անմիաբանութենէն եւ Մովսեսի օրէնքն ու Աստուծոյ պաշտօնը մոռնալէն յառաջ կուգայ. յեղերը կջանային Սելով գալ տապանակին մօտենալ, որ այնչափ ժամանակ երեսի վրայ մնացեր էր, եւ քահանայապետը ազգին նաեւ աշխարհական իշխանն եղեր էր: Ափսոս որ Հեղին այն մեծ ու գըժուարին պաշտօնին մարդը չէր. կիափաքէր ժողովուրդը Աստուծոյ եւ օրինաց հպատակեցընել, բայց այն փափաքն իգործ գնելու կարողութիւն չունէր: Այն փառքն ու պատիւը ուրիշին պահուած էր, եւ Ասմուկէ էր անուն նորա, որուն վրայ ծննդենէն իվեր տեսնուեցաւ Աստուծոյ մասնաւոր խորհուրդն ու անտեսութիւնը:

Ծնունդ Սամուելի: — Արիմաթեմ քաղաքին մէջ Եղիանա անունով մէկը կար, որ Երկու կին ունէր՝ Փեննանա եւ Սննա: Փեննանա որդիք ունէր, Աննա չունէր: Ամէն տարի ընտանեօք Սելով ուխտի կերթար Եղկանա. անգամ մը զոհ մատուցանելէն ետքը Երբոր սեղանի նստան, Եղկանա Փեննանային որդւոցը մասերն եւս իրենին հետ մէկանդ տուաւ, եւ Աննա անորդի լինելուն՝ իրեն մէկ մաս միայն տուաւ: Այս բանիս վրայ Աննա այնչափ տրտմեցաւ ու սիրոն ելաւ որ սկսաւ լալ, ու ամենեւին բերանը կերակուր չդրաւ: Եղկանա որովհետեւ զինքը շատ կսիրէր, շատ ջանաց մխիթարել. « Աննա, ինչո՞ւ կուլաս, կըսէր, ինչո՞ւ չես ուտեր ու « սիրադ կվշտացընես. միթէ ես քեղի տասը տղոցմէ աւելի լաւ չեմ... » Բայց այսպիսի սիրալիք խօսքերով եւս Աննային սիրտը չէր կրնար մխիթարուիլ եւ անզաւակութեան ցաւը մոռնալ:

Այնպէս տրտում տիսուր ելաւ Աննա սեղանէն, գնաց Աստուծոյ տապանակին առջեւն ընկաւ ու լալով, « Տէր Աս « տուած, ըսաւ, թէ որ խեղճութեանս ողորմիս ու ինձ զա-

« ւակ մը տաս, բոլոր կենացը մէջ քու ծառայութեանդ « պիտի նուիրեմ զայն » : Եւ մինչդեռ այսպէս Աննա վշտացեալ սիրտը Աստուծոյ առջեւը բանալով ուխտ կդնէր, Ճեղի քահանայապետը, որ տաճարին դրան առջեւը աթոռով կնսաէր, տեմնելով որ այս կինը ժամերով հոն կկենայ, շըրթունքն անդագար կշարժին ու բերնէն ձայն մը չեներ, կարծեց թէ գինով է, ու « Մինչեւ երբ հոս գինով գինով « պիտի կենաս, ել, դուրս գնա » ըստ անոր . — Տէր իմ, գի « նով չեմ ես, պատասխանեց Աննա գատնակիծիծ հառաջա « նօք . այլ ցաւագնեալ կին մի եմ, որ սրտիս ցաւն եկեր « Աստուծոյ առջեւը կիթափեմ » : Զարմացաւ Հեղի, խանդաղատեցաւ վրան, օրհնեց զինքն ու « երթ իխաղաղութիւն գուստը իմ, ըստ, Աստուծն Խորայելի բոլոր իրմէ ուղած ինդրուածքդ տայ քեզ » : Շնորհակալ եղաւ Աննա, միսիթարուեցաւ ոչ սակաւ, գնաց էրկանը քով ուրախութեամբ նստաւ կերակուր կերաւ, եւ ոչ եւս երեսը տիրեցաւ :

Երկրորդ առաւօտը կանուխ ելան, Աստուծոյ երկրպագութիւն ըրին ու գարձան իրենց տեղը գնացին : Արիմաթեմ որ հասան, յիշեց Աստուծած Աննային ջերմեւանդ աղօթքն ու խնդրուածքը, եւ անոր զաւակ մի տուաւ, որուն անունը Սամուել դրաւ Աննա, որ Աստուծոյ լածը, կամ Աստուծոյ ամունը կնշանակէ :

Սամուել Աստուծոյ կնուիրուի : — Սամուէլը կաթէն չըկարած՝ չուզեց Աննա էրկանը հետ Սելով երթալ . այն ժամանակ ընծաներով ելան գնացին, Աստուծոյ շնորհակալութեան զո՞յ մատուցին, եւ Աննա որդին Հեղիին տալով՝ « Տէր « իմ, ես այն կինն եմ, ըստ, որ առջեւդ Աստուծոյ աղա « չեցի որ ինձ զաւակ մը տայ . տուաւ, եւ ահա զսա իրեն « կնուիրեմ, որպէս զի բոլոր կենացը մէջ անոր ծառայէ » : Բնկան երկրպագութիւն ըրին Աստուծոյ, եւ Աննա գոհութեան փառաւոր աղօթք մը մատոյց Աստուծոյ :

Մանուկն Սամուէլ հոն տաճարը մնաց խապասու Տեսոն, եւ հայրն ու մայրը գարձան Արիմաթեմ . երբոր քիչ մը մեծցաւ եփուգ հագաւ ու սկսաւ Աստուծոյ ծառայել . եւ մայրը ամէն տարի իրեն փոքրիկ կրկնոց մը իւր ձեռքովը

կշինէր կրերէր։ Աստուած Աննան օրհնեց, եւ Սամուելին տեղը իրեն երեք մանչ եւ երեք աղջիկ տուաւ։

Հեղի քահանայապետին անհոգութիւնը. որդոցը անօրէնութիւնն ու Աստուծոյ սպառնալիքը։ — Հեղի քահանայապետը ծերացած էր, եւ երկու քահանայ անկարդ ախտամոլ որդիք ունէր՝ Ովնի եւ Փենենիս, որոնք չար օրինակ էին ժողովրդեան։ Կունմէր Հեղի անոնց անպիտան վարքը, որ մինչեւ Աստուծոյ տանը մէջ ամէն անկարդութիւն ու ցոփութիւն կընէին, կմեղադրէր, թոյլ կերպով՝ «Մի ընէք, որդեակք, գէշ է, ձեզի չվայլեր» բաելով կխրատէր, կդատապարտէր զանոնք, բայց չեր պատժեր։ Նորա այս թուլութեանը վրայ բարկացաւ Աստուած։ Հրեշտակ մը զրկեց որ իրեն իմացընէ թէ զինքը երեսէ ձգեց, որդիքը մէկ օրուան մէջ պիտի մեռցընէ, զինքն ալ անոնց մեղացը ձայն չհանելուն համար չարաչար պիտի պատժէ, ու քահանայապետութիւնը բոլորովին իւր ցեղէն պիտի հանէ։

Խոկ անդին Սամուէլ երթալով կմեծնար, եւ թէ Աստուծոյ եւ թէ մարդկանց աչքը կմըտնէր։ ցորեկը կծառայէր Աստուծոյ տանը մէջ, գիշերն ալ տապանակին առջեւր կրպառէր։ Երբ տեսաւ Աստուած որ Հեղի հրեշտակին աղդաբարութենէն եւս չարթնցաւ, ուղեց Սամուելին ձեռքովն իրեն իմացընել՝ որ վրէժխնդրութեանը ժամանակը կմօտենայ, փութայ առջեւն առնու։ Ուստի գիշեր մը Սամուելին քնացած ժամանակը զինքը «Սամուէլ, Սամուէլ» կանչեց։ Տղայն կարծելով թէ Հեղին զինքը կկանչէ, մէկէն ցատքեց անկողնէն, «Հրամմէ» բսաւ, ու քովը գնաց որ նայի թէ ինչ կուզէ։ «Ես գքեղ չկանչեցի, բսաւ Հեղի, գնապառկէ տղաս»։ Նա եւս գնաց քնացաւ։ Նորէն զինքը «Սամուէլ, Սամուէլ» կանչեց Տէր Սամուէլ։ Ելաւ գնաց Հեղիին, ու «Ահաւասիկ եմ, ինչ կհրամայես» բսաւ, — Ես գքեղ չկանչեցի որդեակ, բսաւ Հեղի, գնաց քնացիր»։ Երբորդ անգամ կանչեց Տէր Սամուէլ։ Որ երբ նորէն գնաց Հեղիին, հասկրցաւ նա որ Աստուած է զինքը կանչողը։ «Դարձիր նորէն քնացիր, որդեակ, բսաւ։ Եւ թէ որ գարձեալ քեղ կանչէ՝ պատասխան տուր. Խօսէ, Տէր, ծառագ մորիկ կընէ»։ Հազիւ

թէ Սամուէլ քուն եղեր էր, Աստուծոյ ձայնը առաջին անգամներուն պէս զի՞նքը «Սամուէլ, Սամուէլ» կանչեց. եւ երբոր «Խօսէ, Տէր, ծառադ մտիկ կընէ» պատասխանեց մանուկը, ըստ Աստոււած. «Այնպիսի բան մը պիտի ընեմ, «որ Խօսայելի մէջ ով որ զայն լու երկու ականջները հըն-«չեն. եւ այն օրը պիտի կատարեմ բոլոր Հեղին ու նո-«րա տանը վրայ ըսածներս, պիտի սկսիմ ու կատարեմ. «Վասն զի ես իրեն առաջուց խմացուցի թէ զի՞նքը անով «տեղով պիտի ջնջեմ, որովհետեւ գիտէր թէ որդիքը «զԱստուած կհայհոյէին ու զիրենք չէր պատժեր. Անոր «համար իսկ երդում ըրի որ Հեղեայ տունը չկարենայ «իւր անօրէնութիւնը քառել մինչեւ յաւիտեան, ոչ խըն-«կովք եւ ոչ զոհիւք»: Քնացաւ Սամուէլ, եւ առաւտը կանուխ ելաւ տաճարին գռները բացաւ, եւ վախէն՝ Հեղին բան չզրուցեց: Հեղի կանչեց զի՞նքը, «Սամուէլ որդիակ, ըստ, Աստոււած քեզի ինչ յայտնեց». եւ շատ ըստիպէլին յետոյ, երբոր Սամուէլ իրեն պատմեց, «Ի՞նքն է Տէր, ինչպէս որ կուզէ՝ այնպէս ընէ» ըստ Հեղի, եւ այս ահաւոր ազգարարութեամբ եւս չզգաստացաւ՝ չարթընցաւ իւր անզգայ բնութիւնը. տարիքն իսկ առեր, եւ աչքերը սկսեր էին չտեսնել: Անդին որդին ալ իրենց չար ճանապարհէն ամենեւին ետ չկեցան. եւ իրենց ամէն մէկ նոր անօրէնութեամըը կորստեան խորխորատին բերանը կբանային կըայնցընէին: Իսկ Սամուէլ օրէ օր կմեծնար, եւ Աստուած հետն էր:

Հեղի եւ որդիքը կպատժուին: — Փղշտացիք եկան Խօսայելացւոց վրայ յարձակեցան, եւ պատերազմի մէջ անոնցմէ չորսհազար հոգի ջարդեցին: Այն կոտորածն որ տեսան ծերերը, «Աստուծոյ տապանակը հետերնիս առնումը, ըսին, որպէս զի զմեզ թշնամեաց ձեռքէն փրկէ». եւ չէին մտածեր որ Աստուած իրենցմէ հետանալին ետքը՝ անոր ներկայութեան նշանն ինչ կրնար ընել իրենց: Երբոր իրենց զրկած մարդիկներովկը Սելովէն տապանակը Ովինի եւ Փենէհէս առին բանակը բերին, ժողովուրդը այնպիսի սոսկալի աղաղակ մը փրցուց որ բոլոր օդը թնդաց: Փղշտացիք իմանալով որ այն հրաշալի տապանակն է եկեր,

սարսափեցան, ու մահը աչքերնուն առջեւը տեսնելով՝ սկը-
սան մէկզմէկի խրախուսել եւ քաջութեամբ պատերազմելու
յորդորել. Պատերազմին նշանը տրուելուն պէս երկու բա-
նակները կատաղաբար իրարու վրայ գիմեցին, չըեայք
յուսով վառուած, Փղշտացիք ալ յուսահատութեամբ: Բայց
Աստուած Հրէից հետ չէր. շուտով լքան յազթուեցան, եւ
երեսունհազար հոգի կորսնցուցին. ընկան նաեւ Ովնի եւ
Փենեհէս, տապանակն ալ գերի բռնուեցաւ:

Պատերազմէն ազատողներէն մէկը հագուստը պատրո-
ւած, գլուխը հող ցանած՝ վագեց չեղին եկաւ, որ աթո-
ռով գրան առջեւը նստեր՝ անհամբերութեամբ լուրի կըս-
պասէր, որովհետեւ տապանակին համար սիրաը գողի մէջ
էր. երբ իրմէն լսեց ժողովրդեան առած տսկալի հա-
րուածը, որդոցը մահն ու մանաւանդ տապանակին թըշ-
նամեաց ձեռքն իյնալը, խելքը գլուէն գնաց, նստած տե-
ղէն կոնըկին վրայ ընկաւ, ողը բեկաւ եւ մէկէն մեռաւ:
Իննսունըութը տարեկան էր չեղի, եւ քառասուն տարի
Խորայելացիքը գատեց: Փենեհեսի կինն եւս որ ծնանելու
մօտ էր, սկեսրայըրին ու էրկանը մահը լսելով՝ ցաւը ըըո-
նեց ու տղաթերքին ժամանակը մեռաւ:

Տապանակին՝ թշնամեաց մէջ ըրած հարուածները: —
Փղշտացիք տապանակը տարին Ազովտոս քաղաքը Դագոն
կուռքին տաճարը գրին, եւ երկրորդ օրը գնացին տեսան
որ Դագոն տապանակին առջեւը երեսի վրայ կործաներ է.
վերուցին տեղը կեցուցին: Երկրորդ առաւօտ տեսնեն որ
նորէն Դագոն կործաներ ընկեր է, գլուխն ու ոտքին եր-
կու թաթերը՝ խորտակեր մէջ տեղը գետինը ցրուեր, ձեռ-
քերը գրան սեմին վրայ ընկեր, եւ ողնայարը միայն տա-
պանակին առջեւը մնացեր էր: Ազովտացւոց վրայ եւս Աս-
տուծոյ ձեռքը ծանրացաւ. ոչ միայն իրենք սոսկալի խո-
ցերով կտանջուէին, այլ նաեւ արտերը միներ կվըխտային
ու զանոնք կտապականէին:

Զգաստացան, իմացան որ տապանակին համար էր որ
Աստուած զիրենք կչարչարէր. ոտք ելաւ ժողովուրդը, ու
Փղշտացւոց նախարարները կանչեցին որ առնեն զայն ու-
րիշ տեղ փոխադրեն, եւ Դեմքացւոց ուզելով Կէթ քաղա-

քը տարուեցաւ։ Հոն եւս սկսաւ ժողովուրդը խոցերով տանջուիլ ջարդուիլ, մինչեւ մէջերնին խռովութիւն ելաւ, եւ առին տապահնակն Ասկաղզն տարին։ Ասկաղզնացիք չուզեցին ներս առնուլ, մարդիկ զրկեցին, բոլոր երկրին նախարարները կանչեցին։ « Սյս Բնչէ, կըսէին, ամէն առեղ այնչափ մարդ մեռցընելցն ետքը՝ հոս բերիք տապա- « նակը որ զմեղ եւս ջարդէ. մեք չեմք ուզեր. թէ որ չէք « ուզեր որ բոլոր Փղշտացիքս ջարդուիմք, առէք զինքն ու « իւր տեղը յուզարկեցէք. վասն զի քանի որ քաղաքնիս մը- « տեր է՝ խոցերու եւ մահուան ձայնէն ուրիշ բան չլսուիր»։

Դարձ տապահնակին եւ կոտորած Բեթսամիւսացւոց։ — Նախարարները շուտ մը քուրմերն ու կախարդները կան- չեցին ու հարցուցին թէ տապահնակն Բնչը ընեն. անոնք միաբերան խորհուրդ տուին որ նոր սայլ մի շինել տան, երկու անդրանկածին երինջներ լծեն, տապահնակը մէջը զնեն ու ընծաներով ետ դարձունեն. « Երինջներն առանց « առաջնորդի ճամբայ կհանէք, կըսէին. թէ որ իրենք ի- « րենցմէ Խորայելացւոց երկիրը երթալով Բեթսամիւսի ճա-



« Նապարհը բռնեն, գիտոցէք որ այս մեծամեծ չարիքը մեր « վրայ բերողը տասկանակն է. ապա թէ ոչ կիմանամք թէ « ինքը չէ, ու մեք սխալ կարծեցինք»։

Հստ այսմ ճամբայ հանեցին տապահնակը, հինգ նախա-

բար եւս ետեւէն կերթային, եւ դէպի ի Բեթսամիւս շտկուեցաւ սայլը : Բեթսամիւս սցիք ցորեն կհնձէին . երբոր հեռուէն տեսան զտապանակն Աստուծոյ, ուրախութեամբ ընդառաջ վաղեցին . սայլն եկաւ Ովկէէ բեթսամիւսացւոյն անդաստանը մոտաւ կայնեցաւ . հոն մէկէն քովը սեղան կանգնեցին, սայլէն վար առին, սայլը ջարդեցին, փայտերովը կրակ վառեցին, երին ջները ողջակէզ ըրին, եւ նախարարները տեղերնին դարձան :

Բեթսամիւսացիք հետաքրքրութեամբ տապանակին մէջը նայենուն համար՝ Աստուած վրանին բարկացաւ, ու իրենցմէ յիսունհազար եօթանասուն հոգի ջարդեց : Բեթսամիւսացիք սարսափած, մեծ սուդ մոտան, Կարիաթարիմ մարդ զրկեցին որ գան տապանակն առնուն, վասն զի «Ո՞ կարիցէ շրջել առաջի Տեառն Աստուծոյ սրբոյս այսորիկ» կըսէին : Կարիաթարիմացիք եկան տապանակն առին, տարին բըրի մը վրայ՝ Ամինագաբին տունը դրին . եւ որովհետեւ Ամինագաբ Դեւեայ ցեղէն էր, եղիազար սրդին քահանայութեան նուիրեց, եւ պահապան կանգնեցին զինքը տապանակին Աստուծոյ՝ որ ութսունուիրեք տարի հօն կեցաւ :

Սամուէլ վերջին դատաւոր Խորայելի . Փղտացւոց ձեռքէն զշրեայս կազատէ ու կբարեկարգէ : — Տապանակին դառնալուն վրայ քսան տարի անցեր էր, եւ Խորայելացիք՝ Փղտացւոց հարստահարութեանը տակ կհեծէին . սակայն Սամուէլ կաշխատէր որ իւր հայրենակիցքը ազգային եւ կրօնական կապով միացունէ զօրացունէ . եւ երբ տեսաւ որ անոնք իրենց քաշած նեղութիւններէն խրատուած՝ նորէն առ Աստուած հարցն իւրեանց գիմելու յօժարութիւն կցուցընեն, գեղեցիկ առիթը չփախցունելով՝ ելաւ գըլխաւոր քաղաքները պարտեցաւ, ամէն աեզ յորդորելով ըզշրեայս որ օտար աստուածները՝ զիաղահիմն եւ զԱստարովիթ՝ մէջերնէն վերցունեն, եւ սրտերնին առ Տէր պատրաստեն, որպէս զի զիրենք Փղտացւոց ձեռքէն ազատէ . եւ ընդհանուր ժողով մը գումարեց ի Մասեփաթ : Հոն բոլը ժողովուրդը մէղքէրը խոսառվանեցաւ, Աստուծոյ բարկութիւնը իջեցունելու համար օրն ի բուն ծոմ կեցաւ,

Եւ Սամուելին ըրած այս մեծ բարւոյն համար որ զիրենք Աստուծոյ հետ հաշտեցուց, զինքը Հեղիին տեղ դառաւոր Խորայելի գրին :

Փղշտացիք լսելով որ Հրեայք ամէն կողմէն Մասեփաթ եկեր ժողովեր են՝ վախցան, եւ մէկէն բազմութեամբ վրանին գիմեցին, որպէս զի յանկաքակիի բերելով զիրենք ջարդեն : Սամուէլ դառնուկ մը ողջակէղ ըրաւ Աստուծոյ, եւ աղաչեց որ ժողովուրդը թշնամեացը ձեռքէն ազատէ . եւ գեռ ողջակէզը չէր լմբնցած, մեծաւ բարբառով որտաց Տէր ի վերայ Փղշտացւոց, որ շփոթեցան ու ընելիքնին չէին գիտեր : Այն ատեն Խորայելացիք վրանին վազեցին, եւ սաստիկ ջարդ տալով հալածեցին զնոսա, եւ բոլոր անոնց իրենցմէ առած քաղաքնին ետ առին :

Սյապէս Խորայելացիք ամօթալի լուծէ մը ազատելով՝ հանգիստ իրենց երկիրը բնակեցան, եւ Սամուէլ այն հանդարտութեան ժամանակը հին սովորութիւնները նորոգելու եւ մովսիսական օրինաց պատիւը վերահաստատելու անցուց : Այս մորով իսկ՝ Աքիմաթեմ, Հռամաթ, Բեթէլ, Մասեփաթ, Դարգաղա, Երիքով եւ ուրիշ քաղաքներ մարդարէից դպրոցներ բացաւ . ասոնք ճարաասան ու բանաստեղծ մարդիկ էին, որ իւր առաջնորդութեամբը բանաստեղծութեան ու երաժշտութեան կանոններն ու ազգային աւանդութիւնները կսովորէին, եւ յետոյ ժողովրդեան մէջ կցըրուէին, եւ իրենց աստուծազգեցիկ լեզուովը անոր հաւատքն ու ազգասիրութեան հօգին կվառէին :

Մարգարէք : — Այս մարդարէից՝ հայրենեաց եւ իրենց ժողովրդեան ըրած մեծամեծ ծառայութիւններն ու աստուծախօս մարդարէութիւննին եւ քարոզութիւննին հետ զհետէ պիտի տեսնեմք : Էկեղեցին Քրիստոսի անոնցմէ տառնըվեցը իբրեւ մարդարէս Աստուծոյ եւ թարգման պատգամաց նորա կտօնէ, եւ գրուածքները իբրեւ մասն սուրբ գրոց կպատուէ : Կրածնուին ի Մեծ եւ ի Փոյր մարգարէ :

Մեծերը չորս են . Եսայի, Երեմիա, Եղեկիէլ եւ Դանիէլ : Փոքրերը տասուերկու . Ովսէէ, Ամովս, Միքիէ, Յովէլ, Աբդիու, Յովնան, Նաւում, Ամբակում, Սովոնիա, Անգէս, Զաքարիա եւ Մաղաքիա :

Հրեայք թագաւոր կրուզեն Սամուելէն : — Սամուելսովո-
րաբար իւր ծննդեան քաղաքը Արխմաթեմ կընակէր, ուր
եւ Սատուծոյ սեղան շինած էր . այլ եւ ամէն տարի Բե-
թէլ, Գաղգաղա եւ Մասեփաթ կերթար, ու Ժողովրդեան
դատաստանները կըրարէր : Երբոր ծերացաւ, իւր տեղը Յո-
վէլ եւ Աբիա որդիքը հորայելացւոց դատաւոր գրաւ, եւ
զիրենք Բերսաբէ քաղաքը բնակեցուց : Բայց Հեղեայ որդւոցը
պէս՝ նոքա եւս իրենց Սամուէլ հօրը ճամբան չբռնեցին . զօ-
շաքաղութեան ետեւէ եղան, եւ կաշառքով անիրաւ դատա-
տաններ կընէին : Ուստի եւ հորայելացիք ամէն տեղէ եկան
Արխմաթեմ ժողովեցան, եւ Սամուէլի « Դուն ծերացար, ը-
սին, որդիքդ քու ճամբուդ չեն հետեւիր . ուրեմն մեր վը-
րայ թագաւոր մը գիր որ ուրիշ աղքաց պէս զմեղ դատէ » :

Ժողովրդեան այս առաջարկութիւնը շատ ծանր եկաւ
Սամուէլի . աղօթքի կեցաւ առ Տէր, որ հորայելացւոց առ
ինքն ըրած ապերախտութիւնները յիշեցընելով՝ զինքը խը-
րախուսեց : « Ժողովրդեան խնդիրքը կատարէ , ըստ, վասն
« զի ոչ եթէ զքեզ անարգեցին, այլ զիս մերժեցին որ վը-
« բանին չժագաւորեմ . զիրենք եղիպտոսէն հանած օրէս
« ի վեր ինչ որ ինձ ըրին՝ նոյնը կընեն նաեւ քեզ . ասոնք
« չեն որ զիս թողուցին ու գնացին օտար աստուածներու
« ծառայեցին : Միայն թէ առաջուց հասկըցուր անոնց թա-
« գաւորին իրաւունքը » : Սատուծոյ այս պատգամը ժողո-
վրդեան յայտնեց Սամուէլ, եւ « Ասոնք պիտի լինին ա-
« հա, ըստ, ձեր թագաւորին իրաւունքը . մանչ զաւակ-
« նիդ պիտի առնու, կառավարներ ու հեծեալ զօրք, ու կա-
« ռացը առջեւէն գնացող սուրհանդակներ պիտի ընէ . ա-
« նոնցմէ ոմանց իւր հունձքը հնձել եւ կութքը կթել պի-
« տի տայ, եւ ոմանց՝ զէնք եւ կառքեր շինել պիտի տայ .
« ձեր աղջկունքը պիտի առնու իրեն իւղագործ, խորտկա-
« րար ու հացագործ պիտի ընէ . ամենէն լաւ արտերնիդ,
« այդինիդ եւ ձիթենինիդ պիտի առնու եւ իւր ստրկացը
« պիտի տայ . սերմունքնիդ ու այդինիդ պիտի տասանոր-
« դէ եւ իւր ներքինեացն ու ստրկացը պիտի տայ . ձեր ծա-
« ռաններն ու աղախինները պիտի առնու, անասուննիդ եւս
« պիտի առասանորդէ, եւ դուք իւր ծառանները պիտի լի-

« Նիք : Յայնժամ՝ ձեր այն լնարած թագաւորին դէմ՝ առ
« Աստուած պիտի աղաղակէք, բայց նա ձեզ մտիկ պիտի
« չընէ » :

Չուղեցին Հրեայք մոքերնին փոխել . « Թող մեք եւս ու-
« րիշ աղգաց պէս լինիմք, կըսէին . թագաւորնիս զմեզ
« դատէ եւ առջեւնիս կյայ, մեզի հետ մեր թշնամեացը
« դէմ պատերազմի : — Խօսքերնին կատարէ, ըստ Սատուած
« Սամուելին, եւ մէկը թագաւորեցուր իրենց » : եւ Սա-
մուէլ կանչեց զիրենք, ըստ որ տեղերնին երթան, եւ ու-
զած թագաւորնին լնգունելու պատրաստուին :



ԳԼՈՒԽ ՃԲ.

ԹԱԳԱԽՈՐԾԻԹԻԿԻՆ

—————

Սաւուղ եւ Սամուէլ: — Սաւուղ Թագաւոր կընտրուի: — Սաւուղ Ամոնացաց կյաղթէ: — Հանդէս Թագաւորութեանն Սաւուղայ. Սամուէլ իշխանութենէն կիրածարի: — Սաւուղի անհնազմնդութիւնը: — Յովնաթանայ քաջութիւնն ու ականայ երդմնազմնցութիւնը: — Սաւուղ Սստուծոյ երեսէն կիյնայ: — Դաւիթ Թագաւոր կօծուի: — Դաւիթ քնարահար կլինի Սաւուղայ: — Պատերազմ ընդ Փղշտացիս. Դողիաթ: — Դաւիթ զՊողիաթ կսպաննէ: — Յովնաթանայ սէրն առ Դաւիթ: — Սաւուղ Դաւիթ կնախանձի, եւ կրողէ սպաննել: — Դաւիթ կիախչի. Յովնաթան եւ Դաւիթ դաշինք կդնեն: — Դաւիթ Աքիմելք քահանայապետին քով կերթայ: — Դովելի ասորի, եւ կրտորած քահանայից: — Դաւիթ ի Գէթ, յԱղողունայ այրը եւ ի Կեփլս: — Դաւիթ Սաւուղայ կենացը կինայէ: — Մահ Սամուէլի: — Նարալ եւ Աքիմելք: — Դաւիթ վեհանձնութեամբ երկրորդ անգամ Սաւուղայ կենացը կինայէ: — Փղշտացիք Խօրայելացաց վրայ կյարծակին, եւ Սաւուղ Սամուէլ մարգարէին խորհուրդ կիարցունէ: — Մահ Սաւուղայ եւ որդւոց նորա: — Դաւիթ Սաւուղայ եւ Յովնաթանու մահը կըսէ ու կողբայ:

(1080—1040)

Սաւուղ եւ Սամուէլ: — Այն ժամանակները ԲԵՆԻԽԱՄԲԻՆԻ ցեղին մէջ կիս անունով հարուստ մարդ մը կար, որոյ որդին Սաւուղ գեղեցիկ էր եւ անձնեայ, ուսովն ամենէն բարձր էր, եւ բոլոր իսրայելի մէջ իրեն պէս գեղապատշաճ մարմնով մարդ չկար: Այն օրերը կիս իւր էշերը կորսնցունելով՝ ըստ որդւոյն որ ծառայի մը հետ երթայ փնտրուէ: Շատ տեղ փնտրուելէն յետոյ երբ չգըտան, Սաւուղ ետ կուղէր դառնալ, որպէս զի հայրը էշերը թողլով՝ իրենց ուշանալուն վրայ հոգ չընէ. բայց ծառան ըստ թէ, « Որովհետեւ մինչեւ հոս հասեր եմք, եկուր մէյմը երթամք Տեսանողին (⁽¹⁾) հարցունեմք, կարելի է մեզ

(¹) Առաջին ժամանակները մարգարէին Տեսանող կըսէին Հրեայք, իբրև զԱստուած տեսնող:

ճամբայ մը ցուցընէ» : Առաջին օրուընէ Աստուած ըսեր էր Սամուելին թէ «Վաղը այս ժամուն Բենիամինի երկրէն մարդ մը պիտի զրկեմ, զանիկայ թագաւոր օծէ . ինքը պիտի Փղշաացւոց ձեռքէն ժողովուրդս ազատէ» : Եւ երբ Սաւուլ Սամուելին առջեւն ելաւ, իմացուց իրեն Աստուած թէ ինքն է իւր ընտրած թագաւորը . «Հոգ մի ըներ ը- «առ Սամուէլ Սաւուլին . հօրդ էշերը գտնուած են : Իս- «ըայելի մէջ եղած ամենէն լաւ բաները որո՞ւն համար են՝ «բայց եթէ քեզի ու հօրդ տանը համար : — Տէր իմ, պա- «տասխանեց Սաւուլ, ինչ է այդ ըսածդ . ոչ ապաքէն ես «Բենիամինի ցեղէն եմ՝ որ Խարայելի ցեղերուն մէջ ամենէն «պղտիկն է, եւ հօրս տունը՝ Բենիամինի ցեղին մէջ ամենէն «աննշանն է : Ինչու ուրեմն հետո այդպէս կիսուիս» : Բայց Սաւուլ առանց պատասխանելու զինքն առաւ հետը, Բանա ըսուած բարձր տեղը տարաւ, ուր զոհ եւ սեղան պատ- րաստուած էր, եւ զինքը ամէն կոչնականներէն վեր նըս- տեցուց : Կերակրէն եաքը Բամայէն վար քաղաքն իջան, եւ հոն պառկեցաւ Սաւուլ :

Առաւօտը կանուխ հետը գնաց Սամուէլ մինչեւ քաղա- քէն դուրս, ըսաւ ծառային որ առջեւէն երթայ . եւ երոր նա քիչ մը հեռացաւ եւ երկուքնին մինակ մնա- ցին, «Կայնէ՛ քիչ մը» ըսաւ Սաւուլին, եւ իւղըն սրուակն առաւ, անոր գլուխը թափեց, համբուրեց զինքն ու «Աս- «տուած զքեզ իւր ժառանգութեանը վրայ իշխան օծեց, «ըսաւ . գուն պիտի իշխեն Աստուծոյ ժողովրդեանը վրայ, «եւ չորս կողմն առած թշնամեացը ձեռքէն գուն զինքը «պիտի փրկես : Եւ որպէս զի իմանաս թէ զքեզ Աստուած «օծեց, ահա քեզ երեք նշան . այսօր յինէ զատուելէդ յե- «տոյ Բենիամինի լերան մէջ Հռաքելի գերեզմանին քով «երկու մարդ պիտի դժուես, որ վաղելով վրադ պիտի գան «զրուցեն թէ փնտրուած էշերդ գտնուեցան, եւ հայրդ «քեզի համար հոգ կընէ : Անկէց քիչ մը յառաջ երթա- «լով՝ պիտի տեսնես որ երեք մարդ Բեթէլ կերթան Աս- «տուծոյ զոհ մատուցանելու . մէկը երեք ուլ վերուցած, «միւսը երեք հացի աման, եւ երրորդը տիկ մի զինի . ըզ- «քեզ պիտի ողջունեն ու երկու հաց պիտի տան քեզ, որ

« պիտի առնուս . յետոյ ի Դաբաա պիտի գաս ի ըլուրն Աս-
« տուծոյ . հոն քաղաքին մէջ մարդարէից պարուն պիտի
« հանդիսկիս , որ առջեւնին սրինդ , թմբուկ , փող եւ քնար
« ձգած՝ պիտի մարդարէանան . յայնժամ քու վրադ եւս
« Աստուծոյ հոգին պիտի գայ , դուն ալ հետերնին պիտի
« մարդարէանաս ու պիտի փոխուիս՝ ուրիշ մարդ պիտի լի-
« նիս : Յինէ առաջ Գաղզաղա պիտի իջնաս . հոն եօթն օր
« սպասէ ինձ մինչեւ որ գամ ու ինչ ընելիքդ քեզ իմա-
« ցունեմ» : Քսանուերկու տարեկան էր Սաւուզ :

Սամուելին բաժնուելուն պէս մէկէն Սատուած Սաւու-
զին սիրու փոխեց , զօրացուց . Սամուելին ըսած բոլոր նը-
շանները կատարուեցան : Սատուծոյ ըլուրը որ հասաւ , մար-
դարէք առջեւն ելան , իւր վրայ եւս մարդարէութեան
հոգի եկաւ , ինքն իսկ անոնց մէջ մոտաւ ու սկսաւ մարդա-
րէանաւ . այնպէս որ բոլոր զինքը ճանցազները ապշեցան
մնացին ու զարմանքով իրարու կըսէին . « Միթէ Կիսեայ
որդին չէ սա » . ուստի եւ այնուհետեւ առակ եղաւ իս-
րայելացւոց մէջ որ իւր կարողութենէն վեր գործողու-
թիւն ընողին « Եւ Սաւուզ ի մարդարէս » կըսէին :

Սաւուզ թագաւոր կընարուի : — Սամուել Խարայելացիքը
Մասեփաթ ժողովից՝ մէջերնէն մէկը վիճակաւ թագաւոր
ընտրելու : Նախ տասուերկու ցեղից վրայ վիճակ ձգեց , եւ
ելաւ Բենիամինի ցեղին . Բենիամինի ցեղին ալ իւրաքան-
չիւր տոհմին վրայ վիճակ ձգեց , եւ Մատաարայ տոհմին
ելաւ , անկէց եւս Սաւուզին վրայ : Շուտ մը վիճարուեցին
զինքը , եւ երբ չգտան՝ Սատուծոյ գիմեց Սաւուզ որ ուր
լինեն իրեն յայտնէ , եւ իմացաւ որ հօրը տունը պահուը-
տեր է . գնաց գտաւ բերաւ ու ժողովրդեան ցուցուց . եւ
որովհետեւ ամենին ուսով չափ բարձր էր , « Տեսէք , ըստ
ժողովրդեան , Սատուծոյ ընտրածին պէս մէջերնիդ մէկը
չկայ » . եւ ժողովուրդն ուրախութեամբ « Կեցցէ արքայ »
կանչեցին . եւ Սաւուզ անոնց կարդաց թագաւորին իրա-
ւունքն ու պարտքը , եւ թագաւորութեան օրէնքը (¹) . գըր-

(¹) Այս օրինալըութիւնը հիմա կորսուած է . միայն երկրորդում Օբինաց գրքին Ժէ զիտոյն 15—20 համարները կնքամային որ օտարազգի մարդ իրենց
բացառը չլրասի :

քի մի մէջ զանոնք գրեց, տապանակը գրաւ զայն. Ժողովուրդն արձակեց, եւ ամէն մարդ տեղը գարձաւ. Սաւուղեւս հօրը տունը գարձաւ ի Գաբաս. Հեաը գնացին նաեւ զօրաց մէկ մասը. Սակայն շատ մը մարդիկ կյուսային թէ իրենք լինին թագաւոր. յոյսերնին պարապն ենելով, սկըսան անարդել զՍաւուղ իբրեւ աննշան մէկը : « Դա է, կըսէին նա՝ որ զիսրայէլ պիտի ազատէ » : Ամէն ժողովուրդը ընծայ տարաւ թագաւորին, բայց սոքա անարդեցին զինքն ու ընծայ չըերին :

Սաւուղ Ամոնացւոց կյաղթէ : — Բայց այդ նախանձող ժամտերը շուտավով խայտառակեցան, ու քիչ ատենէն իմացաւ հսրայէլ թէ Սատուած իրեն արժանի մէկն ընարերէր էր ի թագաւոր, որ վեհանձնութեամբ գիտէր նաեւ ներեւ իւր հակառակորդացը, ինչպէս պիտի տեսնեմք :

Հազիւ ամիս մը անցեր էր վրան, Ամոնացւոց նասա թագաւորը զօրքով եկաւ Գաղապու Յաբիս քաղաքին քովը բանակեցաւ : Յաբիսացիք յուսահատած՝ պատգամաւոր զրկեցին նասասին, ու « Դաշինք գիր հետերնիս, կըսէլին եւ քեզ ծառայեմք : — Այն ատեն հետերնիդ դաշինք կըդնեմ, պատասխանեց վայրենամիտն նասա, երբոր աջ կողմի աչքերնիդ հանէք, եւ անով բոլոր հսրայէլը նախատեմ » : Եօթն օր ժամանակ ուղեցին, եւ Գաբաս մարդիկ յուղարկեցին առ Սաւուղ, ու իրենց սոսկալի խեղճութիւնը պատմեցին. ժողովրդեան սիրաը կտըրտեցաւ ու սկսաւ լաւ : Այն միջոցին եզներովը արտէն կդառնար Սաւուղ. անդիէն ժողովրդեան լալու ձայնն առաւ, ու « Ինչո՞ւ կուլայ ժողովուրդը » հարցուց . եւ երբ պատճառն իմացաւ, Սատուծոյ հոգին վրան իջաւ, սաստիկ բարկացաւ. մէկէն եզներէն երկու հատը բռնեց կտոր կտոր ըրաւ ու ամէն տեղ հսրայելացւոց զրկելով՝ սպառնացաւ թէ Ո՛վ որ Սաւուղայ եւ Սամուելի ետեւէն չգայ, այսպէս պիտի լինին անոր եզները : Ամենուն վրայ վախ ձգեց Սատուած, եւ շուտ մը երեքհարիւր երեսունհազար հոգի մէկ մարդու մը պէս ոտք ելան, եկան քովը ժողովեցան : Աչքէ անցուց Սաւուղ, կարգաւորեց, երեք գունդ բաժնեց, երկրորդ առաւօտը կանուխ Ամոնացւոց բանակին վրայ դիմեց, զարկաւ ցը-

րուեց զանոնք, եւ Յաքիսացիկը ահագին թշնամնոյն ձեռքէն ազատեց : Այն անակնկալ յաղթութեան վրայ ժողովուրդը սաստիկ ուրախացած՝ Սամուելին գնացին, ու « Սաւուղին թագաւորելուն դէմ կեցողները ձեռքերնիս տուր որ սպաննեմք » կըսէին . բայց Սաւուղ դէմ կեցաւ արքայասէր ժողովրդեան կամացը, ու ըստ վեհանձնութեամբ . « Այսպիսի ուրախութեան օր մը՝ պէտք չէ սգոյ օր դառնայ . վասն զի այսօր փրկեց Տէր զիսրայէլ » :

Հանդէս թագաւորութեանն Սաւուղայ . Սամուէլ իշխանութենէն կիրածարի : — Այն յաղթութեամբն ու գթութեան օրինակովը Սաւուղայ անունը մեծցաւ, ու ազգեցութիւնը բոլոր ժողովրդեան վրայ տարածուեցաւ : Բոլոր տարածայնութիւնները վերցան, ու ամէնքը զՍաւուղ կըսէին : Ուստի յարմար ժամանակ համարեցաւ Սամուէլ որ թագաւորութեան հանդէն ընէ, ու յետոյ բոլոր տէրութեան հճգը Սաւուղայ վրայ թողու : Մարդ զրկեց ամէն տեղ ու հարսուիրեց զժողովուրդնի Գաղղաղազա : Հոն Աստուծոյ եւ ժողուացան առջեւ կրկին թագաւոր օծեց զՍաւուղը խաղաղական վեր մատուցին, եւ ուրախացան յոյժ : Այն ժամանակ Ասաւ Սամուէլ բազմութեան . « Ահա ինդիրքնիդ կատարեցի ու ձեզի թագաւոր մը տուի, որ արդ առջեւնէդ կեր « թայ ու կպատերազմի : Ալ ձերացայ ես, երթամ հանդէիմ : Տղայութենէս ի վեր մէջերնիդ եղայ . ահաւասիկ պատասխան տալու պատրաստ կեցեր եմ . Աստուծոյ եւ իւր « օծելոյն առջեւը զրուցեցէք, թէ որ մէկուն եզր կամ « էշն առի, կամ ձեզմէ մէկը զրկեցի, կամ մէկուն ձեռքէն « կաշառք առի՝ զրուցեցէք, որպէս զի հատուցաննեմ ձեզ» : Միաբերան աղաղակեց ժողովուրդը թէ « Դուն ոչ զմեզ նեղեցիր, ոչ զրկեցիր եւ ոչ մէկուն ձեռքէն բան մը առիր : — Ուրեմն մէջերնիս վկայ լինի Տէր եւ իւր օծեալը, ըստ Սամուէլ, որ վրաս բան մը չգտաք » . եւ բոլոր ժողովուրդը կրկնեց թէ « Վկայ լինին » :

Յայնժամ Սամուէլ սկսաւ եղիպտոսէն ելնելէն ի վեր Աստուծոյ ըրած մեծամեծ բարիկը յիշեցունելով ցուցընել թէ անոնք թագաւորութեան գործքերէն եւս վեր էին, վասն զի Սատուած էր իրենց թագաւորը եւ ոչ թէ մարդ :

Ժողովրդեան փափաքած փոփոխութիւնը դատապարտեց, խոստացաւ որ Աստուած զիրենք դարձեալ պաշտպանէ՛ թէ որ թէ իրենք եւ թէ թագաւորնին իւր պատուիրանքը պահեն, իրեն հաւատարիմ մնան։ Ասոնք խօսելէն ու ժողովրդեան սիրտը շարժելէն ետեւ, որպէս զի չկարծուի թէ ինքիր կողմէն էր ըսած յանդիմանութիւնը՝ հրաշքով մի հաստատեց։ Պաղետոին ամառն ամենեւին փոթորիկ ու անձրեւ չլինիր, ամպ եւս հազիւ երբէք կտեսնուի երկինքը. անձրեւի ամիսներն են նոյեմբեր, գեկտեմբեր, յունուար եւ վետրուար։ Դիտած էին այս բանը նաեւ Հրեայք։ «Դիտէք, ըսաւ Սամուէլ, որ ցորենի հունձքին ժամանակն է հիմա. պիտի ազաղակեմ առ Տէր, եւ որոտմուն ու անձրեւ տայ ձեզ, որպէս զի հասկընաք թէ մեծ չար թիւն ըրէք ընդդէմ Աստուծոյ ձեզի թագաւորմը ու կանունը Աստուած մարգարէին ձայնը. երկինքը մթն հագին որոտմունք եղան եւ հեղեղի պէս սկսագալ։ Պատահած Զարչուրեցաւ՝ սարսափեցաւ ժողովուրդ լին ոտքն ընկաւ մեղայ գոչելով, որպէս զի իւր Աստուծոյ աղօթք ընէ եւ զարդար ցասումթնոր։ Նէ։ Խնդիրքնին կատարեց Սամուէլ, ու իւր աղաչանոքը երկինքը բացուեցաւ. եւ նորէն խրատ տուաւ իրենց Սամուէլ որ Աստուծմէ վախնան, ճշմարտութեամբ եւ յամենայն սրտէ անոր ծառայեն իրենք եւ իրենց թագաւորը՝ թէ որ չեն ուզեր Աստուծոյ երեսէն իյնալ ու կորսուիլ։

Ըստուղի անհնազանդութիւնը։ — Այնուհետեւ սկսաւ Սաւուղ իւր թագաւորութիւնը կարդի գնել. ընտրեց իրեն երկու հազար թիւնապահ զօրք. հազար մի ալ Յովնաթան որդւոյն տուաւ ու զինքը Գաբաա թողուց Գղշատացոց գէմ. արձակեց ժողովուրդը, ու ինքը գնաց ի Մաքմաս։ Իւր հազարովը մտաւ Յովնաթան ի Գաբաա, եւ Գղշատացոց պահապան զօրքը զարկաւ կոտրեց։ Փղշտացիք կատղած, բոլոր ուժով Խսրայելացւոց վրայ գիմեցին ի Մաքմաս, եւ ունէին երեսունհազար կառք, վեցհազար հեծեալ, եւ հետեւակ անբաւ։ Սաւուղ եւս բոլոր երկրին մէջ փող զարկեր ու Խսրայելացիքը Գալլապաղա ժողվեր էր. բայց երբ որ թշնամեաց այն ահագին բանակը տեսան՝ այնպէս սար-

սափեցան Խորայելացիք որ ակսան վախչիլ Յորդանանէն անդին, որն ալ այրերու, գոմերու, ժայռերու եւ խորխորատներու մէջ պահուըտիլ. Սաւուղին քովը մնացողներն ալ մեծ վախի մէջ էին : Սամուէլ Աստուծոյ կողմանէ Սաւուղին պատուիրեր էր որ եօթն օր զինքը Գաղգաղա ըսպաէ, որպէս զի գայ Աստուծոյ զոհ մատուցանէ եւնորա օգնութիւնը խնդրէ : Տեսաւ Սաւուղ որ եօթներորդ օրն ալ առաջ կերթայ, Սամուէլ չերեւնար, եւ զօրքը հետ զհետէ քովէն կթօթափին կերթան, չկրցաւ համբերել, եւ ասաուածային պատուիրանին դէմ՝ ինքն առաւ ողջակէզը մատոյց : Ողջակէզը լմբննալու վրայ էր՝ մէյմըն ալ հասաւ Սամուէլ, տեսաւ եղած սրբապիղծ պատուիրանազանցուհւնը. « Այս ինչէր որ ըրիր, ըսաւ . թէ որ Աստուծոյ պաիրանին դէմ չգործէիր, սյսօր նա քու թագաւորունդ Խորայելի մէջ յաւիտեան պիտի հաստատէր . բայց Դագաւորութիւնդ չմնայ, եւ Տէր իւր սրտին հայրդ մը վնարուէ ու իշխան դնէ իւր ժողովը բայց, որովհետեւ գուն՝ քեզի պատուիրածին ըրը» : Այս ըսելով՝ ելաւ Սամուէլ դնաց ի Գաբաա, ուր էրն Յովինաթան :

Յովինաթանայ քաջութիւնն ու ակամայ երդմնազանցութիւնը: — Ասով Սաւուղին քովը մնացած զօրաց մէկ մասն ալ իրմէ հեռացաւ, մնացին վեցհարիւր հոգի . անկարելի էր այնչափ զօրքով թշնամեաց բազմութեանը դէմ դնել, որ երեք գունդ բաժնուեցան ու բոլոր երկիրը կապականէին : Այն յուսահատ վիճակին մէջ Յովինաթան՝ որ իւր անվեհեր արիւթիւնը արգէն Գաբաայի մէջ ցուցուցած էր, « Աստուած քիչով եւս յաղթել կուտայ » ըսելով՝ կապարձակիրը հետն առած՝ գաղտուկ բանակէն գուրս ելաւ, ու ժայռերու մէջն նեղ ճամբով մը գնաց թշնամեաց յառաջապահ գնդին մէջ մտաւ, ու առջեւն ենողը սպաննեց : Փղտացիք յանկարձակիի գալով՝ կարծեցին թէ Հըրեայք բանակինին կոխեր են . Աստուած եւս վրանին սաստիկ վախ մը ձգեց, սարսափեցան՝ տակն ու վրայ եղան, եւ սկսան մէկզմէկ խոցուելով վախչիլ : Սնդին Սաւուղ անոնց գոռում գոչումը կըսէ, եւ տեմնելով որ Յովինաթան չկայ,

կիմանայ թէ Աստուած անոր ձեռքովը թշնամեացը մէջ շփոթութիւն ձգած է, ինքն եւս այն սակաւաթիւ բանակովը անմնց վրայ կյարձակի. պահութաած Հրեայք յաղթութեան ձայնն առնելով՝ չորս կողմէն կվազեն քովը կուդան կժողվին. զօրքը մէկէն տասն հազարի կհամնի, եւ



Սաւուլ ուզելով Փղշտացիքը բոլորովին ջարգել անխոչեմութեամք մեծ սխալմունք մը կընէ ու «Անիծեալ լինի, կըսէ, այն մարդն որ իրիկուն չեղած հաց ուտէ, մինչեւ որ թշնամիներէս վրէժ առնում»։ Շուտ մը մեզուաց անտառի մը առջեւ կհամնին, եւ զօրքը անօթի ծարաւ կըտեսնէ առատ մեղր, ու չհամարձակիր ուտելու զօրանալու, եւ կալքսի գաճապատիլ։ Յովնաթան չգիտնալով թէ հայրը զժողովուրդը երդուընցուցեր էր որ մինչեւ իրիկուն բերաննին բան չգնեն, սասափիկ անօթի լինելով՝ գաւազանը կերկնցունէ ու ծայրովը մեզրէն կառնու կուտէ, ու վրան քիչ մը ոգի կուգայ, աչուըները կբացուին. զինուորներէն մէկը կվազէ կիմացունէ հօրը գրած արգելքը. եւ Յովնաթան «Ամփանս, կդոչէ, թէ որ իմ քիչ մը մեղր ուտելովս ուժու վրաս եկաւ ու աչքս բացուեցաւ, կըսէ, թէ որ

Ժողովուրդը թշնամեաց աւարէն ուտէր ու զօրանար, տարակոյս չիայ որ անոնց բոլորովին կյալթէր»:

Սաւուղ ուզելով նոյն գիշերն երթալ թշնամեաց բանակը կոտորել մինչեւ առաւօտ, քահանային ձեռքովը պատգամ հարցուց Աստուծոյ, որովհետեւ տապահակը բանակին հետն էր. եւ երբ պատասխան չտուաւ Տէր, իմացաւ որ մեղք մը գործուեր է. «Թէ որ այս մեղքը գործով որդիս Յովնաթանն եւս լինի՞ պէտք է որ մեռնի» կանչեց : Վիճակ ձգել տուաւ, եւ վիճակը Յովնաթանին վրայ ելաւ: «Ի՞նչ ըրի՞ր, պատմէ ինձ, ըստ Սաւուղ իւր որդւոյն: — Զեռքի գաւազանիս ծայրովը քիչ մը մեղք կերայ, ըստ, եւ անոր համար պիտի մեռնիմ»: Ֆողովուրդը այս լսելով՝ մէկ բերան «Ո՛չ, կանչեցին, չեմք թողուր որ Յովնաթան մեռնի. ինքն է որ զմեզ այսօր թշնամեաց ձեռքէն ազատեց. կենդանի է Տէր, որ գլսոյն մազերէն թել մը գետին պիտի չինայ. մեք Աստուծմէ անոր մեղաց համար թողութիւնը կառնումք»: Այսպէս ահա ժողովուրդեան ձեռքովը ազատեցաւ Յովնաթան՝ ինքն որ ազատեր էր զժողովուրդը :

Այս անակնունելի յաղթութեամբ կրկին ձեռք բերաւ Սաւուղ իւր թագաւորութիւնը. եւ այնուհետեւ ո՛ր կողմն ալ արշաւեց՝ յաղթական գարձաւ միշտ: Հետ զհետէ Մովաբացիք, Ամռնացիք, Եղոմայեցիք, թագաւորն Սուբայ եւ Փղտացիք՝ նորա ահարկու սուրն իրենց արեամբը ներկեցին, ու առջեւը խոնարհեցան:

(Սաւուղ Աստուծոյ երեսէն կիյնայ: — Այն ազգաց մէջ ամենէն չարաչար պատմուողն եղան Ամազեկացիք: Սամուէլ մարգարէն եկաւ Աստուծոյ կողմանէ Սաւուղին հրամայեց որ Ամազեկացւոց վրայ երթայ, յաղթէ ու զամէնքն անինայ թրէ անցընէ, էրիկ մարդ՝ կնիկ մարդ, ծեր եւ արղայ, մինչեւ անասուններն անգամ, որովհետեւ Խորայելացւոց եգիպտոսէն ելած ժամանակը Ամազեկացիք չէին թողած որ իրենց երկրէն անցնին ու Քանան երթան: Երկու հարիւր հաղար զօրքով գնաց Սաւուղ վրանին, յաղթնի, զամէնքը ի սուր սուսերի կոտորեց. բայց անոնց Ագագ թագաւորն ու ընտիր անասունները չմեռուց, եւ աւարին մէջէն թանկագին բաները պահեց :

Սաւուղին այս անհնաղանդութեանը վրայ բարկացաւ Աստուած՝ ու Սամուելին ըսաւ թէ «Սաւուղը թագաւոր դնելուս վրայ զդջացայ»։ Բոլոր գիշերը տրտմած աղօթք ըրաւ Աստուծոյ Սամուէլ, եւ առաւօտը կանուխ գնաց Գաղղաղաղա, ուր Սաւուղ եւս դարձեր ու զոհ կմատուցանէր Աստուծոյ։ Սամուէլը տեսնելուն պէս, յանցանքը գիտնալով մէկէն առջեւն ելաւ, ու «Ահա, Աստուծոյ հրամանը կատարեցի» ըսաւ։ «Հապա թնչ է այն ոչխարներուն ու կովերուն ձայնն որ ականջս կուզայ» ըսաւ Սամուէլ։ Իզուր ջնաց Սաւուղ ինքինքը արդարացունել՝ ըսելով թէ ժողովուրդը զանոնք պահեց որ Աստուծոյ զոհ ընէ։ «Լաւ է հնաղանդութիւն, ըսաւ Սամուէլ, քանզ զզոհ ընտիր. որովհետեւ արհամարհեցիր Աստուծոյ խօսքը, ինքն եւս զքեզ արհամարհեց, եւ չուզեր որ այսուհետեւ ժողովրդեանը վրայ թագաւորես։ — Մեղայ, ըսաւ Սաւուղ. Աստուծոյ աղօթք ըրէ որ մեղացս թողութիւն տայ»։ Եւ կաղաչէր որ քովը կենայ. Եւ երբոր նա «Զեմ կենար, պիտի գընամ» ըսելով՝ երեսը դարձուց որ երթայ, կրկնոցին ձայրէն բռնեց քաշեց պատուց Սաւուղ. «Այսպէս պատուց նաեւ Աստուած թագաւորութիւնդ, ըսաւ Սամուէլ, եւ ձեռքեդ առնելով քէզմէ լաւագունին պիտի տայ»։ Բայց երբ տեսաւ որ կաղաչէր, «Մեղայ, զիս ժողովուրդին առջեւ պզտի մի ձգեր» կըսէր. թագաւորական պատիւը պահելու համար դարձաւ Սամուէլ մէկտեղ աղօթք ըրաւ, ու հրամայեց որ Ագագ թագաւորը առջեւը բերեն։ Դողդը լալով եկաւ Ագագ, եւ խեղճ թափելով «Այսպէս գագնէ եղեր մահ» ըսաւ. «Ինչպէս որ սուրբ այնչափ կանայք որդեկոտոր ըրաւ, նոյնպէս որդեկոտոր վնի նաեւ քումայրդ, ըսաւ Սաւուղ, ու աստուածային վրէժինդրութեամբ զարկաւ սպաննեց զինքը։ Անկէց ելաւ Արխմաթեմ գնաց Սամուէլ, եւ մինչեւ մահը մէյմըն ալ չուզեց Սաւուղը տեսնել, ու վրան սուգ կըսնէր։ Սաւուղ ալ գնաց Գաբաա՛ իւր տունը քաշուեցաւ։

Մեաւիթ թագաւոր կօծովի։ — Վրան շատ օր անցնելէն յետոյ՝ Սամուելին ըսաւ Աստուած. «Մինչեւ Երբ այս արհամարհած մարդուս վրայ սուգ պիտի բռնես. եղջիւրդ իւ-

« զով լեցուր ու եկուր զքեզ զրկեմ առ Յեսսէ իթեթղե-
« հէմ, վասն զի անոր որդւոցը մէկն ինձ թագաւոր ընտ-
« րեցի : — Խնչպէս երթամ, պատասխանեց Սամուէլ . հա-
« պա թէ որ Սաւուղ լսէ՝ զիս կտպաննէ : — Հետդ երինջ
« մը առ, ըստ Աստուած, եւ ձայն հանէ թէ զայն զոհ ը-
« ներլու կերթաս » : Ելաւ Սամուէլ հեթղեհէմ գնաց . քա-
դաքին ծերերը զարհուրած առ ջեւն ելան, « Խաղաղութիւնն
է գալուստգ քո, տեսանողդ » ըսին . « Խաղաղութիւնն է, սրո-
տասխանեց Սամուէլ . Սատուծոյ զոհերլու եկայ . սրբուեցէք
եւ հետո ուրախ եղէք այսօր » : Սրբեց նաեւ զՅեսսէն եւ
որդւոցը հետ զոհի սեղանոյն հրաւիրեց : Մէջերնէն եղիա-
բին փառաւոր տեսքն ու մեծ հասակը տեսնելով՝ անշուշտ
այս է, ըստ մոքէն, Սաւուղայ տեղ Սատուծոյ ընտրա-
ծը . բայց Տէր իմացուց իբրեն որ ինքը մարդկանց պէս չը-
դատեր, « Զի մարդ հայի յերեսա, եւ Աստուած հայի ի
սիրտ » : Յետ այնորիկ Յեսսէ կարգաւ իւր եօթն որդեքը
Սամուելին ներկայացուց եւ ամենուն համար եւս զրուցեց
թէ « եւ ոչ զայս ընտրեաց Տէր » : եւ դարձաւ Յեսսէին,



« Այսափ են տղայքդ, ըստ . — Ուրիշ մըն ալ կայ, պա-
տասխանեց Յեսսէ, ամենէն պղտիկը », որ ոչխար արածեա-
լու գնացած է : — Դրկէ բերել տուր, ըստ Սամուէլ, վասն
զի մինչեւ որ չգայ, սեղան չեմք նստիր » : Եկաւ պա-
տանեակը, անոնիը Դաւիթ էր, մաղերն էին խարտեաշ,

ազւոր աչուլներ ունէր ու դէմքով գեղեցիկ «Ելիր, Դաւիթն օծէ, ըստ Սատուած Սամուելին, վասն զի ինքն է բարի ու այս է իմ ընտրած» : Հանեց Սամուէլ գեղջիւր իւղոյն, օծեց զպատանեակն Դաւիթ, ու Սատուածոյ հոգին Սաւուզէն ելաւ անոր վրայ եկաւ : Եւ ինքն Սամուէլ դարձաւ նարէն իւր տեղը Արիմաթեմ:

Վիտավիթ քնարահար կիինի Սաւուզայ : — Սաւուզ Սատուածոյ հոգին կորսնցունելէն իվեր՝ մեծ տրտութեան ու մաղձառաւթեան մէջ ընկած էր, վրան յանկարծական վախեր կուգային, միտքը զարհութելի մտածմաներով կլեցուէն, երբեմն մինչեւ նաեւ կկատղէր ու կդիւահարէր, եւ չար ոգին զինքը խզգելու պէս կընէր : Իրենները խորհուրդ տուին որ քաջ քնար զարնող մը քովը պահէ, որ թերեւս քնարին ձայնովը սրտին խոռվաւթիւնը դադրի եւ ծառաներէն մէկն ըստ թէ «Բեմզեհեմացի Յեսսէին



որդին կան չնամ որ քաջ քնար կզարնէ, խելացի, կտրիճ, հանձարեղ, ճարտարաբան ու գեղեցիկ երիտասարդ մընէ, եւ Սատուած հետն է» : Մէկէն մարդ զրկեց Սաւուզ, բերել տուաւ Դաւիթ, սիրեց զինքն եւ իրեն կապարձա-

կիր ըրաւ . եւ երբ չար ոգին վրան կուգար , Դաւիթ քնար կզարնէր , չար ոգին կերթար եւ Սաւուղ կհանդարտէր :

Պատերազմ ընդ Փղտացիս . Գողիաթ : — Փղտացիք՝ որ ոչ երբէք կուզէին Խորայելացւոց հետ ունեցած ատելութիւննին դադրեցընել , նորէն եկան բազմութեամբ զօրաց Հրէաստանի Սոկքով քաղաքին մօտ բանակեցան : Սաւուղ զօրքը ժողվեց եւ ելաւ դիմացնին ճակատեցաւ : Քառասուն օր Փղտացւոց բանակէն Դողիար անունով հսկայ մը կենէր , որուն հասակին բարձրութիւնն էր վեց կանգուն եւ մէկ թիզ , գլուխը երկաթէ սաղաւարտ եւ պղնձի վերտ զրահ հագած , պղնձի սոնապաններ բարձիցը վրայ , թիկունքը պղնձի վահան , եւ ձեռքը ստուարաբուն գեղարդն ու տէգ ծանրակշիռ : Եկաւ կեցաւ , ձայն տուաւ Խորայելացւոց բանակին ու ըսաւ . «Ի՞նչ պէտք է մեզի դէմ ենէք «իպատերազմ ճակատիք . մարդ մը դիմացս հանեցէք որ «հետո մենամարտի , եւ եթէ յաղթէ ինձ՝ մեք ձեզ ծառայ «լինիմք . իսկ թէ որ ես իրեն յաղթեմ՝ դուք մեզի եղէք «ծառայ : Հապա ուրեմն , դիմացս մէկը հանեցէք » : Խորայելացւոց մէջ մէկը չկար որ համարձակէր դէմն ենէր . ու բոլոր զօրքը վախն առած սարսափած մտիկ կընէին :

Սաւուղ զօրաց սիրտ տալու համար խոստացաւ թէ ով որ քաջութեամբ ենէ այն հսկային հետ կուուի ու յաղթէ՝ ի վարձ այն յաղթութեանն՝ իւր դուստրը տայ անոր կնութեան , ու իրեն փեսայացընէ : Բայց այս փառաւոր խոստմունքը բաւական չէր այն սոսկալի հսկային վակը փարատելու զօրացը սրտէն՝ որ դիմացը կդողային : Դաւիթ՝ որ Բեթղեհէմ դարձեր էր հօրը քով , անոր հրամանաւը բանակն եկաւ եղբարցը կերակուր բերելու , որովհետեւ անոնք ալ Սաւուղայ զինուոր գրուած էին : Եւ տհա տեսաւ որ Գողիաթ ելեր ու Խորայելացւոց նախատինք չէր մնար որ չտար . ազգին արհամարհանացը վրայ սիրտը չդիմանալով՝ գնաց թագաւորին ու հրաման կուզէր անոր դիմացն եննելու : «Ի՞նչպէս այն հսկային հետ կրնաս կուուիլ , «ըսաւ Սաւուղ . դուն դեռ պատանի ես եւ անփորձ . իսկ «նա սարսափելի հսկայ եւ իմանկութենէ իվեր պատե «բազմի վարժած մարդ : — Թէպէտ ես պատանի մըն եմ ,

« պատասխանեց Դաւիթ՝, բայց հօրս ոչխարները արածե-
լու ժամանակս, երբոր առիւծ մը կամ արջ մը կուգար
« ոչխարներէս մէկը կյափշտակէր, ետեւէն կվազէի, կը-
« զարնէի ու բերնէն որսը կիսլէի. եւ թէ որ վրաս յար-
« ձակէր՝ վզէն կբռնէի ու գետին զարնելս ու սպաննելս
« մէկ կընէի : Աստուած որ զիս առիւծուն ու արջոյն ձեռ-
« քէն ազատեց՝ ինքը կազատէ զիս նաեւ այս այլազգւոյն
« ձեռքէն, որ կհամարձակի նախատել զբանակն Աստուծոյ
« կենդանւոյ » : Այս անվեհեր պատասխանւոյն չէ չկրցաւ ը-
սել Սաւուղ. իմացաւ որ Աստուծոյ ազգեցութիւն մը պի-
տի լինի այս. ուստի « Գնա, ըսաւ, եւ Աստուած հետդ-
լինի, որդեակ » :

Դաւիթ զԳողիաթ կսպաննէ: — Հրաման ըրաւ թագա-
ւորը, իւր պատերազմական հագուստները բերել տուաւ ու
Դաւիթին հագցուց . գլուխը պղնձի սազաւարտ, մարմինը
վարապանակ եւ զրահ, ու մէջքը սուր : Կտրիճ պատանին
որ ոչ երբէք զրահ հագած էր, եւ տեսնելով որ աւելի իրեն
ծանրութիւն ու նեղութիւն պիտի լինին քան թէ օգնու-
թիւն, « Տէր իմ, ըսաւ, ասոնցմով քալելու ես չեմ վար-
ժած » : Հանեցին վրայէն այն աւելորդ ամրակուռ զէնքե-
րը, ցուան ու պարսատիկը ձեռքն առաւ արիասիրտն Դա-
ւիթ, հեղեղատին մէջէն հինգ սուր քար ընարեց, հովուա-
կան մախազը դրաւ, եւ սոսկատեսիլ Գողիաթին առջեւն
ելաւ աներկիւղ: Զինքն որ տեսաւ վիթխարին Գողիաթ,
ծիծալեցաւ ու չկրցաւ հաւատալ թէ այն էր Խորայելացւոց
ախոյեանը . « Միթէ շնուն եմ ես, կանչեց, որ վրաս քարով
ու գաւազանով կուգաս : — Շունէն ալ վար ես » պատաս-
խանեց Դաւիթ: Կատղեցաւ Գողիաթ, « Եկաւր, պուաց, ե-
« կուր, որ քեզ սովլեցընեմ իմ ով լինելս, ու այդ փա-
« փուկ մարմինդ թռչնոց ու գազմնաց կերակուր նետեմ:
« — Դուն վրաս սրով՝ գեղարդեամբ եւ վահանով կուգաս,
« պատասխանեց Դաւիթ . իսկ ես անուամբ Տեառն զօրու-
« թեանց ճակատուս Խորայելի՝ զոր այսօր նախատեցեր .
« զքեզ Տէր ձեռքս պիտի մատնէ, պիտի սպաննեմ զքեզ,
« գլուխդ զարնեմ կտրեմ եւ դիակդ Փղշտացւոցդ բանա-
« կին դիակներուն հետ երկնքի թռչնոց եւ երկրիս գա-

« ղաններուն կերակուր պիտի տամ, եւ բոլոր աշխատիսի իմանայ որ Խորայելի Ստոռւած կայ » : Այս խօսքերուն՝ որ ողորմելի պատանի մը կհամարձակէր ու այսպէս զնա նախատել երկու ամբողջ բանակաց մացը, զորս իւր վախտըն ու անուամբն էր լեցուցեր դիմացաւ այն գոռող հսկայն, վազեց՝ ու կուզէր գումարի կտոր ընել : Առանց ամենեւին շփոթելու առաջարեց քաջ պատանին ու զԱսուած օգնութեան կամ չելով՝ մախաղէն քար մը հանեց, նշան առաւ ու պարսմատիկով անմանկ ուժով մը նետեց՝ որ քարը Գողիաթու ստղաւարտը ծակեց՝ ճակարը ջախջախեց, եւ ահադին հսկան թաւալդլոր գետին ընկաւ փռուեցաւ : Վազեց վը բան ելաւ քաջայաղթ պատանին, սուրը քաշեց հանեց անոր մշքէն, եւ զարկաւ գլուխը կարեց : Այս որ տեսան



Փղշապիք, սարսափեցան ու փախչողի եղան, իսկ Խորայելացիք ու բախութեան ձայներավ եսեւնէն ընկան եւ սոնկալի ջարդ մը տալով մինչեւ Սկկարսն զանոնք քշեցին (1048) :

Յովեաթանաց սէրեառ Գաւիթ : — Երբոր Դաւիթ Դոգիաթու գլուխը ձեռքը Սաւուզայ գիմացն ելաւ, վազեց Սաւուզ գրկեց պագաւ այն ոիրուն եւ քաջ պատանին ու հըրածան տուաւ որ միշտ իւր քովը կենայ, եւ գունդ մը զենուրաց վրայ զինքը զորավար դրաւ : Արբայրդին Յալ-

նաթան ալ տեսաւ զԴաւիթ, ու մեծ սիրով կապուեցաւ հեար, ուխտ ըրաւ որ իւր անձին պէս սիրէ, վրայի զինուորական հագուստները հանեց անոր հագցուց, ուորը մէջքէն հանեց հանդերձ կամաբաւը՝ անոր մէջքը կապեց, եւ աղեղն ու կապարճը ձեռքը տուաւ: Յովնաթանայ այս զարմանալի սէրը՝ մինչեւ մահը տեւեց, եւ ամէն դիպուածոց մէջ յայտնապէս ցուցուց թէ իրաւցընէ իւր անձին պէս բարեկամը կսիրէր:

Մաւուղ Դաւիթի կնախանձի, եւ կուզէ սպանանել: — Բայց նոյնպէս չեղաւ նաեւ Սաւուղայ սէրը: Այնուհետեւ սկսաւ Դաւիթ պատերազմի մէջ մտնել, ու մեծ մեծ քաջութիւններ ընել: Գողիաթու դէմ ըրած յաղթութեամբը այնչափ անուն հանեց բոլոր Խորայելացւոց մէջ, որ ուր ալ երթար, բոլոր ժողովուրդն ու պարաւոր կանայք առջեւը կելնէին ու ժմբկօք եւ ծնծղաներով կերգէին ու կըսէին. • Սաւուղ հազարներ զարկաւ, Դաւիթ՝ բիւրաւորներ»: Ասոր վրայ Սաւուղի նախանձը բորբոքեցաւ, եւ այն օրէն սկսաւ ծուռ աշքով վրան նայիլ. կզգար որ Դաւիթ այն պիսի քաջ մի էր՝ որ թէ փառացն եւ թէ թագաւորութեանը նախանձորդ մը կրնար լինել. կմուածէր որ չլինի թէ Սամուելի սպառնացած Ասուծոյ ընտած մարդը նոյն ինքն մինի Դաւիթ: Այս նախանձով ու մտատանջ հոգերով նորէն սկսաւ իւր հիւանդութիւնը, որ ատենէ մը իվեր անցած կերեւէր: Օր մը դիւհարութիւնը բռնած ժամանակը՝ երբոր Դաւիթ առջեւը քնար կզարնէր, յանկարծ ձեռքի գեղարդը վրան նետեց որ սպաննէ. նոյնպէս ըրաւ նաեւ ուրիշ անդամ՝ մը. բայց Սատուած պահեց զԴաւիթ:

Սաւուղ տեսնելով որ վախճանին չհասաւ, ուրիշ հնարք մը մտածեց: Անանկ ձեւացուց թէ կուզէ զինքը վարձատրել ու իրեն փեսայացնել: Երբ Դաւիթ խոնարհութեամբ մը « Ես ով եմ, կըսէր, որ թագաւորին փեսայանամ»: Սաւուղ հասկրցուց իւր ծառաներուն ձեռքով թէ թագաւորը ուրիշ փոխարէն չուզէր, բայց եթէ նոր պատերազմաց յաղթութիւններ: Ասով կմուածէր Սաւուղ, որ զԴաւիթ այն պատերազմներուն մէջ թշնամեաց ձեռքով մեռցընել տայ. որով եւ ոչ ոք կրնար հասկընալ թէ ինքն է պատ-

ճառ Դաւթի մահուանը, եւ ինքը կազատէր այն եր
լի քաջին ձեռքէն։ Յանձն առաւ Դաւթիթ, ու եւ
ջութեամբ դարձաւ պատերազմներէն իսպայմանես
մանակի, Սաւուղ խօսքը չպահեց՝ եւ իւր խոստացա
աղջիկը՝ զՄերովք ուրիշին տուաւ։ Յետոյ երբ իմաց
իւր երկրորդ գուստը Մեղիոյ կսիրէ զԴաւթիթ, Դաւթիթ
աւ զինքը կսիրէ, նորէն յոյս առաւ Սաւուղ, եւ մոտածեց
որ թերեւս այնու կարող կլինի քաջին կեանքը վերցունել.
Եշանացը ձեռօք Դաւթին հասկըցուց որ կուզէ զՄեղքող
իրեն տալ եթէ հարիւր Փղշացիի գլուխ իրեն բերէ։
Դաւթիթ գնաց երկուհարիւր մեռուց բերաւ, եւ թագա-
ւորը ստիպեցաւ զինքն իրեն փեսայացընել։

Բայց վրան ունեցած նախանձն ու ատելութիւնը երթա-
լով շատցան ու վերջի ծայրը հասան, մինչեւ որ իւր ծառայ-
ից ու Յովնաթանայ պատուիրեց որ զԴաւթիթ սպաննեն։ Ա-
մէն ջանք ըրաւ Յովնաթան, հօրը միտքը փոխեց, երգում
ընել տուաւ որ զԴաւթիթ չսպաննէ, եւ տարաւ զինքը հետը
հաշտեցուց։ Բայց երբոր նորէն Փղշացուց հետ պատե-
րազմ եղաւ, եւ ըրած մեծամեծ քաջութիւններովք Դաւ-
թին անունը փառաւորեցաւ, գարձեալ ուզեց Սաւուղ
զինքը սպաննել, եւ մարդիկ զրկեց որ երթան տանը գու-
ռը պաշարեն, ու առաւօտը բռնեն զինքը մեռցընեն։ Մեղ-
քող գիշերանց զինքը պատուհանն վար իջեցուց փա-
խուց, ու տեղը անկողնոյն մէջ Դաւթի նմանութեամբ պա-
ճուճապատանք մը դրաւ։ Առաւօտը երբ գուռը զարկին
Դաւթին ուզեցին, «Հիւանդ է» ըստ, ու զիրենք ճամ-
բեց։ Սաւուղ նորէն մարդ զրկեց, ու «Մահիճովը առէք
բերէք զինքն, ըստ, որ զարնեմ սպաննեմ»։ Եւ եկան տե-
սան որ Դաւթիթ չկայ, ու հիւանդը պաճուճապատանքն է
եղէր։ Շատ բարկացաւ Սաւուղ Մեղքողին։ բայց նա ինք-
զինքն արդարացուց ըսելով թէ «Ի՞նչ ընեմ, եթէ չփախ-
ցունէի՝ զիս պիտի մեռցունէր»։

Դաւթիթ կփախչի Յովնաթանայ հետ կտեսնուի։ — Դա-
ւթիթ գնաց Արիմաթեմ՝ Սամուէլ մարդարէին քով, գըր-
խուն եկածները պատեց, եւ երկուքն ելան անկէց Նա-
ւաթ—հռամաքաշուեցան։ Ետեւէն երեք անգամ մարդ դըր-

Սաւուղ որ Դաւիթը բռնեն բերեն, երեք անգամն եւս
ք գնացին հոն եւ սկսան մարդարէանալ։ Բարկացաւ
ուղ, անձամբ գնաց, եւ Սամուելին առջեւն ենելուն
ինքն եւս սկսաւ մարդարէանալ։ կատաղութիւնն ան-
, հանդարտեցաւ, եւ Դաւիթ կրցաւ անվտանգ փախչէիւ
երթալ։ Ելաւ Յովնաթանին քովը գնաց, եւ դառնացեալ
սրտիւ խօսեցաւ ու ըստ . « Ես թնչ ըրեր եմ, թնչ յանցանք
գործեր եմ, եւ հօրդ թնչ վնաս հասուցեր եմ որ կուզէ
զիս մեռցընել »։ Սովորութիւն էր որ ամէն ամսոյն առա-
ջին օրը թագաւորին պալատը մեծ սեղան կլինէր մեծամե-
ծաց . երբ Յովնաթան ըստ Դաւիթին թէ « Ի՞նչ որ կուզես՝
« զրուցէ, ընեմ քեզի . — Կաղը ամսամուտ է, պատասխանեց,
« եւ ես պէտք է որ գնամ հօրդ հետ սեղան նստիմ . բայց
« գուն թող զիս որ երթամ դաշտը պահուըտիմ . եւ թէ որ
« հայրդ զիս հարցունէ, զրուցէ թէ Դաւիթ աղաչեց ինձ
« որ զինքը թողտւմ հեթղեհէմ երթայ, վասն զի ընտանիքն
« հոն զոհ պիտի ընեն եղեր : Եթէ յաւ է, ըսէ՝ նշան է
« թէ կրնամ անվտանգ քովը դալ . իսկ եթէ կիրք ենէ՝
« բարկանայ, կիմանամ որ մահս կուզէ »։ Պագտուեցան, ու
լալով իրարմէ բաժնուեցան . Ամսամտին օրը թագաւորը
սեղանի նստաւ, քովը նստաւ նաեւ Աբեններ զօրավարը .
Յովնաթան ոտքի վրայ կեցած էր, եւ Դաւիթին տեղը պա-
րապ էր . Սաւուղ կարծեց թէ դիպուածովլ մը չկրցաւ նա
դալ . Երկրորդ օրն եւս երբ տեսաւ որ տեղը պարապ է,
հարցուց Յովնաթանին, « Ի՞նչո՞ւ համար որդին Յեսսեայ
« երէկ եւ այսօր սեղանս չեկաւ : — Դաւիթին ընտանիքը
« հեթղեհէմ զոհ պիտի ընեն եղեր, պատասխանեց Յովնա-
« թան, ուստի յինէ հրաման ուզեց որ հոն երթայ »։ Բար-
կացաւ, կրակ կորեցաւ Սաւուղ, « Ո՞վ ապստամբ ու չար զա-
« ւակ, կանչեց . Ես չեմ դիտեր որ գուն Յեսսեայ որդւոյն
« հետ դաշնաւոր ես յամօթ քո . վասն զի որչափ նա կեն-
« դանի է, թագաւորութիւնդ պիտի չհաստատուի, արդ
« մարդ զրկէ, զինքը բռնել տուր, զի որդի մահու է »։
Յովնաթան « Ի՞նչո՞ւ պիտի մեռնի, թնչ ըրաւ » ըսելու չը-
մնաց, Սաւուղ ձեռքի գեղարդը վերուց որ զինքը սպաննէ .
Բարկութեամբ դուրս ցատքեց Յովնաթան, հասկրցաւ որ

Հօրը չարութիւնը ծայրն հասեր է, եւ սիրտը Դաւթին վրայ այնչափ վշտացաւ որ նոյն օրը բերանը բան չդրաւ: Դաւթիթ Աքիմելէք քահանայապետին քով կերթայ: — Առաւատը կանուխ Յովնաթան գնաց դաշտը, ժամադիր եղած տեղը Դաւթիթը դտաւ, հօրը չարութիւնը պատմեց եւ կենացը մօտալուտ վտանգն յայտնելով՝ յորդորեց որ անկէց հեռանայ: Անքակտելի յաւերժական բարեկամութեան ուխտերնին նորոգեցին, պադտուեցան, երկար ժամանակ ջերմ արտօսը թափիելով իրարու պլուած կեցան, ու վերջապէս իրարմէ բաժնուեցան: Յովնաթան քաղաք դարձաւ, եւ Դաւթիթ նոմբա գնաց: Աքիմելէք քահանայապետին քովը, եւ որովհետեւ իւր մարդիկներովը անօթի էր, այնպէս ձեւացուց թէ թագաւորին տախպողական հրամանովը շուտով ճամբայ ելնելով եւ ոչ կերակուր ուտելու ժամանակ ունեցեր են, քիչ մը հաց ուզեց: քահանայապետն իսկ ուրիշ հաց զգանելով՝ «թէ որ սուրբ ես իմեղաց, ըստ, Աստուծոյ նուիրուած առաջաւորաց հացէն տամ: — Հետո «դէնք եւս չկրցայ առնուլ, ըստ Դաւթիթ քահանայապետին. հոս գեղարդ մը կամ սուր ունիս ինծի տալու: — «Քու Աստուծոյ նուիրած Գողիբաթին սուրբ կայ, պատաս «խանեց Աքիմելէք, եթէ կուզես զայն՝ տամ: — Տուր՝ ըստ. առաւ մէջքը կապեց եւ ելաւ Գեթացւոց Անբութագաւորին քովը գնաց:

Դովեկ ասորի եւ կոտորած քահանայից: — Սաւուզին հովուապետը Դովեկ ասորին՝ Աքիմելէքին Դաւթի ըրած սիրալիր ընդունելութիւնը տեսնելով՝ կերթայ կպատմէ Սաւուզին, որ բարկացած՝ մէկէն մարդիկ կղրկէ, որ երթան Աքիմելէքն ու ըոլոր քահանաները բերեն: Երբ Աքիմելէք քահանաներովը առջեւն ելաւ, «Ինչո՞ւ համար Յեսուեայ «որդւոյն հետ ինծի գէմ միաբաներ, անոր հաց եւ սուր «տուեր, եւ իրեն համար Աստուծոյ պատգամ հարցուցեր «եմ, ըստ Սաւուզ. — Ծառայիցդ մէջ ով կայ հաւատաւ «ըիմ իբրեւ զիաւիթ փեսայ արքայի, իշխան ամենայն հը «րամանի քոյ, եւ փառաւոր իտան քում, պատասխանեց «Աքիմելէք զարմանալով, եւ միթէ այս օրը միայն սկսեր «եմ անոր համար պատգամ հարցունել: Կաղաչեմ, Տէր,

այիդ վրայ այդպիսի կարծիք մի ունենար» . Սաւուղ զի նախանձէն աչքը գարձած՝ որ զինքը կուտէր, կը- , « Մահմա մեռցիս, Աքիմելէք, բաւ, գու եւ ամե- տուն հօր քո» . Եւ մէկէն հրամայեց քովի թիկնա- ցն՝ որ Սատուծոյ քահանաները զարնեն սպաննեն, « Զի ձեռննոցա ընդ Դաւթի է, կըտէր . գիտցան որ նա կիմախ- չի, եւ ինձ չիմացուցին» : Թիկնապաշներէն մէկն ալ չուզեց Աստուծոյ քահանայից ձեռք վերցընել . Յայնժամ աստուա- ծամարտն Սաւուղ անօրէն Դովիկ ասորիին « Դուն ելիր, սպան- նէ, պոռաց» որ մէկէն հնազանդեցաւ, եւ կտաւի եփուտ հա- գած ութմունը հինդ քահանայ հոն զարկաւ սպաննեց : Քա- հանայից նոմբա քաղաքն եւս Սաւուղայ կատաղութենէն չաղագաւցաւ . հիմնայատակ կործանեցաւ, եւ բնակիչքը մինչեւ սանդիխաց մանուկ եւ անասուն սրով սուսերի ջար- դուեցան : Աքիմելէքին Աքիաթար որդին միայն կրցաւ այս սոսկալի կոտորածէն ազատիլ, եւ գնաց Դաւթի պատմեց : « Հօրդ տանը կործանմանը ես եմ պատճառ, պատասխա- նեց Դաւթիթ . եկուր քովս նստէ, եւ մի վախնար . Վասն զի ուր որ գլուխս գնելու տեղ մը փնտուեմ՝ քեզի համար աւ պիտի փնտուեմ, եւ հետո պիտի ապրիս :

Դաւթիթ իԳէթ, յՈղողոմայ այրը եւ իԿեիլս : — Դաւթիթ Գէթ քաղաքին մէջ եւս չկըրցաւ հանդիստ կենալ . Վասն զի Փղշտացիք իմացան իրեն ով լինելն ու կուզէին մեռցունել . Հողիւ խենդ ձեւանալով կրցաւ ձեռքելնէն ազատիլ . Վասն զի սկսաւ քաղաքին դրան առջեւը խենդ խենդ պարել, չորս սոտքով քալիլ, եւ այսահարի պէս բերանը փրփրացը- նել . մինչեւ որ Անգուս թագաւորը ժողովրդեանը ըստ թէ « Կտեսնէք որ այսահար է, մեք այսահարէ ինչ վախ ունիմք, վանտեմք զինքը » :

Դէթէն ելաւ Դաւթիթ եկաւ Ոդողոմայ այրը մտաւ, ուր եղբարքն ու ազգականները եկան քովը ժողովեցան . Հեար միացան նաեւ ամենայն վշտահար, պարտապան ու տըժ- գոհ մարդիկ . չորս հարիւրի չափ եղան, ու զինքը իրենց վրայ գորագլուխ դրին, եւ անոնցմով գնաց Յուղայի եր- կրին մէջ կեիլս քաղաքը՝ Փղշտացւոց յարձակմունքէն ազա- տեց ու հոն բնակեցաւ :

Ղաւիթ Սաւուղայ կենացը կխնայէ: — Երբոր իմացայ՝ Սաւուղ թէ Դաւիթ Կեիլա է, շուտ մը եկաւ քաղաքը պաշրեց. Դաւիթ ելաւ Զիփ կոչուած անապատը փախաւ. Հոն եւս ետեւէն գնաց Սաւուղ, եւ երբ քիչ մնացեր էր որ Զիփացիք զինքը Սաւուղի ձեռքը մատնէին, մէյմըն ալ յանկարծ գուժկան եկաւ թագաւորին որ շուտով հասնի, վասն զի Փղշտացիք երկրին վրայ արշաւեցին: Աճապարեց, դարձաւ Սաւուղ, եւ Դաւիթ ազատելով գնաց Մեռեալ ծովուն մօտ Անձուկի Գաղդայ ըսուած ապահով լեռնամէջ տեղուանքը քաշուեցաւ: Սաւուղ Փղշտացիքը հալածելուն պէս, երեքհազար քաջընտիր մարդիկ հետն առած՝ նորէն Դաւիթի վրայ գիմեց. եւ օր մը սաստիկ յոգնած՝ մինակուկ այրի մը մէջ մասաւ, որ քիչ մը հանգչի. նոյն այրին մէկ խորշն էր նաեւ Դաւիթ իւր մարդիկներովը, որ «Ահա, Աստուած թշնամիդ ձեռքդ մատնեց. թող տուր սպաննեմք, «կըսէին. — Ո՞չ, ո՞չ երբէք, պատախանեց Դաւիթ. ես «ով եմ» որ Սատուծոյ օծելոյն ձեռք դպցընեմ»: բայց Սաւուղայ հասկըցնելու համար իւր վեհանձնութիւնը, ելաւ կամացուկ մը քովը գնաց ու վերարկուին ծայրէն կտրեց առաւ. թագաւորին մարդիկներէն մէկն ալ չիմացաւ զայն:

Երբ Սաւուղ քունն առաւ ու այրին ելաւ կերթար, ետեւէն գնաց Դաւիթ, եւ հեռուէն վերարկուին կտորն իրենցուցընելով՝ «Տէր իմ արքայ, կանչեց. ինչու կհաւատաս «անոնց, որ կըսեն թէ Դաւիթ կուզէ քեզ սպաննել. ահա «կտեսնես թէ ինչպէս այրին մէջ այսօր քեզ ձեռքս մատնեց Տէր. եւ ես վերարկուիդ ծայրը միայն կտրեցի ու «կեանքիդ խնայեցի. իսկ գու ետեւէս ես, հայր իմ, որ «զիս բռնես մեռցունես: Աստուած տեսնէ մեր դատաստանը»: Այս վեհանձն անյիշաչարութեան վրայ զարմացաւ Սաւուղ, սիրտն ելաւ, խորունկ մը հառաչեց, ու լալով՝ «Այդ քու ձայնդ է, որդեակ իմ Դաւիթ, կանչեց. դուն «ինձ միշտ բարիք ըրիր, եւ ես քեզ չարիք. Աստուած ըզ-«քեզ վարձատրէ: Դիտեմ, որ գուն Խորայելի վրայ պիտի «թագաւորես. երդուիր ինձ իՏէր Սատուած, որ զաւակ-«ներս չմեռցընես, եւ իմ ու հօրս անունն աշխարհէս չը-«ջնջես»: երդուաւ Դաւիթ, եւ Սաւուղայ սիրտը հանգ-չելով՝ ելաւ տեղը դարձաւ.

«Մահ Սամուելի! — Այս ժամանակները Սամուէլ մեռաւ .
բոլոր Խօրայելացիք ժողվուեցան, վրան սուգ առին լացին,
ու մարմինը Արիմաթեմ թաղեցին : Ժողովրդեան այս սու-
գը բաւականապէս կցուցընէ թէ Սամուելի վրան ինչ սէր
ու համարմունք ունէին : Ինքը Խօրայելացւոց մեծ մարդիկ-
ներէն մէկն եղաւ, ու Երեմիա մարգարէն՝ ինչպէս նաեւ
Պետրոս եւ Պօղոս առաքեաները, կյիշեն զնա իբրև Մով-
սեսի հաւասար մարդ : Մեծ է ժողովրդեան վրայ ունեցած
արդինքը, իրմով սրբուեցաւ Խօրայէլ իկուապաշտութե-
նէ, եւ իրմով նորոգուեցան Մովսեսի օրէնքները : Մարգա-
րէութենէ ու հրաշագործութենէ զատ՝ նաեւ մատենա-
գրութիւն ալ ըրաւ Սամուէլ : Դատաւորաց ու Հռութայ
դրոց՝ ինքն է հեղինակ, որպէս նաեւ առաջին թագաւո-
րաց քսանը չորս գլուխներուն մինչեւ իւր մահը :

Նաբաղ եւ Աբիգեա : — Դաւիթ Սաւուզայ խօսքերուն չը-
վստահանալով՝ չուզեց իրեն մօտենալ, մանաւանդ թէ ա-
ւելի եւս հեռացաւ, ու Մարնայ անապատը գնաց քաշուե-
ցաւ : Հօն Նաբաղ անունով հարուստ մարդ մը կար, որուն
այծերն ու ոչխարները մօտ կարմեղոս լեռը կարածուէին.
կինը Արիգեա՝ խելացի էր եւ գեղեցիկ . իսկ ինքը նաբաղ,
այր խիստ եւ չարամիտ : Երբոր լսեց Դաւիթ թէ նաբաղ
ոչխարները խուզելու կարմեղոս գնացեր է, իւր մարդիկ-
ներէն տասը հոգի զրկեց, որ երթան իրմէ քիչ մը բան
ուզեն . որովհետեւ ոչ միայն իւր հօտին ամեննեւին չէին
դպած՝ ոչ անապատին մէջ եւ ոչ իկարմեղոս, այլ եւ յա-
փրշտակողաց ձեռքէն պաշտպաներ էին զանոնք : Բարկա-
ցաւ նաբաղ, ու ժանտութեամբ «Ո՞վ է Դաւիթ, կամ ո՞վ
է որդին Յեսսեայ, պուաց . այս օրերս իրենց տէրերը ձը-
գող փախչող ծառաները շատցեր են» : Այս ըսելով՝ Դաւ-
իթի Սաւուզայ երեսէն փախչիլը կնախատէր :

Այս որ լսեց Դաւիթ՝ կրակ կտրեցաւ, մէկէն իւր մար-
դոցը «Սրելնիդ մէջքերնիդ կապեցէք» ըսաւ . կապեց
նաեւ ինքը . ու չորսհարիւր հոգւով ելաւ գնաց որ զնա-
բաղ բռնէ, անով տեղով ջնջէ, սորվեցընէ թէ Դաւիթ ո՞վ
է : Անդին իմաստուհին Աբիգեա՝ եղածը ծառաներէն իմա-
նալով, շուտ մը էրկանէն գալուուկ առատ հաց՝ կերակուր

ու սպառող կղատրաստէ , իշերու վրայ կշալիէ , ու կվազէ որ Դաւթին առջեւն ենէ՝ բարկութիւնն իջեցունէ : Ճամբան անոր հանդիպելուն պէս՝ մէկէն էշէն վար կիշնայ , երեսի վրայ գետին կիյնայ երկրպագութիւն կընէ . «Կաղաչեմ , «աէր իմ , կըսէ , ժամանակին ըրածին համար սիրտդ « չվշտանայ , վասն զի ինքն եւս անուանը նշանակութեանը «պէս (հրէարէն) յիրաւի անզգամ է : Աղախնոյդ համար այս անիրաւութեան ներէ . եւ որովհետեւ Աստուած քու թափաւորութիւնդ Խորայելի վրայ պիտի հաստատէ , ձեռքդ «անպարտ անմեղ արեան մէջ ժմաթխած չդանէ , վասն զի «քու ծառաներուդ գալը ամենեւին չէի իմացեր » :

Այսպիսի ողաք խօսքերով Դաւթին սիրան առաւ Աբիգեա , ու իւր տեղը դարձաւ : Խսկ Նաբաղ բան չէր իմացեր , լաւ մըն ալ գինի խմեր գինովցեր՝ աշխարհք իրենն էր . ուստի լոեց Աբիգեա : Երկրորդ օրը Երկանը գինովութիւնն որ անցեր էր՝ պատմեց իրեն Աբիգեա Դաւթի պատրաստութիւնը , եւ թէ ինչ ճամբով անոր սիրու առեր էր : Այնպէս սարսափեցաւ նաբաղ , որ սաստիկ հիւանդացաւ ու տարը օրէն ինկաւ մեռաւ : Խեց Դաւթիթ անոր մահը , «Օքննեալ է Սատուած , ըստաւ , որ նախատանացս վրէժինդիր եղաւ , եւ նաբաղին չարութիւնը գլուխը դարձուց » . Մարդ յուղարկեց Դաւթիթ , ու Աբիգեան իրեն կին առաւ :

Դաւթիթ վեհաճճնութեամբ Երկրորդ անգամ Սաւուղայ կենացը կիսնայէ : — Սաւուղ Դաւթի կինը զՄեղքող՝ Փայտիկը անունով մէկու մը տուաւ , եւ սկսաւ նորէն Դաւթիթն ըսպաննելու մտածել . Զիփացեք Երբար եկան ըսին թէ Դաւթիթ իրենց Երկիրը Եքեղատու բլրին վրայ է , մէկէն Երեքհազար այբրնասիր զօրօք ելաւ Զիփ անպատը եկաւ բանակեցաւ : Հօն Երկրորդ անդամ անոր կինացը վեհաճճնութեամբ ինայեց Դաւթիթ . վասն զի գիշեր ատեն իւր Աբեսսա զինակըսվը սիրտ ըրաւ բանակը գնաց , եւ տեսնելով որ բոլոր զօրքն ու Աբեններ զօրավարը խոր քունի մէջ են , մտան Սաւուղի վրանը . տեսաւ որ ինքն ալ խորունկ կքնանայ , եւ գեղարդը գլմանը քով գետինը ցցուած կկենայ . «Ահա , Սստուած զինքը ձեռքդ մասնեց այսօր , Իր «ստ Աբեսսա . թող գեղարդովս զարնեմ գետինը քամեմ

« Թշնամիդ : — Այս , թշնամիս է , բայց օծեալ Տեառն է
« նա , պատասխանեց վաեմախոհն Դաւիթ , չեմ ուզեր անոր
« ձեռք գոզը նել . եթէ Աստուած կամի՝ օր կուգայ օր վը-
« րէժս կառնու իրմէ : Միայն քովի գեղարդն ու ջրի կոյժը
« առ ու երթամք » : Գնացին իրենց բլուրն ելան , ու առա-
ւոտ որ եղաւ՝ սկսաւ Դաւիթ բարձրէն « Աբեններ , Աբեններ »
կանչել : Արթընցաւ զօրավարն ու գուրս ելաւ : Այս ատեն
Դաւիթ « Ո՞չ ապաքէն այր քաջ ես գու , ըստ իրեն . եւ
« քեզի պէս ալ կայ Խորայելի մէջ . եւ ինչու համար տեառնդ
« քում եւ թագաւորիդ լաւ պահպանութիւն չես ըներ :
« Որդի մահու եք գուք ամէնքնիդ , որ այդպիսի կերպով
« ձեր օծեալ թագաւորը կպահպանէք : Ահա զինուորներէս
« մէկը մինչեւ անոր քովը գնաց , եւ կրնար զինքը սպան-
« նել . վասն զի գլխին քովը անկուտած գեղարդն ու ջրին
« կոյժը ահա քովս են » : Այս խօսքերուն վրայ նորէն ճան-
չցաւ Սաւուղ Դաւթի ձայնը , գուրս ելաւ ու տեսաւ զինքը
բլրին վրայ . խոնարհեցաւ վերսախին , յանցանքը խոստո-
վանեցաւ , թշնամւոյն հանգերձեալ մեծութիւնը գուշա-
կեց , եւ լքեալ վհատեալ տունը դարձաւ եկաւ :

« Փղտացիք Խորայելացւոց վրայ կյարձակին , եւ Սաւուղ
Խամուէլ մարզարէին խորհուրդ կհարցունէ : — Դարձեալ քը-
կրցաւ Դաւիթ Սաւուղի զզ ջմանը վրայ վասահիւ , ու ելաւ
նորէն Փղտացւոց երկիրը՝ Սնկուս թագաւորին քովը գը-
նաց , որ Սիկելակ քաղաքն իրեն տուաւ . հան չորս տարիի
չափ բնակիցցաւ՝ եւ բոլոր օրը իրեններովը կերթար ձրէից
թշնամի եղող ժողովրդոց վրայ կյարձակէր , զանոնք կաս-
պատակէր ու կդառնար : Սիկելակին մէջ առաւ նաեւ Սա-
ւուղի մահուան լուրը :

« Փղտացիք նորէն յարձակեր էին ձրէաստանի վրայ , եւ
Պարեստինու հարաւային կողմի ցեղերը նոմբայի քահա-
նայից կառորածին վրայ տժգոհ՝ Սաւուղէն պաղեր էին ,
ու ամենեւին թշնամեաց դէմ չէին դրած , որով մինչեւ
Յեղայելի դաշուը մաեր ու Ավելի քաղաքին քաու հասեր
էին . եկաւ Սաւուղ Դեղբաւա բանակեցաւ . բայց երբ թըշ-
նամեաց բազմութիւնը տեսաւ , սարսափեցաւ , ուզեց Աս-
տուծոյ դիմել : Պատգամ հարցուց , բայց Աստուած իրմէ

Հեռացեր էր, ուստի ոչ տեսիլքով, ոչ քահանայից եւ ոչ մարդարէից բերնովն անոր պատասխան տուաւ։ Յայնժամ Սստուծմէ յոյսը կտրած՝ կախարդութեանց վրայ դարձուց աչքը, եւ անոնցմով կյուսար գէթ պատերազմին վախճանն իմանալ։ Ստենով Սամուէլ մարդարէին խորհրդովը բոլոր կախարդներն ու վշտկները ջնջեր հալածեր էր, ըստ հրամանի Մովսիսի. անոր համար շատ փնտռելէն ետքը՝ Մանասէի ցեղին մէջ Այենդովր քաղաքը վհուկ կին մը գտան։

Հագուստները փոխեց Սաւուղ, երկու ծառայով գիշերանց ելաւ հոն գնաց. եւ երբոր վհուկը յանձն չէր առնուր, թագաւորը արդիլած է՝ ըսելով, «Կերդնում քեզ, ըստ Սաւուղ, որ թագաւորին կողմանէ ամենեւին գլխուղ չարիք չգար. միայն դուն ինձ Սամուէլ մարդարէն երեւցուր»։ Եւ հազիւ թէ Սաւուղ խօսքը լընցուցեր էր, կինը Սամուէլը տեսաւ, մեծաձայն աղաղակեց ու «Ինչո՞ւ զիս խաբեցիր, ըստ, դուն Սաւուղն ես եղեր. — Մի վախճար, պատասխանեց թագաւորը. ըսէ զով տեսար. — Ենք մարդմը, որ երկրէս կելնէր, ու վրան վերարկու մը առեր էր», պատասխանեց վհուկը. հասկըցաւ Սաւուղ թէ Սամուէլն է, մէկէն երեսի վրայ գետինն ընկաւ երկրպագութիւն ըրաւ. «Ինչո՞ւ զիս անհանգիստ ըրեր՝ կանչեցիր, ըստ Սամուէլ. — Մեծ նեղութեան մէջ եմ, պատասխանեց Սաւուղ. Փղշտացիք պատերազմով վրաս ելեր են, եւ Սաւուած հեռացեր է յինէ. զքեզ կանչեցի որ ինձ խոր «հուրդ տաս. — Ի՞նչ եկեր ինձ խորհուրդ կհարցընես. «միթէ չես գիտեր որ անշնազանդութեանդ համար Աստուած ձեռքէդ թագաւորութիւնդ առաւ ու ընկերիդ «տուաւ . . . վաղը դուն եւ որդիքդ պիտի իյնաք մեռնիք, «եւ Աստուած իսրայելի բանակը Փղշտացւոց ձեռքը պիտի մասնէ»։ Այս ըստ, եւ աներեւոյթ եղաւ Սամուէլ։

Սաւուղ զարհուրած մեռելի պէս գետին ընկաւ. եկաւ ոտք հանեց զինքը վհուկ կինը, ստիպեց քիչ մը կերակուր կերուց, որ ամբողջ գիշեր մը ու ցորեկ բերանը բան չէր դրած. եւ երբ անով քիչ մը վրան հոգի եկաւ զօրացաւ, գիշերը ելաւ բանակը դարձաւ, լքեալ եւ յուսահատեալ։ Մահ Սաւուղայ եւ որդւոց նորա. — Երկրորդ օրը Գեղ-

բոն լերան վրայ սոսկալի կերպով պատերազմը սկսաւ, Իս-
րայելացւոց մէջէն վիրաւորելոց ու մեռելոց թիւ չկար.
ետեւէ ետեւ Փղշացւոց սրերոն բերանը գնացին նաեւ
Սաւուզայ երեք որդիքը Յովնաթան, Ամինադաք եւ Մել-
քիսաւէ : Պատերազմը Սաւուզին վրայ ծանրացաւ : Փղշ-
տացւոց կորովի աղեղնաւորները զինքն եւս վիրաւորեցին.
եւ երբ տեսաւ որ կենդանւոյն անոնց ձեռքը պիտի իյնայ,
իւր կապարճակիրն «Սուրդ քաշէ՝ զիս մեռցուր, կանչեց,
որպէս զի մի գուցէ անթլիատք գան զիս խոցոտեն ու նա-
խատեն» : Եւ երբ տեսաւ որ նա կվախնայ հրամանը կա-
տարելու՝ իւր սրոյն վրայ ընկաւ մեռաւ, եօթանասուն-
ուերկու տարեկան . կապարճակիրն եւս յուսահատութենէն
իւր թագաւորին օրինակին հետեւեցաւ, ու սրոյն վրայ
ընկաւ մեռաւ : Հասան աղեղնաւորք, եւ տեսնելով որ դի



անկենդան մնացեր է իսրայելացւոց թագաւորը, գլուխը
կարեցին ու տարին որդւոցը մարմնոյն հետ Բեթսան քա-
ղաքին պարսպէն յալթանակաւ կախեցին :

Դաւիթ Սաւուզայ եւ Յովնաթանայ մահը կլսէ ու կողբայ :
Ամազեկացւոյն մէկը պատերազմէն անմիջապէս ետքը վա-
զեց գնաց որ Դաւիթի աւետիս տայ . երրորդ օրը հա-
սաւ Սիկելակ, առջեւը ելաւ, եւ Իսրայելացւոց կոտորա-
ծը պատմելէն յետոյ «ԶՍաւուզ իսկ Գեղբույա լերան վրայ
ևս ձեռքովս սպաննեցի, ըստ . վասն զի երբոր քովէն

« կանցնէի, տեսայ որ նիզակին կռթներ կեցեր է. կան-
« չեց զիս ու աղաջեց, որպէս զի քանի որ թշնամիք վրան
« չեն հասած՝ զինքը մեռցընեմ: Խնդիրքը կատարեցի, եւ
« ահա թագն ու ապարան ջանքը քեզ կբերեմ»: Սրտին
սաստիկ ցաւէն վրայի լաթերը պատըռտեց Դաւիթ, « Ա-
րիւն քո իդլուխ քո» ըստ, ու հրամայեց որ ամաղեկացին
մեռցունեն. որովհետեւ յանդզներ էր Աստուծոյ օծեալը
սպաննել: Մինչեւ իրիկուն անմիտիթար լացաւ, Սաւուղայ
ու Յովնաթանու վրայ սրտառուչ ողբ մը ըրաւ, ու պատուի-
րեց որ Յուդայի երկիրն ամէն տեղ տղոց սովորեցունեն:

Եւ ահա այս է այն գերազանց բանաստեղծութեան՝ նա-
խնեաց գեղեցիկ թարգմանութիւնը.

« Արձանացիր Խարայէլ իվերայ բլրոցն իբարձունք վիրասորաց . զիարդ-
անկան զօրասորքն :

« Մի պատմեք իդէթ, եւ մի տայք զայդ աւետիս յեւս Ասկաղոնի. զի մի
երեք ուրախ լիցին դստերք այլազգեացն, եւ մի ցնծասցին դստերք անթըլ-
փատիցն :

« Կերինք Գեղրուայ, մի իջցէ իծեզ ցող. եւ մի եկեսցէ իվերայ ձեր անձրես
անդաստանք պտղոց . զի անդ ապականեցաւ ասպար զօրասորաց . վահանն
Սաւուղայ ո՛չ օճաւ, իւղով :

« Յարենէ՛ վիրասորաց, եւ ինարպոյ զօրասորաց . աղեղն Յովնաթանու ո՛չ
դարձաւ ունախ յետու. եւ սուրն Սաւուղայ ո՛չ ամփոփեցաւ դատարկացեալ:

« Սաւուղ եւ Յովնաթան սիրելիք, եւ գեղեցիկք եւ վայելուզք. չմեկնեալք
իկենդանութեան յւրեանց, եւ ո՛չ մեկնեցան իմահուան յւրեանց. Թեթեագոնք
քան զարծուխս, զօրացան առաւել քան զառիւծունս :

« Դստերք Խարայի, լացէ՛ք իվերայ Սաւուղայ. լացէ՛ք իվերայ նորա որ ըզ-
գեցուցանէր զծեզ կարմիրս՝ հանդերձ զարդուց ձերոց. որ արկանէր զարդս ոս-
կուոյ իվերայ հանդերձից ձերոց :

« Զիարդ անկան զօրասորքն իմէշ պատերազմի . Յովնաթան իվերայ բար-
ձանց քոյ վիրասոր :

« Յան է ինձ իվերայ քո, եղբայր իմ Յովնաթան, գեղեցկացար ինձ յոյժ. զար-
մանափ ինձն սէր քո ինձ քան զմէր կանանց:

« Զիարդ անկան զօրասորքն, եւ կորեան անօթքն պատերազմականք : »



ԳԼՈՒԽ ԺԳ.

ԹԱԴԱԿԻՈՐՈՒԹԻՒՆ ԴԱԿԻԹԻ

Դաւիթ եւ Յերուսամէ. Քաղաքական պատերազմ: — Աքեններ Դաւիթի հետ դաշն կդնէ: — Մահ Աքեններայ: — Մահ Յերուսամէայ: — Մեմիփրոսթէ. Դաւիթ միապետ: — Սիրն եւ Երուսաղէմ: — Պարուսթիան Փղշտացոց. ծարաւ Դաւիթի: — Տապանակն Երուսաղէմ կփախադրուի: — Մեղքող եւ Դաւիթ: — Դաւիթ եւ Նաթան մարգարէ: — Յաղթութիւնը եւ աշխարհակալութիւնը Դաւիթի: — Ենքարարէ եպ Ուրիս քետացի: — Նաթան մարգարէ եւ յանդիմանութիւննորա. զղջումն Դաւիթի: — Համակամութիւն Դաւիթի: — Ամոն եւ Աքիսողոմ: — Ապստամբութիւն Աքիսողոմայ եւ վախուսաւ Դաւիթի: — Սիրա Դաւիթի առջեւը կենէ: — Սեմէի: — Խորիուրդք Աքիսողիւայ եւ Քոսի Արաքացոյ: — Պատերազմ եւ մահ Աքիսողոմայ: — Դաւիթ Աքիսողոմայ մահը կլսէ ու կողրայ: — Դաւիթ Երուսաղէմ կդառնայ. Սիմէի, Մեմիփրոսթէ, Ենքարարէ: — Սարեէ եւ հանած խոռովութիւնը. Մահ Ամեսսայ: — Պատերազմ Դաւիթի ընդդէմ Փղշտացոց: — Դաւիթ իւր ժողովուրդն համրել կուտայ. Գաղ մարգարէ. ժանտամահ: — Աղոնիա եւ Սոլոմոն: — Դաւիթի վերջին օրերը: — Դաւիթի մահը: — Տեսութիւն իԴաւիթ:

(1040—1001)

Դաւիթ եւ Յերուսամէ. Քաղաքական պատերազմ: — Երեսուն տարեկան էր Դաւիթ երբոր Սաւուղ մեռաւ, եւ գեւ ընելիքը չգիտնալով՝ Աստուծոյ պատգամ հարցուց եւ հրաման առաւ որ Երթայ Քերըն բնակի, ուր Յուղայի ցեղը զինքը իւր վրայ թագաւոր օծեց:

Աքեններ՝ Սաւուղի սպարապետն եւս անոր Յերուսամէ որդին բանակը տարաւ, եւ Խորայելի մնացած ցեղերուն վրայ թագաւորեցուց. որով եւ այս երկու բարձակուիւ թագաւորներն եօմթը տարի միակերպ արիւնահեղ պատերազմներ ըրին, յորս Աքեններ՝ Յերուսամէին կողմանէ, եւ Յովաք՝ Դաւիթի կողմանէ իրենց ճարտարութեամբն ու քաջութեամբը մեծ անուն հանեցին. Այս պատերազմներէն մէկուն մէջ յաղթուեցաւ Աքեններ. ետեւէն ընկաւ Շարու-

Հեայ որդին Ասայէլ, որ Յովաբին ու Աքեսսայ եղբայրն էր, եւ « Դաշտի այծեմանց պէս թեթեւ էր ոտիւք ». գարձաւ տեսաւ Աքեններ՝ որ Ասայէլ ետեւէն կվազէ, « Դարձիր, եղբօրդ Յովաբին քով գնա, ըսաւ, ապա թէ ոչ ըդքեզ գետին կքամեմ, եւ այն ժամանակ ինչպէս Յովաբին երեսը պիտի նայիմ ». եւ երբոր նա մտիկ չըրաւ, զարկաւ նիզակը մնակուշտին ու զիստէն գուրս հանեց, որ մէկն ընկաւ մեռաւ :

Ս.քեններ Դաւթի հետ դաշն կդնէ: — Աքեններ Սաւուզին հարճը իրեն կին առեր էր. Յերուսթէ առանց մոտածելու թէ անոր ձեռքովն ելեր էր թագաւորական գահը, անոր ձեռքովն է որ եօթը տարուան միջոց զայն կպահէ, ուստի եւ պէտք է իրեն երախտագէտ լինի, յանդիմանեց քաջը՝ իրեր թէ թագաւորութեան աչք տնկած լինի:

Շատ ծանր եկաւ Աքեններայ՝ թագաւորին այս ապերախտութիւնը. երեսը զարկաւ, եւ սպառնացաւ որ զԴաւիթ պիտի թագաւորեցընէ: Ելաւ ու Խորայելի եւ Բենիամինի ծերերը հաւանեցուց որ Աստուծոյ ընտրածն ընդունին իրենց թագաւոր, ու մարդ զրկեց Դաւթի որ գաշինք դնեն մէջերնին: Հաւանեցաւ Դաւիթ, բայց իրեր պայման ուղեց իւր Մեղքող կինը ետ դարձուի: Առաւ զնա Աքեններ յերկրորդ էրկանէն, ու բերաւ Դաւթի տուաւ: Նոյն օրը մեծ լինջոյք ըրաւ Դաւիթ, ու խոստացաւ Աքեններայ որ պահէ զնա իզօրավարութեան Խորայելի: Այս որ լսեց Աքեններ, Ելաւ Քերոնէն ու գնաց որ իւր տուած խօսքը կատարէ:

Մահ Աքեններայ: — Այս բաները լինելու ատեն Յովաբ պատերազմի էր գնացեր: Երբ Քերոնն դարձաւ ու եղածը լսեց, վախցաւ որ Աքեններ իրմէն մեծ պիտի լինի. ուստի մէկէն Դաւթի գնաց ու կուզէր անոր աչքէն հանել, իրեր թէ խարդախութեամբ լրտեսելու եկած լինի Աքեններ: Բայց տեսնելով որ Դաւիթ ականջ չկախեր, նախանձու եւ եղբօրը արեան վրէժովը վառուած՝ Աքեններայ ետեւէն մարդ զրկեց՝ ու ետ դարձուց զնա իթերոն: Հն իւր թէ հարկաւոր ծածուկ բան մը ունի ըսկելու՝ առանձին տեղ մը քաշեց, ու յանկարծ սուրը մնակուշտը խոթելն ու սպառննելը մէկ ըրաւ:

Այս մահուան գոյժն որ առաւ Դաւիթ, շատ ցաւեցաւ ու կանչեց . « Սնպարտ եմ ես յարենէ Աբեններայ . Յովարայ գլուխը թափի անոր մահուան վրէժը » : Եւ ժողովը դեան դարձաւ « Զէք գիտեր, ըստաւ, որ այսօր Խորայելի մեծ զրավարն ընկաւ : Յովաբայ չարութեան հասուցումը թող Աստուած հասուցանէ : Պատուեցէք հանգերձնիդ ու քուրձ հագէք » : Ինքն իսկ Դաւիթ դադաղին ետեւէն կերթար, եւ երբոր զԱբեններ Քերբոնի մէջ թաղեցին, գերեզմանին վրայ ձայնը վերուց լացաւ : Լացաւ նաեւ բոլոր ժողովուրդը . եւ արքայ Դաւիթ երգում ըրաւ որ մինչեւ արեւը չմնէն՝ բերանը բան չդնէ : Ասով հասկըցաւ ժողովուրդը, որ Դաւիթ կամակից չէր սպանմանն Աբեններայ :

Մահ Յեբութեայ . Մեմիթբոսթէ . Դաւիթ միապետ : — Յեբութէ՝ իւր սպարապետին անկարծելի սպանութեամբը բոլորովին բքաւ վհատեցաւ . օր մին ալ զօրաց գլխաւորներէն երկու հոգի գնացին զինքը քնի մէջ մեռուցին, ու գլուխն առին Դաւիթի բերին, յուսով իշխանութեան կամ վարձուց մեծաց . բայց շատ խարուեցան : Բարեպաշտ ու արգարասէր արքայն ոչ միայն վարձք չտուաւ, հապա նաեւ տիրասպաններուն ձեռքն ու ոտքը կարել ու սպաննել տուաւ, ինչպէս որ Սաւուղայ մահուան աւետիս բերողին ալ նոյն վարձքը տուեր էր իՍիկելակ : Յովնաթանու Մեմիթիթոսթէ որդին միայն մնացեր էր Սաւուղայ ցեղէն՝ ոտքը կաղ . վասն զի հինգ տարեկան եղած ժամանակը՝ գաստիարակը իւր հօրը Յովնաթանու մահուան գոյժն առնելով՝ զինքը խուճապաւ փախցընելու ատեն, գետին ձգեր ու ոտքը կոտրեր էր : Դաւիթ լսելով որ Մեմիթիթոսթէ կենդանի է, մարդ զրկեց՝ քովը բերել տուաւ, եւ իյիշատակ հօրը (Յովնաթանու) անմոռանալի սիրոյն՝ Սաւուղայ բոլոր արտերն իրեն դարձուց, եւ զինքը իւր որդւոցը հետ թագաւորական սեղանը կնսատեցընէր : — Դաւիթ այս վեհանձնական գործերով Խորայելացւոց սիրուը շահեցաւ . ուստի եւ բոլոր ցեղերուն ծերերն եկան ժողովեցան իթերոն, « Ահաւասիկ ոսկերք քո եւ մարմինք քո եմք, ըսին . Աստուած ըստաւ որ գուն իւր ժողովուրդը պիտի հովուես ու անոր առաջնորդ պիտի լինիս » : Այս ըսելով հետք գաշն դրին, եւ զինքը Խորայելի վրայ միահեծան թագաւոր օծեցին :

Ապոն եւ Երուսաղէմ: — Մէկէն ուզեց Դաւիթ իւր այս ընտրութեանն ունեցած արժանաւորութիւնը յաղթութեամբ ցուցընել: Երուսաղէմի վրայ յարձակեցաւ, որուն վերին մասը գեռ Յեթուացւոց ձեռքն էր: Քաղաքին վրայ տիրող Սիոն ըսուած բլրին վրայի ամրոցին մէջ ամրացեր՝ աներկիւղ կեցեր էին Յեթուացիք, եւ Խրայելի թագաւորը կնախատէին: Խոստացաւ Դաւիթ բովանդակ զօրացը՝ սպարապես անուանել զայն, որ ամենէն առաջ ամրոցին վրայ վազէ ենէ: Աքեններայ մահուամբը Դաւիթի աչքէն ելեր էր Յովլաք. Նորէն աչքը մտնելու համար ասկէց յարմար առիթ չէր կարող գտնել. մահը աչքն առած՝ վազեց ելաւ, Սիոն առնուեցաւ, եւ արքայ Դաւիթ խոստումը կատարեց: Փափաքելով միանդամայն թագաւորութեանը մայրաքաղաքն ընել զերուսաղէմ, Սիոնի վրայ իբնակութիւն իւր փառաւոր պալատ մը շինել տուաւ, որուն գործաւորներն ու նիւթը Տիւրոսի Քերամ թագաւորն իրեն զրկեց, եւ Սիոն կոչուեցաւ յաղաք Դաւրի:

Պարտութիւն Փղտացւոց. ծարաւ Դաւիթ: — Աաւուզայ մահուամբն Խրայելացւոց մէջ ծագած շվոթութիւններն առիթ առնելով Փղտացիք՝ նորէն պատերազմի ելեր ու մինչեւ Հարայից կամ Տիւանանց ըսուած հովիտը յառաջեր էին: Դիմեց վրանին Դաւիթ, երկու անդամ յաղթեց, եւ իրենց քաղաքներէն շատերն առաւ այրեց: Այս պատերազմին մէջ երբոր Ողովունայ այրին մօտ թշնամեաց բանակէն պաշարուած կեցեր էր, սաստիկ ծարաւեցաւ ու ըսաւ. «Ո՞չ, ուր էր թէ մէկը Բեթղեհէմի դրան քովի Ծըրհորէն ինձ ջուր Խմընէր»: Մէկէն երեք քաջ զօրավարք վազեցին թշնամոյն բանակը պատռեցին անցան, ու Էեթղեհէմի դրան քովի Ծըրհորէն ջուրն առին բերին թագաւորին տուին, որ զարմացաւ անոնց անձնանուէր քաջութեանն ու տիրասիրութեանը վրայ. «Քաւ լիցի ինձ, ըսաւ, որ այսպիսի քաջերուն արիւնը խմեմ». Այս ըսելով՝ այն ջուրը Սքտուծոյ նուիրեց:

Տաճանակն Երուսաղէմ կփոխադրուի: — Տապահակն Աստուծոյ գեռ Կարիսաթարիմ՝ Ամինադաք քահանային տունն

Էր : Հասկըցաւ Դաւիթ թէ որչափ իրեն պատիւ եւ օդուտ է այս ազգային միութեան նշանը քովն ունենալ, եւ ուղեց Երուսաղէմ բերել զայն . ուստի եւ բազմաթիւ քահանաներով, զեւտացիներով ու ժողովուրդներով ելաւ հոն գնաց մեծ հանդիսով : Նոր սայլի մը վրայ տապանակը գրին, Սմինադաբայ որդին Ոզա՝ եղբարցը հետ քովէն կերթային, եւ Դաւիթ արքայ ժողովրդեանը հետ առջեւէն տաւզօք՝ երգովք, քնարօք, սրնգօք, թմբկօք, փողովք եւ ծնծղայիւք պարելով կերթար : Ճամբան յանկարծ զուարակին մէկը սայլը ծուեց եւ տապանակը իյնալու պէս եղաւ, Ոզա բանեց զայն որ չիյնայ . բարկացաւ Աստուած Ոզային յանդգնութեանն ու թերահաւատութեանը վրայ, եւ մէկէն ընկաւ տապանակին առջեւը մեռաւ : Սարսափեցաւ Դաւիթ, արժանա-



RIBOLON

ուր տեղ մը չպատրաստած տապանակը երուսաղէմ տանելու վախցաւ, Դէթ քաղաքը տարաւ Աբեղդարին տունը դրաւ . բայց երբ լսեց թէ Աստուած տապանակին համար օրհներ է զԱբեղդար, եւ բոլոր տունը յաջողութեամբ լեցուեր է, սիրտ առաւ նորէն, եւ երեք ամսէն մեծ հանդիսով եկաւ հանեց անկէ տապանակը : Ժողովրդեան ուրախութեանը չափ չկար . ինքն թագաւորն ալ առանց թագաւորական փառաւորութեան ու ծիրանեաց՝ զեւտացիի մը պէս բեհեղեայ պարզ պատմուձան մը հագած, առափնակին առջեւը պար գալով տաւիդ կզարնէր ու կերգէր .

- Տեառն է Երկիր լրիւ իւրով, աշխարհ եւ ամենայն բնակիչք նորա : Նա ինքն իվերայ ծովու իիմունա արկ նմա , իվերայ գետոց պատրաստեաց զնա :
- Ո՞վ եցէ իւնառն Տեառն , կամ ո՞վ կացցէ իտեղոց սրբութեան նորա :
- Որ սուրբ է ձեռօք եւ ամբիծ սրտիւ, որ ոչ էաւ զնանբութիւն յանձն իւր :
- Այս ազգ է որ ինդրէ զժէր , ինդրէ տնասանել զերևս Աստուծոյ Յակորայ :
- Համբարձէք իշխաննք զդրունս ձեր իվեր , համբարձցն դրունք յաւիտենից եւ մոցէ թագաւոր փառաց :
- Ո՞վ է սա թագաւոր փառաց , Տէր հզօր զօրութեամբ իւրով , Տէր հզօր ի պատերազմի :
- Համբարձէք իշխաննք զդրունս ձեր իվեր , համբարձցն դրունք յաւիտենից եւ մոցէ թագաւոր փառաց :
- Ո՞վ է սա թագաւոր փառաց , Տէր զօրութեանց . սա լինքն է թագաւոր փառաց :

Եւ այսպէս մեծահանդէս փառօք ու ձայնիւ փողոյ անդադար առջեւը զոհեր զոհելով բերին , եւ Սիոնի ամրոցին մէջ պատրաստուած խորանին մէջ դրին տապանակը երեւ վերջին իւր բնակարանը , այնչափ ժամանակ Գաղդաղայ , Սելով եւ Կարիսաթարիմ պանդխտելէն յետոյ , եւ արքայ Դաւիթ առջեւը խաղաղական զոհեր մատոյց :



Մեղքող եւ Դաւիթ : — Դաւիթի տապանակին առջեւ կաքաւելն ու նուագարան զարնելը տեսեր էր Սեղքող պատուհանէն , ու մոտքովը արհամարհեր էր զինքը . եւ երբոր հանդիսէն տուն դարձաւ Դաւիթ , առջեւն ելաւ Սեղքող , բարեւեց զինքն ու հեգնելով « Քանի փառաւորեալ էր այսօր ,

ըսաւ, արքայն Խորայելի, որ կաքաւչի մը պէս աղախնանցն ու ծառայիցը առջեւ կկաքաւէր : Դաւիթ այն կանացի ունայնամիտ խորհուրդն ու ծաղրածութիւնը բանի տեղ չդրաւ, արհամարհէց եւ առանց ամենեւին ըրածին վրայ կարմրելու, պատասխանեց առ Մեղքող . «Օրհնեալ է Տէր, որ զիս հօրդ տեղը ընտրեց ու ժողովրդեանը առաջնորդ դրաւ : Թող Աստուծոյ առջեւը խաղամ կաքաւեմ միշտ, ու քու աչքիդ անպիտան երեւիմ» : Եւ Աստուծած պատժեց զՄեղքող եւ ամենեւին զաւակ չբերաւ : —

Դաւիթ եւ Նաթան մարգարէ : — Սիրնին մէջ տապանակին համար պատրաստուած խորանն իսկ առժամանակեայ բան մի էր . ուստի եւ Դաւիթ Աստուծմէ աւելի փառաւոր բնակարան ունենալուն վրայ սիրտը կտագնապէր . Եւ օր մը «Նայէ, կըսէր Նաթան մարդարէին, ես եղեւնափայտեայ տան մէջ կբնակիմ, եւ տապանակն Աստուծոյ՝ վրանի մէջ կկենայ» : Ուստի կվափաքէր հոյակապ տաճար մը կանգնել, բայց Նաթան մարդարէն Աստուծոյ կողմանէ իմացուց իրեն, որ թագաւորական իշխանութեան դաւազանը ոչ երբէք իւր տնէն պիտի ենէ ուրիշի անցնի, որով այն մեծ աւետիսը կուտար իրեն, որ իւր ցեղէն պիտի դայ Փրկիչն աշխարհի՝ Յիսուս Քրիստոս : Զայս եւս իմացուց Նաթան, որ տաճարին շինութեան մեծ գործն՝ իւր որդւոյն (Սողոմոնի) պահուած է, որովհետեւ լիքը պատերազմող լինելով արիւն թափած էր, իսկ Աստուծոյ տաճառը շինողն անարատ ու անբիծ յարենէ հարկ էր լինել :

Յաղթութիւնք եւ աշխարհակալութիւնք Դաւիթ : — Այս Դաւիթ Խորայելի թագաւորութեան միահեծան տէր որ եղաւ, առաջին գործն այն ուզեց ընել՝ որ Խորայելացիքը աղատէ Փղշտացւոց ծառայութենէն, որոց շատ ժամանակէ իվեր հարկ կուտային : Զարկաւ ցրուեց զանոնք, եւ բոլորովին յաղթելով՝ իւր ժողովուրդն այն ամօթապարտ հարկատու գերութենէն աղատեց :

Այնուհետեւ աղթական զէնքը Մովաբացւոց վրայ դարձուց, անոնց կէսը ջարդեց եւ մնացածն հարկատու ըրաւ :

Ցորդանանու հարաւակողմը՝ Փղշտացւոց ու Մովաբացւոց մէջտեղը կբնակէին ուրիշ երկու ժողովուրդք, Ամաղեկա-

ցիք եւ եղովմայեցիք . զնոսա եւս հնազանդեցուց Դաւիթ : Քիչ ժամանակէն նոյն հարուածը պիտի ընդունէր նաեւ որդին Ամռնայ , որ Մովաբացւոց հիւսիսակողմը կիմագաւորէր :

Բայց Դաւիթի ամենէն աշաւոր թշնամին էր Սուբայ թագաւորը՝ Ադրազար : Եփրատայ մօտ անոր զօրքը զարկաւ խորտակեց Դաւիթ , հազար եօթնհարիւր ձի գերեց , եւ քսանհազար մարդ : Այս յաղթութենէ իմիւս յաղթութիւն վազելով՝ Դամասկոսէն Սդրազարին օգնութեան եկած զօրքը զարկաւ հալածեց , քսանուերկու հազար մարդ սպաննեց , եւ Սորբոց երկրին մեծ մասը նուաճելով՝ մէջը պահապան զօրք թողուց : Եմաթայ թագաւորն որ Սուբայ թագաւորին թշնամին էր , իմանալով անոր պարտութիւնը , մեծագին ընծաներով յաղթականին ուրախակցութեանյուղարկեց իւր որդին : Թէ այս ընծաներն եւ թէ թշնամեցաց աւարին ամենէն հարուստ մասը՝ բարեպաշտն Դաւիթ առաջ Սոտուծոյ նուիրեց :

Տէրութեանը հիւսիսային կողմը այս սոսկալի հարուածները տալէն ետեւ , զնաց Դաւիթ հարաւային կողմի ժողովոց վրայ ծանրացունելու Իսրայելի լուծը : Ազաեաց ձորգին մէջ եղովմայեցւոցմէ տամնեւութհազար հոգի զարկաւ , եւ բոլոր երկրին մէջ սպահապաններ գրաւ , որպէս զի Կարմիր ծովուն ճամբան իրեն ապահովէ :

Իսրայելի արեւելակողմը անուանի մեծազօր ժողովուրդը կար , եւ էին Ամռնացիք . սակայն կյիշէր Դաւիթ անոնց նաաս թագաւորին իրեն ըրած ծառայութիւններն , ու զէնքն անոնց վրայէն կհեռացընէր . եւ երբոր նաաս մեռաւ եւ Սնոն որդին տեղն անցաւ , Դաւիթ անոր ցաւակցութեան գեսպաններ յուղարկեց : Բայց Սնոն իւր իշխանաց գրգռութեամբը կարծելով թէ երկիրը լրտեսելու համար եկեր են անոնք , մարուքնին գերծել տուաւ , հագուստնին մինչեւ կէս մէջքերնին կտրեց , եւ խայտառակաբար զիրենք վանտեց : Սակայն գիտնալով նաեւ որ Դաւիթ այս ծանր նախատանաց վրէժ պիտի սպահանջէր , բազմագունդ բանակ մը հանեց . երեսունհազար զօրք եւս իրեն օգնական զրկեցին Սորբիք եւ ուրիշ դաշնակիցք : Դաւիթի զօրավարներն Յովար եւ եղբայրը Աբեսաս՝ կրկին

յաղթութեամբք զարկին քակեցին անոնց գաշնակցութիւնը. վախցան Ասորիք՝ որ Խորայելացիք վրէժինդրութեան հոգւով վառուած իրենց երկիրը չվազեն, եւ զօրաւոր նիդակակցութիւն մը կազմեցին՝ յորում մտան Յորդանանէն մինչեւ Եփրատ քնակած ժողովուրդք. Օգնական գնդեր եկան նաեւ ուրիշ տեղերէ, եւ բոլոր այս նիզակակից զօրաց գլուխն էր նա ինքն Ադրազար :

Այս ահաւոր պատրաստութեան՝ արհամարհանօք կապատասխանէք թագապսակ սաղմոսերգուն, որոյ յօյսը Աստուած էր :

« Ընդէ՞ր խոռվեցան հեթանոսք, եւ մողովուրդք խորինեցան իսնոտիս :

« Յանդիման եղն Խագաւորք Երկրի եւ Խշանք մողովեցան իմիասին, վասն Տեառն եւ վաճն օծելոյ նորա :

« Խեկացուք զկապանն նոցա, եւ ընկեսցուք իմէնջ զլուծ նոցա :

« Բնակեան Երկինս ծիծալեսից զնոքօք, եւ Տէր արհամարինեցէ զնոսա :

« Յանձտամ խօսեցի ընդ նոսա բարկութեամբ իւրուլ, եւ սրտմոռութեամբ իւրով խոռվեցուացէ զնոսա :

« Երանի ամենեցուն որք յուսացնալ են իՏէր :

Սակայն այս անդամ ուղեց Դաւիթ անձամբ պատերազմին Հրամայել. Յորդանանէն անցաւ, եւ Ելամայ քով ջարդեց Եօթնհարիւր կառք, քառասուն հազար ձիաւոր, իմահ վիրաւորեց թշնամեաց բանակին Սօրաֆ զօրավարք, յաղթութեամբք տիրեց բոլոր այն լայնածաւալ Երկրին :

Այնուհետեւ զէնքը դարձուց Ամոնացւոց վրայ, եւ առջեւէն բազմաթիւ գնդերով Յովաբը զրկեց, որ թշնամոյն Երկիրը գերելով գերբելով՝ հասաւ մինչեւ անոր Ռաբաթմայրաքարին ու պաշարեց : Ռաբաթ անձնատուր լինելու վրայ էր՝ Երբոր այրընտիք գնդերով հասաւ հոն Դաւիթ, եւ այն Խրոխտապանծ քաղաքին Խոնարհիլ առնուիլ տեսաւ . բոլոր քաղաքացիք սոսկալի տանջանիներով ըսպանուեցան, ոմանք կառքերու տակ կոխկըռտուելով, եւ պյէք ողջ ողջ հնոցներու մէջ նետուելով : Ամոնացւոց միւս քաղաքներն եւս նոյնպիսի աղէտալի վիճակ ունեցան :


Բերսաբէ եւ Ուրիա քետացի : — Ռաբաթ քաղաքին պաշարման ժամանակիը՝ մարդկային տկարութեան տխուր օրինակ մը տուաւ Դաւիթ, եւ ցուցուց թէ ինչպէս աս-

տուածային շնորհաց թէ եւ առ վայրկեան մը հեռանալը՝ բաւական է մեծամեծ եղեռնագործութեանց մէջ ձգելու զմարդ, երբ որ արթուն չկենայ:

Օր մը երբ պալատին տանեացը վրայ ժուռ կուգար, տեսաւ որ կին մը մօտակայ տան աւազանին մէջ կլուացուէր: Անոր կարգէ դուրս գեղեցկութեան վրայ զմայլած՝ հարցուց Դաւիթ իմացաւ որ Բերսարէ էր նա՝ կին Ուրիաքաջ սպային, որ Ռաբաթը պաշարող զօրաց մէջն էր: Մեղանչեց Դաւիթ, բայց իմանալով որ իւր յանցանքին հետեւանքը կարելի չէ երկար ժամանակ անյայտ մնայ, կը-մտածէր ճարտարութեամբ եղածին գիմացն առնուլ. ուստի հրաման դրկեց Յովլաբայ, որ իրեն յուղարկէ զՄւրիա: Երբ նա հասաւ՝ յորդորեց զինքը Դաւիթ, որ տունը երթայ հանգչի. յանձն չառաւ Ուրիա, «Աստուծոյ տապանակը, Խօրայէլ եւ Յովլա վրաններու տակ կընակին, եւ Յովլաբ՝ իմ տէրս եւ ծառայք տեառն իմոյ գետնի վրայ կը-պառկին, կըսէր, եւ ես երթամ տունս ուտեմ խմեմ ու կնկանս քով հանգչիմ. քան լիցի. կենացդ վրայ կերգնում, տէր արքայ, չեմ կրնար զայդ առնուլ»: Դաւիթ զինքը գինովցուց, յուսալով որ երդումը մոռնայ ու տունը երթայ: Բայց երբ եւ այն պարապն ելաւ, յանցանքը պարարկելու համար աւելի մեծ յանցանքի մը ձեռք զարկաւ: Հրովարտակ գրեց Յովլաբին, յորում կհրամայէր զՄւրիան պատերազմին սաստկացած տեղը անօդնական թողուլ որ սպաննուի. եւ նամակը կնքած նոյն խոկ Ուրիային յանձնեց որ տանի: Հնազանդեցաւ Յովլաբ թագաւորական հը-րամանին, որով զարնուեցաւ մեռաւ Ուրիա. այս լուրն առածին պէս հանգչեցաւ Դաւիթ, զԲերսարէն իրեն կին առաւ, որ եւ յանցանացը պտուղը ծնաւ:

Նաթան մարգարէ, զլցումն Դաւթի: — Աստուած տարի մը սպասեց՝ որ Դաւիթ ճանչնայ ըրած մեղքն ու զլջումի դայ. բայց նա աւելի ետեւէ եղեր էր որ իւր հպատակներէն յանցանքը ծածկէ՝ քան թէ զայն իւր Տիրոջը խոստովանի: Օր մը Աստուծոյ կողմանէ եկաւ Նաթան մարգարէն՝ եւ այսպէս յանդիմանեց առակաւ յանցաւոր թագաւորը. «Քաղաքի մը մէջ երկու մարդ կային, ըսաւ, մէկը մե-

« Ճատուն եւ միւսը աղքատ : Մեծատունը բազմաթիւ եղն
« ու ոչխարներ ունէր, իսկ աղքատը որոջ մը միայն՝ զոր
« իւր որդւոցը հետ կանուցանէր, իւր հացէն կկերցընէր,
« գաւաթէն կխմցնէր եւ ծոցը կառնուր կքնացընէր : Օր մը
« ճամբորդին մէկն եկաւ մեծատան քովլ իջաւ : Մեծատու-
« նը կերակուր ուզեց տալ, բայց փոխանակ երթալու իւր
« հօտէն եղ մը կամ ոչխար մը մորթելու, աղքատին որոջն
« առաւ մորթեց ու հիւրին կերուց » : Այս անգիտութեան
վրայ չդիմացաւ Դաւիթ, սաստիկ բարկանալով « Մահուան
« արժանի է այդ մարդը, գոչեց . պէտք է որ եօթնապա-
« տիկ հատուցանէ : — Այդ մարդը գնան ես, կրկնեց մար-
« գարէն . այսպէս կըսէ Աստուած . ես գքեղ թագաւոր ո-
« ծեցի, Սաւուզայ ձեռքէն քեղ ազատեցի, Խորայէլն ու
« Յուդան քեղ տուի, եւ թէ որ քիչ է՝ նոյնչափ եւս տամ :



« Ինչո՞ւ համար իմ խօսքս անարգեցիր : Եւ արդ անէդ սուր
« պակաս չլինի . քու անէդ քեղ չարիք պիտի հանեմ, աչ-
« քիդ առջեւը կանայքդ պիտի առնում ու ընկերոջդ պի-
« տի տամ . Եւ զոր գուն ծածուկ ըրիե՛ ես բոլոր Խորայե-
« լին առջեւը պիտի ընեմ : — Մեզայ Տեառն, ըստ Դա-
« ւիթ : — Աստուած քեղ ներեց, եւ պիտի չմեռնիս, պա-
« տասխանեց Նաթան, բայց մեղքով ծնած որդիդ պիտի
« մեռնի » ըստ ու գուրս ելաւ :

Նոկ Դաւիթ իւր ճշմարիտ զղջումը այս սրտառուչ ա-
զօթքով յայտնեց, զոր եւ մեղ ժառանգութիւն թողուց.

« Ողբրմեան ինձ Աստուած ըստ մեծի ողբրմութեան քում, ըստ քաջում գր-
թութեան քում քանի զանօրէնութենէ իմնէ, եւ իմեղաց իմոց սուրբ պրա զիս:

« Առաւել լրան զիս յանօրէնութենէ իմնէ, եւ իմեղաց իմոց սուրբ պրա զիս:

« Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամե-
նայն ժամ:

« Քեզ միայն մեղայ Տէր, եւ զցար առաջի քո արարի: . . .

« Յօդեան լիս մշտկաւ եւ սուրբ եղէց. լրան, եւ քան զգիւն սպիտակ նելէց:

« Լսելի արա ինձ Տէր զցնծութիւն ես զրւախութիւն, եւ ցնծացեն ոսկերք
իմ տառապեալք:

« Դարձն զերեսս քո իմեղաց իմոց, եւ զամենայն անօրէնութիւնս իմ քա-
ռեա յինէն:

« Զսիրտ սուրբ հաստատեա լիս, Աստուած, եւ զիոգի ուղիղ նորոգեա:

« Մի լնկենուր զիս, Տէ՛ր, յերեսաց քոց, եւ զիոգի քո սուրբ մի հաներ յինէն...

« Տէր, եմէ զշրմունս իմ քանաս, բերան իմ երթեաց զօրինութիւնս քո . . .

« Պատարագ Աստուծոյ հոգի խոնարի, զսիրտ սուրբ եւ զիոգի խոնարի Աս-
տուած ոչ արիամարիէ . . . »:

Համակամութիւն Դաւիթի: — Սակայն մարգարէին գու-
շակած վճիռը պէտք է կատարուէր: Բերսարէին ծնած սի-
րուն որդին ծանր հիւամդացաւ. Դաւիթ Աստուծոյ աղա-
ջեց, պահք բռնեց, գետնի վրայ ընկած՝ ոչ կուտէր եւ ոչ
կիսմէր: Բայց եւ այնպէս եօթն օրէն մեռաւ: Ծառաները
վախցան Դաւիթի այս սեւ լուրը տալու. սակայն նա անոնց
իրար անցումէն իմացաւ որդւոյն մահը: Գետնէն ելաւ,
լուացուեցաւ օծուեցաւ, վրան գլուխը փոխեց, զուարժա-
ցեալ Աստուծոյ տունը մոռաւ, երկրպագութիւն ըրաւ, եւ
յետոյ պալատը գարձաւ նստաւ կերակուր կերաւ: Զարմա-
ցան քովիններն ու « Էրածդ չենք հասկընար, ըսին. տղադ
« երբ կենդանի էր՝ պահք կբռնէիր, կուլսյիր ու անքուն
« կմնայիր. եւ երբ մեռաւ ելար, կերար խմեցիր: — Մինչ-
« դեռ կենդանի էր մանուկն, պատասխանեց Դաւիթ, պահք
« կբռնէի, կուլսյիր ու կլուէի. Ո՞ գիտէ, կարելի է ողորմի
« Աստուած, եւ տղայս ապրի. արդ՝ որովհետեւ մեռաւ, ին-
« չու համար լամ ողբամ. միթէ կարող եմ նորէն զինքը
« հոս գարձունել. ես իրեն պիտի երթամ, ինքն ինձ չը-
« գաւնար» :

Ամոն եւ Աբիսողոմ: — Այս մահն յառաջընթաց
պետ եզաւ այն ամենայն աղետից, որ հետզհետէ Դա
ու տանը վրայ պիտի գային: Անդքանիկ որդին Ամոն՝ ի.
թամար քոյրը տառապեցունելուն համար՝ Աբիսողոմ եղբօ-
րը վրէժինդքութեանը մատնեցաւ, որ զինքը միւս եղ-
բարցը հետ կոչունքի հրաւիրեց, Հոն քրոջը նախատանաց
վրէժն հանելու համար զինքը ծառայից ձեռքով՝ սպան-



նեց, եւ ինքը փախաւ Ասորւոց Գեթսուր քաղաքը գնաց,
մօրը հօրն արքունեացը ապաւինեցաւ: Հոն երեք տարի
տարագիր կենալէն ետքը մարդ զրկեց Յովաբայ, աղաչեց
որ զինքը հօրն հետ հաշտեցընելու ճար ընէ: Յովաբ խե-
լացի կին մը գտաւ, բերանը խօսք գրաւ, ու Դաւթի առ-
ջեւ հանեց: «Այրի կին մի եմ, ըսաւ, Երիկս մեռաւ
» եւ աղախինդ երկու որդիք ունէր. դաշտի մէջ իրարու
«հետ կոռւեցան, մէկը չկար որ զիրենք խաղաղէր, եւ մէ-
«կը զմիւսը զարկաւ սպաննեց: եւ ահա բոլոր ազգը վը-
«րաս ելեր կուզեն որ սպաննողը ձեռքերնին տամ որ մեռ-
«ցունեն, որով եւ աշխարհիս վրայ անուննիս պիտի չմնայ:
«—Գնա, տունդ գարձիր, ըսաւ Դաւիթ, Աստուած վկայ որ
«որդւոյդ գլխէն մազ մը գետին պիտի չինայ: » Այն ժա-
մանակ յիշեցուց իրեն կինը Աբիսողոմին նոյնպիսի պատ-
ճառաւ կրած աքսորանքն, ու ինդքեց «ր յանցանիքն իրեն

աման տայ որ դառնայ գայ: Հասկըցաւ Դաւիթ որ
յ մատը կար այս բանիս մէջ, խոստովանել տուաւ
կնկան, եւ հրաման զրկեց Յովաբ զօրավարին որ Աքի-
ողոմը կանչէ Երուսաղէմ, այս պայմանաւ որ հօրն երեսը
չտեսնէ: Դարձաւ Աքիսողոմ ու երկու տարի առանձին բը-
նակելով, երբ տեսաւ՝ որ Յովաբ գժուարութիւն կընէ զին-
քը բոլորովին հօրը հետ հաշտեցրնելու, հրամայեց իւր
ծառայիցը որ երթան Յովաբայ գաշտերն այրեն: Եկաւ
Յովաբ, ու գանգատեցաւ Աքիսողոմայ ըրած անիրաւու-
թեանը վրայ. վերջապէս հաւանեցաւ, գնաց խօսեցաւ
Դաւթի հետ, ու հրաման ընդունեցաւ որ Աքիսողոմ յար-
քունիս մտնէ: Դիրկն առաւ համբուրեց արքայ զորդին ու
լացաւ: Աւազ, չէր գիտէր որ աւելի գառն արցունքներ
պիտի թափել տար իրեն ապստամբ ու հայրատեաց որդին:

Ապստամբութիւն Աքիսողոմայ եւ փախուստ Դաւթի: —
Աքիսողոմ թէպէտ թողութիւն ու ներում ընդունեցաւ
հօրմէն՝ բայց ինքը չներեց հօրը ցուցուցած առջի խրս-
տութեանը: Ատելութեամբ ու անսանձ փառասիրութեամբ
լցուած՝ բոլոր ջանքն այն եղաւ որ ծածուկ հօրը գէմ հա-
նէ ժողովուրդը, եւ այլեւայլ հնարքներով շատին սիրու
իրեն որսաց. եւ երբ ամէն բան շոկեց՝ պատրաստեց, հօր-
մէն հրաման ուղեց որ երթայ Քերընն զոհ մատուցանէ,
զոր «Դեմսուր եղած ժամանակս ուխտ եմ ըրեր» կըտէր:

Աքիսողոմ Քերընն համնելուն պէս՝ ինքզինքը թագաւոր
հրատարակեց. այս լուրը Երուսաղէմ հասաւ, հոն մէկէն
իւր կուսակիցքը սոսկալի ապստամբութիւն մը հանեցին,
այնպէս որ հարկադրեցաւ Դաւիթ մայրաքաղաքը թողուլ
փախչիւ, իւր վեցհարիւր թիկնապահներովն ու մէկ քանի
հաւատարիմ ծառաներով կեդրոնի հեղեղատէն անցաւ,
չուաբովիժ անապատին ճամբան բանեց: Սալովկ քահա-
նայապետը՝ քահանայից ու ղեւտացւոց հետ տապանակը
վերուցած ետեւէն կերթային: Դաւիթ վախնալով որ տա-
պանակին բան մը չհանդիպի, ուղեց զայն Երուսաղէմ դար-
ձունել, եւ ըստա Սաղովկայ. «Թէ որ հաճոյ եմ Աստուծոյ,
«եւ կուզէ որ իւր սուրբ բնակարանը նորէն տեսնեմ՝ զիս
«ետ կդարձունէ. բայց թէ որ ըսէ թէ Աւ քեզ չեմ ու-

« զեր, իւր կամքն օրհնեալ լինի : Քահանայից հետ դարձիր, « գնա քաղաքը, ես անսապատը պիտի երթամ քաշուիմ, մին- « չեւ որ քեզմէ լուր մը առնում » : Սագովկ եւ Աբիաթար տապանակը դարձուցին յերուատազէմ. եւ ինքը Դաւիթ սկսաւ լալով ու բոբիկ ոսկով Զիթենեաց լեռնէն վեր եւ- նել. նոյնակէս կուլային ու կենէին նաեւ քովի ժողովուր- դը, եւ ինչան սգոյ գլուխնին լաթով ծածկած էին : Հոն լսեց Դաւիթ, որ Աքիտոփէլ իւր քաջ խորհրդականն եւս Աբիսողոմայ կողմն է անցեր, եւ աւելի շփոթեցաւ, Սատու- ծոյ աղաչեց որ Աքիտոփէլայ խորհուրդը ցրուէ, ելաւ լե- րան գլուխը, Սատուծոյ Երկրագութիւն ըրաւ. եւ իւր բարեկամը Քուսի արաքացին պատմուճանը պատռած ու գլուխը հող ցանած, եկաւ զինքը հոն գտաւ : Դաւիթ չու- զեց որ նա հետը գայ. այլ զինքն Աբիսողոմին քով դր- կեց, որպէս զի Աքիտոփէլայ խորհուրդը ցրուէ, եւ ա- մէն լածը Սագովկայ ու Աբիաթարայ որդւոցը ձեռքով իրեն իմացունէ :

Սիբա Դաւիթի առջեւը կելնէ : — Հազիւ թէ անկէց քիչ մը հեռացեր էր Դաւիթ, եւ մէյմըն ալ տեսաւ որ Մեմիփի- բոսթէին ծառան Սիբա՝ Երկու իշու վրայ հաց, կերակուր եւ գինի բեռնաւորած կուգար. եւ երբ հարցուց թէ որոն համար են անոնք, « Եշերը բերի, որպէս զի արքայ վրա- նին նատի, ըսաւ. կերակուրներն ու գինին եւս, որպէս զի իւր ծառայքն ուտեն, խմնն եւ զօրանան » : Մեմիփիբոս- թէին համար հարցուց Դաւիթ, եւ խմացաւ Սիբայէն որ նա երուսաղէմ գնացեր է որ հօրը թագաւորութիւնը ձեռք ձդէ, բարկացաւ ու բոլոր անոր հարստութիւնը Սիբային շնորհեց, զօր եւ երկրագութեամբ ընդունեցաւ նա :

Մեմիթի : — Դաւիթ Բաւուրիմ քաղաքն որ հասաւ, Սա- տուզայ ցեղէն Մեմիթի անունով մէկն ելաւ, սկսաւ անիծա- նել զնա ու վրան քար նետելով կանչէլ. « Եկուր, եկուր, « այր արեանց եւ անօրէն . Սատուած Սաւուզայ տան ա- « րիւնը գլուխդ դարձուց, որովհետեւ անոր թագն յա- « փըշտակեցիր. ահա ուրիշին ըրած չարիքդ քեզի հասաւ. « այդ յափշտակած թագաւորութիւնդ առաւ Սատուած,

«ու որդւոյդ Աքիտողոմայ առւաւ»: Յովաբայ եղբայրը Աբեսսա՝ բարկութենէն չէր կրնար ինքզինքը բռնել. «Ինչու սատկած շուն մը այսպէս զտէր իմ արքայ պիտի անիծանէ», գոչեց. վաղբմ գլուխն առնում գամ: — Մի «այդպէս, պատասխանեց Դաւիթ. թող անիծէ, վասն զի Աստուած ըսած է անոր որ զիւրիթ անիծանէ. ահաւած սիկ բռն իմ որդիս ինծի դէմ ելեր՝ գլուխս կվնառէ. «ուր մնաց ազգականն Սաւուլայ. թողոցէք. որ անիծէ. «գուցէ Աստուած տառապանքս տեսնէ, եւ անոր այս օրուան անիծիցը փոխարէն բարիս ինձ հատուցանէ»: Այս ըսելով ճամբան առաջ տարաւ, թէպէտ եւ անօրէնն Սեմէի անդադար լեռնէն վրան քար և հող կնետէր, ու դինքը կանիծանէր: — Ի՞նչպէս զարմանալի է Դաւիթի օրինակը, ինչպէս զմեղ կարիացընէ թշնամանք լսած ժամանակնիս:

Վերջապէս ոգեսպառ լեռնէն իջաւ Դաւիթ, ու նստաւ որ քիչ մը հանգչի, եւ հոն լալադին այս սաղմոսն ուղղեց առ Բարձրեալն՝ իւր խեղճութիւնը անոր դիմաց տարտելով եւ օդնութիւնը պաղատելով.

«Տէր, մի սրտմութեամբ քով յանդիմաներ զիս, եւ մի բարկութեամբ քով խրատեր զիս:

«Ողորմեա ինձ, Տէր, զի իիսամնդ եմ ես, բժշկեա զանձն իմ՝ զի խոռվեցան ուներք իմ:

«Դարձ, Տէր, եւ փրկեա զանձն իմ, կեցո զիս Տէր ըստ ողորմութեան քոմ:

«Վաստակեցայ ես իիսութեան լինում. լուացի զամենայն գիշեր զմահինս իմ, եւ արտասուօք իմովք զանկողինս իմ թացի:

«Իբաց կացէք լինէն ամենեքան, ո՛ոյք գործէք զանօրէնութիւն:

«Լուան Տէր ծայնի լսոյ իմոյ, Լուան Տէր աղօթից իմոց, եւ Տէր ըգինդրուածս իմ ընկալսա:

«Ամաչեացին ես խոռվեցին բյժ ամենայն թշնամիք իմ, դարձցին յեաս եւ ամաչեացին բյժ վաղըսակի ես խոռվեցին»:

Խորհուրդք Աքիտովինը եւ Քուսի արաքացւոյ: — Սակայն Աքիտողոմ եկէր երուսաղէմ մաեր ու Նաթան մարգարէին առ Դաւիթ ըրած բոլոր սպառնալիքը՝ առանց խզճի եւ ամօթոյ կիատարէր: Խելացի խորհուրդ մը տուաւ իրեն Աքիտովիէլ, որ Դաւիթի կողմը չզօրացած ու զօրքն յոդնութիւն չառած վրան դիմէ հալածէ. «Տասուերկու

Հաղար մարդ տուր ինձ, կըսէր, եւ այս իրիկուն երթամ զօրքը կոտրեմ հալածեմ, ու զԴաւիթ մեռցունեմ»:

Թէպէտեւ հաւանեցաւ Աբիսողոմ այս քաջ խորհրդոյն, հաւանեցան նաեւ իւր խորհրդականքն, վասն զի միշտ իբրեւ պատգամ Աստուծոյ կընդունէին Աքիտափելի տուած խորհուրդները . սակայն կուրցուց Աստուած անոր միտքն՝ եւ ուզեց Քուսիին կարծիքն եւս իմանալ: Եկաւ Քուսի, ու Աքիտոփելի տուած խորհուրդն որ լսեց՝ հասկըցաւ թէ ինչ զօրաւոր խորհուրդ էր, որ եթէ կատարուէր՝ Դաւիթի բանը այնուհետեւ լմնցած էր. ուստի ջանաց որ ճարտարութեամբ մը ցրուէ զայն, ու ըսաւ. «Ինձ կերեւի որ այս «անդամ Աքիտոփելի խորհուրդը շատ խելքով չէ. գիտես «հօրդ ու իւր քովի մարդոց քաջութիւնը. հիմա անոնց «սիրաը այրած է, ու ճագերնին կորմնցուցած արջերու «կնմանին: Թէ որ յանկարծ յարձակման մէջ քուկիններէդ «մէկ քանին իյնան մեռնին՝ պիտի ըսեն թէ Աբիսողմայ «զօրքը յաղթուեցաւ, որով եւ այն առիւծի սիրտ ունե «ցող կորիճներդ պիտի լքանին յուսահատին. վասն զի բո «լոր իսրայել գիտէ թէ հայրդ քաջ պատերազմող է, եւ «բոլոր քովի եղողները արիասիրտ են ու կեանքերնին Դաւ «թի վրայ դրած: Ուստի ես խորհուրդ կուտամ, որ բո «լոր իսրայելէն ծովու աւազին պէս բազմութեամբ զօրք «ժողվել տաս, եւ գուն անձամբ անոնց գլուխ կենաս: Այն «ժամանակ ամէն տեղ թշնամին կղարնեմք՝ կիսորտակեմք «ու մարդ մը չեմք թողուր որ ազատի»: — Աբիսողոմ՝ եւ ծերքն իսրայելի հաւանեցան այս խորհրդին, որ իրենց կորուստն էր, վասն զի անով կուզէր Քուսին որ Դաւիթ փախչելու եւ զօրանալու ատեն ունենայ. եւ շուտ մը Սադովկայ ու Աբիաթարայ ձեռօքն ամէն բան իմացուց Դաւիթի, ու յորդորեց որ աճապարէ Յորդանանէն անցնի: Հասկըցաւ Աքիտոփէլ Քուսիի խորհրդոյն դիտաւորութիւնը, եւ Աբիսողմայ կործանումը յայսնապէս գուշակելով՝ յուսատութենէն զնաց տունը ինքզինքը կախեց:

Պատերազմ եւ մահ Աբիսողոմայ: — Աբիսողոմ՝ իւր նոր բանակը կազմելու ժամանակ՝ անդին Դաւիթ իրենները կարդի դրաւ, երեք զօրապետի յանձնեց, անոնց քաջութեամբ մարդու անունը կազմուած էր կայսերական անունը՝ Աբիսողոմ:

թիւնը վառեց, ու պատերազմի պատրաստեց : Կուզէր ինքն եւս հետերնին իջնել . բայց ժողովուրդը միաբերան գէմ կեցաւ, վասն զի «Թու կեանքէդ կախուած է յաղթութիւնը, կըսէին : Դուն մեզի համար տասը հազար մարդ կարժես . — Զեզի ինչպէս որ լաւ կերեւայ, այնպէս կընեմ» լսաւ Դաւիթ . եւ երբ ժողովուրդը պատերազմի սկսաւ երթալ, ինքը քաղաքին դուռը գնաց կեցաւ որ զանոնք տեսնէ, եւ Յովաբայ ու միւս զօրավարաց ապսպրեց որ Աբիսողոմայ կենացը խնայեն : Թագաւորին այս հրամանը բոլոր զինուորները լսեցին :

Վերջապէս Աբիսողոմ զօրքը ժողվեց, անոնց գլուխ գըրաւ Ամենասային՝ որ Յովաբայ մօրքո՞ջը որդին էր . ու Յորդանանէն անցաւ . բայց Դաւիթ ալ ժամանակ ունեցեր էր զօրացը թիւն աճեցընելու : Պատերազմը Եփրեմայ անտառին մէջ սկսաւ . Աբիսողոմայ զօրքը թէպէտ թուով անհամեմատ աւելի շատ էր, բայց Դաւիթի զօրաց կատաղութեանն ու յուսահատ քաջութեանը չկըցաւ դիմանալ, յաշթուեցաւ ու քսանհազար հոգի ընկան մեռան . անտառն ալ իրենց շփոթութիւնն ու ջարդը աւելցուց, ու փախչող փախչողի եղան : Անդին Աբիսողոմ տեմնելով որ ձեռք պիտի իյնայ, ճարը հատած սկսաւ փախչիլ, եւ թաւ կազնիի մը ծառին քովէն վաղելու ժամանակ՝ իւր երկայն ծփծփուն մազերը ծառին ծիւզերուն պլլուեցան, ջորին տակէն ելաւ, եւ ինքն այնպէս օդուն մէջ ծառէն կախուած մնաց : Դաւիթի զինուորաց մէկը տեսաւ զինքն՝ ու չհամարձակելով ձեռք վերցնել, եկաւ Յովաբայ պատմեց . բարկացաւ Յովաբ, «Ինչ չու չսպաննեցիր, պոռաց . հիմա քեզի յիսուն արծաթ « եւ սուր մը պարգեւ կուտայի : — Թէ որ հազար ալ տայիր, « պատասխանեց զինուորը, ես թագաւորին որդւոյն ձեռք « չէի դպցըներ, որովհետեւ մեր առջեւը կրկին եւ կրկին « ապսպրեց արքայն՝ որ Աբիսողոմին զգուշանամք : — Այժմ « կորսնցնելու ժամանակ չունիմ» կանչեց Յովաբ, աճապարեց կապարձն առաւ՝ հետն ալ տասը զինակիր, վազեցին Աբիսողոմայ չորս կողմն առին . քաշեց Յովաբ՝ ու երեն նետով զարկաւ սպաննեց զնա :

Յայնժամ փող զարնել տուաւ Յովաբ, եւ զօրաց պա-

տուիրեց որ վախստէից ետեւէն չկյնան՝ չհալածեն, եւ Աբիսողոմը անտառին մէջ խորունկ վկի մը մէջ նետել տուաւ։ Այս վերջն ունեցաւ եզրայրասպանն ու հայրագաւ Աբիսողոմ, որ եթէ արտաքին գեղեցկութեանը համեմատ հոգւոց գեղեցկութիւնն ալ ունենար՝ Դաւթի արժանի որդի եւ ժառանգ կլինէր, եւ Սատուծմէ այս ահաւոր դատաստանը չէր ընդուներ, իխրատ աղստամբ որդւոց։



Դաւթի Աբիսողոմայ մահի կլսէ ու կողբայ։ — Այս վառաւոր յաղթութենէ ետեւ՝ երկու հոգի վազեցին աւետիս տալու Դաւթի, որ անհամբեր սրտով քաղաքին դրան առջեւն էր նստած։ Ետեւէ եաեւ հասան աւետաբերը, առաջինն, որ Սադովիկայ որդին էր, ըստաւ։ «Օքննեալ է Աստուած, որ թշնամիներդ ձեռքդ մատնեց։ — Որդիս՝ Աբիսողոմ, կենդանի է, հարցուց Դաւթիթ։ — Լաւ մը չեմ գիտեր», պատասխանեց պատգամաւորը կմկմալով. ասոր վրայ հասաւ միւս աւետաբերը, եւ էր ինքն Քուսի։ «Աւետիս, տեաւն իմոյ արքայի, գոչեց։ — Որդիս՝ Աբիսողոմ, կենդանի է», հարցուց Դաւթիթ. Եւ երբ նա պատասխան տուաւ թէ «Անոր պէս լինին նաեւ բոլոր քութշնամիներդ», հասկըցաւ թագաւորը, խռովեցաւ, ու սրտին սաստիկ ցաւէն ելաւ վերնատունը գնաց, եւ գետի պէս արցունք թափելով։ «Որդեակ իմ Աբիսողոմ, կըսէր, Աբիսողոմ որդեակ իմ, ուր էր թէ ես քու աեզգ մեռնէի, քու աեղդ՝ Աբիսողոմ որդեակ իմ, որդեակ իմ Աբիսողոմ»։

Ո՞րչափ տարբեր էր Դաւթի իւր երկու որդւոցը մահուանէն ետեւ ցուցուցած կերպը. Սքիսողմայ մահուանը վրայ դառն արտասուր կթափէր, եւ ներսաբէի որդւոյն մահուանը վրայ ոչ նոյնպէս. վասն զի անոր հոգւոյն փըրկութեանը վրայ ապահով էր, որպէս նաեւ Սքիսողմայ յաւիտենական կորսաւեանը վրայ տարակոյս չունէր:

Բոլոր բանակն ու ժողովուրդը իմացաւ թագաւորին ողբն ու յաղթութիւնն իսուգ դարձաւ. եւ իբրեւ թէ յաղթուած լինէին՝ այնպէս տրտում տխուր զօրքն եկաւ քաղաքը մըտաւ: Տեսաւ Յովաք, որ զօրաց ու ժողովրդեան սիրտը կըլքանի, վաղեց բարկութեամբ Դաւթի քովն եկաւ, « Թէ « որ, մէկէն չի ջնաս ժողովրդեան չերեւնաս, եւ ըրած յալ « թութիւններնուս վրայ ուրախութիւնդ չյայտնես, ըսաւ, « գիտցի՞ր՝ որ այս գիշեր քովդ մարդ պիտի չմնայ, եւ այս « յետին չարը՝ չարագոյն պիտի լինի քեզ քան զամենայն « չարիս, որ եկին իվերայ քո իմանկութենէ մինչեւ ցայսօր»: Ճարը հասած ելաւ գուռը նոտաւ Դաւթիթ, եւ զօրքն ու ժողովուրդը եկան առջեւէն անցան, եւ զինքը տեսնելով՝ ուրախացան:

Դաւթի կրառնայ. Սեմէի, Մեմփիբոսթէ, Բերզէի: — Իսրայելացիք խորհուրդ ըրին մէջերնին, որ կանչեն նորէն զի՞ւաւիթ. « Ենքն է, կըսէին, որ զմեզ Պղշտացւոց ձեռքէն կազատէր. ինքն է մեր թագաւորը, ինչո՞ւ զինքը նորէն չկանչէմք»: Զասոնք գլխաւոր յորդորովն էր Ամեսայի զօրավարը, որուն մարդ էր զրկեր Դաւթի ու խոստացեր էր որ Յովաքայ տեղ զինքը զօրավար գնէ: Յաջողեցաւ Ամեսայի, ու ոչ միայն Խորայելի ցեղերը, հապա նաեւ Յուդայի ցեղն ալ հաւանեցուց. որ թագաւորին առաջ եկան ու առին Յորդանան տարին, որ անկէ անցունեն յերուսաղէմ:

Հօն Սեմէի եկաւ, Դաւթի ոտքն ընկաւ ու աղաչեց որ իրեն թողութիւն տայ: Բայց անդիէն Յովաքայ եղբայրը՝ Սքեսա, պոռաց թէ « Պէտք է մեռնի, որովհետեւ զօծեալն Աստուծոյ անիծեց»: Իսկ անյիշաչարն Դաւթիթ՝ դարձաւ « Որդի՛ Շարուհեայ, ըսաւ, ինչո՞ւ մահուան խորհուրդ կուտաս ինձ. այսօր Խորայելէն մարդ պիտի չմեռնի»: Եւ Սեմէին երդում ըրաւ, որ զինքը չմեռցընէ:

Յովնաթանու որդին Մեմիթբոսթէ եւս՝ Դաւթի լճդ
առաջ եկաւ, որուն «Ինչու հետս չեկար, ըստւ. — Տէր
«իմ արքայ, պատասխանեց Մեմիթբոսթէ, գիտես որ քա-
«լէլ չեմ կրնար, կաղ լինելուս համար: Սիբա ծառայիս
«ըսի՝ որ էշս պատրաստէ, եւնա խօսքս արհամարհեց չը-
«կատարեց, եւ եկաւ զրպարտութեամբ զիս աչքէդ հա-
«նեց: Դուն Աստուծոյ հրեշտակին պէս ես, տէր իմ ար-
«քայ, ինչ որ քեզ բարի երեւի՝ զայն ըրէ»: Կերեւայ թէ
Դաւթիթ անոր խօսքին շատ չհաւանելով՝ չուղեց Սիբային
տուած խոստմունքն ետ առնուլ, եւ ըստւ իրեն, որ Սի-
բային հետ ստացուածքը կէս կէս բաժնեն: «Թող բոլորն
իսկ Սիբան առնու, ըստւ Մեմիթբոսթէ. խաղաղութեամբ
արքայիս իւր տեղը դառնալը բաւական է ինձ»:

Դաւթայ հետ Յորդանանէն անցնողներէն մէկն եղաւ
Բերգելի գաղատացին, որ հարուստ մարդ մի էր, եւ ա-
նոր Մանայիմ գտնուած ժամանակը՝ զօրացը առատ կե-
րակուր զրկած էր: «Հետս Երուսաղէմ եկուր, ըստւ իրեն
արքայ, եւ քոլս հանգիստ ապրէ»: Հրաժարեցաւ Բերգե-
լի, «Ես ութսուն տարեկան ծեր եմ, ըստւ, զգայարանքս
«բժտացած են, ու ալ բանէ մը համ չեմ կարող առնուլ.
«Ինչու ուրեմն բեռն լինիմ տեառն իմոյ արքայի: Թող
«քիչ մըն ալ հետդ գամ, ու յետոյ կազաչեմ՝ որ զիս թո-
«ղուս քաղաքս գտառնամ, որպէս զի հոն մեռնիմ ու նախ-
«նեայս գերեզմանը թաղուիմ: Բայց ահաւասիկ Քամասն
«որդիս՝ քու ծառադ՝ կեցեր է, հրաման տուր որ հետդ
«գայ, եւ ինչ բանի որ կուզես՝ զինքը գործածէ: — Թող
«գայ հետս Քամասն, ըստւ Դաւթիթ, եւ ամէն ուղածդ ի-
«րեն կընեմ»: Բերգելիին հետ պազտուեցաւ, օրհնեց, ու
իրարմէ բաժնուեցան:

Սաբէէ եւ հանած խոռվութիւնը. Մահ Ամեսսայ: — Որով-
հետեւ զաւթիթ Յորդանանէն անցընողը Յուդայի ցեղն էր
իբրեւ ցեղակից արքայի. միւս ցեղերը վրան նախանձելով՝
հոն կուր հանեցին, եւ իննիամինի ցեղէն Սաքէ անունով
մէկը ելաւ փող զարկաւ, ու մեք Դաւթի հետ ինչ բան ու-
նիմք, կանչելով՝ զամէնքը գրգռեց նորէն ապսամբեցուց:
Բոլոր Խորայէլ ետեւէն զազեց, եւ Դաւթի փութաց Երու-

սաղէմ մոտաւ, եւ հրաման տուաւ Ամեսսայիին որ Յուդայի զօրքը երթայ ժողովէ, ու ապստամբը նուաճէ: Երբ նա ուշացաւ գառնալու, եւ ապստամբութիւնը երթալով կը-ղորանար, Դաւիթ Յովաբն ու Աքեսսան զրկեց Սաբէին դէմ, որ Սբէլ քաղաքը մոտեր եւ ամրացեր էր: Դաբաւո-նի դիմաց Ամեսսայի դիմացնին ելաւ, երկու զօրապեսնե-րը իրարու հետ տեսնուեցան, ու երբ պլլուած կպագտուէ-ին, յանկալիծ Յովաբ սուրը քաշեց՝ ու Ամեսսայիին մնակուշ-տը խոթեց: Ընկաւ նա ու մեռաւ, եւ բոլոր զօրքը այն քաջ մարդուն վրայ ցաւեցաւ: Այս երկրորդ գաւագնու-թեամբ՝ երկրորդ նախանձորդի մը ձեռքէն ազատելով Յո-վաբ՝ գնաց Սբէլ քաղաքը պաշարեց, եւ սկսաւ սաստիկ նե-զել: Խելացի տիկին մը եկաւ պարսպին վրայէն Յովաբը յոր-դորեց որ բնակչաց իննայէ: «Մէկուն չեմ դպչէիր, ըսաւ Յովաբ, թէ որ Սաբէին գլուխն ինձ տաք»: Խոստացաւ կինը, գնաց քաղաքացիքը համոզեց, խովարարին արիւ-նաթաթախ գլուխը պարսպէն վար նետեցին, պաշարումը վերցուեցաւ եւ պատերազմը դադրեցաւ: Տեսաւ արքայ իւր նոր թշնամոյն գլուխը, եւ Խորայէլ նորէն եկաւ իւր գր-րոշակին տակը մոտաւ: Ընկաւ Դաւիթ Աստուծոյ առջեւ, ու շատ մը գոհութեան աղօթքներ երգեց:

Պատերազմ Դաւիթի ընդդէմ Փղշտացւոց: — Երբ ներքին պատերազմները դադրեցան, ու Դաւիթ կկարծէր թէ աւ պիտի հանդէի, արտաքին ծանր պատերազմներ դիմացն ելան: Փղշտացիք զէնք առին, ու Դաւիթի վրայ եկան: Հորս անգամ անձամբ անոնց դէմն ելաւ Դաւիթ, եւ մեծ աշ-խատանքով վերջապէս ըոլըրովին նուաճեց, եւ անզամ մը հազիւ կրցաւ մաշուրնէ ազատիլ՝ Սբէսսայի ձեռքով: Այսպէս փառաբանեց Դաւիթ իւր վերջի յաղթանակը.

* Տէր վէմ իմ եւ ամբութիւն իմ, եւ փրկիչ իմ Աստուծած պահապան եղիցի ինձ: Խոսացեալ եղից ինա, վերակացու իմ, եւ եղիւր փրկութեան իմոյ. պաշտ-պան իմ եւ ապահն փրկութեան իմոյ, յանիրաւէ փրկեսցէ զիս Տէր:

* Զօրինեալ զժէր կարդացից, եւ իմ շնամեաց իմոց սպրեցաց:

* Զի պաշտեցին զիս ջախչախանք մահու, ուղիսք անօրէնութեան տագնա-պեցուցին զիս: Երկունք մահու պատեցին զինեւ, ծամանեցին ինձ որոգայթք մահու: Խեղութեան իմում կարդացից առ Տէր, եւ առ Աստուծած իմ աղաղա-կեցից, եւ լուից ինձ խտանարէ պրօյ իշրմէ ձայնի իմում:

* Հայեցաւ եւ խոռվեցաւ եւ շարժեցաւ երկիր, եւ իմունք երկնից խռովեցան եւ տապալեցան . զի բարկացան նոցա Տէր: Ել ծուխ իբրարկութենէ նորա, եւ հուր իբրանոյ նորա կերիցէ, կայծակունք բօրոքեցան ինմանէ . եւ խոնարիեցոյց գերկինս եւ էջ, եւ մէգ իներփոյ ոտից նորա: Ել նատաւ իմերայ քրովեէից, եւ Թռեան, եւ երեւեցաւ իմերայ Թեւոց հողմոց: Ել զիսաւարն ծածկութիւն իւր, շուրջ զնովաւ խորան իւր, եւ խասար ջրոց Թանճրացոյց զամպըս օդոց :

* Ելուսոն առաջի նորա բօրոքեցան կայծակունք իիրոյ: Եւ որոտաց յերկնից Տէր, եւ բարձրեան եսո զմայն իւր: Եւ առաքեաց զնետս իւր, եւ ցրուեաց զնոսա . փայլատակեցոյց զփայլատակունս՝ եւ զարհուրեցոյց զնոսա . եւ երեւեցան յորդութիւնք ծովու, եւ յատոնեցան իմունք տիեզերսց իսաստէ Տեառն, իշնէլը հողմոց բարկութեան նորա :

* Առաքեաց իբրամանց եւ առ զիս, ճգեաց զիս իջուրց բազմաց . կրօքեաց զիս իբրանութենէ Թշնամեաց իմոց, եւ յատեւեաց իմոց, զի սաստկացան քան զիս: Փամանեցին ինձ առուրք նեղութեան իմոյ, եղեւ ինձ Տէր հատատութիւն . եւ եհան զիս յանդորր, եւ ապրեցոյց զիս, զի պահեցի զճանապարհս Տեառն :

* Դու ես Ֆրագ իմ, Տէր, եւ դու, Տէր, լուսառորեսցես ինձ զիսաւար իմ: Զի քեւ ընթացայց մենազմնեալ, եւ Աստուծով իմով անցից ընդ պարիսպու:



* Աստուծած իմ հզօր, ո՞վ է հզօր բաց իքէն, Տէր, եւ ո՞վ է հաստիչ բաց յԱստուծոյ մերմէ . հզօր, զօրացուցանէ զիս զօրութեամք, դնել զոտս իմ իբրեւ զեղչերուաց . եւ իմերայ բարձանց կացուցանէ զիս: Ուսուցանէ զծեռս իմ ի պատերազմ, եւ հաստատեաց ալելն պղնձի զրազուկս իմ, եւ ոչ սասանեցան բարձք իմ:

* Հալածեցից զթշնամիս իմ եւ ապականեցից զնոսա, եւ ոչ դարձաց մինչեւ սպառեցից զնոսա: Խորտակեցից զնոսա՝ եւ մի կանգնեսցին, անկցին իներփոյ ոտից իմոց: Եւ զօրացուացես զիս չարութեամք իպատերազմ. եւ կորա-

ցուսցես իներքոյ իմ զյարուցեալսն իվերայ իմ: Եւ զթշնամիս իմ դարձուացես յետո յինէն, եւ զատելիս իմ կոտորեցեր:

« Կենդանի' է Տէր՝ եւ օրինեալ է պահապան իմ, եւ բարձրացի Աստուած՝ իմ պահապան փրկութեան իմոյ: Վասն այսորիկ գոհացայց զքէն իմէջ ազգաց Տէր, եւ անուան քում սաղմես ասացից:

+ Դաւիթ իւր ժողովուրդը համբել կուտայ. Գաղ մարզարէ. Ժանտամահ: — Բայց երբ Դաւիթ ներսէն ու գրսէն բոլոր թշնամեացը վրայ որ յաղթանակեց' չկըցաւ իւր սըրտին հպարտութեանը յաղթել: Փառաօիրութեամբ ուղեց իւր ժողովրդեան թիւն իմանալ: Յովաբը կանչեց եւ իրեն յանձնեց, որ երթայ բոլոր հսրայէլը համբել առայ: Զանաց սովարապետը թագաւորին միտքը փոխել, որովհետեւ մինչեւ այսն ատեն եղած հսրայելացւոց աշխարհագիրները՝ Աստուծոյ հրամանաւը միայն կլինէին. բայց Դաւիթի հրամանէն ստիպուելով՝ գնաց, ու գրեթէ տասը ամսէն դարձաւ, ու գրով բերաւ թագաւորին որ Յուգայի մէջ հինգհարիւր հազար հոգի կային՝ զէնք կըելու կարող. միւս ցեղերու մէջ եւս բենիսամինի ու Ղեւեայ ցեղերէն զատ՝ ութհարիւր հազար հոգի. որ է ըսել մէկ միլիոն երեքհարիւր հազար կտրիճ մարդիկ:

Այս աշխարհահամարէն Դաւիթի զգացած ուրախութիւնը շատ չտեւեց. Չուտով ճանչցաւ իւր սխալմունքը, ընկաւ Աստուծոյ առջեւը թողութիւն խնդրեց, բայց պատիժը պիտի քաշէր: Առաւոաը կանուխ Աստուծոյ կողմանէ Գաղ մարդարէն եկաւ, ու այսպէս խօսեցաւ. «Տէրն այսպէս կըսէ. «Երեք բան քեզ կառաջարկեմ, ընտրէ որն որ կուզես. «Կամ եօթը տարուան սով, կամ երեք ամիս թշնամեացդ՝ «Երեսէն փախչիս, եւ կամ երեք օր երկրիդ վրայ ժան. «Մախտ լինի: — Ո՞չ, կանչեց Դաւիթ. Երեքն ալ սարսաւ. «Փելի՛ պատիժներ... բայց աւելի կուզեմ Աստուծոյ ձեռքն «ինալ՝ որովհետեւ մեծ է նորա գթութիւնը, քան թէ «մարդուս»: Եւ ընտրեց ժանտախարը:

Ցորէն հնձելու օրերն էր, առաւոտը ժողովրդեան մէջ սատակումը սկսաւ, եւ մինչեւ իրիկուն եօթանասուն հազար հոգի մեռան ժանտախտէ: Աչքը վերուց տեսաւ Դաւիթ՝ որ հրեշտակն Աստուծոյ Ուռնա յերուսացւոյն կալին

վրայ կեցեր՝ ձեռքի սուրը երուսաղեմի վրայ կերկնցընէր որ զայն եւս ասլականէ. մէկէն գետին ընկաւ Դաւիթ, «Տէր իմ, Տէր, գոչեց, ահաւասիկ կեցեր եմ, ես եմ: որ մեղայ, ես հովիւս յանցանք գործեցի, իսկ այդ ոչխարներն ինչ ըրին: Ձեռքդ՝ իմ ու հօրս տանը վրայ լինի»: Նուտ մը Դադմարդարէն եկաւ, պատուիրեց իրեն՝ որ երթայ Աւոնա յերուսացւոյն կալին վրայ սեղան մը կանգնէ, Աստուծոյ զոհ մատուցանէ: Վազեց գնաց Դաւիթ, կալը գնեց, սեղանը շինեց հօն, Աստուծոյ ողջակէզ ու խաղաղական զոհէր մատոյց: — Լսեց Աստուած անոր աղօթքը, եւ սատակումը դադրեցաւ:



Աղոնիա եւ Աողոմոն: — Դաւիթ օրէ օր տարիքը կառնուր կծերանար. իւր վերջին օրերն եւս սրտի նոր ուրիշ ցաւ մի եւս ունեցաւ: Բերսարէին խոստացեր էր որ թատորութիւնը իւր որդւոյն Սողոմոնի թողու: Սակայն Աղոնիա՝ որդւոցը մէջ մեծը, Յովաբայ՝ Աբիաթար քահանային եւ ուրիշ շատերուն սիրտն որսալով՝ ուզեց հօրը տեղ թագաւորել. ուստի եւ անոնց մեծ ինջոյք մը տուաւ, եւ ինքզինքը թագաւոր անուանեց: Հայց Նաթան մարդարէ եւ Բերսարէ վազեցին եկան, Աղոնիայի Յովաբայ հետ ըրած ապստամբութիւնը պատճելով՝ Դաւիթի միտքը ձգեցին ըրած երդումը: Հրամայեց Դաւիթ որ Նաթան, Սադովկ ու Բանեան զօրավարը շուտով զՄողոմն թագաւորական

Հօրին հեծցընեն, առնեն Գեհնոն տանին, ու բոլոր Խորայելի կրայ թագաւոր օծեն : Հրամանը կատարուեցաւ, եւ ժողովուրդը «Կեցցէ՛ արքայ Սողոմոն» կանչելով՝ իձայն փողոց եւ ցնծութեան, առին զինքը Գեհնոնէն երուսաղէմ բերին : Լսեց Յովաք փողին ձայնը, ու «Ի՞նչ է այս» կըսէր . եւ ահա Աքիաթարու որդին հասաւ, ու պատմեց թէ ինչ-պէս Սողոմոն հօրը հրամանաւը թագաւորեց, եւ թէ ինչ-պէս Դաւիթ շնորհակալ եղաւ Աստուծոյ՝ որ իւր որդին իւր գահը հանեց, եւ իշխանաց եւ ժողովրդեան՝ որ կըարեմաղթէին որ Սողոմոնի անունն ու աթոռը հօրն անունէն ու աթոռէն աւելի մեծցընէ փառաւորէ : Այս որ լսեցին Աղոնիայի կուսակիցքը՝ սարսափած կերուխումնին թողուցին փախան, եւ Աղոնիա Աստուծոյ սեղանին դիմեց ապաւինեցաւ . ներեց իրեն Սողոմոն, գուրա հանեց զինքն այն տեղէն, եւ պայման գրաւ որ առաջին ճամբան չըւնէ :



Դաւիթի վերջին օրերը : — Տեսնելով Դաւիթ՝ որ մահը կը-մօտենայ, տէրութեանը մեծամեծներն ու Սողոմոն որդին քովը կանչեց եւ ըսաւ . «Միտքս գրեր էի Աստուծոյ տա- «ճար մը շինել, եւ բոլոր հարկաւոր եղածը պատրաստեր «էի . սակայն Աստուծած ըսաւ ինձ թէ՛ Խիառս անուան ի- «մոյ նուրիրուած տունը գուն պիտի չշինես, որովհետեւ «քու ձեռքդ շատ արիւն թագին պատերազմներու մէջ-

« այլ Սողոմնն որդիդ պիտի շինէ զայն : Եւ արդ Աստուծոյ
« առջեւը կազաչեմ ձեզի, որ բոլոր իւր պատուիրանքնե-
« րը լաւ ճանչնաք ու պահէք : Եւ գում, որդեակ իմ Սո-
« զոմնն, սիրէ հօրդ Աստուածը իբոլոր սրտէ, ծառայէ ի-
« րեն միամիտ սրտիւ, վասն զի ամենուն սիրան ու մտած-
« մունքը գիտէ Տէր : Թէ որ զինքը փնտռես՝ կգտնես . բայց
« թէ որ իրմէ հեռանաս՝ յաւիտեան ձեռքէ կթողու ըլ-
« քեզ : Որովհետեւ գիտէ ընտրեց՝ որ իրեն տաճար շինես,
« ջանա քաջութեամբ այս մեծ գործը գլուխ տանել : Ահա
« ես իմ աղքատութեամբս շէնքին բոլոր հարկաւոր եղածը
« պատրաստեցի, հաղար տաղանդ ոսկի, եւ մէկ միլիոն
« տաղանդ արծաթ . իսկ պղինձ, երկաթ, փայտ եւ քար,
« անթիւ են : Զեռք զարկ ուրեմն այս մեծակառոյց շի-
« նուածոյն, եւ շուտով իգլուխ տար աւարտէ » : Տաճարին
շինութեան նկարագիրն ու ծախուց գումարն իսկ տալով՝
« Այս յատակագիծը ինքն Աստուած ցուցուցած ու ինձ
« տուած է, ըսաւ, եւ կուզէ որ իւր վեհավայր տաճարն
« ըստ այնմ շինուի » : Խորայելացւոց ծերեն եւս յորդո-
րեց, որ իրենց բարի խրան ու օգնութիւնը Սողոմնին
վրայէն չպակսեցընեն, որպէս զի կարող լինի այն մեծ
գործը կատարել : « Սողոմն գեռ տղայ է, կըսէր, եւ շէն-
« քը մեծ՝ հսկայագործ . վասն զի ոչ եթէ մարդու, այլ Աս-
« տուծոյ պիտի լինի բնակարան : Զեր մէջէն ալ եթէ մէ-
« կը կայ՝ որ իւր ազատ կամօքն ուզէ Աստուծոյ բան մը
« նուիրել կարող է » : Եւ մէկէն զուարթառատ սրտիւ շատ
մը ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ ու ծանրագին քարեր
ընծայ տուին իշխանները Աստուծոյ տանն համար :

Նատ ուրախացաւ Դաւիթ, « Աստուած Խորայելի, գո-
« չեց, օրհնեալ լինիս, յաւիտեանս յաւիտենից . քո է մե-
« ծութիւն եւ զօրութիւն, փառք եւ յաղթութիւն . քեզ
« վայելեն օրհնութիւնք, վասն զի երկինք ու երկիր քու
« ձեռացգ ստեղծուածներն են : Շնորհակալ եմք քեզ՝ Տէր
« Աստուած մեր, եւ սուրբ անունդ կօրհնեմք կիֆառաւո-
« ւորեմք : Ո՞վ եմ ես, եւ ով է իմ ժողովուրդս, որ այս
« բանս քեզ կմատուցանեմք : Ամէն բան քուկդ է . քեզմէ
« ընդունածնիս քեզ կնուիրեմք : Առջեւդ օտարք եմք եւ

« պանդուխտք, օրերնիս ստուերի պէս կանցնին : Գիտեմ,
« Տէր, որ ամենուն սիրտը կքննես, ու միամութիւն կսի-
« րես. անոր համար ես ալ զայս ամենայն քեզ մատուցի ու-
« րախութեամբ եւ միամութեամբ սրտի . ժողովուրդո
« եւս բերկրութեամբ իւր առատ նուէրն խմինիս խառնեց :
« Տէր Աստուած, երբէք մի վերցուներ մեզմէ այս յօժա-
« րափոյթ կամքը : Տնը նաեւ որդւոյս սուրբ սիրտ, որ
« պէս զի կարող լինի պատուիրաններդ պահել »: Յետոյ
Դաւիթ ունկնդրացը դառնալով՝ « Օրջնեցէք եւ փառաբա-
նեցէք ղՏէր Աստուած մեր » ըսաւ. եւ ամէնքը միաբերան
օրջնեցին եւ փառաբանեցին զԱստուած հարցն իւրեանց,
ծնկի վրայ եկան, եւ երկրպագութիւն ըրին անուան նորա :

Երկրորդ օրը ողջակէզ մատուցին Տեառն հազար զուա-
րակ, հազար խոյ եւ հազար գառն . ուրախութեամբ կե-
րան խմեցին առաջի Տեառն, եւ Սոզոմոն երկրորդ անդամ
թագաւոր օծուեցաւ : Եւ էր նա տասուերկու տարեկան :

+ Դաւթի մահը : — Իմանալով Դաւիթ՝ որ ալ վերջին օրը
եկաւ եւ պիտի մեռնի, Սոզոմոնը անկողնւոյն քովը կան-
չեց, ու ըսաւ. « Որդեակ իմ, ահա ես այն ճամբէն կեր-
« թամ, ուսկից ամէնքս պիտի անցնիմք . դուն զօրացիր ու
« մարդ եղիր . պահէ Աստուծոյ պատուիրանները, որ իդիրս
« Մովեսի գրուած են . Աստուծոյ ճանապարհէն գուրս մի
« եներ, եւ ամէն ըրածդ գիտցիր »: Յիշեցուց յետոյ Սե-
մէիին իրեն ըրած նախատինքն ու Յովաբայ անիրաւու-
թեամբ ու վատ նախանձով Աքեններ եւ Ամեսսա զօրավար-
ներն սպաննելը, եւ իւր իմաստութեանը յանձնեց, որ ա-
նոնց արժանաւոր պատիժը տալով՝ զիրենք արեամբ գե-
րեզման իջեցընէ . նոյնպէս պատուիրեց նաեւ որ Բերզե-
մին որդւոցը բարիք ընէ : Եւ քիչ մը ետքը երջանիկ մա-
հուամբ ննջեց ընդ հարս իւր, եւ թաղեցաւ իւր մայրա-
քաղաքը՝ յերուաղէմ, ուր իւր գերեզմանը մեծ յարդ ու-
նեցաւ թէ Հրէից եւ թէ վերջէն Քրիստոնէից մէջ: Եօթա-
նասուն տարեկան էր, երբոր մեռաւ Դաւիթ, եւ քառա-
սուն տարի թագաւորութիւն էր ըրեր . Քերբոնի մէջ եօ-
թը տարի, եւ երուսաղէմի մէջ երեսունեւերեր :

ՏԵՍՈՒԹԻՒՆ ԻԳՈՒԽԻԹ.

Հրեից Թագաւորութեան մէջ քազմանիւ փոփոխութիւններ ու նորոգութիւններ մտցընելով՝ շատ քարեկարգեր էր զայն Դասիթ։ Իւր օրը ցեղերուն նախապետական կեանքն եւս շատ փոխուեցաւ, որովհետեւ Թագաւորական իշխանութիւնը միացընելու ու զօրացընելու համար, տնտեսական՝ դատասորական ու զինուորական պաշտօններ հաստատեց, մայրաքաղաք մը, Թիկնապահ գործնդ մը, մնայուն զօրասոր բանակ մը կազմեց, եւ կրօնական իշխանութիւնը տէրութեան ինտ սերու միացուց։ Խնդն իսկ քերթող ու երաժիշտ լինելով՝ աստուածային պաշտամանց հոգին ըրա քերթողութիւնն ու երաժշտութիւնը։ ըորս հազար զեւսացիք այլեւ այլ դաս քամուուած' անոնց այլ եւ այլ երաժշտաց եւ իւր շինած երգերն երգեցնել կուտար. եւ այլք՝ քաղցրանուագ սալմոնարանաւ անոնց կերգակցէին։ Քաղցրական ու զինուորական գլուխն այսպէս աստուածային պաշտամանց մէջ խառնուելով՝ ընականապէս քահանայապետին պաշտօնն կպատիկնար։ Քաղցրական իշխանութեան առջեւ քահանայական իշխանութիւնը կիսնարիշէր, եւ այս խոնարինմը երթարով պիտի շատնայ։ Հրեից տէրութիւնն եւս ինտիկետէ երթարով ապիական միւս տէրութեանց ծեսն ու կերպը պիտի առնու։ Հէրէե՛ գերմանացի պատմաբանը կըսէ թէ՛ Սասուղ զօրավար մի էր միայն, որ Սամուելին ծեսօք Աստուծմէ՛ ընդունած իրամանին համեմատ կգործէր. ոչ արքունիք ունէր, եւ ոչ հաստատուն ընակարան։ Ազգք դեռ խճպինքը երկրագործութեան ու անամնադարմանութեան տուած ժողովուրդ մի էր. ոչ հարատութիւն ունէր, եւ ոչ պերճութիւն. բայց անզգավիլ կերպով պատերազմով ժողովուրդ մը կդառնար։ Դասիթի ժամանակ' թէ՛ ազգը եւ թէ տէրութիւնը քուրովին փոխուեցաւ. իրեն հաստատուն արքունիք կիսաստուէ երուսաղմէի մէջ, որ եւ ազգային սրբութեան ամոռու կիմնի, Աստուծոյ պաշտօնը ազգային ու միակ կրօն կըդառնայ. կամաց կամաց միապետութիւնն ու արքունեաց կառավարութիւնը կենէ, որուն քաղցրական արգասիքը նոյն իսկ Դասիթ Թագաւորութեան վերջիրը իւր որդուոքք ապստամբութեան վրայ յայտնի երևեցաւ։»:

Դասիթի վրայ լաւ գատաստան ընելու համար, պէտք է իւր ժամանակը մտքերնիս քերեմք, յորում դեռ Քրիստոսի Տեառն մերոյ գետութեան օրէնքը հաստատուած չէր, ուստի եւ խիստ վժիպներու մէջ՝ այն ատենի քարուց կիետեւէր։ Դասիթի վառաց մեծութեան, եւ իւր հանճարոյն եւ օրինակն, ազգին բաղդին վրայ ունեցած ազդեցութիւնը լսա հասկընալու համար եսս պէտք է գիտնալ Հրեից վիճակն եւ կրապաշտութենէ ունեցած մնձ վլտանգնին, ուսկից հարկ էր նոցա լսա զգուշանալ։ Կրապաշտներէ շուրջ պաշտուած ժողովուրդ ընտրեալ Ֆշմարտին Աստուծոյ, որ զինքք քան զամենայն ազգս եւ ազինս վեր պիտի քարձրացընէր, իրմէ պիտի նանէր Մեսիան. արդարեւ անոր քան զամենայն վասնգ մնձ էր կրապաշտութիւնը, եւ կրապաշտութեան պէս բան մը չկար որ նախախամութեան անոր ընելիքը արգիլը։ Ապա ուրեմն այն ժողովրդեան կարեւոր առաքինութեանց առաջնը պէտք էր լինէր հաստատուն հաւատք. եւ տեսանք որ իրենց հաւատքին համեմատ եսս միշտ

մարձատրուեցան, եւ կամ պատմուեցան յԱստուծոյ: Այս կողմանէ Թագաւորաց օրինակ եղաւ Դաւիթ: Բայց միայն այն չէր իւր առաքինութիւնը. մեծափրա էր միանգամայն, մեծահոգի եւ վեհանձն, որոյ յայտնի ապացոյներն են Ցոլնաթանի վրայ ունեցած մեծ ու անյօդողդ մէրը, մողովրդեան վրայ ունեցած հայրագութ իննամբք, աղետից ու Թշուառութեան մէջ արիութիւնն ու դիցացանական համակամութիւնը: Թէ որ երբեմն անձնատուր եղաւ բարկութեան, Սառուզայ ինտ ունեցած վարմունքը բաւական կցուցընեն Թէ ի՞նչ աստիճանի մեծ էր նաև, գթութիւնն ու երկայնմտութիւնը. եւ Թէ որ Ուրիային Թափուած անմեծ արեամբ վրայ կտուկամք, պէտք է նաև զանազանամք՝ տեմնելով Թէ ի՞նչպէս յանցաւորը կատարեալ զբաժամբը, խոնարիութեամբն ու ցաւօքը Թողութիւն կգտնէ:

Պատմ բանաստեղծութեամբ յօրինած ու երգած սաղմոսացը մէջ եռանդուն ու աստուածասէր հոգին ակնյայտնի կիխայի: Մարդ մը չէ եղած որ Աստուծոյ աւշեւը իրեն պէս խոնարիած լինի, Բարձրելոյն վրայ դրած լինի յոյն ու զօրութիւնը, սրտի մտօք անոր փափաքի եւ արժանաւոր փառաբանութիւններ երգած լինի.

* Որպէս փափաքէ եղջերու յաղբերս ջուրց, կգոչէ տարվմամբ, այնպէս փափաքէ անձն իմ առ քեզ Աստուած:

* Մարափի է անձն իմ առ քեզ Աստուած, հզօր եւ կենդանի. Ե՞րբ եկից երեւեցաց երեսացդ Աստուծոյ . . . :

Քանի մը բառ բաւական են իրեն՝ այս աշխարիխս ընդունաբնութիւնը հըրաշափ կերպով հասկըցնելու, ինչպէս որ կըսէ.

* Ապաքէն որպէս խպատկերի շրջի մարդ, սակայն խզուր խուռի. գանձէ՛ եւ ոչ գիտէ՛ ո՞ւմ ժողովէ՛ :

Միաս սաղմուններն եւս նոյնափիսի գեղեցիկ ու վիհ իննասաներով վելուն Թաթաղուն են. մէկուն մէջ չարագործաց վրայ նախախնամութեան ունեցած ծածուկ խորիութիւնները կրացատրէ, ուրիշի մը մէջ Աստուծոյ ահաւոր մեծվայեցութիւնը, ամենակարող զօրութիւնն ու անհուն գթութիւնը կնկարագրէ: Այս երգերէն շատերը ապագայն մէյմէկ գուշակութիւններ են, որով եւ արժանացան. Դաւիթ բացապատկ մարդարէ կոչուելու: Տեսաւ Մեսիան որ իւր ցեղէն պիտի ծնանէր, եւ իրաշալի խօսքերով երգեց զայն. տեսաւ ու կանխաճանեց նաևս անոր կամաւոր չարշարանքն ու անզուգական խոնարիութիւնը, եւ այն չարշարանաց եւ խոնարիութեան փառաւոր հետևանքը: « Նաս անգամ, կըսէ Պոսիսէ, ուրիշ բան չէր մտածէր, բայց եթէ որդուոյն Սոլոմոնի փառքը հուշակել. եւ յանկարծ յափշտակուած՝ ինքիրմէ գուրս ելած՝ կըտեսնէր զայն, որ իմեր է քան զլողմուն փառօք եւ իմաստութեամբ: Մեսիայն երեւցան իրեն բազմեալ իմերայ աթոռույ՝ մնայուն քան զարեւ եւ զլուսին: Տեսաւ բոլոր ազգերն յաղթուած՝ անոր ոտքը խոնարիած, ընկած եւ իրմով օրինուած՝ ինչպէս որ Արքայամու խոստացուած էր: Տեսաւ զնա բազմեալ ընդ աջմէ Աստուծոյ, որ երինից բարձրութենէն իւր պարտեալ թշնամեացը վրայ կնայէր: Այն հոյակապ տեսարանէն իիացած, եւ անոր փառքովը սքանչացած՝ զլորին իւր Տէրը կիսանէէր, ինչպէս որ Արքին ալ (աւելցնեմք Պոսիսէի վրայ) որ մը սիրով պիտի լսէր, որ զինքը կոչմն Արդյի Խաւրիք՝ :

Ա/Հ Ձ/Ց.

ԳԼՈՒԽ ՃԳ.

ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ

Մահ Ադոնիայ, Յովաբայ եւ Աեմէի: Արխաթար ու Սադովկ: — Սողոմոն Աստուծիւ իմաստութիւն կինդրէ: — Իմաստուն դատաստան Սողոմոնի: — Աեծութիւն եւ գօրութիւն Սողոմոնի: — Եինութիւն տաճարին: — Նաւակատիք տաճարին: — Այլ շինուածք Սողոմոնի: — Թագուիին Սարայ: — Կռապաշտութիւն Սողոմոնի: — Կործանումն Սողոմոնի: — Մահ Սողոմոնի. Տեսութիւնք: — Գիրք Սողոմոնի:

(1001—962)

Մահ Ադոնիայ, Յովաբայ եւ Աեմէի: Արխաթար ու Սադովկ: Դաւթի թագաւորութեան վերջի տարիներն ելած ապըստամբութեան չար սերմունքը մնացած լինելով՝ նորապըսակ արքայն Սողոմոն քանի մը խստութիւններ ընելու հարկադրուեցաւ, ինչպէս որ հայրն ալ խորհուրդ էր տուեր:

Հօրը ծերութեան ժամանակ առած կինը Արխասակ սունացին, սիրելի էր ամենուն. Ադոնիա մտածեց որ Դաւթի վերջին թագուհոյն հետը կարգուելով՝ կարող է անոր ձեռքբով իւր կողմն որսալ նորէն տէրութեան մեծամեծները. ուստի եւ գնաց Բերսաթէին աղաչեց որ Սողոմոնէն ինդրէ որ զԱրխասակ կին առնելու հրաման տայ իրեն: Մօրը բերնէն Ադոնիային ինդիրքն իմանալով՝ հասկըցաւ Սողոմոն անոր խորամանկ խորհուրդն, եւ մէկէն Բանիա զօրավարին հրամայեց, որ երթայ զայն սպաննէ:

Ադոնիայի յանկարծական սպանութեան գոյժն որ առաւ Յովաբ՝ սարսափեցաւ, եւ որովհետեւ անոր կուսակից համարուած էր՝ վաղեց Աստուծոյ սեղանն ապաւինեցաւ: Նոյն Բանեայ ձեռքովը զինքն եւս հոն սպաննել տուաւ Սողոմոն, իվրէժ այնչափ թափած անմեղ արեանցը:

Սեմէին կանչեց Սողոմոն՝ ու պատուիրեց որ երթայ երուսաղէմ ընակի՝ մահ սպաննալով՝ թէ որ գուրս ելնէ: Հնազանդեցաւ Սեմէի, բայց երեք տարի ետքը որ մը ծա-

ուաները Գեթացւոց երկիրը փախան, վրան գրուած արգելքին գէմ՝ ելաւ ետեւնէն ինկաւ Սեմէի, որ բռնէ բերէ. իմացաւ Սողոմոնն, եւ սպառնալիքը կատարեց :

Այնուհետեւ կարգն եկեր էր Աքիաթար քահանային, որ Յովաբայ հետ Ադմիային կողմն էր բռներ. բայց որովհետեւ ատենօք հօրը բոլոր վշտացը վշտակից եղած ու արդիւնք ունեցած էր, չուզեց ուրիշ պատիժ տալ, այլ նախթովիթ իւր ագարակը աքսորեց, որով եւ քահանայապետութիւնը նորէն միացաւ, որ Սաւուզայ եւ Դաւթի կռիւներուն պատճառաւ երկու բաժնուած էր. մէկը երուսաղէմ կկենար, եւ միւսը Գաբաւոն. եւ այնպէս քահանայապետութիւնը Ահարոնի իթամար որդւոյն ցեղէն ելաւ, ու նորէն անգրանկին (Եղիազարու) ցեղին անցաւ :

Սողոմոն Աստուծմէ իմաստովթիւն կիսնդրէ: — Այսպէս Սողոմոն իւր թագաւորութեանը հետամուտ թշնամիներէն որ ազատեցաւ, նիզակակցութեամբ աւելի զօրանալու համար եզի իպատացւոց Փարաւոն թագաւորին աղջիկն իրեն կին առաւ, ու երուսաղէմը ամրացուց: Բայց ուզելով նաեւ երկնից հովանին իւր վրայ իջեցունել՝ ժողովեց բոլոր Խորայելի մեծամեծներն ու գնաց անոնցմով Գաբաւոն՝ որ ժողովրդեան Աստուծոյ զոհ մատուցած Դան, Գաղգաղաղ ու Բերսաբէ բարձրաւանդակներէն ամենէն բարձրն ու մեծն էր, եւ հոն էր խորանն վկայութեան, որուն առջեւ Սողոմոնն հազար ողջակէզ մատոյց Աստուծոյ: Իւր այս բարեպաշտութիւնը անվարձ չժողովց Աստուծած. նոյն գիշերը քնոյն մէջ երեւցաւ իրեն ու ըսաւ, «Ի՞նչ որ կուզե՞ս՝ « ինդրէ յինէ որ տամ քեզ. — Տէր, գեռ ես մանուկ փոքր « եմ, պատասխանեց Սողոմոնն, եւ ինքզինքս կառավարել « անգամ չեմ գիտեր. ինչպէս քու ժողովուրդդ պիտի « կառավարեմ. ուրեմն այնպիսի սիրտ մը տուր ինձ, որ « կարող լինիմ ժողովուրդդ արդարութեամբ դատել, եւ « չարն ու բարին իմաննալ»: Դեռահասակ արքային այս ինւլացի ինդրուածքը շատ հաճոյ եղաւ Աստուծոյ, եւ ըսաւ իրեն. « Որովհետեւ ինձմէ ոչ երկարութիւն կենաց խընդ- « րեցիր, ոչ մեծութիւն, եւ ոչ թշնամեացդ մահը, ահա

« տուի քեզ այնպիսի իմաստուն եւ հանճարեղ սիրտ մը ,
« զոր ոչ քեզմէ յառաջ մէկն ունեցաւ , եւ ոչ քեզմէ եսքը
« մէկը պիտի ունենայ : Չուզածներդ եւս տուի քեզ՝ մեծու-
« թիւն եւ փառք , այնպէս որ քեզմէ յառաջ եղած թագա-
« ւորաց մէջ՝ մէկը քեզի նման չեղաւ . եւ թէ որ հօրդ
« պէս ուզիղ ճամբէն գուրս չելնես , ու ամէն հրամաններս
« ու պատուիրանքներս պահես , կեանքդ եւս կերկնցնեմ » :



Ուրախութեամբ գարձաւ Սողոմնն յերուսաղէմ , եւ տա-
պանակին ուխտի առջեւն իշխոն ողջակէզ ու խաղաղա-
կաններ մատոյց Սատուծոյ իշնորհակալութիւն , եւ մեծ
ինջոյք տուաւ իւր մեծամեծացը :

Իմաստուն դատաստան Սողոմոնի : — Կրան շատ չան-
ցա՞ այս աստուածապարդեւ իմաստութեան պտուզը ցու-
ցուց Առղոմնն : — Երկու կանայք գըեթէ մի եւ նոյն ժամանակ
մէջմէկ տղայ ծներ էին եւ նոյն սենեկի մէջ կբնակէին :
Գեշեր մը ինչպէս կլինի՝ մէկերնին քնոյն մէջ տղուն վը-
րայ կպառկի , որով եւ նա կմեռնի . մայրը իմանալուն պէս
կբռնէ զայն միւս կնկան քով կդնէ , ու անորը քովը կառնու .
առաւօտը ողջ տղուն մայրը կարթըննայ կտեսնէ որ տղան
իւրը չէ , մէջերնին վէճն ու կռիւը կմեծնայ , եւ մինչեւ
թագաւորին առջեւը կելնեն դատաստանի : Կտեսնէ Սողո-
մոն որ վկայ չլինելով՝ ճշմարտութիւնն իմանալու ճար չը-

կայ . երկուքն իսկ միաբերան «Մեռած տղան իմն չէ» կը-
պուային : «—Սուր մը բերէք , կըսէ թիկնապահացը , ողջ
տղան երկու կտրեցէք , եւ այս կանանց մէյմէկ կտոր
տուէք » : Մէջերնէն նա՝ որուն տղան մէռեր էր թագւ-
ւորին վճռոյն սիրով հաւանեցաւ . բայց միւսով մայրա-
կան աղիքը գալարեցան , գութը յուղիցաւ , եւ Սողոմոնի
ոտքն իշնալով «Տէր իմ արքայ , գոչեց . իրեն տուր , իրեն .
« թագ ողջ մնայ որդիս եւ իրեն լինի : — Ահա տղուն մայ-
« րը , կանչեց Սողոմոն , տուէք իրեն որդին » : Ամէնքը զար-



մացան Սողոմոնին իմաստութեանը վրայ , որով անյայտ
ճշմարտութիւնը դուրս հանեց . եւ որդեսէր մայրը զա-
ւակը գիրին առած՝ օրհնելով զարքայ իւր տունը դար-
ձաւ խնդութեամբ :

Մեծութիւն եւ զօրութիւն Սողոմոնի : — Աստուծոյ խոստ-
մանքը կատարեցաւ , եւ Սողոմոնի փառքն ու զօրութիւնը
այնպէս մեծցաւ , որ թագաւորաց մէջ իրեն հաւասարը
չկար : Խաղաղութեամբ կտիրէր այն լայնածաւալ երկիր-

ներուն, որոց տիրապետեր էր Դաւիթ Եփրատէն մինչեւ
կարմիր ծովուն եղեքը, եւ իւր անունէն ամէնքը կալատ-
կառէին ու կվախնային: Այն նուռաճուած բազմաթիւ ազ-
գաց ու ժողովրդոց հարկն ու գաշնակից թագաւորաց ըն-
ձևանքը կարող կընէին զինքը այնպիսի ճոխութիւն մը
բանեցընելու՝ որուն նմանը գեռ չէր տեսած Խորայէլ:

Իւր քայլի թիմինապահացը համար երեքհարիւր վահան,
եւ երեքհարիւր նիզակ շինել տուաւ Սովորմն՝ ամէնն ալ ոսկի
կուածոյ. բոլոր տանը անօթներն ոսկեղէն էին: Երուսաղէմ
Հարստութեամբ լեցուեցաւ. « Ոսկին իւր յարգը՝ կորաըն-
ցուց, եւ արծաթը քարի արժէք ունէր » կըսէ սուրբ Գիր-
քը: Թագաւորական պալատին համար ամէն օր կերթար
երեսուն քոռ նաշիչ եւ քառասուն քոռ ճերմակ ալիւր.
տան ընտիր եղ, քսան կով արօտական եւ հարիւր ոչխար.
թող եղջերուն, այծեամն ու ընտիր ընաշիր պարարտ հա-
ւերը. կառքի համար քառասուն հազար մատակ ձի ունէր,
եւ տասուերկու հազար հեծնալու ընտիր նժոյդ: Իւր նա-
ւերէն ոմանք կարմիր ծովուն նաւահանգստներէն կելնէին,
Թարսիս ու Սովիներ կերթային, եւ իրեն կբերէին առատ
ոսկի, արծաթ, մարգարիտ, սակաւագիւտ փայտեր ու ազ-
նիւ քարեր. իսկ ուրիշներն Միջերկրական ծովուն եղեր-
քէն ամէն տեսակ ճոխութեամբք ծանրաբեռնեալք, կու-
գային ու բոլոր երկրին մէջ հարստութիւն ու հանգստու-
թիւն կափուէին: Չորս դին խաղաղութիւն, բարեկեցու-
թիւն, վասահութիւն ու երջանկութիւն պատած էր, զոր
եւ այսպէս դարձեալ կիմացունէ սուրբ Գիրքը. « Իւրա-
քանչիւր ոք, կըսէ, ընդ որթով եւ ընդ թղենեաւ իւրով
ուտէին եւ ըմպէին ի՞Դանայ մինչեւ յիերսաքէէ ». այսինքն
Հրէաստանի մէկ ծայրէն միւսը: Այն ժամանակէն սկսաւ
Խորայելացւոց մէջ ծաղկիլ ծովային վաճառականութիւնը.
եւ ոմանք կկարծեն թէ Խորայելացի ու Եգիպտացի նաւեր
կարմիր ծովէն մեկնեցան, եւ Ասքրիկէի չորս կողմը պտը-
տելով՝ Միջերկրական ծովէն դարձան եկան:

Նինութիւն տաճարին: — Այսպիսի փառաւորութեան ու
պերճութեան ժամանակ պիտի կանգնուէր Աստուծոյ Հը-
րաշակերտ տաճարը, որ իւր շքեղութեամբը բոլոր կրոց

մեհեանները պիտի գերազանցէր, եւ մէջը պաշտուած Աստուծոյն պէս աշխարհիս վրայ միակ պիտի լինէր : Սովորմն՝ որ իյաւիտենից սահմանուած էր այս վեհավայր տաճարը կառուցանելու, Տիւրոսի Քիրամ թագաւորին հետհօրն ըրած բարեկամութեան դաշինքը նորոգելովն իսկ դիւրացուց անոր մեծակաւոյց շինութեան գժուարութիւնը : Կիբանանու անտառներէն կտրուած մայրերն ու եղեւնափայտերը լաստերով Միջերկրականէն կբերուէին Յոսպաէ . ութսուն հազար քանանացիք զանոնք կկտրէին, կտաշէին ձեւի կբերէին, քարեր կկոփէին, եօթանասուն հազար բեռնակիրք անդագար զանոնք կկրէին . Երեք հազար վեց հարիւր վերակացուք՝ գործաւորաց վրայ կհսկէին, եւ երեսուն հազար ճարտարարուեստ Խորայելացիք փոխանակաւ տասնական հազար՝ եղած բաները կպատրաստէին առաջնորդութեամբ Աղօնիրամ ճարտարապետին :



Այսպէս Երեք տարի ամէն կարեւոր եղածը պատրաստելէն յետոյ, թագաւորութեանը չորրորդ տարին, եւ Խորայելացոց եգիպտոսէն ենելուն չորսհարիւր ութսուներորդ տարին Աստուծոյ տաճարին հիմք ձգեց Սովորմն (998), Ամորհացոց լեռը Ուռնա յերուացւոյն կալին վրայ, ուր հայրը Աստուծոյ բարկութիւնն իջեցուցեր էր . եւ ըստ Յովսեպոսի՝ Աբրահամ իւր միամօր որդին իսեղան

հաներ էր իբոլորանուէր պատարագ . եւ եօթը տարօւան
ու եօթն ամսուան մէջ , տիւրացի Քիրամ քաջարուեստ
ճարտարապետին ջանքովը շինուեցաւ լմբնցաւ այն հրա-
շալի տաճարը՝ Մովսեսին անապատին մէջ շինել տուած
վկայութեան խորանին ձեւովը , միայն թէ իւրաքանչիւր
մասունքը շատ աւելի մեծ եւ փառաւոր . վասն զի ներսէն
դուրս ամէն աւել ազնիւ փայտերով՝ քարերով ու զուտ ոս-
կւով դրուագած , ծեփած եւ ճարտարաբուեստ քանդակինե-
րով , փորուածքներով , ու քերոբէներով ու սերոբէներով
զարդարուած էր : Երեք կողմնաց կամ շրջապատ ունէր ,
եւ երեքն եւս սիւնալարդ ու կամարակապ սրահներ ու-
նէին , յորս էին քահանայից ու զեւտացւոց բնակարաններն
ու զոհի հարկաւոր նիւթերու վաճառանոցներ : Առաջին
շրջապատն ու ամենէն մեծը հեթանոսաց կամ օտարաց
համար էր , որոնք աշխարհիս չորս կողմէն կվաղէին երու-
սալէմ կուգային ճշմարիտ Սատուածն պաշտելու , եւ տա-
ճարին մէջ չէին կրնար մոնել . երկրորդն Խրայելացւոց
համար , որ ժողովուրդն հոն կժողովուէր ազօթքի . իսկ եր-
րորդն քահանայից ու զեւտացւոց համար , որ եւ սրան յա-
հանայից կըսուէր , եւ հոն անտաշ քարերէ կամբառնար ող-
ջակիզաց ահագին սեղանն ու զարմանալի քանդակիներով
զարդարուած ծովն պղնձի՝ որ տասուերկու պղնձաձոյլ եղ-
ներու վրայ կեցած էր . բարձրութիւնն էր հինգ կանգուն ,
լայնութիւնը տասը , եւ շրջապատն երեսուն . ասոր մէջը
կըսուացուէին կըրբուէին՝ քահանայք ըստ օրինաց Մովսեսի՝
զոհագործութենէ յառաջ : Այս ծովուն երկու քովն ալ վեց
աւազան կային՝ ողջակէզները լուալու մաքրելու համար :
Այս բուն տաճարը այլ եւ այլ մասն կբաժնուէր . առաջի-
նը կկոչուէր տուն սրբութիւն սրբութեանց , յորում եօթնաս-
տեղեան ճարտարագործ ոսկի մեծ աշտանակ մը կար , ոս-
կի սեղան մը եւ վրան հացին առաջաւրութեան , այսինքն զո-
հի ժամանակ Սատուծոյ նուիրուած հացերը . եւ գարձեալ
ոսկի սեղան մը , յորում գիշեր ցորեկ ոսկի բուրվառնե-
րով անուշահոտ խունկեր կծխուէին : Բայց ամենէն փառա-
ւոր մասն՝ յորում քահանայապետն միայն կարող էր մըտ-
նել , եւ այն տարւոյն մէջ մէկ քանի օր միայն՝ էր դարիւ ,

դարիւայ, կամ սրբութիւն սրբութեանց, ուր պիտի գըռւէր քերովքէից տարածեալ թեւերուն տակ տապանակն ուխտի յորում էին օրինաց տախտակները, Ահարոնին ծաղկած գաւազանը, սափորն մանանայի եւ Մովսեսի ձեռօք գըրուած գրքերը: Համակ ոսկի էին նաեւ տաճարին գռները: Այս երկու բաժանմունքն եւս երկբացիկ բազմագանձ գռներով գոցուած, եւ ոսկեհուռ ականակապ վարագոյրներով ծածկուած էին: Տաճարին ոչ միայն շէնքն հրաշալի էր, այլ եւ այն կարգէ դուրս արագութեամբ լմըննալ, երբ կմտածէ ոք՝ որ եփեսոսի Սնահտայ տաճարը շինուելու համար 210 տարի աշխատեցաւ բովանդակ Ասիա, եւ 400 տարի զայն գեղազարդելու անցուց: Եւ եգիպտոսի մէկ բուրգը կանգնելու համար վաթսունհազար գործաւորք 20 տարի աշխատեցան:

+ Նաւակատիք տաճարին: — Երբոր տաճարին շինութիւնը լմընցաւ ամէն կողմէն Խորայելացիք վազեցին գունդագունդ երուսաղէմ եկան: Տաղաւարահարաց տօնին ժամանակը քահանայք եւ զեւատացիք գնացին շքեղաշուք հանդիսիւ տապանակը Սիօնէն հանեցին տաճարը բերին, այն աղգային կրօնից վեհ նշանին ետեւէն կերթար թագաւորը, եւ հետը իւր պալատականքը, ծերք Խորայելի, ցեղապետք, տոհմապետք եւ աշխարհախումբ ժողովուրդք, անթիւ անհամար արջառ ու ոչխար զօհելով: Քահանայք տապանակը դաբիրին մէջ գերովքէից թեւերուն տակ գըրին, եւ այն միջոցին՝ որ բեհեղեղէն պատմուձաններ հագած սաղմուանուագ զեւտացիք սեղանոյն արեւելակողմը կեցած, տաւիլ, քնար, սրինդ եւ ծնծղայ կղարնէին. Հարիւր քսան քահանայք փող կղարնէին, ու միաբերան կդոչէին. « Խոս « տովան եղերուք եւ օրհնեցէք զծէր. Խոստովան եղերուք « Տեառն, զի բարի է զի յաւիտեան է ողորմութիւն նու « ըա ». Եւ կքաշուէր այն վարագոյրն, որ Քրիստոսի մահուան ժամանակ վերուստ իվայր պիտի պատուէր. բոլոր տունը Աստուծոյ փառաց ամզովը լցուեցաւ, այնպէս որ քահանայք չկրցան իրենց պաշտօնն յառաջ տանիլ:

Այն վեհ ու շքեղ աեսարանին ժամանակ, Սողոմոն բոլոր իւր արքայապանձ մեծութեամբը խոնարհեցաւ գետին լն-

կաւ Անոր առջեւը, որ միայն է մեծ եւ հզօր, եւ ձեռուը-ներն երկինք տարածելով՝ «Տէր Աստուած իմ, գոչեց. թէ որ երկինք՝ ու երկնից երկինք բաւական չեն քեզ, ինչ պիտի լինի ապա իմ շինուած տունն». եւ երկար ու վսեմ աղօթքով մը աղաջեց որ ամէն անդամ եթէ ժողովուրդը հան գայ իրմէ խնդրաւածք մը ընէ՝ սիրով կատարէ, եւ ամենայն յաջազդութիւն ու երջանկութիւն պարգեւէ անոր :



Եւ հաղիւ թէ ձայնը կտրեցաւ՝ երկնքէն կրակ իջաւ, բոլոր ողջակէզներն այրեց. տեսան Խորայելացիք բոցին իջնալն ու Աստուծոյ փառաց տաճարին վրայ նատիւը, եւ միաբան յերկիր անկեալ միաբերան օրհնեցին զԱստուած, զի բարի է, զի յաւխաեան է ողորմութիւն նորա: Այն ժամանակ ոտք ելաւ Սոլոմոն, եւ ահեղ ձայնով մը օրհնեց իւր ժողովուրդը, եւ ամէնքն սկսան զոհեր մասուցանել: Իւր մեծութիւնն ու բարեպաշտութիւնը ցուցուց թագաւորը 22 հազար զուարակ ու 120 հազար ոչխար զոհելով, որոց միսը կերան ուրախացան մայրաքաղաքին մէջ ժողոված ըիւրաւոր ազգայինք եւ օտարք:

Այս հանդէմները, զոհերն ու հոգեւոր երգերը, երաժիշտներն ու սազմասերգութիւնները շարունակուեցան նաեւ յաջորդ վեց օրերն ու տաղաւարահարաց տօնին եօ. թըն օրերը, որով եւ նաւակատեաց մեծահանդէս շքեղութիւնն ու ցնծութիւնը տեւեց տասնըչորս օր:

Հանդէսէն եաքը երկրորդ անդամ երեւցաւ Աստուած Սողոմոնի, ու ըսաւ. « Ազօթքդ լեցի, շինած տունդ ինձ « տուն զոհից ընտրեցի, եւ սրբեցի զայն. որպէս զի ա- « նունս անոր մէջ յաւիտեան մնայ, եւ աչքս ու սիրտս « միշտ հռն լինին: Թէ որ գուն ալ հօրդ Դաւթի պէս պա- « տուիրաններս ու հրամաններս պահես ու ճամբէս չխո- « տորիս՝ Խրայելի թագաւորութիւնը ցեղէդ չեմ վերցու- « ներ: Բայց թէ որ գուն կամ որդիքդ իմ հրամաններս « թողուք ու երթաք օտար աստուածներ պաշտէք՝ կվեր- « ցընեմ զձեղ այս երկրէն, եւ այս տունը զոր իմ անուամբը « սրբեցի՝ երեսէ կծգեմ ու յառակ եւ իպատմութիւն կու- « տամ ամենայն աղդաց. այնպէս որ՝ անոր աւերակացը « քովէն անցնողն զարմացմամբ կենայ ու զրուցէ. — Ի՞նչո՞ւ « համար այսպէս հարուածեց Տէր այս ժողովուրդն ու այս « տունը: Եւ ուրիշ մը պատասխանէ. Վասն զի իրենց հար- « ցը Աստուածը թողուցին եւ գնացին օտար աստուածոց « երկրպագութիւն ըրին, եւ անոնց ծառայեցին. անոր հա- « մար Աստուած ալ այս ամենայն չարիքը վրանին բերաւ»: — Ո՞չ ապաքէն զայս կըսեմք արդ տրամադին, տեսնելով Աստուածոյ խօսքը Ճշմարիտ ելած ահաւորապէս:

— Այլ շինուածք Սողոմոնի: — Տաճարէն ետքը երկու մե- « ծակաւոյց պալատներ եւս շինել տուաւ Սողոմոն, մէկն ի- « րեն, եւ միւսը Եգիպտուհի կնոջն համար: Իւր պալատին « մէջն էր թագաւորական գահը փողոսկրէ ու սկիէ շինած « որուն նմանը դեռ չէր տեսնուած. վեց աստիճան ունէր, « եւ անոնց երկու կողմը ասասուերկուքական ահեղատեսիլ ա- « ռիւծներ կային: Երաւսաղէմը ամուր պարսպով ու աշտա- « րակներով պատեց, շատ քաղաքներ նորոգեց ու հիմնեց, « յորս ամենէն անուանին է Պարմիրա կամ Թամոր՝ Դամասկո- « սի ու Եփրատայ մէջտեղի անապատին մէջ, եւ մինչեւ ցայ- « սօր կհիանան ուղեւորք անոր աւերակացը վրայ, որ Արե- « ւելքի ճոխութեանցը համբարանոցն եղեր էր: Հին քանա- « նացի ժողովրդոց շատերն դեռ նոււածուած չէին. զանոնք « եւս նոււածեց հարկատու ըրաւ եւ իւր շէնքերուն գործա- « ծեց՝ մինչդեռ զորդիսն Խրայելի իրեն զինուոր կընէր, « իշխան եւ պաշտօնեայ: Ի՞նչ որ ցանկացաւ, ըրաւ ըստ

ցանկութեան իւրում, կըսէ սուրբ Գիրքը, Երուսաղեմի՝ Լիբանանու եւ բոլոր թագաւորութեանը մէջ:

Թագուհին Սարայ: — Սոզոմոնի իմաստութեան ու մեծապարհութեանց համբաւը մինչեւ հեռաւոր տեղեր հասկը էք: Խեցուրը Գիրքը «Մեծացաւ Սոզոմոն», կըսէ, քան «զամենայն թագաւորս ընչիւք եւ իմաստութեամբ, եւ առ մենայն թագաւորք երկորի կուղէին զինքը տեսանել եւ «իմաստութիւնը բան»: Ասոնցմէ մէկն էր նաեւ Երջանիկ Արարոյ (Եւմէն) կամ Երազպիոյ թագուհին, որ փափաքեցանձանք անսնել այն համբաւաստենչ թագաւորը, եւ անոր իմաստութիւնը առակօք փորձել, ելաւ իւր Սարա մայրաքաղաքէն ու բազմութեամբ ծառայից եւ ուղտերու բարձեալ կբերէր անուշահոտ խնկեր, առատ ոսկի եւ պա-



տուական քարեր. Հասաւ առ Սոզոմոն որ զարմանալի իմաստութեամբը, անոր ըրած ամէն դժուարին հարցմունքը անվրէպ լրւծեց: Տեսաւ թագուհին անոր իմաստութիւնը, շինել տուած հոյակապ տունը, սեղանոյն մեծածախ կերակուրը, ծառայից փառաւոր աթոռները, պաշտօնէից կարգը, անոնց պատմուճանները, իւր մատուռակներն եւ անոնց շքեղաղարդ զգեստը, Աստուծոյ տանը մէջ մատուցած ողջակէզնէրը, զարմացաւ սքանչացաւ ու ըստ արքային. «Երկրիս մէջ ինչ որ իմաստութեանդ վրայ լը- «սեցի՝ ճշմարիտ է. չուզեցի հաւատալ մինչեւ որ չեկայ

« ու աչքովս չտեսայ . Եւ ահա ինձ պատմուածը՝ տեսածիս
« կէմն անգամ չէ : Երանելի են քու մարդիկդ ու կտնայքդ եւ
« ծառայքդ որ հանապաղ քովդ կկենան ու իմաստութիւնդ
« կլսեն : Օրհնեալ լինի Սստուած որ հաճեցաւ ընդ քեզ,
« Եւ Խարայէլը սիրելուն համար իրեն քեզի պէս թագաւոր
« մը տուեր է » : Եւ բոլոր բերած ընծաներն հանեց մատոյց
սնոր : Սոլոմոնն եւս իւր կողմանէ արքայավայել պարզ եւ-
ներ տուաւ անոր , Եւ մեծ պատուով տեղը գարձոյց : (1)

◀ Կռապաշտութիւն Սոլոմոնի : — Սոլոմոնին ցաւալի օրէ
նաևէն իսկ քաջայայտ կտեսնուի թէ մեծամեծ յաջողու-
թիւնք որչափ վնատոկար են նաեւ խմաստնագունից իմար-
դիկ : Սոլոմոն՝ որ երկար ժամանակ իւր պարագերն ան-
թերի կատարեր էր , ծերութեան ատեն ապերախտ գըտ-
նուեցաւ Աստուծոյ որ զինքն այնչափ բարեօք լցուցեր էր :
Զորս կողմը պատած փառքով ու շքեղութեամբ շլացած ,
մոռցաւ այն ձեռքն որ զինքը այնպիսի բարձրութեան հա-
ներ վերուցեր էր . ինքզինքը իդամոլութեան տալով՝ հա-
զարէն աւելի օտարոտի կանայք առաւ այն ազգերէն՝ որոց
հետ խնամութիւն ընեն արգիլեր էր Աստուած Խարայելու-
ցոց , Եւ էին եղիպտացիք , Մոլաբացիք , Ամոնացիք , Ե-
ղովմայեցիք , Սոորիք , Քետացիք , Ամորհացիք Եւ այլք , որ-
պէս զի չլինի թէ սրտերնին իրենց կոսց ետեւէն մոլորե-
ցնեն : Խոտորեցուցին Սոլոմոնի սիրուզ զիետ աստուծոց
Եւ օտարաց . մոռացաւ նա իւր Աստուածն ու բարերարը ,
Եւ գնաց Սիդոնացոց Աստարասայ գարշելոյն , Քամովսայ
կոսցն , Մոլաբայ Եւ Ամոնացոց Մեղքովայ զարպուոյ տա-
ճարներ շինեց , Եւ կանանցը հետ խունկ ու զոհ մատոյց
անոնց : Զյիշեց թէ ով էր որ զինքն ու հայրը մեծցուց ,
Եւ որոն համար էր որ այն փառաւոր տաճարը շիներ ,
ու այնչափ տարի պաշտեր էր :

◀ Կործանումն Սոլոմոնի : — Այս սոսկալի ապերախտու-
թեան վրայ բարկացած Աստուած , Երրորդ անգամ երեւ-
ցաւ , բայց առաջիններէն բոլորովին տարբեր կերպով ու

(1) Երովացիք առանդուրիւն ունին թէ Սարայ բագուհին Սոլոմոննէ որիի
մը ծնաւ Մհիլիկէք անունով , ուսկից իրենց բազառութերը կիշնան , կըսին :

բաւ . « Արտվշետեւ հրամաններս ու պատուիրաններս չը-
« պահեցիր , ձեռքէդ պիտի պատռեմ առնում թագաւոր-
« ըրութիւնդ , ու ծառայիդ պիտի տամ . բայց հօրդ Դաւ-
« ոյն համար քու օրդ պիտի չընեմ զայն , այլ որ-
« դւոյզ օրը : Սակայն բոլոր թագաւորութիւնդ պիտի
« չառնում , այլ գաւաղան (ցեղ) մը պիտի տամ որդւոյդ՝
« վագն Դաւթի ծառայի լինյ , եւ վասն երուսաղեմի քաղա-
« քի զօր ընտրեցի : Եթէ Սողոմոն հօրը սիրտն ունենար ,
Սատուծմէ այսպիսի սպառնալիք լսելուն պէս մէկէն խել-
քը գուշիւը կժողովէր , ճամբան կփոխէր ու հօրը Դաւթի
պէս ճշմարիտ զզջմամբ մեղացը թողութիւն կգանէր . բայց
ինքը անզեղջ մնաց , եւ այն օրէն սկսաւ ամենայն չարիք
վրան գալ զեղուլ : Նախ նուաճուած ազգեր գլուխ քաշե-
ցին . Դաւթի ժամանակ Յովաբ Եդովմայեցիքը նուաճեր էր .
անոնց վերջի թագաւորին որդին Ագեր որ եզիպտոս փա-
խեր էր եւ Փարաւոնին սիրելի եղեր էր , դարձաւ եկաւ
ու հօրը թագաւորութիւնը նորէն ձեռք ձգեց : Ծագոն ա-
նաւնով մէկն ալ Դամասկոսի մէջ թագաւորեց , եւ Ագերին
հետ միացած սկսան Սողոմոնի դէմ գնել . բայց նոյն իսկ
իւր տէրութեանը մէջ ապստամբութիւն ելաւ :

Յերոբովամ որդին նաբառայ , քաջ , խելացի ու գործուն-
եայ մարդ մը լինելով՝ Սողոմոն զինքը Յովսեփայ տանը , այս-
ինքն Մանասէի ու եփրեմի ցեղերուն վրայ վերակացու գրեր
էր : Օր մը Երուսաղէն դուրս ելնելու ժամանակ , Սիլոնացի
Աքիա մարգարէն իրեն հանդիպեցաւ , մէկդի տարաւ զին-
քը , իւր կոնսակի նոր վերարկուն քաշեց պատռեց , տա-
սուերկու կտոր ըրաւ , ու « Առ քեզ , ըստ , տասը կտորը -
« վասն զի այսպէս ասէ Տէր . Ահա Սողոմոնի թագաւորու-
« թիւնը պատռեցի . տասը գաւաղանը քեզ պիտի տամ ,
« եւ պիտի լինիս թագաւոր Խսրայելի . եւ եթէ հրաման-
« ներս ու պատռիրաններս պահես՝ հետդ կլինիմ միշտ ու
« քեզ հաւատարիմ տուն կշինեմ՝ ինչպէս որ Դաւթի շի-
« նեցի , եւ զիսրայէլ քեզ կուտամ » :

Մահ Սողոմոնի . Տեսութիւնք : — Լսեց Սողոմոն եւ ուզեց
Յերոբովամը բռնել մերցընել . բայց նա փախաւ գնաց ե-
գիպտոս Սաւակիմ թագաւորին քով կեցաւ , մինչեւ մե-

ուաւ Սոլոմոն սրտին տագնապէն եւ նրուսաղեմի մէջ թաղեցաւ (962):

Թառասուն տարի թագաւորեր էր . այնչափ մեծութեամբ եւ իմասաութեամբ սկսած թագաւորութիւնը սրտի տագնապով ու տրտմութեամբ վերջացուց : Իւր փառացն արեւը արդէն մտած էր՝ երբ մտաւ նա իգերեզման : Աւելի ապրեցաւ նա քան զայն թագաւորութիւնն՝ որ մինչեւ ի ծագս աշխարհի իւր փայլն էր տարածեր , ու ամենուն վախ կամ զարմանք ազդեր էր : Այն աչքերն՝ որ հեռաւոր թագաւորներու իւր գիմացը գալ խոնարհիլ էին տեսեր , տեսան եւ իւր ծառայից կամ հարկատուացը թշնամանքն ու ապստամբութիւնը : Սոլոմոն օրինակ է մարդուս երկու դիմագրեալ ծայրերուն . թէ որ իւր բարձրութեանն հաւասարող շատ չեն գտնուիր , բայց ընկած ցածութեանը՝ շատեր կան . սակայն յիրաւի աւելի մեղագրելի է նա քան զբնութենակից մահկանացուս , որովհեաեւ եթէ նոքա կիյնան՝ բայց ոչ արգեօք յետ այնչափ բարձրութիւն համելու աջող բարձրելոյն : Անոր համար եւ ապագայք չներեցին իւր ըրած ծանր սխալմանցը , եւ բաղմագոյնք խուրը չարց դատապարտութեան ինիքը տուին իմակատ Սոլոմոնի : Բայց արգեօք եւ Աստուած նոյն խիստ դատաստանը ըրաւ որդւոյն Դաւթի : — Մենք իւր ողորմութիւնը անբաւ գիտենք , եւ քանի որ սուրբ Գիրքն որոշ վճիռ մը չկտրեր այս նիւթիս վրայ , աւելի կսիրեմք հաւատալ որ ողորմութեամբ քաւած լինի նորա մեղքերը , բաւական պատիժ համարելով կենացը վերջի տարիներուն նորա քաշած ծանր վշտերը : Ոչ ապագէն ինքն խոկ Աստուած կխոսանայ Դաւթի յայտնապէս թէ « Որդւոյդ Սոլոմոնի ես հայր պիտի « լինիմ ու նա ինձ որդի պիտի լինի . թէ որ անիրաւու « թիւն ընէ՝ ես զնա մարդկանց գաւազմաւը պիտի զար « նեմ , բայց ողորմութիւնս իրմէ պիտի չվերցընեմ , ինչ « պէս որ Սաւուղէն վերցուցի » . (Բ Թագաւոր. եր . 14) : Ուր թողունք որ եթէ Դաւթի սիրոյն համար չուզեց Աստուած Պրկել զՍոլոմոն իթագաւորութենէ , որչափ եւս աւաւել իյաւաւիտենական կենաց : Այս է ահա մեր կարծիքը :

Գիրք Սողոմոնի: — Սողոմոն ոչ միայն մեծագործ թա-
գաւոր եղաւ, այլև անուանի մատենագիր . սուրբ Գիրքն
իրեն համար « իմաստնացաւ քանի զամենայն մարդկեկ » ըսե-
լէն ետքը՝ վրայ կըերէ թէ երեք հազար առակի խօսեցաւ,
հինգ հազար օրհնութիւն գրեց, եւ բոլոր փայտերու վը-
րայ խօսեցաւ . կիբանանու եղենափայտէն մինչեւ պատի
վրայ ենող զոպային վրայ, ինչպէս նաև անամոց, թըո-
ջնոց եւ ձկանց վրայ : Բոլոր ասոնք կորսուած են հիմա .
ձեռքերնիս հասածներն են Սոռակաց գիրքը, ժողովով, երգ
երգոցը եւ Խմասուրիւնը, որոց իւրաքանչիւրին վրայ խօսած
եմք իսկիզբն մատենիս :



Գ. Ա. Խ. Խ. Ժ. Ե.

Ի Բ Ա Ճ Ա Ն Մ Ա Ն Ե Թ Ա Գ Ա Խ Ո Ր Ո Ւ Ւ Ե Ա Ն Ե Ն Հ Ր Ե Ւ Յ

Մ Ի Ն Չ Ե Կ Ա Ք Ա Ա Բ Ի Ն Ի Ս Ի Ա Յ Ե Լ Ի Վ Ա Յ Թ Ա Գ Ա Խ Ո Ր Ե Լ Ի

Ռորովամ և Յերորովամ. Բաժանումն Թագաւորութեան: — Ռորովամ առաջին Թագաւոր Յուդայ, ամբարշտութիւն նորա և մահ: — Յերորովամ առաջին Թագաւոր Խարայելի, կրապաշտութիւնն ու պատիմք: — Հիւանդութիւն որդու Յերորովամայ. Աքիա մարգարէ. Մահ Յերորովամայ: — Աքիա և Աստ, Թագաւորք Յուդայ: — Նարատ և Բասաս, Թագաւորք Խարայելի: — Ասային Վերջը: — Էլա, Զամբրի և Ամբի, Թագաւորք Խարայելի:

Դ Յ Ռորովամ եւ Յերոբովամ. Բաժանումն Թագաւորութեան: Սողոմնի մահուանէն ետքը որդին Ռոբովամ ելաւ Սիկիմ գնաց, ուր բոլոր Խարայել ժողոված էր զինքը թագաւորեցնելու: Սողոմնի վերջի ատեններն լինքինքը բոլորովին հոյակապ պալատներ ու կուսատուններ շինելու տալով՝ ժողովուրդը ծանր հարկերով ու աշխատութեամբ շատ նեղեր էր. ուստի եւ նա իրեն բերան առնելով զՅերօբովամ որ Սողոմնին մեռնիլը լսելուն պէս եգիստոսէ վազեր եկեր էր, ըստ նորապսակ թագաւորին. «Հայրդ՝ մեր ա «նուրը ծանրացուց, թեթեւցուր գուն զայն եւ ծառայ «ենք քեզ»: Պատասխան տալու համար երեք օր ժամանակ ուղեց Ռոբովամ որ մտածէ. հօրը քովն եղած ծերերուն հարցուց, եւ անոնք խորհուրդ տուին որ ժողովրդեան կամքը կատարելով անոնց սիրտը վաստըկի, որով եւ բոլոր կենացը մէջ իրեն կծառայեն հաւատարմութեամբ: Բայց ուղեց նաեւ իւր քովը կեցած մննդակից երիտասարդաց կարծիքն իմանալ, որոնք այս պատասխանը թելագրեցին. «Իմ ճկոյթս՝ հօրս մէջքէն հաստ է. հայրս ձեր վրայ ծանր «անուր դրաւ, ես զայն աւելի պիտի ծանրացունեմ. հայրս «զձեզ գաւաղանով խրատեց, եւ ես զձեզ քքովք»:

Այս խիստ ու անմիտ պատասխանին վրայ կատղեցաւ ժողովուրդը, «Դաւթի հետ ինչ բան ունիմք, գոչեցին միա «բերան, եւ Յեսսեայ որդւոյն հետ ինչ ժառանգութիւն. «պնդեաց իբնակութիւնս քո Խորայէլ»: Այս իրենց ապօռտամբութեան սովորական դարձած խօսքն ըսելով՝ լի բարկութեամբ ու թշնամութեամբ գլուխնին քաշեցին գնացին:

Որովայ կարծելով թէ խորովութիւնը հանդարտեցաւ, Աղոնեիրամ հարկապետը զրկեց որ հարկերը ժողովէ. բայց ժողովուրդը զայն քարկոծելով մեռուց, եւ Յերօբովամը իւր վրայ թագաւոր դրաւ: Այն դոյժն որ առաւ Որովայ, սարսափեցաւ, աճապարեց կառքը մոտ ու փախաւ գնաց Երուսաղէմ, ուր Յուդայի ու Իենիամինի ցեղերն միայն հետը միացան ու իրեն հաւատարիմ մնացին:

Այսպէս Դաւթի ու Սոլոմոնի միահեծան թագաւորութիւնը երկուքի բաժնուեցաւ. Յուդայի թագաւորութիւնը աւելի փոքր էր, բայց աւելի պատուաւոր. վասն զի իւր ձեռքն էր տապանակն ուխաի եւ տաճարը, եւ ամէն հաւատացեալ Հրեայ պարսական էր ամէն տարի իւր նուէրը բերելու տաճարին մատուցանելու. իսկ Խորայելի թագաւորութիւնը աւելի բազմամարդ էր եւ աւելի ընդարձակ, որով եւ զօրաւոր:

Հրէից թագաւորութիւնն այսպէս երկու բաժնուելով՝ հարկաւ զօրութիւնն եւս կբաժնուէր ու կակարանար, զի անդ է զօրութիւն եւ ոյժ՝ ուր է միութիւն: Դաւթի ժամանակ մինչեւ Եփրատ տիրապետեր էր, բաժնմանէն ետքը Պաղեստին միայն ձեռքը մնաց: Հրեայք չորս կողմերնէն թշնամիներէ պատած պաշարուած, փոխանակ միաբանութեամբ անոնց դէմ գնելու, երկպաւակութեամբ իրարու դէմ կղինէին, իրարու արիւնը կծծէին. մինչեւ որ ետեւէ ետեւ Բաբիլացւոց իշխանութեան տակը մտան՝ կորսնցնելով իրենց ազգային թագաւորութեան ու ազտութեան հետ նաեւ բոլոր իրենց փառքն ու պատիւը:

Փամանակագրական ցանկ թագաւորացն Յուդայ եւ Խորայելի: — Պատմութիւնը լաւ ըմբռնելու համար հոս դընեմք Յուդայի եւ Խորայելի թագաւորաց ժամանակագրական ցանկը.

ԹԱԴԱՒՈՐԻ ՅՈՒԴՈՅՑ

	Թագաւորէ	Քրիստոնէ տուազ
1. Թոբովամ	17 տարի	963
2. Սքիա	5 »	946
3. Ասա	41 »	944
4. Յովսափատ	25 »	904
5. Յովլամ	7 »	880
6. Ռողիա	1 »	876
7. Գոդողիա	6 »	876
8. Յովաս	40 »	870
9. Ամասիա	29 »	834
10. Ոզիա	52 »	803
11. Յովաթամ	16 »	752
12. Աքաղ	15 »	737
13. Եղեկիա	29 »	723
14. Մանաօէ	55 »	—
15. Ամնն	2 »	—
16. Յովսիա	31 »	—
17. Յովաքաղ	» 5 ամիս	—
18. Եղիակիմ	10 տարի	—
19. Յեքոնիա	» 5 ամիս	—
20. Սեղեկիա	9 տարի	—
Վերջ թագաւորութեան Յուղայ		587

Թոբովամայ թագաւորութեան սկզբէն 375 տարի տեւելէն յետոյ:

ԹԱԴԱՒՈՐԻ ԽՄԲԱՅԵԼԻ.

	Թագաւորէ	Քրիստոնէ տուազ
1. Յերոբովամ Ա.	22 տարի	963
2. Նաբատ	2 »	943
3. Բաասա	24 »	942
4. Ելա	2 »	919
5. Զամբըի	» » 7 օր	918
6. Ամբի	12 տարի	918
7. Աքասաբ	20 *	907
8. Ռողիա	2 »	888
9. Յովլամ	10 »	887

10. Յէռւ	28	»	876
11. Յովաքազ	17	»	848
12. Յովաս	16	»	832
13. Յերօբովամ Բ	51	»	817
14. Զաքարիա *		6 ամիս	766
15. Սեղզում	4	»	765
16. Մանայիմ	11	տարի	765
17. Փակիս	2	»	754
18. Փակէէ	20	»	763
19. Ովսէէ	9	»	726
Իսրայելի թագաւորութիւնը	244	տարի տեւելէն յետոյ	
718-ին կվերջանայ :			

Խոբովամ առաջին թագաւոր Յուդայ, ամպարշտութիւն նորա եւ մահ : — Երուսաղէմ համնելուն պէս շուտ մը Խոբովամ Յուդայի ու Բենիամինի ցեղերէն հարիւր ու թսուն հազար կտրիծ մարդ ժողվեց, եւ երբ զանոնք հետն առած ապստամբ տասն ցեղերուն գէմ կերթար, Աստուած Սամիա մարգարէին ձեռքովը պատուիրեց իրեն որ եղբարցը գէմ չերթայ չպատերազմի : Հնազանդեցաւ Խոբովամ եւ գարձաւ նորէն եկաւ երուսաղէմ :

Յերոբովամայ ամպարշտութիւնը Խոբովամայ աթոռը հաստատեց եւ ժողովրդեանը թիւը շատոցուց, որովհետեւ Յերոբովամայ կռապաշտութեանը չհետեւել ուղող ժողովրդականք, քահանայք եւ զեւտացիք կվազէին Երուսաղէմ կուգային : Բայց ափսնս որ քիչ ժամանակէն ինքը Խոբովամ եւս Աստուծոյ ձայնին չլսեց անոր պատուիրաններն ու հրամանները մոռցաւ եւ ինքզինքը կռապաշտութեան տուաւ. Ժողովուրդն իսկ նորա օրինակին հետեւեցաւ, եւ բարձր տեղուանք սուտ աստուածոց սեղաններ կանգնեց, անտառներ շինեց ու նուէրներ կընէր : Ասովբարկացուցին յոյժ զԱստուած, եւ նա վրանին եգիպտացւոց Սաւսակիմ (*)

(*) Սաւսակիմ կամ Սիսակ Եղիպտոսի բազաւորը, պատմչաց Սեսոնքիս կամ Սեսոնքուսիս ըսած բազաւորը կերենալ, որ քսաներորդ չորրորդ հարբստութեան առաջին բազաւորն էր, որով եւ Սողոմոնի նետ խնամուրիսն ընող բազաւորներուն ցեղէն չէր : Թերէ, Քարնաքի պալատին աւերակացը մեջ մե-

թագաւորը զրկեց որ հազար երկու հարիւր կառօք եւ վաթսուն հազար երիվարօք եւ անթիւ բազմութեամբ զօրաց յարձակեցաւ իշրէաստան, Յուդայի ամուր ամուր քաղաքաց տիրեց, հասաւ մտաւ երուսաղէմ, տաճարն ու թագաւորական պալատը կողոպտեց եւ մինչեւ Սողոմնին շինել տուած ոսկի վահաններն առաւ տարաւ, որոց տեղը պլնձի շինուեցան: Բայց ասով իսկ ամպարշտութեան ճամբան չփոխեց Ռոբովամ, եւ տամնըվեց տարի անյաջող թագաւորութիւն մը անցընելէն ետքը մեռաւ եւ իրեն յաջորդ թողուց Աբիաս որդին:

❖ Յերօբովամ առաջին թագաւոր Խրայելի. կռապաշտութիւնն ու պատիժ: — Յերօբովամ եփրեմի լեռան վրայ Սիկիմը մեծցուց զարդարեց եւ հոն հաստատեց իւր աթոռը: Վախնալով որ յլինի թէ ժողովուրդը տարուէ տարի տօներուն տաճարին մէջ զոհ մատուցանելու համար, երուսաղէմ երթալով բարկութիւննին իջնայ ու Ռոբովամին հնազանդին, ուզեց նորահնար կրօնքով մը իւր նորահաստատ աթոռը այն վտանգէն հետացընել: Ահարոնին գիւտը միտքը եկաւ. մանաւանդ որ ինքն ալ երկար ատեն եգիպտոս կեցած ու եգիպտացւոց կռապաշտութեամբն էր տոգորուած. երկու եգիպտական աստուածներ ոսկի երինջներ շինեց, մէկը Դան գրաւ եւ միւսը Բերեկ, եւ « Ահա ասոնք են քու աստուածներդ Խրայէլ, ըստաւ, որ զքեզ եգիպտոսէն հանեցին . » Անոնց մասնաւորքրմեր գրաւ, զոհելու համար բարձրաւանդակներ շինեց, երուսաղէմայ պէս տօներ հաստատեց, որպէս զի ժողովուրդը տաճարն երթալու տեղ Դան ու Բեթէլ երթայ զոհէ ու երուսաղեմի կարօտ չքաշէ. ինքն եւս սկսաւ երթալ զոհէր մատուցանել:

Յերօբովամին այս ապերախտութեամբ վրայ շատ բարկացաւ Աստուած եւ այն միջոցին որ Յերօբովամ Բեթէլ գնացած կռոց խունկ կմատուցանէր, Յուդայի երկրէն մար-

ծատարած բարձրաքանդակ մը կտեսնուի մինչեւ նիմա, յորում նկարագրեած է Սեսոնքիս կամ Սաւասակիմ որ իւր նուաճած բազմուրները կապած զից առջեւը կիհանկ: Անոնց մէջ կեցած է կապեալ նաեւ Յուդայի բազաւորը Ռոբովամ որ յայտնի կմանցըուի իւր հրեական գծագրութենեն ու արձանագրութենեն: Երեք հազար տարուան հնութիւն է այս:

գարէ մը եկաւ առջեւը եւ սկսաւ բարձրածային կանչել. « Սեղան սեղան, այսպէս կըսէ Տէր. Դաւթի տնէն Յովսիա անունով մէկը պիտի գայ որքըմերդ վրադ պիտի զօհէ ու մեռելներուն ոսկորները վրադ պիտի այրէ. եւ ըսածիս ճշմարտութեանը նշան այն լինի որ սեղանը պատռի եւ վրայի պարարտութիւնները թափին : » Այս որ լսեց Յերոբովամ, բարկութեամբ մը ձեռքն երկնցուց հրամայեց որ զինքը ըրոնեն. բայց իսկոյն ձեռքը գօացաւ եւ չկրցաւ վար առնուլ, սեղանն իսկ պատռեցաւ եւ բոլոր վրայինները վար թափեցան. Խոնարհեցաւ թագաւորը « Ո՛հ, ազօթէ, ըսաւ մարգարէին, որպէս զի ձեռքս բժշկուի : » Ազօթեց այրն Աստուծոյ եւ առ ժաման թագաւորին ձեռքը առաջին վիճակը դարձաւ. Յերոբովամ ուրախութենէն « Եկուր տունս ձաշէ, ըսաւ մարգարէին, եւ պարգեւներ տամ քեզ: — Թէ որ տանդ կէմն իսկ տաս, պատասխանեց մարգարէն, հետզեմդար, վասն զի Աստուծած ապսպերեց ինձ որ ոչ հաց ուտեմ հոս, ոչ ջուր ըմպեմ եւ ոչ եկած ճամբովս ետ դառնամ. » եւ ուրիշ ճամբով սկսաւ երթալ:

Բայց Յեթէլընակող ծեր մարգարէ մը իւր որդւոցմէ իմանալով անոր ըրածներն եւ որ ճամբէն երթալը՝ շուտ մը էշը պատրաստել տուաւ եւ ետեւէն գնաց հասաւ որ կաղնիի մը տակ նստեր էր, եւ տունը հրաւիրեց զինքը. երբ որ նա Աստուծոյ հրամանը մէջ բերելով հրաժարեցաւ, « Ես ալ քեզի պէս մարգարէ եմ, ըսաւ ծերը. Աստուծոյ հրեշտակն երեւցաւ ինձ եւ պատուիրեց որ քեզ բերեմ տունս, ու առջեւդ ջուր հաց հանեմ որ ուտես խմես : » Հաւատաց նա ծերոյն խօսքին, եկաւ մտաւ տունը. եւ կերակուր կերած ատեն Աստուծած նոյն ծեր մարգարէին բերնովն իրեն իմացուց որ անհնաղանդութեանը պատիժ՝ մարմինը հարցը գերեզմանը պիտի չմտնէ: Այնպէս իսկ եղեւ. վասն զի էշ հեծած ետ դառնալու ժամանակ՝ ճամբուն վրայ առիւծ մը յարձակեցաւ ու առանց իշտու գալչելու՝ զարկաւ սպաննեց զմարգարէն, եւ մարմնոյն քովը կեցաւ. քովը կիենայր նաեւ էշը: Անցաւորներն տեսան զայն եւ գնացին ծեր մարգարէին բնակած քաղաքը պատմեցին, որ նորէն եկաւ թշուառ մարգարէին մարմինը գտաւ, իշոյն վրայ

դրաւ տունը բերաւ, վրան լացաւ, իւր գերեզմանը տարաւ թաղեց եւ որդւոցը ապսպից որ զինքն եւս մեռնելէն ետեւ հօն նոյն գերեզմանին մէջ թաղեն ընդ առն Ասառուծոյ «Վասն զի բոլոր անոր սպառնալիքները պիտի կատարուին, ըստ, գէթ իմ ոսկերքս իրեն պատճառաւ ազատին յայրելոյ ընդ այլոց» :

× Հիւանդութիւն որդւոյն Յերոբովամայ. Աքիա մարգարէ. Մահ Յերոբովամայ: — Յերոբովամ ձեռքին յանկարծական գօսանալովն ու առողջանալովն եւս չզգաստացաւ՝ ճամբան չփոխեց, բայց Աստուած ուրիշպատժով մըն ալ զինքը վերջին անգամ խրատել ուղեց: Իւր Աքիաս որդին հիւանդացաւ. Յերոբովամ կնկանը ըստ որ թագաւորական հագուստները փոխէ ու ծպտեալ երթայ Սելով, Աքիա մարգարէին հարցունէ տղուն գլխուն գալիքը: Աքիային աչուլները ծերութենէն կուրցեր՝ չէին տեսներ. բայց Աստուած յառաջագոյն իրեն իմացուցեր էր թագուհւոյն գալը. այնպէս որ հազիւ թէ անոր ոտքին ձայնն առաւ՝ կանչեց. «Եկուր, ներս «մտիր Յերոբովամայ կինը, ինչու կծպտիս. քեզի գէշ լուր մը ունիմ տալու: » Եւ վրայ բերաւ թէ « Աստուած Յերո « բոլամին ապերախտութեանը վրայ բարկացած՝ իւր տու « նը չարեօք պիտի լցունէ, Յերոբովամայ գիտակունքը քա « զաքին մէջ շուները պիտի ուտեն, եւ գաշտին մէջ թըռ « չունք. քաղաքը ոտք կոխածիդ պէս՝ հիւանդ տղադ պիտի « մեռնի, եւ բոլոր Խորայէլ զինքը պիտի լան ողբան աւ թա « ղեն, եւ նա միայն Յերոբովամայ տնէն գերեզման պի « տի մոնէ. Խորայէլն եւս խպատիժ անօրէնութեանցը Աս « տուած պիտի համնէ այս բարութեան երկրէն ու Եփրատ « գետէն անդին պիտի ցըռուէ»: Այս սոսկալի մարգարէութիւնը ահուդողով լսեց խեղճ թագուհին ու գարձաւ գնաց Սարիրա կամ Թերաս ուր փոխադրեր էր Յերոբովամ աթոռը. եւ ոտքը տանը գոնէն ներս գնելուն պէս՝ տղան մեռաւ. կոծեցին զինքն ու հանդիսով թաղեցին:

Այնուհետեւ Յերոբովամայ ամէն բանը ձախորդ գնաց. Որբովամի Աքիաս որդւոյն գէմ պատերազմեցաւ, յաղթուեցաւ, շատ քաղաքներ կորսնցուց՝ յորս էր նաեւ Բեթէլ: Մեռաւ Յերոբովամ քսան տարի թագաւորելէն ետքը՝ ա-

սերախտութեան դառն հետեւանացը ցաւալի օրինակ մի
եւս ինքզինքը թողլով աշխարհի.

Աբիաս եւ Ասա, թագաւորք Յուղայ: — Խոբովամին յա-
ջորդեց որդին Արիաս, Երեք տարի թագաւորեց Երուսա-
ղեմի մէջ, եւ մօրը անունն էր Մաաք: Աբիաս եւս հօրը
մեղացը հետեւեցաւ եւ սիրտը Սստուծոյ հետ կատարեալ
չէր իբրեւ զիբրտն Դաւթի հօր իւրոյ: Ինքն եւս հօրը
պէս բոլոր կեանքը Յերոբովամին հետ պատերազմելով
անցուց: Յայն պատերազմունս ամենէն մեծն էր Եփրեմայ
ցեղին մէջ Սունորոն լերան վրայ եղածը, յորում Աբիաս
չորս հարիւր հազար մարտկօք եւ Յերոբովամութ հարիւր
հազար զօրաւորօք ճակատեցան. բայց եւ այնպէս Սստու-
ծոյ թոյլ տալովը յաղթուեցաւ Յերոբովամ, շատ մարդ-
կորսնեցուց եւ տկարացաւ յոյժ: Աբիայ ամէն գործողու-
թիւնն այսպէս յաջող կերթար թէ որ հօրը մեղաց ճամ-
բան չբանէր՝ դառնար առ Սստուած: Երեք տարի թագա-
ւորելէն ետքը մեռաւ: Տեղը նստաւ որդին Ասա:

Ասա իւր թագաւորութիւնը աստուածպաշտութեամբ
սկսաւ. բոլոր կուոց սեղանները, արձաններն ու բարձունքը
քանդեց կործանեց, անտառներն այրեց, եւ ժողովրդեան
պատուիրեց որ զծէր Աստուած հարցն իւրեանց պաշտեն
եւ անոր պատուիրաններն ու հրամանները կատարեն. իւր
Մաաքա մայրը կուապաշտութիւնը չժողով Աստարտեայ
պաշտօն մատուցանելուն համար տիկնութենէն հանեց.
բոլոր Երկիրը խաղաղուց, բարեկարգեց, նորոգեց ու զօ-
րացուց: Թագաւորութեանը տասնեւհինգերորդ տարին
եթովացւոց Զարեհ կամ Զարս թագաւորը մէկ միլիոն
զօրքով ու Երեք հարիւր կառօք եկաւ Սեփատա Ճորոյն մէջ՝
Մարիսա քաղաքին մօտ վրան յարձակեցաւ: Քաջութեամբ
ճակատեցաւ Ասա, բայց պատերազմը չսկսած, լի վստա-
հութեամբ այս աղօթքն ըրաւ Սստուծոյ. «Տէր Աստուած,
«բազմօք եւ սակաւուք կարող ես գուն ապրեցուցանել. զօ-
րացո զմեղ Տէր Աստուած մեր, վասն զի քեզի յուսացանք
«եւ քու անուամբգեկանք այս բազմութեան վրայ: Տէր Աս-
«տուած մեր, թող մի տար որ մարդ քեզ յաղթահարէ: »
Յանկարծ Եթովպացւոց վրայ արհաւիրք ձգեց Տէր եւ

սկսան փախաչիլ, ետեւնէն ընկաւ Ասա, զիրենք բոլորավին զարկաւ ջարդեց, եւ մեծ տւարաւույաղթանակաւ դարձաւ յերուսաղէմ: Հոն Ազարիա մարդարէն գիմացն ելաւ եւ Աստուծոյ կովմանէ գովեց ու խոստացաւ Ասայի որ միշտ օգնէ իրեն՝ եթէ միշտ ուղղութիւն ընէ: Սիրտ առաւ թագաւորն ու ժողովուրդը, ջնջեց Յուդայի եւ Բենիամինի եւ տիրած տեղերուն միջի գտնուած կուռքերը, ու հանդիսաւոր զոհ մ' ալ մատոյց Աստուծոյ ճշմարտի իշնորհակալութիւն ըրած մեծ յաղթութեանը. ու եօթն հարիւր զուարակ եւ եօթն հազար խոյ մորթել տուաւ յաւարէ եթովպացւոց: Հոն հրաւիրած էր եւ Խորայելացւոց ցեղերէն շատ մարդիկ, եւ ամենուն գիմաց նորէն ուխաւ դրաւ Աստուծոյ հետ որ այսուհետեւ զինքը միայն պաշտեն եւ իրեն հաւատարիմ մնան: Աստուած ալ խիոխարէն՝ երկար տարի խաղաղութեան մէջ թողուց զՅուդա, մինչգեռ Խորայելի թագաւորութիւնը խուզութեամբ կծփէր:

Նաբատ եւ Բաասա, թագաւորք Խորայելի: — Ասայի թագաւորութեան երկրորդ տարին Յերոբովամայ յաջորդեց որդին նաբատ եւ բոլորովին հօրը ամպարշտութեան ճամբուն հետեւելով՝ անոր պէս ատելի եղաւ Աստուծոյ :

Երկուք ու կէս տարի հազիւ թէ թագաւորեր էր, Փղըշտացւոց Գաբարոն քաղաքը պաշարած ժամանակ՝ իւր Բաասա զօրավարը զարկաւ զինքն մեռուց ու տեղն անցաւ, եւ որպէս զի կարող լինի անկասկած թագաւորել, Յերոբովամայ բոլոր ցեղը թրէ անցուց, որով եւ Աքիա մարդարէին բերնով Աստուծոյ անոր ըրած սպառնակքը կատարեցաւ: Բայց Բաասա ալ Նաբատին կռապաշտութեան ճամբան չթողուց. եւ Յեռու մարդարէին բերնով իրեն իմացուց Աստուած որ եթէ չզգաստանայ՝ իւր գլուխն եւս Յերոբովամայ եկածը պիտի գայ: Յէուին վրայ բարկացաւ Բաասա, զինքը սպաննել տուաւ, եւ քսանըչորս տարի թագաւորելէն յետոյ մեռաւ:

Ասային վերջը: — Բայց Ասա ոչ որպէս խոստացաւն մինչեւ վերջը իւր յոյն ու վատահութիւնը Աստուծոյ վըրայ գրաւ. որով եւ կենաց վերջի օրերը թշուառութեամբ անցուց: Իւր թագաւորութեանը երեսունըվեցերորդ կամ

մանաւանդ քսանըլեցերորդ տարին՝ Խորայելի Բաասաա
թագաւորը ուղելով Խորայելացւոց ցեղերուն Յուդայի
թագաւորութեան հետ ունեցած երթեւեկութիւնն ար-
գելուլ, Ռատին քաղաքն (որ երկուց թագաւորութեանց
սահմանագլուխն էր) առաւ եւ ամրացուց ու պատերազմի
կապարատուէր Ասայի գէմ: Վախցաւ Ասա . բայց փոխա-
նակ առաջին անգամուան պէս Աստուծոյ ողորմութեանը
դիմելու եւ անոր պաշտպանութիւնը ինդրելու, տաճարին
ու թագաւորական գանձին մէջ որչափ ոսկի արծաթ որ
գտաւ, ժողվեց ընծայ զրկեց որդւոյն Ագերայ (Պեհատատ)
արքային Ասորւոց, որպէս զի գայ Խորայելի Բաասաա թա-
գաւորը հալածէ: Դիմեց նա բազմութեամբ զօրաց եւ
ստիպեց զբաասա կորուստով ետ քաշուիլ. եւ Ասա իւր
զօրաւոր ոսուխին ձեռքէն աղատելով՝ Ռամայ թերակատար
պարիսպները կործանեց, եւ անոնց աւերակովը Գաբաա ու
Մամաս քաղաքներն ամրացուց :

Բայց Աստուծած Անանիսս մարդարէն զրկեց առ Ասա,
եւ յիշեցընելով Եթովլացւոց վրայի մեծ յաղթութիւնը,
եւ այժմու Աստուծոյ վրայ ցուցուցած թերահաւատու-
թիւնը՝ կշամբեց զնա եւ սպառնացաւ որ այնուհետեւ
պատերազմը վրայէն անպակաս պիտի լինի, եւ բնաւ
հանգիստ օր մը պիտի չունենայ: Բարկացաւ Ասա եւ ըդ-
մարդարէն բունեց բանտ դրաւ, բայց անոր խօսքերուն
կաստարումը չկրցաւ խափանել. Բաասայ հետ ունեցած
պատերազմները անոր մահուամբը միայն վերջացան: Հի-
ւանդութեան ժամանակն իսկ գարձեալ իւր յոյսը փոխա-
նակ Աստուծոյ՝ բժշկաց վրայ դրաւ. եւ երկու տարի տան-
ջուելէն ետեւ մեռաւ քառասունըմէկ տարի թագաւորե-
լով: Յուղարկաւորութեան համդէսը շատ փառաւոր եղաւ
եւ իւր շինել տուած գերեզմանին մէջ թաղուեցաւ:

Ասայի վերջը թէպէտ գժբախտ եղաւ, բայց եւ այսպէս
իւր երկար իշխանութիւնը Յուդայի թագաւորութեան
լաւագոյն ժամանակներէն եղան: Իրաւ անթերի չեղաւ
իւր աստուածպաշտութիւնը, բայց եւ այսպէս երբ մոտ-
ծեմք որ անդին Խորայելացւոց վեց թագաւորներ Ասա-
յի օրերը իրարու յաջորդելով՝ ամէնն ալ չար օրինակ

Ելն Յուղայի թագաւորութեանն, աւելի կրնամք ճանչնալ Ասայի արդիւնքը, ուստի եւ Ս. Գիրքը իւր պակասութիւնը պատմելովն հանդերձ՝ գովեստով զնա կյիշատակէ : Ասա արժանաւոր յաջորդ թողուց զորդին Ցովսախատ :

Ելա, Զամբըրի եւ Ամրի . Թագաւորք Խորայելի : — Յէու մարգարէին Աստուծոյ կողմանէ առ Բաասա ըրած ու արեամբը հաստատուած սպառնալիքը չէր կրնար անկատար մնալ . որդին էլա տեղն անցաւ ու հազիւ թէ երկու տարի թագաւորեր էր երբ օր մը Թերսայ քաղաքապետին տունը կերուխումի մէջ գինովցած ժամանակ, իւր Զամբըրի կամ Զիւրի զօրավարը զինքը սպաննեց, տեղն անցաւ եւ Բաասա ու բոլոր ցեղը թրէ անցուց : Բայց չկրցաւ Զամբըրի իւր այնչափ արեամք ողողած պատիւր աւելի վայելել, վասն զի Խորայելացւոց զօրքը անոր տիրասպանութեանը վրայ սաստիկ բարկանալով՝ իրենց Ամրի կամ Հուրի սպարապետը թագաւոր անուանեցին, եւ եկան Թերսա մայրաքաղաքը պաշարեցին : Տեսաւ Զամբըրի որ քաղաքը պիտի առնուի, թշնամեացը ձեռքը չիյնալու համար թագաւորական պալատին կրակ տուաւ ու մէկտեղ այրեցաւ : Այն ժամանակ ժողովուրդն երկու բաժնուեցաւ, ոմանք զԱմբին կուզէին թագաւոր, եւ ոմանք Թամնի կամ Թիպնի անուն իշխան մը . բայց չորս տարիէն ետեւ վերջապէս Ամրեայ կուսակիցքը յաղթեցին, եւ Թամնին մեռաւ : Միապետեց այնուհետեւ Ամրի, եւ երկու ատրի Թերսա բնակելէն յետոյ՝ Սոմորն լեռը Սամարեայ տիրոջմէն երկու արծաթ տաղանդի գնեց, Սամարիա քաղաքը շինեց՝ հոն փոխագրեց աթուը, եւ այնպէս զարդարեց որ երուսաղեմի նախանձորդ եղաւ Սամարիա եւ թագաւորական քաղաք Խորայելի թագաւորացը : Տասուերկու տարի թագաւորեց Ամրի, Ասայի թագաւորութեան երեսունեւութերորդ ատրին մեռաւ, եւ կուսապաշտութեամբը բոլոր իւր նախորդներն անցուց . բայց եւ այնպէս՝ կերեւնայ թէ տեսչութեան գիտութիւնն ունէր, որով կրցաւ թշնամեացը վրայ զօրանալ եւ իւր ցեղը հաստատել, յոր քաղաքական տեսութեամբ Սիդոնացւոց թագաւորին գուստը՝ իւր որդւոյն Ախարքու կին առաւ, ինամութեամբ թագաւորութիւնը ապահովցնելով :

Գ. Ա. Խ. Խ. Ժ. Զ.

ԱՐԱՐԻՒՆ ԹԱԴԱՀՈՐՈՒԹԵՆՔՆ ՄԻՆՉԵՒ ԴՐՈՂԵԱՅ ՄԱՀԲ

Աքաար, Թագաւոր Խսրայելի. Եղիա մարգարէ: — Այրի կինը: — Եղիա Աք-դիու. ծեռքով Աքաարու կիսօսի: — Եղիա Բահատը. քրմերը կիսայտառակէ: — Անձեւ: — Փախուստ Եղիայի. Աստուած կիսօսի Եղիայի հետ: — Եղիսէի ըն-տրութիւնը: — Պենատատ, եւ պատերազմն Յափեկայ: — Այգի Նարովթայ: — Միքիա մարգարէ: Սեղեկիա, սուտ մարգարէ: — Մահ Աքաարու: — Ոքո-գիա, Թագաւոր Խսրայելի: — Եղիա յիսնապետը կպատմէ: — Եղիա կվերափո-խի: — Եղիսէ Ցորդանանը կպատռէ: — Եղիսէ Երիքովի ջրերը կրժշկէ: — Եղիսէ խեռ տղաքը կպատմէ: — Յովսափատ, Թագաւոր Ցուդայ: — Յովսափատ եւ Ցովրամ կյաղթեն Մովսաբացւոց: — Մովսաբացիք ու Ամոնացիք Յովսափատայ վրայ կյարձակին ու կյաղթուին: — Մահ Յովսափատայ: — Յովրամ եւ Ոքո-գիա: — Հրաշագործութիւնք Եղիսէի: — Այրի Կնոջ իւղը կշատցընէ: — Սոմնա-ցայն որդին կիւնդանացնէ: — Մարգարէից որդիքն ու բազմութիւնքը կկերա-կրէ: — Որդուոց մարգարէից հետո փայտ կտրելու կերթայ: — Նէւման Ասորին կրժշկէ: — Որդին Աղերայ Եղիսէն բռնել կուզէ: — Մամարիոյ սովը կանցնէ: — Ազայէլ: — Մահ Ցովրամայ. Ցէու: — Մահ Ցեղարելայ: — Ցէու. Աքաարու տունը կինզէ, Բահադրու տաճարը կայրէ: — Ցէու. Ազայէլ կյաղթուի կմեռնի: — Գոդո-իա Ցուդայի Թագաւորութիւնը կյափշտակէ: — Գոդութայ մահը:

Աքաար, Թագաւոր Խսրայելի. Եղիա մարգարէ: — Աքա-ար թագաւորական աթոռն Ելնելուն պէս՝ մէկէն իմացուց թէ ամալարշտութեան մէջ զհայրն իսկ պիտի անցունէր, յոր իրեն առաջնորդեց կինն իւր Ցեղարել կամ Իգեպէլ՝ որ Սիդոնացւոց Յովիալ կամ Երսպալ թագաւորին ազջիկն էր: Մամարիոյ մէջ Բահազալ կուռքին մեհեան ու սեղան կանգնեց, անտառ շինեց, եւ օրէ օր անօրէնութիւնները շատցունե-լով՝ իւր նախորդաց ամենէն աւելի զնատուած բարկացուց: Ուստի եւ Եղիա մարգարէն որ Գաղաագու Թեզրէ քաղաքը կբնակէր, գնաց իրեն ըսաւ թէ « Գիտնաս որ ոչ ցող պիտի գայ եւ ոչ անձեւ, բայց եթէ երբոր ես Հրամայեմ: » Աստուծոյ Հրամանովը անկէց Ելաւ գնաց գէպ յարեւելս եւ Ցորդանանու դիմացը Ցոռար կամ Քեռիթ Հեղեղատին քով պահութեցաւ. հոն ջուր կիսմէր, եւ առաւուն ու իրիկուն աղուաւք իրեն հաց ու միս կերէին:

Այրի կինը: — Բայց երբոր երկար ժամանակ անձրեւ չգալով հեղեղատը ցամաքեցաւ, Աստուած իրեն հրամայեց որ ենէ Սիդ-օնացւոց Սարեփաքաղաքը երթայ, այրի կնոջ մը առնը նստի: Քաղաքին գուռն որ հասաւ եղիա՝ տեսաւ որ կին մը ելեր փայտ կժողովէր. «Քիչ մը ջուր բեր ինձ որ խմեմ» ըստ: Երբ կինը կերթար որ բերէ, «Հետը պատառ մըն ալ հաց բեր» կանչեց եղիա: Դարձաւ կինը «Հաւատան, Տէր իմ, պատասխանեց, որ բոլոր բոլոր ունեցածս ափ մը ալիւր է սափորիս մէջ, եւ շիշիս մէջն այլ քիչ մը իւղ. եւ ահա ելեր երկու կտոր փայտ կժողովեմ որ աս ունեցածս այլ եփեմ, որդւոյս հետ ուտեմք ու մեռնիմք երթամք»: Այս ցաւագին պատասխանին վրայ գործավեցաւ եղիա, «Մի վախնար, ըստ, գնա ըստածիդ պէս ըրէ. բայց նախ փոքրիկ նկանակ մը ըրէ բեր ինձ, եւ յետոյ քեզ ու որդւոյդ համար շինէ. վասն զի այսպէս կըսէ Տէր Աստուած Խորայելի, սափորիդ մէջի ալիւրը պիտի չպակսի եւ շիշիդ մէջի իւղը պիտի չհառնի մինչեւ այն օրը՝ որ ինքն անձրեւ իջեցընէ երկրիս վրայ»: Եղիային ըստածին պէս ըրաւ կինը, եւ իրաւցընէ բոլոր սովոյն ժամանակ այրի կնոջ սնէն ոչ ալիւրն եւ ոչ իւղը լմնցաւ, որով թէ ինքը, թէ որդին եւ թէ եղիա առատապէս կերակրեցան: Բայց շատ չանցաւ՝ այրոյն որդին հիւանդացաւ մեռաւ. խեղճ մայրը լալով եղիային ինկաւ, ու «Ինչու համար տունս եկար մոտար, կըսէր, որ մեղքերս յիշատակես ու տղաս մեռցընես»: Վրան գթացաւ եղիա, գրկէն առաւ որդին, իւր բնակած վերնատունը տարաւ, անկողնոյն վրայ գրաւ եւ աղօթելով, «Տէր Աստուած իմ, գոչեց, կաղաչեմ որ այս տղուն հոգին իւր մարմնին գառնայ»: Խեց Աստուած եղիայի, եւ մէկէն յարութիւն առաւ տղայն. Եղիա վար բերաւ տղան, տարաւ մօրն ու «Տես որդիդ կենդանի է» ըսելով՝ գիրկը տուաւ տղան: Անակնկալ ուրախութենէն խեղճ մօրը խելքը գլխէն գնաց. «Ահա հիմա իմացայ, ըստ, որ այր Աստուծոյ ես գու, եւ բան Տեառն ճշմարիտ է իբերան քո»:

Եղիա Աբդիուի ձեռքով Աքաաբու կիսոսի: — Սակայն երեք տարիէ իվեր անանձրեւ չորութիւնը կտեւէր, եւ

Սամարիա սաստիկ սովի ունեղութեան մէջ էր. Աքաաբու Յեղաբէլ սրտերնուն կատաղութենէն մարգարէները կըունէին մեռցընել կուտային: Սստուած Եղիային երեւեցաւ ու « Դնա Աքաաբին զրուցէ ըսաւ, որ ահա գթացայ անձրեւ պիտի տամ»: Այն միջոցին ալ Աքաաբ ճարն հատեր իւր տանը Աբդիու հաղարապետին հետ ելեր երկրին աղթիւրներն ու հեղեղատները կպարատէր, որպէս զի իւր ձիերուն ու ջորիներուն քիչ մը ջուր գանեն որ չսատակին: Եղիա ճամբան Աբգիուին հանդիպեցաւ որ աստուածավախ իշխան մըն էր, եւ թագուհոյն ու թագաւորին Սստուծոյ մարգարէները կոտորել տուած ժամանակ՝ ինքը անոնցմէ հարիւր հոգի երկու այրի մէջ յիսուն յիսուն պահեր ու հացով եւ ջրով ծածուկ կկերակրէր:

Եղիան տեսնելուն պէս՝ ինկաւ երկրպագութիւն ըրաւ: Հրամայեց մարգարէն որ երթայ տիրոջն իմացունէ թէ ահա Եղիա եկեր է: « Քեզ ի՞նչ վնաս ըրի, պատասխանեց Աբգիու, որ զիս Աքաաբին ձեռքը կուզես մատնել որ սպաննէ. կենդանի է Տէր Սստուած քո, որ ոչ ազգ մնաց եւ ոչ թագաւորութիւն ուր մարդ չյուզարկէ՝ զբեզ չվինառէ. հիմա եթէ ըսեմ որ Եղիան հոս է եւ հոգի Տեառն զքեզ առնու ուրիշ տեղ տանի, Աքաաբ զքեզ չդըտնելով՝ զիս կմեռցընէ. — Կենդանի է Տէր զօրութեանց, պատասխանեց Եղիա, այսօր Աքաաբին պիտի երեւիմ»:

Դնաց Աբգիու պատմեց Աքաաբին, որ մէկէն ելաւ եկաւ ընդ առաջ Եղիայի, եւ զինքը տեսնելուն պէս՝ « Հոս ես, պուաց, խանդարիչզ Խորայելի: — Խորայելի խանդարիչն ես չեմ, պատասխանեց Եղիա, այլ դժուն եւ հօրդ տունը, որ զծէր Սստուած ձեր թողուցիք ու Բահազիմայց ետեւէն գնացիք»: Այս ըսելով՝ թագաւորին հրամայեց որ բոլոր Խորայէնն ու Բահազու չորս հարիւր յիսուն քրմերն ու Յեղաբէլի սեղանէն կերող Սստուածուայ չորս հարիւր սուտ մարգարէներն ժողվէ Կարմեղոս լեռը բերէ: « Հոն պիտի տեսնես, ըսաւ, Սստուծոյ զօրութիւնն ու կոոց խայտառակութիւնը»:

Եղիա Բահազու քրմերը կիսայտառակէ: — Կատարեց Աքաաբ Եղիայի հրամանն: Հոն ամենուն առջեւ ելաւ մար-

գարէն, «Ովկ Խորայելացիք, գոչեց, մինչեւ ցՔրը այսպէս
յերկուս հետո պիտի կաղայք, մէջմը մէկուն՝ մէջմը միւ-
սին կողմը բռնելով. թէ որ Տէր է Աստուած՝ անոր ետե-
ւէն գնացէք. իսկ թէ որ Բահաղ՝ անոր ետեւէն»: Եւ
երբոր ժողովուրդը պապանձած պատասխան չտուաւ,
դարձաւ անոնց եղիա, «Ահա ես միայն մնացեր եմ, ըստ,
Աստուածոյ մարգարէ. իսկ Բահաղու մարգարէք՝ չորս հա-
րիւր յիսուն, եւ մարգարէք Աստարովտայ չորս հարիւր:
Արդ իմանալու համար թէ ով է ճշմարիտ Աստուած, եր-
կու զուարակ բերէք. թող մէկը Բահաղու եւ Աստարովտայ
մարգարէներն առնուն կտոր կտոր ջարդէն՝ փայտերուն
վրայ գնեն, բայց կրակ չտան. նոյնպէս ընեւմ նաեւ ես
միւս զուարակը եւ կրակ չտամ. դուք ձեր աստուածները
կանչեցէք, ես ալ իմս կանչեմ. եւ ո՞ր աստուածն որ եր-
կնքէն կրակ իջեցընէ ու ողջակէզն այրէ՝ ըսել է թէ նա
է ճշմարիտ Աստուած: Հաւանեցաւ ժողովուրդն այս առա-
ջարկութեան: Այն ժամանակ եղիա ըստ Բահաղու մար-
գարէներուն որ իրենք առաջ մկին: Ամէն բան պատրաստե-
ցին նոքա, եւ առաւաօտուրնէ մինչեւ կէսօր սեղանոյն չորս
կողմը դառնալով, «Լուր մեզ Բահաղ, լուր մեզ» գոչելով
կպոռային, բայց ոչ պատասխան տուող կար եւ ոչ
կրակ: Երբոր կէսօր եղաւ, եղիա մարգարէն զիրենք ծաղր
ընելով՝ «Զայներնիդ աւելի բարձրացուցէք, կըսէր, վասն
զի աստուած է, թերեւս զբոսանք մը ունի, զբաղեք է, եւ
կամ քուն է, պոռացէք որ արթըննայ:» Անմիտք, եղիային
հեգնութեանը հաւատալով՝ լեղապատառ կպոռչըտային,
եւ յուսահատութիւններնէն եւ կոյր յիմարութիւններնէն
ուղելով իրերեւ Բահաղու հաճոյական գործ ընել, մարմին-
նին սրերով ու գեղարդներով կկտրտէին, վրանին գլուխ-
նին արեան մէջ կթաթիսէին: Այն անճոռնի հանդէսը մին-
չեւ իրիկուն տեւեց, եւ արդիւնք մը չտեսնուեցաւ:

Այն ժամանակ եկաւ եղիա, «Մէկդի գնացէք, ըստ,
ով յիմարներ, եւ արդ ես ողջակէզն մատուցանեմ»: Քովը
կանչեց ժողովուրդը, տասուերկու քար առաւ ըստ թուոյ
12 ցեղիցն, անոնցմով սեղան շինեց, չորս կողմը փոս փո-
րեւ տուաւ՝ դիղեց լոհին փայտը, զուարակը կտոր կտոր

ընելով փայտերուն վրայ գրաւ եւ հրամայեց որ տասուերկու սափոր լեցուն ջուր բերեն եւ ողջակիզին եւ փայտերուն վրայ թափեն, որպէս զի լաւ մը թրջի ողողի ու սեղանոյն բոլորտիքի փոսն ալ ջրով լեցուի, որով ոչ ոք կարող լինի խարդախութեան պատճառաւանք մը գտնել Այնուհետեւ աղօթքի կեցաւ Եղիա աղաղակելով յերկինս . «Տէ՛ր Աստուած Աբրահամու, Իսահակայ եւ Յակոբայ, որպէս զի գիտնան սոքա թէ գուն ես Տէ՛ր Աստուած Խօրայելի եւ ես ծառայ քո, լուր ինձ եւ հրով այս ողջակէզն այրէ» : Դեռ խօսքը բերանն էր եւ ահա կրակ իջաւ երկնքէն եւ ողջակէզը փայտերովն ու սեղանովը եւ փոսին ջրովը մէկտեղ լափեց ու սրբեց : Այս որ տեսաւ ժողովուրդը սարսափած երեսնուն վրայ ընկան ու խոսապահնեցան թէ «Արդարեւ ինքն է Տէ՛ր, ինքն է Աստուած» : Այն ատեն հրամայեց Եղիա որ Բահաղու սուտ մարգարէները բռնեն կապեն ու մէջերնէն մէկը չաղատի : Կիսոնի հեղեղատը տարաւ զիրենք, բոլորն ալ սպաննել տուաւ . որպէս զի նորէն ժողովուրդը չմոլորեցընեն զշետ Բահաղու :

* Անձրեւ : — Յետոյ ըսաւ Եղիա Աքաարին . «Ել, կեր խմէ, վասն զի անձրեւի ոսմաձայն կլսեմ» : Այս կըսէր, թէեւ օդը պարզ էր եւ ամենեւին նշան չկար անձրեւի : Ելաւ Եղիա Կարմելոս լերան գլուխը, յերկիր խոնարհեցաւ, երեսը ծնդացը մէջ դրաւ եւ ըսաւ իւր սպասաւորին . «Ել, նայէ դէպ իծով, բան մը կտեմնես» : Ելաւ նայեցաւ պատանեակն, ու եկաւ ըսաւ որ բան մը չտեսնուիր . «Եօթն անդամ դարձիր տես», ըսաւ : Եօթն անդամ դարձաւ նայեցաւ պատանեակը, եւ Եօթներորդին եկաւ ըսաւ որ «Մարդու թաթի չափ փոքրիկ ամալ մը տեսայ որ ծովէն կելնէր» : Շուտ մը զինքն Աքաարին զրկեց ըսելու որ փութայ կառքը լծէ երթայ, որպէս զի անձրեւի չըսնուի : Ճամբայ ելաւ Աքաար, եւ դեռ Յեղրայէլ չհասած՝ Երկինք ամպերով ու Հողմով մթացաւ, սաստիկ անձրեւ մը եկաւ : Քիչ ատենէն Երկիրն սկսաւ նորէն պտուլ տալ, եւ սովը գագրեցաւ, եւ հասկըցուց Աստուած ապերախա Խօրայեւացւոց որ սով զրկելն ու դադրեցընելն ալ իւր ձեռքն է :

Փախուստ Եղիայի. Աստուած կիսօսի Եղիայի հետ: —
Յեզաբէլ Աքաաբէն լսելով Եղիային ըրածները, եւ Բահտ-
ղու քրմերուն կոտորածին վրայ սաստիկ բարկանալով՝ մարդ-
դրկեց ու երգմոմնք ըրաւ որ վազուան օրը նոյն ժամին
չարաչար մահուամք զնա մեռցնէ: Ելաւ Եղիա Յուգայի
Երկիրը Քերարէ Եկաւ, Հոմ թողուց իւր մանջը, եւ ինքը
անապատին մէջ օրուան մը ճամբայ լնելով՝ բեւեկնի մը
տակ յոգնած նստաւ եւ սկսաւ Սստուծոյ աղաչել որ հոգին
առնու մեռնի: Եւ Երբոր այսպիսի տիսուր մտածմունքներով
հոն քունը տարաւ քնացաւ, Երկու անդամ Աստուծոյ հը-
րեշտակը զինքն արթենցուց ու « Ե՛լ, կերակուր կեր ու խմէ,
կըսէր, վասն զի ճամբադ Երկայն է »: Ելաւ տեսաւ որ
գլուխյն քով հաց ու կոյժ մը լեցուն ջուր կայ. առաւ կե-
րաւ ու խմեց, եւ այնպէս զօրացաւ որ կարող Եղաւ քառա-
սուն օր եւ քառասուն գիշեր քալելով հասնիլ Քորեր լեռն
ու այրի մը մէջ պահուըտեցաւ: Մէյմըն ալ Աստուծմէ-
ձայն մը Եկաւ որ իրեն կըսէր. « Եղիա, Հոս Բնչ կընես »:
« Նախանձեցայ զնախանձ Տեառն ամենակալի, պատասխա-
նեց Եղիա. որդիքն Խորայելի զքեզ թողուցին, Տէր, սե-
ղաններդ կործանեցին ու մարդարէներդ սրով կոտորե-
ցին. ես միայն մնացի, զիս ալ կիմնտուեն որ սպաննեն »:
Կրկնեց ձայնը. « Լաղը եւ այրէդ ու լերան վրայ Աստուծոյ
առջեւը կեցիր »: Աստուած անցաւ. լեռները քակով ու
ժայռերը խորտակով սաստիկ հողմ մը Ելաւ, եւ Աստուած
այն հողմոյն մէջ չէր: Հողմէն եաքը Երկրաշարժ Եղաւ,
եւ ոչ այն Երկրաշարժին մէջ էր Աստուած: Երկրաշար-
ժէն ետեւ՝ կրակ Եկաւ, եւ ոչ կրակին մէջն էր Աս-
տուած. կրակէն վերջը մեղմ օդոյ ձայն Ելաւ, եւ ահա անոր
մէջն էր Աստուած: Ասով կուզէր Տէր հասկցընել Եղիայի
որ ինքը հեղութեան մէջն է որ կհանգչի, եւ ողոր-
մութեամք կնայի մարդկան մեղացն ու ապերախտութեա-
նը վրայ: Եղիա այն ձայնն առնելուն պէս՝ մէկէն մաշկե-
կաւը Երեսը գոցեց եւ գնաց այրին բերանը կեցաւ: Եւ
ահա նոյն ձայնն իրեն « Հոս Բնչ կընես, Եղիա, ըստաւ, Ելիր
« անապատին ճամբէն Դամասկոս գնա, Աղայէլը Ասորւոց
« թագաւոր օծէ, Յեռաւ՝ Նամեսսեայ որդին՝ Խորայելի թա-

« գաւոր, եւ զեղիսէ որդի Սափատայ՝ քու տեղդ մարդարէ։
« Ազայելի սրէն ազատողները պիտի սպաննէ Յէռն։ Եւ
« Յէռւին սրէն ազատողները պիտի սպաննէ եղիսէ։ Եւ մի
« կարծեր, ըստ իրեն Աստուած, որ դու միայն մնացած
« լինիս ինձ պաշտօնեայ. այսօրուան օրս Խորայելի մէջքեզ-
« մէն զատ՝ գեռ ուրիշ եօթն հազար մարդիկ կան՝ որ զիս
« կապաշտեն ու Բահազու երկրպագութիւն ըրած չունին»։
Ասով կխրատէր վնա իխոնարհութիւն, եւ միանդամայն
կմիսիթաբէր իւր ազգին վրայ։

Եղիսէի ընտրութիւնը։ — Մէկէն ճամբայ ելաւ եղիա եւ
եկաւ եղիսէն գտաւ որ տասուերկու զոյդ եզով երկիր
կհերկէր. իւր մաշկեակը կամ վերարկուն անոր վրան ձը-
գեց եղիա։ Շուտ մը եղիսէ ամէն բան թողուց վազեց ե-
ղիսէն քով, « Տէր իմ, ըստ, հրաման տուր որ նախ եր-
թամհօրս ու մօրս հետ պագտուիմ, վերջի բարեւո տամ»։
Հաւանեցաւ եղիա. վազեց եղիսէ, ծնողացը տուաւ իւր
վերջին հրաժարական ողջոյնը. զոյդ մը եղ մորթեց, տ-
րօրին փայտովը զանոնք եփեց, ժողովրդեան բաժնեց, եւ
եղիային ետեւէն գնաց եւ կծառայէր անոր։

Պենատատ Զ, եւ պատերազմն Յալիեկայ։ — Այն ժամա-
նակները Ասորւոց թագաւորը Պենատատ (*) կամ որդին Ա-
դերայ, որդի եւ յաջորդ այն Պենատատին զոր Նատ օգնու-
թեան կանչեց ընդդէմ Բաասայ թագաւորին Խորայելի,
բոլոր զօրքովն եկաւ Սամարիան պաշարեց. Հետոն էին ի-
րենց ձիերովն ու կառքերովը նաեւ ուրիշ երեսունուեր-
կու թագաւորք։ Պենատատ Աքաաբու մարդ զրկեց ու ը-
սաւ. « Այսպէս կըսէ Պենատատ, բոլոր քու արծաթդ եւոս-
կիդ իմն է. իմն են նաեւ կանայքդ ու որդիքդ»։ Աքաաբ
խոնարհութիւն կեղծելով ուզեց չարեաց դիմացն առնուլ,
ուստի այս պատասխանը զրկեց. « Տէր իմ արքայ, ըսածիդ
պէս՝ ես ալ, իմիններս ալ քուկդ ենք»։ Բայց երբ Ասորւոց
թագաւորը նորէն մարդ զրկեց իրեն ու կապահանջէր որ
եժէ իւրն են՝ ապա ուրեմն թող տայ զանոնք. սոսկաց

(*) Պենատատ՝ ցեղ մը Ասորի թագաւորաց հասարակ անունն էր՝ իրենց
հիմնադիր Աստատ կամ Հաստատին անուամբը. Պեն — Աստատ բանէ Արդի
— Աստատայ, վասն որոյ եւ մեր թարգմանութիւնը կիրէ զնոսա որդի Արդերայ։

Աքաաբ, խորհուրդ հարցուց ծերոց եւ ժողովրդեան, եւ ամէնքը միաբերան ըսին որ մտիկ չընէ, յանձն չառնու այն անիրաւ առաջարկութիւնը: Բարկացաւ Պենատատ ու մարդ զրկեց սպառնացաւ Աքաաբու որ Սամարիան հիմնայատակ քանդէ: Ասոր վրայ մարդարէ մը եկաւ Աստուծոյ կողմանէ, սիրտ տոււաւ խրախուսեց զԱքաաբ «Կտեսնես, ըսաւ, սա մեծ ամբոխը. այսօր Աստոււած ձեռքդ պիտի մատնէ զայն, որպէս զի գիտնաս թէ ինքն է Տէր»: Հարցուց Աքաաբ. «Ո՞վ սկսի պատերազմը.—Դուն», պատասխանեց մարդարէն: Աստուծոյ խոստումը թագաւորն ու ժողովուրդը արիացուց, թէեւ բոլոր բոլոր եօթն հազար զօրք ունէին ներսը. բայց յանկարծ քաղաքէն գուրս ելան Պենատատայ եւ անոր երեսունեւերկու օգնական թագաւորացը վրայ ինկան, որ վստահելով իրենց ահագին զօրութեանը վրայ, իրենք զիրենք կերուխումի էին աշւեր եւ յանկարծակիի գալով սոսկալի ջարդ մը կերան, բոլոր բանակը թրէ անցաւ, եւ հազիւ որդին Ագերայ կրցաւ փախչելով ազատիլ:

Ասորիք՝ «Իսրայելի աստոււածը լերանց աստոււած է եւ ոչ դաշտաց՝ եւ անոր համար յաղթեցին» ըսելով՝ յորդորեցին իրենց թագաւորը որ այն պարտութեանը վրէժն առնու մէյմըն ալ դաշտի մէջ զարնուելով: Ուստի երկրորդ տարին աւելի ահաւոր բանակով մը իսրայելացւոց վրայ վազեց Պենատատ եւ Ափելայ դաշտին մէջ ճակատեցաւ: Այրն Աստուծոյ նորէն եկաւ Աքաաբին, ու «Այսպէս ասէ Տէր, ըսաւ. որովհետեւ Ասորիք զրուցեցին թէ աստոււած լերանց է Տէր Աստոււածն իսրայելի եւ ոչ աստոււած դաշտաց. ես այն մեծ զօրքը ձեռքդ պիտի տամ՝ որպէս զի գիտնան թէ ես եմ Տէր»: Ասորւոց բազմագունդ բանակին առջեւը իսրայելացւոց զօրքը այժերու երամակի կնմանէր, բայց Աստուծով զօրացած՝ քաջութեամբ անոնց առջեւն ելաւ, երկու բանակները վեց օր գիմացէ գիմաց ճակատած կեցան. եօթներորդ օրը պատերազմը սկսաւ, եւ մէկ օրուան մէջ թշնամեացմէ հարիւր հազար մարդ ջարդեց իսրայէլ. մնացածները Յափելայ կամ Ասափել՝ քաղաքնին փախան ապաւ ինեցան ուսկից ելեր եկեր էին. բայց

Հոն եւս պարիսպը վրանին փլաւ, եւ քսանը եօթն հազար մարդ տակը սպաննեց : Որդին Աղերայ գարձեալ ազատեցաւ, վազեց գնաց պալատը մոտաւ ու սենեկէ սենեակ փախչելով՝ ծածուկ տեղ մը պահուը տեցաւ : Բայց իւր իշխանները « Խորայելի թագաւորներն ողորմած կլինին » ըսելով՝ մը տածեցին որ քուրձ հագնին ու գլուխնին չուան կապեն՝ սըգաւորի պէս երթան Աքաաբէն իրենց ու իրենց թագաւորին կենաց փրկութիւնը խնդրեն : Հետերնին գնաց ծածուկ նաեւ որդին Աղերայ . եւ երբ Աքաաբ ներեց իշխանաց եւ կհարցընէր թէ « Ո՞ւր է, ողջ է իմ եղբայրս Պենատատ » . սիրո առին նոքա, « Այս, ըսին, ողջ է եղբայրդ որդին Աղերայ, եւ հոս է » : Բերել տուաւ զնա Աքաաբ, իւր կառքը հանեց նստեցուց, եւ քաղաքականութեանը օգուտը միայն մոտածելով՝ այն կռապաշո թագաւորին հետ բարեկամութեան ուխտ դրաւ ու ազատ արձակեց զինքն այն պայմանով միայն որ Խորայելացւոցմէ առած երկիրներն ետ տայ : Բայց Սատուած որ իրեն հրամայեր էր որդւոյն Աղերայ չխնայել, բարկացաւ անոր անհնազանդութեանը վրայ, եւ Սամարիա գառնալու ժամանակ մարդարէ մը զրկեց որ իրեն ըսաւ . « Այսպէս ասէ Տէր . որովհետեւ այն վնասակար մարդը դուն ձեռքէդ հանեցիր, եղիցի անձն քո փոխանակ անձին նորա, եւ ժողովուրդ քո փոխանակ ժողովրդեան նորա » : եւ Աքաաբ տրատում տխուր դարձաւ իՍամարիա :

Այգի նաբովթայ : — Վրան շատ չանցաւ այս անհնազանդութենէն աւելի մեծ մշղք գործեց Աքաաբ : Նարովք Յեղբայելացին Սամարիոյ մէջ Աքաաբու կալին քով այդի մը ունէր : Կանչեց զինքը թագաւորն ու « Այգիդ ինձ տուր, ըսաւ, որպէս զի պարտէզ բանջարոյ ընեմ, որովհետեւ տանս մօտ է . եւ եթէ կուզես տեղը ուրիշ այդի տամքեզ՝ անկէց լաւ, իսկ եթէ ոչ՝ ստակ տամ : — Սատուած չընէ, պատասխանեց նաբովթ որ հարցս ժառանգութիւնը օտարացընեմ » : Աքաաբ սաստիկ տրտմած՝ տունը դարձաւ, եւ առանց բերանը բան մը դնելու անկողին մոտաւ պառկեցաւ : Երբոր թագուհին եկաւ իմացաւ այն մեծ տրտմութեան պատճառը, « Զես ամընար, ըսաւ՝ որ

այսպիսի ոչինչ բանի մը վրայ տրտմիս . հապա լինչու թագաւոր եղեր ես : Ել հանգիստ կերակուրդ կեր , իմ վրաս թող այդ այգին հոգը » : Երկրորդ օրը մէկէն Յեղաբէլ քաղաքին իշխանացը հրովարտակ գրեց ու Աքաաբու մատանեաւը կնքեց , հրամայելով որ երկու սուտ վկայով դատապարտեն նաբովթը՝ իբրեւ հայհոյից Սատուծոյ եւ արքայի , եւ քաղաքէն գուրս հանեն ու քարկոծելով մեռցունեն : Անօրէն Յեղաբէլին կամքը կատարեցաւ . անմեզն նաբովթ քարկոծեցաւ մեռաւ , եւ Աքաաբ այգին ժառանդեց եւ փափաքած պարտէզը ձեւացընել տուաւ : Եւ ահա եղիա մարգարէն Սատուծոյ հրամանաւը թագաւորին ու թագուհոյն առջեւն ելաւ ու ահաւոր դէմքով մը ըսաւ . « Մեռցուցիր արդարը ու կժառանդէս ալ : Այսպէս կըսէ Տէր . Ինչպէս որ անմեզին նաբովթայ արիւնը շուները լափեցին , նոյնպէս ալ օր մը քու արիւնդ պիտի լափեն : Յերօնովամայ պէս քու տունդ ալ պիտի ջնջուի , եւ Յեղաբէլի մարմինը՝ Յեղրայէլ քաղաքի պարսպին քով



շունք պիտի ուտեն » : Այս տատուածասատ պատգամին վրայ սարսափեցաւ Աքաաբ , ըրածին զղջաց , պատմուճանը պատառեց , մարմնոյն վրայէն քուրձ հագաւ , պահք բռնեց լալով , վասն որոյ եւ Սատուած իւր ամենողորմ գըթութեամբը խոստացաւ իբեն որ տանը համար սպառնացած չարիքը փոխանակ իւր օրը գալու՝ որդւոյն օրը գան ,

Միքիա մարգարէ . Սեղեկիա սուտ մարգարէ : — Բայց
Աքաաբու զզջումը շատ չտեւեց , ուստի եւ եղիայի մար-
գարէացած վախճանը չուշացաւ վրան . Աքաաբին ու Պե-
նատատու մէջ եղած դաշամբքը Գաղաագու Ռամովի քա-
զաքը Խսրայելացւոց չէր գարձած : Միտքը դրաւ Աքա-
աբ որ զայն նուաճէ . եւ որովհետեւ այն օրերն Յուդայի
Յովսափատ թագաւորն իրեն այցելութեան գնացեր էր՝
զինքն եւս յորդորեց որ հետը գայ պատերազմի : Սամարի-
ոյ դրան առջեւը նստերէին փառօք երկոքին թագաւորք ,
ու չորս կողմերնին առած սուտ մարգարէք՝ իբրեւ Աստու-
ծոյ կողմանէ՝ սուտ պատգամներ կուտային : Սեղեկիա անու-
նով մէկն ալ երկաթէ եղջիւրներ գլուխը կապած կպուար .
« Այսպէս կըսէ Տէր , ասմացմով պիտի զարնես ու բնաջինջ
ընես զԱսորիս » : Յովսափատ հարցուց Աքաաբու թէ ար-
դեօք ճշմարիա մարգարէ մըն ալ չկայ , որ անով Աստուծոյ
բուն կամքն իմանամք : — Միքիա անունով մէկը կայ , ըսաւ
Աքաաբ . բայց միշտ չարիք մարգարէանալուն համար՝ ա-
տելի եղած է » : Սակայն Յովսափատայ խնդրանօքը Աքաաբ
ներքինի մը զրկեց Միքիան բերելու : Գնաց նա եւ կաղաչէր
մարգարէին որ ինքն ալ 400 սուտ մարգարէից պէս բարիք
խօսի որ թագաւորին սիրտը չկոտրի , կըսէր : — Ի՞նչ որ
Աստուած բերանս դնէ՝ զայն պիտի խօսիմ » , պատասխանեց
Միքիա : Աքաաբ տեմնելուն պէս , « Միքիա , ըսաւ , զրուցէ
ինձ , Գաղաագու Ռամովիթ քաղաքին վրայ պատերազմի ել-
զեմ թէ չէ : — Ել , պատասխանեց Միքիա հեգնելով , ել եւ
կյաջողիս . Ել որ Աստուած զնա ձեռքդ մատնէ » : Այս ա-
նակնկալ պատասխանին վրայ ուրախութենէն չկարե-
նալով հաւատալ Աքաաբ , « Երդմնեցուցանեմ զքեզ ըսաւ ,
ո՛վ Միքիա , որ յանուն Տեառն ճշմարտութեամը հետո խօ-
սիս : — Ուրեմն Աստուծոյ խօսքը մտիկ ըրէ , կրկնեց մար-
գարէն . Տեսայ զիսրայէլ հովիւ չունեցող հօտի մը պէս
լեռներու վրայ ցրուած . եւ Աստուած ըսաւ , ասոնք տէր
չունին , թող երթան տներնին գառնան խաղաղութեամը :
Եւ հիմա ահա Տէրը՝ քու այս բոլոր մարգարէիցդ բերանը
սուտ ոգի գրեր է . վասն զի քու կորուստդ կնքեալ է յԱս-
տուծոյ » : Բարկացաւ Աքաաբ , եւ Յովսափատին դառնալով՝

Զըսի, ըսաւ, որ նա միշտ ինձ չարիք կմարդարէանայ։ Այն ատեն Սեղեկիա սուտ մարդարէն՝ Միքիայի քովը գնաց ու ապտակ մը իջեցնելով ճշմարտախօս մարդարէին, «Տիրոջը որ հոգին յինէ ելաւ քեզի հետ խօսելու համար» պոռաց։ — Երբոր սենեակէ սենեակ սկսիս փախչիլ՝ այն օրը կիմանաս», պատասխանեց Հանդարտութեամբ Միքիա։ Հրամայեց Աքաաբ որ բանտ դնեն զմարդարէն ու հաց եւ ջուր նեղութեան կերցընեն ու խմբընեն մինչեւ որ, ըսաւ, դառնամ գամ խաղաղութեամբ։ — «Թէ որ դուն խաղաղութեամբ դառնաս՝ Աստուած հետս խօսած չլինի, պատասխանեց Միքիա։ Թող բոլոր ժողովուրդը լսէ ու վկայէ»։ + Մահ Աքաաբու։ — Ելաւ Աքաաբ Յովսափատայ հետ Ռամովիթ գնաց եւ լսած լինելով թէ Ասորւոց թագաւորը պատուիրեր է իւր զօրացը որ բոլոր Զանքերնին Աքաաբը բռնելու կամ սպաննելու տան, թագաւորական զգեստները հանեց Աքաաբ ու ծպտեցաւ, որպէս զի թշնամիք չկարենան զնա ճանաչել։ Պատերազմն սկսաւ։ Ասորիք տեսնելով զթովսափատ, թագաւորական զգեստներով, կարծեցին թէ նա է Աքաաբ, ուստի վրան դիմեցին, չորս կողմն առին, «Ահա Աքաաբ» պոռալով։ Աղաղակեց Յովսափատ, տեսան որ ինքը չէ. Թողուցին հեռացան։ Բայց Աքաաբ զուր տեղը կկարծէր Աստուծոյ ձեռքէն փախչիլ, թէպէտ թշնամին խաբուեցաւ, բայց Աստուած՝ ոչ, եւ ահա Ասորւոց բանակէն լսրուած սաստկածիդ նետ մը եկաւ իբրեւ



թէ նշան առած լինէր՝ շիտակ Աքաաբու սիրտը մտաւ :
Զօրքը եղածը չիմանալով մինչեւ երեկոյ պատերազմը շա-
րունակեց , եւ Աքաաբ բանակին ետեւը կառքին մէջ նըս-
տած իւր բանակին ջարդը կտեսնէր ու արիւնն ալ վէրքէն
կվազէր կառքը կլեցընէր , մինչեւ ինկաւ հոգին տուաւ :

Արեւուն մտնելու ժամանակ բանակին մէջ քարող կար-
դացուեցաւ թէ մեռաւ արքայ , եւ իւրաքանչիւր ոք իւր
տեղը դառնայ : Առին զինքը Սամարիա բերին թաղեցին ,
եւ կառքքաղաքին աւաղանին առջեւ լուացած ժամանակ-
նին՝ խոզէր ու շներ արիւնը կլցէին , ըստ բանի մարդարէ-
ին՝ նաբովթի անմեղ արեանը վրէժ ինդրելով : Բայց եւ
Յեղաբէլ անպատիժ չմնաց , ինքն ալ դտաւ իւր արժանա-
ւոր փոխարէնը , ինչպէս որ յետոյ պիտի տեսնեմք : 22 տարի
թագաւորեց Աքաաբ , եւ յաջորդ թողուց զորդին Որոգիա :

Ա.քաաբու թագաւորութիւնը գուցէ ամենէն աւելի
փոփոխականն եղաւ Խորայելի եւ Յուլայ թագաւորացը
մէջ : Ինքը սրտի լաւ յատկութիւններ ունէր , բայց Յեղա-
բէլ իրեն մեծ կործանման պատճառն եղաւ : Վայ այն
մարդուն , եւս առաւել թագաւորին , որոյ առաջնորդ է
անզգամշկին մը :

❖ Ոքողիա , թագաւոր Խորայելի : — Ոքողիա բոլորովին իւր
Ա.քաաբ հօրն ու Յեղաբէլ մօրը անօրէնութեան ճամբան
բռնելով բահաղիմաց ծառայեց , անոնց Երկրպագութիւն
ըրաւ եւ բարկացոյց զծէր Աստուած Խորայելի : Թագաւո-
րութեանը Երկրորդ տարին Սամարիոյ մէջ տանը վերնա-
տան վանդակապատէն վար ընկաւ ու չորս կողմը ջախջա-
խեց . Ոքողիա՝ փոխանակ յօյսը Աստուծոյ վրայ դնելու ,
Ակկարոնի ձանձիկ (Յեղաբէրուդ) աստուծոյն մարդիկ զըր-
կեց հարցունելու թէ արդեօք պիտի բժշկուի : Աստուծոյ
հրամանաւն անոնց ընդ առաջ գնաց եղիա մարդարէն , եւ
« Միթէ Խորայելի մէջ Աստուած չկայ ըսաւ , որ Ակկարոնի
ձանձիկ աստուծոյն հարցունելու կերթաք : Գնացէք զրու-
ցեցէք ձեր թագաւորին որ անկողնէն չելած՝ պիտի
մեռնի » : Այս որ լեցին՝ դարձան . հարցուց թագաւորը
թէ « ինչէն այսպէս շուտով դարձաք » . անոնք ալ ըսին թէ

«Մարդ մը ելաւ գիմացնիս ու մեզի այսպէս խօսեցաւ: — Ո՞րպիսի մարդ էր նա, հարցուց նքողիս: — Թաւարձի մազոտ մարդ մը, ըսին, մէջքը մաշկեղէն գօտի կապած: — Եղիս թեղբացի է այն» ըստ նքողիս, եւ ետեւէն յիսուն հոգւովյիսնապետ մը զրկեց որ զնա բռնեն իրեն բերեն:

Եղիս յիսնապետները կպատճէ: — Եղիս լերան մը գըլուխը ելեր նստեր էր. գնաց յիսնապետը գոռողութեամբ մը «Մարդ Աստուծոյ, պոռաց, թագաւորն զքեզ կկանչէ, շնւտ աղկէց վար իջիր: — Թէ որ ես Աստուծոյ մարդն եմ, պատասխանեց Եղիս, երկնքէն կրակ իջնայ ու զքեզ եւ յիսուն հոգիդ ուատէ:» այս ըսածին պէս՝ երկնքէն կրակ իջաւ եւ զամէնքն իսկ լափեց լմնցուց: Նքողիս ուրիշ յիսնապետ մը զրկեց եւ հետը յիսուն զինուոր: Բայց այս յիսնապետն ալ իւր խիստ ու ամբարտաւան կերպին համար՝ առաջինին պէս կրակով պատժուեցաւ: Աստուած կուղէ որ իւր ծառայից պատիւը մարդիկ պահեն, ուստի եւ զանոնիք արհամարհողներն ալ խստիւ կդատէ: Պէտք չէ բամբասել զեղիս իբրեւ անգութ կամ պատուասէր. վասն զի եթէ յիրաւի այնպէս լինէր նա, Աստուած իրեն համար երկնքէն կրակ չէր զրկեր երկու անդամ:

Նքողիս երրորդ անգամ 30 հոգւովյիսնապետ մը զրկեց. եկաւ նա Եղիսային առջեւը խոնարհութեամբ ծունկ չոքեցաւ ու, «Կազմաչեմ զքեզ այրդ Աստուծոյ, ըստ. իմ ու հետո եղող ծառաներուդ կենացը խնայէ. մի գուցէ առջի երկու յիսնապետաց եւ հետերնին եղած յիսնից վրայ իջածին պէս երկնքէն մեր վրայ եւս կրակ իջնէ ու զմեզ եւս ուտէ»: Նոյն միջոցին հրեշտակ Տեառն ըստ Եղիսային որ ենէ հետը երթայ ու ամենեւին չվախնայ: Թագաւորին առջեւը ելաւ Եղիս, եւ այսպէս խօսեցաւ անոր. «Որովհետեւ իբրեւ թէ Խորայելի մէջ Աստուած չկար՝ Ակկարռնի ձամեմիկ աստուծոյն գիմեցիր, գիտցիր որ պառկած անկողնէդ պիտի չելնես ու պիտի մեռնիս»: Մարդարէին խօսքը կատարեցաւ. մեռաւ նքողիս անորդի, երկու տարի թագաւորելին եաքը՝ եւ աթոռը թողուց իւր Յովրամ Եղբօրը:

Եղիս կվերափոխի: — Աստուած ուզեց որ Եղիսայի վախճանը այնչափ աւելի փառաւոր լինի՝ որչափ որ մթին էր

ծնունդը, ուստի իմացուց նմա թէ զինքը ողջ ողջ պիտի յերկինս վերափոխէ, որպէս երբեմն զենովի: Եղիա խոնարհամութեամբ ջանաց որ ծածկէ զայն իւր աշակերտէն յեղիսէէ. բայց Աստուած ոչ միայն Եղիսէի, այլ եւ այլոց մարգարէից որ յերիխով եւ իմերկէ՝ յայտներ էր զայն: Ուստի երբ Եղիա կուզէր զեղիսէ Բեթէլ ձգել, որպէս զի իւր հրաշալի վերափոխմանը ալանատես չլինի, յանձն չառաւ Եղիսէ. «Կենդանի է Տէր, որ Երբէք զքեզ չեմ թողուր» կըսէր: Ուստի հետը առաւ ու Յորդանանի Եզերքն հասաւ Եղիա, մաշկեակն առաւ ծալեց եւ ջրոյն զարնելուն պէս՝ գետը Երկու բաժնուեցաւ, եւ իրեւ ընդ ցամաք մէ ջէն անդին անցան: Հոն Եղիա ըսաւ Եղիսէին. «Քանի որ քեզմէ չեմ վերացեր՝ Խնդրէ, ինչ կուզես որ քեզ ընեմ: — Կրկին ոգիգ վրաս գայ, պատասխանեց Եղիսէ: — Դժուարին բան Խնդրեցիր, ըսաւ Եղիա. բայց թէ որ քեզմէ վերանալս տեսնես՝ թող Խնդրածդ լինի, ապա թէ ոչ՝ չլինի»: —



Եւ մինչ այնպէս խօսելով կերթային, ահա հրեղէն կառք մը ու բոցեղէն երիվարներ իջան յերկինից ու զիրենք իրարմէ բաժնեցին. Եւ Եղիա մրրիկով մը Երկինք վերացաւ. Եղիսէ կնայէր ու կաղաղակէր. «Հայր, Հայր, կառքդ Խորայելի եւ հեծեալքդ նորա». Եւ Երբ այնչափ վերացաւ նա որ աչքէն աներեւոյթ եղաւ՝ սրտին անմիտիթար ցաւէն քաշեց պատուեց վրայի հանդերձը ու ետ դարձաւ:

Եղիսէ Յորդանանը կպատռէ: — Եղիա վերանալու ժամանակ իւր մաշկեակը Եղիսէին նետեր էր. առաւ նազայն, գարձաւ Յորդանանու քով եկաւ, « Ո՞ւր ես, Տէր Աստուած Եղիայի » գոչելով՝ ջրերուն զարկաւ. մէկէն պատառեցան երկու բաժնուեցան, եւ մէջէն անցաւ միւս կողին ելաւ Եղիսէ: Որդիքն մարդարէից որ դիմացի Երիխով քաղաքը կեցած կդիտէին, այս հրաշքն որ տեսան՝ սկսան աղաղակել թէ « Հանգեաւ ոգին Եղիայի իվերայ Եղիսէի ». Եւ եկին ընդ առաջ, ինկան դիմացն երկիր պագին, եւ ըսին. « Աչաւասիկ ծառայիցդ հետ 50 զօրաւոր մարդիկ, երթան փնտուեն զեղիան. գուցէ զինքը ոգի Տեառն առածու Յորդանանու քով լերան մը կամ բլրոյ վրայ տարած ձգած լինի: — Պէտք չէ, ըսաւ Եղիսէ ». բայց երբ շատ վրայ տուին, « Առաքեցէք » ըսաւ: Գնացին յիսուն հոդի երեք օր ամէն տեղ փնտուեցին զեղիա, եւ չգտնելով գարձան եկան երկով ուր նստեր էր Եղիսէ, եւ ըսաւ իրենց. « Ես ձեզի չզրուցեցի որ չերթաք »: Բայց այս ալ առանց Աստուծոյ թոյլատուութեանը չէր. որպէս զի Եղիայի վերափոխման պատմութիւնը մի գուցէ իւր աշակերտին գիտոր կարծուի, որովհետեւ նա միայն Եղիր էր ականատես:

Եղիսէ Երիքովի ջրերը կբժշկէ: — Երիքովի բնակիչքն եկան ըսին Եղիսէին. « Ինչպէս որ տէրդ կտեսնէ՝ բնակութիւն քաղաքիս բարի է, բայց ջուրը գէշ է եւ երկիրն անզաւակ ». եւ աղաչեցին որ բանիս գարման մը ընէ: « Նոր կուժ մը բերէք, ըսաւ, մարդարէն. եւ երբ բերին, առաւ կուժը գնաց ջրերուն բղխած տեղը, աղ ցանեց հօն ու ըսաւ », « Այսպէս ասէ Տէր. կբժշկեմ այդ ջուրերը. մէյր ալ ասկէ մահ եւ անզաւակութիւն չլինի ». եւ մէկէն ջրերը բժշկեցան եւ անուշցան:

Եղիսէ խեռ տղաքը կպատճէ: — Երիքովէն մեկնեցաւ հրաշագործ նոր մարդարէն որ Բեթէլ երթայ, եւ քաղաքին մօտեցածին պէս մէջէն շատ մը մանր տղայք առջեւը վազեցին ու գլխոյն կնդութիւնը ծաղր ընելով՝ « Ել կնդակ, Ել կնդակ » կկանչէին. Դարձաւ ետեւը նայեցաւ Եղիսէ, անիծեց զիրենք յանուն Տեառն, եւ ահա մէկէն անտառէն երկու կատաղի արջեր վրանին վազեցին եւ մէջէրնէն քա-

Աասունուերկու տղայ պատռեցին։ Ասով եւս յայտնի ըրաւ Աատուած թէ ինչպէս վրէժինդիր է ծերոց եւ իւր պաշտօնէից պատռոյն։

Յովսափատ, թագաւոր Յուղայ։ — Երեսուն տարեկան էր Յովսափատ երբոր հօրը Աասոյին յաջորդեց, եւ առաջին հոգին եղաւ Խօրայելի թադաւորաց յարձակմունքներէն իւր երկիրը պաշտպանել ու ամրացրնել։ Այն կողմանէ տէրութիւնն որ ապահովեց՝ կռապաշտութեան մնացորդներն եւս ջնջելու ետեւէ եղաւ. անտառները ջարդեց, բարձրաւանդակաց վրայ կանգնուած կուռքերը կործանեց, եւ ամէն տեղ զեւտացիք յուղարկեց, որոնք օրինաց գիրքը ձեռքերնին քաղաքէ քաղաք կպտըտէին եւ ժողովրդեան իւր հարցը կրօնքն ու բարքը կքարոզէին կսովրեցընէին։ Տարակոյս չկայ որ այսպիսի բարենախանձ աստուածատաշտութեամբ երկնից պաշտպանութիւնը իւր վրայ հովանի պիտի ունենար Յովսափատ, եւ ամենայն յաջողութիւն պիտի գտնէր։ Իւր համբաւը շրջակայ ազգաց մէջ տարածեցաւ, Արաբացիք եւ Փղշտացիք հարկ կուտային իրեն առատ արծաթ եւ անասուն. իւր հպատակներն իսկ իրենց ինքնայօժար տուրքերովն արքունի գանձը կճոխացընէին։ Այս հարստութեամբք տէրութեանը քաղաքները պարսպօք պատեց ամրացուց, բերդեր շինեց եւ բազմագունդ բանակ մը զարդարեց որ մինչեւ հեռաւոր երկիրներ իւր անունը պատկառելի ըրաւ. Քաղաքական տեսութեամբ անօրէն Ա.քաաբու հետ բարեկամութիւն հաստատեց, որ իրեն աստուածպաշտութեանը չէր իյնար ընել։ Անոր համար եւ Աստուած թէեւ պատերազմին մէջ անշուշտ մահուանէ գթացաւ ու փրկեց զնա ինամովթ, ինչպէս վերը տեսանք, բայց եւ այնպէս կշտամբեց զնա իդարձին, Յուր մարդարէին ձեռքով։

Ա.քաաբու մահուընէն ետքը գարձաւ Յովսափատ ու սկսած բարեկարգութիւններն յառաջ տանելով՝ ամէն քաղաք գատաւորներ կարգեց, եւ ասոնց տուած գատաստանաց դէմ կրնար բողոքուիլ գերագոյն ատենի մը, որ իւր աչքին գիմաց Երուսաղէմկումարէր. Սողոմոնին պէս ինքն եւս իւր ժողովրդեան առջեւը բացաւ Արեւելքի բազմա-

գանձ աշխարհաց ճամբան. նաւատորմիլ մըն ալ շինեց ոսկի բերելու համար Սովորեր եւ Թարսիս երթալու. բայց որովհետեւ անօրէն Աքաաբի որդւոյն Ոքողիայի նաւերն եւս մէկտեղ առեր էր Յովսափատ՝ Գասիոնզաքերի նաւահանգստէն գուրս ենելու ժամանակ՝ փոթորկէ խորտակեցան: Եղիազար մարգարէին ձեռօք իմացաւ Յովսափատ այն ձախորդութեան պատճառն եւ յանձն չառաւ նորէն նաւ շինել ղրկել, ինչպէս որ կիմնդրէր Ոքողիա (*): Սակայն ժամանակէ մը ետքը Ոքողիայի յաջորդ Յովրամ թագաւորին հետ միաբանեցաւ Մովաբացւոց Մովսս կամ Միաս թագաւորին գէմ, որ ապստամբեր էր ու Աքաաբին ժամանակը տուած 100 հազար մաքին եւ 100 հազար գեղմնաւոր խոյը չէր ուզեր տալ Խորայելացւոց թագաւորին:

Յովսափատ եւ Յովրամ կյաղթեն Մովաբացւոց: — Յովրամ եւ Յովսափատ արքայքն Խորայելի եւ Յուդայ, Եղոմայ յեցւոց թագաւորն եւս հետերնին առած ճամբայ ելան, Եղոմայ անապատին մէջ եօթն օր ճամբայ ըրին եւ բանակին ջուրը հատաւ: Երեք թագաւորք սարսափեցան որ կենդանւոյն Մովաբացւոց ձեռքը պիտի մատնուին. Յովսափատայ միտքը եկաւ Աստուած եւ իւր ամենակարող զօրութիւնը. «Մարգարէ Տեառն չկայ հոս» հարցուց, եւ Խորայելի թագաւորին ծառայից մէկն երբ ըսաւ թէ «Հոս է Եղիսէ, որ Եղիա մարգարէին ձեռքը ջուր կլեցունէր», սիրտ առին, եւ Երեք թագաւորք ելան անոր վազեցին: Դարձաւ Եղիսէ ու ծանր ձայնով մը ըսաւ Յովրամայ, «Ինձի հետ ինչ բան ունիս, հօրդ ու մօրդ մարգարէներուն գնա: Կենդանի է Տէր, որ Եթէ Յովսափատէն չակնածէի՝ եւ ոչ Երեսդ կնայէի»: Եւ որովհետեւ սաստիկ այլայլած էր, հրամայեց իրեն որ սաղմոսասաց մը բերել տայ: Սաղմոսարանին քաղցրանուագ ձայնովը Եղիսէի սիրտն հանդար-

(*) Այս կերպով կմեկնեմք եւ կմիարաննմք Դ բագաւորաց ԻԲ 50, ու Բ Մնացորդաց Ի 35 այս նիւրիս մէջի երեցուցած հակասութիւնը, որովհետեւ այս երկրորդը կըսէ թէ Թարսիս ղըկելու նաև երուն ընկերացաւ Յովսափատ ընդ Ոքողիա. իսկ առաջինը կըսէ թէ Ոքողիա խնդրեց՝ բայց Յովսափատ յանձն չառաւ: Մեր տուած մեկնուրեամբը ամէն հակասութիւն կվերենայ:

տեցաւ, Աստուծոյ ոգին վրան եկաւ, եւ ըստ, « Հսեցէք Աստուծոյ պատգամը, ոչ հողմ պիտի տեսնէք եւ ոչ անձրեւ, այս հեղեղատը ջրով պիտի լցուի, եւ գուք եւ ձեր անասունները պիտի խմէք: Եւ ոչ այսչափ միայն, այլ եւ ձեռքերնիդ պիտի մատնէ Տէր զՄովաբ, անոր ամէն ամուր քաղաքները պիտի զարնէք կործանէք, եւ բոլոր երկիրն աւեր անապատ պիտի դարձունէք »:

Երկրորդ առաւօտ կանուխ մարդարէին խօսքը կատարեցաւ. Խմեցին զօրքն ու անասունք, կենդանացան զօրացան, դիմեցին Մովաբացւոց վրայ, պատերազմեցան սաստկապէս, զարկին յաղթեցին, փախուցին զանոնք, եւ Մովսա թագաւորնին մայրաքաղաքին մէջ պաշարեցին: Խեղճ թագաւորին ճարը հատած՝ զօրացմէ չգտած յաղթութիւնը իւր կուռքերէն յուսալով, անդրանիկ որդին որ եւ իւր թագաւորութեան յաջորդն էր՝ հանեց պարսպին վրայ զոհ մորթեց: Այն որ տեսան ձրեայք սարսափեցան քստմնեցան եւ պաշարումը թողուցին երկիրնին դարձան:

Մովաբացիք ու Ամոնացիք Յովսափատայ վրայ կյարձակին ու կյաղթուին. — Վրան քիչ մը անցաւ՝ Մովաբացիք վրէժինդրութեամբ լցուած՝ Սմոնացւոց ու շրջակայ աղդաց գիմեցին, եւ անբաւ բազմութեամբ վազեցին եկան Դադիկ քաղաքին մօտ բանակեցան, որ Յուդայի երկրին մէջ էր՝ Մեռեալ ծովու մօտ, երուսաղեմէ վեց բիւրմեթը հեռու: Յովսափատ այն սոսկալի գոյժն առածին պէս մէկէն առ Աստուած գիմեց, անոր ամենազօր գթութեանն ապաւինեցաւ. բոլոր թագաւորութեանը մէջ քարոզ կարդալ տուաւ որ ամէնքը պահք բռնեն, եւ գան երուսաղէմ տաճարին մէջ իրեն հետ զԱստուած աղաչեն: Եւ այն միջոցին որ բարեպաշտ թագաւորը խուռներամժողովրեանը մէջ կեցած իտաճարին աղօթք կընէր, եւ երկնից թագաւորին ողորմութիւնն ու օգնականութիւնը թեւատարած կպաղատէր, յանկարծ Ողիկլ զեւտացին հոգով Տեառն լցուած՝ ելաւ կանգնեցաւ, « Մի վսինաք, ու մի զարհութիք, կանչեց: Ելք վաղը թշնամոյն առջեւը. Աստուած հետերնիդ է, եւ ինքը ձեր տեղը պիտի պատերազմի »: Այս մեծ աւետիմն որ լսեցին թագաւորն ու ժո-

զովուրդքը՝ իբրեւ մի այր ընկան երկրպագութիւն ըրխն Աստուծոյ եւ օրհնեցին զԾէր ձայնիւ մեծաւ :

Երկրորդ առաւօտ կանուխ ճամբայ ելան, եւ այն մի-ջոցին որ յառաջընթաց զեւացիք սկսան երգել « Խոստո-վան եղերուք Տեառն, զի յաւիտեան է ողորմութիւն նո-րա », թշնամիք յանկարծակի դարանականերէ բռնուելով՝ շիոթեցան ու զէնքերնին իրարու վրայ դարձունելով մէկ-զմէկ ջարդեցին կոտորեցին . այնպէս որ երբ Հրեայք լերան վրայ հասան՝ տեսան որ վարի դաշտը թշնամեաց դիակներով լցուեր է . ուրախութեամբ եւ զՅատուած փա-ռաբաննելով վազեցին իջան, գտած անբաւ աւարնին հա-զիւ երեք օրուան մէջ կրցան կողոպտել, այն դաշտը Հովիս օրինութեան անուանեցին, եւ չորրորդ օրը յաղթականաւ դարձան մոտան յերուսաղէմ քնարօք եւ տաւզօք եւ փողովք խոռն Տեառն, եւ գոհութիւն եւ փառս մատուցին նմա :

Մահ Յովսափատայ : — Այս փառաւոր յաղթութիւնը չորս կողմի աղգաց աչքը սաստիկ վախցուց, Յովսափատայ թագաւորութիւնը խաղաղացաւ, եւ ինքը քսանեւհինգ տարի թագաւորելէն յետոյ վախճանեցաւ, աթուը թող-լով իւր անդրանիկ՝ բայց անարժան որդւոյն Յովրամայ : Յովսափատ թէ հանճարեղ եղաւ, թէ բարեպաշտ եւ թէ քաջ թագաւոր մը :

Ցովրամ ու Ոքոզիա, թագաւորք Յուդայ : — Յովրամ գա-հըն ենելուն պէս՝ մէկէն ցուցուց յայտնապէս թէ պատուոյ մէջ ենել բարձրանալը ցած սիրտ մը չբարձրացըներ : Յովրամայ առաջին գործն եղաւ իւր հարազատ եղբարց արեամբը լուալ հօրը քսանեւհինգ տարի փառաւորած գա-հը : Այս անդթութեան զինքը յորդորովն էր իւր Գոդոյիա կամ Աթալիա կինը՝ գուստը անօրէնն Աքաբաու եւ Յեզա-բելայ, զոր անխոհեմաբար հարսնացուցեր էր իրեն Յովսա-փատ : Անպարիշտ Գոդողիային խորհրդովն ու յորդորա-նօքն էր դարձեալ որ երուսաղեմի մէջ նորէն մոտաւ կռա-պաշտութիւնը, եւ շուտով անկէց բոլոր երկիրը տարա-ծեցաւ : Յովրամին անօրէնութիւնը չէր կրնար աստուա-ծակոյս կողմանէ անպատուհաս մնալ . թէ ինքը եւ թէ ժողովուրդը չարաչար պատժուեցան : Եղովմայեցիք գլուխ

քաշեցին ապստամբեցան եւ անկախութիւննին վերստին
հաստատեցին։ Փղշացիք եւ Արաբացիք վազեցին երկիրը
կոխեցին, հասին մինչեւ յերուսաղէմ, մայրաքաղաքն ու
թագաւորական պալատը կողովածեցին, եւ անպարիշա թա-
գաւորին հարստութենէն զատ՝ առին գերի տարին նաեւ
բոլոր կանայքն ու որդիքը, յորոց հազիւ ազատեցաւ կըրտ-
սերն Ոյոզիա։ Ինքն եւս սաստիկ փորհարութիւն մը ունե-
ցաւ, որ անկարելի եղեւ թժշկուիլը. երկու տարի չարա-
չար տանջուեցաւ եւ սաստիկ ցաւօք մեռաւ, և տարի թա-
գաւորելով։ Կենդանութեանը ժամանակ քաշած խեղճու-
թիւնն ու ցաւերը իբրեւ թէ բաւական չլինէին՝ մահուը-
նէ ետքն եւս իւր գիակը պիտի նախատուէր. Ժողովուրդը
ոչ յուղարկաւորութեան եւ ոչ թագաւորաց գերեզմանը
թաղուելու արժանի համարեցաւ այն վատ թագաւորը։
Ինքնաբարբառ աղետալի օրինակ ապերախտից եւ անոնց
գլուխը գալիք թշուառութեանց։

Յովրամին յաջորդեց որդին Ոյոզիա, որ փոխանակ
հօրը թշուառութենէն զգաստանալով առ Աստուած դառ-
նալու եւ պապուն շաւզացը հետեւելու, ուզեց Աքաաբու
տանը ճամբան բռնել եւ անօրէն մօրը՝ Գողողիայի ամ-
պարիշտ խորհրդօքը կառավարուիլ։ Ասորւոց Ազայէլ թա-
գաւորին գէմ գնաց իւր մօրեղօրը Խորայելի Յովրամ
թագաւորին օգնելու, եւ անոր պէս ինքն եւս Յեռէն ըս-
պաննուեցաւ, զրը իւր վրէժխնդրութեանցը գործադիր
ընտրեր էր Աստուած, ինչպէս որ պիտի տեսնեմք։ Հազիւ
մէկ տարի թագաւորեց Ոքոզիա։

Հրաշագործութիւնք Եղիսէի։ — Երբոր այսպէս Խորայե-
լի ու Յուղայի մշջ կուապաշտութիւնը նորէն գրեթէ ընդ-
հանուր տարածեցաւ, եւ Աքաաբամու եւ Յակոբայ որդիքն
իրենց հարցը Աստուածը սուտ աստուածոց հետ կփոխէին,
անոր հաւատքն ու պաշտօնը կմոռնային, Աստուած իւր
ամենողորմ գթութեամբը կջանար զանոնք մարգարէից
քարոզութեամբը մոլորութեան ճանապարհէն գարձունել,
եւ եղիսէ անդադար նոր նոր հրաշքներ կգործէր։

Այրի կեոջ իւղը կշատցընէ։ — Օր մը մարգարէին այ-
րի կին մը եկաւ ըստ որ էրկանը պարտատէրները կու-

զեն առնելիքի տեղ երկու որդիքը գերի առնուլ։ « Տունդինչ ունիս », հարցուց անոր եղիսէ . եւ երբ պատասխան տուաւ այրին թէ « Բոլոր բոլոր ունեցածս քիչ մը եղ է : — Գնա, ըստ մարդարէն, դրացիներէդ նրչափ կրնաս պարապ ամաններ առ, տղոցմովդ սենեակդ մտիր, վրայէդ դուռը փակէ, եւ ունեցած եղդ այն ամաններուն մէջ պարպէ » : Վազեց կինը առած պատուէրը կատարեց, եւ բոլոր ժողոված ամանները լեցուելէն յետոյ հազիւ այն ունեցած կտոր մը եղը հատաւ . եւ այն իւզալից ամանները վաճառելով ոչ միայն էրկանը պարտքը վճարեց, այլ եւ որդւոցը ապրուստ ճարեց :

Սոմնացւոյն որդին կիենդանացընէ : — Մնդամ մի եւս եղիսէ Խարարի ցեղին մէջ Սոմնա քաղաքէն անցնելու ժամանակ բարեպաշտ աղնուական կին մը զինքը սեղանի հըրաւիրեց, եւ իրեն յարուեցաւ . ուստի ամէն անդամ որ եղիսէ Սոմնա կուգար մէյմը իրեն կհանդիպէր : Բարեսէր Սոմնուհին էրկանը ըստ որ « Այր Աստուծոյ է այս մարդը, եկուը իրեն համար մասնաւոր սենեակ մը պատրաստեմք որ քաղաքը իջած ժամանակ՝ գայ հոն մեր քովը հանդչի » : Սոմնացւոյն այս բարեսիրութեանը փոխարէն մը ուզեց ընել եղիսէ . եւ լսելով իւր Գեեզի սպասաւորէն որ անորդի է եւ կիափագի որդի մը ունենալ, սենեակը կամչել տուաւ ու իրեն աւետեց որ յաջորդ տարին նոյն ժամանակ գիրկը որդի մը պիտի ունենայ : Կինը սրտին ուրախութենէն « Կաղաչեմ, Տէր իմ, կըսէր, պարապ յոյսեր մի տար ինձ » : Մարդարէին դուշակութիւնը ճիշդ կատարեցաւ . տարիներ անցան՝ տղայն մեծացաւ, եւ օր մը ուրախ զուարթ հօրը հետ արտը կեցած հնձողները դիտած ատեն յանկարծ սկսաւ « Դլուխս գլուխս » պտուալ . մէկէն հայրը ծառայի մը հետ տուն զրկեց մօրը քով, որ ծնկուըներուն վրայ պառկեցուց զինքը եւ կէսօրուան դէմմեռաւ : Առաւ զինքը մայրը եղիսէին սենեակը տարաւ, անոր անկողնոյն վրայ ընկողմանեցուց, շուտ մը էշը հեծաւ, գնաց եղիսէին դտաւ, լարով ոտքն ընկաւ ու « Տէր իմ, ըստ, քեզ չըրուցեցի որ ինձ պարապ յոյս մի տար ». եւ աղաչեց պաղատեց որ հետն ենէ գայ : Խղճաց եղիսէ, ելաւ հետը գնաց,

սենեակը մոռաւ, դուռը գոցեց, աղօթքը բրաւ Աստուծոյ, տղուն մարմնոյն վրայ ընկաւ՝ բերանը բերնին, աչքը աշաց՝ ձեռքը ձեռաց վրայ դրաւ, ու տաքութիւն տուաւ, եւ ահա մէկէն կենդանացաւ մանուկն ու աչքը բացաւ.



Ներս կանչեց զմայրն, որ մեռած մէկ հատիկ որդին ողջացած ոտքի վրայ տեսնելով՝ մէկէն մարգարէին ոտքն ընկաւ երկիր եպագ, եւ ուրախութենէն չէր գիտեր ինչ ընելիքը: — Մարգարէից որդիիքն ու բազմութիւնը կկերակրէ. — Անկէց գնաց եղիսէ ի՞նադգաղա. բոլոր երկիրը սաստիկ սովտիրած էր. որդիք մարգարէից եկան քովը ժողովեցան, տեսնելով եղիսէ որ անօթի են՝ հրամայեց սպասաւորին որ մեծ ամանով անոնց կերակուր եփէ: Նա գաշտը գնաց որ խոսեղէն ժողովէ, վայրի թունաւոր բոյս մը գտաւ եւ լաւ խոտ մը համարելով շատ մը քաղեց, առաւ տուն բերաւ, ջարդեց, եփեց ու որդւոց մարգարէից առջեւը դըրաւ որ ուտեն: Անոնք պատառ մը որ բերաննին տարին՝ այնպէս լեղի գտան որ աղաղակեցին միաբերան « Այրդ Աստուծոյ, կաթսային մէջ մահ կայ: — Քիչ մը ալիւր բերէք ու կաթսային մէջ ձգեցէք » ըստաւ եղիսէ. բերին խառնեցին, « Հիմա կերէք » ըստաւ: Կերան՝ տեսան որ իրաւցընէ բոլոր թոյնը գնացեր էր, եւ ամենեւին մէկուն վնաս չըրաւ:

Նոյն սովին ժամանակը մարդուն մէկը իրեն քանի մը գտեղէն հաց ու կտոր մը չոր թուղ ընծայ բերաւ: Սպասա-

ւորին ըսաւ եղիսէ որ զանոնք քովի ժողովրդեան տայ ու տելու : Եւ երբ նա «Այսչափ բան հարիւր հոգւոյ մէջէն որո՞ւն պիտի բաւէ , ըսաւ : — Քեզի տուր կըսեմ , պատասխանեց եղիսէ . վասն զի ոչ միայն պիտի բաւէ , այլ եւ պիտի աւելնայ » : Յիշաւի , կերան՝ կշտացան եւ գեռ աւելցաւ :

Որդոց մարգարէից հետ փայտ կտրելու կերթայ : — Որդիք մարգարէից Յորդանանու եղերքը իրենց բնակարան մը ուղելով շինել՝ զինքն եւս հետերնին տարին , եւ հոն փայտ կտրելու ժամանակ մէկուն տապարին երկաթը ցատքեց գեան ընկաւ : Խեղճը վազեց «Ո՛հ տէր , հիմա ինչ պիտի ընեմ ; ըսաւ , ուրիշչ փոխ առեր էի : — Ո՞ւր ընկաւ » , հարցուց եղիսէ . եւ տեղը երբոր իմացաւ , փայտի կտոր մը հոննետեց , երկաթը վիր ելաւ տնկուեցաւ , «Գնա առ » , ըսաւ . եւ պատանին ձեռքն երկնցուց առաւ :

Նէեման ասորին կբժկէ : — Ասորոց թագաւորին զօրաց սպարապետն ու սիրելին նէեման կամ նաևան բորստեր էր : Եւր կինը քովը Խորայելացի աղախին մը ունէր զոր ասորի ասպատակաւորներ գերի բուներ ու բերեր վաճառեր էին . Սա իւր տիկնոջը ցաւը տեսնելով էրկանը վիճակին վրայ , «Երանի թէ , ըսաւ , տէրս երթար իՍամարիա Աստուծոյ մարգարէին , անշուշտ կբժշկէ նա » : Աղախնին այս խօսքը կինը էրկանը պատմեց , նա եւս թագաւորին , որ «Գնա , ըսաւ , եւ Խորայելի թագաւորին հրովարտակ եւս ձեռքդ կուտամ» : Հրովարտակին հետ շատ մը ոսկեղջէն եւ արծաթեղջէն ընծաներ , ստակ ու ծանրադին պատմումաններ առած ճամբայ ելաւ նէեման , հասաւ իՍամարիտ , թագաւորին առջեւն ելաւ ու հրովարտակը տըւաւ , յորում «Գիտցիր , կըսէր , որ նէեման ծառայս քեզ կյուղարկեմ , որպէս զի բորոտութիւնը բժշկես » : Արքայն Խորայելի այս որ կարգաց՝ վրայի հագուստը պատռեց . «Միթէ ասսուած եմ ես ; ըսաւ , որ կարող լինիմ մեռցը նել կամ ապրեցընել . Բնչ ելեր ինձ զրկեր է որ այս մարդուն բորոտութիւնը բժշկեմ : Ահա պատճառ կինտոէ վըրաս պատերազմ բանալու » : Երբոր լսեց եղիսէ թէ թագաւորը յուսահատութենէն հանդերձը պատառեր է , մարդ զրկեց իրեն ըսաւ որ «Ինչո՞ւ հանդերձդ պատառե-

յիր . թող ինծի գայ նէեման , եւ տեսնէ թէ կայ հսրայել-
լի մէջ մարգարէ՝ որ Աստուծով՝ կարող է բժշկել զնա » :

եւ նէեման ձիերով կառքերով ելաւ եկաւ եղիսէին դը-
րան առջեւը կեցաւ : Մարգարէն մարդ զրկեց իրեն , « Գնա
ըսաւ , եօթն անգամ Յորդանանու մէջ լուացուէ ու կըժշկը-
ւիս » : Արհամարհեց նէեման , « Է՞հ , ըսաւ , աս է եղեր այն
մեծ մարգարէն , ես ալ կարծէի թէ՝ ըսաւ , քովս պիտի
գայ , ձեռքը վրաս պիտի դնէ , իւր Աստուծոյն աղօթք
պիտի ընէ ու բորոտութիւնս պիտի բժշկէ : Միթէ Դա-
մասկոսի Աքանա եւ Փարվարա գետերը լաւ չեն քան զամե-
նայն ջուրս հսրայելի . ինչու չերթամ անոնց մէջ չլուա-
ցուիմ » : Եւ բարկութեամբ ելաւ զնաց : Մառաներն եկան
« Տէր , ըսին , թէ որ մարգարէն դժուարին բան մըն ալ
զրուցեր՝ պէտք էր ընել , ուր մնաց այսպիսի թեթեւ բան
մը » : Հաւանեցաւ նէեման , զնաց Յորդանան եօթն անգամ
լուացուեցաւ , բորոտութիւնն անցաւ եւ մարմինը մատաղ
մանկան մարմին դարձաւ : Եկաւ շնորհակալ եղաւ եղիսէ-
լին . « Հիմա իմացայ , ըսաւ , որ յամենայն երկրի՝ հսրայե-
լի Աստուծմէն զատ ուրիշ ասուուած չկայ . կաղաչեմ որ
ծառայիդ այս ընծաներն ընդունիս » . Եւ շատ ստիպեց ,
բայց անկարելի եղաւ եղիսէն հաւանեցընել որ բան մը
ընդունի : Երբոր նէեման մեկնեցաւ՝ Գեեղին ուզելով ան-
կէց բան մը փրցընել , վազեց ետեւէն հասաւ . զինքը տես-
նելուն պէս՝ մէկէն կառքէն վար իջաւ նէեման , առջեւն
եկաւ « Ողջոյն է » ըսաւ . — Ողջոյն է , պատասխանեց Գեե-
ղի : Քու երթալէդ ետքը երկու մարգարէից որդիք եկան
որ բան մը չունին , ուտափի տէրս զիս քեզ զրկեց ու կխնդրէ
որ անոնց քիչ մը ստակ ու երկու պատմուճան տաս » : Հա-
ւատաց նէեման եւ ուրախութեամբ հանեց անոր ուզածէն
շատ աւելին տուաւ եւ երկու ծառայիցը յանձնեց որ հետը
տանին : Իրիկունը տուն հասան ձեռքերնէն առաւ Գեե-
ղի , պահեց ու եղիսէին առջեւն ելաւ . բայց նա որ մարգա-
րէական ոգւով ամէն բան տեսեր էր , անոր շինած սուսոն
ու մանաւանդ ընչասիրութիւնը երեսը զարնելով՝ յանդի-
մանեց զինքն ու անիծեց որ նէեմանին ընչիցը հետ նաեւ
անոր բորոտութիւնն առնու , եւ Գեեղի մէկէն բորոտեցաւ

բոլոր տնով տեղով: — Այսպէս ահա անիրաւ շահը ոչ միայն մարդուս իւր թշուառութեանը պատճառ կլինի, այլ եւ իւր որդւոցը:

Որդին Աղեքայ Եղիսէն բռնել կուզե: — Որդին Աղեքայ կամ՝ Պենատատ Ասորւոց թագաւորը՝ Խորայելի Յովրամ թագաւորին՝ Աքաաքու որդւոյն գէմ պատերազմ բացաւ, բայց բանակին մէջ մոտած բոլոր ծածուկ հնարքները Յօվրամ կիմանար եւ ըստ այնմ կզգուշանար: Այս բանիս վրայ սաստիկ նեղանալով Պենատատ, կանչեց իւր պաշտօնակալ ներն ու հարցուց անոնց թէ ովէ որ զինքը Խորայելի թագաւորին կմատնէ: Եւ անոնցմէ իմանալով որ այդ լրտեսը չէ թէ Ասորի մըն է, այլ Եղիսէ մարդարէն որ տունը Դովթայիմ նըստած՝ Պենատատայ ծածուկ բաներն ալ կտեսնէ, կառքերով ձիերով բազմաթիւ զօրք զրկեց որ երթան գիշերանց քաղաքը պատեն պաշարեն, եւ զեղիսէ բռնեն իրեն ըերեն: Առաւօտը Եղիսէի սպասաւորը գուրս ելնելով տեսաւ այն զօրաց սպառազէն բազմութիւնը, եւ սարսափելով վազեց, «Տէ՛ր, ըստ, ինչ պիտի ընեմք: — Մի վախնար գուն, պատասխանեց մարդարէն, մեր զօրքն անոնցմէ աւելի է». Եւ աղօթք ըրաւ Աստուծոյ որ պատանեկին աչքը բանայ որ տեմնէ. Եւ մէկէն աչքը բացուեցաւ, տեսաւ որ քովի լեռը ձիաւորօք լեցուն էր, եւ Եղիսէին չորս կողմը հրեղէն կառք պատած էին: Նորէն աղօթքի կեցաւ Եղիսէ եւ ինդրեց Սատուծմէ որ թշնամեաց աչքը շլացընէ. Խրնդրուածքը կատարեցաւ, անոնց առջեւն ելաւ Եղիսէ, «Եկէք, ըստ, ես ձեզ ուզած մարդերնուգ տանիմ:» Եւ առաւ շիտակ Սամարիա տարաւ եւ հոն նորէն խնդրեց Աստուծմէ որ աչքերնին բանայ. բացուեցան, տեսան որ թշնամեաց մայրաքաղաքը Սամարիա են, եւ սարսափեցան: Ուզեց Յօվրամ զանոնք մեռցընեւ. չթողուց Եղիսէ, եւ պատուիրեց որ առջեւնին ջուր ու հաց հանէ եւ տեղերնին դարձունէ:

Սամարիոյ սովը կանցընէ: — Վրան շատ չանցաւ, որդին Աղեքայ եկաւ Սամարիան պաշարեց. Եւ անով բաղաքին մէջ այնպէս սաստիկ սով եղաւ որ սկսան մինչեւ կենդանիներն ուտել, այն եւս հազիւ թէ կդանուէր, այնպէս որ իշու գլուխ մը յիսուն սկեղ արծաթոյ կվաճառուէր:

Օր մը երբ Յովլրամ պարսպին վրայ կպտըտէր ու այս սոս-
կալի սովոյն վերջը կմտածէր, կնոջ մէկը « Ապրեցն զիս,
տէր իմ արքայ, աղաղակեց : — Աստուած որ զքեզ չապրե-
ցըներ, ես ինչպէս ապրեցընեմ, իկալոյ թէ իհնձանէ »
կանչեց թագաւորը : Եւ երբ « Ի՞նչ ունիս » հարցուց . պա-
տասխանեց, « Այս կինն ըսաւ ինձ որ բեր այսօր քու որ-
դիգ ուտեմք եւ վաղը իմն : Նոյն օրն որդիս եփեցինք կե-
րանք, եւ երկրորդ օրն երբոր իրենը պիտի եփէինք՝ պա-
հեց ու չուզեց տալ » : Մօր մը բերնէն այս սոսկալի պատ-
մութիւնն որ լսեց թագաւորը՝ վրայի լաթերը պատռեց,
տեմնուեցաւ որ տակէն քուրձ հագեր էր, երգումըրաւ որ
նոյն օրը եղիսէին գլուխը կտրել տայ, եւ մարդ մը զրկեց
որ հրամանը կատարէ : Նոյն միջոցին եղիսէ տունը ծերոց
հետ նստած էր, եւ դահիճը գեռ չեկած՝ ըսաւ անոնց .
« Սպանողին որդին մարդ զրկեց որ գլուխս կտրէ : Ներս
մտնելուն պէս գրան քով բռնեցէք զինքը, վասն զի տէրն
եւս ետեւէն կուգայ » : Խօսքը գեռ եղիսէին բերանն էր թա-
գաւորը ներս մտաւ, եւ մարգարէն ըսաւ թագաւորին . « Այս-
պէս ասէ Տէր . վաղը այս ժամուն Սամարիոյ գուները գրիւ
մի ազնիւ ալիւր մէկ սկեղ պիտի վաճառուի, եւ երկու գը-
րիւք գարւոյ՝ մէկ սկեղ » : Թագաւորին քովը կեցած զօրա-
վարաց մէկը՝ « Աստուած երկնքէն հաց ալ անձրեւելու լինի,
ըսաւ, գարձեալ ըսածդ անկարելի է : — Ահա աչքովդ պի-
տի տեմնես, կրկնեց եղիսէ, եւ անկէց պիտի չուտես » :

Քաղաքին գրան քով չորս բորսու կային . ասոնք իրարու-
ըսին . « Ի՞նչ հոս կեցեր՝ անօթութենէ կմեռնիմք. եկէք
Ասորւց բանակը գիմեմք, թերեւս գթան մեր վերայ ու
զմեզ կերակրեն : Այսպիսի մտածմամբ առաւօտը կանուխ
արշալուսին ելին Ասորւց բանակը գնացին, բայց հոն
մարդ չգտին . վասն զի Աստուած ականջնուն կառաց շա-
ջիւն եւ բազմագունդ զօրաց ձայնը լսել տալով՝ սաստիկ
վախերնէն թէ արքայն նսրայելի Քետացւոց եւ Եղիպտա-
ցւոց թագաւորները վարձեր վրանին կլազէ՝ գիշերը մը-
թուն ձգեր փախեր էին՝ թողլով իրենց բանակն բոլոր մէ-
ջի ձիերովը, էշերովն ու պաշարովը : Բորոտները տեմնե-
լով որ մարդ չկայ, քանի մը վրան մտան, լաւ մը կերան

իմեցին, շատ մը ոսկի արծաթ, զգեստ կողոպտեցին, եւ ըսին իրարու. « Զէ, այս այսպէս չլինիր. պէտք է երթամբ իմացընեմք մեր եղբարցը որ գան նոքա եւս վայելեն ». այս ըսելով՝ դարձան եկան Սամարիա եւ տեսածնին դրան պահապանաց պատմեցին. անոնք շուտ մը լուրը թագաւորին ականջն հասուցին, որ գիշերանց ելաւ ու բովանդակ քաղաքին մէջ մնացած հինգ ձիերէն երկուքը երկու հեծելով խրկեց որ երթան բանը ստուգեն : Ասոնք մինչեւ Յորդանան Ասորւոց ետեւէն գնացին եւ տեսան որ ճամբան լի էր հանդերձիւ եւ կահիւ, զորս թշնամիք խուճապելով փախած ժամնակնին ձգեր էին : Եկին պատմեցին թագաւորին . Ժողովուրդը լի ուրախութեամբ վազեց յափրշտակեց Ասորւոց բանակը, եւ յանկարծ քաղաքին մէջ այնպիսի առատութիւն մը տիրեց որ Եղիսէին խօսքը կատարեցաւ, ազնիւ ալեր գրիւը մէկ արծաթ սկեղ վաճառեցաւ, եւ երկու գրիւն գարւոյ՝ մէկ սկեղ . եւ թերահաւատ զօրապետն ալ թագաւորին կողմանէ քաղաքին դրան քով բարեկարգութեան վերակացու գրուելով՝ խուռնընթաց ժողովրդեան ոտքին տակը կոխկուտուեցաւ մեռաւ, ինչպէս որ գուշակեր էր իրեն Եղիսէ :

Դամասկոս. Ազայէլ: — Անկէց եաքը Եղիսէ որդւոց մարդարէից մէջէն մէկը կանչեց ապսպրեց որ իւր իւղոյն սրուակն առնու երթայ Դաղաադու Ռամոնիք քաղաքն ու հոն առանձին սենեկի մը մէջ՝ Յեռ զօրավարը Խորայելի թագաւոր օծէ, եւ գուռը բանայ ձգէ փախչի : Խոկ ինքը Եղիսէ Աստուծոյ հրամանաւը Դամասկոս գնաց : Նոյն ժամանակ որդին Սդերայ Ասորւոց թագաւորն հիւանդ էր. եւ իմանալով որ մարդարէն իւր մայրաքաղաքն է, Ազայէլ զօրավարը քառասուն ուղտ մեծագին ընծաներով անոր զրկեց որ իրեն հարցունէ թէ հիւանդութիւնը պիտի անցնի . « Գընա զրուցէ, ըսաւ Եղիսէ, թէ պիտի առողջանաս . բայց Աստուծած ցուցուց ինձ որ պիտի մեռնի » : Սիրտը շարժեցաւ ու չկրցաւ արցունքը բռնել. եւ երբ Ազայէլ զարմանքով « Տէր իմ, ըսաւ, ինչո՞ւ կուլաս : — Կուլամ, պատասխանեց մարդարէն, վասն զի գիտեմ Խորայելացուց գլուխը բերելու չարիքդ . ամուր ամուր քաղաքնին պիտի այրես կործանես,

երիտասարդնին թրէ անցունես, կանայքնին պիտի մեռցնես ու տղաքնին պիտի սատակես»։ Ազայէլ աւելի եւս զարմանալով «Ես ով եմ, ըստ, որ այսպիսի բան կարող լինիմ ընել։ — Սստուած ինձ յայտնեց, պատասխան տըւաւ եղիսէ, որ գուն Սստորւոց վրայ պիտի թագաւորես»։ Եւ յիրաւի, երկրորդ օրը Ազայէլ զորդին Ագերայ անկողնոյն մէջ խղդեց, տեղը թագաւորեց. Եւ մէկէն սկսաւ Խորայելի թագաւորութեան վրայ յարձակուելու պատրաստութիւն տեսնել։

Մահ Յովրամայ. Յէու, թագաւոր Խորայելի։ — Յովրամ որդի Աքաարու եւ եղբայր Ոքոզեայ՝ Սստուծոյ Հրաշքով զինքը թշնամեացը ձեռքէն՝ եւ Սամարիա մայրաքաղաքը սոսկալի սովէն ազատելէն իսկ չզգաստանալով, Յովրամայ ու իւր ամոլարիշտ հօրը ճամբան յառաջ կտանէր։ Ազայէլ եկաւ Գաղաադու Ռամովթ քաղաքին տիրեց։ Յովրամ՝ Խորայելի Ոքոզեայ թագաւորին օգնութեամբը ջանաց զայն ետ առնուլ. բայց պատերազմի մէջ վերաւորեցաւ, զօրաց Հրամանատարութիւնը Յէու զօրավարին յանձնեց, եւ ինքը Ոքոզեայ հետ Յեղրայէլ եկաւ որ վէրքը դարմանէ։ Այն մի ջոցին Յէուին քով եկաւ հասաւ Եղիսէին զրկած մարդարէ պատանեակը. բոլոր զօրավարները նստած էին. մըտաւ մէջերնին ու «Իշխան, ըստ, խօսք մը ունիմ զրուցելու։ — Մեզմէ որո՞ւն, հարցուց Յէու։ — Քեզ, իշխանըդ» պատասխանեց. եւ առաւ զինքը ներսի սենեակը տարաւ, իւղը գլուխը թափեց, եւ «Այսպէս ասէ Տէր Աստուած Խորայելի, ըստ. Զքեզ թագաւոր օծի իվերայ Խորայելի. քայց պէտք է որ Աքաարու տունը ջնջես, եւ ծառայից իմոց մարդարէից արեան վրէժը Յեղաբելէն հանես. Յեղայելի վիճակին մէջ շունք զինքը պիտի ուտեն եւ մարդ զինքը պիտի չթաղէ»։ Եւ գուռը բացաւ փախաւ. Յէու ընկերացը քով դարձաւ. Եւ երբոր մարդարէին դալուն պատճառն հարցուցին եւ ստիպեցին որ զրուցէ՝ եղածը պատմեց, եւ մէկէն ամենքը վերարկունին հանեցին, վրայէ վրայ դրին, տեսակ մը աթոռ ձեւացուցին եւ Յէուն վրան նստեցընելով փող զարկին ու «Թագաւորեամց Յէու» կանչեցին։

Բահաղու պաշտօնը դիւրութեամբ Յէու վերցուց յիսրայէլէ՝ որովհետեւ նորամուտ էր, բայց ոչ նոյնպէս եւ ոսկի երնջաց պաշտօնը, վասն զի շատ ատենէ իվեր արմատացած էին ժողովրդեան մէջ, ուստի եւ զանոնք վերցնել ուզելով կրնար Յէու ժողովրդեան անհաճոյ լինել: Այսպէս ահա քաղաքականօրէն մոածեց Յէու, բայց սխալեցաւ. վասն զի Աստուած որ իրեն անկարծելի թագաւորութիւն մը տուեր էր՝ կարող էր պահել զնա յայնմ՝ երբ տեսնէր անոր աստուածպաշտական ջանքը. այն Աստուած՝ որ միայն անոր համար Աքաաբայ տանը վրայ ըրած վճիռը հաւատարմութեամբ կատարեց Յէու, իբրեւ իվարձ մինչեւ չորրորդ որդիքը Խսրայելի աթոռը թագաւոր նստին, ըսաւ: Բայց որովհետեւ բոլորով սրտիւ իրեն չծառայեց՝ իրաւամբ զինքը երեսէ ձգեց Աստուած, ու անօգնական թողուց, Ասորւց Ազայէլ թագաւորը եկաւ իրեն յաղթեց, եւ շատ աւերմունք ըրաւ ըստ գուշակութեան եղիսէի: Յէու մեռաւ իՍամարիա. քսանեւութ տարի թագաւորեց, եւ թագաւորութիւնը թողուց իւր Յովայազ որդւոյն:

Գողողիա Յուղայի թագաւորութիւնը կյափշտակէ: — Մինչդեռ Յէու Սամարիոյ մէջ Աքաաբու ցեղը կջնջէր՝ նոյնպիսի արիւնահեղ կոտորածներ կլինէր նաեւ երուսաղէմ: Գողողիա՝ գուստը Աքաաբու եւ Յեզաքելայ, իւր Ոյոզիա որդւոյն մահը լսելուն պէս՝ իւր բոլոր թագաժառանդ թոռունքը թրէ անցուց եւ ինքը թագաւորեց: Այն կոտորածէն հազիւ կրցաւ Յովայիք՝ (կին Յովիդայէ քահանայապետի) իւր Ոյոզիա եղեօրը կրտսեր որդին՝ միամեայ Յովասը ազատել, եւ վեց տարի տաճարին մէջ պահեց զայն: Անօրէն Գողողիան իւր ամպարիշտ մօրը հետեւելով՝ Աստուծոյ տաճարին գանձերը կողոպտեց, կոոց մեհեանները զարդարեց, եւ երուսաղեմայ մէջ կուապաշտութիւնը վերստին հաստատեց: Բայց Աստուած շուտով անոր անօրէնութեանցը վերջ գրաւ ու Դաւթի տանը ժառանդ տուաւ:

Երբ եօթն տարեկան եղաւ Յովաս, Յովիդայէ քովը ժողովեց զօրավարները՝ զօրքն ու զեւտացիքը, եւ իրենց իմացուց որ Դաւթի ցեղէ արքայալն իշխան մը կենդանի պահուած էր կոտորածէն, եւ թէ Աստուծոյ առ Դաւիթ ըրած

խոստմանը համեմատ հարկ էր որ այն իշխանը իւր հարց
աթոռը նստի : Արքայորդւոյն հաւատարմութեան երգում
ընել տուաւ անոնց , տաճարին մէջ պահուած Դաւթի գե-
ղարդներն ու զէնքերը իրենց բաժնեց , Յովասը բերաւ
անոնց ցուցուց , զիրենք անոր չորս կողմը շարեց իսպահպա-
նութիւն , թագաւորական պսակը գլուխը դրաւ , տաճա-
րին դոները բացաւ ժողովուրդը ներս առաւ . ամենուն
առջեւը արքայորդին թագաւոր օծեց , եւ բովանդակ հան-
դիսականք ծափ զարնելով «Կեցցէ արքայ» կանչեցին :

Գողողեայ մահը : — Ցնծալից աղաղակներով ժողովը-
դեան դէպ իտաճարը վազելուն ձայնն որ առաւ Գոդո-
վիա , ինքն եւս վազեց գնաց հօն , եւ ներս մտնելով երբոր
տեսաւ որ երգիչներ ու փողարներ ըստ սովորութեան նո-
րապսակ թագաւորին քով կեցեր են՝ եւ ժողովուրդը փող
կզարնէր ու ծափաձայն խնդութեամբ «Կեցցէ արքայ» կա-
ղաղակէր , վրայի հագուստը պատառեց ու «Դաւաճանու-
թիւն , դաւաճանութիւն » սկսաւ կանչել : Յօվիդայէ քահա-
նայապետը հոգւով Աստուծոյ լցուած՝ յանկարծ ժողովը-
դեան մէջ ելաւ կայնեցաւ , «Ինչու խոտորեցայք իպատուի-
րանաց Տեառն , ըստ . զԱստուած թողուցիք դուք , Աստուած
եւս զձեզ պիտի թողու » . Հրամայեց զօրաց մեծերուն որ
անօրէնը դուրս հանեն , որպէս զի տաճարին մէջ արիւն



Հթափուի : Հրամանը մէկէն կատարեցաւ . դուրս հանեցին
դոգովիա , եւ քաշեցին պալատին առջեւը սպաննեցին :

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ե.

ՅՈՎԱՍԱՅ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԵՆՔՆ ՄԻՆՉԵՒ ԽՄՐԱՅԵԼԻ ԹԱԳԱ-
ԽՈՐՈՒԹԵԱՆ ԿՈՐԾԱՆԻԼԸ

Յովլաս արքայ Յուղայ : — Մահ Յովիդայեայ եւ քարկոծումն Զաքարիայ : — Յովաքազ եւ Յովլաս , արքայք Խորայեի : — Մահ Եղիսէի : — Ամասիա , Թագաւոր Յուղայ : — Եերորդլամ Բ , Թագաւոր Խորայեի : — Ամովլ մարգարէ : — Յովնան մարգարէ : — Յովնանու քարօղութիւնը ինչնուէ : — Զաքարիա , Սեղում , Մանայեմ , Փակիս : — Ողիս եւ Յովնաման , Թագաւորք Յուղայ : — Ամպարիշտն Աքազ : — Եսայի մարգարէ : — Փակէէ եւ Ովչէէ , Թագաւորք Խորայեի : — Կործանումն քագաւորութեան Խորայեի : — Սամարացիք :

Յովլաս արքայ Յուղայ : — Այն միջոցին որ Գողողիա տաճարէն գուրս իպատիժ անօրէնութեամնցը կապաննուէր , ներսը Յովիդայէ քահանայապետը Աստուծոյ թագաւորին ու ժովովրդեան մէջ ուխտ կդնէր : Խոստացաւ մանկահասակ թագաւորը որ Աստուծոյ հաւատարիմ մնայ . ամէնքը վազեցին բահաղու մեհեանն ու սեղանը կործանեցին , արձանը խորտակեցին , Մարան քրմապետը բոլոր քրմերովը մեռուցին . եւ անկէց հանդիսով տարին զՅովլաս իւր հարցը պալատը թագաւորական աթոռը նատեցուցին :

Մահ Յովիդայեայ եւ քարկոծումն Զաքարիայ : — Յովիդայէ քահանայապետին իմաստուն խրատներովլը երեսունեւութ տարի ամենայն գոլութեամբ , բարեկարգութեամբ ու աշխարհաշինութեամբ թագաւորեց Յովլաս . բայց երբոր վախճանեցաւ իւր առաջնորդը եւ անոր բարի խրատներէն զրկուեցաւ՝ մինչեւ այն ժամանակ սանձակոծուած կրերը գուրս ելան եւ անձնատուր եղաւ անոնց : Թագաւորին եւ իշխանաց օրինակովը նորէն բոլոր երուսաղէմ կուապաշտութեան մէջ ընկաւ . մարգարէից յորդորանաց եւ սպառնալեաց ոչ ոք մտիկ կընէր : Յայնժամ Յովիդայէ քահանայապետին որդին ու յաջորդը՝ թագաւորին անկարգութիւնը կշտամբեց եւ յիշեցուց անոր Աստուծմէ

ընդունած բարիքն ու հաւատարիմ մնալու տուած խռո-
տումը : Անսանձ կրքերովը կուրցած Յովաս՝ Աստուծոյ հետ
մոռցաւ նաեւ իւր բարերարն ու խնամակալը Յովիդայէն,
եւ հրամայեց անսիրոտ ապերախտ ժողովրդեան որ անոր
որդին Զաքարիա քահանայապետը քարկոծեն : Նոյն իսկ
տաճարին սրահին մէջ անողորմաբար քարկոծեցաւ Զա-
քարիա, բայց հոգին չաւանդած՝ իւր վրէժն ու դատաս-
տանը արդարադատ ատենին Աստուծոյ յանձնեց . «Տեսէ
Տէր եւ դատեսցի» ըստ : Արդարեւ յաջորդ տարին Ասո-
րուց Ազայէլ թագաւորը սակաւածեռն զօրքով եկաւ մտաւ
Յուդայի երկիրը, գերելով գերփելով հասաւ մինչեւ Երու-
սաղէմ, կողոպտեց զայն, ժողովրդեան իշխանները մեռուց,
Յովասն եւս իսկ պիտի մեռցընէր թէ որ տաճարին ոսկին ու
Յովիսափատայ գանձերն իւր անձին փրկանք չտար նա :

Այս սոսկալի հարուածոյն վրայ սաստիկ հիւանդացաւ
Յովաս . գլուխ քաշեցին իրմէ իւր ծառաներն, անկողնոյն
մէջ զարկին սպաննեցին զինքը իվրէժ արեան Զաքարիայ,
եւ թագաւորաց գերեզմանին մէջ զինքը չթաղեցին՝ յօրի-
նակ եւ իխրատ ապերախտից : Քառասուն տարի թագաւո-
րեր էր . իրեն յաջորդեց որդին Ամասիա :

Յովաքազ եւ Յովաս, արքայք Իսրայէլի : — Յովասայ
թագաւորութեան քսաններորդերը որդ տարին Յէուին յա-
ջորդեց որդին Յովաքազ, եւ հօրը կռապաշտ շաւլացը հե-
տեւելով բարկացուց զՏէր, Ասորուց Ազայէլ թագաւորն
եկաւ շատ քաղաքներ ձեռքէն առաւ, եւ զօրացն այնպիսի
ջարդ մը տուաւ ու փոշիի պէս ցրուեց զանոնք, որ ան-
թիւ բազմութենէն միայն տասը կաւք եւ տասը հազար հե-
տեւակ մնաց : Այս սոսկալի կոտորածոյն վրայ խոնարհեցաւ
Յովաքազ, եւ Աստուած՝ որ պատրաստ է միշտ զզջացելոց
ներելու՝ խոստացաւ իրեն որ իւր Յովաս որդին փրկիչ
յարուցանէ Իսրայէլի : եւ ինքը Յովաքազ մեռաւ՝ տասն-
եւեօթը տարի թագաւորելէն ետքը :

Յովաս հօրը յաջորդելուն պէս՝ ըստ խոստման Աստու-
ծոյ ուզեց Իսրայէլի զինուց նախատանաց վրէժն առնուլ:
Լսելով որ եղիսէ մարդարէն մեռնելու հիւանդ է, գնաց
որ զինքը տեսնէ, լացաւ վրան եւ անոր ատենով առ եղիա

մարգարէ ըստածն իրեն զրուցեց . « Հայր , հայր , կառքդ իս-
րայելի եւ հեծեալք նորա : — Նետ առ ձեռքդ , աղեղդ լա-
րէ եւ նետէ » . ըստաւ անոր եղիսէ : Երեք անդամ նետեց եւ
կեցաւ Յովաս : Անոր վրայ շատ տրտմեցաւ եղիսէ . « Թէ որ
հինգ վեց անդամ նետէիր , ըստաւ , Սոորւոց բոլորովին կը-
յաղթէիր . եւ արդ երեք անդամ միայն պիտի յաղթես » :
Եւ խօսքը կատարեցաւ : Աղայելի յաջորդին երեք անդամ
յաղթեց եւ հօրը տիրած երկիրները ձեռքէն առաւ : Յու-
դայի Սմասիա թագաւորին եւս յաղթեց , գերի ըռնեց
երուսաղեմի պարսպէն չորսհարիւր կանգուն տեղ փլցը-
նելով յաղթանակաւ ներս մնաւ , եւ բոլոր տաճարին
հարսութիւններն ու թագաւորական գանձը Սամարիա
տարաւ : Յովասայ թագաւորութիւնը տասնըվեց տարի
տեւեց եւ լի եղեւ յաջորդութեամբ , որում ոչ եթէ ինքն
արժանի էր՝ վամն զի իւր նախորդաց կուապաշտութենէն
ետ չկեցաւ , այլ Սստուած ուզեց անոր հօրն ըրած խոս-
տումը կատարել :

Մահ Եղիսէի : — Եղիսէ որ արդէն ծերացած ու հի-
ւանդ էր՝ առ Յովաս ըրած գուշակութենէն յետոյ շատ
չապրեցաւ վախճանեցաւ ու թաղուեցաւ : Բայց Սստուած
ուզեց իւր հաւասարիմ ծառայն մահուանէ ետքն եւս փա-
ռաւորել՝ որուն կենդանութեան ժամանակ այնչափ զար-
մանալի հրաշքներ ընել տուեր էր : Յաջորդ տարին Մո-
վաբացի աւազակներ եկեր երկիրը կոխեր էին . Խորայելա-
ցիք մարդ մը թաղելու տարած ժամանակին այն աւա-
զակները տեսան եւ վախերնէն մեռելը եղիսէի գերեզ-
մանին վրայ նետեցին ու ձգեցին վախան . մէկն մեռեալը
կենդանացաւ ու ելաւ ոտքի վրայ կայնեցաւ :

Եղիսէ Հրէից կարգէ դուրս անձինքներէն մէկն է : Առանց
Եղիսայի սաստկութիւնն ունենալու՝ անոր իշխանութիւնն
ու հրաշագործ զօրութիւնը ունեցաւ : Եթէ Պօղոս առա-
քեալը նմանութիւն ունէր Եղիսայի բուռն ոգեւոյն , Եղիսէին
կնմանէր հեղահամբոյրն Յովհաննէս աւետարանիչ :

Սմասիա , թագաւոր Յուդայ : — Յովասու թագաւորու-
թեան երկրորդ տարին Յուդայի վրայ տիրեց Սմասիա .
Եւ քանինեւհինգ տարեկան էր : Աթուոյն վրայ հաստա-

տուելուն պէս՝ զհայրն սպաննողները մեռուց : Եղովմայեցոց դէմ պատերազմ բանալ ուզելով՝ իւր ժողովուրդը համբել տուաւ իքսանամենից եւ իվեր, եւ երեքհարիւր հազար զօրաւոր մարդ գտաւ . երբոր զանոնք բաւական չհամարելով՝ հարիւր տաղանդ արծաթով Խորայելէն եւս հարիւր հազար զինուոր վարձեց, մարգարէին մէկն եկաւ ըստ իրեն . « Տէր արքայ, Խորայելի զօրքը հետզ չերթայ, « վասն զի Աստուած Խորայելի հետ չէ . եւ թէ որ անոնց « մով զօրանալ կկարծես՝ ընդ հակառակն զքեղ թշնամեացդ « առջեւը իպարտութիւն պիտի մատնէ Տէր . վասն զի իր « մով է որ մարդ կզօրանայ եւ իրմով կյաղթուի : — Հապա « անոնց տուած հարիւր հազար տաղանդս բնչ ընեմ, ըստ « Ամասիա : — Կարող է Տէր, անկէց աւելին քեղ տալ » պատասխանեց այրն Աստուծոյ : Խօսքին մտիկ ըրաւ Ամասիա, վարձկան զօրքը տեղն արձակեց եւ իրեններովը գնաց Աղսից հովիսին մէջ յաղթեց Եղովմայեցոց : Բայց ապերախտութեամբ իրեն այս փառաւոր յաղթութիւնը տուողը մոռացաւ, Եղովմայեցոց գերիններուն հետ անոնց կուռքերն եւս բերաւ, իրեն աստուած ըրաւ զանոնք, եւ առջեւնին երկրպագութիւն կընէր ու զոհեր կմատուցանէր : Բարկացաւ վրան Աստուած, մարգարէի ձեռքով զինքը խրատեց . բայց երբ տեսաւ որ նա ուզբուելու միտք չունի՝ թողուց որ ամբարտաւանութեամբ ինքն իւր կորստեան խորխորատը փորէ : Ամասիա Եղովմայեցոց վրայ ըրած յաղթութեամբը հպարտացած ուզեց Խորայելի գնդին վրէժն առնուլ, որ տեսնելով թէ Ամասիա զիրենք ետ ճամբեց որով եւ զրկուեցան Եղովմայեցոց աւարէն՝ Յուղայի երկիրն աւրշտկեր ու այսպէս էին դարձեր : Խորայելի Յովաս թագաւորը չուզելով որ ընտանի պատերազմ մը բացուի երկուց թագաւորութեանց մէջ, մարդ զրկեց Ամասիայի ու կըսէր . « Եղովմայեցոց յաղթելուդ վրայ մի հպարտանար ու հանդարտ իեցիր տեղդ . ինչու կուզես որ Խորայել Յուղայի հետ կոռուրտի »: Մտիկ ըրաւ Ամասիա, պատերազմի ելաւ, յաղթուեցաւ՝ գերի ընկաւ, անոր յաղթանակին զարդ եղաւ, եւ ամէն հարստութենէն կողոպտեցաւ : Այս խեղճութեամբ եւս չխրատուեցաւ Ամասիա . դարձեալ Աստուծոյ դէմ

գործեց, զօրքն իրեն դէմ ելաւ, ձեռքերնէն փախաւ գնաց իւայիս, հօն ետեւէն հասան, ըռնեցին զինքը մեռուցին, դին ձիու վրայ դրին երուսաղէմ բերին ու թաղեցին։ Քսաննեւինն տարի թագաւորեր էր. տեղը իւր Ազարիա կամ Ողյաս որդին թագաւորեցուց ժողովուրդը։

Յերօբովամ Բ, թագաւոր Խորայելի։ — Ողիասին Յուդայի աթոռն ելած ժամանակը Խորայելի վրայ կթագաւորէր Յերոբովամ Բ, որդի Յովասու, որ թէպէտ չար արար առաջի Տեառն, բայց Աստուած Խորայելացւոց տառապանքը տեսնելով գթացաւ վրանին, Յովինան մարգարէին քարոզութեամբը Յերօբովամը զօրացուց որ թշնամեաց յաղթեց, եւ Խորայելի սահմանը նորէն տարածեց իմուից Եմարայ, այսինքն իլիքանանէ՝ մինչեւ իծովն Սնապատին (Մեռեայ կամ Ասփայտեան ծով)։ Ամենայն յաջողութեամբ ու փառօք քառասուն եւ մի տարի թագաւորեց Յերօբովամ, եւ իրեն ժամանակակից մեծամեծ մարգարէներ ունեցաւ, որովհետեւ Աստուած ամէն անգամ իւր ժողովուրդը պատժելէն յառաջ իւր ծառայից ձեռքով անոր ազդարարութիւն կընէր ու կսպառնար։ Այս մարգարէից անուանինէն են Ամովս եւ Յովինան։

Ամովս մարգարէ։ — Ամովս Յուդայի Թեկուա քաղաքէն էր. Բեթելի քրմապետին առջեւ համարձակ խոստովանեցաւ՝ թէ ինքն ոչ մարգարէ էր եւ ոչ որդի մարգարէի, այլ «Հովիւ էի», ըսաւ, եւ թութ քաղէի, եւ առաւ զիս Տէր Հօտէս եւ ըսաւ. Գնա դու եւ մարգարէաց իվերայ ժողովրդեան իմում Խորայելի։ Ուստի եւ իւր ծննդեան քաղաքը թողուց եկաւ Խորայելի մէջ մտաւ, եւ սկսաւ սպառնալեօք անոր քարոզել ապաշխարութիւն։ Բայց մտիկ ընող չեղաւ։ Խորայելացիք ոչ Աստուածոյ բարութենէն օգուտ քաղել գիտէին եւ ոչ պատուհասէն. կուց սեղանները անկործան մնացին, եւ Յերօբովամայ թագաւորութենէն մինչեւ Խորայելի կործանումը երկիրը նշաւակ եղաւ ներքին երկապառակութեանց, արտաքին յարձակմանց եւ ասպառակութեանց։

Յովինան մարգարէ։ — Բայց Աստուած իւր մարգարէաքարոզ ազդարարութիւններն միայն ընտրեալ ազդին չէր

զբկեր : Այն ժողովուրդներն — որով իւր ժողովուրդը կպատճէր եւ նոցա վախովն ու տուած տառապանօքը իրեն կը-յանկուցանէր զայն՝ զոր անթիւ անհամար երախտեօք չէր կրցեր հաւատարիմ պահել — իրենք եւս աղետալի մոլորութեանց եւ անկարգութեանց մէջ թաղուած էին, եւ ըստ յաւիտենական օրինաց նախախնամութեան որ վճռած է թէ ժողովուրդ մը երբ անկարգութեան ու ապականութեան ծայրը կհամնի՝ երթայ աներեւոյթ կորսուի եւ նոր ժողովրդոց տեղ տայ բանայ, այն ամենայն ազգերն որ այլ եւ այլ ժամանակ չըէից հետ պատերազմեցան եւ զանոնք նուածեցին, իրենք եւս ընկան նուածուեցան : Յերոբովամ երկրորդին թագաւորութենէն սկսեալ այս ազգաց դէմ մարդարէից գրքերն լի են սոսկալի անիծիւք : Ամովս ահաւոր դատակնիքներ որոտաց Դամավոսի եւ Տիգրոսի, եւ Եղոմայեցւոց, Մովաբացւոց, Ամոնացւոց եւ Փղշտացւոց մօտալուտ կործանումն սպառնացաւ :

+ Յովնանու քարոզութիւնը ինինուէ : — Յերոբովամայ ժամանակը տեսանք նաեւ զՅովնան մարդարէ, զորդի Ամաթեայ : Աստուած իրեն ըսաւ . « Ել գնա նինուէ մեծ քաղաքը ու քարոզէ հօն, որ չարութեան աղաղակին ինձ հասաւ » : Յովնան նինուէ երթալու վախցաւ, եւ գնաց Յոպպէ (Եափա), նաւահանգիստը նաւ մտաւ որ Աստուծոյ ձեռքէն թարսիս փախչի : Բայց Աստուած ծովուն վրայ սաստիկ հողմ հանեց, մեծ մրրիկ ելաւ ու նաւը խորտակելու վրանգի մէջ ընկաւ : Նաւալվարք սաստիկ վախերնէն սկսան ամէն մէկն իրենց աստուածներն օգնութեան կանչել, եւ նաւը թեթեւցընելու համար ունեցածնին չունեցածնին ծով նետել : Այն միջոցին Յովնան նաւուն խորշ մը քաշուած խորունկ խորունկ կքնանար ու կխորդար : Նաւապետն եկաւ զինքը արթնցուց . « Այս մինչեւ Երբ պիտի խորդաս, գոչեց . Ելիր դու ալ քու Աստուծոյդ ալօթք ըրէ, որ թերեւս զմեղ մահուընէ աղատէ » : Նաւուն մարդիկը « Եկէք ըսին, վիճակ ձգեմք ու իմանամք թէ որուն պատճառաւ այս փորձանքը վրանիս եկաւ ». եւ վիճակը Յովնանին ելաւ : Եկան վրան թափեցան, « Զրուցէ մեզ, ըսին, թէ ինչ ըրած ես, ուսկից կուգաս, ուր կերթաս, որ աշխարհէն

ես, եւ որ ժողովրդենէ»։ Պատմեց Յովնան իւր յանցանքը, եւ երբոր իմացան թէ Աստուծոյ երեսէն փախեր է՝ սաստիկ վախցան։ «Սյդ Բնէ բան ըրեր ես, ըսին. քեզի Բնէ ընեմք որ հանդարտի ծովը»։ որ երթալով աւելի կխռովէր ու վրանին մեծ մրբիկ կհանէր։ «Բոնեցէք զիս ծովը նետեցէք, ըսաւ Յովնան, եւ ծովը կհանդարտի, վասն զի աղէկ գիտեմ որ ինձ համար է այս մրրիկն ելած»։ Մարդիկը կջանային նաւը ցամաք դարձընել եւ չէին կրնար. որովհետեւ ծովը եւս քան զեւս կխռովէր ու կսաստկանայր։ Երբ տեսան որ ամէն ջանքերնին պարապը կելնէ ուրիշ ճար չկայ, բոնեցին զինքը ծովը նետեցին եւ ալէկոծութիւնը մէկէն խաղաղացաւ։

Աստուծոյ հրամանաւը իսկոյն մեծ կէտ մը զՅովնան ողջ ողջ կլեց. Երեք օր այն խոշոր ձկան փորը կեցաւ Յովնան, եւ այսպէս իփոր կիտին զղջացեալ սրտիւ կաղօթէր մարգարէն առ Աստուած։

«Ինեղուրեան իմում աղադակեցի առ. Տէր Աստուած իմ, եւ լուան ինձ յորվայն ոժուցոց աղադակի իմում։ Մուր Տէր ձայնի իմում։

«Ընկեցեր զիս իխորս սրտից ծովու, եւ գետք պաշարեցին զիս։

«Ամենայն զրօսանք քո եւ ալիք քո անցին իվերայ իմ. եւ ասացի՝ թէ մերժեցայ յաշաց քոց։

«Երդ՝ իցք թէ յանելից նայել իտաճար սուրբ քո։

«Հեղան զինեւ ջուրք մինչեւ յօգիս, անդունդք անինարինք պաշարեցին զիս։

«Եմուստ գլուխ իմ ընդ փապարս լերանց։

«Խջի յերկիր որոյ նիզք իւր աղխաք յասիտենից, ելցեն յապականութենէ կեանք իմ։

«Ոռ. քեզ Տէր Աստուած իմ ինուաղիլ նոզայ իմոյ կարդացի. զՏէր յիշեցի, եւ եկեսցեն աղօքք իմ իտաճար սուրբ քո։

«Իծայն օրինուրեան եւ խոստովանուրեան՝ մատուցից քեզ պատարագ զոր ուստեցի, եւ նատուցից փրկուրեան Տեառն։»

Երրորդ օրը դարձեալ Աստուծոյ հրամանաւը կէտը ցամաք բերաւ զինքը ու ողջանդամ բերնէն դուրս հանեց։ Նորէն պատուիրեց իրեն Աստուած որ նինուէ երթայ ու քարոզէ, Գնաց Յովնան նինուէ եւ սկսաւ անոր մէկ ծայրէն մինչեւ միւսը քարոզել որ «Երեք օրէն նինուէն պիտի կործանի»։ Խօսքին հաւատացին նինուէացիք, ամէն տեղ պահք քարոզեցին եւ իմեծամեծաց մինչեւ ցփոքունս քուրձ

Հագան : Բանը նաեւ թագաւորին (*): ականջն հասաւ . մէկէն աթոռէն ելաւ , պատմումանը հանեց , քուրծ հագաւ , մոխրի վրայ նատաւ . եւ բոլոր նինուէի մէջ քարոզ կարդալ տուաւ թէ մարդ եւ անասուն , խաշն ու արջառ ոչ կերակուր ուտեն եւ ոչ ջուր խմեն : Ամէնքն աղաղակեցին առ Աստուած սրտի մոօք , իրենց չար ճանապարհէն ետ կեցան եւ անօրէնութեանցը վրայ զզջացին : Տեսաւ Աստուած նոցա կատարեալ զզջումը , ողորմեցաւ վրանին , իրենց յանցանացը ներեց , եւ քաղաքնին չկործանեց :

Բայց Յովնան տրտմեցաւ , գնաց քաղաքին գիմացը բըլը մը վրայ նատաւ եւ այսպէս կըսէր Աստուածոյ . « Ո՛վ Տէր , գիտէի որ գուն զզջացողին թողութիւն կուտաս , եւ անոր համար կուգէի փախչիլ , որպէս զի այդպէս ստախօս չերեւնամ . արդ գոնէ կերանքս առ որ աղատիմ »: Նիւթական օրինակով մը Աստուած ուզեց իւր մարդարէն խրատել . նատած տեղը մէկ գիշերուան մէջ գդմենի մը բուսոյց որ մէկէն մեծցաւ՝ ուտճացաւ եւ տերեւներովը վրան շուք կընէր : Բայց երկրորդ առաւօտ որդ մը զրկեց որ գդմենին արմատէն կրծեց չորցուց : Յովնան Արեւուն հրատապ ճառագայթներէն նեղուած՝ սկսաւ գդմենւոյն վրայ ցաւիլ ու Աստուածոյ աղաչել որ մեռնի երթայ : Սյն ժամանակ Աստուած ալ իրեն ըսաւ . « Եթէ գուն գդմենւոյ մը համար այնչափ կցաւիս՝ որ մէկ գիշերուան մէջ ինքիրմէրուսաւ եւ մէկ գիշերուան մէջ չորցաւ , հապա ես ինչչպէս այսպիսի մեծ քաղաքի մը չողորմիմ , յորում հարիւր քըսան հաղար միայն անմեղ տղայք կան :

Յովնանու երեք օր եւ երեք գիշեր իփոր կիտին կենալը օրինակ էր Քրիստոսի Տեառն մերոյ երեք օր գերեզմանի մէջ կենալուն , ինչպէս որ ինքն իսկ կըսէ յայտնապէս : (Մատթ. ԺԲ. 40) Նախնի քրիստոնեայք ալ յօրինակ Քրիստոսի կնկարէլին զծուկն կամ զբովնան , ինչպէս որ մինչեւ հիմայ մնացած առաջին դարերու արձանագրութեանց եւ հնութեանց վրայ կերեւի շատ տեղել :

(*) Կերեսի թէ այս բազաւորը Սարդանարադանոյ հայրը պիտի լինի , զոր Ա. գիրքը Փուղ կամ Փուա կկոչէ . եւ արտաքինք Անակինուարաքաս կամ Անակաքարէս :

Զաքարիա, Սեղում, Մանայեմ, Փակիա : — Թերոբովամ
երկրորդին յաջորդեց որդին Զաքարիա, եւ իրմով կա-
տարեցաւ Աստուծոյ Յէուին ըրած խոստումն որով խոս-
տացեր էր նմա իւր ցեղէն չորս հոգի ետեւէ ետեւ թա-
գաւոր նստեցընել : Հարցը չար օրինակին հետեւեցաւ Զա-
քարիա եւ վեց ամիս միայն թագաւորեց . վասն զի Սեղ-
դում անունով մէկը իրեն դէմ դաւաճանութիւն հանեց,
եւ հրապարակաւ զինքն սպաննելով տեղն անցաւ : Բայց
ինքը Սեղզում եւս չկրցաւ մէկ ամսէն աւելի վայելել իւր
ոճրագործութեան դառն պատուղը . իրեն վրայ իսկ դիմեց
Մանայել անուն մէկը, Սամարիոյ մէջ զինքն սպաննեց ու ա-
թուը նստաւ : Տասը տարի տեւեց Մանայեմի թագաւորու-
թիւնը . բայց որովհետեւ մեղանչեց Աստուծոյ առջեւը, եւ
Սերա քաղաքին բնակչացը հետ՝ իրեն հնազանդիւ չու-
ղենուն համար շատ անգիտութեամբ վարուեցաւ, Աստուած
եւս իւր վրայ զրկեց Աստրեստաննեայց Փուա թագաւորը,
եւ շատ ստակ տալով հազիւ կրցաւ Մանայեմ զինքը ետ
դարձունել : Տասնըմէկ տարի թագաւորեց Մանայեմ, եւ
տեղը յաջորդեց որդին Փակիա, իրեն պէս ամպարիշտ,
եւ երկու տարի միայն աթոռը կեցաւ . վասն զի Փակիկ
դորապետը սպաննեց զինքն ու տեղն անցաւ :

Ոզիաս եւ Յովնաթան, թագաւորք Յուդայ : — Այն մի-
ջոցին որ Խօրայելի աթոռուն այսպիսի արիւնհեղութիւն-
ներով կներկուէր, Յուդայինը իւր Ոզիաս թագաւորովը
կփառաւորուէր : Ոզիաս կամ Ազարիա տասնըից տարե-
կան էր երբ հօրը Ամասիային յաջորդեց, եւ անոր բա-
րեպաշտութեանը հետեւելով՝ ամենայն յաջողութիւն
տուաւ Աստուած իրեն : Բազմագունդ զօրքով Փղշտացւոց
վրայ դիմեց, յաղթեց եւ շատ քաղաքներ ու ամրոցներ
ձեռքերնէն առաւ . զարկաւ հալածեց նաեւ Արաբացիքը,
Կարմիր ծովուն վրայ Ելաբայ նաւահանգստին տիրեց ու
նորոգեց, Ամժնացիքը նուաճեց, եւ զօրութիւնն ու համ-
բաւը մինչեւ Եղիպտոսի սահմանը տարածեց : Այսպիսի
շքեղ յաղթութեամբք դարձաւ, եւ իւր բոլոր ուշագրու-
թիւնը թագաւորութեանը ներքին բարեկարգ տեսչու-
թեանը տուաւ . Երուսաղեմին պարիսպները նորոգեց, աշ-

տարակներով զարդարեց ու ճարտարարուեստ մանգղիոն-ներով, բաղիստրներով պատեց, եւ երեքհարիւր հազար պատերազմափորձ զօրաց բանակ կազմեց պատրաստեց . իւր օրը երկրագործութիւն, վաճառականութիւն, նաւուղղութիւն, ամէն բան նոր կերպարանք առաւ ծաղկեցաւ, հասարակաց շինութիւններով երկիրը զարդարուեցաւ: Այլ աւազ, այսպիսի յաջողութեամբ ու փառօք Ոզիասայ աչքը շլացաւ, բարձրացաւ սիրոն ու թագաւորական անունը իրեն բաւական պատիւ չհամարելով՝ քահանայական ու քահանայապետական պատուոյն եւս ցանկացաւ, մոտաւ տաճարը խնկոց սեղանոյն վրայ խունկ ծխելու, որ քահանայից որդւոց Ահարոնի միայն հրամայեալ էր: Իզուր Ազարիա քահանայապետն ութսուն քահանայիւք անվեհեր քաջութեամբ առջեւն ելաւ արգիլեց. բարկացաւ Ոզիաս, եւ ձեռքի բուրվառովն անոն ցսպառնացած ժամանակ՝ մէկէն ճակատէն սկսեալ բոլոր մարմինը բորոտեցաւ: Այն յայտնաբարբառ հրաշքով զԱստուած բարկացընեն իմացաւ Ոզիաս, սարսափեցաւ ու ամօթագարտ ելաւ տաճարէն, գնաց քաղաքէն դուրս պալատ մը քաշուեցաւ եւ հոն մինչեւ մահը բորոտ կեցաւ: Յիսունուերկու տարի փառաւորապէս թագաւորելէն յետոյ:

Ոզիասայ բորոտութեամբը թագաւորութիւնը երեսի վրայ չմնաց. իւր քսանամեայ Յովիարան որդին իրեն տեղ սկսաւ տէրութիւնը կառավարել: Հօրը մահուընէն ետքը ինքնագլուխ թագաւորելով՝ արար ուղղութիւն առաջի Տեառն, տաճարին ամենէն մեծ դուռը շինել տուաւ, Յուգայի լերան վրայ քաղաքներ կանգնեց եւ սահմանագլուխները թշնամեաց յարձակմանցը դէմ ամրացուց, Ամռնացւոց յաղթեց, հարկ գրաւ վրանին, եւ բոլոր երկիրը խաղաղացուց: Իրեն ժամանակն էր որ Միհիա, Ամուլս, Ովսէկ, Յովկը մարդարէք, եւ մանաւանդ մեծն եայիսա սկսան Խրայելի ու Յուգայի վրայ գալու չարիքը կանխածայինել, որպէս եւ Բարելոնի գերութիւնն ու իՊաղեստին գարձը, եւ Քրիստոսի Տեառն մերոյ ծնունդը, կեանքը, մահն ու երկնային Վարդապետութիւնը: Մեռաւ Յովնաթան անաղօտ փառօք, եւ իրեն յաջորդեց որդին Այսաց:

Ամպարիշտն Աքազ: — Աքազ հօրը աթոռոյն հետ չէր ժառանգած նաեւ նորա առաքինութիւնն ու գովելի բարեմանութիւնները: Քսան տարեկան էր երբոր թագաւորեց, եւ Խորայելի թագաւորաց ամպարիշտ ճամբան բըռնելով՝ կուապաշտութիւնը նորոգեց եւ ամէն տեսակ անկարգութեանց ու մոլութեանց ետեւէ եղաւ: Իւր չար օրինակին հետեւեցաւ նաեւ բոլոր ժողովուրդը. մոռացան զԱստուած, սաստիկ բարկացուցին զինքն ու իւր արդար վրէժինդրութեան շանթիքը իրենց վրայ դարձուցին:

Ասորւոց Ռատն թագաւորն ու Խորայելի Փակիկ թագաւորը իրարու հետ նիզակակցեցան, եկան Յուգայի թագաւորութեան հիւսիսակողմը աւերեցին, մինչդեռ Փղշտացիք արեւմտակողմն ու Եղովմայեցիք հարաւակողմը զօրքը կը-ջարդէին ու ամուր ամուր տեղերուն կտիրէին: Ասորիք բոլոր երկիրը գերեցին գերփեցին, Խորայելի թագաւորը սոսկալի ջարդ տուաւ Աքազու զօրացն ու գերեց, անհամար բազմութիւն երիտասարդաց, կանանց ու աղջկանց եւ անչափ աւարաւ Սամարիա կդառնար. բայց Ոլդեղ մարդարէն եփրեմի իշխաններովն եկաւ, յորդորեց զինքն որ իւր համարիւն եզբարցը ողորմի ու զիրենք տեղերնին արձակէ: Այս գթոյ առաջարկութեան հաւանեցաւ Փակէէ, իւր յաղթական բանակը մարդարէին խօսքը կատարեցին, դերիներուն կերակուր ու հագուստ տուին երիքով տարին, եւ իրենք դարձան իՍամարիա:

Սակայն պատերազմը գեռ չէր լմբնցած. Խորայելացւոց ու Ասորւոց թագաւորաց մէջ հաստատուած նիզակակցութիւնը տակաւին կշարունակուէր. Փղշտացիք ու Եղովմայեցիք եւս երկիրը կկոխէին կկողոպտէին: Աքազու ճարն հատած, ընելիքը չէր գիտեր. « Զարհուրեցաւ անձն նորա, կըսէ եսայի մարդարէն, ինչպէս որ անտառի մէջ ծառը կշարժի իհողմոյ ». բայց փոխանակ ըրածնուն վրայ զզջալու առ Աստուած գիմելու, տաճարին ու թագաւորական գանձուն ոսկին ու արծաթը Ասորեստանեայց Թագլար-իսալասար, կամ Նինոս կրտսեր՝ թագաւորին զրկեց, աղաչելով որ գայ զինքը թշնամեացը ձեռքէն ազատէ: Թագլաթ-իփաղասար նոր յաղթութիւններով աէրութեանը սահման-

ներն ընդարձակելու եւ վախը ամէն տեղ ձգելուն յարմար առիթ գտնելով զբայս՝ մէկէն երկու նիզակակից թագաւորաց վրայ գիմեց հասաւ ի՞նամասկոս, զիասառն սպաննեց եւ ընակիչքը տնով տեղով կյարենէ կամ իրերիա զրկեց։ Աքազ մէկէն ելաւ Դամասկոս գնաց որ իւր շնորհակալութիւնը յաղթականին յայտնէ. եւ մեծենի մը մէջ Մողոնայ կոոց սեղանոյն շատ հաւնելով՝ օրինակը Ուրիա քահանայապետին զրկեց, հրամայելով որ իսկոյն անոր նմանը տաճարին մէջ շինել տայ հանդերձ ուրիշ շատ փոփոխութիւններով։ Կատ քահանայապետը փոխանակ ընդդիմանալու՝ կատարեց թագաւորին ամպարիշտ հրամանը, որով եւ Աստուծոյ տաճարը պղծեցաւ, Սողոմոնի կանգնած պինձէ ողջակիզաց սեղանոյն տեղը Մողոքայ սեղանը դրուեցաւ։ Այնուշետեւ Աքազը ոլորովին զԱստուած մուանալով՝ տաճարին սրահին մէջ զոհ կմատուցանէր կոոց ու կըսէր. «Ասորեստանեայց աստուածները զօրաւոր են, անոնց այսուհետեւ զոհեմ որպէս զի ինձ օգնեն»։ Այսչափ ամպարշտութեամբ եւս գոհ չեղաւ Աքազ. տաճարին գոները փակել տուաւ, երուսաղեմի ամէն անկիւնն ու Յուդայաստանի ամենայն քաղաքաց մէջ սուտ աստուածոց սեղաններ ու բարձրաւանդակներ կանգնել տուաւ, եւ իւր որդւոցը մէկն ալ ողջակէզ ըրաւ կոոց։

Իպատիժ եւ իվրէժինդրութիւն այսչափ անօրէնութեանց՝ Թագղաթ-փաղասարին քաջայաղիթ զօբքը Աքազին վրայ դարձուց Աստուած. եկան ասոնք Յուդայի երկիրը, քանդեցին կողոպտեցին. Թագղաթ-փաղասար իբրեւ տէր եւ աշխարհակալ մտաւ Երուսաղէմ, ու Կարմիր ծովուն վրայ Ելաթ նաւահանգիստն գրաւելով՝ Հրէից Ափրիկէի ու Հնդկաստանի հետ ունեցած վաճառականութիւնը ջնջեց, եւ այսպէս լի աւարաւ եւ երկրակալութեամբ դարձաւ իւր մայրաքաղաքն իԲաբիլոն։ Այնչափ աստուածառաք հարուածոց վրայ չկրցաւ Աքազ ապրիլ ու անզեղջ մեռաւ, ատելի իւր ստեղծողին, ատելի նաեւ իւր ժողովրդեանը՝ որ թագաւորաց գերեզմանը թաղուելու անարժան համարեցին զինքը։ Աղէկ որ տամնըվեց տարի միայն տեւեց իւր նախատալից թագաւորութիւնը եւ ոչ աւելի։ Իրեն յաջորդեց 25 տարեկան որդին Եղեկիա։

Եսայի մարգարէ: — Զորս մեծ մարդարէից առաջինը՝
Ամովսածինն (որդի Ամովսայ) եսայի, եղբօրորդի էր Ամա-
սիա թագաւորին Յուդայ ըստ հին աւանդութեան, որ
եւ յայտնի կերեւի իյարաբերութեանց զոր ունեցաւ նա
միշտ ընդ արքունիս Յուդայ, Ոզիաս, Յովաթամ, Աքազ,
Եղեկիա եւ Մանասէ թագաւորաց ժամանակը: Դարձեալ
եւ իւր գրուածքին զարդարուն, պերճախօս ու բազմա-
հմուտ ոճէն կիմացուի որ ընտիր դաստիարակութիւն մը
առած է: Մարգարէութեան պաշտօնին կոչումը այսպէս
կապտմէ ինքնին. « Ոզիա թագաւորին մեռած տարին տեսի
« զԱստուած որ բարձր աթոռի մը վրայ նստած էր,
« եւ տաճարը լի էր փառօք: Զորս կողմը վեցթեւեան սե-
« րովբէք կային, որ երկու թեւով երեսնին կծածկէին, եր-
« կուքով ոտքերնին եւ մնացած երկուքով կթռչէին ու
« կաղաղակէին. Սուրբ Ասուրբ, Տէր զօրութեանց, լի է
« ամենայն երկիր փառօք նորա: Սերովբէից այս աղաղակին
« ձայնէն դռները բացուեցան, բոլոր տաճարը լի եղեւ
« ծխով. եւ ես ըսի. Վայ ինձ, ես այր տառապեալ եմ,
« պղծաշուրթն ժողովրդեան մէջ բնակած եմ, եւ զծէր զօ-
« րութեանց աչքովս տեսի: Այն ժամանակ սերովբէից մէկը
« ձեռքի ունելեօքը սեղանէն կայծ մը առաւ բերաւ բե-
« րանս դրաւ ու ըսաւ. Ահա այս որ շրթունքդ գպաւ,
« անօրէնութիւններդ պիտի հանէ, եւ մեղքերդ պիտի սրը-
« բէ: Եւ լսեցի Աստուծոյ ձայնն որ կրսէր. Զով զրկեմ,
« կամ ով երթայ այն ժողովրդեան: Եւ ես պատասխանեցի.
« Ահա ես, զիս զրկէ: Եւ Աստուած՝ Գնա, ըսաւ»:

Այն ժամանակէն սկսաւ եսայի մինչեւ իւր մահը ծանու-
ցանել ժողովրդեան եւ թագաւորաց նորա՝ երկնից պատ-
գամներն, այնպիսի վսեմ՝ պերճ ու աղջու բարբառով՝ որ
մարդարէից պարագլուխ զինքը կհանդիսացընէ: Իրմէ
ետեւի մարդարէք ստէպ զինքը վկայութիւն կառնուն,
մանաւանդ երեմիա. նոյնպէս նաեւ նոր կտակարանին մէջ
ստէպ կյիշուին իւր անունն ու խօսքերը. հարիւրաւոր
տարի յառաջ կտեսնէր Մեսիային դալն ու յայտնապէս
կաւետէր զայն անօրէն Աքազին առջեւ՝ յոյս եւ վստահու-
թիւն ազգելով ամենեցուն յողորմութիւնն Աստուծոյ. « Ահա

կոյսն յղասցի, կըսէր, եւ ծնցի որդի եւ կոչեսցեն զանուն նորա էմմանուէլ»։ Գրեթէ հարիւր քսան տարեկան էր եւ դեռ չէր դադրեր Աստուծոյ պատգամներն որոտալ յականջս խատասիրտ ժողովրդեանն, եւ մանաւանդ ամպարիշտ թագաւորին Մանասէի, որ չկարելով դիմանալ մարդարէին կշտամբանացն ու սպանացած գերութեանը՝ անդթարար սղոցել տուաւ ծերունազարդ մարդարէն, ինչպէս կաւանդեն։ Թէ որ արտաքին մատենագրաց հետ բաղդատութեան առնումք զեսայի, կընամք ըսել թէ չըէից Դեմոսթենէսն է. ինչպէս կկոչէ Գրոտիոս։

Փակէէ եւ Ովսէէ, թագաւորք Խրայելի։ — Փակէէ որ Փակիան սպաննելով աթոռն յափշտակեր էր՝ քսաննեւութտարի պահեց զայն։ Իւր նախորդացը ամպարշտութեանը հետեւելուն համար՝ Աստուած եւս զինքը Թագղաթ-փաղասարին մատնեց, որ Գալիլիայէն շատ քաղաքներ առաւ եւ Նեփթաղիմի բոլոր երկրին տիրեց։ Այն միջոցին Ովսէէ դաւաճանութեամբ սպաննեց զՓակէէ եւ տեղն անցաւ։

Կործանումն թագաւորութեան Խրայելի։ — Երբոր Ովսէէ եւս մեղանչեց Աստուծոյ առջեւը, եւ ժողովուրդը չըդարձաւ անօրէնութեան ճանապարհէն, Աստուած մերժեց զիրենք մարդարէից բերնովը ահաւոր պատգամներ տալով նոցա, բայց դարձեաւ չզգաստացան։ Այն ժամանակ Թագղաթ-փաղասարին յաջորդը Սալմանասար՝ Ասորեստանեայց թագաւորը, գունդագունդ զօրօք եկաւ յաղթեց ու անզեղջ՝ անապաշաւ՝ պակերախտ ազգին վրայ հարկ դրաւ, բայց իմանալով որ Ովսէէ օգնութիւն կուզէ եգիպտացւոց Սովա թագաւորէն (ըստ արտաքնոց Սեղելու), որպէս զի խոստացած հարկը չտայ, նորէն եկաւ Սաղմանասար, երեք տարի Սամարիան պաշարեց առաւ, ժողովը դեան մէկ մասը ջարդեց, մնացածն եւս իւր շղթայակապ թագաւորին հետ գերի տարաւ Ասորեստան, որով եւ Խրայելի թագաւորութիւնը կործանեցաւ երկուհարիւր քառասունը որս տարիի չափ տեւելէն յետոյ։

Յայնժամ ապա սկսաւ Ովսէէ մարդարէն սրտառուչ եւ եղերական ձայնիւ դոչել։ «Մոռացաւ Խրայելի իւր արտիչը, ընկզմեցաւ Խրայել, արդ այժմ ազգաց մէջ իր-


բեւ անպիտան անօթ մը եղաւ . արդ յիշէ Տէր նոցա անի-
րաւութիւններն եւ անիրաւութեանցը վրէժ խնդրէ , վասն
զի իրենք դէպի եգիպտոս դարձան , եւ Ասորեստաննեայց
մէջ պլծութիւն ուտեն : Հասած են վրէժինդրութեան
օրերը , հասած են հատուցման օրերը , եւ պիտի չարչա-
րուի Խորայէլ իբրեւ այսակիր մարդ մը . . . Պանդուխտ
պիտի լինին Շամբնի (Սամարիոյ) բնակիչքը , իրենց սե-
ղանները փուշ եւ տատասկ պիտի բումնին , եւ լերանց
պիտի ըսեն թէ ընկէք մեր վրայ , եւ բլրոց թէ ծած-
կեցէք զմեզ . . . » :

❖ Սամարացիք : — Սաղմանասար ուզելով Խորայելացւոց
երկրին աշխարհակալութիւնը բոլորովին հաստատել՝ իբա-
րեղոնէ իբուրայ , յԱյայ , յԵմարայ եւ իՄեփարուխայ գաղ-
թականներ յուղարկեց որ եկին բնակեցան իՄամարիա եւ
յայլ քաղաքս , փոխանակ որդւոցն Խորայելի :

Բայց երկիրն երկար ժամանակ անբնակ ամայի մնալուն
համար՝ վայրենի գազաններ ու առիւճներ մէջը շատցեր
էին եւ այս նորեկ գաղթականները կուտէին . որոնք կար-
ծելով թէ Խորայելացւոց աստուածը չպաշտելուն համար
է այս , Ասարատն կամ Ասորդան թագաւորէն խնդրեցին որ
իրենց քահանայ մը զրկէ՝ չրէից աստուածոյն պաշտօնն
նոցա սովորեցընելու համար : Ասարատոն խնդիրքնին կա-
տարեց , եւ այն ժամանակէն սկսաւ ճշմարիտ Աստուածոյն
պաշտօնը սուտ աստուածոց պաշտօնանց հետ խառնուիլ :
Այս գաղթականաց գլխաւոր քաղաքն եղաւ Սամարիա , որով
եւ կոչուեցան Սամարացիք :

Կերեւի թէ շատ չանցաւ ճշմարիտ Աստուածոյն պաշտօնն
ընդունեցան Մովսիսի հնդգամատենին հետ . եւ երբ Հրեայք
գերութենէ դառնալով սկսան տաճարը շինել , Սամարա-
ցիք ուզեցին նոցա օգնել , բայց Հրեայք յանձն չառնելով՝
մէջերնին մեծ հակառակութիւն եղաւ ու անհաշտ ատե-
լութեան դարձաւ , եւ շատ կոփւներու եւ մատնութեանց
եւ արիւնհեղութեանց պատճառ եղաւ : Այս ատելութիւնը
կտեւէր մինչեւ իբրիստոս , ինչպէս յայտնի է յԱւետարա-
նէն . եւ կտեւէ եւս մինչեւ ցայսօր՝ ընդ մէջ Հրէից եւ
Սամարացւոց , որ այժմ հազիւ 600—700-ի կհասնին :

Սամարացիք եւս իրենց տաճար մը ունէին շինած Գարիզիմ լերան վրայ ուր կպաշտէին զԱստուած, ունէին նաեւ իրենց քահանայապետ եւ քահանայ որ իրենք զիրենք Ահարոնէ իջած կհամարէին։ Հիմա ալ դեռ Գարիզիմ լեռը իրենց ուխտատեղի է, թէ եւ տաճարը՝ երուսաղեմայ տաճարին պէս կործանեալ է իկայսերաց։



Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ.

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն Տ Ա Վ Բ Ի Թ Ա Յ

Բարեպաշտութիւն եւ եղբայրսիրութիւն Տովբիթայ : — Ազուըները կկուրնայ . իւր իամբերութիւնը : — Խրատք Տովբիթայ առ որդին իւր : — ձանապարհորդութիւն Տուրիայ իշուագաւ : — Տուրիայ ամուսնութիւնը : — Դարձ Տուրիայ , եւ հօրը աչքերուն բացուիլը : — Ռափայէլ իրեշտակ : — Մահ Տովբիթայ :

~~Ճ~~ Բարեպաշտութիւն եւ եղբայրսիրութիւն Տովբիթայ : — Սաղմանասոարայ իւր նինուէ մայրաքաղաքը գերի տարած իսրայելացւոց մէջ էր նաեւ Տովբիթ : Իւր սրտաշարժ պատմութիւնը գեղեցիկ օրինակ է աստուածապաշտութեան , համբերութեան եւ անձնանուէր եղբայրսիրութեան :

Տովբիթ նևիրաղեւմի ցեղէն էր . պղտիկուց իվեր երեւելի եղած էր իւր կենդանի հաւատքովն ու առատ ողորմածութեամբը : Երորուղամայ ոսկի երնջոց երկրպագութիւն ընողներէն կփախչէր . Երուսաղէմ կերթար զԱստուած պաշտելու , երկիւղածութեամբ անոր պատուիրանները կպահէր , եւ չկար նեղութիւն կամ ուրախութիւն մը որ զանոնք մոռցընել տար իրեն : Իւր Ս.ննա կնոջմէն որդի մը ունեցաւ Տուրիա անուն , եւ մատղաշ հասակէն սովորեցուց անոր Սատուծմէ վախնալ , մեղքէ վախչիլ ու բարիս գործել :

Սամարիոյ առնուելով երբ նինուէ գերի գնաց՝ այն տեղ եւս իւր գերեկից եղբարցը չար օրինակին չհետեւեցաւ , եւ իւր ճշմարիտ Սատուածը գարձեալ պաշտեց . ասոր փոխարէն Սատուած ալ զինքը Սաղմանասարին սիրելի ըրաւ , եւ գերութենէ ազատեց : Այս ազատութիւնը նորէն իւր եղբարցը օգտախն կգործածէր Տովբիթ . ամենուն բարիք կընէր , ամենուն ողորմութիւն կբաժնէր . « Հացս քաղցելոց կուտայի , կըսէ , եւ հագուստս մերկոց , եւ երբ ազգայիններէս մէկը կտեսնէի մեռած ու պարսպէն դուրս

նետուած՝ կերթայի կթաղէի»: Բայց երբ Սաղմանասարայ որդին ու յաջորդը Սենեֆերին՝ Յուգայի երկրէն յաղթուած փախաւ եկաւ, Խորայելացւոցմէ ոխն ուզելով առնուլ՝ սկսաւ զանոնք նեղել ու մէջերնէն շատերը կմեռցը-նէր պատուիրելով որ անթաղ նետուին: Տովեիթ կերթար զանոնք կժողովէր ու Կտանէր կթաղէր: Բայց Սենեքերիմ կիմանայ եւ կհրամայէ որ զինքը բռնեն մեռցընեն: Տով-ըիթ կփախչի, կեանքը կազատէ, կազատին հետը նաեւ կինն ու որդին, բայց բոլոր ստացուածքը յարքունիս կը-դրաւի: Աղէկ որ յիսուն օրէն Սենեքերիմին Աղրամելիյէ եւ Սանասար Պրդիքը զինքը կսպաննեն, Հայաստան կփախչին, եւ նոր թագաւորին (Ասորդանայ) տակառապետ եւ սի-րելի լինելով Այիսաբարու Տովեիթայ եղօրորդին՝ Հօր-եղօրը Համար կբարեխօսէ, եւ կդառնայ Տովեիթ ինինուէ:

Աչուլները կկուրնայ. իւր համբերութիւնը: — Վրան շատ չանցաւ՝ մեծ տօնի մը օր փառաւոր հացկերոյթ մը ըրաւ Տովեիթ՝ եւ կերակուրի նստելով երբոր տեսաւ իւր գիմացը բազմապատիկ խորտիկներ, «Գնա, ըսաւ որդեւոյն, եւ մեր աղքատ եղբարցմէ զ՞ն եւ գտնես առ բեր, եւ ես քեզ կսպասեմ»: Հնազանդեցաւ պատանեակը հօրը հրա-մանին, ելաւ գնաց եւ դարձաւ իմացուց որ հրապարակին մէջ Խորայելացի մը տեսեր է մեռեալ: Խոկոյն Տովեիթ սե-ղանը թողնուց, գնաց առաւ տուն բերաւ, որպէս զի արեւը մտնելէն յետոյ գիշերը թաղէ զայն: Լուացուեցաւ, նորէն սեղան նստաւ, տրտմութեամբ կերակուրը կուտէր, եւ Ամոնիս մարդարէին այս խօսքը միաքը բերելով որ Խորայելա-ցւոց Համար «Դարձցին տարեկանք ձեր իսուգ, եւ ամենայն ուրախութիւնք ձեր իտրտմութիւն» ըսեր էր, սաստիկ լա-ցաւ: Եւ երբ արեւը մտաւ, գերեզման փորեց ու մեռելը թաղեց: Բայց ազգականները զինքը կմեղադրէին ու «Մեռ-նելէն իսկ չվախնար, կըսէին, այս բանիս Համար գեռ նոր հալածուեցաւ, եւ դարձեալ եկեր գիակները կթաղէ»: Զէին գիտեր որ Տովեիթ աւելի Աստուծմէ կվախնար քան թէ թագաւորէն, եւ նորա անիրաւ հրամանին Համար չէր կրնար առ ընկերս իւր եւ առ եղբարս ունեցած պարտ-քը չկատարել: Սակայն Աստուծ ուզելով որ նորա Համ-

բերութիւնը օրինակ լինի աշխարհի՝ թողաւց որ Տովիթիք իւր այս անվարձ եղբայրսիրական ծառայութեանը փոխարէն աչքը կորսնցունէ։ Նոյն գիշերը թաղումէն երբոր կդառնայ, որովհետեւ ըստ օրինաց պղծեալ կհամարուէր, գաւթին պատին քով կպառկի կքնանայ եւ երեսը չծածկեր. եւ որովհետեւ հոն առաստաղին մէջ ճնճղուկներ կան եղեր՝ տաք տաք խեղճին աչքերուն մէջ կծրտեն եւ աչքերը կկուրնան։ Բժիշկներուն շատ ստակ կերուց Տովիթ, բայց օգուտ մը չտեսաւ. եւ այնպէս աղքատացաւ որ մինչեւ հարկ եղաւ Աննա կնոջը մանած կտաւովը ապրին։ Անդամ մը Աննային մանածը գնողներն իրեն ուշ մը պարզեւ տուին. երբոր Տովիթ կենդանւոյն մայելու ձայնն առաւ՝ կարծելով թէ կինը գողցեր բերեր է զայն՝ սկսաւ հետը կոռուիլ ու ստիպել որ տանի տիրոջը դարձունէ, եւ «Գողունի բան չեմ կարող ուտել» կկանչէր։ Հազիւ կրցաւ նա համոզել զինքն որ գողունի չէր, այլ իրեն պարզեւ տուեր էին. եւ կիրքն ելնելով բերանը բացաւ ու դժգոհալով մը «Ո՞ւր են, ըստ, այնչափ ըրած ողորմութիւններդ ու արդարութիւնդ. այս պիտի լինէր անոնց արգասիքը»։

Այս գառն գանգատանաց վրայ տրտմեցաւ Տովիթ, հառաջեց, սիրտը խոռվեցաւ, եւ արտասուօք սկսաւ աղօթել առ Աստուած, ու «Լաւ է ինձ մեռանելքան զայս կեանը իմ» ըսելով՝ կաղաչէր որ հոգին առնու ու զինքը վըշտագին ու նախատալից կեանքէն ազատէ։ Մանաւանդ որ գեռ նոյն օրը լսեր էր Մարաց Ելքատան քաղաքը բնակող Հոռագուկի ազգականին Սառա աղջկանը գլխուն եկած աղետալի դիպուածը. վասն զի այս տարաբաղդ աղջիկը եօթն անգամ կարգուեր էր, եօթն անգամ եւս հարսանեաց առաջին գիշերը Ազմող անունով սատանան իւր փեսան խեղդեր էր. որով եւ խեղճ աղջկան անունը աւրուեր էր. եւ երբ անգամ մը բանի մը համար աղախինները կյանդիմանէր, նոքա ալ նախատելով զինքը ըսեր էին. «Եօթն հոգի խըդդեցիր, երանի թէ նոցա հետ գուն եւս մեռնէիր ու ձեռքէդ աղատէինք»։ Այս նախատալից խօսքին վերայ աղջիկը սաստիկ տրամելով կուզէր ինքզինքը խեղդել. բայց

մոտածելով որ ինչ մեծ ցաւ պիտի պատճառէ ծնողացը սրտին իւր այս յուսահատական գործը, առ Աստուած դիմեց, եւ « Նայեա առ իս եւ ողօրմեա ինձ » աղաղակելով բոլորով սրտիւ աղաչեց առ նա որ եթէ իւր մահը չուզեր՝ զինքը այս անտանելի նախատինքէն ազատէ : — Երկու վըշտացելոց ազօթքն եւս լելի եղեն առաջի Աստուծոյ, որ Ռափայէլ հրեշտակապետին ձեռքով երկուքին ինդիքքն եւս կատարեց, ինչպէս պիտի տեսնեմք :

Խրատք Տովելիթայ առ որդին իւր : — Նոյն օրը յիշեց Տովելիթ որ Մարաց Հուազար քաղաքը բնակող իւր Գաբայէլ ազգականին ատենով տասը քանդար արծաթ փոխ տուեր էր. եւ մահը մօտեցած տեսնելով՝ մտածեց որ որդին Տուբիան կանչէ (որ քսան տարեկան երիտասարդ մը եղեր էր), խըրատէ զինքը ու այն ստակին բանն եւս իմացունէ : Ուստի քովն առաւ զինքը, ու այս գեղեցիկ խրատները խօսեցաւ .

« Որդեակ իմ, ըսաւ, երք մեռնիմ՝ զիս քաղէ, եւ մի անարզեր կամ երեսի վրայ մի ճգեր զմայրդ, այլ բոլոր կեանքդ զինքը պատուս, ամեն ուղածը ընսո ու երբեք զինքը չարտմեցունս, մտածելով որ շատ նեղութիւն քաշած է քեզի համար . եւ երք մեռնի՝ նոյն շըրմին մեզ զինքն եւս հետո քաղսու :

« Կեանքիդ մէջ օր մը ջանցնի որ մոռնաս զէքր Աստուածդ, մեղք մի գործեր, Աստուծոյ պատուիրանները պահէ, յամենայն կեանս քո արդար եղիր, անիրաւութեան ճամբան մի երբար, վասն զի երէ ճշմարտութիւն եւ արդարութիւն ընսու՝ ամենայն գործք քո յաջող կերպան :

« Յթնչիցդ առաւ ողորմութիւն տուր, աղքատէ մը երբեք երեսդ մի դարձուներ, որպէս զի Աստուած եսս քեզնէ իւր երեսը չպարձունէ : Ունեցածիդ համեմատ տուր ողորմութիւնդ . երէ շատ ունիս՝ շատ տուր, երէ սակաւ՝ սակաւ :

« Ողորմութիւն ընելու մի ուշանար, վասն զի զանձս քարիս զանձեցես քեզ կենացդ վերջին օրուան համար, զի ողորմութիւնդ փրկեն իմանուանէ, եւ ոչ տան մտանել իխաւարն : Պարզեւք քարիք են ողորմութիւնդ ամենեցուն որ առնեն զնա առաջի Աստուծոյ :

« Քարի վարք ունեցիք, որդեակ իմ, եւ ողջախոն եղիր . օտար ազգէ քեզի կին չառնուս՝ այլ իջաւակ հարց քո :

« Որդեակ իմ, եղարքդ սիրէ, անոնցմէ երեսդ մի դարձուներ :

« Փախիր յամբարտաւանութենէ եւ իպղծութենէ, վասն զի առաջիննեն կորուստ եւ խոռվութիւն, եւ երկրորդէն պակասութիւն եւ կարօտութիւն կծնանի :

« Վարձկանի վարձքը քովի մի պահեր, այլ հատի առժամայն :

« Զգոյն լեր, որդեակ, յամենայն գործս քո, եւ լեր խրատեակ յամենայն կեանս քո . եւ այն քանն որ դուն չես ուզեր՝ դուն եւս ուրիշին մի ըներ :

« Երբեք այնչափ զինի չխմես որ զինովնաս :

« Հացեկ քաղցելոց տաս , հանդերձեղ մերկոց , եւ ինչ որ քեզմէ աւելնայ՝ ողորմութիւն տուր :

« Խելացի մարդեն խորհուրդ հարցուր , եւ նոցա տուած օգտակար խորհուրդը երբէք մի արհամարհեր :

« Յամեննայն ժամ օրիննեսցես զՏէր Աստուած քո , եւ իրմէ խնդրես որ ինքն ուղղէ քու ճամբաղ եւ ամեննայն գործքդ յաջողէ :

« Եւ արդ , որդեակ իմ , յիշէ միշտ այս պատուիրաններս գորս պատուիրեմ քեզ , եւ սրտեկ չշնչուին անոնք »:

Այս բարի խրատներէն ու յորդորանքէն յետոյ , — զոր ամենայն բարի ծնողք պարտական են իրենց որդւոցը տալ , եւ նոցա մատղաշ հասակէն սրտերնուն մէջ զանոնք դրոշմէլ իրեւ իրենց կենացը մէյմէկ անմոլար առաջնորդ , — Տովբիթ իմացուց իւր որդւոյն որ ժամանակաւ Մարաց Հռուագաւ քաղաքը բնակող իւր Գաբրայէլ ազգականին տասը քանիքար փոխ տուեր էր . եւ պատուիրելով իրեն որ երթայ այն ստակն առնու , « Մի երկնչիր , որդեակ իմ , ըսաւ , զի աղքատացաք յոյժ . ինչքդ ու ստացուածքդ կշատնան թէ որ Աստուծմէ վախնաս , մեղքէ հեռանաս , եւ Աստուծոյ հաճոյքը կատարես : Դնա ուրեմն , հաւատարիմ մարդմը գտիր որ հետդ գայ ճամբան ցուցընէ քեզ »:

Ճանապարհորդութիւն Տուբիայ իշուագաւ : — Տուբիան գնաց որ վարձով ուղեցոյց մը գտնէ եւ Ռափայէլ հրեշտակապետին հանդիպելով՝ առանց անոր ով լինելը գիտնալու , « Կրնաս հետս Մարաց Հռուագաւ քաղաքը գալ , ըսաւ . « Ճամբուն տեղեակ ես : — Հետդ կուգամ , պատասխանեց « Հրեշտակը , ճամբուն տեղեակ եմեւ Գաբրայէլը կճանաչեմ : « — Քիչ մը գուն հոս կեցիր , ըսաւ անոր Տուբիա , մինչեւ « որ երթամ հօրս հարցունեմ : — Դնա , բայց մի ուշանար » կրկնեց հրեշտակը : Վաղեց պատմեց Տուբիա հօրը . Տովբիթ ուղեց որ քովը գայ նա , որպէս զի հետը խօսի ու որ ազգէ լինելն իմանայ : Ներս մտաւ հրեշտակը , իրարուողջոյն տուին , եւ Տովբիթ՝ « Եղբայր , ըսաւ , պատմէ ինձ թէ մեր որ ցեղէն ես »: եւ երբ իրմէ հասկացաւ թէ Անանիսայի որդին Ազարիան է , շատ ուրախացաւ , վասն զի Անանիան լաւ կճանաչէր , խոստացաւ նորա օրը դրամ մը վարձք , որդւոյն կերածին չափ կերակուր , եւ եթէ ողջ առողջ որդին ետ դարձունէ՝ աւելի վարձատրութիւն մի

եւս ընէ : Հաւանեցաւ հրեշտակը , եւ Տովեիթ որդւոյն պատուիրեց որ ճանապարհի պատրաստութիւն տեսնէ : Երբոր պաշարը պատրաստեց Տուբիա , օրհնեց զինքը Տովեիթ , « Այս մարդուն հետ գնա դու , որդեակ , ըսաւ , այլ որ բնակեալն է լյերկինս Աստուած՝ յաջողեսցէ զճանապարհ ձեր , եւ հրեշտակ նորա ուզեկից լիցի ձեղ» : Երկուքը ճամբայ ելան գնացին , Տուբիային շունն եւս հետերնին գնաց :

Բայց հազիւ թէ պատանեակը տնէն մեկնեցաւ , եւ ահա մայրը սկսաւ լալ ու ըսել Տովեիթին թէ « Ինչու համար « որդիս զրկեցիր . ինքն էր մեր ծերութեան ցուպը . երա « նի թէ այն ստակը երբէք ունեցած չլինէինք եւ որդեակ « նիս հոս քովերնիս մնար . վասն զի Աստուածոյ մեզի պատ « բաստածը բաւական է մեզ : — Մի լար , մի տրամիր , քնյոր , « ըսաւ Տովեիթ . ողջ առողջ կդառնայ մեր որդեակն ու « աչուրներգ կտեսնեն զայն , վասն զի նորա բարի հրեշ « տակն իրեն կառաջնորդէ , ճամբան կյաջողէ , եւ ողջու « թեամբ հոս կդառնայ նորէն » : Համոզուեցաւ մխիթարուեցաւ Ամնա , եւ լալէն դադարեցաւ :

Իսկ անդին ճանապարհորդները Տիգրիս գետին եղերը հասան , գիշերը հոն անցուցին , եւ Տուբիա ոտքը երկընցուցած լուացած ատենը յանկարծ խոշոր ձուկ մը վըրան ցատքեց եւ կուզէր զինքը կլնել : Սոսկաց Տուբիա , բայց



Հրեշտակը քաջալերեց զինքը, « Բոնէ ցամաքը հանէ, ասաց, փորը բաց, սիրտը՝ լերդն ու լեղին հանէ եւ զգուշութեամբ պահէ »: Էսածին պէս ըրաւ պատանեակը, եւ ձուկը խորովեցին կերան, եւ ճամբանին յառաջ տանելով Մարաց Եկրատան մայրաքաղաքին մօտ հասան: Տուբիային հետաքրքրութիւնը շարժեցաւ հարցուց հրեշտակին . « Ա. « զարիա եղբայր, որո՞ւն համար ձկան սիրտը՝ լերդն ու լե- « զին պահէցինք: — Երբոր մէկը գեւ ունենայ, պատաս- « խանեց Ազարիա, այս սիրտն ու լերդը առջեւը կծխեն, « եւ ոչ եւս կդիւահարի. իսկ երբ մէկուն աչքին լոյսը « պակսած է՝ այս լեղին որ քսէ կբժշկուի »: Ասով չէ թէ ըսել կուզեր թէ ամէն գիւահարի կամ կուրի գեղ է ձր- կան լեարդն ու լեղին. այլ թէ այն ձկանը՝ զրո Տուբիա բոնեց՝ գեղ պիտի լինէր Սատուծոյ մասնաւոր հրաշքովը, ինչպէս պիտի տեմնեմք:

Տուբիայ ամուսնութիւնը: — Եկբատան չմտած հրեշտակն ըսաւ պատանւոյն . « Եղբայր, այսօր քու ազգակա- « նիդ Հռագուելայ քով պիտի հանդչինք, Սառա անունով « բարի, զգաստ եւ իմաստուն աղջիկ մը ունի, կուզես խօ- « սիմ հետը որ քեզի կին տայ զայն, որ եւ քեզ կիյնայ, « որովհետեւ դու միայն մնացած ես նորա ցեղէն: — Եղ- « բայր Ազարիա, պատասխանեց պատանեակը հրեշտակին, « ես այնպէս լոած եմ որ այն աղջիկը եօթը մարդու տուեր « են. եօթն եւս առագաստին մէջ մեռեր են. եւ ես հօրս « մէկ հատիկ զաւակն եմ, կվախնամ որ եւ ես առաջնոց « պէս կմեռնիմ եւ հայրս ու մայրս ցաւօք գերեզման կի- « ջեցընեմ. խեղճերը ուրիշ որդի եւս չունին որ զիրենք « թաղէ: — Դուն գեւին համար ամենեւին հոգ մ՝ ըներ, « ըսաւ հրեշտակը. յիշէ հօրդ պատուէրն որ ապսպից « քեզ ազգէդ կին առնուլ, առ այս աղջիկը քեզ կնու- « թեան, եւ առագաստ մնած ատենդ ձկան լեարդն ու սիր- « տը կրակին վրայ գիր ծխէ. գեւը անոնց հոտն աւնե- « լուն պէս՝ մէկէն կիմախչի կերթայ եւ յաւիտեան չը- « դառնար: Այն ժամանակ երկուքնիդ մէկտեղ ալօթք « ըրէք Սատուծոյ, նորա ողորմութեանը ապաւինեցէք, « երկուքնիդ եւս կապրիք եւս որդիս եւս կունենաք »:

Այս որ լսեց Տուբիա՝ աղջկան վրայ դութ ունեցաւ եւ ուղին նորա սիրովը կապտեցաւ:

Եկբատան որ մտան՝ շխտակ գնացին Հուագուելին տունն իջան. առջեւնին ելաւ Սառա, ողջունեց զիրենք եւ առաւ ներս տարաւ: Հուագուէլ զիրենք տեսնելուն պէս՝ դարձաւ իւր Հեղինա կնոջը, «Կտեսնես, ըսաւ, այս պատանեակը ինչպէս Տովբիթ եղբօրորդւոյս կնմանի». եւ հարցուց իրենց, «Ուստի էք, եղբարք»: պատասխան տուին, «Նինուէ գերի տարուած նեփթաղիմայ որդոցմէն եմք: — Մեր Տովբիթ եղբայրը կճանաչէք: — Կճանաչեմք: — Ի՞նչպէս է, լաւ է: — Լաւ է»: եւ Տովբիա ըսաւ, «Հայրս է»: Այն որ լսեց Հուագուէլ՝ ցատքեց հետք պագտուեցաւ, ուրախութենէն լացաւ, օրհնեց զինքն ու «Բարւոյ եւ բարերարի հօր որդի ես», ըսաւ. եւ երբ իմացաւ թէ Տովբիթայ աչքը կուրցեր են՝ լացաւ, եւ Հեղինա կինն ու Սառա գուստին եւս շատ տրումեցան: Առին զիրենք հանգուցին, խոյ մը մորթեցին եւ տեսակ տեսակ կերակուրներ շինեցին առջեւնին հանեցին: Տովբիա չուզեց բերանը բան գընել մինչեւ որ Հուագուէլ չխոստանայ իւր Սառա գուստը իրեն կին տալ: Հուագուելին միտքը գալով մեռած իւր եօթը փեսաներուն դառն յիշատակը, սարսափեցաւ, ու երբոր ինչ ըսելիքը չէր գիտեր, «Մի վախնար, ըսաւ իւրեն հրեշտակը, աղջիկդ տուր պատանեոյս կնութեան, «որովհետեւ իրեն պահուած է այն, եւ նորա համար իսկ է «որ ոչ ոք անոր փեսայ կրցաւ լինել: — Արդ կիմանամ»: «պատասխանեց Հուագուէլ, որ Աստուած աղօթքս լսելով «զքեղ հոս յուզարկեց, որպէս զի աղջիկս ըստ օրինաց «Մովսիսի՝ իւր ազգականին հետ կարգուի»: Յետոյ Սառային աջ ձեռքն առաւ, Տովբիային աջ ձեռքը տուաւ ու ըսաւ. «Աստուածն Աբրահամու, Իսահակայ եւ Յակովայ ձեր հետն լինի, ինքը զձեղ միացունէ ու օրհնէ»: Մուրհակօք հարսանեաց գաշինքը կնքեցին, եւ սկսան ուտել խմել եւ ուրախանալ: Յետոյ մայրն առաւ աղջիկը առագաստը տարաւ. Սառա գլխուն եկած թշուառութիւնները միտքը բերելով կուլար, մայրն եւս նորա արցունքը սրբելով «Միրտ առ, աղջիկս, կըսէր, մի լար, հոգիս. երկնից եւ

երկրի Տէրը քու այս տրտմութեանդ փոխանակ՝ ուրախութիւն եւ ցնծութիւն պիտի տայ քեզ»:

Տուբիա աղջկան քով տարուելուն պէս յիշեց հրեշտակին խօսքը, խնկոց աճիւնախտուն կրակն առաւ եւ ձկան սիրտն ու լերդը վրան գրաւ ծխեց. եւ գեւը նոցա հօտն որ առաւ, մինչեւ վերին եգիպտոս փախաւ գնաց, ուր Ռափայէլ հրեշտակը զինքը բոնեց կապեց: «Եկուրքոյր, ըստ Տուբիա Սառային, աղօթք ընեմք որպէս զի Աստուած մեղ ողորմի». եւ սկսան ըսել միաբերան «Օրհնեալ ես գու Տէր Աստուած հարցն մերոց, եւ օրհնեալ է անուն քո սուրբ եւ փառաւորեալ մինչեւ յաւիտեան»: Այսպիսի խօսքերով սրտանց միաբան աղօթելնէն ետեւ, Աստուծոյ ողորմութեանը վրայ վստահացած՝ հանդիսաւ քուն եղան:

Խոկ անդին Հռագուէլ որ միշտ սիրտը վախի մէջ էր որ Տուբիան ալ չմեռնի՝ գիշերանց գնաց գերեզմանը փորեց պատրաստեց, եւ տուն գարձաւ ըստ կնոջը. «Աղախիններէն մէկը զրկէ նայի տեմնէ թէ կենդանի՞ է, ապա թէ ոչ՝ թաղենք զինքը որպէս զի մարդ չիմանայ»: Գնաց նայեցաւ աղախինն որ երկուքն եւս հանդիսաւ քուն կլինին. գարձաւ պատմեց, եւ անպատմելի եղաւ խեղճ ծնողաց ուրախութիւնը: Բիւր փառք տուաւ Աստուծոյ Հռագուէլ, խնդրեց որ բոլոր նոցա կեանիքն ողջութեամբ եւ ուրախութեամբ անցընել տայ, ստացուածքին կէսը նոցա պարգևեց, մնացածն եւս խոստացաւ տալ իւր եւ կնոջը մեռնելէն յետոյ. Հրամայեց ծառայիցն որ գերեզմանը փակեն, եւ տամնըչորս օր մեծահանդէս հարսանիք կատարեց:

Այս միջոցին Տուբիան իւր առաջնորդը կանչեց, «Եղքայր Աղարիա, ըստ, հետդ սպասաւոր մը ու երկու ուղղուած գնա Հռագիւն, ստակն առ, Դաբայէն եւս հետդ բեր հարսանեաց, որպէս զի շուտով գաւանամք, վամն զի հայրս օրերը կհամրէ, եւ եթէ ուշանամք՝ շատ պիտի տրտմի»: Գնաց հրեշտակն ու երկրորդ առաւօտ Դաբայէլին հետ գարձաւ:

Մնդին Տովքիթ որ որդւոյն ըստածին պէս մեծ անհամըերութեամբ օրերը կհամրէր, երբ տեսաւ որ ժամանակն հասաւ ու գեռ Տուբիա չերեւիր, սկսաւ ըսել թէ

« Արդեօք Դաբայէլ մեռաւ եւ մարդ չուզեց որդւոյս ստակ վճարել, ինքն եւս ամօթէն չուզեր գառնալ ». եւ սաստիկ կորումէր : Իսկ խեղճ Աննան « Վախս, տղաս կորուսի » ըսելով՝ անմիխիթար կուլար կողբար . « Ենձ բան պէտք չէ, որդեակ իմ, կլրկնէր հառաջանօք, ինչու զքեղ թողի որ երթաս, լայս աչաց իմոց » : Գիշերները ողբով ու հեծութեամբ կանցունէր, ցորեկն եւս բերանը հաց չէր գներ, կերթար որդւոյն գնացած ճամբուն վրայ կսպասէր ու աչուները կհալէին մինչեւ որ հարսանեաց տամնըչորս օրը լմընցաւ :

Տուբիա խնդրեց Հռագուէլէն որ ալ զիրենք արձակէ, « Վասն զի հոգէ մատմուքէ հօրս մօրս բանը լմընցած է » կըսէր : Ուզեց աներն որ դեռքիչ մը եւս կենայ, « Ես մարդ կղրկեմ ծնողացդ կիմացընեմ որ հոգ չընեն », կըսէր : Եւ երբ տեսաւ որ անկարելի է, Տուբիա ծնողացը պատճառաւ յանձն չառնուր ուշանալ, ընչիցը կէսը տուաւ նոցա, օրհնեց զիրենք, « Ցէր Աստուած իմ ամէն բաներնիդ յաջողէ » ըստաւ . Սառայի ալ դարձաւ « Աղջիկս, ըստաւ, սկեսուրդ ու սկեսրայդ պատուէ », վասն զի այսուհետեւ նոքա պիտի լինին քու հայրդ ու մայրդ ». այս ըօելով՝ լալագին համբուրեց աղջիկը : Հեղնա մայրն ալ « Եղբայր սիրելի », ըստ Տուբիային, Աստուած ողջ առողջ զքեղ տունդ տանի . Եւ Սառա աղջկանս զաւակն ինձ տեսցընէ որ ուրախանամքները կյանձնեմ զինքը . երբէք մի տրտմեցըներ »: Եւ ծառաներով, աղախիններով, ուզուերով ու անասուններով ճամբայ ելլին :

Դարձ Տուբիայ, եւ հօրը աչքերուն բացուիլլի : — Նինուէ դեռ չհասած, հրեշտակն ըստ Տուբիային . « Զես գիտեր, եղբայր, թէ ինչ վիճակի մէջ զհայրդ թողուցիր . եկուր մեք ինոջմէդ յառաջ անցնիմք եւ երթամք տունը պատրաստեմք . ձեռքդ առ ձկան լեզին »: Ետեւնէն գնաց նաեւ շունը : Աննա ըստ սովորութեանը ճամբուն վրայ նստեր որդւոյն կսպասէր . եւ մէյմըն ալ ինչ տեսնէ, որդւոյն շունը հեռուանց կուգար . ետեւէն ալ որդին իւր Տուբիա . վաղեց առջեւը գնաց, վիզը պլլուեցաւ պագաւ, « Զքեղ տեսայ, որդեակ իմ, կըսէր, ալ կրնամ անհոգ մեռնիլ ».

Եւ երկուքն եւս լացին։ Խոկ Տովբիթ գունէն դուրս կելնէր, կխարխափէր կդարձէր. վազեց Տուբիա, զհայրը վեր վերտուց կանգնեց. շուտ մը ձկան լեզին հանեց նորա աչքին ցանեց, եւ որովհետեւ շատ կցաւցընէր, « Ժուժեա, հայրիկ, եւ համբերենա » կըսէր. Եւ ահա աչքէն լուսունքը կեղեւեցան ընկան, տեսաւ Տովբիթ իւր որդին, պարանոցին վրայ ընկաւ, կուլար, անյագաբար կհամբռուրէր զնառ վառուք տալով Աստուծոյ կըսէր. « Օրհնեալ ես Տէր Աստուած, եւ օրհնեալ է անուն քո յաւիտեանս, եւ օրհնեալ են ամենայն սուրբք քո հրեշտակք. զի խրատեցեր եւ ողորմեցար ինձ, զի տեսանեմ ես զջուբիա զորդի իմ»։ Խնդութեամբներս մտան, եւ Տուբիա Մարաց երկիրն իրեն պատահած մեծամեծ դէպքերն հօրը պատմեց։ Ուրախութեամբ Տովբիթ իւր հարսին ընդ առաջ գնաց մինչեւ նինուէին գուռը զԱստուած օրհնելով. նորա բաց աչքով քալելուն վրայ ամէնքը կզարմանային, եւ ինքը նոցա առջեւ գոհանալով կպատմէր թէ ինչպէս Աստուած ողորմեցաւ իրենց։ Երբոր հարսին մօտեցաւ, օրհնեց զինքը Տովբիթ, « Բարի եկար, աղջիկս, ըսաւ. օրհնեալ է Աստուած որ զքեզ մեզ բերաւ. օրհնեալ լինին նաեւ հայրդ ու մայրբդ »։ Եւ եօթն օր հարսանեաց մեծ հանգէս ըրաւ։

Ռափայէլ հրեշտակ։ — Երբոր ալ ամէն բան լմընցաւ, Տովբիթ Տուբիան կանչեց, « Որդեակ իմ, ըսաւ, արդ պէտք է առաջնորդիդ վարձքը տամք, եւ կարծէ որ բան մի եւս վրան աւելցունեմք։ — Հայր, պատասխանեց երախտագէտն Տուբիա, թէ որ բերած ընչիցս կէսն իսկ իրեն տամ՝ գարձեալ քիչ է, որովհետեւ զիս ողջ առողջ քոյ գիրկդ բերաւ, թէ կինս եւ թէ հայրս ողջացուց, ու ըստակս ալ ինքն է որ ձեռք ձգեց բերաւ։ — Այնպէս է, պատասխանեց ծերունին, կարծէ որ լաւ մը զինքը վարձատրեմք»։ Հրեշտակը կանչեց եւ զրուցեց անոր որ բերած ամէն բանին կէսն իրեն առնու։ Յայնժամ հրեշտակը ինք զինքն յայտնեց. « Օրհնեցէք գուք զԱստուած, ըսաւ անոնց, եւ վառուք տուէք անոր։ Բարիս գործեցէք եւ ձեզի « Հար չպատահիր։ Բարի են աղօթք՝ պահօք, եւ ողորմութեամբք եւ արդարութեամբք. այլ աղէկ է քիչ մը բան

« ունենալ արդարութեամբ՝ քան թէ անիրաւութեամբ
« հարստութիւններ ձեռք բերել. բարի է առնել ողորմու-
« թիւնս քան թէ ոսկւոյ գանձեր գիզել, վասն զի ողորմու-
« թիւնը կիրկէ իմահուանէ, եւ նա ինքն զմարդ կարբէ յա-
« մենայն մեղաց : Ովոր ողորմութիւն ու արդարութիւն կը-
« նէ՝ պիտի լցուի կենօք. խակ մէզք գործողները՝ իրենք ի-
« րենց կենացը կարձեցընողներն են : Երբոր դուն Տուբին,
« Սառա հարսիդ. հետ աղօթքի կեցաք՝ ես մատուցի զյիշա-
« տակս աղօթից ձերոց առաջի Աստուծոյ . եւ երբոր դուն,
« ավ Տովբիթ, կենէիր մեռեալները կթազէիր՝ ես հետդ էի,
« եւ երբոր չգանդալեցար ճաշդ ձգեցիր ու ելար գնացիր
« մեռելը թազելու, գարձեալ հետդ էի : Եւ Աստուծ զիս
• զրկեց որ զքեզ եւ զՍառա հարսդ բժշկեմ : Ես եմ Ռափա-
« յէլ, այն եօթն սրբոց հրեշտակաց մէկը՝ որ կհանեն կը-
« մատուցաննեն զազօթս արդարոց առաջի փառաց Սրբոյն » :
Այս լսելուն պէս Հայրն ու որդին սարսափեցան ու երեսի
վրայ ընկան իգետին : Վեր հանեց զիրենք հրեշտակը, սիրո
տուաւ քաջալերեց . « Ոչ եթէ իմով ինչ շնորհօք եկի ես,
ըսաւ, այլ կամօք Աստուծոյ ձերոյ . օրհնեցէք ուրեմն զնա
յաւիտեան եւ այս սքանչելիքը պատմեցէք . ես զիս զրկո-
ղին քովնորէն կերթամ » : — Այս ըսաւ եւ աներեւոյթ եղաւ,
թողլով զանոնք լի հիացմամբ եւ երախտագիտութեամբ :

Մահ Տովբիթայ : — Այն զգացմունքներով լցուած Տով-
բիթ գոհութեան փառաւոր երդ մը երգեց՝ Աստուծոյ ըս-
քանչելիքը պատմելով : Այս գիպուածէն ետքը գեռ երկար
ժամանակ ապրեցաւ երանելի ծերունին . 58 տարեկան էր
երբ աչուըները կուրցան, 8 տարիէն նորէն բացուեցան .
Իւր թուանց որդիքը տեսաւ, եւ մինչեւ կենաց վերջին
վայրկեանը խաղաղութեամբ եւ ուրախութեամբ անցուց :
Երբոր հարիւր յիսուն տարեկան խոր ծերութեան հասաւ,
իմացաւ որ մահը մօտ է, ընտանիքը քովլ ժողովէց, յայտ-
նեց նոցա նինուէին մօտալուտ կործանումը, Խորայելա-
ցոց աւետեաց երկիրը գառնալը, տաճարին աւրուելէն
յետոյ նորոգութեան ու աստուածպաշտութեան վերատին
հաստատութիւնը . պատուիրեց որդւոյն որ բոլոր կենացը
մէջ վայրկեան մը զՍառաւած չմոռնայ, արդար լինի միշտ

եւ ողորմած, եւ զմոյրը իւր քովը թաղելէն յետոյ՝ ելնէ ընտանեօքը Մարաց երկիրն երթայ:

Մեռաւ Տովբիթ, եւ Տուբիս մեծ պատուով զինքը թաղեց. նոյնպէս թաղեց անոր քով նաեւ իւր Աննա մայրը. եւ անով տեղով նինուէն ելաւ եկբատան դնաց իւր Հըռագուէլ աներոջ քով. հոն ծերացաւ մեծաւ պատուով, թաղեց փառօք իւր աներն ու զոքանչը, եւ անոնց ամէն ստացուածքը ժառանգեց: Ինքն եւս բարի ծերութեամբ հարիւր քաան եւ եօթն տարեկան վախճանեցաւ՝ առանց վայրկեան մը Աստուծոյ ճանապարհէն խոտորելու յամենայն կեանս իւրում: (*)

(*) Տովբիթայ զրոց վրայ տարակուսեցան ոմանք իքննարանից, մէջը ժամանակազրական քանի մը անձշղութիւն տեսնելով. բայց բնազիր քաղցկարէնը կորսուած լինելուն համար՝ չնմք կարող գիտնալ թէ քարզմանուրեանց մէջ երեւած այս անձշղութիւնները իրօք Տովբիթայ զրոց մէջ կային արդիօք: Իսկ երեւ ոմանք կտարակուսին նաև Ռափայէլ հրեշտակին ձկան լերդին ըրծցկական զօրուրեանը վրայ բաածին, բոյ լիշեն՝ որ կաւը ինքիրմէ զօրուրիւն մը չունի, բայց Արարշին ձեռօքը մեր նախածնողին մարմին եղաւ բաքանչելի, եւ իծնէ կուրին աշքը բացաւ: Խո՞յ որ այս սրտաշարժ պատմութիւնը՝ մեզի շատ տեսակ առաջնուրեանց օրինակ մի է, որ եւ կքաջալերէ մեր սիրոց որ ցլքանիմք յերեսաց նեղուրեանց եւ փորձուրեանց, վասն զի ամենողորմն Աստուած պատրաստ է օգնել մեզ, եւ մեր բարի զործերը փուլի վարձատրել՝ իձեռն սուրբ Հրեշտակաց իւրոց:



Գ. Լ. Ա. Խ. Խ. Ժ. Թ.

ԽՄՐՅՅԵԼԻ ԹԱԳԱՒԽՈՐՈՒԹԵԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆՔՆ ՄԻՆՉԵՒ ՑՈՒ-
ԴԱՅԻ ԹԱԳԱՒԽՈՐՈՒԹԵԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Եզեկիա . իւր բարեպաշտութիւնը : — Եզեկիայի պատերազմները . Սենեքերիմ եւ Ռափսակ : — Սենեքերիմայ բանակին կոտրածը : — Մահ Սենեքերիմայ . Արձրունիք եւ Գնունիք ինայաստան : — Հիւանդութիւնն Եզեկիայ , եւ քժշկութիւննորա : — Եզեկիայ ցուցամուռներին ու մահը : — Մանասէ եւ գերութիւննորա : — Մանասէի աղօթքն ու ազատութիւնը : — Հողովեռնէս Հրէաստան կարշակ : — Հրեայց սովի կրոնուն : — Ցուդիթ : — Ցուդիթ կապաննէ զՀողովեռնէս : — Ցուդիթ Բետիղուա կրտանայ : — Հողեկիեռնեսի գորքը ցիրուցան կլինի : — Ցուդիթայ փառքք : — Ամոն եւ Ցովսիա , Թագաւորք Ցուդայ : — Ցովսիայ բարեպաշտութիւնը : — Մահ Ցովսիայ : — Ցովաքազ : — Ցովակիմ : — Սկիզբն Եօթանասնամեայ գերութեան Բարիլսնի : — Երեմիա , Բարուք . մահ Ցովակիմայ : — Ցեքոնիա : — Սերեկիա , Վերջին Թագաւոր Ցուդայ : — Վերջ Թագաւորութեան Ցուդայ : — Նամքատ եւ Բագ բատունիք : — Ոլլր Երեմիայ :

(718—587)

Ե Եզեկիա . իւր բարեպաշտութիւնը : — Խսրայելի թագաւորութեան կործանման ժամանակը վեց տարիէ իվեր Ցուդայի վրայ կթագաւորէր Եզեկիա : Առաջին գործն այն եղաւ որ Աստուծոյ բարկութիւնն իշեցունէ , զոր հայրը Աքազ սոսկալի ամբարշտութեամբը իւր եւ ժողովրդեանը վրայ շարժեր էր . ուստի մէկէն տաճարին դռները բանալ տուաւ , քահանայքն ու ղեւտացիքը ժողովեց , ապսպրեց նոցա որ սրբուն եւ տաճարը սրբեն , մէջէն կուոց ամէն ազտեղութիւններն ու արձանները հանեն վերցընեն . նոցա սեղանները կործանեց , արձանները փշրեց՝ Կեդրոնի հեղեղատը նետեց . խորտակեց նաեւ Ցովսիսի անապատին մէջ շինել տուած պղնձի օձը՝ որոյ առջեւ ժողովուրդը զոհ կընէր իբրեւ աստուածային բանի մը , բարձրաւանդակները քանդեց , գիցանուէր անտառները ջարդեց , ամէն տեղ իդանայ մենչեւ ցիւրասքէ սուրհանդակներ յու-

զարկեց, յորդորելով զբոլոր չըեայս որ դան պասեքի տօնը կատարեն, եւ այնպիսի փառաւորութեամբ կատարեց այն մեծ տօնն որ տասնեւչորս օր տեւեց, եւ Սողոմոնէն իվեր



Երուսաղեմայ մէջ այնպիսի շքեղ հանդէս ու անհամար բազմութիւն հանդիսականաց չէր եղած :

Եզեկիալի պատերազմները. Սենեքերիմ եւ Ռափսակ : — Այնուհետև Եզեկիա յայմն ու վատահութիւնը Աստուծոյ պաշտպանութեանը վրայ դրած՝ զէնք առաւ, Փղշտացւոց վրայ դիմեց, յաղթեց նոցա, բոլոր տիրած քաղաքնին ու բերդերնին ետ առաւ եւ երկիրնին մինչեւ Գագա զարկաւ ապականեց : Այս յաջողութեամբ եւս սիրո առած՝ Թակ-ղադ-փաղասարին իւր հօրը վրայ դրած հարկը չուզեց Ասորեստանեայց վճարել : Բայց Սաղմանասարայ յաջորդելով որդին Սենեքերիմ՝ ահագին բանակաւ վրան եկաւ, շատ քաղաքներու առանց պատերազմի տիրեց, եւ Եզեկիա սարսափած՝ Մեղայ, ըսաւ անոր, եւ 300 արծաթ եւ 50 ոսկի տաղանդ հարկ տուաւ, զոր եւ ճարելու համար հարկադրեցաւ տաճարին դրանց վրայի զարդերն եւս հանել :

Սենեքերիմայ դէմ զօրանալու համար Եզեկիատացւոց թագաւորին հետ դաշնակցութիւն ըրաւ Եզեկիա . եւ Սենեքերիմ որ հազիւքիչ մը հեռացեր էր, այն դաշնակցութեան լուրն առածին պէս ետ դարձաւ, եկաւ Երուսաղեմայ մօտ Լաքիսը պաշարեց, եւ իւր Ռափսակ զօրավարը զօ-

րօք բազմնք երուսաղեմայ վրայ գրկեց : Պարսպին քովլ բանակեցաւ Ռափսակ . Եղեկիայի կողմանէ իւր տանը հաղարապետը , հրովարտակաց դպիրն ու յիշատակաց դպիրն եկան որ հետք խօսին իհաշտութիւն , եւ Ռափսակ ըստ նոցա . « Գնացէք զրուցեցէք Եղեկիային . այսպէս ասէ մեծ արքայն Ասորեստանեայց . Որոյ վրայ յոյսդ դրեր ես . միթէ խորհրդակ կամ խօսքով պատերազմ կլինի . ուրեմն Բնչ բանի վրայ յուսացեր ես որ ինձ չես հնազանդիր : Գիտեմ որ քո յոյսը՝ Եղեգնեայ ցուպն՝ ջախջախ եղիպտացին է , որուն թէ որ մէկը կոթընի՝ կխորտակի ու ձեռքը կվիրաւորէ . այնպէս է Փարաւոն արքայն Եգիպտացւոց , եւ ամենեքեան որ յուսացեալ են ինա : Եկէք հնազանդեցէք տեառն իմում արքային Ասորեստանեայց , եւ ես ձեզ Երկու հազար ձի տամ թէ որ կրնաք անոնց վրայ նստեցունելու հեծեալ գտնել : Հապա Բնչպէս ուրեմն դէմ պիտի գնէք տեառն իմոյ : Եղեկիային զրկած պաշտօնեաները մոտածելով որ անոր բերնէն հանած սպառնագին խօսքերը ժողովուրդը լսելով աւելի եւս սիրտը պիտի կոտրի լքանի , « Հետերնիս ասորերէն խօսէ , ըսին , որովհետեւ կհասկընամք , եւ մի խօսիր հրեարէն՝ որպէս զի պարապին վրայ դիզուած ժողովուրդը չլոէ : — Միթէ ձեզի կամ ձեր տիրոջը հետ խօսելու զիս զրկեց տէրս . ոչ ապաքէն պարըսպին վրայ նստած ժողովրդեան հետ խօսելու համար » . ըստ ու ուրք ելաւ , աղաղակեաց իձայն մեծ հրեարէն ու ըստ . « Լսեցէք թագաւորին մեծի արքայի Ասորեստանեայց պատգամը . այսպէս կըսէ արքայ . Զիսաքէ զձեզ Եղեկիա այնպիսի խօսքով որով չկրնար զձեզ փրկել . մի լսէք իրեն նաեւ Երբոր ըսէ թէ աստուած զձեզ կփրկէ եւ քաղաքնիդ Ասորեստանեայց թագաւորին ձեռքը չմատնուիր : Միթէ փրկեցին աստուածք աղգացն զիւրաքանչչիւր Երկիր իձեռաց արքային Ասորեստանեայց : Ո՞ւր է աստուած Եմաթայն եւ Արփաթայ . եւ ուր է աստուած քաղաքին Սեփարուիմ . միթէ կարացին փրկել զՍամարիա իձեռաց իմոց : Այն ազգաց աստուածներէն որն իւր Երկիրը կրցաւ ձեռքէս աղատել որ ձերը կարող լինի Երուսաղէմը ձեռքէս աղատել » :

ՍԵՆԵՔԵՐԻՄԱՅ բանակին կոտրածը : — Այս որոտընդուստ սպառնալեաց առանց բառ մը պատասխան տալու՝ հագուստնին պատուելով եկան եղեկիային պատմեցին : Ի՞նքը եղեկիա եւս լսելուն պէս՝ վրայի պատմուձանը պատռեց, քուրձ զգեցաւ, վազեց տաճարը Աստուծոյ գիմեց, շուտ մը իւր հազարապեան ու հրովարտակաց գպիրը քանի մը ծեր քահանայից հետ եսայի մարդարէին դրկեց, որպէս զի աղաչեն իրեն որ Աստուծմէ օգնութիւն խնդրէ : Եւ մինչդեռ ինքն Աստուծոյ ոտքն ընկած անոր գթութիւնը կը պաղատէր, եկաւ հասաւ եսայի ու ըսաւ իրեն . « Սենեքերիմայ համար ըրած աղօթքդ լսեց Աստուծած եւ այսպէս կըսէ անոր .

* Անգոստնաց արհամարհեաց զքեզ դուստր Սիրվի . գլուխ շարժեաց իմերայ դուստր երուսաղեմի . զ՞ն նախատեցեր եւ գրգռեցեր, եւ առ ն բարձրացուցեր զբարբառ քո . եւ ոչ ամբարձեր զաջս իբարձունս իՍուրբն Խարայեի . զի՞ իձեռն հրեշտակաց նախատեցեր զՏէր : Արդ զկայս հանգստեան քո, եւ զեկ եւ զմուտ ճանապարհաց քոց ես ինձեն զիտեմ . ես սրտմտուրին քո զոր սըրտմտեցեր, եւ դառնուրիւն քո եկ առաջի իմ . ես արկից Վարապան իցուուկս քո, եւ դանդանաւանդ իկզակս քո, եւ դարձուցեց զքեզ ընդ նոյն ճանապարհ՝ ընդ որ եկիր : Վասն այսորիկ այսպիս ասէ Տէր իմերայ արքային Ասորեստանեաց . Մի մտցես իբաղաքս յախ, եւ մի նետս արկցես իմերայ դորա, եւ մի փակեսցես զդա վահանօք, եւ մի պաշարեսցես զդա պատնիօք : Զի վերակացու եղեց քաղաքիդ այդմիկ ապրեցուցանել զդա, վասն իմ եւ վասն Դառքի ծառայի իմոյ :

Նոյն գիշերը հրեշտակ Տեառն մոտաւ Ասորեստանեաց բանակը եւ հարիւր ուժուունեւհինդ հազար մարդ սասակեց : Առաւոտն ելաւ տեսաւ Սենեքերիմ որ դաշտը գիշեկով լցուեր է, հասկըցաւ որ Հրէից Աստուծոյն ձեռքն էր զանոնք ջարդողը, փութացաւ ինինուէ :

Մահ Սենեքերիմայ. Արծրունիք եւ Գնունիք իՀայաստան : — Սենեքերիմ մահուընէ ազատելու համար իւր մայրաքաղաքը համնելու կաճապարէր, եւ չէր գիտեր որ օտար երկիր չգտած ու սարսափած մահն հոն պիտի գտնէր որախողսող, եւ այն եւս՝ նոյն իսկ իւր որդւոցը ձեռքով ինչպէս որ աստուծածակոյս կողմանէ սպառնացեր էր իրեն եսայի : Նինուէ հասնելուն պէս՝ իւր նասրաֆ կուոց մեհեանը աղօթքի գնաց, եւ մինչդեռ առջեւն ընկած երկրպագու-

թիւն կընէր, Այրամելիք եւ Սարասար որդիքը վրան վազեցին, սրով զարկին մեռուցին ու փախան գնացին Հայաստան, եւ սիրով ընդունելութիւն գտան Հայոց թագաւորէն, ու իբրեւ արքայական իշխանք մեծ պատուի մէջ մընացին։ Իրենցմէ սիրեցան Արծրունի եւ Գնունի մեծ նախարարութիւնները որ միշտ անուանի եղան, եւ Արծրունիք վերջապէս Հայոց մէկ մասին վրայ թագաւորեցին։ Ինչպէս որ մարգարէացեր էր Սուրբ Քերթողահայրն մեր Մովսէս Խորենացի։

Հիւանդութիւն Եզեկիայ եւ բժշկութիւն նորա։ — Վրան շատ չանցաւ՝ ծանր հիւանդացաւ Եզեկիա, եւ եսայի մարդարէն եկաւ Աստուծոյ կողմանէ իմացուց անոր մօտահաս մահը, եւ ըստ որ չմեռած՝ տանը համար հարկաւոր եղած հրամանները տայ։ Մահուան ձայնն որ լսեց Եզեկիա, ե-



թեսը պատին դարձուց, « Յիշեա զիս, Տէր, զի գնացի առաջի քո արդարութեամբ եւ ճշմարտութեամբ սրտիւ, եւ զհաճոյս աւած զի քո արարի » ըստ, ու սկսաւ գետի պէս արցունք թափել։ Իգութ շարժեցաւ Տէր վրան, նորէն եսային զրկեց իրեն որ եկաւ ըստ։ « Այսպէս ասէ Տէր Աստուած Դաւթի հօր քո. Ազօթքդ լսեցի, արտասուքդ տեսայ եւ ահա տասնըհինգ տարի գեռ կեանքդ կաւելցունեմ, եւ երեք օրէն պիտի ոտք ենես ու ատճարն երթաս։ — Ինչին իմանամ թէ իրաւցընէ Աստուած զիս պիտի բժշկէ

Եւ երեք օրէն տաճարը կարող պիտի լինիմ երթաւ. Հարցուց եզեկիս : — Այս նշան լինի քեզ, պատասխանեց եսայի, որ արեւու ժամացուցին վրայի շուքը տասն աստիճան



ետ դառնայ » : Եւ երբ յանկարծ շուքը մարգարէին ձայնին հնազանդելով տամն աստիճան ետ դարձաւ, հաւատաց եզեկիս, եսայեայ հրամանովը վէրքին վրայ չոր թուզ գնել տուաւ եւ մէկէն առողջացաւ : — Եւ այս շնորհակալութեան գեղեցիկ աղօթքն երգեց եզեկիս :

* Ես ասացի իվերանալ աւուրց իմոց զնացից իբրունս դժոխուց : Թողի բգմնացորդս ամաց իմոց : Ասացի քէ ոչ եւս տեսից զմարքն ընակոք իւրովք : Պակասեցայ ես յազգատոննմէ իմմէ : Բողի զմնացորդս կենաց իմոց . Եփին ես զնացին յինէն՝ որպէս որ քակէ զտադաւար կանգնեալ : Եղեւ նոզի իմ առ յինէն որպէս ոստայն սատարաց մերձ ինատանել : Յաւուր յայնմիկ մատնեցայ մինչեւ յառաւուօտ : Երբեւ զատիւծ այնպէս խորտակեաց զոսկերս իմ, զի խոտոնչենք մինչեւ իզիշեր մատնեցայ : Իրբեւ զծիծառն այնպէս նշեցի, եւ իրբեւ զտայանի այնպէս մնչեցի . զի նուալեցան աչք իմ ինայելոյ իբարձունս երկնից առ Տէր որ Փըրկեացն զիս, եւ փարատեցոյց զցաւս անձին իմոյ : Եւ ինքն կարգեաց զամենայն ամս իմ իդառնուրիսն անձին իմոյ : Տէր վասն այսորիկ պատմեցաւ քեզ, զարբուցեր զնոզի իմ, մխիթարեցայ՝ եւ կեցի : Անաւասիկ իխաղաղութիսն դարձաւ զառնուրիսն իմ . փրկեցեր զանձն իմ զի մի կորեաց, եւ ընկեցեր յետոյ իմ զամենայն զմեղս իմ : Զի ոչ քէ որ իդժոխս են խոստովան առնիցին առ քեզ . եւ ոչ մեռեալք օրիննեցեն զքեզ, եւ ոչ յուսացեն յողորմութիսն քո՞ ուք իշանեն իգուր : Այլ կենդանիք օրիննեցեն զքեզ . որպէս եւս այսուհետեւ մանկուն ծնաց՝ որ պատմեցեն զարդարուրիսն քո, Տէր փրկուրեան իմոյ : Եւ ոչ զադարեցից օրինել զքեզ սաղմոսարանաւ զամենայն աւուրս կենաց իմոց, յանդիման տաճարիդ Աստուծոյ :

Եղեկիայ ցուցամոլութիւնն ու մահը : — Բարիլոնի Մարովագ-Բաղդան (Կամ Պարօսաֆ-Պալատան) թագաւորը լսելով որ եղեկիա մահացու հիւանդութենէն ազատեր է՝ ու արեւուն ետ գառնալուն մեծ հրաշքն եւս իրեն համար է ըրեր Աստուած, շատ մը ընծաներով ուրախակցութեան գեսպաններ յուղարկեց իրեն : Սիրով եւ պատուով ընդունեցաւ զանոնք եղեկիա, բոլոր երուսալեմի մէջ զիրենք պատցնել տուաւ ցուցուց ամէն բան, մինչեւ անդամ բոլոր իւր պալատին գանձին մէջ ինչ որ ունէր չունէր : Իւր այս ցուցամոլութեանը վրայ բարկացաւ Տէր . Եսայի մարդարէն զրկեց որ եկաւ ըսաւ . « Աստուծոյ խօսքը լսէ . օր պիտի գայ որ բոլոր քու եւ հարցդ գիզած գանձերը Բարիլոն պիտի տարուին, եւ որդիքդ Բարիլացւոց թագաւորին ներքինիները պիտի լինին » : Խոնարհեցաւ եղեկիա, « Բարի է բան Տեառն զօր խօսեցաւ, ըսաւ, միայն գոնէ իմ օրս խաղաղութիւն եւ հանգատութիւն լինի » : Եղեկիայի վերջին խնդրուածքն եւս կատարեց Աստուած . Խաղաղութեամբ եւ հանգատութեամբ մնացած օրերն անցուց, երուսալեմը շէնցուց, բնակչաց ջրի նեղութիւնը վերցընելու համար ջրաբաշխ ու ջրմուղ մը շինելով՝ քաղաքին մէջ առատ ջուր բերել տուաւ : Քսանեւինն տարի թագաւորելէն յետոյ վախճանեցաւ, եւ իգերեղմանս թագաւորաց թաղուեցաւ : — Եղեկիա այնչափ աւելի Աստուծոյ սիրելի եղաւ, որչափ որ հայրն Աքազ իւր ամբարշտութեամբը գրգռեր էր զբարկութիւն նորա : Ա. Դիրքը շատ գովեստով կյիշատակէ զնա : Աստուածապաշտութեան հետ նաեւ աշխարհաշէն եղեւ եւ սիրելի ժողովրդեանն :

❖ Մանասէ եւ գերութիւն նորա : — Տասուերկու տարեկան էր Մանասէ երբոր հօրը աթոռն ելաւ, եւ մինչդեռ ամէնքը կյուսային եղեկիայի աստուածապաշտութիւնը վրան տեսնել լիովին, նա իւր չար խորհրդականացն հետեւելով, որ վրան մեծ ազգեցութիւն ունեցան՝ կռապաշտութիւնը հաստատեց, հօրը կործանած բարձունքը նորէն շինեց, Բահաղու սեղան կանգնեց, անտառներ տնկեց, երկնքի աստղերը պաշտեց, եւ մինչեւ Աստուծոյ տաճարին մէջ կուոց սեղան շինել տուաւ : Հմայէր, հաւահարց լինէր,

Վկուկներ ու կախարդներ շատցուց եւ շատ անպարտ արիւն թափեց : Եւ ոչ այսչափ միայն , այլ ահաւոր անգթութեամբ նաեւ բուն իւր որդիքը ողջակէղ ըրաւ նոցա : Շատ անգամ իձեռն մարդարէից խրատեց զնա Աստուած . բայց արհամարհեց Մանասէ ու տանջեց զանոնք : Սոցա մէջ աւելի համարձակախօս յանդիմանիչն էր մեծն եսայի . ամպարիշտ թագաւորը ոչ նորա թագաւորական ցեղէ լինելը նայեցաւ եւ ոչ հարիւրամեայ ծերութենէն պատկառեցաւ . հրամայեց որ սղոցեն զաստուածառաք մարդարէն : Այս սոսկալի անօրէնութեանց վրայ սաստիկ բարկացաւ Աստուած , « Երուսաղեմի հետ եւս Սամարիոյ ու Աքաարին տանը պէս պիտի վարուիմ ու երկրիս վրայէն զինքը պիտի ջնջեմ վերցունեմ » ըսաւ : Եւ յիրաւի , քիչ ժամանակէն Սենեքերիմայ որդին Ասորդան (կամ՝ Ասարատոն , էզար-Հաստոն) որ այն ինչ Բաբիլոնի եւս տիրապետեր էր , եկաւ մոտաւ Յուգայաստան , Երուսաղեմի տիրեց եւ զՄանասէն շըդթայակապ գերի տարաւ իԲաբիլոն :

Մանասէի ազօթքն ու ազատութիւնը : — Մանասէ գըլիուն եկած այս սոսկալի թշուառութենէն՝ հասկըցաւ ճըշմարիտ Աստուծոյն զօրութիւնն ու վրէժինդրութիւնը , խոնարհեցաւ անկաւ առաջի նորա , եւ զզջման այս սքանչելի ազօթքն ըրաւ .

* Տէր ամենակալ Աստուած Աքրահամոն՝ Խանակայ՝ Ցակորայ եւ զաւակի նոցա արդարոց . ամենակալ Տէր՝ քոյ զմեղս իմ :

Որ արարեր գերկինս եւ զերկիր՝ եւ զամենայն զարդ նոցա . ամենակալ” : Որ կապեցեր զծով բանիս հրամանիքոյ , փակեցեր զխորս , կնքեցեր ահաւոր եւ փառաւորեալ անուամբ քոյ սրբով . ամենակալ” :

Որ ամենայն ինչ սարսի եւ զոդայ յերեսաց անի զօրութեան քոյ . ամեն” : Անքաւ է մեծվայելչուրիսն փառաց սրբուրեան քոյ , եւ սաստիկ է քարկուրին սպառնակեաց քոյ իմերայ մեղաւորաց . անջափ եւ անքնին են ոյորմուրինք աւետեաց քոյ . ամենակալ” :

Դու Տէր բարձրեալ՝ զքած , երկայնամիտ , բազումողորմ , եւ զդջանաս իմերայ չարեաց մարդկան . ամենակալ” :

Դու Աստուած ոչ եղեր ապաշխարութիւն վասն արդարոցն Աքրահամոն , Խանակայ եւ Ցակորայ , որք ոչ մեղան քեզ . ամենակալ” :

Այլ եղեր ապաշխարութիւն վասն իմ մեղաւորիս , զի մեղայ աւելի քան զաւազ ծովու , եւ բազմացան անօրենութիւնք իմ . ամենակալ” :

Զեմ արժանի հայիր՝ եւ տեսանել զբարձրութիւնս երկնից իրազմութենէ անօրենութեան իմոյ . ամենակալ” :

Կորացեալ եմ ես իբռնուքենէ կապանաց երկարից . ես ոչ գոյ ինձ հանգիստ . ամենակալ Տէր՝ թղջ զմեղս իմ :

Բարկացուցի զարտմութիւն , ես զշար առաջի քոյ արարի . կանգնեցի պատկեր՝ ես բազմացուցի զցասումն . ամենակալալ”:

Ես արդ ; Տէր՝ իսուարմնցուցանեմ զծունը սրտի իմոյ , ես հայցեմ իբաղցրութենէ քումմէ . ամենակալալ”:

Մեղայ Տէր՝ մեղայ , ես զանօրենութիւնս իմ ես ինձեն զիտեմ . ամենակալալ”:

Աղաքեմ ես խնդրեմ իքին , թղջ ինձ ծէր , թղջ ինձ . ես մի կորուսաներ զիս ըստ անօրենութեան իմոյ . ամենակալալ”:

Մի յափառեան բարկանար ինձ Տէր , ես մի յիշեր զցարիսն իմ , ես մի պարտաւորեր զիս ընդ իջեալսն իներքոյ երկրի չարեօք . ամենակալալ”:

Զի զոր Աստուած՝ Աստուած ապաշխարողաց ես , ես իս ցոյց զբարերարութիւնդ քո , զի անարժան եմ . ամենակալալ”:

Կեցուացես զիս ըստ բազում ողորմութեան քում . ես ես օրհնեցից զբեզ զամենայն աւուրս կենաց իմոց . ամենակալալ”:

Զքեզ Տէր օրհնեն ամենայն զուարքունք երկնից . ես քո են փառք յափուանս . ամէն :

Այս ցաւագին զդշմանն ու ապաշխարութեանը վրայ գթացաւ Աստուած , եւ ազտատելով զնա Ասորեստամնեայց թագաւորին ձեռքէն՝ երուսաղէմիւր աթոռը դարձուց : Անոր վրայ գեռ երեսունեւերեք տարի ապրեցաւ Մանասէ , նոր կեանք մը սկսելով իւր աստուածապաշտ հօր անուանը արժանի . կանգնել տուած սեղանները կործանեց , կարգ կանոն գրաւ թագաւորութեանը , երուսաղէմի պարիսպները նորոգեց ամրացուց , ու մինչեւ կենաց վերջին օրը հաւատարիմմաց իւր հարցը Աստուծոյն , որոյ ահաւոր է արգարութիւնը , բայց մեծ է եւ ողորմութիւն նորա :

Հողովիեռնէս Հրէաստան կարշաւէ : — Սակայն Աստուած նորէն ուզեց փորձել զջրեայս եւ անոնց ցուցունել իւր ամենակալ զօրութիւնը : Ասորդանի որդին ու յաջորդը նախույղունուոր (*) կամ ըստ արտաքնոց Սաւադին , Ասորեստաննեայց հզօր թագաւորութեան աթոռն ելնելուն պէս՝ իսօլ ամբարտաւանութեամբ մը միտքը զնելով բոլոր աշ-

(*) Այս նարուքողնոսորայ վրայ շատ տարակոյսներ կան , ինչպէս նաև Զուղբայ զրոց ժամանակազրութեան ու մէջի յիշուած քանի մը պարագաներուն վրայ : Մեք հաւանականագոյն երեացած կարծեաց նետենեցանք այնպիսի նիւրի մը մէջ՝ զոր կատարեալ լուծել կարենալը անկարելի կերեալ մեզ , ես զոր նոս աւելորդ կիամարդիմք բացատրել :

իսարհիս տիրապետել, բազմագունդ բանակաւ իւր չողովեննես զօրավարը զրկեց որ երթայ արեւմտեան թագաւորութիւններն իրեն հնազանդեցնէ : Անհամար ձիաւորներով, հետեւակ զօրքերով ու սպառապէն կառքերով ճամբայ ելաւ չողովեռնէս, եւ սոսկալի հեղեղի պէս ամէն անցած տեղերն արհաւերք, աւերակ եւ կոտորած ձգելով՝ շատ քաղաքներ ու աղգեր անդիմադարձ անձնատուր եղան իրեն . միայն Յուգայի որդիքը բոլոր վստահութիւննին իւրեանց հարց Աստուծոյն վերայ հաստատելով՝ սիրտ ըրին նորա գէմ գնելու, վասն զի յայտնի գիտէին թէ չողովեռնեսի միտքը այն էր որ Յուգայաստանն ալ ոչ միայն Ասորեսատաննեայց գերի ընէ ու թագաւորութիւննին վերցընէ, հապա նաեւ ճշմարիտ աստուածպաշտութիւնը ջնջէ ու Ասորեսատանի կուոց պաշտօնը հաստատէ : Այս անակնկալ գիմադարձութեան զարմացաւ՝ կատաղեցաւ չողովեռնէս, շուտ մը զօրքը Բետիուայի վրայ խաղացուց, որ Եռնապատ գրիւք չքէաստանի ամեննէն ամուր քաղաքն ու գուռը կհամարուէր . եւ միանգամայն իրեն եկած հնազանդած իշխանները կանչեց եւ հարցուց անոնց թէ ովլէ այդ ժողովուրդն որ իրեն գէմ գնելու կհամարձակի : Ամոնացոց Այիովր իշխանն յառաջ անցաւ, « Հրեայք են անոնք, ըստ . զօրաւոր Աստուած մը ունին որ անյազթելի է . ուստի եւ իրենց յաղթելու համար պէտք է սպասել որ յանցանքով մը իրենց Աստուածը բարկացունեն ու նորա պաշտպանութեննէն զրկուին »: Այս անախորժ պատասխանին վերայ չողովեռնէս ահռելի ձայնով մը՝ « Նաբուքութնոսորէն զատ ովլէ աստուած, գոչեց . Եռներն այն սինլքոր մարդոց արիւնովը պիտի արբուցանեմք, եւ դաշտերը գիշեկամբք նոցա պիտի լցունեմք . այն ժամանակ կիմանաս թէ ովլէ նաբռւքութնոսոր »: Այս ըսելով՝ Հրամայեց որ Աքիովրին ձեռքն ու ոտքը կապեն՝ Բետիզուայի պարսպին տակը նետեն, որպէս զի անոր առնուիլը տեսնէ եւ Հրեց հետ ինքն ալ հոն չարաչար սպանուի :

Հրեայք սովի կբռնուին : — Հրեայք Աքիովրը ներս առին եւ իրմէն իմանալով չողովեռնեսին սոսկալի կատաղութիւնն ու մեծ պատրաստութեամբ վրանին գիմելը՝ սար-

սափեցան. աւելի եւս շատցաւ իրենց սարսափն երբ քիչ ժամանակէն նա հասաւ ու հարիւր քսան հազար հետեւակով եւ քսանուերկու հազար ձիաւորօք քաղաքն շուրջանակի պատեց պաշարեց, եւ խմելու ջրերնին կտրեց : Գուբերու եւ աղբիւրներու մէջ ունեցած ջրերնին շուտով հատաւ, արք եւ կանայք, երիտասարդք եւ մանկունք սկսան հրապարակներու մէջ ծարաւահիւծ՝ ծարաւատանջ գլորել թաւալիւ, միահամուռ Ողիա քաղաքապետին վրայ գիմեցին աղաչելով որ հզօր թշնամիոյն յաւար մատնէ քաղաքը, «Զի լաւ է մեզ, կըսէին, որ Սոսրեստանեայց գերի լինիմք ու նոցա իշխանութեանը տակ ծառայելով ապրիմք, քան մեր աչօքը տեսնեմք մեր տղայոց եւ կանանց մահը» : Այս ասացին ու ամէնքը ձայներնին վերուցած սկսան լալ՝ ողբալ եւ առ Սատուած աղաղակել որ նայէ ողրոմի իրենց խեղճութեանը : Սիրտ տուաւ նոցա Ողիա, «Քաջալերեցարնք, եղբարք, ըստաւ, եւ հինգ օր եւս համբերեցէք. եւ թէ որ այն հինգ օրուան մէջ Աստուած մեզ չողորմի ու տեղէ մը մեզ օգնութիւն զղրկէ՝ ուզածնիդ կկատարեմ», համոզեց զիրենք ու տներնին արձակեց :

Յուղիթ: — Այս ժամանակ Բետիղուայ քաղաքին մէջ Շմաւոնի ցեղէն՝ Մերարեայ գուստը Յուղիթ անունով մանկահասակ այրի կին մը կար՝ որուն չքնաղ գեղեցկութեանը հաւասար էր նաեւ իմաստութիւնը : Մանասէ էրկանը մեւնելն իվեր երեք տարին անցեր էր, եւ բոլոր այն ժամանակ քուրձ ու այրութեան զգեստ հագնելով՝ շաբաթ ու տօն օրերէն զատ ամէն օր պահք կպահէր : Երիկն իրեն շատ ոսկի, արծաթ, ծառաներ, աղախիններ, արտեր, ագարակներ ու անասուններ թողեր էր, զորս անձամք կհոդար կդարմանէր Յուղիթ . եւ այնպէս երկիւզած էր իջեառնէ՝ որ երեք մէկը չէր համարձակած վրան չարախոսութիւն մը ընել : Ազգակցացը թշուառութեանը վրայ շատ ցաւելով՝ միտքը դրաւ որ ջանայ զանոնք աղատել վտանգաւ անձին իւրոյ : Դնաց նոյն գիշերը Ողիային ու ժողովրդեան ծերերուն իմացուց որ Բետիղուայէն գուրս պիտի ենիէ՝ դռները բանան առջեւը . ինդրեց որ իրեն համար աղօթք ընեն, բայց իւր միտքը չյայտնեց նոցա :

Դարձաւ տունը, անկաւ Աստուծոյ առջեւն, ու լալով՝
«Տէր Աստուած իմ, լուր ձայնի աղախնոյ քոյ եւ նայեաց
իխնդրուածս այրւոյս. փրկեա զմեզ ինեղութիւնէս եւ ցը-
րուեա զգօրութիւնս թշնամոյն» Տէր ամենակալ, որ խո-
նարհաց ես Տէր Աստուած, կարօտելոց օգնական, տկարաց
ընդունելութիւն, եւ անյուսից փրկիչ» ըսելով՝ խնդրեց
իրմէ որ ժողովրդեան խեղճութեանը վրայ ողորմի եւ զին-
քը իւր գիտաւորութեանը մէջ զօրացընէ: եւ յիրաւի, զօ-
րացած ու քաջալերուած մերկացաւ վրայի քուրձը, քա-
շեց հանեց նաեւ այրութեան հանդերձը զոր երեք տա-
րիէ իվեր չէր հանած, մարմինը լուաց, անուշ իւղով
օծեց, գլխոյն մազերը հիւսեց ոլորեց, ապարօշը ճակատը
կապեց, զգեցաւ ուրախութեան հանդերձը զոր Երկանը
Մանասէին կենդանութեանը ժամանակ կհագնէր, ոսկե-
զօծ կօշիկները ոտքն անցուց, ձեռքն ապարան ջանք գրաւ,
մարգարտածեւ՝ ականակուռ մանեակ պարանոցը կախեց,
մատուքներուն մատանիս եւ գլուխը գորշապահանգս ան-
ցուց, եւ ամենայն կերպով չքնաղագեղ կապուեցաւ զար-
դարուեցաւ իհիացումն տեսողաց: Մախաղի մը մէջ գը-
րաւ փոխինդ, պաղատիտ, մաքուր հաց, հադաղակով գի-
նի եւ սրուակ մը իւղ, աղախնոյն տուաւ զայն, եւ նորա
հետ Բեալղուայի գուռը գնաց: Հոն այլափոխեալ գեղա-
զարդեալ տեսան զինքը Ողիա, զօրավարք, ծերք եւ քա-
հանայք, եւ դէմքին հրաշատեսիլ գեղեցկութեանը վե-
րայ զարմանալով, «Աստուած Աստուած հարցն մերոց տացէ
քեզ զշնորհս, եւ կատարեսցէ զկամս սրտի քոյ իցնծու-
թիւն եւ յուրախութիւն որդւոցն Խարայելի եւ իբարու-
թիւն երուսաղեմի» ըսին մէկ ըերան, ընկան երկրպագու-
թիւն ըրին Աստուծոյ, եւ հրամայեցին գոնապանաց որ
քաղաքին գուռը բանան: Աղախնոյն հետ ելաւ թուղիթ.
Ըոլոր քաղաքացիք ետեւներէն կնայէին մինչեւ որ լերան
տակը մտան՝ ծործորէն անցան աներեւոյթ եղան: Երբոր
բարական առաջ գնացին Ասորեստանեայց պահապաններն
գիմացնին ելան, եւ Յուդթայ գեղեցկութեանը վրայ հիա-
նալով՝ առին զինքը Հողովեռնեսի առջեւը տարին. զար-
մացաւ նա Յուդթայ կերպին ու տեսքին վրայ. եւ երբ լսեց



իրմէ գալստեանը պատճառը, հրամայեց որ զինքն իւր գանձուց խորանին մէջ հանգիստ պահեն, եւ հրաման տըւաւ որ ամէն երեկոյ կարող լինի ազատօրէն ուզած կողմն երթալ իւր Սատուածը պաշաելու :

Ցուդիթ կսպանեէ զՀողովեռնէս: — Այսպէս Ցուդիթ երեք օր անցուց, եւ ըսածին պէս գիշերները միայնակ բանակէն դուրս կենէր, աղօթք կընէր Սատուածոյ որ իւր



գործը յաջողէ իվրկութիւն ազգին իւրոյ . եւ հետը բերած պաշարէն զատ՝ բերանը բան չէր դներ, որպէս զի անհաւատից անսուրբ ձեռօք պատրաստած կերակուրն ուտելով չպլծուի : Չորրորդ օրը Հողովեռնէս իւր խորանին մէջ մեծահաց կոչունք մը ըրաւ բոլոր իւր զօրացը, հոն բերել տուաւ նաեւ զՅուգիթ, խոռվեցաւ՝ յիմարեցաւ իգեղ իգութ երեսաց նորա, ինքզինքը կորմնցուց, այնչափ գինի խմեց որ կեանքին մէջ բնաւ չէր խմած . գիշեր լենելուն պէս փութացոյց ճամբեց կոչնականքը, եւ ինքը միայն մնաց Յուգիթին հետ . բայց որովհետեւ սաստիկ գինի խմելէն գլուխը թմբրած՝ սոքի վրայ չէր կարող կենալ, գահոյից վրայ ընկաւ ու քունը կոխեց : Յայնժամ քաջասիրտն ու հայրենասէրն Յուգիթ՝ աղախինը դրան քով գէտ կայնեցուց, անվեհեր գնաց գահոյից քով, ձեռուլներն ու աշուլները երկինք վերուց, «Տէր Սստուած զօրութեանց, գոչեց, ահա ժամանակն է որ այցելութիւն ընես քու ժառանգութեանդ ». ու տեմնելով որ Հողովեռնէս խոր քունի մէջ է՝ կամացուկ մը քաշեց ազգերէն թու-



ըը հանեց, մազերէն բռնեց « Զօրացն զիս Սստուածդ Խորայելի » ըսաւ . բոլոր ուժովն երկու անդամ սլարանոցին զարկաւ, կտրեց գլուխն հանեց եւ մարմինը գահոյից վըրայէն գլուրեց գետին, գլուխը ձեռքը վրանէն դուրս ելաւ աղախնոյն տուաւ որ կերակրոյ մախազին մէջ ծած-

կեց, ու զօրաց մէջէն անցաւ գնաց իբր թէ բանակէն ա-
զօթքի համար գուրս կելնէր, ուրիշ երիկուններու պէս:

Յուղիթ Բեախիդուա կրառնայ: — Այսպէս առանց վասն-
գի քալելով Բեախիդուա որ հասան, հեռուէն Յուգիթ գը-
րանց պահապաններուն «Բացէք, բացէք, գոչեց, վասն զի
մեզի հետ է Տէր Աստուած մեր»: Յուգիթայ ձայնը լսելուն
պէս՝ ամէնքը վազող վազողի եղան, քաղաքին գուները բա-
ցին, զինքը ներս առին, եւ լապտերներ վառելով եկան
խուռներամ քովը ժողովեցան որ տեսնեն թէ ինչ է: Յայն-
ժամ բարձրաձայն բարեառով ըստ նոցա քաջն Յուգիթ.
«Որդիք Խորայելի, օրհնեցէք զԱստուած որ իւր ողորմու-
թիւնը Խորայելի վրայէն չհեռացուց, այլ այս գիշեր իմ
ձեռքովս մեր թշնամին զարկաւ տապալեց», այս ըստ եւ
Հողովիեռնեայ արիւնաթաթաւ ահռելի գլուխը մախաղէն
հանեց ցուցուց նոցա, ու «Աշաւասիկ, ըստ, գլուխն Հո-
գովիեռնեայ՝ զօրագլսի զօրացն Ասուրայ»: Ժողովրդեան
անկարծելի ուրախութեանը չափ չկար. ինկան երկիր պա-
գին Աստուծոյ եւ ամէնքն միաձայն «Օրհնեալ ես գու Տէր
Աստուած մեր, կըսէին, որ այսօր ժողովրդեանդ թշնամին
ամօթապարտ թողուցիր»: Եւ Ոզիա Յուգիթայ քաջադրծ
հայրենասիրութիւնը գովելով որ իւր անձը հայրենեաց
ու ազգին ազատութեանը վրայ գրաւ մտադիւր, ըստ
անոր. «Օրհնեալ ես գու դուստր յԱստուծոյ բարձրելոյ,
քան զամենայն կանայս որ իվերայ երկրի, եւ օրհնեալ Տէր
Աստուած որ մեր թշնամոյն գլուխը կտրելը յաջողեց քեզ.
անունդ գովութեամբ եւ փառօք յիշատակուի յաւիտեան,
Աստուծոյ եւ մարդկան առջեւ». Եւ բոլոր ժողովուրդը
լիաբերան «Եղիցի, եղիցի» գոչեց: Այն ժամանակը Յու-
գիթ կանչել տուաւնաեւ վերը յիշուած Ամոնացի Աքիովը
իշխանը, որ ամբարհաւած Հողովիեռնեսին անբարբառ
գլուխը տեսնելուն պէս՝ սաստիկ ապշութենէն թաւալեցաւ
գետին ընկաւ, եւ խելքը գլուխը գալով՝ Յուգիթայ ոտքն
ընկաւ երկրպագութիւն ըրաւ, եւ շատ մը գովասանքներ
ու օրհնենքներ տալէն յետոյ, աղաչեց զՅուգիթ որ իրեն
պատմէ թէ ինչպէս կարող եղեւ այս հրաշալի գործը կա-
տարել. եւ երբ ամէն բան տեղն իտեղ լսեց իրմէն, յայտ-

նապէս Աստուծոյ մատը մէջը տեսնելով՝ ամենայն սրտիւ հաւատաց յԱստոււած ու թլփատեցաւ հրեայ եղաւ։

Հողոփեռնեսի զօրքը ցիրուցան կլինի։ — Յուդթայ խորհրդովը Հողոփեռնեսի գլուխը պարսպին վրայէն կախեցին, եւ արեւը ծագելուն պէս զինեալ գուրս ելան Հրեայք, Ասորեստանեայց վրայ յարձակեցան։ Մնոնք դեռ բան մը չիմացած լինելով՝ յանկարծակիի եկան խոռովեցան, սպայք եւ զօրավարք վազեցին Հողոփեռնեսի վրանը գնացին որ ինչ ընելիքնին իմանան, եւ զայն անգլուխ արեան մէջ թաւալած գտնելով՝ զարհուրեցան, պատմուճաննին պատառեցին, լալով ու ողբով գուրս ելան։ Սպարապետին գլխատման գոյժն ռազմէ ռազմ՝ թռչելով ամէն տեղ հասաւ, ամենուն սիրտն ահով գողով լցոյց, եւ ամէնքը լեռներէն դաշտերէն ձորերէն փախչող փախչողի եղան։ Ետեւնէն ընկան Հրեայք, հալածեցին ու ջարդեցին զիրենք, եւ երեսուն օրուան մէջ հազիւ կրցան թշնամեաց բանակի կապուտ կողովալութը ժողովել։

Յուդթայ փառքը։ — Այս հրաշալի յաղթութեան համբաւը բոլոր Յուդայի քաղաքները տարածեցաւ, Յովակիմ կամ Յեսու քահանայապետն անդամ ծերոց հետ երուսաղէմէն եկաւ Յուդիթը տեսնելու եւ շնորհակալ լինելու բովանդակ ազգին կողմանէ. օրհնեցին զինքը միաբան, «Դու բարձրութիւն երուսաղեմի, գու ցնծութիւն իսրայելի, գու պարծանք ազգիս մերոյ, օրհնեալ եղիջիր գու յամենակալէն Աստուծոյ մինչեւ յաւիտեան» կըսէին, եւ բոլոր ժողովուրդը «Եղիցի» կկանչէր։ Հողոփեռնեսին խորանը մէջի ամէն կահ կարասիկով, արծաթեղէն ու ուկեղէն սպասներովը Յուդիթին տուին. նա եւս երուսաղեմի տաճարին նուիրեց։ Զորս կողմէն կանայք գունդագունդ կլաղէին կուգային որ իրենց դիւցանուհին տեսնեն, գովեն, պարուք երգեր կնուագէին իգովեստ նորա, պսակազարդ գեղեցկահանգերձ աղջկունք նորա չորս դին փառաբանութիւններ ու օրհնութիւններ կերգէին։ Յուդիթ ուրախութեամբ սոցա մէջ կեցած ամենուն ձիթենոյ արմաւենոյ սատեր ու ծաղիկ կբաժնէր, նոցա քաղցր երգերուն կձայնակցէր, գոչելով. «Օրհնեցից զէքը Աս-

տուած իմ յօրհնութիւն նոր. Տէք մեծ ես դու եւ փառաւորեալ, սքանչելի զօրութեամբ անպակաս »։ Այսպիսի ցընծալից հանդիսիւ հասան երուաղեմ, հոն տաճարին մէջ շնորհակալութեան զօհեր, ողջակէզներ ու պատարագներ ըրին, Յուգիթ ալ չողեկիեռնեսի կահ կարասին տաճարին նուիրեց, երեք ամիս ժողովրդեան հետ այն տեղ կեցաւ ուրախացաւ, եւ յետոյ գարձաւ իբետիղուա։ Բոլոր կեանքը առաքինութեամբ ու պատուով անցուց Յուգիթ. Հարիւր հինգ տարեկան վախճանեցաւ, էրկանը գերեզմանը թաղեցաւ եւ եօթն օր վրան սուդ առին Խորայելացիք։

Յուգիթայ պատմութիւնը այնչափ աւելի զարմանալի է, որովհեաեւ կին մը եւ այրի կին մըն է գիւցազնուհին։ Ի՞նչ մեծ եւ վեհ է սէրն հայրենեաց, եւ ինչ մեծութիւն եւ վեհութիւն կուտայ հայրենասէր առաքինեաց։ Աստուածաշունչը մասնաւոր գիրք մը նուիրելով հայրենասէր գիւցազնուհիոյ մը՝ կցուցընէ յայտնապէս թէ ինչպէս աստուածահամոյ է այս առաքինութիւնը՝ որովհետեւ ինքն իսկ Աստուած յերկնից օգնութեան կհամնի հայրենասիրին, կլուսաւորէ նորա սիրտն ու ոգին, կզօրացընէ նորա բազուկը, եւ անմահ կընէ նորա գործն ու անունը։

Ամոն եւ Յովսիա, թագաւորք Յուլայ։ — Մանասէին յաջորդեց որդին Ամոն. քսանուերկու տարեկան էր երբ աթոռն ելաւ, եւ փոխանակ հետեւելու հօրը վերջի աստուածապաշտ ընթացքին՝ նորա նախկին ամզարշտութեանը հետեւեցաւ, եւ ինոյն անզեղջ ու անդարձ մնաց, մինչեւ որ թագաւորութեանը երկոտասաներորդ տարին ծառայքը զինքը սպաննեցին։

Ժողովուրդն արքայասպանները բռնեց մեռոյց, եւ տեղը թագաւորեցոյց նորա որդին Յովսիա, եւ որովհետեւ շատ մատաղ ութամեայ մանուկ էր Յովսիա, մայրը Յեղիխա տէրութիւնը կառավարեց որդւոյն անունովը։

Յովսիայ բարեպահաշտութիւնը։ — Յովսիա իշափի հասնելուն պէս տէրութեան սանձը ձեռք առաւ եւ մէկէն սկըսաւ իւր բարեպահաշտական խորհուրդներն իգործ դնել. Կուտպաշտութիւնը հալածեց, Բեթելի մէջ Յերոբովամայ կանդնած սեղանը կործանեց, նորա մօտ թաղուած քրմաց ու

կուապաշտից ոսկորները գերեզմաններէն համեց եւ աւերակացը վրայ այրեց, եւ այնպէս կատարեց մարդարէին քերնով երեք հարիւր տարի առաջ Աստուծոյ ըրած այս սպառնալիքը. « Սեղան, սեղան, Դաւթի տնէն Յովսիա անուն մէկը պիտի ծնանի որ քրմերուդ ու զքեզ պաշտողներուն ոսկորները վրագ պիտի հանէ այրէ »:

Երբոր ամէն տեղ բարձրաւանդակներու սեղանները քանդեցան կործանեցան, կուռքերը փշրեցան՝ Յովսիա տաճարին մէջ մեծամեծ նորոգութիւններ ընել տուաւ. շէնքին ժամանակ Քեղլիխ քահանայապետը Օրինաց գիրքը գըտաւ որ Մովսիսի բուն ձեռագիրը կկարծուի. Յովսիա առջեւը կարդալ տուաւ զայն, եւ տեսնելով որ մէջի պատուէրները բոլոր մուցուած են, եւ զանոնք չպահողներուն դէմ եղած սպառնալիքը լաելով սարսափեցաւ, ահու գողի մէջ ընկաւ. Այն չարեաց առջեւն առնելու համար ջանաց որ ժողովուրդը առ Աստուած գիմէ, ինքն անձամբ տաճարին մէջ իլուր ամենեցուն Օրինաց գիրքը կարդաց, եւ նորա խօսքերը պահելու համար բոլոր ունկնդրաց երդում ընել տուաւ. Զայն ալ բաւական չհամարելով՝ եղեկիսյին պէս ուզեց պասեքի (զատկի) տօնը փառաւոր հանդիսիւ կատարել, եւ այն վերջին անդամ գերութենէն յառաջ եկան ժողովեցան յերուսաղէմ աստուածասէրքն Յուդայ եւ Խորայելի : Սամուէլ մարդարէի ժամանակէն իվեր այս տօնը այսպէս մեծահանդէս շքեղութեամբ չէր կատա-



բուած։ Սակայն ապականութիւնը այնչափ խոր արմատ ձգեր էր Յուղայաստանի մէջ՝ որ բարեպաշտ թագաւորի մը օրինակը չէր կարողնորա բազմազարեան վէրքը բժշշկել. կարող չեղան նաեւ Երեմիա մարդարէին սոսկալի կանխասացութիւնները ոչ այն խստապարանոց ժողովութը զգաստացունել, եւ ոչ Երկրին վրայ գալու թշուառութիւններն արգելուլ, իվերայ այսր ամենայնի Յովսիա եւր տարաժամ մահուամբը գէթ այն աղետից ականատես չըգտնուեցաւ, ինչպէս որ Ռոյտ կամ Հողդա կին մարդարէն Աստուծոյ կողմանէ գուշակեր էր իրեն.

Մահ Յովսիայ։ — Եգիպտացոց Փարաւոն Նեֆաւոլ կամ Նեֆո թագաւորին Ասորեստանեայց ու Քաղղէացոց Նաբուպահատար թագաւորին վրայ պատերազմի Ենելով՝ Հարկ էր որ Խսրայելի Երկրէն անցնէր. բայց որովհետեւ նոյն միջոցին այն Երկիրը Յուղայի թագաւորաց ձեռքն էր՝ Ասորեստանի թագաւորին Հարկատու եւ Նիզակալից մնալու պայմանաւ, ստիպուեցաւ Յովսիա պատերազմով չթողուլ որ Նեքաւով անցնի։ Մակեդոն քաղաքին քովի գաշտին մէջ Նեքաւովի զօրացը հետ զարնուեցաւ եւ նետահար վիրաւորեցաւ. առին զինքը Երուսաղէմ տարին. Հոն վախճանեցաւ, թագաւորաց գերեզմանը թաղուեցաւ եւ բոլոր Երկիրը սուգ առաւ վրան. Երեմիա մարդարէն ալ գեղցցիկ ողբ մը շարադրեց զոր բոլոր ժողովուրդը լալով կըսէր։ Երեսունեւմի տարի թագաւորեր էր Յովսիա։

Գերմանացի Հեղինակ մը կնմանցընէ զՅովսիա արեւու վերջին նշուլին որ փոթորկալից Երեկոյի մը ամզերէն կիայլի կընկնի, ու յաջորդող գիշերուանը մէջ կընկըմի կերթայ. Յովսիայէն ետեւ հասաւ նաեւ Յուղայի խաւարը։

Յովսիաքազ։ — Ժողովուրդը Յովսիայի տեղ թագաւորեցուց նորա Յովսիա կամ Սեղում որդին, որ փոխանակ հօրը առաքինական շաւղացը հետեւելու ինքընքը կուապաշտութեան տուաւ. բայց Հազիւ Երեք ամիս թագաւորեր էր, Երբ Նեֆաւոլ Քաղղէացոց յաղթելով՝ զինքն ալ բռնեց շղթայակապ գերի տարաւ յեգիպտաս, ուսկից մէյմըն ալ չդարձաւ։ Տեղը Յուղայի թագաւոր պսակեց նորա Եղիակիմ Եղբայրն, որուն անունը փոխեց Յովսիային դրաւ,

Եւ իրմէ պահանջեց առաւ հարիւր տաղանդ արծաթ եւ սասը տաղանդ ոսկի :

❖ Յովակիմ : — Յովակիմ իւր մետասանամեայ թագաւորութեանը ժամանակ բոլոր Մանասէի անօրէնութիւնները նորոգեց եւ իւր օրինակաւը զշրեայս յետին ամպարշութեան մէջ ընկլմեց. իզնուր աստուածազգեցիկ անձինք ունակք ապագային մէջ ազգին կործանումը ակնյայտնի տեսնելով կողբային, իզնուր երեմիա մարգարէն վիզն անուր անցուցած՝ երբեմն տաճարին դրան եւ երբեմն երուսալեմի դրանց առջեւ ողբածայն գուշակութիւններով գալու սոսկալի թշուառութիւնները կիմացունէր. խստապարանոց ու կոյր զրեանները՝ իրենց թագաւորին հետ մէկտեղ ծազր կընէին այն ահագին սպառնալիքն ու կանխաձայնութիւնները, եւ քիչ մնաց որ երեմիայն ալ սիտի բռնէին մեռցունէին :

❖ Սկիզբն եօթանասնամեայ գերութեան Բաբիլոնի : — Այն ժամանակ Աստուած իրենց վրայ հանեց Ասորեստաննեաց Նաբու-քողոնոսոր Բ թագաւորը, որ Նաբուբաղսարայ որդին էր, իմաննալով որ Յուգայաստան Եգիպտացւոց հարկատու եղեր է՝ եկաւ զերուսազէմ պաշարեց առաւ, տաճարը կողոպտեց, Յովակիմը բռնեց շղթայի զարկաւ որ հետը Բաբիլոն տանի. անոր հետ գերի տարաւ նաեւ շատ մը արքայազուն երիտասարդներ, յորս էին եւ Դանիել, Անանիա, Ազարիա եւ Միայէլ (606): Այս թուականէն ահա կսկսի երեմիայ եւ այլոց մարգարէից գուշակած Բաբիլոնի եօթանասնամեայ գերութիւնը : Նաբու-քողոնոսոր Յովակիմին վրայ ծանր հարկ դնելով իւր աթոռը դարձուց զինքը. եւ նա դլսուն եկած սոսկալի թշուառութեամբ խըրատուելու տեղ՝ իւր ամպարշութեան ճամբան շարունակեց, իրեն հետ նաեւ անուղղայ ժողովուրդը :

❖ Երեմիա, Բաբուրք. մահ Յովակիմայ : — Յայնժամ հրամայեց Աստուած երեմիային որ Յովսիա թագաւորի օրէն մինչեւ նոյն օրերը՝ բոլոր իւր բերնովն ըրած սպառնալիքը գիր անցունէ ու ժողովրդեան տայ կարգալու, որ դուցէ անով իւր չար ճանապարհէն դառնայ, եւ ինքն անորէնութեանցն ու մեղացը գթայ եւ քաւիչ լինի :

Երեմիա այն մարգարէութիւնները գրել տուաւ իւր Բառուց աշակերտին, եւ պատուիրեց որ տանի պահոց օր մը տաճարին մէջ ժողովրդեան առջեւ կարդայ: Բարուք հրամանը կատարեց: իշխաններն իմացան եւ ուզեցին լսել: նոցա առջեւն ալ կարդաց Բարուք եւ սոսկացին: Լսեց նաեւ թագաւորը մարդ զրկեց գիրքը բերել տուաւ, եւ երբ երեք չորս էջ կարդացին՝ բարկացաւ զմելինով կտրտեց մագաղաթը եւ դիմացի կրակարանին մէջ նետեց այրեց: Բայց Աստուած հրամայեց երեմիայի որ նորէն գրել տայ զայն եւ Յովակիմայ վրայ եղած սպառնալիքն աւելի եւս սաստկացընէ, ու երթայ անոր զրուցէ որ իւր գիակը ցորեկը արեւուն պիտի նետուի եւ գիշերը ցրտին:

Յովակիմ կուրցած՝ շուտով մոքէն հանեց նաբուքողոնոսորայ շղթայից գառն յիշատակը, եւ գարձեալ նորա գէմ նեքաւովին հետ միացաւ: Նաբուքողոնոսորայ զօրավարները չորս տարի անխնայ տակնուվրայ ըրին զէրէտատան, մինչեւ որ ինքն իսկ թագաւորը Եգիպտացւոց յաշթելով եկաւ մոտաւ յերուսաղէմ, Յովակիմը մեռուց եւ մարմինը անթաղ նետեց ըստ մարգարէութեան երեմիայ, իպատիժ իւր անօրէնութեանցն եւ Ուրիա մարգարէն ըսպաննելուն ու մարմինը անթաղ նետել տալուն: 

Յեքոնիա: — Ասորեստաննեայց երթալէն ետքը աթոռն ելաւ Յովակիմի որդին Յեղոնիա կամ Յովակիմ, որ հօրը ամպարշտութիւնն եւս միանգամայն ժառանգելով՝ երեք ամիս միայն թագաւորեց: Նաբուքողոնոսոր երրորդ անգամ երուսաղեմայ առջեւ եկաւ երեւցաւ, աիրեց, տաճարը կողոպտեց, թագաւորը պղնձէ շղթաներով Բաբիլոն տարաւ, հետն ալ նաեւ քաղաքին երեւելիներէն հաղարաւոր մարգիկ:

— Յեղեկիա, վերջին թագաւոր Յուդայ: — Յեքոնիայի տեղ նորա Մարանիա հօրեղբօր որդին թագաւորեցուցեր էր Նաբուքողոնոսոր, եւ անունն ալ վոխեր Սեղեկիա գրեր էր: Բայց Սեդեկիա ոչ Նաբուքողոնոսորայ եւ ոչ Աստծոյ հաւատարիմ մնաց որ յաջողութիւն գտնէր ու թագաւորութեանը մէջ հաստատուէր: Երեմիա, թագաւորութեան եւ տաճարին մօտալուա կործանման ողբովը ամէն

տեղ ամէն ականջ կլեցունէր. բայց սուտ մարդարէք նորա հակառակ՝ մեծամեծ յաջողութիւններ ժողովրդեան կաւետէին, եւ մէջերնէն Անանիա անուն մէկն եւս յանդըգնեցաւ մինչեւ բազմութեան առջեւ երեմիայի պարանոցէն անուրը քաշել հանել եւ գետինը զարնելով խորտակել ու ըսել «Ս.յապէս ասէ Տէր. Այդպէս խորտակեցից զլուծ նաբութողոնսորայ արքայի Բաբիլացւոց յետ երկուց ամաց աւուրց իպարանոցէ ամենայն աղդաց»: Բայց Աստուած երեմիայի բերնովն իմացուց որ Անանիային խորտակած փայտեղէն անուրին տեղ երկաթէ պիտի գնէ զոր ոչ ոք կարող լինի խորտակել, եւ լինքն Անանիա իպատիժ ստախօսութեանը նոյն տարւոյն մէջ մեռնի, որպէս եւ մեռաւ իսկ:

†Վերջ թագաւորութեան Յուդայ: — Սակայն Սեղեկիա եւ ժողովուրդն անով ալ չդարձաւ առ Տէր. եւ սուտ մարդարէից խոստացած անհիմն յաղթութիւններով խրախուսած՝ եւ Նեքաւովի յաջորդ Վափրեսին (կամ Էֆրէ, Հօգրա) վրայ յօյսերնին դրած՝ Քաղդէացւոց ինքնակալութենէն գլուխքաշեցին: Վազեց Նաբուքոդոնոսոր Եգիպտոսի վրայ, յաղթեց, զէնքը Հրէաստանի վրայ դարձուց, ամէն տեղ տիրելով աւերակ դարձունելով հասաւ այն վերջին անդամ երուսաղեմայ առջեւն ու պատեց պաշարեց զայն. իրեն օդնական ունէր նաեւ ձայոց զօրաց քաջագունդը: Տամեսութ ամիս յուսահատ քաջութեամբ դէմ դրին Հրեայք, բայց սովոր զիրենք սասանեցոյց: Յուլիսի 9-ին (587) թըշնամիք պարիսապը խրամատեցին ներս մտան, նոյն խրամատէն իրեններովը դէպի Յորդանան փախաւ Սեղեկիա՝ Ասորուց երկիրը դիմելու. բայց Երկեքովի մօտ բունուեցաւ, Նաբուքոդոնոսորայ բերուեցաւ, անոր հրամանաւը որդիքն աչքին առջեւը սպաննուեցան հանդերձ ամենայն իշխանօք Յուդայ. իսկ նորա աջուրները կուրցուց յաջթականը, շղթայի զարկաւ ու տարաւ իհաբիլոն բանտ դրաւ, ու մինչեւ իմահ հոն մնաց, ինչպէս որ մարդարէացեր էր Երեմիա: Հազիւ թէ ամիս մը անցեր էր Նաբուքարդան դահճապետը մտաւ Երուսաղէմ եւ կործանումն ու քանդումը սկսաւ. տաճարն ու թագաւորական պալատը կողոպտեց հրոյ ճարակ տուաւ, նոցա հետ նաեւ քաղաքին բոլոր տը-

ները, պարիսպները քակեց կործանեց, քահանայապետն ու քաղաքին գլխաւորներէն վաթսուն հոդի սպաննեց, եւ սրէ ու կրակէ աղատած բնակիչքը գերի տարաւ իհարեւմն. միայն սակաւաթիւ աղքատ սինւըոր մարդիկ թողուց հոն, որպէս զի արտերն ու այգիները մշակեն ու երկիրը բոլորովին չխռպանանայ:

Նամբատ եւ Բագրատունիք: — Դաւթի թագաւորական ցեղէ գերելոց մէջ անուանի իշխաններէն մէկն ալ Շապուար կամ Շամբար կկոչուէր: Հայոց թագաւորը իբրեւ իփոխարէն իւր օգնականութեանը նաբուգովոնսորէն ուզեց զնա, անով տեղով Հայաստան տարաւ, եւ հոն բնակեցոյց զնա ոչ իբրեւ գերեալ՝ այլ իբրեւ պատուաւոր իշխան: Ասոր ցեղէն էր Բագրատ նախարարը, զոր Վաղարշակ թագագիր ըրաւ Հայոց թագաւորութեանը, եւ իրմով ցեղն ալ կոչեց Բագրատունիք, որ ժամանակաւ այնչափ զօրացան քաջութեամբ եւ առաքինութեամբ, որ ըստ մարդարէութեան Ս. Մովսիսի Խորենացւոյ, զիրենք գերող ազգին վերայ տիրեցին ու Հայ-Յուգայական թագաւորութիւն մը հիմնեցին Բագրատունեաց անունով, ինչպէս որ մեր ազգային պատմութիւնը կառվրեցընէ: Բագրատունեաց մէկ ճիւղը տիրեց նաեւ Վրաց թագաւորութեանը, ուրիշ մէկ ճիւղն ալ Ռուբինեանց անունով տիրեց Կիլիկիոյ. եւ թէպէտ այժմ այս փառաւոր ցեղը թագաւորական գահէն զրկուած է, բայց միշտ պատուաւոր իշխանական աներէն մէկն է Հայոց եւ Վրաց մէջ:

Ողբ Երեմիայ: — Երեմիա մարդարէն իւր տխուր մարդարէութեանց կատարումը աչքովը տեսնելու ցաւն ունեցաւ: Տաճարին ու սրբոյ քաղաքին շեղակոյտ աւերակացը վրայ նստած՝ լալահառաչ ձայնիւ այսպէս կողբար ու արձագանգներուն կըկնել կուտար իւր ողբերը.

* Զիահը զատաւ, նստաւ միայնացեալ քաղաքն բազմաժողով, եւ եղեւ իբրեւ կին մի այբի լցեալ տրտմութեամբ իմէջ հիբանոսաց. իշխանն աշխարհի եղեւ հարկասու: Լալով եւաց իզիշերի, եւ արտասուք իւր իվերայ ծնօտից

իւրոց . եւ ոչ գտաւ մխիթարիչ նմա յայկն աւուր իսիրելեաց իւրոց . ամենայն քարեկամք նորա անարզեցին զնա . եւ եղեն նմա իբրև թշնամիք : Վարեցաւ իզերուրիւն Յուղայ , իբազում տառապանս . ինեղուրեան , ստրկուրեան , ծառայուրեան . նստաւ իմէջ ներանոսաց , եւ ոչ եզիս հանգիստ : Ամենայն հայածիչք իւր հասին նմա իմէջ թշնամինաց իւրոց : Սուզ առին ճանապարհ Սիոնի , զի ոչ գոյր երթեւեկ տօնից տարեկանաց նորա . ամենայն դրունք նորա եղեն յապականուրիւն : Եւ քահանայք նորա հաշեն՝ հառաջեն՝ եւ յոզոց հանեն : Կուսանք եւ տղայք նորա իզերուրիւն վարեցան , եւ ինքն դառնացեալ յանձն իւր : Տեսին ատելիք նորա , ոտն հարին եւ ծիծաղեցան իվերայ զերուրեան նորա : Մեղս մեղաւ երուսաղէմ , վասն այսորիկ ամենայն գովիչք նորա կոր իզլուս առնեին զնա . զի տեսին զանարզանս նորա . պղծուրիւն նորա առաջի ոտից իւրոց , եւ ոչ յիշեան նա զետինս իւր . իջոյց արտասուս մեծամեծս , եւ ոչ ոք եր որ մխիթարէր զնա : Տես Տէր զտառապանս իմ , զի քարձացան թշնամիք իմ իվերայ իմ : Զեզ ասեմ , ձեզ ասեմ անցանորք ճանապարհաց՝ դարձայք հայեցարուք եւ տեսէք , քի իցեն երքէք ցաւք ըստ ցաւոց լեալ՝ որ իվերայ իմ հասին : Բարբառեցաւ լիս Տէր , եւ կորացոյց զիս յառուր քարձուրեան եւ սրտմտուրեան իւրոյ : Իբարձանց իւրոց առաքեաց հուր յոսկերս իմ . ցանց ձկեաց ոտից իմոց , եւ դարձոյց զիս յետո իմ . արար յապականուրիւն զանձն իմ , զօրհանապազ իտառապանս տրտմուրեան : Կանիսեաց Տէր իվերայ ամբարշտուրեան իմոյ , եւ արկ զինեւ զբան իւր : Մանրացուց զուուծ իւր իվերայ պարանոցի իմոյ . տկարացաւ զօրուրիւն իմ : Մատնեաց զիս Տէր իձեռս ցաւոց իմոց , եւ ոչ կարեմ հանդարտի : Զնշեաց իմիջոյ իմմէկ զընտիք ընտիք զօրաց իմոց : Կոչեաց իվերայ ընտրելոց իմոց ժամանակ թեկման : Հնձան ենար Տէր կուսի զստերն Յուղայ : Վասն այսորիկ ես անհաւասիկ իլալ մատուցեալ եմ : Ակն իմ իջոյց արտասուս , զի հեռոի եղեն յինեն մխիթարիչք իմ , որ դարձուցանեն զանձն իմ լիս : Մատնեցան որդիք իմ յապականուրիւն , զի զօրացան թշնամիք իմ : Տարածեաց Սիոնին զրազուկս իւր առ Աստուած , եւ ոչ ոք եր որ մխիթարէր զնա . շուրջ զնովաւ նեղիչք նորա : Եղեւ երուսաղէմ աղտեղեալ իբրև կին մի իմէջ նոցա : Արդար է Տէր Աստուած . զի ես դառնացուցի զնա : Լուարուք զայս ամենայն ժողովուրդք ես տեսէք զցաւս իմ : Օրիորդք իմ ես երիտասարդք իմ վարեցան իզերուրիւն : Կոչեցի ես զսիրելիսն իմ , ես նոքա արհամարհեցին զիս . քահանայք իմ ես երիցունք իմ աստեն իբաղարփս սատակեցան : Խնդրեցին կերակուր զի դարձուցեն գոզիս իսրեանց , եւ ոչ գտաւ : Տես Տէր զի նեղեալ եմ . ոսկերք իմ խոռվեցան , սիրտ իմ վելաւ լիս , եւ ես գտայ դառնացեալ . արտաքուստ ժառանգեաց զիս սուր , որպէս ես ման իներքուստ : Լուարուք , լուարուք զայս . զի ես հեծեմ հառաջեմ , եւ ոչ ոք է որ մխիթարէ զիս . ամենայն թշնամիք իմ լուան զցարիս իմ , եւ ոտն հարին ինձ . զի դու արարեր զօրն զայն , եւ դու կոչեցեր զժամանակն զայն . եւ եղեւ ինձ վայ վայ : Մտին չարիքն ամենայն առաջի քո , եւ ճռաքաղ արարեր դու զնոսա , զոր օրինակ արարեր ճռաքաղ զիս իվերայ ամենայն մեղաց իմոց . զի քազում են հեծուրիւնք իմ , եւ սիրտ իմ լի եղեւ տրտմուրիւմք :

Այսպէս երեմիա Սիոնի խեղճութիւնն ողբալով եւ որդւոցը անօրէնութիւններն երեմին զարնելով եւ կորսնցուցած բարիքնին յիշեցընելով՝ սրտերնին խշխացընելէն յետոյ Աստուծոյ առջեւ խեղճ կթափէ, անոր անհուն ողբալութենէն կպաղատի որ զիրենք նորէն իրենց առաջին փառաւորութեանը դարձունէ.

Յիշեա, Տէր, որ ինչ անցք անցին ընդ մեզ. նայեաց եւ սես գնախատինս մեր: Ժառանգութիւն մեր դարձաւ յօտարութիւն, եւ բնակութիւն մեր ինշղենութիւն: Որք մնացաք մեք՝ եւ ոչ գոյք մեր հայք. հարքն մեր մեղան, եւ չիք ուրեք իմիշիք. եւ մեղք հարցն այն ընդ մեզ նկին: Ժառայք տիրեցին մեզ. եւ այն որ փրկէրն զմեզ իձեռաց նոցա՝ չիք իմիշիք: Լքան յուրախութենէ սիրուք մեր, եւ դարձան խուզ օրհնութիւնք պարուց մերոց: Անկառ պասկն իզլիսոց մերոց, վայ մեզ միայ մեզ՝ զի աղքատացաք: Վասն այսորիկ տուաւ մեզ սիրու ցաւազին. վասն այսորիկ խսաւրեցան աչք մեր իվերայ լերին Սիոնին, զի դարձաւ յապականութիւն. եւ աղուեսք մուտ եւ ել առնեկն խրանս նորա: Եւ դու Տէր յաւիտեան կաս, եւ արռո քո ազգէ մինչեւ յազգ: Ընէքը մինչեւ խսպառ մոռացաք զմեզ. հարեր բողեր եւ լքես զմեզ մինչեւ յերկար ժամանակս: Դարձն զմեզ Տէր՝ եւ դարձցուք: Նորոգեա զմեզ Տէր իբրև. զաւուրսն զառացինս: Զի մերժելով մերժեցեց զմեզ. բարկացաւ սրտմտութիւն բարկութեան քոյ իվերայ մեր մինչեւ խսպառ. »:

Գոթողիա իշխան: — Նաբուքողոննասոր Հրէաստանի կառավարութիւնը Գորողիա անունով կուսակալի մը յանձներ էր: Նաբուզարդան երեմիա մարգարէին վրայ մեծ համարում ստանալով հրաւիրեր էր զինքը իհաբիլոն. բայց նանախամեծար համարեցաւ այն տեղ կենալ եւ մնացած ողորմելի հայրենակցացը մխիթարիչ ու օգնական լինէլը՝ քան թէ Քաղղէացւոց ու Ասորեստանեայց մայրաքաղաքին փառքն ու մեծութիւնը վայելելը, ուստի եւ խնդրեց որ իւր Բարուք աշակերտովն Հրէաստան մնայ: Մարգարէին բարի խրատուցն անսալով՝ գթութեամբ ու սիրով կկառավարէր Դոթողիա զՀրեայս: Բայց ափանս որ իշխանութիւնը երկու ամիս միայն տեւեց, վասն զի Յուգայի թագաւորական ցեղէն Խամայէլ անունով իշխանն մը կոչունքի մը մէջ զինքն սպաննեց եւ ընդունայն տեղ ուզեց իշխանութիւնը ձեռքն առնուլ: Ժողովուրդը ոչ միայն մարդասպանին հետը չմիացաւ, այլ եւ նաբուքողոննոսորայ նոր վրէժինդրութենէն փախնալով՝ ուզեց եգիպտոս փախչիլ. շատ

ջանաց Երեմիա մտքերնին փոխելու՝ հօն գլուխնին գալու խեղճութիւնները առջեւնին նկարագրելով, եւ երբ տեսաւ որ ճար չկայ՝ զիրենք հօն եւս մինակ չթողլու համար Բարուքայ հետ ետեւնէն գնաց : Զկար բարիք՝ խրատ ու պատուհաս մը որ այս անուղղայ խստապարանոց ժողովուրդը Աստուծմէ ընդունած՝ լսած ու կրած չլինէր . եւ սակայն դարձեալ կմոռնար իւր բարերարը, խրատին ու պատուհասիք : Եղիպատոս համնելուն պէս ինքզինքը նորէն կռապաշտութեան տուաւ : Աստուծոյ ապերախտ գտնուողը հարկաւ անկարելի էր որ նորա պաշտօնէին երախտագէտ լինէր . մէկ վայրկենի մէջ երեմիային իրենց համար բոլոր քաշածները մոռցան, եւ կռապաշտութենէն ետ կենալու համար անոր յորդորանքէն ու խրատներէն ձանձրացած՝ քարկոծեցին մեռուցին : Իւր գերեզմանը մինչեւ հիմա կրցուցընեն իֆանիուկ յեգիպտոս : Յայնժամ վերստին հասաւ վրանին Աստուծոյ արդար վրէժինդրութեան գաւազանը . Նաբուքունոսոր եղիպտոսի տիրեց, եւ զիրենք անինայ ջարդեց կռառեց :

+ Երեմիա Մարգարէ: — Ինչպէս տեսանք՝ Երեմիա Աստուծոյ տաճարին ու երուսաղեմայ կործանման սպառնալեացը բերանն եղաւ : Ինքը քահանայական ցեղէն էր ու տասնը որս տարուան մանուկ՝ երբ կոչեց զնա Աստուծ այն ծանր պաշտօնը յանձնելու՝ զոր մինչեւ իմահ ամենայն հաւատարմութեամբ եւ եռանդեամբ կատարեց, յոչ ումեքէ ակնածելով, որոյ վասն եւ շատ թշնամիս ունեցաւ Երեմիա, բայց ոչ եթէ այնու հովացաւնա իւր հայրենիքը սիրելէն ու անոր փրկութեանը համար աշխատելէն, (գեղեցիկ օրինակ հայրենասիրաց) մինչեւ որ ազգակցացը հետ հայրենիքը թողելէն յետոյ, զոհ եղեւ անոնց ապերախտութեանը . Այս է հայրենասիրաց վախճանը . —

Երեմիա գրով եւս թողուց իւր մարգարեւինները, որոց մէջ յայտնի կերեւի իւր փափուկ սիրան ու պերճախօս բար. բառը: Իսկ ողբը՝ զոր համառօտելով մը վերը գրինք՝ իւր կատարելադոյն գործն է, զոր չկրնար ոք կարդալ առանց յարտասաւս շարժելու, եւս առաւել հայրենակորոյս չայ մը . . .

Գ Լ Ո Ւ Խ Ե

Գ Ե Բ Ա Խ Թ Ի Խ Ե

Ողբք Հրէից գերելոց : — Եզեկիէլ : — Տանիէլ և իւր ընկերքը : — Շուշան : — Դանիէլ Նաքուքոդոնոսորայ երազը կմեխնէ : — Երեք մանկունք իինոցի : — Նաքուքոդոնոսոր գաղանի կերպ կառնու : — Իղմարովդաք , եւ Յովակիմ արքայ Յուրայ : — Տեսիլք Գանիէլի : — Կողոնք Բաղդասարայ եւ առումն Բարիլոնի : — Դանիէլ առխճուց գուքը կծգուի : — Դանիէլի տեսիլքն իմերայ Մեսիային : — Կիւրոս . Դանիէլ Բելայ քուրմերը կիսյտառակէ : — Դանիէլ միսա անգամ առխճուց գուքը կծգուի : — Վախճան Դանիէլի :

(587—536)

Ողբք Հրէից գերելոց : — Յերոնիմա թագաւորին հետ եւ երուսաղեմայ առման ժամանակ Ասորեստան եւ Բաբիլոն գերի տարուած Հրէից մեծագոյն մասը խեղճութեան մէջ մնացին . եւ շատերը Քոլբար գեառյն եզերքը բնակութիւննին հաստատելով՝ իրենց դառնահոս արտասուաց կաթիւներովը նորա ականակիտ Ջրերը կպղոտորէին , ընդէմ գերովաց իւրեանց լալահառաչ ձայնիւ՝ երկնից վրէժինդրութիւնը կպաղատէին , եւ զերուսաղեմյիշելով՝ ողբանուագ ձայնիւ այսպէս կերգէին .

* Առ զետս Բարիւացոց , անդ նստեաք եւ լայաք . որպէս լիշեցաք մեք անդ զՄիոն :

Իմէջ ուռեաց նորա կախեցաք զկտակարանս մեք :

Անդ հարցանեին գերիչք մեր զբանս օրինուքեան . գերեվարք մեր ստիպէին զիեզ եւ ասէին . Օրինեցէք մեզ յօրինուքենէ Սիոնի :

Իսկ զիարդ օրինեցուք զօրինուքիւնս Տեառն՝ յերկիր օտար :

Թէ մոռացաց զքեզ երուսաղէմ , մոռացի զիս աչ իմ :

Կցեսցի լեզու իմ իքիմս իմ , թէ ոչ լիշեցից զքեզ . թէ ոչ նախ նոռագեցից զքեզ երուսաղէմ , սկիզբն ուրախուքեան իմոյ :

Ցիշեան Տէր զորդիսն եղովմայ՝ յաւորսն երուսաղեմի .

Ոյք ասէին՝ քակեցէք քակեցէք , մինչեւ իհիմն հասուցէք :

Դնւստր Բարիւացոց թշուառական , երանի որ հատուց զհատուցումն քո՞ զոր դու մեզ նատուցեր :

Երանի որ կալաւ զմանկրուն քո , եւ ենալ զքարի :

Եւ կամ թագապսակ մարգարէին այս գուշակախառն եղերեգութիւնը կհնչեցընէին .

Որպէս փափաքի եղջերու յաղբերս ջուրց , այնպէս փափաքի անձն իմ առ քեզ Աստուած :

Մարասի է անձն իմ առ քեզ Աստուած , նզօր եւ կենդանի . եթր եկից երեւեցաց երեսացդ Աստուածոյ :

Եղին ինձ արտասուք իմ կերակուր իտուէ եւ իզիշերի . եւ այն զի ասէին ցիս գօրհանապազ թէ ուր է Աստուած քո :

Զայս որպէս յիշի , տառապէր յիս անձն իմ . քաջալերէի , զի մտից ընդ յարկաւ սքանչելեաց տանն Աստուածոյ :

Իձայն ցնծութեան խոստովանութեան , եւ իձայն բարեկենդանութեան :

Արդ ընդէր տրտում ես անձն իմ , կամ ընդէր խոսվես զիս . յուսաւ առ Աստուած , խոստովանեան նմա՝ փրկիչ երեսաց իմոց Աստուած է :

Անձն իմ յոյժ խոռվեցաւ . վասն այսորիկ յիշեցի զքեզ յերկրէն Յորդանաւու , իշերմոնն իշեռնէ փոքրուն :

Խորդ իխորոց կարդացին առ քեզ , իձայն սահանաց քոց :

Ամենայն զրօսանք քո եւ ալիք քո անցին իվերայ իմ :

Ընդէր մերժեցեր զիս Տէր . ընդէր տրտում զնամ ես ինեղել թշնամոյ իմոյ :

Արդ ընդէր տրտում ես անձն իմ , կամ ընդէր խոռվես զիս . յուսաւ առ Աստուած , խոստովանեան նմա՝ փրկիչ երեսաց իմոց Աստուած է : »

Եզեկիէլ: — Մեծ Մարգարէից կարգն է նաեւ եզեկիէլ , որ քսանուերկու տարի կատարեց մարգարէութեան սպաշտոնը : Իւր ժամանակակից երեմիա մարգարէին պէս ինքն եւս քահանայական ցեղէ էր : Յելոնիս թագաւորին հետ Բաբիլոն գերի գնացողներուն մէկն էր նաեւ ինքը , եւ այն օտարութեան մէջ կիսրատէր իւր գերեկիցքը եւ յԱստուած կիսրախուսէր :

Տեսիլք Եզեկիէլի: — Նատ տեսիլք տեսած է Եզեկիէլ . մեք երկու երեւելիները պատմեմք : Քովբար գետոյն քով ահաւոր կերպարանքով մը երեւցաւ իրեն Աստուած : Հիւսիսային կողմէն յանկարծ սաստիկ հովմենելով՝ լուսաւոր մեծ ամպ մը բերաւ , ուսկից հուր կփայլատակէր . մէջը չորս կենդանւոյ կերպարանք կային , որոց իւրաքանչիւրը չորս չորս գէմք ունէր . աջակողմնին մարդու եւ աւուծու կերպարանք , եւ ձախակողմնին եղի եւ արծուոյ : Ամէն մէկերնին չորսական թեւ ունէին . երկուքով իրենք զիւրենք կծածկէին , միւս երկուքով կթռչէին . կոնակնին



եւս աչքով լի էր։ Ետեւնէն մէյմէկ հրագոյն եւ փայլակնացայտ անիւ կշարժէր, եւ իրենք ուր որ երթային՝ այն ալ ետեւնէն կերթար, եւ կարծես թէ մէջերնին կենդանի ոգի կար։ Մարդարէն այս աշաւոր տեսիլքէն զարհուրած՝ երեսիլքայ ընկաւ։ Եւ յանկարծ երկնքէն ձայն մը եկաւ որ կըսէր։ «Որդի՞ մարդոյ, ուաք ել, կայնէ»։ մէկէն ելաւ կայնեցաւ եւ Աստուած ժողովրդեան ապերախտութեանն ու անօրէնութեանցը վրայ գանգատ ու սպառնալիք ըրաւ։ Յետոյ ձեռք մը երկնցաւ առ եզեկիէլ, գիրք մը բացաւ առջեւն, որուն ներսն ու դուրս ողը ու վայգրուած էր։ Աստուած իրեն հրամայեց որ այն գիրքն ուտէ ու ներսը ողբով ու վայով լեցուի։ Եզեկիէլ կերաւ ու բերանը մեղրի քաղցրութեան պէս անուշցաւ։ Եւ Աստուծոյ հրամանովը գնաց որ լսած պատգամներն ձրէից պատմէ։

Անգամ մի եւս Աստուծոյ հոգին առաւ զինքը դաշտ մը տարաւ, որուն երեսը մարդկային չոր ոսկորներով լեցուն էր։ Աստուած ըսաւ իրեն։ «Հրամայէ որ անոնք ողջանան»։ Եւ հազիւ թէ մարդարէն բերնէն հրամանն հանեց, մէկէն այն չորցած ոսկորները ջզով, մարմնով ու մորթով պատցան։ Բայց որովհետեւ կենդանութիւն չունէին։ Աստուած վրանին փչելուն պէս հոգեւորեցան ելան կանգնեցան այն մեռելներն ու անթիւ անհամար մարդկան բազմութիւն ձեւացուցին։ Առաջին տեսիլքով որչափ որ սպառնացաւ

Աստուած Հրէից, երկրորդով ալ խրախուսեց՝ գերութեան դարձն ու երուսաղեմայ կրկին շինութիւնը աւետելով. օրինակ մի եւս տուաւ անով մեռելոց յարութեանը :

Դանիէլ եւ իւր ընկերքը : — Դիտեմք որ Նաբուքողոնսորին Յովակիւնայ հետ Բաբիլոն գերի տարածներուն մէջ բաց յեղեկիելէ՝ կային նաեւ (Դանիէլ, Անանիա, Ազարիա եւ Միայի) գեղեցկադէմ, մոտավարժ եւ ազնուական պատանիները : Նաբուքողոնսոր հրամայեց Աղիանև ներքինաւետին որ այս պատանեկաց քաղդէացւոց լեզուն ու գիտութիւնները սովորեցընէ, իւր սեղանէն զանոնք կերակրէ, եւ երեք տարի զանոնք կրթէ . Ներքինապետը թագաւորին հրամանը կատարեց, անուննին եւս փոխեց, Դանիէլը՝ Բաղտասար անուանեց, Անանիայն՝ Սեղրայ, Միսայէլը՝ Միասի, Ազարիայն՝ Աքեղնազով : Դանիէլ եւ իւր ընկերքը մոտածելով որ մի արդեօք թագաւորին սեղանէն եկած մսերուն մէջ զոհեալ եւս գտնուելով ուտեն եւ Աստուծոյ օրինաց գէմ գործեն, Դանիէլի ձեռքով խնդրեցին ներքինապետէն որ իրենց ընդեղէն միայն տայ : Ներքինապետը վախցաւ որ գուցէ ընդեղէն միայն ուտելով՝ նիշարանան եւ ինքը թագաւորին յանդիմանութիւն լսէ, ուստի չուզեց խնդիրքնին կատարել . բայց երբ շատ աղաչեցին՝ ուզեց տամն օր մը փորձել . եւ տեսաւ որ փափուկ մսեղէն ուտող երիտասարդներէն շատ աւելի գիրցան ու երեսնուն գոյնը կայտառցաւ գեղեցկացաւ : Իրենց այս օրինապահութեանը փոխարէն՝ Աստուած ալ իմաստութիւն, հանձար ու գիտութիւն, եւ երազ ու տեսիլք մեկնելու կարողութիւն պարգեւեց նոցա, այնպէս որ երեք տարիէն նաբուքողոնսոր հետերնին խօսելով վրանին զարմացաւ, եւ անոնց իմաստութիւնն ու գիտութիւնը թագաւորութեանը մէջ եղող իմաստնոց՝ մոդուց ու մոդպետաց իմաստութենէն ու գիտութենէն տամնպատիկ առաւել գտնելով՝ զիրենք.քովը իւր պալատն առաւ ու սիրելեացը կարգը գրաւ : Շուշան : — Տասուերկու տարեկան եղած Ժամանակէն Դանիէլ իւր գերբնական իմաստութիւնը արդէն յայտներէր իւր հայրենակցացը : Երկրորդ անգամ Բաբիլոն գերի տարուած Հրէից մէջ Յովակիմ անունով երեւելի մարդ մը

կար : Սորա կինը Շուշան՝ իւր սակաւագիւտ գեղեցկութեանն ու գովելի բարեպաշտութեանը հետ՝ ունէր նաեւ չքնազ առաքինութիւն : Յուդայի ցեղն լինելով՝ ծնողքը պղտիկուց նորա մատղաշ սրտին մէջ աստուածպաշտութեան ու արդարութեան զգացմունքը դրոշմեր էին . որով եւ կարող եղաւ յետոյ ինքվինքը օրինակ ընծայել երկիւղածութեան եւ օրինապահութեան : Բարեբաստիկ պտուղք եւ անգին գանձք բարեկիրթ դաստիարակութեան՝ քան զոր լաւագոյն ու պատուականագոյն եւ անկապտելի ժառանգութիւն չեն կրնար թողուլ ծնողք իրենց որդւոցը :

Շատ հարուստ էր Յովակիմ . եւ իւր բազմագանձ ճոխութիւնը հայրենակցացը օգտին ու բարեկեցութեանը կգործածէր՝ նոցա գերութեան տառապանքը թեթեւցընելու : Բաց էին նոցա առջեւը Յովակիմայ պալատն ու պարտէզները , եւ այն տեղ կժողվուէին նաեւ դատաստանի . վասնզի յաղթականն այս արտօնութիւնը շնորհեր էր իրենց , որ յանցաւորները մէջերնին դատեն ըստ օրինացն Մովսիսի (*): Այն տարին դատաւոր ընտրուեր էին երկու չարծերէր՝ որ իրենց կեղծուապատիր իմաստակութեամբը ժողովուրդը խարեր էին : Սոքա եւս Յովակիմայ տունը գալով երթաւով՝ շատ անգամ Շուշանը կտեսնեն , եւ փոխանակ նորա պարկեցաւութենէն բարի օրինակ առնելու՝ գէմքին գեղեցկութենէն կյափշտակուն ու կսկին յարմար առիթ մը վնասուել իրենց անօրէն դիտաւորութեանը :

Կէսօրուընէ եաքը երբոր ժողովուրդը կերթար՝ Շուշան կենէր պարտիզին մէջ կզբունուը . ուստի եւ օր մի սաստիկ տաքէն նեղանալով՝ ուղեց այն տեղ աւազնը մանել լուացուելու , եւ երբ քովի նաժշտացը ըսաւ որ պարտէզին դաները գոցեն ու երթան իրեն օճառ ու իւղ բերեն , չար ծերերն որ ցանկութիւննին իրարու բանալով խօսքը մէկ ըրեր եւ եաեւէն գնացեր պարտիզին մէկ ծայրը պա-

(*) Բոլոր գերութեան ժամանակ առանձին ազգ մնացին Հրեայք եւ իրենց սեպհական դատաւորներ ունեցան , որով եւ կատարեցան . Յակովայ մարգարեռութիւնը իփուլի , որ ըսեր էր թէ « Մի պակասեսցէ իշխան Յուղայ մինչեւ եկեսցէ նա որոյ իրեն է նանդերձեալքն » այսինքն Քրիստոս , Տէրն մեր :



Հուըտեր կսպասէին, մէկէն վազեցին Շուշանի վրայ հասան, անօրէն կամքերնին անոր յայսանեցին, եւ « Ահա պարտիզն գռները գոց են ու մարդ չկայ որ զմեզ աեսնէ, ըսին, եւ եթէ յանձն չառնուս մեր կամքը կատարել, կերթամք կվկայեմք ամենուն թէ հետը մեզսակից երիտասարդ մը տեսանք, եւ այն էր պատճառը որ աղախինները քովէն հեռացոյց » :

Նրիասիրտ ու պարկեշտագեղ Շուշանը որ Աստուծոյ երկիրը իմանկութենէ հետէ վայրկեան մը մոքէն ու սրտէն չէր հանած, խորունկ մը հառաջեց եւ ըսաւ, « Տագնապէ ինձ յամենայն կողմանց . եթէ կատարեմ զայն՝ մահէ ինձ, եւ եթէ չկատարեմ ձեռքերնէդ պիտի չապրիմ . բայց լաւ է ինձ չկատարել զայն ու ձեր ձեռքն ընկնիլ, քան թէ Աստուծոյ առջեւը մեղանչել ». այս ըսելով բարձրաձայն աղաղակեց Շուշան օգնութեան կանչելով. աղաղակեցին նաեւ գագաշոտ ծերերը, վասն զի իւրեանց կրած արհամարհութիւնն ու ամօթը՝ զգացած անսանձ ցանկութիւննին իկատաղութիւն գարձուց : Շուշանի ընտանիքն որ արդէն այն ճշոյն ձայնն առեր էին, վազեցին որ աեսնեն թէ ինչ հանդիպեցաւ Շուշանին : Պարտէզը մոտան չմտան՝ անխիղճ ծերերը մէկէն սկսան զրպարտել զՇուշան նորա ծնողաց դիմացը, ասելով թէ « Մեք պարտեղին մէջ զքունելու ժամանակնիս՝ տեսանք զՇուշան պատանւոյ մի հետ

Ճնողաց գիմացը, ասելով թէ «Մեք պարտեղին մէջ զբունըյ ժամանակնիս, տեսանք որ Շուշան պատահւոյ մի հետէր, եւ երբ վրանին երթալու եղանք՝ երխտասարդը ձգեց փախաւ»։ Այս քստմնելի լուրը լսենուն ոլէս՝ զարմանալով ամշցան Շուշանի Ճնողքը, վասն զի ոչ երբէք իրենց պարկեշտասուն աղջկան վրայ այնպիսի բան լսերէին։ Բոլոր ընտանիքը լաց ու ողբի մէջ էր։

Երկրորդ օրը, ըստ սովորութեան՝ ժողովուրդն եկաւ Յովակիմայ տունը դատաստանի։ Եկան նաեւ ամսարիշտ ծերերը, իրենց դատաւորական աթոռութ նստան եւ ժողովրդեան հրամայեցին որ Յովակիմայ կինը զծուշան առջեւնին հանեն դատելու։ Եկաւ նա, հետն ալ ծնողքը՝ որդիքն ու ամէն աղքականքը։ Մահուան տագնապն իսկ չէր կարողացեր Շուշանայ մարմնոյն փափկութիւնն ու գեղեցիկութիւնը եղանել։ — Յոփ ծերերը իրենց դարշելի ցանկութիւնը գէթ նորա գեղովք քիչ մը յագեցունելու համար։ Հրամայեցին որ Շուշանայ երեսին քոլլը վար առնուն։ Յայնժամ քարասիրտ ծերերն ոտք ելան ատենին մէջ եւ ձեռքերնին առաջին անդամ այն անմեղին գլխուն վրայ գրին, որպէս զի վկայութիւն տան։ ուստի եւ լրբարար նորա չըգործած յանցանքը պատմեցին զրպարտութեամբ։ Ատեանը հաւատալով իրենց ծերոց ու դատաւորաց վկայութեանը, որոշեց եւ իմահ դատապարտեց զանմեղը։ Բարեպաշտ Շուշանը, օրովհետեւ իւր յոյսը Առառուծոյ ողորմութեան վրայ դրեր էր, աչքերը արասասուօք լի երկինք վերուց, եւ այն ծերոց անխղճմանք զրպարտութեանն ու ատենակալաց անիրաւ դատաստանին գէմ բողքելով, բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Աստուած յաւիտենական ծածկագէտ ամենայնի, դու որ ամէն գաղտնիք դիտես գեռ չեղած, գիտես նաեւ զայս՝ որ սոցա վկայածը սուտ է իմ վրաս, եւ ահա, Տէր, այնպիսի մեղաց համար կմեռնիմ, որ ոչ թէ գործած՝ այլ մոքէս անդամ անցուցած չեմ»։

Կաեց Տէր անմեղին սրտաւուչ ձայնը. եւ երբոր զինքը մեռցընելու կտանէին, իւր սուրբ հոգւովը լիցուց Դանիէլ մանուկը, որ բազմութեան մէջ ելաւ իձայն բարձր «Ան-

մեղ եմ ես յարենէ դորա» ազալակեց։ Տղու մը բերնէն
այս անակնունելի խօսքը լսելով շփոթեցաւ ժողովուրդը,
դարձաւ իրեն պատճառն հարցուց .— «Այդպէս անմիտք
էք, որդիք Խորայելի, կանչեց, որ առանց քննելու եւ ի-
րաւոնք հասկընալու, այն արդարը դատապարտեցիք։ Դար-
ձէք նորէն ատեան գնացէք, քանզի սուտ վկայեցին նոքա»։
Մէկէն դարձաւ ժողովուրդը, եւ ըսին Դանիելի, «Եկ, որ
կտրէ դատաստանը, որովհետեւ Սատուած քեզ տուաւ երի-
ցութիւնը : — Իրարմէ զատեցէք այդ ծերերը, պատա-
խանեց Դանիէլ»։ Եւ երբ բաժանեցին, անոնցմէ մէկը
կանչեց ու ըսաւ . «Այ հնացեալ աւուրբք չարութեան .
«ահա հասաւ ժամանակ որ յառաջագոյն ըրած մեղքե-
«րուդ պատիժէր կրես, վասն զի անիրաւութեամբ կկտրէիր
«Աստուծոյ ժողովրդեան դատաստանը, անմեղները կդա-
«տապարտէիր եւ վնասակարները կարձակէիր . ուր Աս-
«տուած ըսեր էր թէ զանմեղն եւ զարդարն մի սպանա-
«նիցես։ Բայց արդ՝ ասա տեմեմ թէ մը ծառին տակ
«դասար զնուշան եւ պատանին : — Հերձի ծառին տակ, պա-
«տասիսանեց առաջինը : — Բարւոք ստեցեր իքոյին գլուխդ,
«կանչեց Դանիէլ . Աստուծոյ հրեշտակը մէջքէդ հերձէ
«երկու կտոր ընէ զքեզ»։ Եւ երբ երկրորդն ալ բերել
տուաւ եւ լսւ մը երեսը վար առնելէն յետոյ հարցուց,
եւ նա եւս պատասխան տուաւ թէ «Սղոցի ծառոյն տակ
տեսի . — Բարւոք ստեցեր եւ դու իքոյին գլուխ, ըսաւ .
Ահա հրեշտակն Սատուծոյ ձեռքը մերկ սուսեր կեցեր է
մէջքէդ զքեզ աղոցելու սատակելու»։

Այս արդար դատաստանաւս իմանալով ժողովուրդը
այն դարշելի ծերոց սուտ վկայութիւնը, օրհնեցին զԱս-
տուած որ կապրեցուցանէ իրեն յուսացեալները . Եւ
իրաւացի վրեժինդրութեամբ յարձակեցան անօրէն ծե-
րոց վրայ, ըստ օրինաց Մոլսիսի զիրենք քարկոծեցին, ու
ազատեցաւ այն կնոջ անպարտ արիւնը : Ամեղն Շուշան ու
խնդութեան արտասուօք լցուած ծնողքը, Երիկն ու բոլոր
ազգականք եւ բարեկամք՝ ձեռքերնին տարածած՝ աչ-
քերնին երկնք վերուցած փառք տուին Աստուծոյ անհաս
տնօրէնութեանը . Եւ Դանիէլ այն օրէն սկսեալ մէծարե-
ցաւ ժողովրդեան առջեւը . X

Դանիէլ Նաբուքողոնոսորայ երազը կմեկնէ: — Նաբուքողոնոսոր զԴանիէլ եւ իւր ընկերները պալատախն մէջ ըընակեցընելէն երեք տարի ետքը ահաւոր երազ մը տեսաւ. բայց բոլորովին մտքէն ելնելով՝ ուղեց նորէն գիտնալ զայն եւ մեկնութիւնն իմանալ: Այս մոքով կանչել տուաւ որ չափ որ տէրութեանը մէջ գէտ, մոգ, իղձ, կախարդ, եւ քաղցեայ կտմուէր, եւ նոցա պատուիրեց որ տեսած երազը գտնեն ու մեկնեն: Եւ երբ նոքա պատասխան տուին թէ մինչեւ որ տեսած երազն ինքն իրենց չպատմէ՝ իրենք չեն կարող անոր մեկնութիւնը տալ, սաստիկ բարկացաւ Նաբուքոդոնոսոր եւ հրամայեց որ Բաբելացւոց բոլոր իմաստունները ջարդեն: Սկսաւ թագաւորին հրամանը Արխոնի դահճապետը իդործ դնել. զԴանիէլ ու նորա բարեկամներն եւս կիմառէր որ մեռցունէ: Սատուածասէր մանկունքը մահուան սոսկալի գոյժն որ առին՝ մէկէն աղօթիւք առ Սստուած գիմեցին, որ իտեւլեան գիշերոյ յայսնեց Դանիէլի Նաբուքոդոնոսորայ երազն ու անոր մեկնութիւնը: Ուրախութեամբ գոհացան զԾեառնէ, եւ Դանիէլ Արխովքին ձեռքով Նաբուքոդոնոսորայ առջեւն ելաւ ու ըստաւ. « Առջեւդ կեցած մեծ ու ահաւոր « պատկեր մը կտեսնէիր, արքայ, որուն գլուխը զուտ ոս « կիէ էր, ձեռքը, լանջքն ու բազուկները արծաթէ, մէջ « քըն ու բարձքը պղնձէ, սրունքը երկաթէ, ոտքին կէմն « ալ երկաթէ եւ կէսը խեցիէ: Եւ այնպէս նայած ատենը յանկարծ վէմ մը ինքն իրեն գլորեցաւ ընկաւ ու « պատկերին երկաթեղէն ու խեցեղէն ոտքերուն զարնետվ ջարդութուրդ ըրաւ զանոնք: Յայնժամ առ հասարակ մանրեցան խեցին ու երկաթը, պղինձն ու արծաթը « եւ ոսկին, ու ամառուան կալի փոշի գարձան զոր հովը « առաւ տարաւ եւ ոչ հետքը թողուց. իսկ վէմը մեծ լեռ « եղաւ որ բոլոր երկիրը լեցուց: Այս է ահա տեսած երա « զըդ: Հիմա լոէ անոր մեկնութիւնը: Դու ես արքայից « արքայ, որում Սստուածն երկնից՝ հզօր ու պատուական « թագաւորութիւն տալով քեզ, ամէն տեղ բնակող մարդ « դիկը, գաղանները, երկնքի թուչուններն ու մինչեւ ծով « վու ձկունքը քու ձեռքդ տուաւ, եւ զքեզ տէր կացոյց

« ամենայնի : Դուն ես ոսկի գլուխը . եւ քեզմէ ետքը ու-
« րիշ թագաւորութիւն պիտի դայ՝ խոնարհագոյն բան ըզ-
« քեզ, եւ թագաւորութիւնն երրորդ որ է պղինձը՝ բոլոր
« երկրի պիտի տիրէ . եւ չորրորդ թագաւորութիւնը՝
« հզօր իբրեւ զերկաթ, եւ ինչպէս որ երկաթը ամէն բան
« կմանրէ ու կմաշէ , նոյնպէս ամէն բան պիտի մանրէ ու
« մաշէ : Եւ որովհեաեւ ոտուլներն ու մատուլները կտես-
« նէիր՝ կէս կողմը երկաթէ եւ կէս կողմը խեցիէ , թա-
« գաւորութիւնը պիտի բաժնուի . մէկ կողմը տկար պիտի
« լինի՝ միւսը հզօր . այն թագաւորութեան ժամանակ Առ-
« տուած ուրիշ թագաւորութիւն մը պիտի յարուցանէ որ
« յաւիտեան պիտի մնայ , եւ բոլոր թագաւորութիւնները
« պիտի մանրէ , ցըուէ , ինչպէս տեսար որ լեռնէն վէմ
« հատաւ առանց ձեռին , եւ փշրեց խեցին ու երկաթը ,
« պղինձն ու արծաթը եւ ոսկին » (*):

Նաբուքոդոնոսոր տեսած երազն եւ անոր ճիշդ մեկնու-
թիւնն որ լսեց՝ երեսի վրայ ընկաւ երկրսպագութիւն ը-
րաւ Դանիելի , հրամայեց որ իրեն զոհս եւ խունկս անու-
շութեան մատուցանեն . « Արդարեւ , ըսաւ , Աստուածն
ձեր՝ նա է Աստուած աստուծոց եւ Տէր տերանց եւ թա-
գաւոր թագաւորաց որ այսպէս յայտնէ զխորհուրդս » :
Եւ մեծարելով զԴանիէլ՝ մեծամեծ պարզեւներ տուաւ , եւ
զինքը Բարելացւոց աշխարհին հրամանատար եւ նախարա-
րաց եւ ամենայն խմանոց վրայ իշխան դրաւ : Դանիելի
խնդիրքովը Սեղրաֆ , Միասի եւ Արեդագով եւս մէկմէկ դա-
ւառաց վրայ կուսակալ դրուեցան :

Երեք մանկունք իննոցի : — Նաբուքոդոնոսոր (Երեմիա
եւ Եղիևին) մարդարէից գուշակութեանը համեմատ) , երբոր
Ճրէից պարտութեանը վրայ ուրախացող ազգերը նուա-
ճեց , եդիպոսի բոլորովին տիրապետեց , Տիւրոս քաղաքը
տասուերկու տարի պաշարեց առաւ , Սիդոնացիքը , Ամո-

(*) Ոսկիով , արծարով , պղնձով ու երկարով նշանակուած քաղաւորու-
թիւնները Բարեկացւոց , Պարսից , Յունաց և Հոռիմայեցւոց քաղաւորութիւն-
ներն են . իսկ յաւիտեան տեսող քաղաւորութիւնն՝ Տեառն մերոյ Քրիստոսին է :

նացիքը, Փղշտացիքը, Մովաբացիքն ու Եղոմայեցիքը հնագանդեցուց, ալ միտքը զրաւոր Աստուած մի է, եւ ուզեցոր ամէնքը իշխանք եւ ժողովուրդք զինքն իբրեւ Աստուած պաշտեն։ Դեւրայ դաշտին մէջ վաթսուն կանգուն բարձրութեամբ ու վեց կանգուն լայնութեամբ վիթխարի ոսկի արձան մը կանգնել տուաւ, եւ հրամայեց որ նորա նաւակատիքը կատարուած ժամանակի ամէնքն առջեւն ընկնին երկըրպագութիւն ընեն. քովն ալ հնոց մը պատրաստել տըւաւ, որ հրամանը կատարել յանձն չառնողը՝ այն հնոցին մէջ նետուի այրուի։ Թագաւորին հրամանը տարածուելուն պէս՝ երբ չորս կողմէն իշխանք, կուսակալք, զօրավարք, զօրագլուխք, պետք եւ բռնաւորք ժողովեցան եկան, բարձր ձայնով քարոզել տուաւ նաբուքողնոտոր եւ ըսաւ. « Ձեզ կըսեմ ազդք եւ ազինք եւ լեզուք՝ երբոր լսէք փողոյ, « սրնդի, թմբի, քնարի եւ տաւզի եւ երգոց միաբանու. « թեան եւ ամենայն ազդաց արուեստականաց ձայները, ընկ. « նէք՝ երկրպագութիւն ընէք պատկերին զոր կանգնեաց « նաբուքողնոտոր արքայն. եւ ով որ երեսի վրայ չգայ « երկրպագութիւն ըընէ՝ ինմին ժամնու պիտի նետուի ի- « հնոց հրոյն բորբոքելոյ»։

Նուագարանաց ձայնը հնչելուն պէս ամէնքն ընկան երկըրպագութիւն ըրին։ Այս հանգիսիս առաւածիկայ չէր Դանիէլ. իւր երեք ընկերքը ներկայ էին, բայց աւելի յանձն առին երկրաւոր թագաւորին սպառնացած պատուհասը քաշել որչափ ալ սոսկալի էր, քան թէ երկնից թագաւորին միայն վայելած երկրպագութիւնը արարածի մը արձանին տալ։ Զարախոսաց ձեռքով իմացաւ նաբուքողնոտոր, բարկութեամբ լեցուած կանչել տուաւ զանոնք, ըսաւ որ եթէ չընկնին երկրպագութիւն չընեն՝ մէկէն պիտի նետուին իհնոց հրոյն բորբոքելոյ. « Եւ ով է Աստուած որ փրկեսցէ զձեղ իձեռաց իմոց» կդոչէր։ Խոկնոքա Աստուծով զօրացած՝ աներկիւղ պատասխան տուին ու ըսին. « Դիտցիր, արքայ, որ զգիսքո մեք ոչ պաշտեմք, եւ պատկերիդ ոսկոյ զոր կանգնեցեր՝ երկիր ոչ պագանեմք. ունիմք մեք Աստուած յերկինս որ կարող է փրկել զմեզ իհնոցէ հրոյդ բորբոքելոյ»։ Այս համարձակ պատասխանին վրայ լի եղեւ

սրտմառութեամբ նաբուքողոնոսոր, երեսին գոյնը նետեց, « Հնոցը եօթնպատիկ բորբոքեցէք, գոչեց, որպէս զի ոսկերն եւս չմնան. եւ արք հինգ՝ զօրաւորք զօրութեամբ կապեն զՍեղբարք, Միսաք եւ զԱթեգնագով, եւ բորբոքեալ հրով հնոցին մէջ նետեն » : Թագաւորին հրամանը սաստկացաւ, հնոցին կրակը եօթնպատիկ առաւել բարձրացաւ, շուտ մը իրենց պատմուածանօքը կապուեցան ու հնոցին մէջ նետուեցան, ուր երեքը մէկ բերան սկսան օրհնել



գովել, փառաւորել զԱստուած ու երգել. « Օրհնեալ ես գու « Տէր Աստուած հարցն մերոց, գովեալ եւ առաւել բարձ « բացեալ յաւիտեանս . . . : Մի իբացէ առներ զողորմու « թիւնս քո խմէնջ վասն Աբրահամու սիրելոյ քոյ, եւ վասն « Խսահակայ ծառայի քոյ եւ Խորայելի սրբոյ քոյ . . . Փրկեա « զմեղ վասն սքանչելեաց քոց, եւ տուր փառս անուան « քում Տէր : Յամօթ լիցին ամենեքեան ոյք ցուցանեն չտ « բիս ծառայից քոց, եւ ամաչեսցեն յամենայն բունութեան « իւրեանց, եւ զօրութիւն նոցա խորտակեսցի, եւ ծանի « ցեն զի գու ես Տէր Աստուած միայն, եւ փառաւորեալ « իւլերայ ամենայն տիեզերաց » :

Թագաւորին սպասաւորները հնոցին կրակը աւելի եւս սաստկացընելու համար մէջը նաւթ, ձիւթ, վուշ եւ որթ կլեցունէին, եւ բոցը կելնէր կդիպանայր հնոցէն քառասունեւինն կանգուն վեր, հնոցին չորս գին կշրջէր կը-

պատէր, եւ գտածը կայրէր կմրկէր : Բայց երեք մանկանց եւ ոչ մէկ մաղին կդպչէր . վասն զի Աստուծոյ հրեշտակն իջեր հնոցը մտեր, կրակն անոնցմէ հեռացուցեր եւ հողմ մը հաներ էր որ ցօլագին կշնչէր եւ զանոնք կզովացը-նէր : Նաբուքոդոնոսոր որ անոնց մախիրը տեսնելու կու-գար՝ երբ տեսաւ որ ամսնք ամսվնաս՝ ուրախ՝ զուարթ զԱս-տուած կիմառաբանեն գոչելով, « Օրհնեցէք ոջէր, զի իձեռաց մահու ասպրեցոյց զմեզ, եւ փրկեաց զմեզ իհնո-ցէս եւ իմիջոյ բորբոքեալ բոցոյս, եւ իմիջոյ հրոյս փըր-կեաց զմեզ : Գոհացարուք զծեառնէ, զի քաղցր է զի յա-ւիտեան է ողօրմութիւն նորա » . ապշեցաւ մնաց . եւ հը-նոցին մէջ չորս հոգի տեսնելով որ արձակ համարձակ կպտըտէին, քովիններուն կհարցունէր տարակուսանօք . « Միթէ կապուած երեք հոգի չնետեցիք » . Հնոցին գուռը կմօտենայ, « Սեդրաք՝ Միսաք եւ Սբեդնագով՝ ծառայք Աստուծոյ բարձրելոյ, գնուրս ելքը » կաղաղակէ : Հնոցէն եւմն կանգնեցան նորա, եւ ահա խակն նախարարք՝ կու-սակալք, զօրավարք եւ զօրաւորք թագաւորին քովն եկան ժողովեցան, եւ տեսնելով որ Աստուծոյ ծառայիցը գը-լուխներուն մաղն անդամ չէ խանձուեր, ոչ ճերմկղեննին այլագուներ է եւ ոչ վրանին կրակի հոտ կայ՝ հիացան զարմացան : Անոնց առջեւն ընկաւ թագաւորք երկրպա-գութիւն ըրաւ Աստուծոյ . « Օրհնեալ է Աստուած Սեդրա- « քայ, Միսաքայ եւ Սբեդնագովի, ըսաւ, որ իւր հրեշտա- « կը զըկեց եւ ծառայքը փրկեց, որ իրեն վրայ յոյսեր- « նին գնելով՝ թագաւորին խօսքն անարգեցին, եւ իրենց « Աստուծմէն զատ՝ աստուած չպաշտելու համար մարմին- « նին իհուր մատնեցին : եւ արդ հրաման տամ որ ամենայն « ազգք եւ ազինք եւ լեզուք որ Սեդրաքայ, Միսաքայ եւ « Աբեդնագովի Աստուծոյն հայհոյութիւն խօսին՝ իրենք « իկորուստ մատնուին եւ տներնին իյափշտակութիւն . « վասն զի չկայ ուրիշ Աստուած մը որ կարող լինի այնպէս « փրկել » : Այս ըսելով զիրենք աւելի մեծ պատիւներու հասոյց, չքեզացոյց, ու թագաւորութեանը մէջ գտնուող չըէից վրայ իշխան դրաւ :

Նաբուքոդոնոսոր զազանի կերպ կառեու : — Վրան շատ չանցաւ՝ Նաբուքոդոնոսոր երկրորդ երազ մըն ալ տեսաւ,

որ առաջնոյն պէս զինքը խուզվեց ու շատ վախցուց . առջեւն եկան ամենայն գէտք եւ մնդք , իղձք եւ քաղցեայք , եւ կարող չեղան նորա մեկնութիւնը տալ : Կանչեց Դանիէլը եւ պատմեց տեսած երազը . « Անկողին եղած ժամանակս երկրիս վրայ բարձր ծառ մը տեսայ , ըսաւ , որ մեծցաւ զօրացաւ եւ բարձրութիւնը մինչեւ երկինք հասաւ , եւ լայնութիւնը բոլոր երկիրս բռնեց : Տերեւները գեղեցիկ էին , շատ պտուղ ունէր . տակը կընակէին գաղանք վայրի , եւ սստերուն վրայ թռչունք երկինից կհանդէլին : Մէյմըն ալ տեսայ որ երկնքէն հրեշտակ մը իջաւ եւ բարձրաձայն բարբառով ըսաւ , կարեցէք այն ծառը , սստերն քշտեցէք , տերեւները թօթափեցէք , եւ պառղ ները ցրուեցէք . բայց արմատոյն շառաւելոր թռողէք յերկիրի . երկաթապատ ու պղնձապատ խոտի վրայ կենայ , երկնքի ցողին տակ հանգչի , մարդկային սիրաը փոխուի , գաղանի սիրտ առնու , անապատի գաղաններու հետ ընալի եւ վրան եօթն ժամանակք փոխուին , որպէս զի ամէնքն իմանան եթէ տիրէ Բարձրեալն թագաւորութեան մարդկան , եւ ում կամի տայ զայն » :

Մէկ ժամի չափ մնայոյզ հիացած կեցաւ Դանիէլ . տեսաւ թագաւորն նորա տագնապը , եւ « Բաղտասար , ըսաւ , մի արդեօք երազն ու նորա մեկնութիւնը կտագնապէն դքեզ , մի վախեր , ըսէ համարձակ » : Այս խօսքէն փոքր մի քաջալերուած Դանիէլ , սիրտ ըրաւ ու ըսաւ . « Տէր « արքայ , երազն ատելեաց քոց , եւ մեկնութիւն նորա ժշնամեաց քոց : Այն տեսած մեծացեալ զօրացեալ ծառն « որոյ բարձրութիւնն երկինքը կհամնէր , դու ես , եւ այս է նորա մեկնութիւնը : Դատաստանք Բարձրելոյն հասեալ են խվերայ տեառն իմոյ արքայի . մարդկանց մէջէն պիտի հալածուիս . անապատի գաղաններուն հետ պիտի բնակիս եւ արջառի պէս խոտ պիտի ուտես . եւ եօթը « տարի վրան պիտի անցնի մինչեւ որ ճանչնաս թէ տիրէ Բարձրեալն թագաւորութեան մարդկան եւ ում կամի տայ զայն : Անոր համար , արքայ , խրատ իմ հաճոյ թըլւ և եսցի քեզ՝ եւ մեղքերդ ողօրմնութեամբ քաւէ եւ անօք բէնութիւններդ գթովք տնանկաց , թերեւս երկայնամիտ մինիցի խվերայ յանցանաց քոց Աստուած » :

Դանիելին բարի խորհուրդը չկատարեց նաբուքոգոնոսոր, եւ նոյն տարին այն ահաւոր գուշակութիւնը կատարեցաւ։ Օր մը Բաբիլոնի մէջ թագաւորական պալատին վրայ ամբարտաւանութեամբ լցուած կճեմէր, ու «Միթէ այս այն մեծ Բաբիլոնը չէ որ ես շինեցի իմ հաստատուն ու զօրաւոր թագաւորութեան եւ փառացս ու պատուոյս համար» կաղաղակէր գոռոզութեամբ։ բայց գեռ խօսքը բերանն էր, եւ ահա յանկարծ երկնքէն ձայն մի լսեց՝ որ կըսէր. «Քեզ կըսեմ, նաբուքոգոնոսոր արքայ. թագաւորութիւնդ առնուեցաւ, մարդկանց մէջէն պիտի հալածուիս ու երթաս անապատի գաղաններուն հետ բնակիս, արջառոյ պէս խոտ ուտես, մինչեւ որ ճանչնաս զբարձրեալ Տէրն ամենայն թագաւորութեանց մարդկան»։ Այս սոսկալի սպառնալիքը խակնյն կատարեցաւ նաբուքոգոնոսորայ վրայ. յանկարծ խելքը գլխէն գնաց, ինքզինքը գաղանի փոխուած տեսաւ, վրան կատաղութիւն մը ընկաւ. (*), հալածեցաւ իմարդկանէ, վազեց անապատ՝ վայրենի գաղանաց հետ բնակեցաւ, մարմինը բրտացաւ, մազերը մեծցան գիզուեցան, եղնգունքը թռչնոց մագիլներու պէս երկնցան։ Երբոր սահմանուած ժամանակն անցաւ, աչքը երկինք վերուց, խելքը գլուխն եկաւ, օրհնեց զբարձրեալն, զկենդանին յաւիտենից գովեց եւ փառաւորեց, առաջին կերպարանքը մտաւ. մեծամեծք նորա եւ իշխանք գնացին զինքը փնտուեցին գտան, բերին իւր աթոռը նատեցուցին, ու տարի մի եւս թագաւորեց փառօք, եւ մեռաւ քառառնուիրեք տարի թագաւորելէն ետեւ. նաբուքոգոնոսոր (որ եւ Նեպուխանեար) Աստուծոյ ձեռքի գաւազանն եղաւ շատ ազգաց վրայ, մանաւանդ Յուդայի եւ Երուսաղեմի։

Իղմարովդաք, եւ Յովակիմ արքայ Յուդայ։ — Երբոր նաբուքոգոնոսորայ յաջորդեց որդին Իղմարովդաք (կամ

(*) Նաբուքոգոնոսորայ հիւանդուրիւնը կերեւի թէ շնախտ (*insania canina*) կամ գայլախտ (*lupina*) բուսածներն են. յորս մարդ երեսակայուրեան խանգարմամբը ինքզինքը շունի, զայրո, կովու կամ ուրիշ կենդանիի փոխուած կերպէ, ու մարդկութենք դուրս կելնէ՝ բանավարութիւնը կորսանցնելով։ Մեր Տրդատ բագաւորին հիւանդուրիւնն ալ այս էր։

էվլիշ-Մերօսամ) Յուլգայի Յուլակին թագաւորին խեղճութեանը վրայ կարեկցելով՝ զինքը երեսնեւեօթնամեայ բանտէն հանեց, հետը քաղցրութեամբ խօսեցաւ, բերաւ իւր պաւառը բնակեցուց, Բաթիլն գտնուած թագաւորաց ամենէն վեր դրաւ նորա աթոռը, առանձին ոռնիկ կարգեց, եւ իրեն սեղանակից ըրաւ իւր կենաց ամէն օրերուն մէջ: Դանիելի վրայ ալ մեծ համարում ունենալով՝ հօրը արւած պաշտօնին ու պատուոյն մէջ զինքը հաստատեց:

Տեսիլք Գանիելի: — Իզմարովդաքին յաջորդեց իւր քեռայրը Ներիզդիսարու (կամ Ներիկլիսաօր). անոր ալ որդին Լարեսորափու (կամ Լազօրողուարշոս). ասոր ալ տեղն մնցաւ Բաղտասար: Այս թագաւորաց ժամանակը Դանիէլ կերեւի թէ քաշուած էր. Բաղտասարայ առաջին եւ երկրորդ տարին հետեւեալ տեսիլը տեսաւ.

«Ես Դանիէլ կըսէ, կտեսանէի գիշերային տեսլեանս մէջ, որ երկնքին չորս կողմէն քամիներ փչելով՝ մեծ ծովը կըսակէին. եւ այն ծովին չորս մեծամեծ ու իրարմէ այլակերպ գաղաններ կենէին: Առաջինը մատակ առիւծ մըն էր ու արծուոյ թեւեր ունէր. եւ մինչդեռ կնայէի՝ թեւերը թափեցան, գետնէն ելաւ՝ մարդու պէս երկու ոտքի վրայ կեցաւ եւ մարդկային սիրտ իրեն տրուեցաւ: Երկրորդ գաղանն արջու կնմանէր, եւ բերանը ժանեացը մէջ երեք կողեր կային եւ ձայն մի իրեն կըսէր. Արի կեր զմարմինս բաղմաց: Անկէց ետեւ ուրիշ գաղան մը տեսայ՝ ընձու (գափիլանի) նման, որ թռչնոյ չորս թեւ ունէր եւ չորս գլուխ. եւ իշխանութիւն տրուեցաւ իրեն: Անոր ետեւէն տեսայ չորրորդ գաղանը, որ ահեղ էր ու զարմանալի եւ աւելի հզօր, եւ ժանիքը երկաթէ. կուտէր եւ կմանրէր, եւ մնացորդն ալ ոտքին տակը կիշրէր: Տասը եղջիւր ունէր. եւ պշտուցեալ անսնց նայած ժամանակոյ՝ յանկարծ մէջերնէն ուրիշ փոքրիկ եղջիւր մը ելաւ, եւ առաջիններէն երեքը փրթան: Եւ ահա մարդոյ աչքի նման աչք մը այն եղջիւրին վրայ երեւեցաւ, եւ բերան՝ որ մեծամեծ բաներ կխօսէր: Մէյմըն ալ տեսայ որ աթոռներ դրուեցան, հինաւուրցն Աստուած նստաւ. հանդերձը սպիտակ էր իբրեւ զձիւն, եւ գլխոյն մազերը

մաքուր բուրդի նման . աթոռն իբրեւ զբոց հրոյ , անիւ-
ներն իբրեւ զհուր բորբոքեալ . առջեւէն գետ հրոյ յոր-
գեալեանէր , հազարք հազարաց զինքը կսպաշտէին եւ բիւրք
բիւրուց կային առաջի նորա : Ատեան նստաւ եւ գրեւրը
բացուեցան : Կնայէի , եւ այն եղջիւրին մեծամեծ բաներ
խօսած առենը գլուխը կտրուեցաւ եւ մարմինը կրակը
նետուեցաւ : Միւս գազանաց եւս իշխանութիւնը փոխուե-
ցաւ , եւ երկայնութիւն կենաց տրուեցաւ անոնց մինչեւ
իժամանակ : Ասոնք դիտելու ատենս տեսայ որ իբրեւ Որ-
դի մարդոյ մէկը երկնից ամպերուն վրայէն կուգար , եւ
հասաւ մինչեւ իհինաւուրցն ու առջեւը կայնեցաւ . եւ
իրեն տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ եւ արքայու-
թիւն , եւ ամենայն ազգք եւ ազինք եւ լեզուք իրեն պիտի
ծաւայեն , եւ իշխանութիւն նորա յաւիտենական եւ ան-
անց , եւ թագաւորութիւնը անեղծ : Բազտասարայ թա-
գաւորութեան երկրորդ տարին տեսիլ երեւեցաւ ինձ ,
մինչդեռ ինօշ էի յերկրին ելամայ : Աչքս վերուցի ու տե-
սայ որ խոյ մը կար Ուրանայ գիմացը . եղջիւրները բարձր
էին , եւ մէկը բարձրագոյն էր քան զմիւսը , եւ բարձր
եղածն յետոյ կեննէր : Կտեսնէի որ այս խոյն եղջիւրներովը
ծովուն հիւսիսի ու հարաւին հետ կկուռէր . գազաններն
առջեւէն կփախչէին , մէկը ձեռքէն չէր ապրեր , ամէն
բան ըստ կամաց իւրոց կընէր ու կմեծանար : Ուշադրու-
թեամբ կնայէի , եւ ահա արեւմուտքէն քօշ մը եկաւ
որ կյառաջէր առանց գետնին դպչէլու , եւ երկու աշուր-
ներուն մէջտեղը եղջիւր մը ունէր . մինչեւ եղջերաւոր
խոյին հասաւ , բոլոր ուժովն նորա վրայ յարձակեցաւ ,
զարկաւ եւ երկու եղջիւրները խորապեց , գետին ձղեց
զայն ու ոտքին տակն առաւ կոխվատեց , եւ մէկը չկար
որ զսոյն քօշին ձեռքէն ապառէր : Քօշը շատ մեծցաւ .
եւ այնպէս զօրացած ժամանակը իւր մեծ եղջիւրը խոր-
տակեցաւ , եւ տակէն ուրիշ չորս եղջիւրներ ելան դէպ
երկնից չորս հողմերը ^(*) :

Կոչունք Բաղտասարայ եւ առումն Բաբիլոնի : — Այս
տեսիլքներով կյայտնէր Սատուած Դանիելի Սոխոյ մօտա-
լուտ մեծ յեղափոխութիւնը . վասն զի Եսայի եւ Երեմիա
մարգարէից կանխաձայնած Բաբիլացւոց մեծազօր ինքնա-
կալութեան կործանման , Պարսից ինքնակալութեան ձեւա-
նալուն ու զօրանալուն , եւ Հրէից գերեգարձին ժամը
հասեր էր : Աժդահակայ կամ Սառւերոսի քաջութեամբն
ու խորագէտ հնարիւքը՝ Մարաց թագաւորութիւնը շատ
ծաղկեր զօրացեր էր , ու աշխարհակալութեան սէրը կա-
ճէր կսաստկանար : Աժդահակայ տիրապետութեան այս
ըղձի զօրութեանը առջեւ դիւրառիկ որս մի էր Բաբիլոն՝
իւր վատ ու կնամարդի զբօսասէր Բաղուասար թագաւորո-
վը . ուստի եւ Դարեհ Կիախար որդւոյն հետ զիւր քաջարի
թոռը զկիւրոս՝ բազմագունդ բանակաւ վրան զրկեց , որ
շուտ մը հասան ու պաշարեցին զայն : Բաղտասար հաստա-
կառոյց պարսպացը վրայ յոյսը գնելով՝ փոյթը չեղաւ , եւ
իւր լշխանաւորացը մեծահաց ընթրիք կուտար , երբ
զուարթացաւ իգիւնւոյ , հրամայեց որ նաբուքոդոնոսորին
երուսալեմայ տաճարէն հանած արծաթէ ու ոսկիէ սպաս-
ները բերեն , որպէս զի անոնցմով ինքը՝ մեծամեծները՝
հարճերն ու կանայքը գինի խմեն : Սպասները բերուեցան ,
եւ սկսան անոնցմով գինի խմել ու իրենց ոսկեղէն , արծա-
թեղէն , պղնձէ ու երկաթէ , փայտեղէն ու քարեղէն աս-
տուածներն օրհնել . եւ զԱստուածն յաւիտենից չօրհնե-
ցին՝ որուն նուիրուած էին այն անօթները : Եւ ահա յան-
կարծ մարդու ձեռք մը երեւցաւ ու դիմացի պատին վրայ
բան մը գրեց : Տեսաւ զայն թագաւորը , երեսին գոյնը
նետեց , ծնկուըներն սկսան իրարու զարնուիլ , ուրախու-
թիւնն ու զուարթութիւնը իխոր տրտմութիւն եւ յարհա-

մայեցւոց ինքնակալութեան տեղ՝ Սեեւակացւոցն եւ Ղագոսեանցը կդնեն : Սուրբ
Հարք կլարձեն քէ Աստուած Գաբրիէլ հրեշտակապետին ձեռօքն յայտնեց իւր
մարգարէին Անտիոքոս Եպիփանին հալածանքը , կրած հրաշալի պատուհասը
եւ Մալքարյեցւոց յաղբուրիւնները : Կկարծեն նաև քէ Մեծն Աղեքսանդր իխի
քոչն , ու Պարսից Դարեհ Կողոմանոս քագառորը խոյը՝ որ կյարուի կիյնայ .
եւ քոշին ճակատեն երած եղջիւրներն լինին յաջորդք Աղեքսանդրի :

ւիրս փոխուեցաւ . հրամայեց որ շուտով առջեւը կանչեն վմոգս , զքաղդեայս եւ զգէտս . եկան հասան , եւ այն Բարբիլացւոց իմաստուններուն ըստ արքայ . « Ով որ այս գիրը կարդայ ու մեկնութիւնը տայ , ծիրանի պիտի հագնի , պարանոցը մանեակ ոսկի պիտի դնէ , եւ իմ երրորդս պիտի լինի » :

Իմաստունք Բարբիլացւոց ամէն ջանք ըրին , բայց չկրցան ոչ այն խորհրդաւոր գիրը կարդալ եւ ոչ մեկնութիւնը տալ : Թագաւորին այլայլութիւնն ու սարսափը աւելի սաստկացաւ , հետը խոռվեցան նաեւ բոլոր մեծամեծք : Յայնժամյիշեց գշխոյն նաբուքոդնոսորայ երազոց մեկնիչը . իսկոյն Դանիէլ կանչուեցաւ , եւ թագաւորը մոգերուն խոստացած պարզեւներն իրեն եւս խոստացաւ , եթէ տեսած գիրը կարդայ ու մեկնութիւնը տայ . « Պարդեւներդքեղ լինին , ըստ Դանիէլ , եւ տանդ պատիւը ուրիշին տուր . բայց գիրդ ահա կկարդամ եւ մեկնութիւնը քեզ կցուցընեմ : — Արքայ , ամենական Աստուած նաբուքոդնոսորայ մեծութիւն եւ թագաւորութիւն եւ պատիւ եւ փառք տուաւ , այնպէս որ ազգք եւ ազինք եւ լեզուք կդողային իրմէ , եւ զնվ որ կուզէր՝ կզարնէր կսպաննէր , կբարձրացընէր կամ կխոնարհեցընէր : Բայց երբոր սիրտը բարձրացաւ , հպարտացաւ , թագաւորութեանը աթոռէն փար ընկաւ , պատիւը կորսընցուց , անասնոյ կերպ առաւ , մինչեւ որ ճանչցաւ թէ կտիրէ բարձրեալն թագաւորութեան մարդկան , եւ որուն որ կուզէ՝ կուտայ զայն : Եւ դու՝ Բալտասար , որ նորա աթոռն ելար , չխոնարհեցար առաջի Աստուծոյ՝ ուսկից այնչափ բարիք դտար , եւ ընդդէմ Աստուծոյ երկնից հպարտացար , նորա տաճարին ըսպամներն առջեւդ բերել տուիր , դուն եւ մեծամեծքդ , հարճերդ ու կանայքդ անոնցմով գինի խմեցիք , ձեր անշունչ անզգայ աստուածներն օրհնեցիք , եւ զԱստուած՝ որուն ձեռքին մէջն է շունչդ ու հոգիդ՝ չփառաւորեցիք : Ուստի եւ իրմէ զրկուեցաւ թաթ ձեռինն եւ այդ գիրը գրեց , որ է ՄԱՆէ , ԹԵԿԻՂ , ՓԱՐԵՍ (*): — Մանէ ,

(*) Կամ ըստ քաղդեւրեն գրուածքին ճիշդ բառերուն , ՄԷԿ , Թէքէլ , Ուֆարսին :

Հափեց Աստուած թագաւորութիւնդ ու վերջն հասուց . Թեկիդ, կշռուեցար ու պակաս գանուեցար . Փարէս, թագաւորութիւնդ բաժնուեցաւ ու Մարաց եւ Պարսից տըրուեցաւ » : Այս սոսկալի մեկնութիւնը լսելովն ալ հանդերձ՝ հրաման տուաւ Բաղտասար եւ իրեն ծիրանի հագցուցին , ոսկի մանեակ անցուցին պարանոցն ու առջեւէն կգոչէին թէ թագաւորութեան երրորդ իշխանն է :

Բայց նոյն գիշերը մարգարէին տուած մեկնութիւնը կատարեցաւ : Քաղաքին մէջէն կանցնէր եփրատ գետը . Հնարագիւտն կիւրոս նորա ջուրն ուրիշ տեղ գարձուց եւ ցամաքած յատակին մէջէն զօրքը ներս մտուց : Բաղտասար սպաննուեցաւ , հետմ ալ բնակչաց մէկ մասը :

† Դանիէլ առիւծուց զուբը կձգուի : — Երբոր Բաղտասարայ մահուամբը Քաղդէացոց ինքնակալութեան տէր եղաւ Դարեհ-Կիաքսար , հարիւր քսան նախարարութիւն բաժնեց զայն ու մէկմէկ նախարարներու յանձնեց . այն հարիւր քսան նախարարաց վրայ եւս երեք հրամանատար գրաւ , որոց մէկն էր Դանիէլ , որ զարմանալի խելքովն ու իմաստութեամբը իւր իշխանակիցներէն շատ աւելի թագաւորին սիրելի կինէր , եւ նա կամաց կամաց զինքը բոլոր թագաւորութեանը վրայ իշխան գրաւ : Օտարի մը տրուած այս կարգէ գուրս պատուոյն վրայ՝ սաստիկ նախանձեցան նախարարք եւ հրամանատարք . նորա կորստեանը պատճառ մը կինտուէին ու բան չէին գտներ , որովհետեւ հաւատարիմ էր Դանիէլ : Մտածեցին որ նորա օրինապահութիւնը ձեռք առնուն , եւ գնացին թագաւորէն ինդքեցին որ հրովարտակ մը հանէ թէ երեսուն օր ով թագաւորէն զատ Աստուծոյ կամ մարդու մը խնդքուածք ընէ՝ առիւծուց գուբը նետուի : Առանց մոգերնուն չարութիւնը իմանալու՝ հաւանեցաւ Դարեհ . հրովարտակն ելաւ , եւ իշխանք իրենց վախճանին հասան . վասն զի Դանիէլ Աստուծոյ օրէնքը մարդկային օրէնքէն շատ աւելի վեր դնելով՝ գարձեալ առջինին պէս օրը երեք անդամ վերնատանը երուսաղեմի կողմը նայող պատուհանին առջեւ մէյմէկ ժամ ծունկ կչոքէր , կալոթէր եւ շնորհակալ կինէր Աստուծոյ : Այս որ գիտեցին տեսան , մէկն եկան թագաւորին

իմացուցին եւ ստիպեցին զինքն որ հրատարակած օրէնքը
իգործ գնէ : Շատ ջանաց Դարեհ ճար մը գտնելու զիանիէլ
աղատել, զոր յոյժ կտրէր, բայց ճար չեղաւ . Դանիէլ
առջեւը բերուեցաւ, եւ «Պաշտամ Սստուածդ վրկէ զքեղ»
ըսաւ, հրաման տուաւ որ առիւծուց գուբը ձգուի . եւ մեծ
յոյս ունէր որ Սստուած իւր սիրելին առիւծուց ձեռքէն
ողջ կտահէ . բայց եւ վախնալով որ չարամիտ իշխանք
գուբին մէջ ալ անոր չարութին մը չընեն՝ խոշոր քար
մը բերել տուաւ, գուբին բերանը անով փակեց եւ մա-
տանեաւը կնքեց : Անկէց տուն դարձաւ, սաստիկ արտմու-
թենէն առանց բան մը ուտելու պառկեցաւ, բոլոր գիշե-
րը քուն չեղաւ . առաւօտը կանուխ ելաւ գնաց գուբին
բերանն ու բարձրաձայն աղաղակեց . «Դանիէլ, ծառայ Սո-
տուծոյ կենդանւոյ . պաշտամ Սստուածդ կրցաւ զքեղ ա-
ռիւծուց բերնէն աղատել» : Եւ երբ Դանիէլի ձայնն առաւ



որ վարէն կկանչէր, «Արքայ, յաւիտեան կեաց . Սստուածս
իւր հրեշտակը զրկեց որ առիւծուց բերանը գոցեց ու ինձ
չդպան», ուրախացաւ զուարճացաւ յանձն իւր, հրամայ-
եց որ գԴանիէլ գբէն հանէն, եւ նորա տեղը իւր չարա-

խօսները նետեն իրենց որդւոցն ու կանանցը հետ . եւ նոքա գեռ յատակը չհասած՝ առիւծները բռնեցին զանոնք, բոլոր ոսկորնին մանրեցին բղիկ բղիկ բրին կերան . Հիացաւ թագաւորը, եւ բոլոր տէրութեանը մէջ հրաման հանեց որ ամէնքը Դանիելի Աստուծմէն վախնան, ու զինքը պատուեն մեծարեն :

Դանիելի տեսիլքն իվերայ Մեսիային : — Դանիէլ այն բազմազբազ պաշտօնին ու մեծ պատուոյն մէջն ալ ժամանակ կդանէր սուրբ գիրք կարդալու . եւ երեմիայի մարդարէութեանը մէջ տեսնելով որ երուսաղեմի աւերումը եօթանասուն տարիէն պիտի վերջանայ, աղօթիւք եւ պահօք Աստուծմէ խնդրեց որ այն բանին ինչ կերպով լինելիքն իրեն իմացունէ : Կսուեցաւ նորա խնդրուածքը . Դաբրիէլ հրեշտակն եկաւ, ու խնդրածէն զատ՝ իրեն աւելի մեծ ու կարեւոր բան մըն ալ յայտնեց, որ էր Օծեալ առաջնորդին կամ Մեսիայի մահն ու զոհը, որ պիտի կատարուէր եօթանասուն եօթներորդաց վերջը . եւ որովհետեւ իւրաքանչիւր եօթներորդ՝ եօթնական տարիէ ձեւացած էր, ըսելկլինէր թէ չորս հարիւր իննսուն տարի ետքը : Կիւրոս . Դանիէլ Բելայ քուրմերը կիսայտառակէ : — Երբոր Դարեհ-Կիաքսարին ձեռքէն Կիւրոս առաւ թագաւորութիւնը, արդէն Դանիելի վրայ մեծ սէր ու համարում առած լինելով՝ իշխանութեանը մէջ հաստատեց, իրեն կենաց կցորդ ըրաւ զինքն ու փառաւոր քան զամենայն բարեկամն իւր :

Բարիլացիք Բէլ անունով կուռք մը ունէին, որուն ամէն օր ուռճիկ կտրուէր տասուերկու արդու նաշիհ, քառասուն ոչխար եւ վեց մար գինի . թագաւորն եւս Բէլը կպաշտէր, ու հանապազ կերթար երկրպագութիւն կընէր նորա . եւ որովհետեւ Դանիէլ իւր Աստուծոյն միայն երկրպագութիւն կընէր, օր մը ըսաւ Կիւրոս . « Ինչու համար դուն ալ Բելայ երկրպագութիւն չես ըներ : — Վասն զի ձեռագործ կուռք չեմ պաշտեր, պատասխանեց Դանիէլ, այլ զԱստուած կենդանի, զարարիչն երկնի եւ երկրի, որ ամէն մարդու վըրայ իշխանութիւն ունի : — Միթէ Բէլ քեզի կենդանի չերեւիր, կրկնեց թագաւորը . միթէ չես տեսներ որչափ

կուտէ կիսմէ հանապաղ» : Ծիծաղեցաւ, « Դու մի խաթուիր, արքայ, ըսաւ . վասն զի անոր ներաը կաւ է ու դուրսը պղինձ . երբէք ոչ կերած ունի եւ ոչ խմած » : Բարկացաւ թագաւորը, անոր քուրմերը կանչեց ու « Թէ որ չզրուցէք, ըսաւ, թէ ով կուտէ այն սեղանի կերակուրները, կմեռցը-նեմ զձեղ . իսկ թէ որ յայտնապէս ցուցընէք թէ Բէլն է որ կուտէ զայն ամենայն, Դանիէլ պիտի մեռնի, որովհետեւ զիէլ հայհոյեց : — Էսածիդ պէս լինի » ըսաւ Դանիէլ : Բելայ քուրմերն եօթանասուն հոգի էին, թող անոնց կա-նայքն ու որդիքը : Թագաւորը Դանիելին հետ Բելայ մե-հեանն եկաւ, եւ քուրմերն ըսին . « Աշա մեք դուրս կելնեմք, եւ դու, արքայ, դիր անոր առջեւ կերակուրն ու գինին, գոները գոցէ ու մատանեաւդ կնքէ, եւ առաւօտն եկ տես . թէ որ Բէլ այն կերակուրները կերած չլինի՝ մեռցուր զմեղ . իսկ թէ որ կերած լինի՝ մեռնի Դանիէլ որ վրանիս սուտ խօսեցաւ » : Վստահ էին իրենք, որովհետեւ սեղանոյն տակէն անյայտ մուտք մը շինած էին ու միշտ անկէց կը-մոնէին կուտէին :

Երբոր իրենք թողուցին դուրս ելան, եւ թագաւորը կերակուրները Բելայ առջեւը դրաւ, Դանիէլ իւր սպա-սաւորացը հրամայեց որ մոխիր բերեն, եւ բոլոր մեհենին մէջ ցանել տուաւ . յետոյ դուրս ելան, դուռը փակեցին, թագաւորին մատանեաւը կնքեցին ու գնացին : Նոյն գի-շերը քուրմք՝ ըստ սովորութեան իւրեանց, իրենց կանամբ-քըն ու որդւովք ներս մտան, կերան խմեցին եւ բան չը-թողուցին : Առաւօտը կանուխ թագաւորը Դանիելին հետ գնացին, եւ տեսնելով որ կնքոյն ձեռք դպած չէ « Ո՞ղջ են կնիքդ, Դանիէլ » հարցուց թագաւորը : — « Ո՞ղջ են, արքայ » պատասխանեց Դանիէլ : Դուռը բացին, եւ տեսնե-լով որ սեղանը պարզուեր է, բարձր ձայնիւ աղաղակեց թագաւորը . « Մեծ ես Բէլ, եւ ոչ գոյ նենդութիւն իքեզ եւ ոչ մի » : Ծիծաղեցաւ դարձեալ Դանիէլ, բռնեց զինքը որ ներս չմտնէ, ու « Աղէ, յատակին նայէ տես, ըսաւ, որուն են այդ ոտքի նշանները : — Արանց՝ կանանց ու տղոց ոտքի տեղեր կտեսնեմ » զարմանալով պատասխանեց Կիւրոս, եւ քուրմերուն խաբէութիւնը հասկընալով՝ բռնեց զանոնք

Հանդերձ կանամբք եւ որդւովք, ցուցընել տուաւ անոնց գաղանի գուռը ուսկից կմոնէին՝ սեղանը կպարպէին, եւ զիրենք կոսորեց . իսկ Բէլը Դանիելին տուաւ որ մեհենին չետ մէկտեղ կործանեց :

Դանիէլ միւսանգամ առիւծուց գուբը կձգուի : — Բարիլացիք մեծ վիշապ մըն ալ կպաշտէին . օր մը ըսաւ թագաւորը Դանիելին . « Միթէ ասոր համար եւս կրնաս ըւսել թէ պիլնձի է ու կենդանի աստուած չէ . ահաւասիկ « կենդանի է , կուտէ կխմէ . եկուր երկրպագութիւն ըրէ « իրեն : — Իմ Տէր Սստուծոյն միայն կերկրպագեմ ես , « պատասխանեց Դանիէլ , վասն զի ինքն է միայն Սստուած կենդանի . եւ թէ որ կուզես՝ իշխանութիւն տուր « ինձ , եւ առանց սրոյ ու գաւազանի վիշապը առ ջեւդ մեռ « ցունեմ : — Տուի » ըսաւ թագաւորը . եւ Դանիէլ շուտ մը եղ՝ ճարպ ու մազ առաւ , մէկտեղ եփեց , կլոր գնդակները ըրաւ ու վիշապին բերանը ձգեց , որ ուտելուն պէս ճաթեցաւ . ու « Տեսէք , ըսաւ , թէ որպիսի Սստուած կպաշտէք »:

Այս որ լսեցին Բաբիլացիք՝ սաստիկ բարկացան , եւ թագաւորնիս հրեայ եղեր է , Բէլն ու մեհեանը կործանեց , քուրմերը ջարդեց , վիշապը սպաննեց ըսելով՝ կատղած վրան վազեցին ու « Զեռքերնիս տուր զԴանիէլ , կպոռային , ապա թէ ոչ՝ տնովլ տեղովդ դքեզ կմեռցունեմք կջնջեմք »: Երբոր շատ նեղը մտաւ թագաւորը՝ խնդիրքնին կատարեց , եւ մէկէն տարին զԴանիէլ առիւծուց գութը նետեցին , ուր եօթը առիւծ կային , որոց օրը երկու մարդ եւ երկու ոչխար կուտային . եւ նոյն օրը բան մը չտուին , որպէս զի շուտով զԴանիէլ ուտեն : Հրէաստանի մէջ Ամրակում անունով մարդարէ մը կար . սա մշակներուն համար թան շիներ ու մէջը հաց բրդեր՝ արտը ատանելու վրայ էր . հրեշտակն Աստուծոյ երեւեցաւ իրեն ու ըսաւ որ ձեռքի ճաշը Բաբիլոն տանի առիւծուց գութը՝ Դանիելին տայ : Եւ երբ նա պատասխանեց թէ « Տէր , ես զԲաբիլոն չեմ տեսեր , եւ առիւծուց գութն ուր լինելը չեմ գիտեր » , հրեշտակն անոր գլխոյն մազերէն բռնելուն պէս՝ տարաւ զինքը Բաբիլոն , առիւծուց գքին վրայ կայինեցուց , ու Դանիելին « Եւ առ , ըսաւ , այս ճաշը , Աստուած քեզ զրկեց »:

Ելաւ առաւ Դանիէլ, եւ կերաւ՝ շնորհակալ լինելով Աստուծոյ որ իւր սիրելիքը չմոռնար. եւ հրեշտակը նորէն բունեց իւր տեղը տարաւ զՄբակում: Եօթներորդ օրը թագաւորն եկաւ որ Դանիէլի վրայ լայ. եւ երբ ծռեցաւ տեսաւ որ նա նստեր է այն տեղ անխռով, զարմանալով գոչեց ու ըստ. «Մէծ ես Տէր Աստուած Դանիէլի, եւ քեզմէ զատուրիշ Աստուած չկայ». զինքը վեր հանել տուաւ, եւ տեղը նորա չարախօսները նետել տուաւ, որ գուրը հասած չհասած՝ առիւծները վրանին վազեցին ու գէշ գէշ պատառեցին:

Վախճան Դանիէլի: — Դանիէլի վրայ ասկէց աւելի որոշ բան չեմք գիտեր. ինչ կերպով եւ ուր վախճանին ալ անյայտ է մեղ. հաւանականաբար 190 տարիի չափ ապրեցաւ ու մեռաւ իբաբիլոն: Դանիէլ ոչ միայն օտարաց, այլ եւ իւր ազգայնոց սիրելի եղաւ եւ ակնածելի. իւր բարեպաշտութեան համբաւը այնչափ մեծ էր որ ժամանակակից մարգարէ մը եղեկիէլ՝ ընդ նոյի եւ ընդ Յոթայ զնա կյիշատակէ, նոյնպէս նաեւ իմաստութիւնը կդովարանէ: Իւր աստուածպաշտութիւնը օրինակ էր եւ յորդոր գերեկից եղբարցը, եւ իւր իշխանութիւնը նոցա օգնական եւ ապաւէն: Դանիէլ ոչ միայն միմիթարեց զնոսա խիշտու գերութեան իւրեանց ազատութիւնը աւետելով, այլ եւ ձեռնոտու եւս եղաւ նա յայն. Դանիէլի միջնորդութեամբն ու նորա սիրոյն, եւ մեծարանացը համար էր որ հրատարակեց կիւրոս Հրէից գերեգարձին այն հոչակաւոր հրովարտակը, որ ժողովրդեանն Աստուծոյ նոր ու յաւերժայիշատակ դարագլուխ եղաւ: Տեսաւ զայն ծերունի մարգարէն, եւ լի միմիթարութեամբ աչուրները գոցեց:



Գ Լ ՈՒԽ Ի Ա.

Գ Ե Ր Ե Դ Ա Բ Ջ Հ Ր Է Ւ Ց

—————

Դարձ Հրէից յերուսաղէմ . Շինութիւն տաճարին : — Զօրաբարէլ : — Խափանումն շինութեան տաճարին : — Կրկին շինութիւն տաճարին . Սնգէոս մարգարէ : — Զաքարիա մարգարէ : — Եզր քահանայ : — Նեեմի , եւ շինութիւն պարսպաց երուսալէմի : — Մալաքիա մարգարէ :

(536—454)

Դարձ Հրէից յերուսաղէմ . Շինութիւն տաճարին : — Կիւրոսէն հարիւր տարիի չափ յառաջի մարգարէն յայտնաբարբառ քարոզեր էր նորա գալուստն ու միանգամայն աւետեր էր որ նորա ձեռօք Աստուած գերութեան տառապանքէն իւր ժողովուրդը պիտի ազատէ ու հայրենիքը պիտի դարձունէ բնակեցընէ , ասելով .

« Ուրախ եղիցին երկինք , զի ողորմեցաւ Աստուած Խորայելի . վող հարեք նիմոնք երկրի , գոչեցէք իւրինք գուրախորիւն , բլուրք եւ ամենայն ծառք , զի փրկեաց Աստուած զաւազը , եւ Խորայէլ փառաւորեսցի . . . Ես եմ որ ասեմ ցերուսադէմ թէ բնակեսչիր , եւ ցքաղաքս Հրեաստանի թէ շինեսչիք փերստին եւ զաւերակս նորա կանգնեցից : Որ ասեմ ցանդունզ թէ աւերեսչիր , եւ զգեստս նորա ցամաքեցուցից : Որ ասեմ ցկիւրոս թէ իմաստնասչիր , եւ զամենայն կամս իմ արասցես : Որ ասեմ ցերուսադէմ թէ շինեսչիր , եւ զտաճարն իմ սուրբ հաստատեցից : Այսպէս ասէ Տէր Աստուած ցծեալն իմ ցկիւրոս , զորոյ կալայ զաջոյ ձեռանէ նորա հնազանդեցուցանել առաջի նորա զազզս , եւ զգօրութիւն բազաւորաց խորտակեցից , եւ բացից առաջի նորա զդրունս , եւ քաղաքք մի փակեսցին : Ես երբայց առաջի քո . զիւրինս հարբեցից , զդրունս պինձիս խորտակեցից եւ զնիզս երկարիս փշրեցից »:

Թագաւորութեանը առաջին տարին եւ Քրիստոսէ 556 տարի յառաջ՝ հրատարակեց Կիւրոս այն անուանի հրովարտակն որով կվերջանար երեմիա մարգարէին կանխաձայնած եօթանամնամեայ գերութիւնը : Եւ այս էր հրովար-

տակին բովանդակութիւնը . « Թագաւորն ամենայն տիեզեռաց թագաւորութիւններն ինձ տուաւ . եւ յայտնելով պատուիրեց որ իրեն Հրէաստանի երուսաղէմ քաղաքին մէջ փառաւոր տաճար մի շինեմ : Արդ որչափ որ զինքը պաշտող Հրեայք կան հոս , ամէնքն ալ երթան հոն շինեն Խորայելի Սստուծոյ տաճարը . եւ ամէն մարդ ոսկով , արծաթով եւ անասնով օգնեն նոցա » : Միանդամայն Հրամայեց Կիւրոս որ Երուսաղէմէն բերուած ոսկեղէն ու արծաթեղէն ամանները , որ հազարաւոր զոհարաններ , սկաւառակներ եւ ուրիշ կահեր էին , բոլորն ալ ետ դարձուին :

Զօրաբաբէլ : — Այս Հրովարտակն ու սրբազն անօթները յանձնուեցան Զօրաբաբէլ Սաղաթիւելեանց իշխանին , որ Յեքոնիա թագաւորին թուոն էր , եւ Հրէաստանի կու-



սակալ դրուեցաւ : Յեսու Յովենեկեանց քահանայապետով ու քառասունուիրեք հազար երեքհարիւր վաթսուն Հրեաներով , թող նոցա ծառաններն ու աղախնները՝ որ եօթն հազարէն աւելի էին , ճամբայ ելաւ Զօրաբաբէլ եւ հասաւ երուսաղէմ : Հոն ամէնքը յօժարամիտ սրտիւ առատ նըպասաններ տուին իշխնութիւն տաճարին , իծախս աստուածային պաշտաման եւ ինորոգութիւն քաղաքին : Նախ ողջակիզաց սեղանը կանգնուեցաւ . վասն զի ըստ օրինաց Մովսեսի՝ առաւօտ եւ իրիկուն անոր վրայ պիտի նուի-

բուէին զոհերը . աստուածային պաշտամունքը նորէն սկսան եւ Տաղաւարահարաց տօնը հանդիսիւ կատարեցին : Զորս կողմէն արուեստաւորներ , հիւմներ ու քարահատներ ժողովեցան . կիւրոսի հրամանին անսալով՝ Տիւրացիք ու Սիդոնացիք Լիբանանէ մայր փայտ բերին , շէնքին վերակացուներ գրուեցան , եւ երկրորդ տարւոյն երկրորդ ամիսը համագումար ժողովրդեան առջեւ՝ երկրորդ տաճարին հիմունքը ձգուեցան : Քահանայք եւ որդիք Ասափիայ Ղետացիք իրենց պմզնաւորներովն ու պատմուճաններովը զարդարուած ներկայ էին այս բարեպաշտական ու սրտառուչ հանդիսին , եւ ծնծզայից ու փողոց ձայներով երգեր ու օրհնութիւններ կերգէին իգոհութիւն եւ իփառս Բարձրելոյն , եւ ամէնքն իրարու կըսէին . « Խոստովան եղերուք եւ գոհացարուք զծեառնէ , զի քաղցր է , զի յաւիտեան է ովորմութիւն նորա իվերայ Խորայելի » : Զուարթամիտ երիտասարդները կխայտային , եւ ցնծալից ուրախութեան ձայներով օդը կիմնդացընէին . իսկ քահանայից , Ղետացոց , հազարապետաց եւ ծերոց շատերը , որ Սողոմոննեան մեծակառոյց տաճարին փառաւորութիւնը տեսեր էին , սորա խոնարհ հիմանցը վրայ կհառաւէին ու դառն արտասուք կթափէին : Բայց այնչափ մեծ էր ժողովրդեան հրճուալից ցնծութեան սաստկագոչ աղաղակը , որ նոցակողկողանքն ու հառաջանաց եւ հեծութեան ձայները հազիւ կլսուէին .

+ Խափանումն շինութեան տաճարին : — Այսպիսի համաշունչ միաբանութեամբ ու մեծաբորբոք եռանդեամբ սկըսուած շէնքը հարկաւ շուտով պիտի բարձրանար լմըննար : Սակայն Սամարացիք , որ ինչովէս տեսանքը՝ Խորայելացոցմէ ու Սաղմանասարայ զրկած ասորեստանցի գաղթականներէն խառնուած ժողովուրդ մի էին , որով եւ զՃըշմարիսն Սստուած եւ զկուռս խառն կպաշտէին , ուզեցին տաճարին շինութեանը օգնել նպաստել : Հրեայք որ իրենց կուապաշտութեանը պատճառաւ քաշած գերութեան անտանելի տառապանքէն գեռ նոր սկսեր էին քիչ մը աղատիլ , բացէ իբաց մերժեցին նոցա կենակցութիւնն ու օգնութիւնը : Սամարացիք կատղած՝ սկսան ամէն ջանք ընել

որ շենքը խափանեն. եւ կիւրոսի որդւոյն կամբիւսի իշխանները կաշառելով՝ հասկըցուցին որ Հրեայք ամէն ժամանակ իրենց տեսարցը գէմ ապստամթեր են. հիմա ալ Պարսից տէրութենէն բոլորովին գլուխ քաշելու համար՝ երուսաղեմայ պարիսպները կշինեն կնորոգեն: Անոնց նենդամիտ խօսքերուն հաւատաց կամրիւս, եւ հօրը հրովարտակը խափանեց. որով եւ իրեն ու յաջորդ նմերդ մոգին ժամանակը շենքը կախ մնաց գաղթեցաւ մինչեւ Դաւեն Վշտապեայ թագաւորին թագագրութեանը երկրորդ տարին, որ կիւրոսի հրովարտակը հաստատելով՝ շենքին յառաջ երթալրւն հրամանն առւալ:

+ Կրկին զինութիւն տաճարին: Անգէոս մարգարէ: — Այն ժամանակն Անգեոս մարգարէն եկաւ, ու խրախուսիչ խօսքերով ժողովրդեան մարած եռանդը նորէն վառեց բորբոքեց, որոնք «Դեռ Աստուծոյ տունը շինելու ժամանակը հասած չէ» ըսելով՝ իրենց համար միայն փառաւոր տներ շինելու կզբաղէին. ուստի եւ Աստուած մարգարէին բերնովը գանգատանօք ըսաւ նոցա. «Միթէ ձեզ միայն հասեր է ժամանակ որ գմբեթեայ տներու մէջ բնակիք, երբ իմ տունս երեսի վրայ ու աւեր է: Ի՞նչ կեցեր էք. ելք լերան վրայ, փայտ կարեցէք ու տունս շինեցէք»: Ժողովուրդը քաջալերուած՝ մեծ եռանդով շինութեան ձեռք զարկաւ վերատին. եւ երբոր շենքը արագ արագ յառաջ երթալրվ լմբննալրւ մօտեցաւ, ըսաւ նորէն մարգարէն. «Զեր մէջէն անոնք որ այս տանս առաջին փառաւորութիւնը տեսած են, այս նորա քովը ոչինչ կհամարին: Սակայն զօրացիր գու, Զօրաբարէլ, կըսէ Աստուած, եւ զօրացիր Յեսու Յովեղեկեայ քահանայ մեծ, եւ զօրասցի ամենայն ժողովուրդ երկրիդ, եւ գործեցէք՝ զի ես ըստ ձեղ եմ, ասէ Տէր ամենակալ: Դարձեալ միւսանգամ շարժեցից զերկինս եւ զերկիր, եւ զծով եւ զցամաք, եւ միանգամայն շարժեցից զամենայն ազգս, եւ եկեսցէ ընտիր ընչից ամենայն ազգաց, եւ լցուցից զտունդ զայդ փառօք. զի մեծ եղիցի փառք տանդ այդորիկ վերջինդ քան զառաջինն, ասէ Տէր ամենակալ»:

Զաքարիա մարգարէ: — Անդէի այս փառաւոր խոստ-

մունքները Զաքարիա մարգարէն կուգար կհաստատէր ու-
րիշ նոր ու բերկրալից խոստամբք երջանիկ ապագայի.

« Այսպէս կըսէ Տէր . Սիսն պիտի դառնամ եւ Երուսաղեմի մէջ ընակիմ . եւ կոչուի Երուսաղեմը ճշմարիտ քաղաք , եւ ամենակալին Աստուծոյ սուրբ լեան : — Երուսաղեմի ծերերն ու պատաները մէկմէկ զարացան ձեռքերնին առած նստին հրապարակին մէջ , որ պիտի լցուի խաղացող պատանիներով ու աղջկներով : Այզիները պտուղներ , երկիրը բոյսեր եւ Երկինքը իրեանց ցողը պիտի տան :

« Միրա առաք եւ գօրանան ձեր ձեռքերը : Ցուղայի եւ Խրայելի որդիք , զիտցէք որ ինչպէս անեծքի մէջ ընկաք , այնպէս ալ պիտի հանեմ զձեզ իմ օրինուրեամբ : Ինչ կերպով որ միտքս զրի բարչարել զձեզ ձեր հօրերուն մեղացը վերայ բարկանալուս , եւ զգողացայ , այն կերպով եւս պատրաստուած ու միտքս զրած եմ այս օրերս՝ ողորմիլ Երուսաղեմի ու ներել Ցուղայի որդուոց . ուրախ կեցէք :

« Այսունետեւ ձեզմէ ամէն մէկը քոյ անկեղծութեամբ վարուի իւր ընկերին հետ , եւ իրենց զատաստանը խաղաղութեամբ ու արդարութեամբ վճռուի : Ոչ մէկը իւր ընկերին չար չկամենայ , եւ սուտ երդնուլը չսիրէ . վասն զի այն ամէնը ատեցի , կըսէ ամենակալ Տէրը :

« Ուրախ եղիր , Սիսնի դուստր եւ քարոզէ՝ թէ անա քո բազաւորը պիտի զայ առ քեզ , նեզ ու խոնարն կերպով , նստած իշոյ եւ նորա յաւանակին վրայ : Եփեմի կառքերն ու ձիերը պիտի սատակեցն ու հանէ Երուսաղեմէն , եւ կոտրտէ ձեր վրայ պատերազմոյ աղեղները . որպէս զի իւր խաղաղութիւնը սփռուի ազգաց մէջ , եւ տիրէ ջրերուն՝ այս ծովէն մինչեւ իմիւաը , եւ այս գետէն մինչեւ իծագս երկիրի :

Եետոյ կաւետէ մարգարէն նաեւ նոր օրէնք մը՝ որ մով-
սիսական օրինաց նիւթական խորութիւնները մէկդի թող-
լով՝ իպաշտօն եւ յերկրպագութիւն միոյն եւ ճշմարտին
Աստուծոյ պիտի կանչէ զամենայն ազգս եւ աղինս .

« Չորբորդ , նինգերորդ , եօրներորդ եւ տասներորդ պահքը . կըսէ , Ցուղայի որդուոց համար ուրախուրեան եւ խնդրութեան փոխարկուի . եւ ուրախ ինիք , եւ ճշմարտութիւնն ու խաղաղութիւնը սիրէք :

« Այն օրերը կենդանի չուր բղիսի Երուսաղեմի մէջ , եւ Տէրը լինի ամէն Երկրի բազաւոր :

« Այն օրերը լինի ձեր Աստուածն ու իւր անունը մի միայն . եւ ամէն ազգ զան յերուսաղեմ Երկիրպազանել Տեառն Աստուծոյ ամենակալի , եւ կա-
տարել Տաղաարանարաց տօնը » :

Եզր քահանայ : — Վերջապէս գերեգարձէն քսան տա-
րի յետոյ՝ Պարսից Դարեհ Վշասապեայ թագաւորին վեցե-
րորդ տարին տաճարը լընցաւ , եւ փառաւոր հանգիսիւ-

նաւակատեաց նուիրեցաւ Աստուծոյ (516): Դարեհի որդին
Քանը իւր հօրը տուած բոլոր արտօնութիւնները
Հրէից շնորհեց: Նոյնպիսի եւ աւելի շնորհիւ պատուեց
զիրենք նաեւ Քսերքսեսի յաջորդը՝ Երկայնաձեռն Արտաշէս,
եւ թագաւորութեանը եօթներորդ արքին (468) առան-
ձին հրավարտակով մը հրաման տուաւ սիրելոյն Աստուծոյ
եւ իւր՝ եղրի քահանայի ու վարդապետի օրինաց, որ լայնա-
ծաւալ տէրութեանը մէջ սփուռած Հրեաներէն ուղողը
կարող լինի ժողովել տանիւ իհրէաստան, տաճարին հա-
մար շատ ստակ ու մեծամեծ պարզեւներ շնորհեց, եւ ի-
րեն իշխանութիւն տուաւ դատաւորներ ու կուսականներ
դնելու, եւ օրինաց չհնազանդողներն իրենց յանցանքին
մէծութեանը համեմատ դատելու, եւ մահու, տանջանաց,
տուգանքի եւ կամ կապանաց մատնելու:

Մէկէն եղր հասարակաց աղօթիւք եւ պահօք Աստուծ-
մէ գիւրութիւն ու յաջողութիւն խնդրեց, եւ բազմու-
թեամբ ճամբայ ելաւ, հետը տանելով շատ ոսկի, ար-
ծաթ եւ տաճարին մնացած սրբազն անօթներն ու զար-
դերը: Աստուծոյ օգնութեամբը այս վտանգաւոր եւ թըշ-
նամիներէ պաշարուած ճամբորդութիւնն անվտանգ անցը-
նելով՝ ողջամբ եւ խաղաղութեամբ հասան յերուսաղէմ,
երեք օր հանդէցան, եւ չորրորդ օրը զոհեր մատուցին
Աստուծոյ՝ իշնորհակալութիւն այս երկրորդ գերեզմարձին:

Հանդէսն աւարտելէն յետոյ՝ իւրեանց մէջ գտնուած
նահապեաններն ու իշխանները եկան, եւ ցաւելով պատ-
մեցին եղրին՝ թէ ժողովուրդը հեթանօսաց ու այլազգեաց
հետ խառնակեցաւ ինսամութեամբ, եւ քահանաներն ու
Կեւացիներն անդամ այս մեղքէն ազատ չմնացին: Ժողո-
վուրդոց այս օրինազանցութիւնն որ լսեց եղր, մտածելով
այն խառնակութեան չար հետեւանքը՝ որով Հրեայք նո-
րէն իկուապաշտութիւն պիտի զառածանէին, իւր հան-
դերձը պատառեց, գլխոյն մազերն ու մօրուքը փետեց
ողբալով, եւ այնպէս տրտում տխուր սուգի մէջ անբար-
բառ նստաւ տաճարին սրահը մինչեւ երեկոյեան զոհերու
ժամանակ: Յայնժամ սոտք ելաւ եւ այնպէս պատրուած
հագուստովը, փետած մազերովն ու մօրուքովը, եւ այլա-

գունեալ երիթացեալ դէմքովը խուռաներամ ժողովրդեան մէջ կանգնեցաւ, ձեռքերն երկինք վերուց ու բարձրաձայն «Տէր, կամաչեմք ու կդողամք քու առջեւդ, վասն զի մեղքերնիս գլխու մազերնէս աւելի շատցան, եւ անօրէնութիւննիս մինչեւ երկինք բարձրացան» ըսելով՝ սըրտաշարժ աղօթք մը ըրաւ բոլոր ժողովուրդը, արք եւ կանայք, երիտասարդք եւ կուսանք, սկսան յորդահոս արտասուլքնին նորա արտասոււցը հետ խառնել Աստուծմէիրենց անօրէնութեանցն ու մեղացը թողութիւն խնդրելով՝ եւ մէջերնէն Յերոնիա անունով մէկն ալ ելաւ ըսաւ եղրին. «Այլազգիներէն կին առնելով՝ Աստուծոյ դէմ մեղանչեցինք. առ Աստուած երդումնիս նորոգեմք, ուխտ դնեմք նորա առջեւն որ առած կինինիս հանեմք ետ դըրկեմք հանդերձ իւրեանց որդւաքը՝ ինչպէս որ օրէնքը կհրամայէ. ել ուրեմն, եզր, եւ ինչ որ պէտք է՝ պատուիրէ մեղ. ամէն բաներնիս ձեռքդ է, հետդ եմք մեք, եւ ինչ որ հրամայես՝ կկատարեմք»: Ելաւ եզր, բոլոր քահանաները, Դեւտացիներն ու Խորայելի ցեղապետները երդուլնցուց, որ Յեքոնիային առաջարկութեան կատարումն յանձն առնուն. եւ ամէնքը յօժարեցան :

Տաճարին սրահէն տուն դարձաւ եզր, եւ նոյն իրիկուն բերանը ոչ հաց դրաւ եւ ոչ ջուր. շուտ մը բոլոր երուսաղեմի ու Հրէաստանի մէջ քարոզ կարդալ տուաւ, որ գերութենէն դարձած բոլոր Հրեաները ժողովուին գան յերուսաղէմ. եւ ով որ չուզէ գալ՝ իշխաններէն ու ծերերէն պիտի նզովուի, ստացուածքը պիտի գրաւուի, եւ ինքը Խորայելացւոց ժողովրդեան մէջէն դուրս պիտի հանուի: Երեք օրուան մէջ չորս կողմէն ամէնքը վազեցին եկան, եւ հրապարակին տաճարին ու նորա ընդարձակ սրահին մէջ ժողովեցան: Ելաւ կանգնեցաւ մէջերնին եզր, ու բարձրաձայն «Ո՞վ ժողովուրդ ըսաւ, օտար կանայք առնելով՝ Աստուծոյ օրինաց գէմ գործեցիք ու Խորայելի մեղացը վրայ նոր մեղք մը աւելցուցիք. փառք տուէք մեր հարց Աստուծոյն, նորա կամքը կատարեցէք, ելէք զատուեցէք հեթանոսներէն եւ անոնցմէ առած կանայքնիդ արձակեցէք»: Այս լսելուն պէս՝ մէկէն աղաղակեց բազմութիւնը.

« Հսածիդ պէս կընեմք ». Եւ իսկոյն հրաման տրուեցաւ, փնտռուեցան՝ իմացուեցան այլազգի կանայք ունեցողներն ու զանոնք Հրէաստանէն դուրս արձակելու ստիպուեցան։ Նեեմի, եւ շինութիւն պարսպաց երուսաղեմի։ — Սակայն երուսաղեմի պարիսպները կիսակործան լինելով՝ անպաշտպան ժողովուրդը թշնամեաց յարձակմունքներէն ու հարստահարութիւններէն ազատ չէր։ Նեեմի՝ որ Արտաշէս թագաւորին տակառապետն ու սիրելին էր, Հրէաստանէն եկողներէն լսելով որ իւր հայրենակիցքը մեծ նեղութեան ու նախատանաց մէջ են՝ շատ ցաւեցաւ, սիրու կտրտեցաւ, նատաւ լացաւ, սուդ մոտաւ, պահք բռնեց, ծունկի վրայ եկաւ, ձեռուրներն առ Աստուած վերուց աղօթեց որ ժողովրդեան խեղճութեանը վրայ ողորմի, եւ այնպէս տրտում տիսուր թագաւորին առջեւն ելաւ որ պաշտօնը կատարէ։ Զեռքէն գինին առնելու ժամանակ Արտաշէս նորա գէմքին խոր տխրութիւնն ու այլայլութիւնը տեսնելով՝ « Ինչո՞ւ երեսդ տրտում տիսուր է, ըսաւ . — Արքայ, յաւիտեան կեաց, պատասխանեց հայրենասէրն նեեմի . Բնչպէս երեսս տրտում տիսուր չլինի, երբ հօրս քաղաքն ու տունը աւերակ մնացեր է։ Թէ որ ծառայդ առջեւդ շնորհ գտեր է, զիս Հրէաստան՝ մեր հարց յիշատակարանաց քաղաքը զրկէ, եւ ես քու հրամանաւդ զայն շինեմ՝ պայծառացնեմ »։ Արտաշէս տեսնելով նորա հայրենեաց վրայ ունեցած սէրը, ոչ միայն խնդիրքը կատարեց, այլ եւ զինքը Հրէաստանի կուսակալ դրաւ, եւ թագաւորական հրովարտակաւ ճամբայ ելաւ նեեմի (445)։

Երբոր Երուսաղէմ հասաւ՝ երեք օր ինքինքը չճանչցուց, եւ երեք գիշեր միակերպ քաղաքին պարիսպներն աչքէ անցուց պարտեցաւ։ Չորրորդ օրն առաւօտը կանուխ քահանաները, իշխաններն ու ժողովրդեան մեծամեծները իւր քովը կանչեց, պատմեց նոյցա թէ ինչպէս Աստուծոյ օգնութեամբը կարող եղեւ Արտաշէս թագաւորէն ոչ միայն սուրբ քաղաքին պարսպաց շինութեանը հրամանն առնուլ, հապա նաեւ շատ ոսկի արծաթ . եւ այսպէս վերջացուց իւր խօսքը . « Ո՛վ հայրենասէր եղբարք, ինչ խեղնութեան մէջ լինելնիս կտեսնէք, ըսաւ . եկէք քաղաքիս

պարիսպները շինեմք, որպէս զի այսուհետեւ գէթ շրջակայ ազգաց խաղալիկ ու նախատինք չլինիմք» : Իւր խրախուսի խօսքերովն ու խոստմունքներովը քահանայից ու ժողովրդեան հայրենասիրութիւնը վառեցաւ, եւ պարսպին կախ թողուած շինութիւնն սկսաւ մեծ եռանգով յառաջ երթալ: Ընդունայն տեղ մօտակայ ազգեր Սամարացւոց դրգուութամբը ջանացին զայն խափանել. բոլոր ժողովուրդը զինեց նեեմի, եւ Սատուած նոցա թշնամեաց ամէն ջանքն ու հնարքը խափանեց: Արեւուն ծագելէն մինչեւ մարը մտնելը ժողովրդեան կէսը շէնքն յառաջ կտանէր, կէսը սպառազէն պահպանութիւն կընէր եւ պատերազմի պատրաստ կկենար. եւ մինչեւ այն հասաւ որ շինուներն իսկ հարկագրեցան մէկ ձեռքով գործել եւ միւսով թուրը բռնել: Յիսունուերկու օրուան մէջ պարսպին շինութիւնը լմլնցաւ, եւ նորա մեծահանդէս նաւակատեացը պատրաստութիւններ տեմնուեցան: Քահանայք եւ Նեւտացիք զժողովուրդը, քաղաքին դռներն ու պարիսպը սրբեցին. երկու կարգ երգիչներ հանդերձ աշխարհախումբ բազմութեամբ պարսպին չորս կողմը պտըտեցան՝ իրենց քաղցրածայն երգոցն հետ խառնելով ծնծզաներու, թմբուկներու, սաղմոսարաններու եւ փողերու սաստկաշառաւաչ հընչմունքները: Երբ տաճարին առջեւը հասան, այն տեղ եւս դոհութեան նոր երգեր ու փառաբանութիւններ հընչեցուցին առ Սատուած. բազմաթիւ դոհեր ու ողջակէղներ մատուցին, արբ եւ կանայք եւ մանկունք ուրախութեամբ կղուարձանային եւ նոցա ցնծալից աղաղակէն բոլոր երուսպէմ կիմնդար:

Այսպիսի ուրախութեամբ լցուած՝ տաղաւարահարաց տօնն եւս մեծ հանդիսով ուզեց ժողովուրդը կատարել. եւ եղբէն որ օրինաց վարդապետ էր՝ խնդրեց որ Մովսեսի օրէնքն իրեն կարդայ: Խնդրեքնին ընդունելի եղաւ. տաճարին առջեւը փայտեղէն բարձր բեմ մի շինուեցաւ. տօնին առաջին օրը առաւօտը կանուխ գրիչն օրինաց Տեառն (*)

(*) Առանդուրիւն է Հրեից մէջ թէ եզր նաևաքած և Մովսեսին սկսեալ մինչեւ իւր օրերն եղած մարգարեից այլ եւ այլ գրութիւնները, եւ զանոնք


ելաւ հոն, եւ երբոր սուրբ գիրքը բացաւ եւ անով բաղմախումբ ժողովուրդն օրհնեց, ամէնքը ձեռքերնին երկինք տարածեցին եւ երեսի վրայ ընկան երկրպագութիւն ըրին Տեառն Աստուծոյ. եւ քանի որ օրէնքը կլոէլին՝ նոցա գէմ ըրածնին յիշելով կուլային կողբային. եւ կէսօրուան դէմ ողբոց եւ արտասուաց ձայներնին այնչափ սաստկացաւ որ մինչեւ հարկ եղաւ որ նեեմի՛ եզր եւ Ղեւտացիք ժողովը դեան մէջ մտնեն, զիրենք քաջալերեն հանդարտեցընեն, «Մի լայք, մի տրտմիք, օրս այս՝ որ սուրբ է Տեառն Աստուծոյ մերոյ» կանչելով՝ եւ զիրենք յորդորելով որ երթան ուրախ զուարթ ուտեն խմեն, եւ չունեցողներն ալ կերցընեն խմցընեն ուրախացընեն: Երկրորդ օրն ալ գարձեալ ժողովեցան, եւ լսելով որ ըստ օրինաց պէտք է եղեր տաղաւարահարաց տօնին եօթն օրերը՝ ճիւղերէ շինուած տաղաւարներու տակ ընակիլ, իրենք ալ ուղեցին շինել. եւ եզրին հրամանաւը գնացին լեռնէն ձիթենիի, սոսիի, մրտենիի, խնկենիի եւ արմաւենիի ճիւղեր կարեցին բերին, տաղաւարներ շինեցին ու մէջը ընակեցան: Ճարունակ եօթն օրն ալ եզր իրենց կարգաց գիրքն ու ամէն հարկաւոր մեկնութիւնը առուաւ. ժողովրդեան վրայ այնպիսի լաւ աղքեցութիւն ըրաւ այս հոգեւոր կըրթութիւնն որ զանոնք ամենայն զգուշութեամբ պահելու մեծ փափաք ցուցուցին, պահք բռնեցին, քուրձ հագան, եւ գլուխնին մոխիր ցանելով՝ Աստուծոյ առջեւն ընկան, մեղքելնին խոսանվանեցան, թողութիւն խնդրեցին իրմէ, նորոգելով միանդամայն Աստուծոյ հետ իրեն հաւատարիմ մնալու ուխտերնին, եւ իշխանք եւ քահանայք եւ Ղեւտացիք ստորագրեցին զայն: Հարուստներն աղքատաց գանդատը գագրեցընելու համար գերիներն արձակեցին, պարտապանաց պարտքը թողուցին եւ ամէն յափշտակած բաներնին ետ գարձուցին: Անշահասիրութեան օրինակ

իրարու նետ միացնելով՝ Սուրբ զիրք, Աստուծաշունէ կամ Նիև կուակարուե ըսածնիս կազմեր է: Խնքն ալ չորս զիրք զրած է, յորոց երկուքը միայն փակերական կընդունի եկեղեցին: Խնքը նաև ժողովրդեան մէջ պատմուած աւանդութիւնները ժողովեց ու կարգի ղնելով՝ Մեացորդաց երկու զիրքը շարադրեց:


տուեր էր նեեմի, իւր ամէն ունեցածը պարսպաց շինութեան եւ կարօտելոց օգնութեան հասնելու գործածելով։ Նեեմի խոստացեր էր իւր բարերարին որ հայրենիքը վերականգնելէն ու կարգաւորելէն ետքը՝ նորէն անոր քովը դառնայ իւր հաւատարիմ ու անձնանշւէր սպասաւորութիւնն յառաջ վարելու։ Տասուերկու տարի հայրենիքը մեծամեծ ծառայութիւններ ընելէն ու թշնամեաց հարստահարութեանցը ձեռքէն զայն ազատելէն յետոյ, դարձաւ նեեմի Արտաշեսին քով (43)։ Բայց հաղիւ թէ հեռացեր էր Հրէաստանէն՝ իւր եւ եղրին ջանքովը ջնջուած անկարգութիւնները նորէն երեւան ելան ժողովրդեան մէջ. դարձեալ այլազգեաց հետ խնամութիւնն սկսաւ, շաբաթօրը սուրբ չէր պահուեր, եւ տաճարին ու քահանայից պահպանութեան ու ապրուստին համար որոշուած տասանորդը չէր տրուեր։ Ցաւօք սրտի լսեց նեեմի հայրենակցացն եպերելի ընթացքը, եւ հարկ համարեցաւ նորէն դալ անձամբ դարման տանիլ անոր։ Հասաւ, օրինաց դէմ եղած զեղծմանքը խափանեց, առած այլազգի կնիկնին արձակել չուզողներն աքսորեց։ Սոցա մէջն էր նաեւ Յովիդայէ քահանայապետին Մանակ որդին, որ Սամարիոյ Սանաբաղա կուսակալին աղջիկն իրեն կին առեր էր. որ եւ աքսորեալ Հրէից հետ իւր աներոջը քով գնաց իՍամարիա, եւ Սամարացւոց հետ միացաւ. Սանաբալատ ալ Գարիզին լերան վրայ տաճար մը շինել տուաւ՝ երուսաղեմայ տաճարին նախանձորդ, եւ զՄանասէն անոր քահանայապետ դրաւ. որով եւ այն երկու ժողովրդոց մէջ եղած ատելութիւնը աւելի սաստկացաւ՝ արմատացաւ, եւ ամէն ժամանակ իրարու վնաս հասցընելու եւ մէկզմէկ կործանելու աշխատեցան, ինչպէս որ յիշեցինք։

Գարիզին լերան տաճարին մէջ եւս արարողութիւններն ըստ մօվսիսական օրինաց կկատարուէին։ Սամարացիք կը պնդէին թէ Գարիզին լեռը իպաշտօն Աստուծոյ նուիրուած էր, Յեսուայ իսկ ժամանակէն՝ վրան տրուած օրհնութիւններով. Աբրահամ, Խաչակ եւ Յակոբ հոն զԱստուած պաշտած են, եւ թէ Մովսէս հրամայած էր որ այն լերան վերայ միայն տաճարը շինուի. ուստի եւ իրենք Մովսէսի

Հնդամատեանէն ուրիշ գիրք կամ մարդարէութիւն չէին
ընդուներ, թէպէտեւ Մեսիայի գալուն՝ հրեշտակաց գոյ-
ութեան եւ վերջին գատաստանի կհաւատային :

Հրեայք գերութեամբ Քաղղէացւոց մէջ ցրուելով՝ կա-
մաց կամաց սկսեր էին իրենց լեզուն թողուլ՝ մոռնալ եւ
անոնցը սովորել. եւ տառերն ալ եբրայեցերենէն շատ ա-
ւելի գիւրութեամբ գրուելուն համար՝ սուրբ գիրքն ալ
սկսեր էին անոնցմով գրել: Միայն Սամարացիք անփոփոխ
պահեցին միշտ եբրայեցերենի սովորութիւնը, եւ իրենց
ձեռքովն է որ մինչեւ մեզ հասաւ Մովսեսի Հնդամատե-
նին հին եբրայեցի տառերով գրուած օրինակը 

Մաղաքիա մարգարէ: — Նեեմիին կառավարութեանն
ու կենացը վրայ ասկէց աւելի բան չեմք գիտեր. բայց
հաւանական կերեւի որ երուսաղէմ վախճանած, եւ իրը
վերականգնած հայրենեաց սուրբ հողոյն մէջ թաղուած
է: Իրեն ժամանակակից էր Մաղաքիա՝ մարդարէից վեր-
ջինը, որ նոր տաճարին մէջ նուիրուած արատաւոր զո-
հերն ու ողջակէզները կյանդիմանէր, եւ ակն յանդիման
կտեսնէր այն անարատ ողջակէզն որ նոյն տաճարին մէջ
պիտի նուիրուէր իքաւութիւն ամեննեցուն: Մարդարէու-
թիւնները քանի որ վերջերնին կհամանէին՝ աւելի պարզ
ու գիւրիմաց կլինէին. եւ Մաղաքիա Քրիստոսի գալուստը
գուշակելով՝ Հրեշտակ մեծի խորհրդոյ կկոչէ զնա, եւ կիմա-
ցընէ թէ առջեւէն մէկը պիտի գայ (Յովհաննէս Մկրտիչ)
ճանապարհ պատրաստելու. եւ այսպէս հին օրինաց ժո-
ղովրդեան վերջին մարդարէն կաւետէ նոր օրինաց ժո-
ղովրդեան առաջին մարդարէին գալուստը. եւ որպէս զի
մինչեւ այն ժամանակ ժողովուրդն Աստուծոյ ուրիշ մար-
դարէի ընդունայն ակնկալութիւն չունենայ, այլ Մովսեսի
օրէնքը բաւական համարի իրեն, Աստուծոյ կողմանէ ըստ
Մաղաքիա. «Յիշեցէք զօրէնան Մովսեսի ծառայի իմոյ,
ինչպէս որ Քորէք լերան վրայ պատուիրեցի անոր իմ ա-
մէն հրամաններս ու իրաւունքները »:



Գ Ա Ռ Ե Խ Ի Բ .

Ե Ս Ո Թ Ե Ր .

Ասորեստանի եւ Պարսկաստանի Հրեաները . Մուրդքէ : — Եսթեր Թագուհի կընտրուի : — Մուրդքէի եւ Եսթերայ տագնապը : — Եսթեր Թագաւորին դիմաց կենչ : — Մուրդքէի Վարձատրութիւնը : — Համանայ մահը : — Հրէից ցնծալից տօնը : — Դիրք Եսթերայ , եւ գերեզման նորա :

— Ասորեստանի եւ Պարսկաստանի Հրեաները . Մուրդքէ : — Պարսից թագաւորաց՝ գերութեան դարձին համար հետզետէ տուած հրովարտակներով՝ բոլոր Հրեայք իրենց հայրենիքը չէին դարձած . մէջերնէն շատերը հաստատուած տեղերնին մնացեր էին Ասորեստանի եւ Պարսկաստանի մէջ՝ երբեմն սիրելի եւ երբեմն ատելի լինելով իրենց գերեվարներուն : Սոցա մէջ էր նաեւ Մուրդքէ , որ Արտաշէս երկայնաձեռն թագաւորին տանը հոգաբարձուն էր , եւ Ամինագաբ եղբօրը մահուրնէն ետքը՝ անոր անհայր ու անմայր մնացած երեւ անունով աղջիկը քովը առեր կը- մուցանէր ու աստուածալաշտութեան մէջ կկրթէր :

Եսթեր թագուհի կընտրուի : — Արտաշէս՝ թագաւորութեանը երբորդ արքին՝ իւր սիրելեացը , աէրութեանը նախարարացն ու մեծամեծացը փառաւոր կոչունք մը ը- րաւ , որ ըստ արեւելեան շքեղապանծ պերճասիրութեան հարիւր ութսուն օր տեւեց : Եօթն օր ալ ուզեց թագաւորական պալատին գաւիթը ուամկին ուրախութեան հանգէս ընել . գաւիթը վարդայատակ զարդարուեցաւ , պա- տերը բեհեղովք , ծիրանեօք , ոսկեհուռ կերպասովք , ոս- կեխոյակ սիւներով ու գոյնագոյն նկարներով զարդարուեցան , ոսկեղջէն ու արծաթեղջէն աթոռք եւ գաշոյք գրուեցան՝ ընդելուզեալք մարդարտով եւ ակամքք պատուա- կանօք , եւ սոկեղջէն ու արծաթեղջէն թակոյկներու ու ա- մաններու մէջ բազմատեսակ ըմպելիներ բերուեցան , եւ ուրախութեան հանգէսն սկսաւ : Նոյնպիսի կոչունք կընէր

նաեւ կանանց Ապրինկ թագուհին իւր պալատին մէջ : Եօթ-ներորդ օրը երբոր զուարձացաւ յանձն իւր Արտաշէս, ուղեց Ասթինէն արքայապանծ հագուստներովը բերել տալ, ու անոր զարմանալի գեղեցկութիւնը իւր մեծամեծացն ու ժողովրեանը ցուցընել . ուստի եւ ներքինեացը հրամայեց որ երթան շուտով Ասթինէն բերեն . բայց նա յանձն չառաւ գալ, ինքզինքը այն քաղաքածողով բաղմութեանը աեսարան ընել : Այս անհնազանդութեան վրայ շատ բարկացաւ Արտաշէս . յանկարծ սէրն ատելութիւն փոխեցաւ, իշխանաց խորհրդովը զինքը թագուհիութենէն հանեց, որպէս զի ուրիշ կանայք ալ իրմէ չար օրինակ առնելով՝ իրենց էրիկներուն անհնազանդ լինին . եւ զինքը բոլորովին մոռնալու համար՝ մէկէն հրաման հանեց որ տէրութեանը մէջ ամենագեղեցիկ աղջկիներ փնտռուին, եւ անոնց մէջ ամենէն գեղեցկին տայ Ասթինէին աթոռը, փառքն ու պատիւը :

Ամէն կողմէն չքնազագեղ աղջկիներ հագուած զարդարուած Սիսիս (Ծօշ) թագաւորանիստ քաղաքը բերուեցան ու ներքինապետին յանձնուեցան : Սոցա մէջ էր նաեւ պարկեշտագեղն եսթեր . իրմէ զատ նոյա ամենուն խելքն ու միտքը Ասորեստանեայց, Պարսից եւ Մարաց մեծազօր ինքնակալութեան թագուհի լինելու վրայ էր . սակայն ամենուն ալ յոյսը պարապ պիտի ենէր . ինքնազարդ գեղեցկութեամբը անոնց պաճուճազարդ գեղոյն պիտի յաղթանակէր եսթեր : Արտաշէս զինքը տեսնելուն պէս՝ զմայլեցաւ, ու գլուխը թագ գնելով՝ Ասթինէին տեղ զինքը թագուհի ու տիկնաց տիկին անուանեց . եւ Մուրդքէին խորհրդովը եսթեր իւր աղջն ու հայրենիքը չյայտնեց թագաւորին :

Համան : — Երկու ներքինիք խորհուրդ կընէին զԱրտաշէս սպաննելու . կիմանայ Մուրդքէ, եսթերայ ձեռքովը թագաւորին կհասկըցընէ . դաւաճանք յանցանքնին կըխոստովանին կոպաննուին, եւ թագաւորը կհրամայէ որ Մուրդքէին տիրասիրութիւնը յիշատակարանին մէջ գըրուի : Քիչ ժամանակէն Արտաշէս իւր սիրելի Համան իշխանը իւր երկրորդն ընելով՝ հրաման հանեց որ ամէնքն

անոր առջեւ երկրպագութիւն ընեն : Այն հրամանին երկիւղածն Մուրդքէ միայն չհնազանդեցաւ՝ Աստղւծոյ պատիւր չուզելով անոր ստեղծուածոյն տալ . բայց եւ անով չամանին անողոքելի ոխն ու վրէժինդրութիւնը իրեն եւ իւր ազգին վրայ շարժեց : Համան լսելով թէ Մուրդքէ չրեայ է, գնաց թագաւորին առջեւ, Հրէից ազգին վրայ ամէն չարիք խօսեցաւ, ամբաստանեց զանոնք իբրեւ ամենայն օրէնքէ ապստամբ, եւ տէրութեան մէջ մնալին ամենավլնասակար ցուցընելով՝ հրաման առաւ Արտաշէսէն որ ընդհանուր հրովարտակաւ մը զանոնք մի եւ նոյն օրուան եւ ժամուն մէջ՝ ամէն տեղ մեռցընել տայ ջնջէ, ծերերէն սկսած մինչեւ մանուկ տղայքը : Իւր սիրելոյն խնդրոյն հաւնեցաւ թագաւորը, Հրէից կոտորածին հրովարտակը նորա մատանեաւը վաւերացաւ ու բոլոր թագաւորութեան մէջ կարդացուեցաւ :

Մուրդքէի եւ Եսթերայ տազնապը : — Այն մահագոյժ լուրին որ առին չրեայք՝ մեծ սուլ մտան, եւ աներնին ողբով ու կոծով լցուեցան : Մուրդքէ պատմուճանը պատառեց, քուրձ հագաւ, գլուխը մոխիր ցանեց, եւ « Ազգս Բնչ ըրաւ որ պիտի ջնջէք » ազազակելով՝ քաղաքին հրապարակը կտրեց անցաւ, հասաւ աբրունեաց դուռը . եւ քրծազգած ու մոխրապատ լինելուն համար՝ գաւիթը ներս չկարենալով մտնել՝ դուրսը կեցաւ, եւ ներքինեաց ու նաժշտաց ձեռքով բանը Եսթերին իմացուց : Այն սոսկալի հրամանին վրայ սարսափեցաւ Եսթեր . մարդ զրկեց որ Մուրդքէին վրայէն քուրձը հանեն, իւր սովորական փառաւոր հագուստը հագցընեն՝ քովը բերեն : Յանձն չառաւ նա զարդարուիլ քանի որ իւր հայրենակցաց կեանքը ապահովուցած չէր . որով եւ Եսթեր՝ իւր հաւատարիմ Զառնարեւ ներքինին զրկեց, որպէս զի տեղն իտեղը Մուրդքէէն իմանայ ճշմարտութիւնը : Մուրդքէ Սիսիսին մէջ կարգացուած մահագոյժ հրովարտակին օրինակը զրկելով՝ պատուիրեց որ երթայ թագաւորէն խնդրէ, աղաչէ որ ժողովրդեանը խնայէ, հրովարտակը ետ կանչէ . եւ սիրու շարժելու համար կյիշեցընէր իրեն թէ որպիսի տառապանօք պղտիկուց մեծցուց կրթեց զինքը : « Մուրդքէին

գնա զբուցէ, ըստ եսթեր Զառնաթեւին, որ ամէնքը գիտեն թէ մինչեւ որ թագաւորը մէկը չկանչէ՝ մարդ քովը չկրնար երթալ, եւ գնացողը կսպաննուի, եթէ թագաւորը իւր ոսկի գաւաղանովը չդըպչի անոր. եւ ես երեսուն օրէ իվեր թագաւորին երեսը չեմ տեսած: — Մի կարծեր, եսթեր, պատասխանեց Մուրդքէ, որ եթէ բոլոր Հրեայք սպաննուին՝ գուն միայն կկարողանաս ապրիլ. թէ որ գուն հիմա լուռ կենաս՝ Աստուած իւր ժողովուրդը փրկելու համար ուրիշ ճամբայ մը կտտնէ, բայց գուն հօրդ տանը հետ կորսուիս: Յիշէ խեղճութեանդ օրերը. ու գիտէ, գուցէ Աստուած անոր համար զքեզ բարձրացուց՝ որպէս զի իւր կամացը գործադիր լինիս մեզ»: Այն յորդորանքին վրայ եսթերայ սիրաը շարժեցաւ, միտքը դրաւ որ իւր ազգն ու ժողովուրդը փրկելու համար եթէ կեանքը կորսնցընել անգամ հարկ լինի՝ յօժարանայ, եւ Մուրդքէին իւր որոշումը յայտնելով՝ ապապրեց որ Սիսիսի Հրէից երեք որ երեք գիշեր ծոմ բռնել տայ:

Ինքն ալ հանեց վրայէն իւր թագաւորական փառաւոր հանդերձը, քուրձ հագաւ եւ պահօք ու աղօթիւք Աստուած-մէ օգնութիւն կխնդրէր ու կըսէր. « Աստուած իմ եւ թագաւոր, դու միայն օգնեա ինձ միայնումն, որ քեզմէ զատ օգնական չունիմ. դու՝ որ զՅովնան իփոր կիտին ապրեցուցիր, երեք մանկունքը իհնոցէ հրոյն փրկեցիր, զԴանիւշէ առիւծուց գբին մէջ ողջ պահեցիր, եղեկիա թագաւորը մահացու հիւանդութենէն բժշկեցիր ու տասնը-հինգ տարի կեանքն երկնցուցիր, Աննային աղօթքն ու ինդրուածքը ընդունելով՝ անոր զաւակ չնորհեցիր զմեծն Սամուէլ. լսէ ուրեմն նաեւ իմ պաղատանքս, ողորմէ մեզ, մի թողուր որ թշնամիք ժողովրդեանդ կործանմանը վըրայ ուրախանան. եւ դու որ թագաւորդ ես ամենայն թագաւորաց՝ համարձակութիւն տուր ինձ՝ պէտք եղածը թագաւորին խօսելով առջեւը շնորհ գտնեմ. դու օգնէ ինձ միայնումն որ քեզմէ զատ օգնական չունիմ: Դուն որ ամենուն սիրտը գիտես ու կճանաչես, գիտես նաեւ թէ ինչպէս գարշելի է ինձ այս թագը՝ զոր առանց ստիպուելու գլուխս չեմ գներ: Թագաւորէն ընտրուած օրէս իվեր

ոչ երբէք ուրախ եղած է քո աղախինդ, բայց եթէ քեզ-
մով՝ Տէր, Տէր Աստուած Աքրահամու։ Աստուած հզօր,
լու մեր յուսակտուր ձայնին արտասուալից մաղթանքնե-
րը, զմեզ չարչարողաց ձեռքէն փրկէ. փրկէ նաեւ զիս
այս սոսկալի երկիւզէս, եւ ապրեցուր քո ժողովուրդդ։»

Եսթէր թագաւորին դիմաց կելնէ։ — Այս աստուածա-
խրախոյս ազօթքովը քաջալերուած ու զօրացած՝ ելաւ ես-
թէր, սպոյ հանգերձը վրայէն հանեց, ծիրանիներն հագաւ-
շքեղացաւ, զԱստուածն ամենայնի նորէն իրեն օգնութեան
կանչեց. Հետն առաւ իւր սիրելի երկու նաժիշաներն որ
զգեստին ստորստը վեր կվերցընէին, եւ պալատին մէջէն
անցնելով գնաց մինչեւ Արտաշիսին սենեակը, ուր նստած
էր նա իւր թագաւորութեան աթոռը՝ հագած արքայա-
կան փաւաց պատմուճանը, որ ընդելուզեալ էր ոսկւով
եւ մարգարոտիլ եւ պատուական քարերով, եւ ահաւոր էր
յոյժ։ Դլուխը բարձրացուց որ նայի, սարասիէն եսթերայ
գոյնը փոխեցաւ, խելքը պարտեցաւ, ու գլորեցաւ նաժշախն



Քրայ ընկաւ։ Այն ժամանակը Աստուած թագաւորին գու-
թը շարժելով՝ աթոռէն իջաւ, վազեց շուտ մը, եսթերը
գերկն առաւ կանգնեցուց եւ խաղաղութեան խօսքերով
աղաչեց միսիթարեց զինքն ու ըսաւ. «Ի՞նչ ունիս, եսթեր
տիկին. ես քու եղբայրդ եմ, մի վախնար, չես մեռնիր,
վասն զի իմ եւ քու հրամանդ մէկ է։ Զեռքդ առ ոսկի

գաւաղանս եւ հետո խօսէ » ըսելով՝ զինքը կհամբուրէր : Քիչ մը սիրտ առաւ եսթեր, « Աստուծոյ հրեշտակի մի պէս տեսի զքեզ՝ տէր, ըստ, եւ քու փառացգ ահէն սիրտս խովվեցաւ »: Խոսքը հազիւ թէ լմբնցուցեր էր՝ նորէն գլորեցաւ ընկաւ : Խովվեցաւ թագաւորը, տակնուվրայ եղան նորա ամենայն ծառաներն ու սպասաւորները, եւ եսթերին կաղաչէին : Դարձեալ գրկեց վերուց զինքը թագաւորն ու սրատառուչ ձայնիւ մը « Ի՞նչ կուզես, եսթեր, ըստ, ինչ է աղաջանքդ . Հաւատա՛, կըսեմ, որ եթէ մինչեւ թագաւորութեանս կէմ ուզես՝ կխօստանամ տալու : — Օրս նշանաւոր է, պատասխանեց եսթեր . եթէ հաճիս՝ այսօր Համանին հետ կոչունքս հրամես գաս »: Արտաշէս մէկէն կանչել տուաւ Համանը, եւ իմիասին եսթերայ կոչունքին գնացին : Գինի խմելու ժամանակ « Ի՞նչ կուզես, եսթեր տիկին, ըստ թագաւորը . ամէն ուզածդ պատրաստ եմ կատարելու : — Աղաջանքս ու խնդրուածքս այսէ, ըստ եսթեր, որ տէր իմ արքան վաղուան կոչունքիս ալ Համանին հետ հրամէ գայ »: Խոստացաւ թագաւորը . եւ երբոր Համան մեծ ուրախութեամք ու զուարթութեամք իրմէ բաժնուեցաւ կերթար, պալատին դուռը տեսաւ ըգուրդքէ որ քրծաղգեաց մարմնով ու մոխրացան գլխով նասեր էր, եւ ոտք չելաւ երկրպագութիւն չըրաւ իրեն : Այս անարգանաց վրայ յանկարծ երեսին զուարթութիւնը գնաց, ախրագէմ տուն դարձաւ, կանչեց իւր ըսլոր սիրելիքն ու Զովսարրա կինը, եւ պատմելով նոցա թէ ինչպէս ինքը միայն թագաւորին հետ եսթերայ կոչունքը հրաւիրուելու պատիւն ունեցեր էր, եւ երկրորդ օրուան Համար եւս նոյնպէս հրաւիրուած էր, իմացուց թէ իւր երջանկութեան մի միայն դառնացուցիչն է Մուրդքէ Հրեայն՝ իրեն երկրպագութիւն ընել չուզելովը : Յայնժամ Զովսարրա եւ իւր սիրելիքը խորհուրդ տուին իրեն որ յիտուն կանգնաչափ փայտ մը պատրաստել տայ, առաւօտը կանուխ թագաւորին ըսէ ու զՄուրդքէն անկէց կախել տայ, եւ սիրտը հանգչեցընելով՝ երթայ եսթերայ կոչունքն ուրախանայ : Այն խորհրդոյն հաւանեցաւ Համան, հրամանը արուեցաւ եւ փայտը պատրաստեցաւ :

Մուրդքէի վարձատրութիւնը : — Նոյն գիշերն Աստուած Արտաշիսին քունը կտրեց . Ելաւ նստաւ ու սրտի նեղութենէն հրամայեց դպրապետին որ յիշատակարանները բերէ կարդայ : Երբոր կարդալով՝ Մուրդքէին ըրած տիրասիրութեան պատմութեանը հասաւ , հարցուց թագաւորը թէ « Այս հաւատարմութեան փոխարէն ինչ շնորհ ըրինք կամ փառաց արժանացուցինք զՄուրդքէ » . Եւ երբոր քովիններն « Եւ ոչ ինչ » պատասխանեցին , ոտքի ձայն մը առաւ թագաւորը , եւ « Նայեցէք ով է » ըսաւ . Եկան իմացուցին որ Համանն է , վասն զի առաւօտը կանուխ եկերէր որ զՄուրդքէն փայտէ կախելու հրամանն ընդունի թագաւորէն : « Ներս կանչեցէք » ըսաւ Արտաշէս . ուրախութեամբ մտաւ Համան , եւ թագաւորն իրեն հարցուց . « Փառաւորել ուզած մարդուս ինչ պէտք է ընեմ » . Համան մտածելով թէ թագաւորն իրմէ զատ զզվ պիտի ուղէ փառաւորել , ըսաւ . « Թագաւորական պատմուճանը պէտք է իրեն հագցընել , թագաւորին հեծած ձին զինքը հեծցընել , եւ թագաւորին սիրելի ու փառաւոր իշխաններէն մէկը՝ բոլոր քաղաքին մէջ զինքը պտըցընէ , եւ առջեւէն քարոզ կարդայ թէ Ահա այսպէս կիառաւորէ արքայ իւր սիրելին : — Նատ լաւ ըսիր , պատասխանեց Արտաշէս , գնա շուտով նոյն բանն ըրէ Մուրդքէ հրեային՝ արքունական տանս ինամակալին , եւ ըսածէդ բան մը պակաս չընես » : Ո՞րչափ ալ անտանելի լինէր Համանին



թագաւորին այս նոր հրամանը, պէտք էր անտրտունջ եւ անթերի կատարէր. ուստի եւ առաւ արքունի պատմունանն ու ձին, Մուրդքէին հագցուց, հեծուց զինքը, եւ քաղաքին փողոցներէն անցնելով՝ առջեւէն կաղաղակէր ու կըսէր. « Այսպէս պէտք է լինի այն ամէն մարդուն որ արքան կկամենայ փառաւորել »:

Համանայ մահը : — Մուրդքէ թագաւորական պալատը գարձաւ փառաւորեալ փառօք, եւ Համան տունը գնաց գլուխը կախած եւ լի տրոտութեամբ, եւ գլխոյն եկած թշուառութիւնը Զովսարրային ու սիրելեացը պատմեց. որոնք միաբերան խորհուրդ տուին իրեն որ եթէ Մուրդքէ Հրեայ է, եւ իշխան եղաւ, հնազանդէ իրեն. վասն զի չես կրնար անոր չար հասուցանել, որովհետեւ Աստուած հետն է, եւ նա զինքը մեծցուց »: Եւ այսպէս ցաւագին խօսած ժամանակնին՝ երկու ներքինի եկան զշաման թագուհւոյն ճաշին հրաւիրեցին: Երբոր ճաշի նատան, եւ Արտաշէս գինիով զուարթացաւ, ստիպեց զեսթեր որ խնդիրքն իրեն համարձակ յայտնէ, եւ խոստացաւ մինչեւ թագաւորութեանը կէսն իրեն տալ: « Տէր իմ արքայ, պատասխանեց եսթեր, թէ որ առջեւդ շնորհք գտայ՝ աղաչանքս ընդունէ եւ զիս ու ազգս մահուընէ աղատէ »: Բարկացաւ թագաւորը, « Ո՞վէ այն որ պիտի համարձակի աղդդ մեռցընել, ըստ : — Համան, պատասխանեց եսթեր, այր բանսարկու, թշնամի եւ չար »: Այս որ լսեց՝ սարսափեցաւ Համան ու պապանձեցաւ. թագաւորը կրակ կտրած ելաւ սեղանէն ու գնաց քովի ծաղկոցին մէջ վէր վար զայրագին կքալէր: Համան եսթերայ ոտքն ընկած կաղաչէր որ կենացը ինայէ. վրայ հասաւ թագաւորը եւ զշաման թագուհւոյն ոտքը պլլուած աեսնելով՝ բարկութեան չափն անցաւ, արիւնը գլուխը ցատքեց « Այդ չափի հասար, ըստ, այ անօրէն, որ տանս մէջ իմ կինս կուզես բռնագատել »: Այն խօսքէն կայծակէ զարնուածի նման կընկնի Համան: Նոյն միջոցին ներքինեաց մէկը կըսէ թագաւորին որ Համան տանը մէջ յիսուն կանգնաչափ փայտ մը պատրաստեր է՝ վրայէն զսիրելին արքայի զՄուրդքէ կախելու: « Հապա ուրեմն անոր վրայ զինքը կախեցէք » կանչեց Արտաշէս: Մէկէն

Հրամանը կատարուեցաւ. կախուեցաւ Համան, եւ թագաւորին բարկութիւնն իջաւ:

Հրէից ցնծալից տօնը: — Նոյն օրը պարգևեց Եսթերայ նաեւ քանսարկու Համանին գանձը. իրմէն իմանալով եւս թէ Մուրդքէ իւր ազգականն է, կանչել տուաւ զինքը, Համանայ մտտանին մասն անցուց, նորա պաշտօնը անոր յանձնեց, ծիրանիով ու բեհեզզով փառաւոր հագուեցուց, գըլուխը ոսկի պսակ գրաւ, եւ այնպէս շքեղաշուք հանդիսիւ բոլոր քաղաքին մէջ պտըտցընել տուաւ: Եսթերայ ազաշանքովը՝ Համանայ առաջին հրովարտակին հակառակ նոր հրովարտակ մը հանեց՝ ամէն տեղի կուսակալացն ու նախարարացը պատուիրելով որ Հրէից լաւ աչքով նային, եւ այն օրն որ իրենք պիտի ջարդուէին՝ իրենց թող արուի որ ուղածնին ջարդեն մեռցընեն: Համանայ տասն որդիքը ըսպաննուեցան, Սիսիսի մէջ միայն ութ հազար հոգի մեռան, եւ տէրութեանը միւս քաղաքաց ու գաւառաց մէջ եօթանասունըհինդ հազար: Եսթեր եւ Մուրդքէ այս մեծ պատահարին յիշատակն անմոռաց պահելու համար՝ Փուրիս կամ Վիճակի ըսուած մեծ տօնը հաստատեցին, որովհետեւ Համան Հրէից ազգը կոտորելու համար վիճակ ձգեր էր, եւ որոշեցին որ այն տօնը աղօթիւք եւ պահօք կատարուի Ագար ամսոյն 14-ին եւ 15-ին. վասն զի նոյն օրերն իրենց կորատեանը աշխատող հեթանոսները կոտորեր էին: Այն ժամանակէն մինչեւ հիմա Հրեայք մեծ հանդիսով եւ ծոմապահութեամբ այս տօնը կկատարեն:

Գիրք Եսթերայ, եւ զերեզման նորա: — Այս հրաշալի գէպքը տեղն խուզզը կպատմէ Եսթերայ զիւյը, որուն հեղինակը կերեւի թէ նոյն ինքն է Մուրդքէ: — Այս գրոց վրայ իրաւամը կզմայլի գերմանացի Հեկրեն անուն պատմաբանը, եւ այն ժամանակի պատմութեան գլխաւոր եւ գեղեցիկ աղքիւը կհամարի զայն:

Եսթեր եւ Մուրդքէ, ըստ աւանդութեան մի եւ նոյն գերեզմանի մէջ թաղուեցան յԵկբատան (Հայնասն): Քէր - Փորթըր անգղիացին Հայատանի եւ Պարսկաստանի նաև բորդուրեանը մէջ կպատմէ թէ 1818-ին ինքը գնացեր է հանաձամբ, տեսեր է այն գերզմանը զոր մեծապէս կպատուեն

Հրեայ.ք՝ մնացորդք նախնի գերութեանն, եւ դրան բանալին իրենց գլխաւորին ձեռքը կպահուի, կըսէ. գերեզմանին պահապանն ալ ուաբբի մըն է որ Հրէից ուխտաւորաց ազօթքն ու նուելքը կընդունի:

Արդարեւ մեծ էր եսթերայ եւ Մուրդքէի արդիւնքը,
բայց մեծ է նաեւ Հրէից երախտագիտութիւնը:



ԳԼՈՒԽ ԻԳ.

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՐՍՊԱՅ ՇԻՆՈՒԹԵՆՔՆ ՄԻՆՉԵՒ ՅՈՒԴԱ

ՄԱԿԱԲԷՒՆ ՄԱՀԸ



Պարսից վերջի թագաւորաց ժամանակ Հրէից վիճակը: — Մեծն Աղեքսանդր: — Հրեայք Նագոսեանց իշխանութեան տակ: — Եօթանամնից թարգմանութիւնը: — Հրէից Պտղոմէոս Եւապատորէն հալածութիւր: — Հրեայք Սելևիկեանց իշխանութեան տակ: — Անիա, Սիմոն եւ Նեփուդորոս: — Անտիոքոս Եպիփան. Յասոն եւ Մենեղաւոս: — Մահ Անիայ: — Վերջ Յասոնի: — Հալածմունք Անտիոքոս Եպիփանու: — Նահատակութիւն Եղիազար քայինայի: — Դիցազնական նահատակութիւն Եօթն Եղարց: — Մատաթիա եւ իւր որդիքը: — Մահ Մատաթիայ: — Յուդա Մակարէ: — Հրեայք Երուսաղէմն ու տաճարը կնորոգեն: — Երկիւղ շրջակայ ազգաց: — Յուդա յաղթանական Երուսաղէմ կդառնայ: — Մահ Անտիոքոս Եպիփանու: — Անտիոքոս Եւապատոր. Պատերազմ Բեթսովլայ: — Դեմետր Սոսեր՝ Անտիոքոս Եւապատորին տեղը կթագաւորէ: — Ազգատեացն Յակիմո. Քաֆիդ Հրէաստան կրթկուի: — Յուդա կիալածէ զՅակիմո. Նեկանովը: — Հայոցանք Նեկանովրայ, պարտութիւն նորա եւ մահ: — Յուդայի Նիգալակցութիւնը Հռովմայեցւոց հետ: — Պատերազմ Բերեթայ, եւ մահ Յուդայի:

(454—161)

Պարսից վերջի թագաւորաց ժամանակ Հրէից վիճակը: — Նեեմիի մահուընէն յետոյ Հրեայք ոչ թագաւոր ունեցան եւ ոչ կուսակալ մինչեւ Մակաբայեցւոց ժամանակը: Հրէից հոգեւոր եւ մարմնաւոր իշխանութիւնը քահանայապետից ձեռքն էր անցած, որ Սանեսրիմ ըսուած ծերակու-

տին գործակցութեամբը ժողովուրդը կկառավարէր : Սա-
նեարիմը եօթանասունուերկու ծերօք կազմեալ ժողով մի
էր, որ երկրին կառավարութեանը կհսկէր, գատաստա-
նարանաց բողոքը կքննէր, օրէնքները կմեկնէր եւ անոնց
պահպանութեանը համար հարկաւոր եղած տնօրէնութիւն-
ները կընէր :

Յուղայի եւ Խորայելի վաղեմի թագաւորութեանց առած
սուկալի հարսւածներն այն գերութենէն դարձած Հրէից
մտքէն ոչ երբէք կենէր . երբէք նոր տաճարին վրայ չէին
նայեր առանց Սողոմոնի տաճարին փառքը, մեծութիւնն
ու կործանմանը պատճառն յիշելու . միշտ աչքերնուն առ-
ջեւն էին մարգարէութիւնք որ այն մեծամեծ դէպքերը
գուշակեր կանխաձայներ էին, եւ գերութենէն դառնա-
լուն պէս խակզբան Աստուծոյ հաւատարիմ ու կռապաշ-
տութենէն հեռու մնացին :

Երկայնաձեռն Արտաշեսին եւ նորա յաջորդաց ատենը,
որոց թեթեւ հարկ մը կիմարէին, Հրէաստան հետզետէ
ելաւ այն անսարգութենէն ու անզգայ թմրութենէն յոր
ընկըզմուեր էր Բարիլոնի գերութեամբը : Երկիրը մշակե-
ցաւ, քաղաքներն ետեւէ ետեւ կանգնեցան շէնցան, բնա-
կիչքը բազմացան, եւ չրեայք Անգէի ու Զաքարիայ մար-
գարէացած խաղաղութիւնը, լիութիւնն ու առաստութիւնը
վայելեցին, եւս եւ Պարսից տէրութեան կործանմանէն
յետոյ ու Մեծին Աղեքսանդրի եւ նորա առաջին յաջոր-
դաց ժամանակ :

Մեծն Աղեքսանդր : — Մեծն Աղեքսանդր իւր քաջայազթ
աշխարհակալութիւնն սկսաւ Յարդոս քահանայապետին օ-
րերը : Երեօր Պարսից Դարեհ Կողումանոս թագաւորին յաղ-
թելով՝ տէրութիւնը ձեռքէն առաւ եւ Հրէաստան իւր
իշխանութեան տակը մտաւ, վրէժինդրութեան ոգուով
լցուած՝ Երուսաղէմի վրայ դիմեց . որովհետեւ Տիւրոս քա-
ղաքը պաշարելու գնացած ժամանակը չրեայք չէին ուղած
իրեն օգնական զօրք տալ : Բայց Յադգոս՝ քահանայապե-
տական փառաւոր հագուստներովը, քաղցրաձայն ուհա-
նաներով, Նեւտացիներով ու ժողովրդովք իրեն առշաւն
ելաւ : Աղեքսանդր քահանայապետին խուրին վրայ ոսկե-

դրոշմ ճառագայթարձակ Աստուծոյ անունը կարդալով՝
մեկէն ձիէն վար իջաւ, երկրպագութիւն ըրաւ : Այնպիսի
նորատեսիլ յաղթանակաւ մտաւ երուսաղէմ (332), անոր
ծաղկամիւր փողոցներէն անցաւ, գնաց տաճարը մտաւ
եւ զոհ մատոյց Աստուծոյ, որ իտեսլեան գիշերոյ Յադգո-
սի կերպարանօքն իրեն երեւցեր ու պատուիրեր էր որ
աներկիւլ քաջութեամբ Եղեսպոնտոսին անցնի, խոստանա-
լով իրեն որ ձեռքը մատնէ Պարսից ինքնակալութիւնը :
Եւ Յովսեպոս կպատմէ որ երբ քահանայապետը բերաւ
առջեւը կարդաց նաեւ Դանիելի գիշերը, յորում մարդարէն
նորա երկրակալութիւնը յայտնապէս գուշակեր էր, ուրա-
խութիւնն անպայման եղաւ, եւ ամէն տեսակ հարկէ ա-
զատ ընելով զշրեայս՝ հրաման տուաւ որ համարձակ ամէն
տեղ իրենց օրինօքը վարուին : Պատժեց նաեւ նոցա ո-
խերիմ թշնամի Սամարացիքն որ իւր գրած Ասորւոց կու-
սակալն սպաններ էին. զանոնք Սամարիայէն հալածեց որ
գնացին Սիւթեմ կամ նապատաս բնակեցան, եւ այն եղաւ այ-
նուհետեւ իրենց մայրաքաղաքը :

Հրեայք Պագոսեանց իշխանութեան տակ: — Բայց ըստ
կանխաձայնութեան մարդարէին՝ այս աշխարհակալին
կեանքը երկար պիտի չտեւէր: Տասուերկու տարի թա-
գաւորելէն յետոյ՝ երեսունութիւնը տարեկան մեռաւ իբա-
րիլոն, եւ զօրավարներն երկար ժամանակ իրարու ձեռքէ
անոր լայնածաւալ տէրութիւնը յափշտակել ուղելէն ետ-
քը՝ մէջերնին բաժնեցին զայն: Պտղումեոս Սուեր՝ Պագոսի
որդին, առաւ եղիպտոսը, եւ Սեղեւկոս Նիկանոր՝ Ասորւոց
երկիրը. եւ որովհետեւ Հրէաստան կամ Պաղեստին այս
թագաւորութեանց մէջտեղը կիյնար, ուստի երբեմն մէ-
կուն եւ երբեմն միւսոյն իշխանութեանը տակ կմտնէր:
Պտղումեանի կամ Պագոսեանի հարիւր տարիի չափ տիրեցին
Հրէաստանի եւ քաղցրութեամբ վարուեցան հետը: Պտղու-
մեոս Փիլադելֆիոս կամ Եղբայրասեր, որդի եւ յաջորդ Պրա-
զումեայ Սոտերի, Աղեքսանդրիա քաղաքին մէջ հօրը շինել
տուած մեծահամբաւ գրատունը շատ զարդարելով ու ճո-
խացընելով՝ փափաքեցաւ որ մէջը գտնուի նաեւ սուրբ
գրոց թարգմանութիւնը, որուն վրայ շատ բաներ լսեր էր.

ուստի եւ մարդ զրկեց Եղիսակար քահանայապետին որ ի-
րեն զրկէ օրինաց գիրքն ու զայն եբրայեցերենէ յունա-
րէն դարձընելու քաջ թարգմանիչներ :

Եօթանասնից թարգմանութիւն : — Նուտ մը քահանայա-
պետը երկոտասան ցեղերէն վեց վեց ծեր յուղարկեց , ո-
րոնք Փարոս կղղւոյն մէջ եօթանասուերկու օրուան մի-
ջոցին իրենց յանձնուած երկասիրութիւնը կատարեցին
(285) ինչպէս աւանդութիւն է . որ եւ պատուով Պտղոմ-
եանց մատենագարանին մէջ գրուեցաւ , եւ այն է հռչա-
կատոր Թարգմանութիւն եօթանասնից ըսուածն , ուսկից թարգ-
մանուած է նաեւ մեր աստուածաշունչը իձեռն Մեծին
Սահակայ Պարթեւի եւ իւր քաջուշիմ աշակերտացը :

Հրէից Պտղոմէոս Եւպատորին հալածուիլը : — Բայց
Հրեայք միշտ այս հանգստութեան մէջ չմնացին . Եղբայ-
րասէր Պտղոմէոսին թոռուը՝ Պտղոմէոս Եւպատոր կամ Հայրա-
սէր զիրենք շատ չարչարեց : Այս թագաւորը երբոր Պա-
ղեստինու Հռափա (Խէֆահ) քաղաքին ու նաւահանգստին
քով Ասորոց թագաւոր Մեծին Սնտիռքոսի յաղթեց (216),
անկէց շիտակ երուսաղեմայ վրայ գնաց , առաւ , մտաւ
տաճարը զոհ ըրաւ , եւ հետաքրքրութեամբ ուզեց մին-
չեւ ի Սրբութիւն սրբութեանց մանել՝ ուր քահանայա-
պետն անգամ տարին մի անգամ միայն կրնար մանել :
Քահանայք եւ Ղեւտացիք շատ գէմգրին , ճար չեղաւ մը-
տաւ . բայց մէկէն չորս գին զարնուելով՝ անգամալոյծ ու
մարած գետին ընկաւ : Ծառաները վրայ հասան , վերուցին
գուրս տարին զինքը , եւ շատ ժամանակ անցնելէն յետոյ
հաղիւ խելքը գլուխն եկաւ : Աղեքսանէրիա որ դարձաւ ,
այս պատուհասին վրէմն առնելու համար՝ հրաման հա-
նեց որ իւր տէրութեան մէջ գտնուող բոլոր Հրեայք կուռք
պաշտեն , եւ յանձն չառնողները կապուած Աղեքսանդրիա
բերութին : Շատերը բերուեցան ու հրապարակի մը մէջ
գիղուեցան . եօթը հարիւր կատաղի փղեր ալ պատրաս-
տուեցան որ վրանին արձակուելով զանոնք ջարգեն : Կսեց
Աստուած Հրէից աղօթքն ու պաղատանքը . օրն ու ժամը
հասաւ , փղերն արձակուեցան . բայց անոնք երկու անե-
րէւոյթ հրեշտակաց զօրութեամբը՝ փոխանակ Հրեաներուն

վրայ վագելու, թագաւորին զօրացը վրայ դիմեցին ջարդեցին։ Այս անակնկալ դէպքին վրայ Պտղոմէոսին միտքը փոխուեցաւ, եւ առաջին հրամանին հակառակ նոր հրաման մը հանեց որ Հրեայք եօթն օր Աղեքսանդրիոյ նոյն հրապարակին մէջ իւր ծախքովն ուտեն խմեն ուրախանան, եւ զիրենք ազատ թողուց։

Հրեայք Սելեւկեանց իշխանութեան տակ։ — Փիլոպատորին մահուրնէն ետքը Հրեաստան եգիպտոսէն բաժնուեցաւ ու Սոսրոց երկրին հետ միանալով՝ Մեծին Սնտիոքոսի ձեռքն անցաւ (203), որ ամէն հարկէ ազատ ըրաւ զանոնք ու թոյլ տուաւ որ իրենց սեպհական օրինօքը վարուին։ Որդին ու յաջորդը Սելեւկոս Փիլոպատոր ոչ միայն հօրը տուած ազատութիւնները հաստատեց, այլ եւ հրամայեց որ տաճարին բոլոր ծախքը իւր գանձէն տրուի։ Բայց ափանս որ ազգատեաց Հրէի մը մատնութեամբը թագաւորին այս բարեսիրութիւնը փոխուեցաւ. եւ այն ժամանակէն սկսաւ Հրէից ազգին կրած սոսկալի հալածունքը, զորս Մակաբեյցուց գիրքը երկարօրէն ու սրտառուչ պերճախօսութեամբ կպատմէ։

Ոնիա, Սիմոն եւ Հեղիոդորոս։ — Ոնիա քահանայապետին բարեպաշտ ու չարատեաց սրբութեամբն ու խնամօքը ազգը երջանկացեր ու տաճարն Աստուծոյ կարգաւորուեր զարդարուեր էր գարձեալ տրօք եւ պարգեւօք թագաւորաց եւ իշխանաց։ Տաճարին վերակացուն էր Սիմոն անունով մէկը. սա շատ անգամ իւր անկարգութեանցը համար Ոնիայէն յանդիմանուելով՝ հետը թշնամացաւ, եւ Ապողուիոս սպարապետին ձեռօքը Սելեւկոսին իմացուց որ տաճարին մէջ երեսի վրայ մնացած անբաւ գանձ կայ։ Սելեւկոս մտածելով որ Հռովմայեցւոց իւր հօրը վրայ դըրած ծանր հարկը կրնայ անով գիւրութեամբ վճարել, շուտ մը իւր Հեղիոդորոս իշխանը զրկեց որ երթայ այն գանձերն առնու բերէ։ Հասաւ Հեղիոդորոս յերուսաղէմ, եւ գալուն պատճառն որ լեց Ոնիա. «Արդարեւ, ըսաւ, գանձուն մէջ ստակ կայ, բայց ոչ թէ անօրէն Սիմոնին հասկըցուցածին չափ. եղածն ալ այրեաց եւ որբոց աւանդներն են»։ Բայց Հեղիոդորոս թագաւորին հրամանը մէջ բերելով՝ օր

եւ ժամսահմանեց որ մտնէ տաճարին գանձը վերցընէ : Այս աղետալի գոյժը տարածուելուն պէս՝ բոլոր քաղաքը խռովութեամբ ու ցաւով լցուեցաւ . քահանայք սրբութեան պատմուճանով սեղանոյն առջեւն ընկած կաղաչէին : Ցաւադին տեսարան մը կընծայէր մանաւանդ քահանայապետը . կերպարանքն ու երեսին գոյնը սրտին թախծութիւնը կցուցընէր , եւ ահ եւ երկիւղ եւ սոսկումը բոլոր մարմինը կպատէր : Խուռն բազմութիւն ժողովրդեան կաղաչէին զԱստուած , որպէս զի չժողու որ իւր տաճարին պատիւը անարգուի . կանայք քրծազգած՝ հրապարակներուն մէջ կողըային . արգելական կուսանք կուսաստաններէն գուրս ելած՝ դէպի գուներն ու պարիսապը կվազէին , եւ ոմանք պատուհաններէն գուրս կարկառէին , եւ ամէնքըն առհասարակ ձեռքելնին երկինք վերուցած՝ Աստուծոյ օգնութիւնը կպաղատէին . եւ ասկէց աւելի ինչ սըրտաշարժ տեսարան կրնար լինել . այս տեղքահանայք իրենց արտասուզքը Աստուծոյ սեղանը կողողեն . պատկառելի ծերունի քահանայապետը վշտալից կեցած՝ ահուդողով արդէն աչքին առջեւը կուսնէ որբոց եւ այրեաց ստացուածքին յափշտակութիւնն ու Աստուծոյ տաճարին մերկ կողոպուտ մնալը . այն տեղ ժողովուրդը սարսափած իրար անցած՝ ընելիքը չէր գիտեր : Բայց սակայն այս ամենայն աղէտները չեղիողորոսին քարացեալ սիրտը չկրցան շարժել : Որոշուած ժամանակը հասնելուն պէս՝ իւր սպասաւորօքը մտաւ գանձատունը , եւ հազիւթէ սկսաւ պտըտիւ , եւ ահա յանկարծ սոկի զէնքերով մեծաշուք ձիաւոր մը երեւցաւ որ ձիոյն տակն առաւ կոխկըռտեց զինքը . նոյն միջոցին երկու գեղեցիկ զարդարուած երիտասարդներ եւս երեւցան՝ որոնք լաւ մը ծեծեցին զինքը , եւ անզգայ կիսամեռ գետին ձգելով՝ աներեւոյթ եղան : Սպասաւորքն որ սարսափած կեցեր էին . եկան զինքը վերուցին դուրս տարին , եւ Ռնիա քահանայապետին ոտքն ընկած կաղաչէին որ Աստուծմէ անոր բժշկութիւնը խնդրէ : Մտածեց Ռնիա որ գուցէ թագաւորը կարծէ թէ ինքը կամ չըեայք դաւով զչեղիողորոս այն խեղճութեան հասուցեր են , խնդրուածքը ըրաւ , քաւութեան զոհ մատոյց Աստուծոյ , եւ շուտ մը նոյն



Երիտասարդներն իրենց փառաւոր հագուստներովն եկան Հեղիոդորոսին առջեւը կեցան ու «Դնա, շնորհակալ եզիր Ոնիա քահանայապետին, ըստին. վասն զի իւր սիրոյն համար Աստուած ոգիդ քեզ դարձուց, եւ ամէն տեղ Աստուծոյ մեծ զօրութիւնը պատմէ», եւ մէկէն վերացան. Երբոր Հեղիոդորոսին խելքը գլուխն եկաւ, Աստուծոյ շնորհակալութեան ողջակէզներ ու զոհեր մատոյց, մեծ պարգեւներով մեծարեց զքահանայապետն ու դարձաւ թագաւորին քով գնաց: Երբոր հարցուց Սելեւկոս թէ ինչպէս կատարեց իրեն յանձնուած գործն ու որչափ բան բերաւ, սկսաւ գանգատելով ըսել. «Ո՛հ, երուսաղէմ ձեր թշնամին միայն երթայ, վասն զի ապահով էք թէ գանալից չարագան պիտի գառնայ, բաւական է որ ողջ մնայ. որովհետեւ ճշմարիտ մեծ զօրութիւն մը կայ այն տաճարին մէջ, եւ Աստուածն երկնից ու երկրի պաշտպան եւ այցելու է անոր»:

Անտիոքոս Եպիփան. Յատոն եւ Մենեղաւոս: — Այս յայտնանշան հրաշքով ալ Ոնիային թշնամեաց կատաղութիւնը չանցաւ, եւ ամպարիշան Սիմոն մինչեւ այն տեղը հասոյց իւր անօրէն զրպարտութիւններն ու մատնութիւնները՝ որ հարկ եղաւ ծերունի. քահանայապետն անձամբ երթայ զանոնք թագաւորին իմացընէ ու զինքը պատժել տայ: Բայց քիչ ժամանակէն Սելեւկոս մեռաւ եւ տեղը յաջորդեց եղբայրը Անտիոքոս Եպիփան կամ Երեւելի (173):

Այս արծաթասէր ու անգութ թագաւորին օրը քահանայապետութիւնը սկսաւ ոսկոյ կշռով վաճառուիլ. օրինաց նախանձայոյզ ու վրէժինդիր Ոնիան պաշտօնէն ձգուեցաւ, եւ տեղն անցաւ իւր անարժան եղայրը Յառն, որ երուսալեմայ մէջ Յունաց պէս թէատրոններ, կրկէմներ ու երիտասարդանոցներ հաստատեց, եւ այն արտաքին տեսարանաց ու խաղուց տալով խելքը միտքը՝ աստուածային պաշտամանց անփոյթ եղաւ, եւ քահանաներն ու ժողովուրդը ամէն տեսակ անկարգութեանց մէջ ընկղմեց, եւ մինչեւ Տիւրացւոց Վահագն աստուծոյն տոնին օրը անամօթաբար նուէր զրկեց անոր. Աղէկ օր այս խառնավար իշխանութիւնը երկար չտեւեց. կրտսեր եղբայրը Մենեղաւոս՝ թագաւորին աւելի ստակ խոստանալով քահանայապետութիւնը ձեռքէն առաւ. Յայնժամ երուսաղէմ խորվութեամբ ու արիւնչեղութեամբ լցուեցաւ. Յասոն երեք հազար հոգուով եկաւ քաղաքը մտաւ, կորսրնցուցած իշխանութիւնը ձեռք ձգելու համար՝ ամենայն ջանք ու կտորած ըրաւ. բայց զօրացաւ Մենեղաւոս եւ զինքը Ամոնացւոց երկիրը փախուց :

Մահ Ոնիայ: — Մենեղաւոս չկարողանալով թագաւորին խոստացած մեծ գումարը վճարել, սկսաւ տաճարին ոսկի ամանները գողանալ. եւ երբոր այս բանիս համար աստուածասէրն Ոնիա յանդիմանեց զինքը, Անդրոնիկոս զօրավարին ձեռքովը Անժիոյ քաղաքին մէջ զինքը սպաննել տուաւ. Առաքինի քահանայապետին տարապարտ մահուանը վրայ ոչ միայն Հրեայք եւ հեթանոսք մեծ ցաւ ցուցուցին, այլ եւ նոյն խակ Մնտիոքոս թագաւորը վրան ցաւելով լացաւ, որովհետեւ նորա սրբութիւնն ու իմաստութիւնը լաւ հասկըցած էր. եւ սաստիկ բարկանալով՝ հրամայեց որ անօրէն մահապարտ Մնդքոնիկոսին զօրավարութեան ծիրանին հանեն, եւ այնպէս քաղաքին մէջ պտըցընելով տանին՝ զքահանայապետը մեռուցած տեղը զինքն ալ գլխատեն: Խակ Մենեղաւոս շատ ստակ տալով՝ հազիւ կրցաւ թագաւորին բարկութիւնը իւր վրայէն իշեցընել: եւ որովհետեւ այս ստակը ճարելու համար ստիպուած էր մէկ կողմէն Աստուծոյ տաճարին զարդերը կո-

դոպտել մերկացընել, եւ միւս կողմէն ժողովուրդը կեղեքել, Երուսաղեմացւոց համբերութիւնը հատնելով՝ քաղաքին մէջ մեծ խռովութիւն հանեցին, եւ սեղանազերծ տաճարակապուտ քահանայապետին արբանեակներէն երեք հազար հոգի ջարդեցին։ Բայց Մենեղաւոս գարձեալ ստակի զօրութեամբ արդարացաւ՝ անյագ արծաթաէր թագաւորին առջեւը։

Վերջ Յասոնի։ — Այս համազգեաց ներքին պատերազմները, քահանայապետութեան արիւնահեղ յափշտակութիւնն ու վաճառումը տեսնելով՝ խելացի մարդիկ չարազէտ գուշակութիւններ կընէին. ժողովուրդն ալ քառասուն օր քառասուն գիշեր օգոյն մէջ ոսկեզարդ տիգաւոր ձիաւորաց գունդեր կտեսնէր, եւ վահանաց թնդիւն, աղեղանց շկահիւն, սուսերաց շողիւն, նշանաց շաշխիւն, նետից շառաշխիւն եւ ոսկի զինուց փայլիւն կլսէր եւ կսարսափէր։ Մէյմըն ալ յանկարծ ձայն ելաւ թէ Սնտիոքոս Եգիպտացւոց վրայ ըրած արշաւանքին մէջ մեռեր է. բոլոր Երուսաղեմ ուրախացաւ։ Յասոն քահանայապետութիւնը նորէն ձեռք բերելու յարմար առիթ գտնելով՝ շուտ մը քսան հազար զօրքով հասաւ քաղաքը մտաւ, եւ իւր տոհմային քաղաքակցացը մէջ իբրեւ իմէջ օտար թշնամեաց մեծամեծ կոտորածներ ըրաւ (169)։ Բայց Սնտիոքոս մեռած չէր. Հրէից իւր մահուանը վրայ ցուցուցած ուրախութիւնը լսելով՝ կրակ կտրեցաւ, գաղանացեալ սրտիւ Եգիպտոսէն վազեց եկաւ, սրով նիզակով Երուսաղեմը առաւ, Յասոնը հալածեց, ութսուն հազար մարդ ջարդեց ու իբրեւ գերի վաճառեց, տաճարը կողոպտեց, մէջէն հազար եօթն հարիւր քանքար առաւ, ու հպարտացեալ մտօք գարձաւ գնաց։ — Սնտիոքոս որ կարծէր թէ կարող է ծովը ցամաք եւ ցամաքը ծով փոփոխել, արդեօք ինչ պատճառաւ Հեղիոդորոսին պէս չպատժուեցաւ. «Քաղաքին բնակչաց մեղացն ու անօրէնութեանը համար բարկացեր էր վրանին Աստուած» կըսէ սուրբ Դիրքը. եւ կաւելցընէ, «Ոչ թէ ազգը տեղւոյն համար, այլ տեղը աղդին համար ընտրեց Աստուած»։ Իսկ ինքը Յասոն քաղաքէ քաղաք կփախչէր՝ ատելի հալածական յամենեցունց

իբրեւ ապստամբ յօրինաց, պղծեալ ու գարշեցեալ իբրեւ հայրենեաց մասնիչ եւ դահիճ։ Վերջապէս եգիպտոսի մէջ սատկեցաւ. շատերը իւր աշխարհէն օտարացոյց, ինքն ալ օտարացեալ իմէջ օտարաց կորեաւ անսուգ անխնամ, անհանգերձ, եւ գերեզմանացն հայրենեաց չեղեւ արժանի։

Հալածմունք Անտիոքոս Եպիփանու։ — Անտիոքոս երուսաղեմէն ենելու ժամանակ իւր կատաղութեանը գործադիր երկու իշխան թողեր էր, որ Սիոն միջնաբերդը ամրացընելով՝ բոլոր քաղաքին տիրապետեցին, շաբաթ օր մը յանկարծ անզէն անպատրաստ ժողովրդեան վրայ յարձակեցան, շատ մարդ ջարդեցին, եւ ամենուն սրախն ահն ու սարսափը սաստկացուցին։ Մնացած բնակչաց մեծ մասը ձգեցին փախան, որդեկորոյս երուսաղէմը անհաւատից բնակարան դարձաւ, սուրբ տաճարը ամայի աւերակ մնաց, եւ ուրախութեան ու տարեկանաց օրերը լաց ու սուգի փոխուեցան։

Ասորուց թագաւորին համար ամենահարկաւոր էր Հրէաստան. վասն զի եգիպտոսի վրայ դիմելու ժամանակը՝ իրեն յառաջապահ գունդ մըն էր այն, եւ հանգիստ երկիրը կեցած ժամանակ՝ կպաշտպանէր Որոնս գետոյն հռվիտը, եւ Փիւնիկէի ճանապարհները որ գէպի մայրաքաղաքը կտանէին։ Բայց Անտիոքոս չէր գիտեր որ աշխարհակալութիւն մը պահելու համար՝ երկրի մը տիրել բաւական չէ, այլ անհրաժեշտ հարկ է նորա բնակչաց սրտին եւս տիրել քաղցրութեամբ եւ մարդասիրութեամբ։ եւ երբ տեսաւ որ բռնութեամբ ու արիւնհեղութեամբ չկարողացաւ Հրէից սիրտն որսալ, միտքը գրաւ որ նոցա օրէնքն ու կենցաղավարութիւնը փոխէ Յոյն գարձընէ, եւ հալածանօք, չարչարանօք ու մահուամբ զՄովսէս եւ զԱստուած մոռցընել տայ իրենց։ — Անմիտ խորհուրդ. չէր մտածեր որ հալածանքն ու նեղութիւնները զմարդիկ կեփին՝ կըսրտապնդեն ու իրենց կարծեացը մէջ առաւել կհաստատեն, եւ քաջ քաջ նահատակներով երկիրը կփառաւորեն։

Տաճարը հեթանոսական պղծութիւններով եւ արձաններով լեցուց, սուրբ սեղանոյն վրայ Ողիմպեան Արամազդայ արձանը կանգնել տուաւ. արգիլեց որ օրէնքը

չբռնուի, շաբաթ օրերը սուրը չպահուին ու տօները չկատարուին. Եւ այս արգելքին դէմ ընողները չարաչար կպատժուէին: Երկու կանայք իրենց օրդեքը ըստ օրինաց թվատելուն համար բռնուեցան, զաւակնին ծոցերնէն կախուած՝ խայտառակաբար բոլոր քաղաքին մէջ քաշկըստուեցան եւ պարապին վրայէն անգթաբար վարնետուեցան կտոր կտոր եղան: Շատերը գաղտուկ մօտակայ այրերը կերթային ու շաբաթ օրերը սրբութեամբ կանցընէին. բայց իմացուելուն պէս՝ կբռնուէին ու ողջ ողջ կայրուէին: Նոյնպէս սաստիկ հրաման հաներ էր Անտիոքոս որ ամէնքը իւր կուռքերը պաշտեն եւ նոցա զոհուած միմն ուտեն, եւ չհնազանդողները չարատանջ մահուամբ սատակին: Զարչարանաց եւ մահուան վախով ոմանք խոնարհեցան անօրինին կամքը կատարելու. բայց շատերն ընդդիմանալով՝ իւրեանց մահկանացու կեսնքը դիւցազնական արիութեամբ կնքեցին:

Նահատակրութիւն Եղիազար քահանայի: — Այն քաջ նահատակաց պարագլուին եղաւ Եղիազար քահանայն, որ իւր ծերացեալ հասակաւը՝ գեղեցիկ դէմքովն ու առաքինական վարուքը պատկառելի եղած էր ժողովրդոց մէջ. սորա բերանը գայլ (ֆիլիփի) դրած՝ կստիպէին խոզի միս ուտելու (որ արդիլուած էր օրէնքով): Առաքինի ծերունին աւելի յանձն առաւ ընդունիլ զմահ քաջ անուամբ, քան զկեանս խոզիւ եւ ամենէն պարաւուելով: Իւր բարեկամներէն ոմանք, որ իրենց վատ ու անձնասէր բարքովը բռնաւորին կամակատար եղեր էին, քովն եկած կյորդորէին զինքը որ կեղծեօք մը լնքզինքը այն սոսկալի մահւընէն ազատէ. «Յանձն առ, կըսէին, թագաւորին հրամանը, եւ մեք խոզենիի տեղ քեզի ուրիշ միս կուտամք ուտելու»: Բացէ իբաց մերժեց սուրբ ծերունին այն վատութեան խորհուրդը. «Մեր հասակին չվայելեր, պատասխանեց, կեղծաւորութիւն ընել. Երիասասարդաց շատերը վրաս ծուռ նայելով պիտի ըսեն իրաւամբ թէ «իննսնամեայ Եղիազարոս մահուան դուռն հասած՝ յայլազգութիւն դարձաւ. Եւ կամ ինձմէ չար օրինակ առնելով՝ իրենք աւ կեղծաւորելով օրինաց դէմ դործեն. Եւ

« Ես ծերութեան հասակիս աշխարհիս մէջ թողում այս
« խիղճ մտաց եւ կեղստ անունս : Եւ արդ՝ թէ որ թագաւորն
« նոյնչափ ժամանակ կեանք եւս շնորհէ ինձ, եւ մարդ։
« կանց ձեռքը մէյմըն ալ չմասնուիմ, սակայն յաւիտե։
« նականին Աստուծոյ ձեռքէն ոչ կենդանութեանս տտեն
« եւ ոչ մահուանէս ետքը կրնամ՝ փախչիլ : Անոր համար
« քաջութեամբ որոշեցի մեռնիլ՝ ելնել այս աշխարհէս,
« որպէս զի ծերութեանս արժանի երեւիմ, եւ ապագայիցս
« բարեաց եւ առաքինութեան օրինակ թողում, այնպէս
« որ կարող լինին յօժարութեամբ եւ քաջութեամբ մա։
« հուչափ ջանալ օրինաց սրբութիւնը պահպանել » : Այս
կըսէր ու երկնային յուսով զուարթերես եւ անվեհեր
կերպով մահուն եւ տանջանաց կդիմէր : Երբոր տանջանքը
սարսափելի կերպով սաստկացաւ, երանելի ծերունին տե-
սաւ իւր մահն ու « Աստուած իմ, ըսաւ, դուն որ ամէն
բան կիմանաս, գիտես որ այս ինձ սոսկալի ցաւեր տուող
տանջանքներէս ազատուիլը ձեռքս էր ու չուզեցի . բայց
որչափ սիրտս ուրախ է ասոնք քու սիրոյդ համար քաշե-
լուս » : Եւ այս մինչդեռ կըսէր, իւր տուքը հոգին աւան-
դեց ստեղծողին ամենայնի, անմահ յիշատակ թողլով իւր
ազգին ու աշխարհիս :

Դիցազնական նահատակութիւն եօթն եղբարց : — Ամ-
բողջ ընտանիք մը, մայրն ու եօթն որդիքը՝ որ Մակրայե-
ցիի կոչուին, աւելի վսեմ օրինակ ընծայեցին համակեր-
պութեան՝ օրինապահութեան եւ յուսոյ աստուածային
ողբրմութեան, եւ զարմանալի եղեն ամենայն աշխարհի։
Բոնեցին ասոնք թագաւորին ատեանը բերին, եւ սաս-
տիկ կստիպէին որ խողենի ուտեն : Ամենէն յառաջ երէցը
նահատակուեցաւ . « Ի՞նչ կեցեր կստիպէք ու կհարցընէք
մեզ, ըսաւ . պատրաստ եմք մեռնիլ քան թէ հայրենի
օրինաց դէմ գործել » : Բարկութեամբ սրամտութեամբ
լցաւ թագաւորը . հրամայեց որ տապակներ՝ կատամաներ՝
անիւներ տաքցընեն ու տեսակ տեսակ տանջանաց գոր-
ծիքներ պատրաստեն . եւ երբոր ամէն բան պատրաստուե-
ցաւ . հրամայեց որ զնահատակն յառաջ բերեն կեցընեն .
նախ լեզուն կտրեցին, գլխոյն մորթը հանեցին՝ երեսին



վրայ գարձուցին, եւ ասկա ձեռքերը ու ոտքերը մօրն ու եղբարցը առջեւ ծայրագաղ ըրին կտրտեցին. յետոյ ողջ ողջ ջեռուցեալ տապակին մէջ իջեցընելով՝ այրեցին. եւ երբ ճենճերը տապակէն կենէր օդոյն մէջ կբարձրանար, մայրն ու եղբարքը փոխանակ լքանելու՝ մէկզմէկ կմիսիթարէին ու կըսէին. «Քաջութեամբ մեռնիմք, մեր անունն ու հոգին մշտնջենապէս ժառանգեմք. եւ Աստուած՝ որ կտեմնէ իւր սիրոյն համար մեր իտարապարտուց քաշած սոսկալի տանջանքները՝ կլարձատրէ զմեղ»:

երբ այսպէս առաջինը տապակամահ ելաւ յաշխարհէս, զերկրորդը մատուցին իտեղի տանջանաց. գլխոյն մորթը մաղերովվը հանդերձ երեսին վրայ գարձուցին, եւ հարցուցին. «Քանի որ մարմինդ անդամ անդամ կտրուած չէ՝ խոզենի կուտես»: Բացէ իբաց մերժեց, եւ մեծ եղբօրը պէս տապակին վրայ այրուելու ժամանակը «Այ հըպարտ եւ ամբարտաւան բռնաւոր, կանչեց թագաւորին, թէպէտեւ աշխարհիս կեանքէն կղըկես զմեղ, բայց գիտցիր որ Ամենակալ Տէրը՝ որ աշխարհաց թագաւորն է, անոր փոխարէն յաւիտենական կեանքը պիտի պարզեւէ մեզ» ըսելով՝ հոգին աւանդեց :

Անոր ետեւէն երրորդը յառաջ բերին ու կուզէին որ

լեզուն դուրս հանէ . մէկէն դուրս հանեց , տուաւ որ կըտրեն . մինչեւ թագաւորը զարմացաւ սրտին քաջութեանը վրայ , որ սոսկալի ցաւը այնպէս բանի տեղ չէր գներ :

Ետեւէ ետեւ անվեհեր քաջութեամբ սարսափելի տան-ջանքներու համբերելով նահատակեցան չորրորդն ու հինգերորդը . իսկ վեցերորդը մեռնելու ժամանակ ըստաւ անագորոյն բռնաւորին . «Ինքզինքդ մի խաբեր . մեք մեր մեղացը համար կկրեմք այս ամէնը . բայց դուն , ով աստուածամարտ , մի կարծեր թէ անպատիժ պիտի մնաս » :

Եւս առաւել յիշատակի արժանի է նոցա մեծահաւատ մայրը , որ մէկ օրուան ու մէկ ժամուան մէջ այնպիսի եօթն որդիքը կորսընցընելով եւ նոցա ամէն մէկուն սիրալ Աստուծոյ սիրովը բորբոքելով՝ կքաջալերէր , կմխիթարէր իրենց լեզուովը , եւ կանացի սիրտն ու միտքը կտրճի պէս վառելով՝ քաջութեամբ յառաջ կերթար ու կըսէր . «Որդեակիք իմ սիրելիք , ձեր հոգին ու կեանքը տուողն ես չեմ , եւ ոչ ձեր իւրաքանչիւրին կերպարանքն ես նկարեցի , եւ ոչ հասակնիգ աճեցուցի ու սնուցի : Նա՝ որ աշխարհիս արարիչն ու մարդկան ծնունդը աճեցնողն է , իւր գալստեան ժամանակը ձեր կեանքն ու ոգիքը իրեն անհուն ողորմութեամբը ձեզ կդարձընէ » : Երբ տեսաւ Անտիոքոս որ այս սոսկալի սպառնալեօքն ու տանջանքներովը չկարողացաւ իւր վախճանին համնիլ , ուղեց քաղցրութեամբ ու մեծամեծ խոստմունքներով մնացած կըրտսեր եղբօր սիրտն որսալ ու նախնեացը օրէնքէն դարձընել զինքը . ուստի սկսաւ անոյշ խօսքերով երդմամբ խօստանալ որ զինքը մեծ պատուոյ հասցընէ , երանելի ընէ աշխարհիս մէջ , եւ բարեկամ թագաւորաց անուանել տայ : Բայց երբօր արիստիրոտ պատանեկին մտաց անդըրդուելի հաստատութիւնը տեսաւ , զմայրը կանչեց եւ կաղաչէր որ գէթ այն որդւոյն կեանքը փրկելու համար խրատ տայ անոր որ իւր կամքը կատարէ ու ազատի մահէն : Մայրը թէպէտ իսկզբան չուղեց , բայց երբ շատ ստիպուեցաւ , որդւոյն քովը մօտեցաւ ու զհպարտ եւ զամբարատաւան թագաւորը ծաղրելով՝ «Ինայէ ինձ , որդեակ իմ , ըստ . յիշէ որ զքեզ ինն ամիս արգանդիս

մէջ կրեցի, եւ երեք տարի գիրկս մնուցի ստեամբը եւ հասուցի զքեղ յայդչափ մեծութիւն հասակի : Արդ կաղաչեմ զքեղ, որդեակ, նայէ մէյմը երկինք ու երկիր եւ նոցա մէջն եղած արարածներուն . գիտցիր որ ինչպէս յոչնչէ ստեղծեց Աստուած զանոնք, նոյնպէս ստեղծեց եւ մարդկան ազգը : Մի զարհուրիր չարաշուք դահճէն, այլ եղբարցդ արժանի լինելով՝ աշխարհիս կեանքէն աւելի մաշն ընարէ, որպէս զի այն եղբարցդ հետ նորէն գիրկս ընդունիմ զքեղ Աստուծոյ ողորմութեամբը » : Արի պատանեակը մօրը խօսքը կտրեց՝ կանչելով . « Ի՞նչ կեցեր էք, ինչու կուշանաք . թագաւորին հրամանը պիտի չկատարեմ, այլ պիտի հնազանդիմ միշտ մեր հարց օրինացը որ Մովսիսի ձեռօք մեզ տրուեցան : Բայց գու որ երբայեցոց գլուխն ամենայն չարկք հասուցիր, գուն Աստուծոյ ձեռքէն պիտի չազատիս : Եղբարցս պէս ես պատրաստ եմ շունչս ու մարմինս հարցս օրինացը համար տալու . յուսացեալ կարդամ առ Աստուած որ ազգիս մեղացը քաւութիւն շնորհէ, եւ քեզ մեծամեծ տանջանօք եւ հեծութեամբ խոստովանել տայ որ նա միայն է Աստուած եւ չիք այլ ոք » : Բազմութեան առջեւ պատանւոյ մը բերնէն այս աներկիւղ ու նախատալից խօսքերը լսելով՝ վերջի աստիճանի կատղեցաւ Սնտիոքոս. մէկէն հրամայեց որ միւս եղբարցմէն աւելի սաստիկ տանջեն զինքը . սարսափելի տանջանքներով մեկնեցաւ եւ նա յաշնարհէս անարատութեամբ եւ սրբութեամբ յուսացեալ իթէր : Որդւոցն ետեւէն արիաբար նահատակեցաւ նաեւ մայրն երանելի, եւ արժանի եղաւ որ սուրբ եկեղեցին տօնէ եւ զնա ընդ սուրբս իւր :

Մատաթիա եւ իւր որդիքը : — Մինչդեռ այսպէս Անտիոքոս Եպիփան զշրեայս կհալածէր, Մատարիա անուամբ սրբակաց քահանայ մը ելաւ զնաց իւր ծննդեան Մովիիիմ քաղաքը քաշուեցաւ, հետմ առնելով իւր հինգ որդիքը, Յովիաննեն, Շմատոն, Յուլյա Մակարէ, Եղիազար եւ Յովինարան : Հօն երբոր հայրենեաց ու հայրենակցաց խեղճութեամն ու սրբոյ տաճարին անարդանացը վրայ կողբային ասոնք, Անտիոքոսի մարդկիկը Մովդիիմ ալ հասան որ ժողովուրդը դարձընեն իկուապաշտութիւն . Մատաթիային վրայ հագարձընեն իկուապաշտութիւն .

սարակաց ունեցած մեծ համարումն իմանալով՝ եկան իրեն, «Ով մեծ իշխան, ըսին. դու՝ որդւովքդ ու եղբայրներովզ նախապատիւ կհամարուիս քաղաքիս մէջ . թագաւորին կամաց հրամանը կատարէ, ինչպէս որ երուսաղէմ բնակող ամենայն չըեայք կատարեցին . որով դու, որդիքդ ու եղբայրներդ թագաւորին բարեկամ կկոչուիք, եւ ոսկի արծաթ ստանալէն զատ՝ արքունական հրովարտակով եւս կմեծարուիք» : Արիասիրու ու աստուածասէր Մատաթիան, որ իմանկութենէ հետէ Սստուծոյ սէրը իւր սրտին մէջ անշխանելի լապաերի պէս վառ պահած էր, բարձր ձայնով պատասխանեց ու ըսաւ . «Թէ որ ամենայն ազգք եւ ազինք իրենց հարցն օրէնքները թողուն ու դան թագաւորին պատուէրը կատարեն, դարձեալ ես եւ որդիքս ու եղբարքս մեր հարց պատուիրանները պիտի պահեմք . Սստուած չընէ որ թողումք մեր օրէնքն ու իւր իրաւունքը՝ թագաւորին բռնի հրամանը կատարելու համար . մեք չեմք թողուր մեր հարցը պաշտօնը, չեմք խոտորիք ոչ յաջ եւ ոչ յահեակ, եւ չեմք լսեր թագաւորի հրամանին» : Եւ երք գեռ խօսքը բերանն էր՝ անդիէն չըէին մէկն եկաւ որ բագնին առջեւը զոհ մատուցանէ . կրակ կտրեցաւ Մատաթիա, երիկամունքը դող ելան, նոր Փենէհէսի մը պէս օրինաց սուրբ նախանձովը վառուած՝ զարկաւ սպաննեց անօրէն չըեայն, հետը նաեւ թագաւորին կողմանէ եկող՝ զոհ մատուցաննելու զիրենք ստիպող իշխանը . բագինը կործանեց, մեհեանն աւերեց, եւ գոչեց առ չըեայս ասելով . «Հապա, ամենայն մարդ որ վըրէժինդիր է օրինաց, եւ նոցա հաստատութիւնը կուզէ՝ ետեւէս թող գայ» : Եւ ինքը Մատաթիա իւր որդիքն ու եղբարքը առած՝ լեռները գնաց ամրացաւ՝ ամէն ունեցածը քաղաքին մէջ թալլով . նոցա օրինակին հետեւեցան նաեւ շատ մը մարդիկ եւ գնացին անապատը քաշուեցան :

Երուսաղեմի մէջ եղող Անտիոքոսի իշխաններն որ լսեցին թէ շատ մարդիկ արքունի հրամանը ոտքի տակ առնելով՝ ելեր լեռները քաշուեր են, սաստիկ բարկացան, եւ բաղմագունդ զօրք զրկեցին վրանին որ զանոնք հնազանդեցընեն թագաւորի կամքին եւ կամ իսուր սումերի

ջաբդեն : Շաբաթ օր մը յանկարծ հասան յարձակեցան սոքա անզէն Հրէից վրայ, որոնք՝ « Լաւ է մեղ մեռանել քան թէ օրինաց դէմ շաբաթը պղծել » ըսելով՝ ամենեւին դէմ չդրին, եւ մէջերնէն հազար հոգի սպաննուեցան, թող գերի բռնուողները : Այս սոսկալի գոյժն որ լսեց Մատաթիա, վրանին իշխաններ, հազարապետներ, հարիւրապետներ, յիմապետներ եւ տամանապետներ դրաւ, եւ զօրքն առւաւ եկաւ Եմմառուսի ետեւը բանակեցաւ . քաջալերեց զիրենք որ պատրաստուին երկրորդ օրը հեթանոսաց հետ պատերազմելու՝ որ ժողովեր էին զիրենք եւ իրենց հաւատքը ջնջելու, եւ « Աւելի լսւ է մեղ, կըսէր, պատերազմի մէջ մեռնիլ՝ քան թէ ազգերնուս չարչարանքը եւ սրբութեանց անարգութիւնը տեսնել . Աստուծոյ կամքը ինչպէս որ է՝ այնպէս լինի » :

Յանկարծ այլազդիք աչքերնին վերուցին տեսան որ Հրեայք զինուած պատրաստուած կեցեր են . աճապարեցին, առանց բոլոր ուժերնին ժողվելու յարձակեցան վրանին : Փող զարկաւ Յուղա, աստուածազդեցիկ քաջութեամբ



վառուած գումարտակովը ճակատեցաւ աներկիւղ, յարձակեցաւ առիւծաբար, երեք հազար հոգի անոնցմէ ստակեց, շատերն ալ գաշտին երեսը վիախստական տարաւ, եւ անբաւ հարստութեամբ լցուած նոցա բանակին տիրեց : Իւր խորհրդովը Հրեայք այն բազմադանձ աւարին ձեռք

Հդպցուցած՝ գոհութիւն մատուցին Աստուծոյ, եւ միաբերան « Զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա » գոչելով՝ օրհնեցին զծէր :

Անդին կիւսիսա այս պարտութեան գոյժն առնելով՝ սաստիկ կտրտմի, եւ նոր զօրք ժողվելով՝ յաջորդ տարին անձամք կելնէ պատերազմի վաթսուն հազար հետեւակով եւ հինգ հազար հեծելովք, եւ կուգայ Բեթսովրայ կողմերը կրնակի : Առ Աստոււած ապաւինելով՝ արիաբար առջեւը կելնէ Յուդա, եւ տասն հազար զօրքովը հետը կզարնուի, ու մեծ ջարդ տալով կփախցընէ զինքը՝ Բեթսովրը երկրորդ անգամ իւր յաղթանակին վերայ հիացընելով :

Հրեայք երուսաղէմն ու տաճարը կնորոգեն : — Այս փառաւոր յաղթութիւններովը երբոր իւր ազգին թշնամեաց խորտակումը տեսաւ Մակարէ, չմոռանալով երբէք որ զինքն ու իրենները այնպէս առիւծաբար զօրացնող ու մշտայալթ ընողն Աստոււած էր, որոշեց որ երուսաղէմն ու տաճարը կործանմանէն կանգնէ : Ժողովեց զջրեայս, եւ « Ահաւասիկ մեր ոտքին տակը խորտակեցան թշնամիք մեր, ըստաւ, եկէք երթամք Աստուծոյ տաճարը մաքրեմք՝ սըրբեմք, եւ մէջը նաւակատիք ընեմք » : Հաւանեցան ամէնքն ու ճամբայ ելան :

Ասորի զօրաց ձեռքն էր երուսաղէմ. Հասաւ Յուդա մինչեւ Միջնաբերդը, հալածեց զանոնք եւ քաղաքին տիրեց . երկիւզած լոռութեամք բոլոր զօրքովը Սիոն լերան վրայ ելաւ, եւ երբոր ամէնքը տեսան տաճարը քանդուած կողոպտուած ամայի, սեղանը պղծած աղտեղած, դռներն այրած, սրահներուն մէջ անտառի պէս թփեր խոտեր բուսած, կոնքերն աւրուած, վարագուրածիգքը խանգարած, — ձայներնին վերուցին լացին, ու բոլոր այն յաղթական զօրականք գետին ընկած՝ գլուխնին հող ու մոխիր ցանեցին : Անարատ եւ օրինաց նախանձայոյզ քահանաներ ընարեց Մակարէ, եւ յանձնեց նոցա որ տաճարը նորոգեն՝ մաքրեն՝ սրբեն, եւ Աստուծոյ պաշտօնը վերատին հաստատեն. ողջակիզաց սեղանը կործանեց, եւ տեղը անկոփ քարերով նոր մը շինել տուաւ. կործանել հրամայեց նաեւ հեթանոսաց շինած բոլոր բագինները :

Երբոր ամէն բան կատարեցաւ պատրաստեցաւ, ուժոր նաւակատիք ըրին Հրեայք՝ օրհնութեանց, փողոյ, քնարի եւ սրնդի ձայներով, եւ փրկութեան պատարագներ մատուցին Աստուծոյ: Եւ որպէս զի Հեթանոսք նորէն չըդան ու տաճարը չաւերեն, Սիօն լեռը բարձրաբերձ պարիսպներով պատեցին շուրջանակի:

Երկիւլ զրջակայ ազգաց: — Երբոր սահմանակից ազգերը լսեցին թէ երուսաղեմի տաճարին մէջ Հրէից Աստուծոյն պաշտօնը վերստին հաստատուեր է եւ սուրբ քաղաքին պարիսպներն ու աշտարակները շինուեր նորոգուեր են, սաստիկ վախցան, եւ միաբանեցան որ երթան Խրայելացւոց ազգը ջնջեն. բայց Յուղա Եղովմայեցւոց մէկքաղաքը կործանելով՝ աչքերնին վախցուց, եւ շատ անգամ Ամոնացւոց յաղթեց: Փղշտացիք եւս թշնամութիւնն կընէին. Դիմեց վրանին, եւ նոցա Գագեր (Ազեր) քաղաքը առաւ:

Յուղա յաղթանակաւ Երուսաղէմ կդառնայ: — Քաջն Մակաբէ Պաղեստինու հարաւակողմը այսպիսի յաղթութիւններով իւր ազգին թշնամիքը դողացունելու ժամանակ, լսեց որ Յորդանանու միւս կողմը Գաղատը բնակող Հրէից վրայ յարձակեր էր Անտիոքոսի Տիմորեոս զօրավարը բազմախումբ զօրօք, եւ Պտղոմայիսէն՝ Տիւրոսէն եւ Սիդոնէն եւս բանակ մը հասեր՝ Գալիլիան ասպատակել աւերել կսպառնար: Շուտ մը զօրքը բաժնեց. Նմաւոն եղբայրը Երեք հազարով դէպ իհիւսիս զրկեց, ինքը Յովնաթանին հետ արեւելք վազեց, եւ Երուսաղեմի մէջ ժողովրդեան եւ զօրաց գլուխ գրաւ Յովսեպոսն ու Զաքարիան, խստիւ պատուիրելով որ մինչեւ իւր գարձը պատերազմի ձեռք չզարնեն: Նմաւոն եւ Յուղա այլ եւ այլ ճակատամարտից մէջ յաղթեցին թշնամուոյն. Նմաւոն մինչեւ Պտղոմայիս քաղաքը հալածական տարաւ զիշնամին. Յուղա Գաղատու Երկիրը նուաճեց, շատ քաղաքներ առաւ յարձակմամբ, յաղթուողներն խուր սուսերի կոտորեց, Անտիոքոսի Նիկանոր անունով տելպապահին յաղթեց, Երկու անգամ Տիմոթէոսին բանակը զարկաւ ցրուեց փախուց, եւ յաղթանակաւ Երուսաղէմ՝ գառնալով՝ իւր ազա-

տած ժողովրդենէն ծափաձայն ցնծութեամբ ընդունուեցաւ, եւ միսիթարեց զիրենք այն երկու հազար Հրէից մահուանը վրայ որովք Յովսեպոս եւ Զաքարիա իւր հրամանին դէմ՝ քաջութեան անուն ժառանգելու փափաքով թշնամեաց վրայ պատերազմի ելեր, ու յաղթուելով ետ դարձեր էին կորակոր:

Մահ Անտիոքոս Եպիփանու: — Անտիոքոս Պարսկաստանը նուաճելու գնացեր էր. երբոր յաղթուած՝ ետ կրդառնար մեծաւ անարդանօք, ճամբան լսեց Յուդա Մակարէին քաջութիւնները, եւ սաստիկ կատաղած՝ միտքը դըրաւ որ սրտին բարկութիւնը Հրէից վրայ թափէ. հրամայեց կառավարին որ շուտով զինքը հասցընէ Հրէաստան: Բայց չէր գիտեր որ աստուածային վրէժինդրութիւնն իւր ետեւէն կիութար կհամնէր աւելի արագ քան թէ իւր ճեպընթաց կառքը. եւ այն միջոցին որ հպարտութեամբ լցուած՝ «Երթամ երուսաղէմը գերեզման Հրէից ընեմ» կըսէր, աներեւոյթ հարուածով զարկաւ զնա Աստուած: Այնպիսի սաստիկ ցաւ մը ընկաւ փորը՝ որ ալիքը կկտրտուէին, եւ ինքզինքը կորսնցընելով՝ կառքէն աւ վար ընկաւ: Այն ամբարհաւաճ թագաւորն որ քիչ մը առաջ կարծէր թէ ծովու ալեացը կհրամայէ, երկնից աստղերը կամմիոփէ, լեռները տեղերնէն կշարժէ՝ կիտիփիսէ, իմացաւ որ Աստուծոյ ձեռքը վրան ծանրացեր էր. բոլոր մարմնէն՝ մինչեւ աչքերէն որդեր կվիստային, մարմինը բզիկ բզիկ կլինէր՝ գետին կթափիթըփէր ինքնիրեն, եւ ելած գարշելի հոտէն մարդ չէր կարող քովը մօտենալ: Խոնարհեցաւ Սնտիոքոս, եւ խոստանալով ուխտ դրաւ որ Հրէից ազգն ազատ ընէ, եւ փառաւորապէս զարդարէ երուսաղմէմն ու տաճարը զոր կողոպտեր մերկացուցեր էր, գառնայ հրեայ լինի, եւ ամէն տեղ պտըտելով՝ Հրէից Աստուծոյն ամենազօր կարողութիւնը հռչակէ: Բայց բանը բանէն անցեր էր. շատ ուշ արթընցաւ հպարտութեանն ու ամպարշատթեանը խոր քնէն: Մահուան սարսափովը միայն եղած զջումը մերժեց՝ չընդունեցաւ գերագոյն դատաւրն սրտից, եւ Սնտիոքոս անհնարին ցաւօք մեռաւ օտար երկրի մէջ:

Անտիռքոս Եւպատոր . Պատերազմ Բեթսովիրայ : — Ան-
տիռքոս Եպիփանին մահուան լրւը հասնելուն պէս , կի-
սիս՝ նորա որդին Անտիռոս հինգերորդը տեղը թագաւո-
րեցուց , եւ անունը դրաւ Եւպատոր կամ Հօրամոյն : Նորա-
պսակ թագաւորը ուրացեալ Հրէից ոմանց սագրանօքը
միաքը դրաւ որ հօրը գիտաւորութիւնն առաջ տանելով՝
Երուսաղէմն ու Հրէից ազգը բոլորավին նուաճէ : Հա-
րիւր հազար հետեւակ զօրք ժողվեց , քանի հազար ձիա-
ւոր , երեսունուերկու պատերազմակործ փղեր , եւ այն
հզօր բանակաւը եկաւ հասաւ Երուսաղէմի ճամբուն վրայ ,
Բեթսովիր բերդաքաղաքը պաշարեց : Վազեց Յուդա իւր
արխագունդ զօրքովը իպաշտապանութիւն Բեթսովիրայ , եւ
Երկու կողմէն պատերազմի պատրաստուեցան : Ասորիք ի-
րենց աշագին փղերը զօրաց այլ եւ այլ գնդերուն մէջ
ցրուեցին . իւրաքանչիւր փղին վրայ աշտարակ մը կտր՝
պատերազմական մենքենաներով լի , եւ երեսունուերկու
քաջրնտիր զինուորք քովը կեցած կպաշտպանէին զայն .
ձիաւորաց մէկ մասը փղերուն հետ կերթար , մնացածը՝
հետեւակազօրին երկու թեւը կզօրացընէր : Երբոր առա-
ւոտն արեւը ծայր արձակեց եւ այն զօրաց վրայ զարկաւ ,
առ հասարակ զրահաւոր պղնձապատ վահաններէն ելած
նշոյլները լեռներուն վրայ կփայլատակէին , եւ այն ահա-
գին բազմութեան խառնաձայն աղաղակն ու գոչիւնը , զի-
նուց շաչիւնը , կառաց շառաչիւնը , երիվարաց ոտնաձայնն
ու վահանաւոր վառելոց թնդիւնը բոլոր մօտաբնակ ժողո-
վը զօրքոց սիրտը ահիւ եւ գողութեամբ կլեցընէր , որք լեռնէ
լեռ կփախչէին սարսափմամբ : Նոցա արիասիրտ Մակա-
բէոս գիւցազնը միայն իւր քաջ գնդաւը անսասան էր .
Աստուծով զօրացած՝ յարձակեցաւ թագաւորին գնդին
վրայ , եւ նորա առջեւը վեց հարիւր հեծեալ սպառազէն
գիաթաւալ կացոյց : Իւր արիագունդ զօրացը մէջէն քաջն
եղիազար Աւարան աչքը կվերցունէ , կտեսնէ թագաւորական
զարդուք զարդարուած փիղ մը , կարծէ թէ անոր վրայ
նստած է թագաւորը , կնետուի թշնամեաց գնդին մէջ ,
յաջ յահեակ կկոտորէ , կհամնի մինչեւ այն նշանաւոր
փիղը , կխոթուի կմտնէ տակը , կզարնէ չարաչար կիփրա-

ւորէ կկործանէ զայն . բայց ահադին կենդանւոյն տակը ինքն ալ կճըմլուի : Եղիազարու գիւցազնական արիութիւնը օգուտ չունենար . Հրեայք թշնամւոյն բազմութեանը առջեւ չգիմանալով ետ կքաշուին , եւ Բեթսովք քաղաքը պաշար չունենալով՝ անձնատուր կլինի : Անկէց շուտ մը զօրքը երուսաղեմի վրայ կդարձունեն Անտիոքոս եւ Լիւսիաս . երկարատեւ պաշարմանէն յետոյ՝ կխոստանան տեղացւոց քաղաքին չգպչչլ , եւ թող տալ որ Մովսեսի օրէնքը համարձակ կատարեն , եւ այնպէս ներս կմտնեն . բայց տուած երգումնին ոտքի տակ առնելով՝ Սիոն լերան պատուարները քանդել կործանել կուտան : Շատ աւելի չարիք կհասցընէին երուսաղեմի՝ թէ որ Դեմետրի յԱսորիս գալուն ու թագաւորելուն գոյժն առնելով՝ հոն համնելու չփութային :

Դեմետր Սուտեր՝ Անտիոքոս Խապատորին տեղը կթագաւորէ : — Դեմետրիոս՝ մականուանեալն Սուեր կամ Փրկիչ , որդի Սելեւկոս չորրորդի , եւ եղօրորդի Անտիոքոս Եպիփանու , Հոռմէն փախաւ՝ ուր հայրը պատանդ դրկած էր զինքը քանի մը հոգւով , եկաւ Ասորւոց ծովեզերեայ մէկ քաղաքը ելաւ , ինքզինքը թագաւոր ճանցընել տուաւ եւ սկսաւ մայրաքաղաքին վրայ երթալ : Երբ այս լուրն առաւ զօրքը , որ արդէն երիտասարդ թագաւորէն գոհ չէին , եւ նորա Լիւսիաս ոստիկանն ու զօրավարը կատէին , երկուքն ալ Ասորիք համնելուն պէս բռնեցին մեռուցին , եւ Դեմետրիոս անարդել թագաւորեց :

Ազգատեացն Յակիմոս . Բաքիդ Հրէաստան կղրկուի : — Յակիմոս իառասէր ու ազգատեաց քահանայն շատ ստակ կերցընելով Մանահոքոս հինգերորդին՝ քահանայապետ եղեր էր . բայց տեսնելով թէ քանի որ Յուդա կենդանի է՝ պիտի չկարողանայ իւր անօրէն դիտաւորութիւններն իդործ գնէլ , շատ ընծաներ տարաւ Դեմետրին , եւ ըսաւ թէ ցորչափ կենդանի է Յուդա՝ Երկիրը ոչ երբէք պիտի խաղաղի . եւ անոր գէմ օգնութիւն ինդրեց արքայէն : Դեմետր հաստատեց զինքը քահանայապետութեանը մէջ , եւ իւր սիրելի Բաֆիդ իշխանին յանձնեց զինքը , որ տանի երուսաղէմ իշխանութեան աթոռը նստեցընէ : Սոսկալի

տրիւնհեղութեամբ հասաւ Յակիմոս փափաքին, Երուսա-
ղեմի տիրապետեց, եւ Բաքիդ գարձաւ Սոորէստան:

Ցուղա կհալածէ զՅակիմոս յԵրուսաղեմէ. Նիկանովը: —
Յակիմոս խաղաղութեան եւ Հաշութեան պատճառաւ Յու-
դայի ընկերներէն վաթսուն հոգի քովը բերեր եւնենգու-
թեամբ զանոնք մեռցընել տուեր էր. այս անօրէնութեան
վրայ կատղեցան նաեւ Սախացիի, այսինքն խաղաղասէրք —
որ իւր իշխանութեան համնելուն օգներ էին՝ յուսալով
որ անով երկիրը խաղաղի — զինքը ձեռքէ թողուցին: Իւր
ընկերաց մահուան վրէժն առնելու համար եկաւ Յուդա,
մոտաւ Երուսաղէմ, եւ մարդասապան քահանայապետն անկեց
հալածեց: Դեմետրին գնաց Յակիմոս, եւ Յուդային ըրածը
պատմեց. Հրէից ոխերիմ թշնամի՝ Նիկանովը ասորին մեծ
զօրքով դրկեց Դեմետր որ զՅուդան բռնէ ու Հրէաստանն
ասպատակէ: Հասաւ Նիկանովը Երուսաղէմ, որոշեց խար-
դախութեամբ ձեռք ձգել զՅուդա՝ հետը խաղաղութեամբ
տեսնուիլ ուզելով: Իմացաւ Յուդա նորա անօրէն դիտա-
ւորութիւնը. պատերազմի պատրաստուեցաւ, զարնուե-
ցան Երկու կողմէն, եւ Նիկանովը հինդ հազար հոգի կոր-
սընցընելով ետ քաշուեցաւ մոտաւ վերստին յԵրուսաղէմ:

Հայհոյանք Նիկանովը այսաւ Յուդա եւ մահի: —
Սիօն լեռը ելաւ Նիկանովը. առջեւն եկան քահանայք, եւ
խաղաղութեան ողջոյն տուին իրեն, եւ թագաւորին կե-
նացը համար հանապազօրեայ մատուցուած ողջակէզները
կցուցընէին: Անարգեց զանոնք Նիկանովը, եւ վրանին ծի-
ծաղելով՝ մեծաւ ամբարտաւանութեամբ ու բարկութեամբ
ըսաւ նոցա. «Թէ որ Յուդան իւր գնդովը ձեռքս չտաք,
դիտցէք որ այս տաճարը մոխիր պիտի գարձընեմ եւ ձեզմէ
վրէժ պիտի առնում». եւ ելաւ գնաց՝ յողը եւ ելաց
թողլով բոլոր քահանայքն ու ժողովուրդը, որք Աստուծոյ
առջեւը գետին ընկած կաղաչէին կպաղատէին որ ինքը
փրկէ իւր տաճարը անօրինին ահագին սպառնալիքներէն:

Նիկանովը բանակը Բեթսովը կեցած էր. հոն գնաց
եւ ինքը. հոն եկաւ ճակատեցաւ նաեւ Յուդա իւր Երեք
հազար զօրքովը, եւ պատերազմը չսկսած աղօթքի կեցաւ
առ Աստուծած եւ ըսաւ. «Դու Տէր, Երբոր Սենեքերիմ

« Թագաւորին զօրքը քու սուրբ անունդ հայհոյեցին, հրեշ-
տակդ զրկեցիր որ եկաւ անոնցմէ հարիւր ութսունեւ-
« հինդ հազար հոգի սատակեց . նոյնպէս սատակէ նաեւ
« այսօր այս բանակը, որպէս զի ամէնքը գիտնան որ նի-
« կանովը ընդունայն տեղ սպառնացաւ, եւ ըստ չարու-
« թեան իւրում կդատէ զինքն Աստուած » :

Երկու պատերազմող բանակներն իրարու վրայ յարձա-
կեցան, ուժգնապէս զարնուեցան, եւ իպարտութիւն
մատնեցաւ գունդն նիկանովրայ, անկաւ եւ ինքն իսուր
սուսերի : Երբ տեսան զօրքը որ իրենց սպարապեան ալ
ընկաւ, զէնընկէց եղան փախան : Ետեւնէն վազեց Յուղա,
հալածեց ջարդեց զիրենք ամբողջ օր մը . յաղթական
փողերուն ձայնն առնելով՝ շրջակայ քաղաքներէն ու գե-
ղերէն հասան Հրեայք օգնութեան, եւ գրեթէ կենդանի
մարդ չթողուցին նիկանովրայ բանակէն : Անօրէն նիկա-
նովրին Աստուծոյ տաճարը հայհոյող աջ ձեռքն ու գլու-
խը կտրել տուաւ Յուղա, տաճարին առջեւը կախել տը-
ւաւ . եւ ժողովուրդը սաստիկ ուրախութենէն մեծ տօն
տարեկանաց կարգեց այն յաղթութեան օրը, որ էր երեք-
տասան Աղար ամսոյն :

Յուղայի նիկակակցութիւնը Հռովմայեցւոց հետ : — Այս
փառաւոր յաղթութեամբը թէպէտ խաղաղացաւ Հրէաս-
տան, սակայն գիտէր Յուղա որ այն խաղաղութիւնը չէր
կարող երկարատեւ լինել . լսեց Հռովմայեցւոց արեւելքի
ու Եւրոպայի մէջ ըրած մեծամեծ յաղթութիւններն ու
մեծ զօրութիւնը, եւ ուզեց հետերնին բարեկամութիւն
ընել : Դեսպան յուղարկեց Հռոմ, խնդրած նիկակակցու-
թեանը գաշինքը գրուեցաւ, եւ Դեմետր սաստիկ սպառնա-
լիք ընդունեցաւ Հռոմայ Տերակուտէն՝ որ Հրեայք վրան գան-
դատ մը ընելուն պէս Հռովմայեցիք ծովէն ու ցամաքէն
իւր երկիրը պիտի գիմեն :

Պատերազմ Բերեթայ, եւ մահ Յուղայ : — Ծերակուտին
այս հրամանը գեռ չընդունած՝ Դեմետրիս քսան հազար
հետեւակօք եւ Երեք հազար հեծելովք Յակիմոսին հետ
Բաքիդը Հրէաստան դրկեց, որոնք եկան բանակեցան Բերկը :
Յուղա Երեք հազար հոգի միայն ունէր անոնց գէմ հա-

նելու . ամոնք ալ սարսափած թօթափեցան , եւ ութ հարիւր հոգի միայն մնաց քովը : Այն ձախորդութեան վրայ Յուղային սիրտը շատ կոտրեցաւ , մանաւանդ որ մնացածներն ալ թշնամւոյն բազմութենէն սոսկալով՝ պատերազմիլ չէին համարձակեր , եւ ետ գառնալ կուզէին . իւր աներկիւղ օրինակաւը քաջալերեց զանոնք Յուղա . « Քաւ լիցի ինձ , ըստ , որ անոնց առջեւը փախչիմ . Եթէ ժամանակնիս հասեր է՝ մեռնիմք քաջութեամբ մեր եղբարցը վրայ , եւ չխառնեմք վատութեան անունը մեր քաջութեանցը հետ » : Երկու ըանակներէն զօրքերն ելան եւ ճակատեցան դէմ յանդիման միմեանց , եւ աշեղագոչ փողերու ձայներով եւ երիվարաց խինջիւններով իրարու վրայ յարձակեցան : Թշնամեաց աջ թեւին անձամբ կզօրավարէր Բաքիդ . անոր վրայ դիմեց Յուղա , զարկաւ կոտրեց , եւ մինչդեռ ետեւէն ընկած կհալածէր զնա , թշնամւոյն ձախ թեւը իրեններուն վրայ կզօրանայ , կդառնայ ետեւէն զինքը կը-պաշարէ . հոն կսկսի սարսափելի ու երկարատեւ պատերազմ մը . Երկու կողմէն ալ անհամար վիրաւորներ յերկիր կթաւալին . վերջապէս կիյնայ նաեւ Յուղա իւր քաջընտիր նահատակացը հետ , եւ իւր մահուամբը այն ահագին պատերազմը կդադրի՝ որ յառաւօտէ մինչեւ երեկոյ տեւեր էր :

Նմաւոն եւ Յովնաթան եղբարքը դարձան եկան , առին մարմինը տարին Մոլդիիմ քաղաքը՝ հարցը շիրմին մէջ




թաղեցին. վրան լացին կոծեցան Խորայելի որդիքը, սուգ բունեցին շատ օրեր. եւ այնչափ տարի բազմաթիւ պատերազմաց մէջ միշտ զինքը քաջայալմ տեսած լինելով՝ նորա մահուանը հաւատանին չէր գար, եւ մեծապէս զարմանալով կըսէին իրարու, «Զիարդ անկաւ կործանեցաւ հզօրն փրկիչն Խորայելի» : Դաւթէն ալ կերպով մը վեր դրուելու արժանի եղաւ Յուղա. վասն զի առանց նորա մեղքը գործելու՝ նորա քաջութիւնն ու աստուածպաշտութիւնը ունեցաւ անթերի. որում եւ արձան անջնջելի պիտի մնայ միշտ մահուանէն յետոյ ժողովրդեան այս ինքնայորդոր վկայութիւնը . «Զիարդ անկաւ կործանեցաւ հզօրն փրկիչն Խորայելի» :



Գ Լ ՈՒԽ ԻՒ.

ՅՈՒԴԱ ՄԱԿԱԲԵՒ ՄԱՀՈՒԱՆՀՆ ՄԻՒԶԵՒ ՅՈՎՀԱՆ ՀԻՒՐ-
ԿԱՆՈՍԻՆ ՄԱՀԸ



Հարստահարութիւնք Բաքիդայ, եւ մահ Յակիմոսի : — Բաքիդ Ասորեստան կը-դառնայ եւ Հրէաստանը կիսաղաղի : — Յովնաթան Հռովմայեցաց իետ դաշխն-քը կնորոգէ : — Յովնաթան Ապոլոնիոսի կյաղթէ . մահ Աղեքսանդրու : — Յովնաթան զԴեմետր մահուանէ կազատ : — Գերութիւն Յովնաթանու : — Շմանուն եղօրը տեղը կանցնի : — Մահ Յովնաթանու : — Թաղումն Յովնա-թանու : — Աշխարհաշխնութիւն Շմանոնի , եւ վարձ նորա : — Անտիքոս Սի-դիտէս : — Կենդերոս . Շմանոնի որդւոց գորավլարութիւնը : — Մահ Շմանոնի երկուց որդւոց նորա : — Յովհան հօրը իշխանութեանը կյաջորդէ : — Փարիսեցիք : — Սադուկեցիք :

(161—107)

Հարստահարութիւնք Բաքիդայ, եւ մահ Յակիմոսի : — Յուդայի մահուամբը ցրուեցան բոլոր իւր զօրքն ու կուսա-կիցքը, ինքնագլուխ տէր մնաց երկրին Բաքիդ, եւ սկսաւ սոսկալի անգթութիւններ ընել . իբրեւ թէ այն բաւական չէր՝ սովն ալ վրայ եկաւ, եւ սկսաւ անտէրունչ ժողո-վլուրդը սոսկալի կերպով ջարդուիլ : Դարձեալ Մակա-բայեցաց գիւցազնական ազգատոհմին վրայ դարձուցին Հրեայք արտասուալից աչքերնին, եւ անկէց կյուսային իրենց փրկութիւնը . ժողովեցան հայրենասէրք, կանչե-ցին Յուդայի Յովնաթան եղբայրն ու աղաճեցին որ աղ-դին գլուխ կենայ, ու եղբօրը պէս ազատէ զայն անողորմ թշնամւոյն ձեռքէն : Բաքիդ երբոր լսեց թէ Յովնաթան գլուխ եւ առաջնորդ ընտրուեր է Հրէից, յիշեց Յուդայի քաջութիւնն ու սարսափեցաւ . ուզեց խարդախութեամբ ձեռք ձգել գՅովնաթան եւ մեռցընել . բայց նա իմացաւ, Շմաւոն եղբօրը հետ գնաց Թալիով անապատը քաշուեցաւ, եւ անկէց ժամանակ ժամանակ թշնամեաց վրայ կյարձա-կէին ու ջարդ կուտային : Անգամ մը Յորդանան գետոյն

եղերքը յանկարծակի վրայ համելով՝ պաշարեց Բաքիդ զՊվնաթան. քաջութեամբ պատերազմելէն յետոյ՝ գեար նետուեցաւ Յովնաթան եւ թշնամեաց տեղատարափ նետերէն ազատելով անցաւ միւս գետեղերքը, եւ նորէն սկսաւ իւր յանկարծական յարձակմունքները : Բաքիդ ձեռքէն ձանձրացած՝ ալ ետեւէն չընկաւ, չրէաստանը բերդերով պատեց եւ երեւելի ազգատօհմերու որդիքը պատաճդ դրաւ յերուսալէմ : Այն ժամանակն էր ահա որ անօրէնն Յակիմոս Հրամայեց որ տաճարին սրաշներուն շրջապատ պարիսպը քակեն . բայց պարսպաց տեղ իւր բերանը քակուեցաւ, պապանձեցաւ եւ չէր կրնար խօսիլ, եւ այնպէս մեծաւ տանջանօք սատակեցաւ :

Բաքիդ Ասորեստան կդառնայ եւ Հրէաստանը կիսաղաղի : — Դարձեալ հարկադրեցաւ Բաքիդ Յովնաթանի վրայ յարձակելու, բայց յաղթուեցաւ, եւ Հովմայ ծերակուտին դրած նամակն ալ վրայ համելով՝ հարկադրեցաւ Յովնաթանի հետ դաշինք դնելու . Հրէից գերիներն ետ դարձուց եւ երդուաւ որ միւսանգամ չգայ Հրէաստան, զիրենք չնեղէ : Անով առ ժամանակ մի պատերազմը դադրեցաւ, ժողովուրդը խաղաղութեան եւ հանգստութեան երես տեսաւ : Յովնաթան Մարմաս քաղաքը բնակեցաւ, եւ սկսաւ ժողովուրդը դատել, եւ սատակել անօրէնները իսրայելացոց մէջէն (187) :

Յովնաթան Հովմայեցւոց հետ դաշինքը կնորոգէ : — Հրէաստանի այս խաղաղութիւնն ու հանգստութիւնը մըշտրնջենաւորելու փափաքով՝ նորոգեց Յովնաթան Յուգայի Հովմայեցւոց հետ ըրած նիզակակցութեան դաշինքը . եւ այն իւր քանի մը տարուան հանդարտութիւնը Հրէաստանը բարեկարգելու եւ աւերմունքը կսնգնելու նորոգելու անցուց : Այն միջոցին Աղեբսանդր Բաղա անունով մէկը յանկարծ դուրս կելնէ, եւ Անտիոքոս Եպիփանու որդին եմ ըսելով՝ կուզէ Ասորւոց թագաւորութիւնը Դեմետրի ձեռքէն առնուլ : Երկուքն ալ կջանան իրենց կողմն որսալ զՊվնաթան . Աղեքասնդր իւր ձեռքովն անոր նամակ մը կդրէ՝ զինքը իրեն եղբայր ու բարեկամ եւ քահանայապետ անուանելով, եւ պարգեւ կղրիէ ոսկիէ պսակ եւ ծիրանի :

Այն թղթով իւր իշխանութիւնը զօրացուց Յովնաթան երուսալէմի մէջ, պարիապները նորոգեց ամրացուց, պատանգները իւրաքանչիւր ընտանեաց դարձուց, եւ զօրք ժողվեց Աղեքսանդրին օդնելու Դեմետրին դէմ՝ մերժելով նորա բարեկամական խոստմունքներն ու պատիւր, եւ չմոռնալով նորա իւր հայրենեացն ու ազգին գլուխը բերած անթիւ չարիքը: Աղեքսանդրի դէմ ըրած պատերազմին մէջ յաղթուեցաւ եւ մեռաւ Դեմետր: Աղեքսանդր մէկէն կիմացընէ իւր յաղթութիւնն ու թագաւորութիւնը եգիպտացւոց Պտղունոս Փիլունոսոր թագաւորին, եւ նորա Կղեռպատրա գուստը իրեն հարս կուզէ. կհաւանի Պտղումէոս Աղեքսանդրի Խնդրոյն, եւ հարսանեաց հանդէսը կկատարուի Պտղուայիս քաղաքը, ուր հրաւիրեալ կուգայ նաեւ Յովնաթան. կհրամայէ թագաւորն որ վրայի հագուստը հանեն, ծիրանի կհագցընէ, քովը կնսաեցընէ, եւ իւր առաջին բարեկամացը հետ զինքը կփառաւորէ (130):

Յովնաթան Ապողոնիոսի կյաղթէ. մահ Աղեքսանդրու: — Սակայն Դեմետր Սոսերին որդին Դեմետրիս Նիկանովը հօրը թագաւորութիւնը կպահանջէր. հետը միացաւ նաեւ ստորին Ասորլոց կուսակալ Ապողոնիոս քաջ զօրավարը, եւ քիչ ժամանակի մէջ՝ տէրութեան մեծ մասն իրեն հնազանդեցուց: Եւ որովհետեւ այն յաղթութիւններովն հպարտացած՝ մարդ զրկեր էր յերուսալէմ, եւ նախատանօք պատերազմի հրաւիրեր էր զՅովնաթան, յարձակեցաւ վրան դիւցազնն Խորայելի տասն հազար զօրօք. երկու գունդ բաժնեց զանոնք, մէկը յանձնեց իւր Շմաւոն եղբօրը, եւ միւսոյն ինքը գլուխ կենալով գնաց Յովպէն (Եաֆա) առաւ, Աղովոս քաղաքին դաշտին մէջ Ապողոնիոսին յաղթեց, Աղովտոսը իւր հռչակաւոր Դազոն կուռքին մեշենովն այրեց, եւ լի աւարաւ եւ փառօք դարձաւ յերուսալէմ: Այն ծաւայութեան փոխարէն՝ աւելի եւս փառաւորեց Աղեքսանդրոս զՅովնաթան. ոսկի շինդղ զրկեց նմա, զոր արքայազուն իշխանք միայն կրնային գնել, եւ Ակիարոնը ամենայն սահմանօքն հանդերձ ժառանգութիւն տուաւ անոր:

Բայց չկարողացաւ Աղեքսանդր երկար ժամանակ վայելել իւր նիղակակցին այս յաղթութեանց պտուղը: Նոյն

իւր աները իրեն թշնամի դարձաւ, վրան յարձակեցաւ եւ այնպէս նեղը ձգեց զինքն որ ստիպեցաւ աթոռը թողուլ եւ Արաբացւոց երկիրը փախչիլ, ուր եւ մեռուցին զինքը: Սակայն Պտղոմէոս եւս չկարողացաւ իւր յափշտակութիւնը վայելել. վասն զի երեք օրէն ինքն ալ մեռաւ, եւ Դեմետր առանց արգելքի ելաւ նստաւ Ասորւոց թագաւորութեան աթոռը:

Յովնաթան զԴեմետր մահուանէ կազատէ: — Քանի մը քահանաներով գնաց Յովնաթան Դեմետրին ներկայացաւ, եւ ծանրագին ընծաներ տարաւ նմա. սիրով զինքն ու բերած ընծաներն ընդունեցաւ Դեմետր, քահանայապետութեանը մէջ զինքը հաստատեց, եւ երեք հարիւր քանքարով ամէն տուրքէ ազատ ըրաւ զչրէաստան, Սամարիան եւ Գալիլիան, եւ պատուով արձակեց զՅովնաթան յերուսաղէմ, ուսկից շուտով սպառազէն պիտի դառնար նա զինքն ազատելու:

Տրիփոն զօրավարը՝ Աղեքսանդր Բաղային որդի Անտիոքոս պատանեակն Արաբիայէն բերեր՝ հօրը կորսնցուցած աթոռը նասեցընելու կաշխատէր. շատ ժողովուրդ հետը միացընելով եկաւ Անտիոք մայրաքաղաքը պաշարեց առաւ, եւ թագաւորական պալատին վրայ կյարձըկէր՝ երբոր Յովնաթանը օգնութեան հասաւ պաշարեալ թագաւորին: Խոկոյն թշնամեացը յաղթեց, զանոնք քաղաքէն հալածեց, եւ Դեմետրի սասանեալ աթոռը հաստատեց: Այն մեծ ծառայութիւնը՝ մեծաց վարձուց արժանի էր. բայց Դեմետր երախտիք հասկըցող ու վարձատրող մարդ չէր. փոխանակ իւր բարերարը մեծ պատուով ու պարզեւներով մեծարելու՝ վրան նախանձեցաւ, եւ կարծելով թէ ալ անոր օգնութեամբ կարօտութիւն չունի՝ ուզեց կեանքը վերցընել: Խմացաւ Յովնաթան երախտամոռաց թագաւորին նենդութեան խորհուրդը, եւ թողուց հեռացաւ իրմէ:

Գերութիւն Յովնաթանու: — Մանուկն Անտիոքոս Զ, մականուանեալն Թէոս կամ Աստուած, փութացաւ Յովնաթանի հետ դաշինք գնելու, մեծամեծ արտօնութիւններ տուաւ անոր, առաջին բարեկամաց կարգը դասեց զինքը, ոսկի բաժակ զրկեց եւ անով խմելու իշխանութիւն տուաւ,

նոյնպէս նաեւ ծիրանի հագնելու եւ թագաւորական նշան կրելու . Նմաւոն եղայրն ալ ծիրոսէն մինչեւ եգիպտոսի սահմանը իշխան զօրավար դրաւ : Նորընտիր թագաւորին ձեռնտու օգնական լինելու խօսք տուաւ Յովնաթան , Սսովրայ դաշտին մէջ զարկաւ հալածեց Դեմետրի զօրքը , եւ Անտիոքոս Թէոսին հնազանդեցուց մինչեւ Դամակու եղած երկիրը : Բայց իւր այս անձնանուէր հաւատարմութիւնը՝ մահուանը պատճառ եղաւ : Վասն զի կասկածի երթալով թէ Տրիփոն կուզէ թագաւորութիւնը Անտիոքոսի ձեռքէն առնուլ , քառասուն հազար զօրքով նորա վրայ դիմեց : Տրիփոն քաջ գիտելով որ պատերազմով կարող չէ յազթել Յովնաթանին , ջանաց նենգութեամբ անոր ձեռքէն ազատիլ . Եկաւ հետը տեսնուեցաւ , համոզեց զինքը որ միաքը դրածը անհիմն է եւ ընդունայն կասկած , եւ անոր նշան՝ ուզեց իւր ձեռքը տալ Պտղոմայիս քաղաքը : Հաւատաց Յովնաթան տիրանենդ զօրավարին խաբէական խօսքին . հազար հոգի միայն հետն աւած՝ գնաց Պտղոմայիս , եւ ներս մտնելնուն պէս՝ գոները վրան գոցել տըւաւ Տրիփոն , զինքը գերի բռնեց եւ բոլոր զօրքը թրէ անցընել տուաւ :

Նմաւոն եղօրը տեղը կանցնի : — Իսրայելացիք Յովնաթանու գերի բռնուիլն ու հազար այրընաիր զինուորաց սոսկալի կոսորածն որ լսեցին՝ իսուգ մտան , կոծ առին ու անմիխթար կուլային : Երբոր լսեց Նմաւոն որ Տրիփոն զօրք ժողված՝ անտէր Հրէաստանին վրայ կուգայ որնուածէ աւերէ , գնաց Երուսաղէմ , ժողովուրդը ժողվեց , միսիթարեց զանոնք եւ ըսաւ . « Դուք ինքնին գիտէք ո՞րչափ գործ գործեցինք՝ ես եւ եղբարք իմ եւ տուն հօր իմոյ . քանի մարտ պատերազմի մղեցինք , կամ ո՞րչափ նեղութեան համբերեցինք իվերայ սրբութեանցն օրինաց եւ քաղաքին . զի վասն Իսրայելի եւ ձեր ամենեցուն կորեան եղբարքն իմ ամենեքեան , եւ ես մնացեալ եմ միայն : Եւ արդ քաւ միցի որ ես անձիս խնայեմ եւ նեղութենէ քաշուիմ . արութեամբ ինչ՝ չեմ լաւ քան զեղբարսն իմ . բայց սակայն զօրացայց խնդրել զվրէժ ազգի մերում , սրբութեանցն օրինաց , կանանց եւ որդւոց . զի աշաւասիկ ժողովեալ են

Հեթանոսքն ամենայն, հասանել սատակել ջնջել զիշատակս մեր յերկրէ»:

Այս արիական ու անձնանուէր ատենաբանութեան վըրայ միխթարուեցաւ զուարթացաւ լքեալ վհատեալ ժողովուրդը . միաբերան ու քսրձրաձայն սկսան աղաղակել թէ «Դու ես մեր առաջնորդ՝ փոխանակ Յուդայի եւ Յովնաէթանու եղբօր քոյ. պարտիր զատերազմ մեր, եւ զամենայն որ ինչ ասիցես հնազանդ լիցուք քեզ»:

Մահ Յովնաթանու: — Փութացաւ ժողովեց Շմաւոն զամենայն արա պատերազմի, արագ արագ երուսաղեմի պարիսպը շինեց, եւ պատերազմի պատրաստուեցաւ (143): Այն որ լեց Տրիփոն, շատ զօրքով ելաւ Պտղոմայիսէն, եւ սկսաւ Հրէաստանի վրայ արշաւել. Հետք. կբերէր նաեւ զՅովնաթանը իբրեւ գերի: Դեսպան արձակեց առ Շմաւոն եւ կըսէր. «Եղբայրդ Յովնաթան արքունի գանձին պարտական էր հարիւր քանքար, անոր համար զինքը քովս դրաւ պաշեցի. զրկէ ինձ այն գումարը, յուզարկէ նաեւ նորա երկու որդիքը պատանդ, որպէս զի ետ գարձընեմ զինքը, եւ մեզմէ չապտամբի»: Գիտէր Շմաւոն որ նենդութիւն է միաքը. բայց որպէս զի ժողովուրդը չմեզագրէ զինքն ու չըսէ թէ ադաշութիւն ըրաւ, ու պատանեակները չզըրկեց, եւ այրն կորեաւ, թէ տղայքն եւ թէ հարիւր քանքարը մէկէն զրկեց. սակայն ստեց Տրիփոն, եւ ոչ միայն չարձակեց զՅովնաթան, այլ եւ անողորմաբար սպաննեց զնա. եւ մտածելով թէ Շմաւոնին վրէժիրնդութեանն առջեւ պիտի չկարենայ գիմանալ, ելաւ երկիրը գարձաւ. նենդութեամբ բռնեց մեռուց նաեւ զԱնտիոքոս եւ ինքն ելաւ նստաւ նորա արեամբը ներկած աթոռը :

Թաղումն Յովնաթանու: — Յովնաթանու մարմինը բերել առւաւ Շմաւոն, հանգիսով տարաւ իքաղաքն հարց իւրոց իՄովդիմ թաղեց, հօրն ու եղբարցը գերեզմանին վրայ քարակոփ հոյակապ շիրիմ շինեց, ու բուրգերով եւ հօրն ու եղբարցը սպառազէն արձաններովը զարդարեց. եւ այնպէս բարձրաշէն ելաւ շիրիմը, որ մինչեւ հեռու ծովուն երեսէն կտեմնուէր: Կոծեցան, լացին զՅովնաթան ամենայն իսրայէլ, եւ սուգ առին աւուրս բազում:

բայց վիրաւորեցաւ եւ Յուդա . սակայն Յովլ-
ախստէից ետեւէն ընկաւ , շատերը կոտորեց , եւ
Հաղարի չափ մարդ ամրոցի մը մէջ այրեց ; եւ
արձաւ յաղթական :

Մահ Շմաւոնի եւ Երկուց որդւոց նորա : — Պտղոմեոս ա-
նունով փեսայ մը ունէր Շմաւոն , եւ Երիխովի վրայ կուսա-
կալ գրեր էր զինքը : Հարատութեամբն ու իշխանութեամբը
Հպարտացած Պտղոմէոս՝ իւր աներոջ ու բարեբարին իշ-
խանութեանն ալ աչք տնկեց , եւ միտքը գրաւ որ զինքն
ու որդիքը մեռցընելով՝ քահանայապետութեան համնի :
Այն միջոցին Շմաւոն իւր Մատաթիա եւ Յուդա որդւով-
քը Երիքովի մերձակայ քաղաքներն այցելութեան կպար-
տէր . զիրենք հացկերութի հրաւիրեց Պտղոմէոս , եւ կե-
րակուրը լմըննալուն պէս՝ թագուցած մարդիկներովը
բռնեց զիրենք մեռուց (153) : Մարդ զրկեց որ Յովհանն ալ
բռնեն մեռցընեն . բայց անոնցմէ առաջ հայրենասիրին
մէկը վազեց հասաւ , Յովհանին իմացուց եղածը , եւ նա
Պտղոմէոսին զրկած մարդիկը սպաննեց , ու անօրէն Պտղո-
մէոսին վրայ գիմեց՝ որ բերդի մը մէջ քաշուեցաւ : Պա-
շարեց զայն Յովհան եւ առնելու վրայ էր՝ երբոր Պտղոմէ-
ոս իմացուց իրեն որ իւր մայրը աչքին առջեւը կսպան-
նէ՝ զոր հետը հոն տարեր էր , թէ որ ետ չքաշուի . մօրը
սիրոյն համար հարկադրեցաւ Յովհան ետ քաշուելու , որպէս
զի հայրակորոյս ու մայրազուրկ ըլինի միանգամայն :

Յովհան հօրը իշխանութեանը կյաջօրդէ : — Յովհան
հօրը Շմաւոնին տեղն անցնելով՝ իւր քաջայաղթ պատե-
րազմներովը Հրէից աղատութիւնը անկործան պահեց :
Անտիօքոս թագաւորին մահուան լուրն ալ առնելուն պէս
(150) վազեց Ասորիք մտաւ , ասպատակեց , եղովմայեցւոց
յաղթեց , տարեկան տուրք գրաւ վրանին , Հիւրկանիս գա-
ւառին տիրելով՝ իւր անունը Յովհան Հիւրկանոս գրաւ , եւ
փառաւորեալ յաղթութեամբ եւ աւարօք ճոխացեալ՝ գար-
ձաւ եկաւ Երուսաղէմ : Այնուհետև Ասորւց թագաւոր-
ները մէյ մըն ալ չմտան Պաղեստին : Քիչ մը ետքը Սա-
մարիան պաշարեց առաւ Հիւրկանոս (109) , եւ Հիմնայ-

տակ կործանեց այն իսրայելի թագաւորութեան և
մայրաքաղաքը :

Փարիսեցիք : — Հիւրկանոսին քահանայապետութեան
վերջի տարիներուն խաղաղութիւնն ու հանգստութիւնը
վրդովեցաւ՝ երկու զօրաւոր աղանդոց իրարու գէմ ունե-
ցած հակառակութեամբն ու կուներովը, որք էին Փարի-
սեցին եւ Սադուկեցին : Փարիսեցիք այսպէս կոչչուէին՝ եք-
րայեցւոց փերուշիմ բառէն որ գատեալի կնշանակէ, որովհե-
տեւ իրենց արտաքին խստակեցութեամբն ու նախանձա-
յոյզ օրինապահութեամբը հասարակ ժողովրդենէն կզա-
տուէին : Դրսէն մեծ խստութիւն սկզբանց կցուցընէին, եւ
մանրախոյզ ճշդութեամբ տասանորդները կվճարէին, շա-
բաթը լաւ կապահէին, նոյնպէս եւ հրամայեալ ծոմապահու-
թիւնները, մկրտութիւնները կամ լուացմունքները, եւ ա-
զօթքները : Թէ որ օտարական կամ անմաքուր հրեայ մը ի-
րենց ամաններուն կամ կահէրուն մէկուն դպչէր՝ զայն պրդ-
ծեալ ու անսուրը կհամարէին, եւ չէին գործածեր՝ մին-
չեւ որ չլուացուէր ու չսրբուէր : Դպիրք, վարդապետք
օրինաց եւ հասարակ ժողովրդեան մէկ մասը իրենց կողմն
էին : Փարիսեցիք ոչ միայն Մովսեսի օրէնքն ու մարդա-
բէնները կընդունէին, այլ եւ այն ամենայն աւանդութիւն-
քը՝ որոնք Բաբելոնի գերութեան ժամանակ Զրադաշի վար-
դապետութենէն առնուած էին, եւ իրենք կանգէին թէ
այն աւանդութիւններն եւս Սինա լերան վրայ Մովսեսի
տրուած էին օրինաց հետ. ուստի եւ գրաւոր օրինաց պէս
զանոնք կապատուէին : Ամէն բան Աստուծոյ եւ Ճակատա-
գրին կընծայէին, եւ մարդուս անձնիշխանութիւնը կըն-
դունէին . այսինքն ամէն բան Աստուծոյ հրամանաւը կամ
թոյլատութեամբը կլինի, կըսէին, սակայն եւ մեր կամքէն
կախուած է առաքինի կամ ախտաւոր լինել, բարին կամ
չարն ընտրել: Հրեշտակաց գոյութեանը կհաւատային, այս-
ինքն կըսէին թէ կան դասմը գերագոյն էակաց, որ մի ջնորդ
են ընդ մարդիկ եւ ընդ Աստուծած, ոմանք խրատատու բար-
եաց մարդկան, եւ այլք մեղսառիթք : Կընդունէին նաեւ հո-
գուոյ անմահութիւնը, եւ կարծէին թէ հոգիքը ընտրելոց գար-
ծեալ աշխարհ կուգան՝ ուրիշ մարմիններ կկենդանացը

Թելու, իսկ ոգիք չարաց կփակուին խաւարչտին բանտերու մէջ՝ իրենց մեղացը համեմատ հոն տանջուելու յաւիտեան։ Փարիսեցիք իրենց արտաքնայարդար բարեպաշտութեամբը, առաքինութեամբն ու նախանձայոյզ օրինապահութեամբը ռամիկ ժողովուրդը խաբեր ու վրան մեծ ազդեցութիւն ունեցեր էին. եւ Հրէից մէջ Քրիստոս Տէրն մեր միայն եղաւ որ նոցա խաբէութիւնը, կեղծաւորութիւնն ու փառասիրութիւնը խայտաւակեց՝ ծանր ծանր խօսքերով ու վայերով. զիրենք նմանցուց գերեզմանաց բռելոց, որ գրսէն գեղեցիկ կերեւին, եւ ներսէն լի են ուկերօք մեռելոց եւ ամենայն պղծութեամբ. նոյնպէս եւ գուք, ըստ, գրսէն արդար կերեւիք մարդկան, եւ ներսէն լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ։ Խակզբան Փարիսեցւոց կողմն էր Յովիչան. բայց յետոյ հետերնին աւրուելով՝ Սագուկեցւոց կողմն անցաւ, որով եւ նոցա զօրանալուն ոչ սակաւ պատճառ եղաւ։

Սաղուկեցիք։ — Այսպէս կկոչուէին իրենց Սաղովկի գըլ-խաւորին անուամբը, եւ Փարիսեցւոց նախանձորդ ու թշնամի էին։ Յովսեպոս հրեայ պատմաբանին խօսքին նայելով՝ սոքա նախասահմանութեան վարդապետութիւնը չէին ընդուներ, եւ կվարդապետէին թէ մարդս ինքը միայն է պատճառ իւր երջանկութեանն ու թշուառութեանը՝ իւր անձնիշխանութիւնը իբարին եւ իշարն գործածելով։ Աւետարանէն ալ գիտեմք որ կուրանային զյարութիւն մեռելոց, զանմահութիւն հոգւոյ, զվարդապետութիւն հանդերձեալ պատժոց եւ վարձուց, որպէս եւ զգոյութիւն հրեշտակաց եւ դիւաց։ Նոյնպէս կմերժէին ամենայն աւանդութիւնները, եւ սուրբ Գրոց մէջէն Մովսեսի Հընգամատեանն ու մարդարէութիւնները միայն կընդունէին։ Կուզէին որ մարդս Աստուծոյ ծառայէ, ոչ թէ շահու կամ ակնկալութեան համար, այլ պարզ իսիրոյ, եւ այս աշխարհիս վրայ մարդս իւր վարձքը կընդունի կըսէին. ուստի եւ անողոքելի էին ընդդէմ չարաց, եւ Մովսեսի օրինաց մէջի պատժոց անվրէպ կատարումը կպահանջէին, անոր համար ալ սակաւաթիւ կուսակից ունէին։ Բայց որովհետեւ երջանկութիւնը այս աշխարհիս վայելմունքն

է կըսէին՝ մոռանալով կտմ բանի տեղ չդնելով հասդեղ ձեալ անանց կենաց երանութիւնը, բոլոր հարուստներն ու մեծերը նոցա կողմն էին. որովհեաեւ ընդհանրապէս ամէն երկրի ու ամէն ժամանակի հարուստներն ու մեծերը իրարու կնմանին, այսինքն իրենց երջանկութիւնն ու զօրութիւնը՝ իրենց հարստութեանն ու մեծութեանը վրայ դրած են, եւ զանոնք միայն կպաշտպանեն ու կսիրեն՝ որոնք իրենց ապօրինաւոր գործն ու ընթացքը կօրինաւորեն:

• ❶ •

ՀԲՀԻՑ ԵՐԿՐՈՐԴ ԹԱԳԱԼԻՌՈՒԹԵԽԵՆՔՆ ՄԻՆՉԵՒ ՀԵՐՈՎԴԵՍԻ ՄԱԶՔ.

(Քրիստոսէ 108 տարի պռաջ եւ 4 տարի ետքը):

Յաջորդք Մակարայեցւոց: — Սրիստորուղոս: — Աղեքսանդր Յաննես: — Աղեքսանդրա. Հիւրկանոս Բ. Արիստորուղոս Բ. Անտիգոնոս: — Հերովդէս: — Նշննէնդ Յիսուսի:

Յաջորդք Մակարայեցւոց: — Վաթուն տարիի չափ իշխեցին Մակարայեցիք. տեսանք թէ ինչ թշուառութեան, աղքատութեան, կործանման եւ անշքութեան մէջ էր չոէից ազգը, եւ յոր երջանկութիւն, մեծութիւն, զօրութիւն եւ փառս հասուցին զայն նոքա՝ իւրեանց քրտինքովն ու արիւնովը Հրէաստանի լեռներն ու դաշտերը ոռոգելով. մինչեւ Հռովմայեցւոց պէս խրոխտապանծ ազգն ու ժողովուրդը արժանի համարեցաւ զանոնք նիզակակից իւր անուանելու: Սփսոս որ յաջորդք նոցա եւ սերունդք՝ այնպիսի անուան շքեղ փառքը անազօտ պահելու եւ մըշտընջենաւորելու ունեցած սրբազան պարտքերնին չճանչցան, եւ իրենց նախնեացը քաջութիւնը միայն ժառանգելով՝ նոցա առաքինի եւ աստուածասէր կենաց շաւզէն Հեռացան, եւ Մակարայեցւոց անուան հետ կորուսին նաեւ

անոնց մահու չափ ճգամբ ձեռք ճգած եւ ազդին պար գեւած ազատութիւնը, որ կենդանի ազգի մը համար գերագոյն է եւ սիրելի քան զամենայն պարգեւս աշխարհի, եւ կորուստն անդարմանելի։ Մակաբայեցւոց վերջի դիւցազն եղաւ Յովհան Հիւրկանոս։

Արիստոբուղոս։ — Հիւրկանոս մեռնելու ժամանակը քահանայապետական իշխանութիւնը աշխարհական իշխանութենէն բաժնելով՝ առաջինը յանձներ էր իւր Արիստրուղոս որդւոյն, եւ Երկրորդը տուեր էր իւր կնոջը։ Սակայն Արիստոբուղոս աշխարհական իշխանութիւնն եւս ձեռք անցընելու համար՝ զմայրը բռնեց բանտ գրաւ, եւ անօթի պահելով՝ մեռուց անդթաքար։ Այսպէս Երկու իշխանութիւնն ալ որ միացուց՝ գլուխը թագ գրաւ, ինքովինքը թագաւոր Հրէից հռչակեց, զոր Բաբելոնի գերութենէն իվեր ոչ ոք համարձակեր էր ընել, եւ Սամոնեանց (*) թագաւորութիւնը հաստատեց։ Այնուհետեւ սկսաւ հօրը քաղաքականութեանը հետեւիլ, եւ Սագուկեցւոց կուսակից եղաւ։ Իւր Սողոմոն նենդաւոր կնոջը սադրանօքը սպաննել տուաւ Արիստոբուղոս նաեւ իւր եղբարց մէկը, որ այն ինչ իւր կողմանէ եղովմայեցւոց վրայ գնացեր յաղթեր ու փառօք գարձեր էր։ Բայց հարկաւ Երկուց անմեղաց մօրն ու եղբօր արիւնը իրեն գէմ պիտի բողոքէր հանապազ իւր խղճմտանքին։ արդարեւ իսկ կեանքը դառնացաւ եւ օրերը կարճեցան։ տարի մը միայն կրցաւ վշել այնչափ փափաքով ու փառասիրութեամբ կանգնած թագաւորութիւնը (106)։

Աղեքսանը Յանեկոս։ — Աթուը նստելուն պէս՝ եղբարցը մէկուն վրայ թեթեւ կասկածի մը Երթալով՝ մեռցընել տուաւ զնա, եւ ներսէն իշխանութիւնը հաստատելով՝ գնաց Պաղպմայիսի վրայ յարձակեցաւ, որ Ասորւց լուծը թօթափեր էր։ Բայց յաղթուեցաւ, Երեսուն հազար հոգի կորսընցուց, եւ Հրէաստան ոտնակոխ եղաւ։ Եղիպ-

(*) Մակաբայեցւոց նաեւ Ասմոնեանք կոչուելուն պատճառն յայտնի չը գիտուիր. ոմանք կըսեն թէ այսպէս կոչեցան Մատաթիայի հօրը Ասմոնեուին անուամբը. եւ այլք՝ թէ յանուն Ասմոն գեղջ, ուսկից եկած էր իրենց ազգատոնմբ։

ոացւոց թագուհին Կղեռպատրա օգնութեան զօրք հասուց իրեն, որոցմով զօրացաւ, թշնամիքը Հրէաստանէն հալանց, Փղշացւոց երկրին տիրեց, եւ երկարատեւ պաշար- համբ Դազա քաղաքն առաւ ու կործանեց (96):

Փարիսեցիք որ Հիւրկանոսի ժամանակէն իվեր իւր աղ- դասոհմին թշնամի էին՝ նորա յաղթութելուն վրայ մեծ ու- րախութիւն ցուցուցեր էին. յաղթական դարձած ժամա- նակն ալ իւր յաղթութիւններն անարգեցին. Այս կրկին նա- խատանաց վրայ կատղած՝ անոնցմէ վեց հազար հոգի բըռ- նեց մեռուց Յանենոս. Քիչ մը ետքն ալ ութ հարիւր փա- րիսեցի խաչ հանել տուաւ օտար զօրաց ձեռքովը, եւ ին- քը պալատին տանեացը վրայ իւր բազմաթիւ հարճերովը նստած՝ անոնց խաչուիլը կտեսնէր եւ գաղանամիտ վայ- րենութեամբ կզուարճանար: Այս սոսկալի անդթութեամբ երուսաղեմի մէջ իրեն դէմ եղած խուվութիւնը զսպեց, բայց իրեն դէմ եղած հասարակաց ատելութիւնը եւ եւս սաստկացուց :

Նոր բանակաւ արշաւեց յԱսորիս, իՓիւնիկէ, յԱբաբիս եւ յԵղոմ, եւ մեծամեծ յաղթութիւններ ըրաւ. եւ քա- ղաքի մը պաշարման ժամանակ ըրած ցոփութենէն մեռաւ, քսանը թութը տարի համազգեացն արիւնը օտար վարձկան զօրաց ձեռքովը թափելէն ու անոնց անագորոյն դահիճ լինելէն յետոյ, թողլով թագաւորութիւնը իւր Աղեքան- դրա կնոջը, եւ խրատ իսկ տալով որ եթէ կուգէ իշխանութիւնը հաստատուն պահել, իւր առած օրինակին հակա- ռակ՝ Փարիսեցիքը իւր կողմն որսայ (79):

Աղեքսանդրա. Հիւրկանոս Բ. Արիստոբուլոս Բ. Անտի- գոնոս: — Ինը տարի տէրութիւնը կառավարեց Աղեքսան- դրա, եւ Փարիսեցւոց անձնատուր լինելովը շատ ոյժ առաւաւ նոցա, եւնոքա այն զօրութիւննին իրենց թշնամի Սագուկե- ցւոց դէմ բանեցընելով՝ երուսաղէմն արեամբ ողողեցին: Երբոր Աղեքսանդրա մեռաւ, Փարիսեցիք իւր տեղը նստեցուցին նորա Հիւրկանոս Բ անդրանիկ որդին. բայց թա- գաւորութեանը երկրորդ տարին եղբայրը Արիստոբուլոս Բ զինքը աթոռէն ձգեց ու տեղն անցաւ, ժողովրդեան ու Մադուկեցւոց օգնութեամբը, որոնք ձանձրացեր էին Փա-

ըիսեցւոց բռնութենէն։ Իւր եղովմայեցի Անտիպատրոս ոստիկանին եւ սիրելոյն խորհրդովը Հիւրկանոս գնաց Արաբացւոց Արեւ թագաւորին ապաւինեցաւ, եւ հետը եկաւ Երուսաղէմը պաշարեց։ Բայց Հռովմայեցիք Արաբիա արշաւելով՝ Արեւ հարկադրեցաւ Հիւրկանոսն ու պաշարումը թողուլ եւ իւր Երկիրը դառնալ։ Երկու եղբարք հինգ տարի միակերպ իրարու գէմ պատերազմեցան, մինչեւ որ Հռովմայեցւոց Պունիկոս զօրավարն եկաւ, Երուսաղէմն առաւ եւ Հիւրկանոսին տուաւ։ Որովհետեւ Հիւրկանոս անհոգ ու անճարակ մարդ մըն էր, բոլոր տէրութեան կառավարութիւնը Անտիպատրոսին ձեռքը թողուց, որ կջանար Հռովմայեցւոց աչքը մտնելով՝ Հրէից վրայ թագաւորել։ Պարթեւք քիչ մը ժամանակ Հռովմայեցւոց վըրայ որ զօրացան, եկան Հիւրկանոսին ձեռքէն թագաւորութիւնն առին ու Արիստոբուլոսի որդւոյն Անտիպոնոսի տուին, որ իրենց գիմեր էր (40)։

Հերովդէս։ — Անտիպատրոսի որդին էր Հերովդէս, եւ քաղաքապետ Ասկաղոնի։ Հօրը պէս փառասէր լինելով՝ նորա քաղաքականութեանը հետեւեցաւ, եւ ջանաց Հռովմայեցւոց ինքզինքը սիրցընել, որպէս զի հօրը ձեռք ձգել չկրցած Հրէից թագաւորութիւնը՝ ինքն առնու։ Հօրմէն աւելի բարեբազդ գտնուելով՝ փափաքին հասաւ Հերովդէս։ Պարթեւաց օգնութեամբը Անտիպոնոսին թագաւորեն որ լսեց Հռովմայ ծերակոյաը, զինքը թագաւորութենէն ձըգեց, եւ տեղը բազաւոր Հրէից անուանեց զէերովդէս։ Այս աւետիմն առնելուն պէս վազեց Հերովդէս, Երուսաղէմը պաշարեց ու շատ կոտորածներ ընելէն ետքը առաւ, Անտիպոնոսն ալ բռնեց մեռուց։ Հետզհետէ մեռցընել տուաւ նաեւ ծերունի Հիւրկանոս թագաւորը, իւր Եղբօրորդին գեռահասակ Արիատորուղուն եւ նոցա քոյրը Մարիամին՝ զոր եւ իրեն կին առեր էր։ Այսպիսի աղետալի վախճան պիտի ունենայ եղեր Մակաբայեցւոց պէս հռչակաւոր ցեղ մը։ Հարիւր Երեսուն տարիի չափ տեւելէն յետոյ։

ԾՆՈՒՆԴ ՅԻՍՈՒԽԻ։ — Տեսանք որ Եղովմայեցի էր Հերովդէս ազգաւ, եւ Եղովմայեցւոց Երկրին Յովհան Հիւրկանոս տիրեր ու Պաղեստինու հետ միացուցեր էր զայն։ Հին աւան-

դութիւն մը կար Հրէից մէջ՝ Յակոբ նահապետին մարգարէութեանը համեմատ, որ ազդին թաղաւորութիւնը օտարի ձեռք անցնելուն պէս՝ պիտի ծնանէր Մեսիայն. Եւ արդարեւ երբոր Հերովդեսի հզօր ու բարեկարգ թաղաւորութեամբը Հրէաստանի մէջ նորէն խաղաղութիւնն ու հանգստութիւնը տիրեց, ծնաւ Մեսիան՝ առ նախածնողս մեր եւ առ որդիս նոցա հաղարաւոր տարիներէ խվեր խոստացուած Փրկիջն աշխարհի, որոյ հրաշալի ծնունդը, Վարդապետութիւնը, աշխարհակեցոյց Մահն ու Յարութիւնը պատմութեանս Երկրորդ հատորոյն նիւթ պիտի լինին :

ՎԵՐՋ



1405

1406

